INRI
IHS

Armenian Church
Šaraknoç

FROM THE LIBRARY OF

REV. LOUIS FITZGERALD BENSON, D. D.

BEQUEATHED BY HIM TO

THE LIBRARY OF

PRINCETON THEOLOGICAL SEMINARY

SCB
2133

7 HYMNAL. The Sharakan. Printed in Armenian characters, with ornamental head-pieces, border-pieces, and initials of oriental design. Thick 12°; Amsterdam, M. Vanandetsi, 1702-3.

This appears to be the first printed Armenian hymnal, and is very scarce. It should contain 780 pages; the present copy wants the first two leaves, probably containing preliminary matter, and 42 other leaves.* It is complete at the end: a good many leaves are thumbed, and the border ornaments cut into. Armenian binding of blind tooled calf, 12/6

probably the plates

32 **ARMENIAN.**—The Sharakan. Printed in Armenian characters, with ornamental head-pieces, border-pieces, and initials of oriental design. Thick 12°. Amsterdam, M. Vanandetsi, 1702-3.

This appears to be the first printed Armenian hymnal, and is very scarce. It should contain 780 pages; the present copy wants the first two leaves, probably containing preliminary matter, and 42 other leaves. It is complete at the end: a good many leaves are thumbed, and the border ornaments cut into. Armenian binding of blind tooled calf. 12/6

These descriptions of an imperfect copy are from Barnard's catalogues. It appears from Rituale Armenorum, page 23, that the first edition was printed at Amsterdam as early as 1664 & that the book is properly Sharaknotz for "Sharakan" see glossary at end

(over)

Make your Bids so much per Volume or Piece.

STAN. V. HENKELS
AUCTION COMMISSION MERCHANT
1304 WALNUT STREET, PHILADELPHIA, PA.

DEAR SIR:—Please buy for me at .... Sale

the following lots, indicated below, of .... at prices

not exceeding the amounts enumerated, and oblige

There is a translation of the hymn on p. 469 in Richard
Chamberlain's p. 23 of the reference to the woodcut (on p. 25)
shows that this Soldier follows the [illegible] of the Soldier
to 1664 there [illegible] him-

City ....

County ....

State ....

SEND SHIPPING DIRECTIONS

50

Woodcuts

5 $ Engraved

Gregory B. Keen.

Plates by

C van Diecham

LIBRARY OF PRINCETON
MAR 6
THEOLOGICAL SEMINARY

Շարա կնոց

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ
ԵՐԳԵՑՄՈՒՆՔ
ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՔ
Սծայնոց եւ երջանկաց
սրբոց վարդապետաց.
Հայոց Թարգմանչաց։

Զնորգտածոյութիւնս Եղեւ
ցոյց վայելչագունաւ նորոգ։

Տպեցեալ յԱմստէլօ
դամում քաղաքի։

Յամի Տեառն. 1702։

Նշանակութեան Երգողաց զՇարականն։

Որք զծորանս Հոգւոյն արբին. և ընդ
ժամանակս ժամանակս երգեցին զե
ղանակաւոր Երգս Շարականաց։
Նախ մեծն Մեսրոպ զկարգն ապաշ
ա խարութե։ Եւ տէրն Սահակ զաւագ շա
բ բաթեանն։ Մովսէս Քերթողն, զծնըն
գ դեանն. և զՄեծ ապուսցէքն, և զՏն ընդ
առաջինն. և զՓոխման անջի պատկերին.
Այլ և զկարգն յարութե սորա է ասացեալ.
մեծն Վարդան ՝ի տեսութի Անթառամ
ծաղկի։ Իսկ այլք ասեն թէ Անանիա շիրա
դ կունին է ասացեալ։ Եւ զՊենտեկոստէին.
և զՎարդավառին. և զՍբ Գրիգորին.
և զՅօհաննոյն. և զՄարգարէիցն. և
զՎարդապետացն. և զԱռաքելոյն. և
զԹագաւորացն. և զԱնտոնին. զայս տմ,
ոմանք Անանիայի տան. և ոմանք Խորենա
ե ցւոյն։ Զմեղաք յամենայնին. և զկարգ
զ մեծ տօնիցն. յօհան օձնեցին։ զՀռիփսի
մեանց Անձինքն՝ և զՀարցն. տէր Կոմի
տասն. Յօհան Մանդակու
է նին. և այլք ասեն թէ օձնեցին։ Զհան
գստեանն՝ և զմարտիրոսացն. Պետրոս գե
տադարձն. և եւս զբազումս ՝ի մանկտեացն։
ը զԽաչին՝ և զԵկեղեցւոյն՝ Սահակն. որ
թ դնաց ընդդէմ տաճկաց։ Զորս ըստ պատ
կերին Գրիգոր Մագիստրոսն։ Զաւագ
օրհնութե զեօթն ձայնին. Ստեփաննոս

Սիւ

Սիւնեցին ։ Զ վառունն. Ներսէս Կլայեցին ։ Ժ
այլև զՆինուէացւոցն. և զԾաղկազարդին ԺԱ
հարցն. և զՀոգւոյ գալստեան չորս պատ
կերն, և զՎարդավառին զերկու պատկերն.
և զՓոխման զերկու պատկերսն. և զՀրեշ
տակապետացն և զԵօթանասնիցն. և զԱ և
ռնդեանցն. և զՄարգարէից զԺԲ հարցն.
զՆորահրաշն. զՆայեաց սիրոյն. զԻ՛քեն
հայցեմքն. զԳրեւադալի շարականսն.
զՕրհնեմք զքեզն. զԱյսօր անճառն.
զԱրարչականսն. զԱծ անեղն. և լուսաք
յոմանց՝ թէ և զնը Յակոբայն են սորա
ասացեալ է ։ Նաև զաղուհացից Կիրակէիցն
ամենայն ։ Իսկ զԱյսօր յարեաւն. զՆո ԺԲ
րոգեալ կղզիքն. և Թոռանցն Ներսէս
Լամբրոնացին ։ զԽորհուրդն անճառն. ԺԳ
և զՄեծահրաշն Գրիգոր վկայասէրն ։
Զարեգականն, Գրիգոր Սկեւռացին ։ ԺԴ
Զերգեցէքն, Յակոբ Կլայեցին ։ ԺԵ
Իսկ զՍր նախնեացն և զՆահատակման ծո ԺԶ
վէն. և զԹարգմանչացն, Սարգան վար
դապետն է ասացեալ ։ Որ զԼոյս անճառն, ԺԷ
զշարականն Ներսիսի Յովհաննէս պլուզ
վարդապետն է ասացեալ ։

Հրաշափառ ծնընդեամբ քո սրբուհի.
որ ծընար յաննայէ տիրու հի։
Օ՜ քեզ մաղթեմ լեր ինձ յոյս թագուհի.
այժմ և յելս 'ի մարմնոյս խնկու հի։

Օգնեա ինձ Տ՟ր Ա՟ծ. և հասո՛
զսկսեալս յաւարտ։

Կանոն Ա
ծէ ւ հրաշալա
փառս ծնըն
դեան Տէ
րունական Կուսին ՚ի Յովա
կիմայ և Յաննայէ: ա / գկ

ՅԼՒԲՈՐԴԻՒԲԱՄԻՕ
ՆԻ ՆՐԳ ՆՈՐ Ի ՕՆԸՆ

գեան՝ մօր ան. քամ նշի որ ծընաւ զանճառ մանուկն ի հօրէ ծընեալն այսօր ծընաւ յամուլ արգանդէ Աննայ օրհնեալ տանն Դաւթի մեզ ընծայելոյ լուսոյ: Ցընծացէք որդիք մարդկան այսօր ծնընդեանս սրբուհւոյ կուսի.

կուսէն. քանզի որ տարաւ զմնացեալսն
Եսայ. յարգանդի անսերմնաբոյս այսօր ‖ բըղ-
11. 2 խեաց յարմատոյն Յեսսեայ. տուք օրհ։
Ուրախութիւն աշխարհի ծնաւ զմերի
ամ ամենեցուն ամենայն աւետեօք զուարթնոցն.
որ քրովբէիցն օրհնեալ հրեղինոյն ծնաւ մար-
մնով զպարգեւին նորոյս կուսակի. տուք։
Սաղ. Խնդամ մեր բանին ի հօրէ ‖ ծնեալ
109. 3 նախ քան զարուսեակ. որ ըզլոյսն երկնայ-
ին ծագեցեր մարդկան. ընդունելի մեզ զմեզ
մխիթարութեան. մաղթեմ բանին փրկել
զմեզ ի մեղաց մերոց։
Այսօր լցաւ խոստացումն որ առ նահա-
Ծն. պետսն ‖ ի զաւակէ նորին օրհնել ամենայն
12. 3 ազգաց. զի յարմատոյ նորին բղխեաց կոյս-
ըն որ՝ որ ծընաւ ըզբանն բարձրոյն մեզ
նախահօրըն. փառս տացուք տուողին մեզ
զօրհնեալն ի կանանց։ Այսօր բուսաւ
Ելից յանապատէ ‖ մօրենւոյն մարմնով յոր վառեցաւ
3. 2 հուրն աստուածային. զոր էտես Մովսէս զօրի-
նակ կուսին ի Սինա լցեալ լուսովն ան-
մատոյց. փառք։ Այսօր գառնուկըն օրի-
նականքըն յոլովակի եւ անձնայ եառուն մեզ
Սաղ. ‖ ի գեղմն ընդունեցին ըզ ցօղն երկնային.
71. 6 յորմէ հոսեցաւ անձրեւըն կենաց եւ բըղ-
խեաց

խեւաց անձկանաց անդեղերն իմաստից փառ-
Մ՝ յոր ծընաւ մայրն ամուլ ըղքեզ յար
մնացողիկ յեսսեայ ծառ կենաց ծաղկեալ սուրբ
բուհի. որ եառ մարդկան ի ժամու պը-
տուղ ‖ զհացըն կենաց զիջեալն յերկնից. ‖ Յով. 6 · 33
բարեխօսեա սըրբուհի վասն անձանց
մերոց:

Որ զնախագրեալսն յաւանդութիւն դաւա- ԴԿ
կութեամբ մարգարէիցն. կատարեցեր Հ
հայր երկնաւոր առաքեալ ըզ կոյսն ի յամենայն
ըզքեզ բանս բանքեզ ... մեծ հաւասդի մեր
Որ ի լըռութեան անձին ‖ ծնեալ բան եւ ‖ Եսա. 7 · 14
եալ քո ի կուսէն. այսօր հրաւիրե հոր միա
ծին յանուն մօրն ըղմայրըն քո պարգեւե
ցեր. ըզ: Որ զօրինակ մարմնով հոգւոյ
ցուցեր մարգարէին. այսօր զանուն յոյժ
կինայ եսաւր ‖ ըղերանուն վկայեցին. ըզ: ‖ Ղուկ. 2 · 34
Մ՝ զ այր օրհնեցէք բարձր արարէք ըզնա Գ
յաւիտեանս: Ո՞վ աշխարհացի սուրբ հին
համբարձման ... որ բազում
զոյն օրինակ ցուցանեցեր ըզծնօղ բա-
նին ... բանի: Աւրախացին եկեղեցի
դուստր ... սիոնի. քանզի ծըն...
ի յանձնայն մայրութ ծնօղ բոյն փեսայի.
բարձր: Մ՝ օրհնեսցէք եւ ժողովուրդք սո
նա

նախնի մեծօղք ծնընդեան կուսին. ընդ յա-
ւակին մեզ և անմահի ծնողաց սրբոյ ծնո-
ղին բանին բարձր։

Մ Ի նահապետացն աբրահամու իսահակայ
և յակոբայ. պարգևեցար ի յոյժ կոյս մարի
ամ դստրըր նոյին երանեն ազգ և մեք
այսօր ըզծնեալդ ի յամենայն։ Աղախին և
մայր կենաց աջոյն ծընող հօր միածնին. որ
Ղուկ. առ ի քէն մարմնացեալ ընկէց || զամբարտաւ-
1. 52 անըն յաթոռոյ. երա։ Որ բարձրացուցեր
զանկեալ բնութիւնս ի քէն ծնընդեամբ
Ղուկ. որդին յերկինս. || ըզ կայսրութեան կերպ ցհա-
1. 53 ցիւ և զմեծատունս ելոյծ ունայն. եր.
բկ Որ ողորմեցար || ի մեղս ծնեալ մարդկան
ո հայր երկնաւոր լոյս միածնաբերին. և ե-
Սաղ. տուր բնութեան այսօր սուրբ ըզ կոյսըն
50. 7 ըզ ըզծնող որդւոյդ միածնի. մաղթանօք
սորա մի մեզ ողորմեա։ Որ ցողեցեր ի
մեզ յամենայն օրհնաց զորդին այսօր զկոյս
ըն մարիամ. յորմէ ծընաւ մարմնով և
բարձեր նովաւ ըզմեղս նախաստեղծին
ադամայ. մաղ։ Որ մաքրեցեր հոգւովդ սբ
ըղխիրտ և զորդանս մօր քո փառակցին.
այսօր յամուլ ծնողաց նորին ետուր ըզմայր
բանին զօրհնիցն Եւայի. մաղթանօք արա։

Մա

Այսօր ցնծան երկնայինքն՝ և պար ա
առեալ ի բարձունս. երգեն զերգս հոգե-
ւորս յաւուր ծննդեան սրբուհւոյն։
Այսօր վերինն սիոն՝ գոչէ զերգս սրբո-
բեցին. զերեք սրբութեանն ասելով յաւուր
ծննդեանս։ Այսօր աստեղք և լուսինն՝ ընդ
արևու հրճուելով. գովեն ըզլոյսն ի հօ-
րէ յաւուր ծննդեան լուսոյ մօրն։
Այսօր ծերքն օրհնաբանեն մանկամբք
նորայ սիոնի. երիտասարդք և կուսանք ||Սաղ 148 12
խնդան ծննդեամբ սրբուհւոյն։
Այսօր գունդք առաքելոցն և պարք
նախատեսացն. յաւուր ծննդեան մօր
բանին երգեն ընդ փառս ի բարձունս.

Ով կենաց սրնկեան յադինն սուրբ գկ
կոյս. որ ըղհայրածինն բղխեցեր զծա ձշ
ղիկ. ||և ետուր ի ժամու զորդին պտուղ ||Սաղ 1. 3
մարդկան. զորոյ զմարմինն ճաշակեալ
անմահացաք յուսով. վասն որոյ օրհնա-
բանեմք ըզքեզ յաւուր քո ծննդեանն։
Բանաւոր երկիր տիրուհի և անդաստան
մաքուր ի փշոց մեղաց. որ ըզքոյն յան
երկնային առանց սերման ծնար. որով
զկենացն ետուր ըղհաց սովեալ բնու-
թեանս. վասն։ Այսմ թէ և յերկրային

ցանկութեանց որ կոյս. եւ վառամբն անծայ-
Սաղ. 71. 6 րին բոցոյն. ‖ Որ ըստ ձայնին հայրաբանողն
անձրեւեցեր ի բանական երկիր. որով
բնութեանս բուսան արդարութեան որ
բոյսք. վասն որոյ։

դձ Որ սեռն ծնեալ մանկունք սուրբ աւ-
հբ ազանին. շնորհազարդեալք հոգւոյն
աստուծոյ. օրհնեցէք զհայրն երկնաւոր.
յաւուր ծննդեանն սրբուհւոյ կու-
սին. յոր օրհնեցայք յանիծից նախ-
Պէտ. նւոյն։ ‖ Արեամբ զաւակին անմարմնին
3. 19 փրկեալ ժողովուրդք. յաւուր ծնըն-
դեանն մօր Աստուածընկալին. գովեցէք զը-
միածինն որ հաճեցաւ առնուլ մար-
մին անսերմն ի նմանէ. յոր օրհ։
Աստուածաբանողն շնորհաց հոգւոյն լու-
սազարդեալք ազգք հեթանոսաց. յաւ-
ուր ծննդեանն մօր բանին ծնողին զը-
փառաւորեցից որդւոյ զհոգին բարեբանե-
ցէք հոգեւոր երգով. որ մաքրազար-
դեաց զմանկամայրն որդւոյն։

Յերկոտասան ՚Նահապետաց շառաւի
ղեաւ Մայրն Կենաց։

Ո՛ Հրաշագեղ սրբուհի կոյսն առեալ·
յովակիմ և աննայ սրբեաս ծնեալ։
Ի տաճարըն նուէր հեռու եալ·
և պատուղըն առաջին ընծայ եալ։

Կանոն Յովակիմայ և Աննայի. ծնողաց սրբոյ Աստուածածնին։ Օրհնութիւն։

Է
ակ

Որ նախնիմայց խնամատութեամբ տնօ
րինեցեր զխորհուրդ սուրբ եկե
ղեցւոյ. խորհրդոյն արկեալ հի
մունս հաստատութեան ընդդաս արդա
րոց. աղաչանօք սոցա խնայեա ի մեզ։
Որ զօրհնութիւն նախաստեղծիցն ած
աչօք արուաց և իգաց. պայծառացեալ
վայելչապէս ծաղկեցուցեր այսօր ի յօ
վակիմ և ի յաննա. աղա։ Որ ըզխօս
տումն աբրահամու նահապետին մեր
ըստ հոգւոյ. քահանայական և թագա
ւորական գաւազանացըն միացեալ ցու
ցեր այսօր ի յաննայէ. աղա։
Անըսկիզբն ած՝ անճառելի անըբաւ զօ
րութիւն. որ յըսկըզբանց յաւիտենից
խնամարկեցեր զորդիս ադամայ. գերա
գոյն այսօր շնորհիւ փայլեալ ցուցեր ծը
նընդեամբ զմայր միածնիդ քո ընտ
րելոյ. աղաչա։ Որ յոչէից բանիւ գոյ
ացուցեր զաշխարհս ամենայն. այսօր
մարդասիրեալ անօրինաբար ի յան
նայէ արկեր հիմունս նորոյ աշխարհի.

ածն։ Ի յանմուտ երկրէ այսօր բուսաւ
Եզ 4 2.1 մեզ բարեբեր բոյսըն բարի. Շուշան
հովտաց ծաղիկըն դաշտաց միածնըն
մարիամ արմատ աղեկոյս անմահու
թեան. ածն։

դձ Հ Որ ի վերայ քերովբէից նստեալ հանգ-
չիս բանդ անտըեած. այսօր հրաշափառ
պարգեւօք ցուցեր ծննդեամբ ի յաննայէ
ածթու փառաց յերկրէ զսուրբըն մարի
ամ. օրհնեալ տր ածն հարցըն մերոց։
3 Թգ 19. 11 Որ ի լերինն քորեբայ փայլատա-
կեալ հուրդ ած այնն հողմով եւ շարժ-
մամբ յայտնեալ ի պակուցմունս սուրբ
մարգարէին. այսօր գթութեամբ եւ
ողորմութեամբ յարմարեցեր տեղի իջ-
ման. անճառելի խոնարհութեբ ի սեր
հանդարտ զօրինակեալըն մարիամ. օր։
Որ ի կանուխ ժամանակաց սահմանադրե-
ցեր զհնօրէնութեան քո ըղտեղի. տա-
ճար եւ քաղաք շինեալ բարձող անուան
ըդ, քում բարձրելոյ. այսօր սուրբ գա-
պէս յայտնեալ ցուցեր բնակարան ած-
ութեան քո զսուրբ կոյսըն մարիամ.
Գ օրհնեալ տր։ Զտէր օրհնեցէք բարձր-
արարք ընծնեալն այսօր ըզմայր մա-
քուր.

քո՛ւր բանին ըղ միշտ կոյսն։ Ո՛ր ի զօրաց
հոգեղինաց երգաբանեալ սրբուհին.
ըզծնեալն այսօր օրինօք բնութե զմայրն
ամ՛յ բանին ի վերաքան ըղբնութիւն. բա։
Ո՛ր ի դասուց մարգարէից եւ յերջանիկ
առաքելոցն օրհնաբանեալ տիրուհին.
ըղձածիչ երկնային եւ այլ զմայրն կենաց
ծնեալն այսօր ի յաննայէ. բարձր։
Առաւօտ խաղաղութե՛ եւ արուսեակ մ
զուարթարար. այսօր մարիամ սըր
բուհին ի փառս քո քս ծագեալ մեզ
լոյս որդւոց օրինաց. անդադար երգով
սոքօք ըզքեզ զըմի ըստ մեծացուցանեմք։
Դրախտ ածային եւ արեւելք իմանալի.
այսօր մարիամ հրաշագեղ ծնեալ ի յան-
նայէ ի մայրութիւն քո հրաւիրեալ քս
որդի աստուծոյ. անդ։ ‖ Տապանակ ապ- ‖ Ծ.ՀՆ 18 - 5
րեցուցիչ եւ տաղաւար աբրահամեան աս-
տուածընկալ. այսօր մարիամ լուսափայլ
ծառ միածին ծընունդ յայտնեալ ծնո-
ղաց. ի ծնողութիւն քո կոչեցեալ միա-
ծին որդի աստուծոյ. անդ։
Անճառելիդ ած անզննական ի հրեղի- ո
նաց այսօր հաճեցար ի հողեղինաց յայտ-
նեալ թագաւորին ածութե ըդ քո զմիշտ
կոյս

կուսէն մարիամ. աղօթիւք սորա ողոր
մեա մեզ աստուած: Ի ժամանակ ծա
ցոյ ծննդեան հօր էակցին այսօր սրբե
ցեր յորովայնէ ժամանակաւ մայր ի մօրէ
անճառ մարդեղութեամբ. աղօթիւք:

Սաղ 109.3 Յառաջ քան զարուսեակ անմայր ծը
նեալ հօր ի յերկինս. այսօր ընտրեցեր
ի մաքրութեամբ զմայր անայրամ անհայր
ծննդեան քո ի յերկրի. աղօ:

ա Թագաւոր փառաց ած հօրն կենդա
նարար. ի շնորհաբաշխ աւուր մեծի
ծննդեան մարմնոյ դստեր դաւթի
թագաւորին. նորոգեաց զկենդանութի
մերոյ թագաւորի Քի. զի օրհնեսցուք
ընդ քեզ զտէր այժմ և յաւիտեան: Զգենուր
կենաց և փրկութեան մերոյ հոգի հօր
և որդւոյ. ի յարմատոյն յեսսեայ բղխ
ման դաւազանի հանեալ ժամանակ ծու. շնոր
հազգեր պայծառացոյ զզաւազան իշխա
նութե մերոյ հայրապետի Քին. զի օրհ.
Ընտրեալ աշխարհի և ճառագայթ իմանա
լի հոգւոյ սուրբ ոյ. ի ցնծութե աւուր
լուսման ուրախութե յոյլակիմայ և անմաց
ի ծ. աղօթիւք սորա լցո զպէտս կա
րեաց հայաստանեայց եկեղեցւո Քիյ. զի.
Մր

Որ ի բարձրութեան երկնից բարձր Տղ
բանիւք բարեբանեմ սրբուհի. Եկ ի լի Երգ 4. 8
բանանէ դեղձեան. հարսն ըղձեցեալ այս Յայտ. 12. 1
ծր զարեգակն արկեալ ըզքեւ և ընդ ո-
տիւք զլուսաւորն ունիս ստուերական տակ. Որոյ
նմանութք երգով եկեղեցիք տիեզերաց այս
օր տօնեն ըղձալի շքատակ ծնընդեան քո ի
մօրէ: Վեհագոյն սերոբէից և բազմա

չեայ

չեայ քերոբէից աթոռամայր աստուածա
*Ելից 16. 33 ծին. ‖ տապանակին կենսակիր սափոր ոսկի
խորհրդաւոր խորանին բանին հօր բարձ
րելոյ. ծրհ. Մարգարէից հանդիսարան
եւ գրաւական կենաց մարդկան մարխան
աստուածայնոյն. ընդունարան եօթն
պարգեւին շնորհաց խորհրդոց յուսոյ հա
ւատութեան պսակաթիւ առուրց դ-
րուցս ա՛ ցանկալույց. ծրհնութեամբ եր
գով մեղեդեցէք ասել.

Զանքըննելի խորհուրդ բանին մար
մնաց մանն.

Գաբրիէլ աւետեր առ կոյսն Մարիամ։
Ուրախ լեր որ Հոգւոյն դու ընդունարան.
և անմահ փեսային հարսն անախտական։

է

Կանոն Ծնընդեան Աստուածայայտնութեան:

Օրհնութիւն:

Խորհուրդ անճառ ծածկեալն յազ-
գաց եւ յաւիտենից՝ յայտնեցաւ
Իշխանին հրեշտակապետութեան այսօր առ
կոյսն Մարիամ. զոր առ նոր՝ ունիմք
բարեխօս վասն անձանց մերոց:
Անժամանակն առ ի Հօրէ եւ անմարմնին
ծագածին ծնընդեամբ. այսօր անճառաբանօրէն
Գաբրիէլ ելի մարմին զգենու ի սրբոյ կու-
սէն. զոր առ: Անսահմանելին ի համայ-
նից՝ բովանդակեալ բնութեանց բոլորից.
պարագրի՝ այսօր մարդասիրաբար յորո-
Ղուկ. 1. 26 վայնի աննարատ կուսին. զոր առ:
Աներեւոյթ փառացն հօր նկարագիր
անյեղանալես. ի ծառայական խոնար-
հի պատկեր ի յարգանդի հոգւով մաք-
Փիլ. 2. 7 րելոյ. զոր առ նոր: Անսահմանելին յէու-
թեան՝ սահմանեալ երեւեցաւ. ի վեր
քան զմտաւոր սահմանին այսօր յորովայ-
նի սրբուհւոյ կուսին. զոր առ նոր:
Ուրախութիւն տիրամօրեղցն բնութեան
երկրածին կոյս Մարիամ. զոր ողջունեաց
բերկրեալ աւետօք կոչեցեր զձայն ի բերդ

զօրէնս

զօրէնս ողջունի․ առ նա միշտ բարեխօ-
սեա վասն անձանց մերոց։
Որ առաքեցեր զմիածինդ ի փրկու-
թիւն տիեզերաց․ անեղ էութեամբ եղա-
նիլ մարմին՝ ի քո կուսէն Հայր երկնա-
ւոր․ զոր առ քեզ ունիմք բարեխօս վասն
անձանց մերոց։ Որ զնախագրեալսն առ
ի քէն մարգարէիւք եկիր կատարել ան-
մայր ի Հօրէ անսկզբնաբար լինիլ ան-
Հայր ի սրբոյ կուսէն․ զոր առ քեզ։
Որ ի լուսոյն անճառելւոյ ի քէն յայտնեալ
ծածկեալ խորհրդոյ․ ի քէն մաքրելոյ
երջանիկ կուսին՝ Հօր ‖ զօրութիւն հովա ‖Ղու
նացուցեալ․ զոր։ Որ զնախամօրն անի- I. 35
ծից երկանց լուծեր զդատաստան կնիք․ որ
ըզտրտմական սահմանեալ ծննդ-
աննախատեսաբար ծնանելով ի քէն․ առ նա
միշտ բարեխօսեա վասն անձանց մերոց։
Որ անմեկնելիդ ես յէութէ՝ Հայր անըս- Դ
կիզբն եւ անպատճառ․ ի փրկութեան Հ
մերոյ սկզբան առաքեցեր զմիածինդ
մարմնանալ ի սրբոյ կուսէն․ օրհնեալ
տէր աստուած Հարցն մերոց։
Որ ի Հօրէ անմեկնելի անեղակից բանդ
աստուած․ ըզդասապետ զօրութեանց
վեր

վերնոցըն նախընծայից քում գալըս-
տեանդ առաքեցեր յառաջագոյն. օրհ:
Ի բըղխումն անձինն և անքըննելին հօրդ-
անեղ և համագոյ. զանօրէնութեան
քում էանկցին. մաքրագործեալ ըզեամն
կարան է կատարութեան. օրհնեալ:

Գ Ի զօր օրհնեցէք բարձրաբարբառ ըզնա
յաւիտեան: Ակայք փըրկեալք կենաց
բար իջմամբ. բանին հօր ի յարգանդ
կուսին. ընդ երկնայնոց դասուցն երգով
ըզտէր: Որ զանէծս երկանց ծնընդեան
նախամօրն եբարձ. անսերմնաւորս ծննդե-
լով յանապական կուսէն. երգով ըզ-
տէր: Որք վերըստին նորոգեալք եմք
ի հնութենէ մեղաց. զնորոգօղ բնու-
թեանս. երգով ըզտէր:

Դ Ուրախ լեր Մարիամ սուրբ Աստուածածին. զի ի
տաճարիդ մաքրեցելոյ յանկարծակի եկ-
ըն տէր. ընդ քեզ օրհնութիւն մեծ ծանուցա-
նեմք: Ուրախ լեր ‖ դուռըն փակեալ ընդ
Եզէ 44. 2 որ ոչ ոք մըտեալ. բայց տէր Աստուած իսրայէլի.
Երգ 4. 12 ընդ քեզ: Ուրախ լեր ‖ աղբիւր կնքեալ
ջրոյն կենդանութեան. զոր ծարաւելոյ բը-
նութեանս ետուր ի յարբումն. ընդ քեզ օրհ-
նութեամբ մեծ ծանուցանեմք:

Որ

Որ յանէից անմարմնական զօրաց էակ ո
հայր անըսկիզբն. ընդ զօրականս խմբեից
նոցա աւետաբեր այսօր առաքեցեր առ
բանին քո խորհուրդ սրբութեան. աղաչանօք
սորա ողորմեա մեզ աստուած:

Որ ի կառս քերովբէից բազմեալ լոյս
քան զարև յառաջ. ի հաւանութեան հա
ճեցար այսօր տաճարն բազմել փառաց.
մաքրազարդեալ որովայնի. աղաչա:

Որ ի տաճար ճշմարտութեան խոնարհեալ
յօրէնս տեսանողաց. այսօր ի դուռն զբ
րելոյն ցին հովանոյցեալ սրբոյ կուսին.
ի բնակութեան քումեակցին. աղաչէ:

Ուրախ լեր մարիամ կոյս անապական. ա
զի ի հայրական ծոցոյ անմեկնելի որդին.
ի քոյ յանձնառութիւն բնակել յորովայնի:

Ուրախ լեր երկին վեհագոյն քերովբէ հո
գեղէն. որ զանտանելին երկնից և հրե
ղինաց դասուցն. ի քո ընկալար մաքրա
կան որովայնի: Ուրախ լեր ‖ սիւն հրե ‖ Ելից
ղէն ‖ լուսոյն աշտանակ. որ զարարչականն 13. 21
եղանկանաց լուսոյն ի քեզ տանելով ծագե ‖ Ելից 25. 31
ցեր խաւարելոցս: Ուրախ լեր ‖ սափոր ոս ‖ Ելից
կի երկնային հացին. որ զաւրի վերուստ 16. 33
իջեալ ըզմանանայն կենաց. նորոյս պար

դե

գուեալ կերակուր իսրայէլի ։ Ուրախ
Եսայ 1. 19 լեր ‖ ամպ թեթեւ ‖ գեղմն իմանալի. որ ի
‖ Դտ 6. 37 բանական երկիր հեղեր զանձրեւ կենաց.
մարդիկս ընդ գործոց հաւատոյ պտ
ղաբերեալ ։ Ուրախ լեր դուստր լուսոյ
մայր անհարմանացեալ. քանզի յղացեր լոյսն
ի քէն համախմբեալ վերնոցն. որդւք
սիոնի երգեն ընդ փառս ի բարձունս ։

գկ / ձշ Աստուածածին խորան լուսոյ անվայ
րափայլ արփոյն կենաց. որ եղեր ՚՚՜ր արեւ
ելք արեգականն արդարութեան. նորոստե
լոյս ի խաւարի լոյս ծագեցեր. վասն որոյ
ամենեքեան ընդ քեզ միշտ մեծացուցանեմք ։
‖ Ելից 3. 2 Անապական տաճար եւ ‖ մորենի անկիզե
լի. որ զանշէ ՚՚՜ջ հուր աստուածութեանն ի
քեզ տարեալ կրեցեր. որով բնութիւս կի
զեալ չիջաւ կրից բոց. վասն որոյ ամե ։
‖ Ելից 25. 10 Սնդանի տապանակ ‖ կտակարանաց նո
րոյ ուխտի. որով ե ՚՚՜լք յերկիր աւե
տեաց հորդեալ. հոգւով ի քեզ տպաւ
որեալ բանին. վասն ։

գկ / ձշ Աստուածածին ՚բ կոյս անապական տա
ճար անպարագիծ էիր բոլորից բնու
թեց լցեալ ծաւալ տեղի. այսօր ընդ բերկ
րանս զուարթնոյն կրեցեր աւետեօք

 զուրն

զՏէր ըրն ‖ ամենայն երկրի. ա՛ռ որ մաղթեմք ‖ 1 Տէր 6. 15
բարեխօսել վասն մեր անըղուելի հայ-
նիւ: Ո՛մանանայի վտակաց տանն ո՛յ հոս-
մանց. վերձանկեալ աւետանորդացըն հայնիւ
արբմամբ ըղմայլեցար. այսօր զանթա-
ռամըն ծաղկեցար ըղծաղիկ ‖ ի՛ ժամու ‖ Սաղ 1. 3
տալով զպտուղ. ա՛ռ որ մաղթ:
Այսօր ի քեզ լըցեալ ամենավաճնին բար-
բառն. որ ի փրկութեան հասարակաց
տուեալ նըշան բնութեան ազգի մարդ-
կան. ‖ ահա կոյս յղասցի եւ ծընցի որդի ‖ Եսայ 7. 14
զընդ մեզ յայտնեալըն Աստուած. ա՛ռ որ մաղ.

Եդար 'ի մսուր Տէր ըզ բոլոր էից.
Հաճեցար ունել ըզ կերպ ծառայ էից։
Որ ըզ թաղեալս ծածկութիւ ախտից.
Վերածեալ հանցես յ'առագաստ երկնից։

Կանոն Աստուածայայտնութեան Ճրագալուցին.
Օրհնութիւն։

ՈՒՐԱԽ ԽՈՐՀՐԴՈՅ [illegible]
Գաբրիէլի աւետաւորքն. որ քարո-
զեայն ընդգամ... արքային
ն ի յերկինից։ Ողջոյն ընդ՝ քեզ մարմ-
նում ի քեզ որ հոգին եկեսցէ. և զօրու-
թիւն բարձրելոյն ի վերայ քո հովանա-
ցի։ Որ ծնանելոցն է ի քէն եսայեալ
առաջնորդ. և ընդ հանուր քարոզի- բձ
ծնօղ հզօր անուամբ բանին։
Ուրախ լեր բերկրեալ ամենասուրբ կոյս. Ղու.
որ ծնար աշխարհի զարդարութեան արե- 1. 37
գակն. որ լուսաւորեաց զանգագս որդւոց
մարդկան։ Ուրախ լեր բերկրեալ Եզե.
դուռն կնքեալ. որ ծնար աշխարհի 44. 2
զԹա

զԹագաւորըն քո. որ նըստեալ ի վերայ յա
Ղուկ. 19. 37 արուեստ անԹուոյ։ || Գովեցին իմանալի զօր
Էակս Գեդէոն յաւուր քան զայս հաւա
տացեալ. իմանալիք զանճառելի ըզծը
նունդ. և երկրպագեմք որ ի կուսէդ
մարմնացար աստուած։

դձ Որ դասուց երկնաւորաց անիմանալի.
հ այսօր հողեղինաց յայտնեցեր ըզծած
կեալ խորհուրդ. օրհնեալ տէր՝ ած
հարցըն մերոց։ Որ բազմաչեայ քրովբէ
ից անտեսանելի. կերպացեալ ըզմերս ի
սըրբոյ կուսէն տընօրինաբար. օրհ։
Որ առաւել բարձրացեալ ես յանխառ
նից. միշտընջենաբունըղն ըզցուցեր և աղ
բիւր՝ կենդանաբար. օրհնեալ տէր։

գ Զտէր օրհնեցէք բարձր արարէք ըզ
նա յաւիտեանս։ Որ || ըզկերպարանըս ծա
Փիլ. 2. 7 ռայի էառ. և ըզմեզ ի մարմնի իւրում
դատապարտեաց. անդադար գովելով. բ։
Որ այսօր մարմնացար ի սըրբոյ կուսէն
յաղագս անիծիցն. և եբարձ ըզպատու
հաս նախաստեղծին. ժողովուրդք առա
Սաղ. 67. 19 ւել բարձր։ || Որ ելեր ի բարձունըս գե
րեալ ըզգերութիւն մահու. այսօր բաշխի
անապականութեան պարգեւք մարդկան.

քա

քահանայք հոգևոր երգով առաւել-
ցու բարձր արարէք.

Անկանիմք առաջի քո ածածկին. և ա- բձ
ղաչեմք զանարատ ըզկոյսդ. ո
Նորեխօսեա վասն անձանց մերոց. և
աղաչեա զխնծին որդին.
Փրկել ըզմեզ ի փորձութենէ. և յա-
մենայն վտանգից մերոց.
Օրհնեմք ըզքեզ զածին ընդ անմարմնոց ա
ըն դասուց. որ ի բարձունս ես ընդ
կեալ խնայեա ի քո արարածս.
Գովեմք ըզքեզ մայրածին որդի և բանդ
ածին. որ ի կուսէն մարմնացար. խնա.
Նորերգանեմք սուրբ զհոգին որ նորոգ
գօղդ ես և կեանք. և մի արկան սասան
ցուք փառք ի բարձունս այ.

Ծագումն հրաշալի որ անյայտ էր ի դձ
մէնջ. և բանն հայրական անձամբ ու- մղ
թե հուր փայլակնացեալ և ի մարմնի ըն-
կեցաւ անմեղանս պահելով զարարածս
ամենայն. Ծագումն հրաշագործ որ
ի կուսէն ծագեցաւ. ճառագայթելով
զարարածս ամենայն. Երկինք ցնծայ
ին և երկիր ուրախանայր. ‖ և քս ամ- ‖ Բ–ե
պուած ընդ մարդկան ըլինէջ. 3 · 38

Ա

Լու քեզ ապաւինիմք ամենասուրբ բարուհի.
գերագոյն և հրաշալի և բազմօգուտ բարու-
թեանց. աղերսիւր ես ծառայեալ և հան-
գիստ աշխատելոց. և երգեր վերընկալ
ածային բանին:

գձ / ձշ Ով անճառելի լուսոյ մայր և ըզգենակիր
բան անըսկզբնակից որդւոյն. օրհնու-
թեամբ մեծացուցանեմք: Ով անհաս
տըրնօրէնութեան մայր. և զանձնանուէր
տաճար այ բանին. օրհնութեամբ.
Ով բարերարեց փրկութեան մայր որ զան-
տանելին կրեց ի յարգանդի ետ բարձ. ըզբնաւ
ամենեքեան. օրհնու.

Յանկամ համբուրել ըղնանեմ օթա րան,
յորում ծագեցաւ արփին անսահ ման:
Ըղձալի պարտէզ և նոր լեբա նան,
ուստի հոսեցաւ գետ անմահու թեան:
Ծառք անտառաց և տունկք զանա զան,
այնու պարգևօք սյար աւեալ խըն դան:
Օրհնել զԱրքայն համայնք եւ թեան,
որ կրէ զամէնայն բանիւ զօրու թեան:

Ե Կանոն ծննդեանն ի Բ.Է. Մանկանց առաւօտու։

Խորհուրդ մեծ և սքանչելի որ յայսմ
աւուր յայտնեցաւ. հովիւքն եր
գեն ընդ հրեշտակս տալով աւե
դկ տիս աշխարհի։ Ծնաւ նոր արքայ ի
Բեթղեհէմ քաղաքի. որդիք մարդկան
օրհնեցէք զի վասն մեր մարմնացաւ։
Անքաւելին երկնի և երկրի ի խանձա
րուրս պատեցաւ. ոչ մեկնելով ի հօրէ
Հօր ի սուրբ յաթոռն բազմեցաւ։
Այսօր ցնծան երկինք ի վերուստ մեծա
պայծառ աւետեօք. և արարածք ամե
նայն զգեցան հանդերձ փրկութեան։
Ղուկ. 2, 12: Այսօր յայտնի ընծայեցաւ Քրիստոս որդին
Այ. և հրեշտակաց բազմութիւնք յեր
Ղուկ. 2. 13: կնից յերկիր վայր իջեան։ Այսօր հո
վուացն տեսեալ զարդարութեան արե
գակն. և ընդ հրեշտակս երգէին,
Ղուկ. 2. 14 փառք ի բարձունս Այ։
Ի հօրէ ծագեցար լուսաւորել զարա
րածս. արդարութեան արեգակն
Տէր փառք քեզ։ Ծնար ի յայտնի ըն
ծայեցար Բեթղեհէմ Աստուածր։ Հովուացն
Մատթ. 2. 11 յայտնեցար, երկրպագեալ ի մոգուցն.
ամր

արդարութե։ Արդ՝ մեք երգեսցուք
որ ի կուսէն՝ մարմնացարն. արդար։
Անսկզբն էակից բանդ հօր. որ էիր գճ
յառաջ քան զյաւիտեանս. և եկեր ի հ
փրկութիւն ըստեղծուածոց քոց. ընդ
քեզ օրհնեմք որ ծ հարցըն մերոց.
Ծնար ի կուսէ անձառ միութիւն. ան
բաժանելի և միշտ գոլով ոչ մեկնեցար
ի հայրական ծոցոյ. ընդ։ Ընծութեամբ
տօնեսցուք ըզծընունդ քո սուրբ որ
յայտնեցար մեզ լոյս ի լուսոյ. և լու
սավորդ քո լցեր ըզտիեզերս. ընդ քեզ։
Պարծեցէք տեառն ընծ զտր օրհնե
ցէք ե բարձրացուցէք ըզնա յաւ
իտեան։ Ազդ ծնեալն ի սըրբոյ կուսէ
ամէն օրհնեցէք. ե։ Զանձառելի
ըզծընունդ փրկչին գովեցէք և
առաւել բարձր։
Ուրախ լեր ածածին լոյս և փրկու մ
թեան մայր. ընդ քեզ ընդունող լու
սոյ մեծացուցանեմք։ Ընդ քեզ լուսոյ
մայր և կոյս. ընդ քեզ գանձըդ կենաց
ածային. ձայնիւ ցընծութեամբ մեծա
ցուցաք։ Այր սուրբ անարատ լուսոյն.
հրեշտակային օրհնութեամբ պատուեալ
ընդ քեզ մեծ։

ո Ք՝ մշտնջենաւոր ամենից հայր բարձրագոյն
խնամող ստեղծող և տէր բոլորից. անեղ
և էիցս էակ. զոր միշտ օրհնեն դասք
անմարմնականացն յաւէժաբար հնչ-
մամբք: Որ կերպարան և կնիք հօր ա-
ռեալ վասն մեր ծառայի կերպ ի կուսէն.
որ էն ի յաթոռ փառաց անտես. վեր-
Ղու նոցն. ի յայրին իջևանի և ի մսուր
2. 12 յանբաւնից բազմեալ: Որ ի կուսէն մարմ-
նացեալ բանդ. երկայք ծնողութդք ընդ
հովուացն բարեբանեցուք և ընդ մո-
գուցն երկրպագեցուք. ընդ երկնային
զօրսն երգեսցուք փառք ի բարձունս այ:
ա Ծառայայթ և կերպարան էութեան
հօր բանդ տր ըստ. ընդքեզ ... ծգ բարե-
բանեմք անլռելի փառք ի բարձունս այ:
Որ միացար ի մարմնի անձառապէս ծնշ
մնօրիտդ տըծ ընդ քեզ. Որ զանփծ ի ցուն
բարձեր ըզդաստապարութիւն քրիս-
տոսի անստուած. ընդ քե՛՛ զ:
Չշ մ Սուրբ զածածին. օրհնութեամբ մե-
ծացուցանեմք: Քու տաւոր հրեշտակն
անետաշրանմէր ըզծընեալ փրկիչն ի
սրբոյ կուսէն: Քու ուրախլեր բերկ-
Ղու 1. 28 րեալդ. քանզի ած ը տէրքնի է ընդ քեզ:
Սա

Կանոն Երկրորդի աւուրն օրհնութեան ։

Այսօր բանն ի Հօրէ անմեկնելի․ և անճառելի խորհրդով․ ի ձեռն Գաբրիէլի կուսական արգանդին տնօրինաբար յերկիր երևեցաւ ։ Անժամանակն ի Հօրէ անսերմն ի կուսէ․ Ի գիրկս երկրաւոր մօր գրկուեցաւ այսօր արարիչն երկնի և երկրի ։ Որ մաքրեաց ըզյորդանան և լուաց ըզմեղս աշխարհի․ զոր օրհնեն դասք անդադար արարածք ամենայն զէակիցն Հօր և Հոգւոյն ։ Դ դկ

Որ ի լուսոյ ծագեալ ի Հօրէ․ և լուսաւորեաց ըզխաւարեալս․ ծնունդ անապական յանըստուեր լուսոյն․ զոր միշտ փառաւորեն դասք անմարմնոցն ։

Յայտնի է ի Հրէաստանի Աստուած և ի Բեթղեհէմ ծնեալ յայրին մանուկ անժամանակ ի Հօրէ․ և ժամանակաւ գոյացեալ ծնեալ լինի Աստուած և մարդ․ Սաղ. 75. 1

Նա հովուացն տեսեալ ըզհրաշալի ծագումն աստեղն․ փութացեալ եկեալ տեսին․ մանուկ եդեալ յանբանից մըսուր․ զոր միշտ փառաւորեն․ դասք անմարմնոցն ։ Ղուկ. 2. 16

Խընդա և ուրախ լեր ան-

հարս

Հարսնացեալ Մարիամ. քանզի որ ի քէն
Դ․ 2. II ծնաւ ‖ փրկիչ աշխարհի է օծեալն ի քաղա
քի Դաւթի. զոր միշտ փառաւորեմք.

Դաւ՟ սք Երջանիկ հովուացն:

Դ․Ճ Ի՛ կուսական յորովայնէ ծնեալ մարմ
Հ նով. որ յառաջ քան զյաւիտեանս բանն
ի Հօրէ երգեսցուք. տէր Աստուած փառաւ
որեալ է անուն քո: Ի՛ քերովբէս բազ
մեալ ընդ Հօր անճառելի որդի. անձա
ռաբար աղաչեցեալ ի խանձարուրս պա
տեցար. Երգեմք: Ամենայն բարութեանց
Ը․ 2. II տուող ամենայն մարդկան. ‖ Եւ ի մոգուցն
Գ այսօր ընծայեցար. Երգ: Զտէր օրհ
նեսցէք բարձրացուցէք ընդ յաւիտեանս:
Ո՛ր յանճառելի աթոռ ընդ Հօր փառա
կից բնակեալ ի յերկրի երեւեցար. օր:
Ո՛ր ի կուսէ անապականին թագաւոր ծը
նար քս. եւ ի հրեշտակաց անդադար փա
ռաբանիս տէր. քահանայք օրհնե:

Մ Ո՛վ լուսոյ մայր՝ եւ կենարար բանին
մնակա՟ բան. քեզ երանեսցեն ազգ
եւ ազինք ամենայն: Ամենազօրին մայր
եւ հաստատութիւն կերպ... քեզ
Ի․ 2 երանեսցեն: ‖ Ո՛վ ծաղկեցար ի քէն նշա
նեցելոյ ի խաչափայտ... բի. քեզ երգեմ:

Ոա

Ո՜ ահաւո՞ր բարբառս վերնոցըն հոգւ՛ց ը
որ հընչմամբ երգո՛վ ընկալեալ հովուացն
օրհնեին. ըզծընունդ եւ՛ ըզծագումըն
յանմեկնելի լուսոյն: Հրեշտակապետին
աւետարանօքն ընթացեալք ի յայրն. տեսին
զի նուաստացեալ էր, անտեղըն սերոբէ
ի...ց. մանուկ եղեալ ‖ յանբանից մը ‖Ղուկ. 2. 12
սուր: ‖ Աստեղով մոգուցն ըզփայլումն ‖Մատթ. 2. 2
աստեղըն. սա հրաշ դուշակեալ լինի. զի ի
տեսիլ մարմնացելոյն ժամանեալ լինէ
մատ մատուցանելով զերկրպագութի.
Պ՝ամք աշխարհականք երկնաւոր զօ ա
րացն ի մէջ ... հովուացն օրհնեին ըզծա
գումըն լուսոյ. մեծին ի հօրէ մեզ ի
փրկութիւն: ‖ Եւ մոգք ... ն աստեղը ‖Մատթ. 2. 11
նըշանաւ եկին ... ի բեթղեհէմ եր
կիր պագին ... . և ի յայրին մատուցին
զընծայս խորհրդոյ: Եւ հովիւ ծաքնէր
գէն ընդ ‖ հրեշտակս փառ...ք ի բար ‖Ղուկ. 2. 12
ձր...ւնս մեծին ... որ եկն և փըր
կեցեր ըզտիեզերս քո յով յայտնութ...:
Ամենագովելի և քան զերկինս բարձ գլ.
րագոյն որ զանհա...սանելի ըզ...րըն ԺԶ
յորովայնի քո ... կրեցեր. և ցընծութի Մ.
աշխարհի ծընար. վասն որոյ ամենեքեան

ըզքեզ միշտ մեծացուցանեմք ։ Մեծապայ
ծառ բերկրեալ միշտ կոյս որ զանբովանդակ
ելի ըզբանն անճառաբար յղացար ։ Եւ
ըզմարմնացեալն ած ծընանելով ի քէն ։
Դան. 2. 34 վասն որոյ ։ ‖ Ի լեռնէ վէմն առանց ձե
ռին հատեալ դանիէլի գուշակեալ
զանսերմն ըզծնունդ քո հարսն երկնաւ
որ ։ մայր եւ յետ ծննդեան մնալով
կոյս ։ վասն որոյ ամենեք ։

Կանոն Երրորդէ առաջին Օրհնութեան ։

Է
գկ
Էակից հօր եւ հոգւոյն անըսկզբնակից
որդի անմայր յառաջնումն անդ
րանիկ եւ ընդ հօր յաւիտեան ։
Ի ծոցոյ հօր առաքեալ եղեալ ի մարմնոյ
յանբանից բանդ աստուածն յայտնեալ ։
Որ ծնեալ ի քաղաքէ դաւթի քարո
զեն հովիւքն ընդ հրեշտակս ։ եւ մոգք
հանդերձ աստեղբն ։
Որ ըզմարմնացեալն անբաւաբար ի յո
րովայնի քում կրեցեր ուրախ լե
լեր անհարսնայեալ մայր ։ Որ զանտա
նելին էից ի յարգանդի անապականա
բար կրեցեր ։ ուրախ ։ Որ զարարչակից
բանն գոյացեալ ըստուգապէս աշխար
հի ծընար ։ ուր ։ Աբան

Սքանչելագործդ Տէր Աստուած զքեզ բարձրա գկ
բանեմք. որ ի քրովբէական ցուցանին աթոռ հ
ընդ Նմանս Աստուած հարցն մերոց։
Որում ոչ բաւեն երկինք ընդունել և զան
բաւելին զընդունիդ. յարգանդի կուսին
բնակեցար ծննար անճառապէս Աստուած
Աստուած հարցն մերոց։ Զոր վեցթեւ Եսայ
եանն սրովբէքն ոչ իշխեին հայիլ ի քո ան 6. 2
տանելի լուսոյ ծագմանն փառաց թիւնդ. տեսանելով ի գիրկս
կուսին զարմացեալք. օրհնեին ընդ
քեզ Աստուած։ Զտէր օրհնեցէք և գ
բարձր արարէք ընդ նմա յաւիտեան։
Որ ի կուսէ անապականէն Թագաւոր ծը Ղուկ
նաւ քրիստոսութեամբ Աստուածն. յորմէ 1. 32
մէ Դաւթի հօրն ժառանգել զօրու
թիւնքն օրհնեցէք ժողովուրդք. եւ բ։
Որ մկրտեցար ի Յորդանան և
լուացեր ընդ տէր երկրիս ի մեղաց. վե
կայեաց Հօր ձայնիւ Հօր. և երևեալ Ղուկ
Հոգւոյն սուրբ Հոգւոյն օրհնեցէք քահա 3. 22
նայք. ժողովուրդ բարձրացուցէք զնա
յաւիտեան.
Ցնծա խնդա սուրբ կոյս անհարսնացեալ մ
Մարիամ. որ օրհնեալդ ես ի կանայս ընդ
քեզ օրհնեմք միշտ որ արժանիդ ես
մեծա

մեծացուցանեմք։ Անապական տաճար
և առագաստ լուսոյ. որ ի քեզ փեսայա-
ցեալ բանն կենաց բնակեցաւ. զքեզ։
‖Եսայ 3. 2. Հուրըն կենդանի ‖ որ ի մորենին վա-
ռեցաւ. զոր անվընաս յարգանդի քում
կրեցեր և ծընար զԱծ և մարդ. զքեզ.

ռ. Որ կերպարան հօր և արարչական
բանդ վասըն փրկութեան ազգի մարդ-
կան. այսօր ի կուսէ ըզկերպարանըս ծա-
ռայի ըզգեցար մարդասիրապէս. քո
անմեկնակեցոյց գալըստեամբդ ողորմեա
մեզ տր ծ։ Որ յանմատոյց լուսոյ ծագ-
եալ ընդ հօր և սուրբ հոգւոյն ի քրովբէ-
ականըն հանգչէիր յաթոռ. այսօր խան-
ձարրօք պատեցար և յանբանից մըսուր
եդար. մար։ Որ եկիր ի փրկութիւն
ազգի մարդկան՝ Թագաւոր փառաց քո
անձամբ խոնարհութեամբդ. այսօր ըզմեղօք
դատապարտեալ անձն իմ ի մահ. նորո-
գեա ի կեանըդ յաւիտենից. մարդա-
սիրապէս. քո անմ։

ա՛ Որ ծնեալ այսօր ի բեթղեհէմ ի
յայրին և դասք վերին զուարթնոցն
սոսկացեալ զարմացեալ կային. զի
տեսին մարմնով ծնեալ ըզբանն Ած։

Նոր

Որ ընդունելովք եղեն այսօր ի բեթղե
հէմ ի յայրին. կուսէ ծնանիլ Աստուած և
մարդ. անճառապէս մնալով կուսական
որովայն յետ ծննդեանն. զի տէրն է։ Աստղըն
գուշակէր մոգուցն առ բերել զընծայս
աստուածածնութեանն. և հովիւքն ընդ
հրեշտակս երգէին ասելով. փառք ի
բարձունս այն որ առաքեաց ի փրկու
թիւն մեզ զորդին իւր ծ։

Սքանչելազարմանական բանին հօր բնական գծ
բանն. տաճար և աստուածային եղև ան Ջբ
սահման լուսոյն. զքեզ զմեծացուցա մ
նեմք երրորդականապէս փրկող աստուած
ամայր և կոյս։ Ուրախ լեր նախաստեղ
ծեալք յանեղէն հաստեցան աստուածային
էակաց. անսերմնապէս աղբերացեալ
յորովայնի քում. և ծնար անփոփոխ
միաւորեալ անճառ ծնունդ բանին բերող. զքեզ։
Ուրախ լեր զարհուրեալ դողային դասք վե
րին զօրութեանց. աղբիւրապէս առին
կայեալ բարձեր ի գիրկս. և անբովանդակ
որպէս մայր ըստ ատկին ըզքեզ ըզկու
սական քո սուրբ ըզկանթն. ըզքեզ ըզմեծ։

Կա.

Կանոն Չորրորդ աւուրն Օրհնութեան:

Ը Այսօր զուարթնալ ցնծութեամբ՝
երգեսցուք սրբոյ կուսին աւե-
գ.ձ տեաց՝ բերկրեալ ամենեքեան. որ
ծնաւ զփրկիչն անձանց մերոց:
Անքննելին երկնի եւ երկրի ի կուսական
յարգանդէ մեզ կեանք յայտնեցաւ. աս-
տուածն ծնեալ մարդկան: Յորժամ ըն-
թացս փայլումն լուսաւորել աստեղն.
մոգուցն հետեւելով նշանին ի ծը-
նունդ Աստուծոյ որդւոյն:
Այսօր զուարթնալ հրեշտակն ցնծու-
թեամբ երգեսցեն առ կուսին սուրբ ա-
ռէ ուրախութեամբ բերկրեալք որ ընդ քեզ:
Այսօր աւետիք հրեշտակապետին. ցըն-
ծութեամբ լցեալ ընդ կուսին սուրբ.
քանզի էր ընդ միածնին յարգանդ կու-
սին: Այսօր տօնեսցուք պայծառացեալ
անուանեալ սրբոյ կուսին. քանզի բա-
նն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ:
Որ ի ծոցոյ հօր բանն Աստուած՝ անե-
դ.կ կեղծն. յարգանդի կուսին բնակեալ
Հ յանձնեալ ընդ քեզ բարեբանեմք աս-
տուած հօրն մերոց: Որ յանարատ ա-
աղօթ.

աթիւ ներսատիս և ընդ հօրէն յէութէ.
յանբաւնից մըսուր եդար Թանգարան փա
ռաց ընդքեզ։ Որ ի քառակերպից երեք
սրբեան ձայնից անդադար օրհնաբա
նիս. ի մեղաց պատարագօք պատուեցար
յայրին. ընդքեզ։ Ըզոր՝ օրհնեցէք եւ Դ
բարձր արարէք ընդ նմա յաւիտեան։
Ո Թագաւորն անմահ քո զէակից հօր
և հոգւոյն. որ տղայացեալն այսօր յանմա
րմա ի սուրբ կուսէն փրկելով ըզմեզ
ժողովուրդք օրհնեցէք։ Մարմնի ա
րարածոյ քո փառակից հօր և հոգւոյն.
այսօր մկրտի ի յանձն էառ ի ձեռաց
հովուէզին. սրբելով ըզմեզ քահա
նայք օրհնեցէք եւ բարձր։
Ըզքեզ անծածելին. ահռելի անըմպառ Մ
ըլուսոյն որ լուսաւորէ զհամամարդկայն.
միաբանական ձայնիւ երգով մեծացու
ցանեմք։ Դու պարծանք կուսութե
մարդկան՝ դու ուրախութիւն հրեշտա
կաց. դու բարձող անիծից. վասն ո
րոյ ըզքեզ ամծածին. մեծ։ Դու ճըշ
մարիտ արեւելք արեգականն արդարու
թեան. յորմէ ծագեաց փրկութիւն ա
երկրաց. միաբանական ձայն։

Ը,Զ

ռ Ըզքեզ անդամ չէ մի աներեւկրզընա կեց
հօր որդի. որ այսօր նախաստեղ-
ծին բընութեամբ ի կուսէն ծը-
նար աստուած և մարդ որդի միածին բանն մեզ:
Առ քեզ պաղատանիմք եմ կեց հօր որ-
դի. որ այսօր ի մըտոյր եդար և ի
հրեշտակաց պատուեցար ընծայիւ:
Ի քէն հայցեմք ճըշմարիտ սուրբ
հոգի. որ այսօր աղաւնակերպ երև-
մամբք յորդանանու աշխարհի աստու-
ածածն որդի միածին բանն մեզ:

ս Որ ի հրեշտակին աւետիք ընդ հօր եւ բընա-
կեալ և ի հրեշտակաց սպասաւորեալ. այս
օր կամաւ հօր ի յերկիր երևեցար մարմ-
նով կուսական ծընընդեամբ. զքեզ
ընդ զօրս անմարմնոց անդադար օրհ-
նաբանեմք: Որում զարհուրեալ դա-
դան սրովբէական ջոկք անթուոյն. թև-
ագոյնք ծածկեն զերեսս իւրեանց.
այսօր աղաչեալ ի կուսական ի սնեանցն
կերակրեցար մարդանալով այս զքեզ:
Որ յանպատում փառաց խոնարհեցար
յերկիր. ախտակիր եղեր հոգեղէն բը-
նութեամբ. այսօր ըզմեզ ցուցեալ ըզնախ-
հայրըն կենդանարարեցեր ի կենդանւոյն յա-
ւիտենից մարդկան. Ըզքեզ

Զքեզ կոյս և մայր և բնակարան ծածայ բձ
ին ներ մարդութեան. գոհաբանեմք ձչ
և վեր օրհնեմք զմիջնորդ փրկող կենդա մ
նութեան ազգի մարդկան. վասն որոյ ըզ
քեզ ածածին և կոյս բարեբանեմք զմայր
և զաղախին փրկչին մերոյ։ Ոնունդըն
հօր ‖ և հին աւուրցն անժամանակն յաւի ‖ Դ․ա
տենից ժամանակաւ յորովայնի քում բնա Դ․գ
կեցաւ և ի հօրէ ոչ մեկնեցաւ. վասն որոյ։
Ոնեալն ի քէն ի խաչելեալ և ի յաթոռ
փառաց ընդ հօր. անարգեալ ի մարդ
կանէ փառաւորութեամբ էութեամբ եր
կրպագեալ. վասն որոյ։ Զքեզ ոչ մի
այն որդիք մարդկան այլ և վերինն զօրու
թիւնք. դասք անմարմնոց հոգեղինաց
հրեղինաց զարմանալով և հրեշտակաց.
գոհաբանեն և վեր օրհնեն և փառաւո
րեն ըզմայր և զաղախին փրկչին։

Այս Հինգերորդ աւուրն Ծննդեանն։

Այսօր որ յաթոռ փառաց ընդ
հօր ծննանի ի սուրբ կու գձ
սէ. մարմնացեալ բանն
ծնանելով ըզ տիեզերս յորդեգրու
թեան շնորհս։ Այս

Մայր անպարագրելի բանին հօր բանդ
մի ի միաւոր յանբանից բոլորից
տէրն. և ի վերայ քերովբէիցն հանգչի։
Որ նոյն լինելն է ճառագայթ փառացն
հօր. ի յոլհանճնէ հայցէր միկեծ բանի ի
յորդանանու և յորձանսն. անուաբերս
կան կուսանսն ըզտիեզերս հրաւիրելով։
Ըզգենեալն ի սուրբ ոյ կուսէն ընկալցուք
ի սուրբ մեր հաւատով. որ
այժմ երբեմն ի գերկուսն տիմեծոն։
Օրհնեսցուք զաւետեալն ի հօրէ՝ որ ի
խանձարուրս պատեցաւ և վասն
մեր. և փրկեաց զմեզ յանիծիցն
Եսայ 35. 1 ադամայ։ ‖ Ուրախ լեր անապատ ծարա
ւուտ և ծաղկեա հաւատով երանութեամ
բ յայսմ հանդէսի. քանզի քո յոյս
յայտնեցաւ հեթանոսաց։
դկ հ Որ յանճառելի ծոցոյ հօր յէութենէ
ծագեցար՝ որ արեգակն արդարութեան ան
ըսկիզբն տէրդ. զքեզ ընդ հրեշտակս բա
րեբանեմք տէր Աստուած հարցն մերոց։
Որ խոնարհեցար յերկնից փրկել զա
րարածս անյեղապէս. մարմնացար ի
կուսէն էակից բանդ հօր. զքեզ ընդ։
Որ ի խանձարուրս պատեցար անեղա
նե

նէրդ ու մեկնելով. յանդրնէն փա
ռաց հօր իսկակից սուրբ հոգւոյն. գքե:
Ի գտր Միաբանութեամբ օրհնեմ Գ
ցեՃք և առաքելեմ և բարձրարա
րէք ըզնա յաւիտեան: ‖ Օ աւաքեալն ի Յ-ն 6. 35
հօրէ զբանն և զմարմնացեալն ի կուսէն
զանկքըր նմելին. միաբան: Ի զծնեալն ի
սրբոյ կուսէն և յանբանից մսուր
եդեալ ըզհաց կենաց. միաբանու.
Օ երկրպագեալն ի մոգուց և զմկրըր
սեալն ի յորդանան ի յովհաննէ. միա.
Ի ծածին և սրբուհի. որ ըզբանն Մ
ծրծ անսերմն յղութեամբ յարգան
ոի կրեցեր. անդամդամ ր երգով մեծա
ցուցանեմք: Օ քեզ մայր կուսութե և
յղութեան լուսոյ. և առագաստ ան
Ճառելոյ բընա կողին ի քեզ փեսայա
ցեալ բանին. յանդ: Ո՛վ լուծան կնիք
դատապարտութեան. և քեզ կանգնեցաւ
մեղուցեալ մայրըն դըրեալ. վասն որոյ
ըզքեզ ծնծածին և կոյս. անդա:
Որ էրն ‖ իսկըզբանէ առ ծն և ան Յ-ն 1. 1
ոլա ծ բանն. կերպարան անեղին և
համագոյ ոք հոգւոյն ի վերջին աւուրըս
ծանուցեալ մարմնական յանձնաւոր ի
կու

կուսական արգանդէն. վասն փրկու-
թեան ազգի մարդկան։ Յառաջ քան
զյաւիտեանս որդի նախայաւիտենական.
այսօր յերկրի երեւեալ ածն ի մարդ կա-
տարեալ. խանձարրօք պատեալ եդանի եւ
դնի յանբանից մսուր. վասն փրկ։
Ո՛ բեթղեհէմ հրեշտականի երգէր ար-
Մտթ 2. 11: դարութեան արեգակն. այսօր երկրպա-
գի անտերն յարեւելից եկեալ մոգուցն.
եւ փառաբանի յերկինս խաղաղութեամբ
հովուացն. վասն փրկ։

ա Որ անտես եւ անքննելին քառակեր-
պեցն վեհագոյն. ի փրկել զմեզ ե-
կեալ ամենահզօրին թագաւորն օրհնութի
անաքողին։ Նաեւ հրեշտակապետեան
առ ուսերօքէն հողեղէն. ասէ տէրն եւ արա-
րօղն առաքեալ ի հօրէ մարմնանայ ի
քեզ փրկօղն. Ընկալաւ ի յորդա-
նան վերկայելով հօր եւ հոգւոյն. ովսան-
Մտթ 21. 9: նա Բարձրելոյս երգէին մանկանցն օր-
հնութիւն որդւոյ դաւթի։

բժ ձչ մ Անթառամ ծաղիկ անդաստանապար
շառաւիղ. վերաբուսեալ յարմատոյն
յեսսեայ զքեզ եսայի կանխաւ վե-
Եսայ 11. 1: րագուշեալ ց եօթնաբխեան շնորհաց հո-

զուոյն ընդունարանն զոհ. անմատուած
ծին է. և կոյս զքեզ ըմ ծայրուցանեմք։
Համեղ ձայնս կաղ պտղոյն բանաւոր
բարբառ նան յորմէ կթեցաւ մեզ ողկոյզն
անսպառ յուրախութեան տրորոմեցեր
ոյն. ի ճաշակմանէ ծառոյն գիտու Ծն. Բ. 9
թեան՝ սրբեալ հին անարատ անմեղ
քեան զքեզ։ Բաղաքաւարեալ ի մայր
մըն անապատ րոյք այսօր յաւա
քելոյն անփոփոխեալ վերին անկարկու
թեամբըն վերափոխեցար յարքայութի
որդւոյ քո. և ամենածոյ ըմ րոյ. բա
րեխօսեա խոստովանողացս. զքեզ։

Կանոն Ա. երրորդի աւուրն Օրհնութեան։

Աննոսկրզընական տեսիլ Ձ
փառաց քոյ տուող. որ ի զձ
մեզ հրաշագործեցաւ երև
ելով անճառաբար ծընընդ. այսօր ցըն
ծութեամբ յայտնեցաւ տիեզերաց։
Ըմնմանաբանական հողեղինացն երգական
րով բերանդ փայլմամբ. Թափանցեալ
հրաշին ամպոյն սեւ գործեալ յայ
րին. այսօր դասակից եղեն հովիւքն
հան

հանդերձ վերնոյն. Ընդ հանուր ծաւ-
ալեցաւ ծագումն լուսոյ. մեզ ուղղոյն
հետեւելով աստեղբըն գուշակեալ ընդ
ծնունդ յայրին. անդ մատուցանէին
զընծայս ածային ծննդեանն:

Որ յէութենէն ընդ Հօր եւ սուրբ
Հոգւոյն անըսկիզբն որդի. խոնարհեցար
ի հայրական ծոցոյ՝ մարդեղեալ մարմնա-
ցար ի կուսէն բառնալով զյաղթումն
մահու յանցանաց նախահօրն. քեզ եր-
գեմք ընդ զօրս հրեշտակացն ի մէջ հո-
վուացն. օրհնեալ ես Քս նախայաւի-
տեան բանդ: Այսօր ծընաւ որ ի հօրէ
յառաջ քան զյաւիտեանս որդի. Ճառա-
գայթ փառաց եւ ծագումն յանմեկնելի
լուսոյն. աստղագուշակ տեսլեամբըն յայ-
րին իջեվանի եւ ի մսուր անբանից բազ-
մեալ. քեզ երգեմք: Թագաւոր փա-
ռաց Քս եւ արարիչ բոլորից. Ած հզօր
Եսայ 9. 7 իշխան հայր հանդերձեալ լուսոյն. մա-
նուկ երեւեալ այսօր անփոփոխելիդ ի
յէութեան. քեզ երգ:

դկ
հ
Որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ
բնակեցեր յարգանդի կուսին. Ած ըծ
հարցըն մերոց: Որ գթացար յերկիր

եւ

և ծնար անմախառ անզամակելով զանխառն ի ծը
նունդս ած հարց: Բարեբանեալ մեք
զերանելիցդ հօր և հոգւոյն անդադար հո
գևոր երգով. ած: Ռզոր: Օրհնու Դ
քեզն ի հօրէ լուսոյ իմաստութեան և
բան. զերանելիցն հօր և հոգւոյն:
Օրհնեցէք և բարձր արարէք:
Ըզծնեալն ի սրբոյ կուսէն զխոստովա
նեալ թագաւորն. զերկրպագեալն
ի մոգուց. օր: Որ իջանելով ի ջուր
սըն սրբեաց զյորդանան. և զմկրտո
տեառն ի յովհաննէ. օրհ:
Որ զանձառելին ծնար ոչ ածին Ե
ծին կոյս. օրհնեալ ես յաւիտեան:
Որ զսարսափելին հօր զխորհրդեանն
զբանն որդի. յորովայնի քում կրեցեր. օ:
Օ քեզ եզեկիէլ էտես || երկնային || Եզե 44. 2
դուռն. և հարսն անփորձ. օրհ:
Բարձրափառ ծնունդ քո ի քէն կու Զ Կ
սէն՝ այսօր ցուցան ազգի մարդկան. ան
ըսկզբնակից բանդ էակից հօր:
Յայտնութիւ քո տր ցնծայ երկինք.
և նորոգեալ երկր ադամ. յանձինն
յանցանաց ի մեղաց խորոց: Դասք հո
վուացն յերկրի փառաւորէին ըզքո
սանե

ամենակեցո՛յց զաւրութեանդ որ երևեցար քո՝ արարածոցս.

ա Այսօր յայտնեցաւ մեզ՝ բարձրեալըն բազմեալ բանըն յանբանից մըսուր. զաւուն և երկնաւոր հայր: Այսօր ցընծան զուարթունք երկնից. տեսանելով զահաւոր զահագին և զհրաշալի ծընունդն. որ ըն՝ջս աշխարհի ցուցաւ: Ընդ իջանել զուարթնոցն ի փառաբանութիւն տեսանելին ամպ լուսոյ սիւն գործեալ ի հրալից վիմին. դա՛սք երջանիկ հովուացն:

բձ Ո քեզ հայր յառաջ քան զյաւիտեանս
ձչ բարեբանեն դասք անմարմնոց հրեշտա
մ կաց. ձայնիւ երգով գոչեն և աղաղակեն ա̄ծ աստուծոյ և տ̄ր տէրանց փրկիչ գոլով. Աւրհնեցեր զքո միածինըդ մայր ծնեալ ի ս̄բ կուսէն՝ և անարատ ծընանիլ՝ յորովայնէ անապականն. բառնալով ըզմեր ընեղութիւն՝. ա̄ծ: Շնորհք բարե
|| Ղու 2 . 32 յերուսաղէմ երևեցաւ հեթանոսաց. զի արարիչն յաւիտենից տղայ եղեալ յորդեգրութիւն կենաց կոչէ՝. ա̄ծ մն:

Կանոն Յայտնութեան աւուրն Երրորդին:

նեղանելի բնութեան Հօրն որ Ծա
յէութենէդ եւ ընդ Հօր ծը ըձ
նար ի սրբոյ կուսէն. ընդ
քեզ բարեբանեմք արարչակից Հօր:
Անեղանելի արարօղ որ վասն մեր
մարմնացար. եւ զծնունդ աշխարհի
յայտնեցեր. ընդ: Մերկացար ի յոր
դանան ի յովհաննէ աղաւնակերպ Ղուկ
սուրբ Հոգւոյն վկայեալ երկնային 3. 22
ձայնիւն. ընդ քեզ բարեբ:
Բանն անապական ի Հօրէ որ վասն
մեր մարմնացաւ. եւ զծնունդ աշ
խարհի յայտնեցաւ. ընդ քեզ բարեբա
նեմք Աստուածածին կոյս: Զոր ի սրբում աղըն
հանդուրժելին բոցանման սե
րովբէքն նա բնակեցաւ ի քում յորո
վայնի. ընդ քեզ: Յորմէ սարսեալ դը
ղայլին փայլակնացայտ ի լուսոյն.
Ի զերկիր քո ընդ նմա ընկալար. ընդ քեզ
բարեբանեմք Աստուածածին:
Այսօր որ ի Հօրէ առաքեցար յորժամ ի
ջեր ի յերկնից եւ մարմնացար ի սրբոյ
կուսէն. դու ես գառն Այ եւ որդի Հօր:
Այս

Մայր յայրին ընծայեցար փրկչին և ի
մոգուցն երկրպագեցար. և հովուացըն
տեսեալ անէին. զոր և ես Աննմանութեն
13-4 ապաւինելոյ տեսեալ || զհոգին սուրբ յով
1·29 հանճարս աղաղակեր ասելով. սա է գառն
Այ և որդին հօր։

Հ Փառաւորեալ աստուածածին սքանչելի մե
ծագործութեամբ. եկիր ի փրկել զմա
րդարածըս քո Տէր հարցըն մերոց։
Ծընար ի կուսէ անճառելի բանդ ի
հօրէ ոչ մեկնեցար. օրհնեմք ըզքեզ ան
հասանելի լոյս. Տէր հա։ Սուրբ եղար
յաշխարհի որ էջեր ի յորդանան մըկըր
տիլ ի յովհաննէ. որ ըզջուրսըն սրբե
ցեր սրբեա զմեզ ի մեղաց մերոց. ամա։

Կ Ազօր՝ Ամենայն գործըք Տն օրհնեն
ըզՏէր անդադար. զանըսկիզբըն Տծ՝
զանսպառելի զթագաւորն օրհնեցէ՞ք
գովեցէք և բարձրացուցէք ըզնա յաւ
իտեանս։ Որ էն փառօք ի յերկինս ան
ըսկըզբնակից որդին. և իջեալ ի յերկ
նից մարմնացաւ ի կուսէն՝ օրհնեցէ՞ք։
Ազծնեալն ի սուրբ ի կուսէն զեղեալըն
յանըպատից մըտաւր. և զմըկըրտեալն ի
սուրբ յորդանան. օրհ։ Օ էակիցըն
հօր

հօր եւ որդւոյ ըզսուրբ հոգւոյն զնորա
գոգ եւ զանճառապատմ աղբեւրըն լուսոյ որ
լուսաւորեաց ըզմեզ. օրհնէ։

Ըզկուսութիւն ըզքո ա͞ծածին անարատ մ
զոր ոչ բոցոյն կիզեաց հուր ա͞ծութեան
ըն մեծացուցանեմք։ Որ յարգանդի
քում անապականաբար բնակեցաւ ք͞ս
ա͞ծ. եւ փըրկեաց անձանց մերոց. մեծ։
Անհասանելի տ͞րութեան կանոն յայտնութիւն
աշխարհի ծագեցաւ. անմատոյց լու
սոյն երկրպագեսցուք։

Խոնարհեցար ի բարձանց եւ մարմնա ռ
ցար ի կուսէն որ նըմանեցեր ի քրո
բէս արարիչդ արարածոց։
Երկինք չէին բաւական փառաց ան
մահ անեղիդ յարգանդս կուսին ժուժկա
լեալ ընդունել ըզգանձդ երկնային։
Զորմէ սարսեալ սերոբէքն ոչ իշխէին
մերձենալ. ի խանձարուրս պատե
ցար եւ եդար ի մսուր անբանից։

Հրաշալի բարբառք երկնաւոր զօրացն. ա
հընչմամբ օրհնէին զանմահ թագա
ւորութիւն։ Ընձա ծընունդըն փա
ռօք երեւեալ. եւ ա͞ստղըն լուսապայծառ
հովուաց երեր յայրին։ Ըանըն բազմեալ
յան

յանբանից մըսուր. և մոգքըն հետևէին ծագմամբ լուսափայլ աստեղն։

բկ ձշ մ Մեւն լուսոյ և ամպ հովանի սուրբ կոյս որ ցողեցեր ի մեզ ըզցօղն երկնային՝ զքեզ բարեբանեմք ածածին կոյս։

Անկէզ մորենի և սրօբէ հողեղէն սուրբ կոյս. քանզի պըտուղըն կենաց ի քէն ծընաւ մեզ. զքեզ։ Անիծից լուծիչ և քաւիչ մեղաց սուրբ կոյս. որ զանտանելըն ընէլից ի գիրկս քո բարձեր. զքեզ։

Որ խոնարհեալ· առ ծառայն եկեալ· ըզմաքրութիւն հայցեալ։ Երկինք պատառեալ· Հայր որոտացեալ· զՈրդին դաւանեալ։ Հոգին որ իջեալ· աղաւնակերպեալ· զՆակցին փարեալ։

Կանոն Ութերորդի աւուրն օրհնութիւն ։

ժբ Լոյս ի լուսոյ ի հօրէ առաքեցար և
մարմնացար ի սրբ կուսէն. զի զմեր
բնութին նորոգեսցես զապակա
նեալն ադամ։ Դու ածծ ի յերկրի ե-
րևեցար և ընդ մարդկան շրջեցար. և
փրկեցեր ըզտիեզերըս յանիծիցն ադա
մայ։ Քեզ ի յերկնից վըկայեալ հօր
քո ձայն ասէ դու ես իմ որդի և սբ հո
գին ըզքեզ յայտնեաց աղաւնակերպ
երևմամբ։

Զքեզ որ հոգւով և հրով մաքրեցեր
ըզմարդկան աղտեղութի. որպէս զածծ և
ըզ փրկիչ ամենեքեան օրհնեսցուք։
Փրկիչն երևեցաւ և զաշխարհս ապրե
ցոյց ի պատրանաց թշնամւոյն. որդե-
գրութի շնորհելով ի ձեռն մկրտու
Գձ թեան։ Զորով կնքու ըզմեզ մեր այս
օր երևեալ ապրեցուցիչն. և զովացուցա
նէ զաշխարհս ածային ջրովն։

Զգլուխս վիշապին փրկիչն ջախջա
Յօբ 40. 18 խեաց ի յորդանան ի գետն. և ի նո
քեան իշխանութեամբ զամենեսեան
ապրեցոյց։ Զհին մարդըն նորոգելով
փրկ

փրկեսցէ ի մրրկութենէ դայ այսօր․ որ Գ 3·16
զապականեալ բնութիւնս ջրով նորոգ
գործեցեր․ անապական ըզգեստ փոխա
րէն առեալ մեզ։ Մկրտեալ քո և սուր
բ ին ծ մ արարիչք․ և տուր մեզ թողու
թիւն մեղաց․ ջրով և հոգւով վերստին
ծնեալ ըզմեզ։

Տէր որ ի նմանութեան յարդարանաց կուսին ի ա ձ
կանգնի հօր և սուրբ հոգւոյն․ բանն ա Հ
ռաքեալ ի հօրէ․ յառաջ քան զնախ
ստեղծ մեր ընդ որդոյն բանաւորել եզ
յայտնեցան․ ժողովուրդք օրհնեսցուք
զմարմնացեալն ի հօրէ զոր ծ հարցեն
մերայ։ Նախաստեղծեան որդին հա
ւանէին հօր և սուրբ հոգւոյն․ ի յորդա
նան եկն այսօր մկրտել ի յովհան
նէ․ կերպարանեալ ի մարմին յաղագս ի մ
զնախահօրն եբարձ ըզմեղս․ ժողովուրդք։
Աստուածային պարգևեցան շնորհք ա
ղանակելոց ի ջրանցս սուրբ հոգւոյն
ջուրցն սրբութեան․ ‖ և հայրն ի վե Մ 3·17
րուստ վկայեաց․ կրկնակի ծնունդ
պսակեալ դա է որդի իմ սիրելի․ միա
բանեալ մեք օրհնեսցուք զանուանեալն․
Նոր օրհնեցէք բարձրացուցէք ըզնը
նա

նան յաւիտեանս։ Որ արարիչն երկնի
և երկրի՝ աստուած և մարդ գոլով. երև
եալ ի հոսանացն յորդանա նու. աստուա
ծախաւսըն մարմնով. լուաց ըզաղտե
ղերս ի մեղաց. բարձ։ Միաբանու
թեամբ օրհնեցէք քահանայք և ժողո
վուրդք զամենասուրբ զերրորդութիւն՝
ըզհամագոյ և ըզմի աստուածու
թիւնն. բարձր արար։

մ Յանձնառ փառաց խոնարհեցար ի մեր
բընութիւն ըս բան աստուած և մարմնա
ցար ի սրբոյ կուսէն։ Եւ ծնար ի սուրբ
կուսէ անապական մարմնով. ըզքե զ
անդադար բարեբանեալ մեծացուցա
նեմք։ Այսօր զեկեալդ ի փրկութիւն
ազգի մարդկան. միաբանութեամբ ամենե
քեան մեծացուցանեմք։

ո Պատկերակից եղեր հողեղէն բընութեա
ս ընտօրինեցար յարգանդի կուսին՝ բանդ
աստծ. ըզմե րս վերանորոգել պատ
‖ Ծն. 3. 7 կեր։ ‖ Երկայցեալ ծ՞լ ի ճաշակմանէ նա
խաստեղծին ըզփառս. միւսանգամ վեր
ըստին՝ շնորհելով. ըզմե րս վերա
նորոգել ի փառս։ Ընկղմեալ ծ՞լ ի
յորդանան ի յովհաննէ. աստուածային բնութ
մար

մարմնովն զոր ի մէնջ էառ ընդ մեզ զ
լուսաւորելով ամենայն ծագմամբք ։
Օանբաժանելի ընդ բանին հօր և զանձն կից ընդ նորա զորդին . որ ի յորդանան տ
այսօր ընդ մեզ ղըս մեռոյց և զանխաւարըս
լուսաւորեաց . բարեբանելով ընդ մեզ շտ
յաւիտեան ։ Որ ի հօրէ վկայեալ որ
դին . յայտնեալ հոգին ի ջերմ
դրեր կարապետին զի և մեք օրհնեսցուք
զերրորդութիւն միասնականն . բարեբա ։
Որ ի հրեշտակաց օրհնաբանեալ տէր ի
հոսանսըն յորդանանու տեսեալ յովհան
նէս տեսէր . ահա գառն այ որ վկայի ի տը
հոգւոյն . զոր օրհնեսցուք ընդ շտ յաւ ։
Անսկիզբն ամենայն բանն որ ի հօրէ Ճշ
առաքեցար ընդ ժամանակաւ լինիլ և
հաճեցար և մարմնացար ի սուրբ կու
սէն . վասն մերոյ փրկութեան .
այսօր մկրտիլ ի յորդանան ի յովհան
նէ . բառնալով զյանցանս առաջի
նոյ խաւարեալ մարդոյն ։ Անեղանէ
լից ամ բանդ անմեկնելի ի հօրէ
ընդ ժամանակաւ լինիլ և հաճեցար և
մարմնացար ի սուրբ կուսէն . ամ և
մարդ յայտնեալ . այսօր մկրտի ։
Զո

Զորեքկերպեան կենդանեացն ընդ խոր-
հուրդ քարոզեալ յ ամենորդին աւետա-
նելով սուրբ զհոգին աղաւնակերպ իջ-
մանէ մբ ի վերայ ջուրցն. աղաղակել ր-
ամենն ահա գառն այ. որ է հօրէ վը-
կայեցաւ ղաւէ որդի իմ սիրելի ընդ
որում ես հաճեցայ:

Մայր երանութեան։ Յաղթօղ։ Ծագումն
արեւու։ Աստղ առաւօտու։ Պայծառ որ-
պէս լուսին։ Ընտիր որպէս զարփին։
Աղեղն Տն ՚ի յամպս։ Լեառն տաղաւ-
ար Տեառն։ Դուռն երկնից։

ԺԳ Մեծացուսցէ Յարութեան Տեառն։

Յանձաւ փ։ Իւ ծնաւր։ Այսօր զէ։
Յարուցելոյն ի մեռելոց բնակա
րան մայր և կոյս. որ զընկճե
ամ ցեալըն յԱդամայ կենագործել անմահա
մ կան. զքեզ մեծացուցանեմք որ օրհ
նեալդ ես ի կանանց։ Արարողին երկնի
և երկրի եղեր տաճար և անաւագատ. որ
զընկճեցեալըն մեր հրեղէն նորոգէ զ
Աերակրողին տիեզերաց արբուցեր զ
քո սուրբ զկաթն. որ զընկճեցեալըն
մեր վերստին նորոգէ. զքեզ։

Որ զաւետիս հոգւոյն ի հրեղէն ի
մ հրեշտակէն ընկալար ուրախ լեր բերկ
րեալ Տէր ընդ քեզ մարիամ անհամբո
նացեալ։ Անսկիզբըն բանըն հաճեցա
ւ առնուլ մարդեղութեամբըն սկիզբըն ի
կուսէդ քրիստոս աստուած թագա
ւորն յաւիտենից։ Աղաչեմք զքեզ սուրբ
աստուածածին՝ առ քրիստոս բարեխօ
սեա փրկել զժողովուրդս իւր զոր գը
նեաց արեամբըն իւրով։

մ Մեծացուցանեմք զքեզ որ ի հօրէ
բանդ և անճառելի ծընունդ. որ ի կու
սէն

սէն մարմնացար ցուցար մեզ: Մեծա-
ցուցանեմք ըզքեզ որ կոխեցեր ըզմահ
աստուածածասէն եւ լուծեր ըզկնիք
մահու. որ ի խաչին բարձրացար կա-
մաւ հօր: Մեծացուցանեմք ըզքեզ
որ թաղեցար ի նոր ի գերեզմանի:
եւ յերրորդ աւուր յարեար. որ ի յեր-
կինս համբարձար փառօք հօր.

Որ ըզհրեշտակին ըզձայնն լուեալ
հիացեալ բերկրեցար. բարեխօ-
սեա վասն մեր. մեք օրհնաբա-
նեմք || զօրհնեալդ ի կանայս: || Ղուկ. I. 42
Որ ըզհուրն աստուածային յորովայնի քում
կրեցեր անկիզելի մորենի. բարե:
Որ ըզանշօշափելին էիր ի գիրկս քո
բարձեալ դիեցուցեր կաթնասուն.
բարեխօսեա վասն:

Զքեզ երեւեալ դուռն անմերձելի.
|| ը մարգարէիւ. ընդ որ ոչ ոք էանց ե- || Եզեկ.
թէ ոչ միայն միածին կոյս. օրհ- 44. 2:
նութեամբ մեծացուցանեմք:
Զքեզ որ ի մորենւոջն առ Մովսի-
սի ը մարգարէիւ. ըզնոր խորհուրդ
կուսին յայտնեցեր մարդկան նշգի.
օրհնութեամբ մեծացուցանեմք:

Զքեզ

Զքեզ որ ի հօրէ անժամանակապէս
և ի մօրէ անթարգմանաբար. ի ժա
մանակի ծնընդեան ի բոլորից փրկու
թեան. յայտնեցար որդի բարձրելոյն.
օրհնութեամբ մեծաւ:

մ Որ ըղձանօք ած բաւականն եղեր ընդու
նիլ յորովայնի միշտ կուսի. զքեզ մեծա
ցուցանեմք որ օրհնեալդ ես ի կանայս.
Որ էից լուսոյն արժանի եղեր բանին
լոյս ի գիրկս քո մարմնով. զքեզ մեծ:
Զնարանն տաճար աղնօրհնութեան կուսե
ցար հոգւոյն սրբոյ միշտ կուսի. զքեզ:

ակ / մ ՈՒրախ լեր ածածին տաճար ան
խախտելի. ըզքեզ մեծացուցա
նեմք: Յընծացար անարատա
բար. և զած վայելչապէս ծընար. ու:
‖ Սաղ 64. 5 Որդէ մարգարէն ‖ սուրբ է տաճար քո
սքանչելի արդարութբ. և զուն երկնայ
ին ուրախ լեր աստուածածին:

մ Զնարան տաճար բնակարան անեղա
բանին ած. մարմնամ սուրբ կուսյս.
զքեզ և ըղձնեալն ի քէն մեծացուցա
նեմք: Յորդանանի կրեցեր որ յառաջ
քան զյաւիտեանս ի հօրէ ըղձանն. և
ծը

ծընար մարմնով տեառն . զքեզ ։ Որդ խընդ-
րեմք ի քէն անդադար բարեխօսեա
վասն անձանց մերոց . առ որդին քո մե-
ծի տեառն փրկել զմեզ ի փորձութենէ
և յամենայն վտանգից մերոց ։

Ով գերահրաշ ծաղիկ բուրեալ յե- մ
դեմայ հոտ անմահութեան ծնընդոցս
և այժմ յորմէ սփռեցաւ մահ ընդ տիե-
զերս . օրհնութեամբ զքեզ մեծացուցա-
նեմք ։ Պտուղ լուծիչ երկանց բարձողանե-
ծից . ծագումն արևու լուսոյն ճշմարիտ
որով հերքեաւ խաւարն առաջին . օրհ ։
Ի զքեզ ունիմք բարեխօս կոյս անհարս-
նացեալ . մայր անարատ էմմանուէլի լուսա-
ճար բանին հօրն երկնաւորի . օրհ ։

Սուրբ և անծածկին մարիամ ցան-
կալի կուսից և պարծանք ազգի բձ
մարդկան . մայր և աղախին
մեծացուցանեմք ։ ‖ Ընկեց մորենի և տա- ‖ Ելից
ճար ընդհանուր լուսոյն . անարատ և 3 . 2
անխառն խառնելի կուսութիւն . մայր և ։
Յորհրդոյ կենաց ‖ և մայր կենդանութեան . ‖ Ծննդ
և առաջադաս հրափայլ ծաղմամբ . մայր ։ 3, 20
Զքեզ կոյս ։ Զնունն ։ Զնեալ ։ Զքեզ ։
Զքեզ

Օ քեզ հայր։ Մաղթեցէք։ Մեծացուսցէ։
Ի ձեռն մարգ։ Օր օրհնեմ։ Յորժամ սա։
Ըզ կենսաւորութիւն։ Որ յարդարն։ Մեծամ.
մ Ըզքեզ ամենօրհնեալ աստուածածին.
մայր լուսոյ և անապական աստու
ծոյ բանին մեծացուցանեմք։
Ըզքեզ պայծառ երկինք և ամպ լուսե
ղէն. ծնօղ արարչին և մարմնի անեղե
լոյ. մեծ։ Ըզքեզ դուռն երկնից և ճա
նապարհ արքայութեան. բարձօղ անիծից
և սրբօղ հողեղէն մեծ։

բկ մ Զքեզ աստուածածին որ վերօրհնեալ ես
զօրացն հրեշտակաց. անդ. մայր կան
կենդանեաց մեծացուցանեմք։
Ըզքեզ բնակ հրեղէն աստուածութեան յիմա
նալի զօրացն երանեալ. անդ. մայր։
Ըզքեզ մայր էմմանուէլի մարդացելոյն
յառաջ դասակարգեալ. անդ. մա։
մ Սուրբ լուսոյ։ Անեղ մի։ Անմեկնելի։
մ Մայր լուսոյն մարմնացեալ անհասանելի
ցեալ օրհնեալ ի կանայս։ Օ լոյսն ան
ստուեր յարդարնածի կրեցեր. օրհ։
Սեր դադարեր վասն մեր բարեխօ
սեալ. օրհնեալ ի։

Իծ

Տածէին երկնային զուարթունք ածայ գծ
ին ձայնիւն աւետարանէր
հրեշտակն. ուրախ լեր բերկ
րեալդ Մ(արիամ) ընդ քեզ։ Ի քերովբէս բազ
մեալ ընդ հօր անպատականամբ բնակեալ
հանգեցաւ ի քում յորովայնի. ուրախ։
Որ բոցեղէն սրովբէիւք շուրջանփակեալ
պահիւր. այսօր ի մէջ մարդկան ի գիր
կըս հողեղինի յայտնեցաւ. ուրախ լեր։
Օ անձառելի։ Օ անհաս։ Օ բոլորից։ մ
Ուրախ լեր մ(ա)րդ։ Ընդ քեզ լոյս։ Սուրբ ս։ մ
Աստ(ուա)ծ։ Եւ տուր։ Եւ հուր։ մ
Լոյս լուսոյ։ Աստղ ծագող։ Լոյս ծագ։ մ
Ընդունող։ Յորդ կենդ։ Յորդ զա։ մ

Զաստուածածին և զմիշտ կոյսն գկ
անդադար օրհնեսցուք. քանզի
ծագեաց մեզ լոյս երևելոյ
և փրկիչ անձանց մերոց։ Խնդա և
ուրախ լեր անհարսնացեալ մայր. քանզի
որ ի քէն ծնաւ ըստ մ(ա)րմնոյ զ(ա)ստ(ուա)ծ ի փրկու
թիւն անձանց մերոց։ Գանձ անապա
կան գետար սուրբ ածածին. բարեխօ
սեա քեզ մեր յ կեցուցանել զան
ձինս մեր։ Ըմ

մ Մեծացուցէ։ Մնապականս։ Ի լեռնէ։
մ Մայր և կոյս աղախին քրիստոսի. որ
բարեխօսդ ես միշտ աշխարհի. քեզ երա
նեն ամ ազգք։ Մաքուր աղաւնի. և
հարսն երկնից՝ մարիամ. տաճար և ա
թոռ աստուծոյ բանին. քեզ։ Որ և հաճեցան
ի մանկանցն ընդ հովուեցինքս. և քև մեր
Յհ. 3. 22 ձեռամբք ի փայտին կենաց. քեզ եր.

Լզքեզ օրհնութեամբ մեծացուցա
դձ նեմք։ Որ ըզբանն աստ ծ յար
մ գանդի կրեցեր սուրբ ուհի անա
րատ. և անձառաապէս ծընար ըզվերա
ձգօղն երկնից. ըզքեզ։ Որ էից լու
սոյն արժանի եղեր բանակող ի քո
գիրկս. և արեգականն արդարութեան
եղեր արևելք. ըզքեզ։
մ Նարտաց կոյս աստածածին մարիամ սուր
բուհի և մայր քի յարգանդի տարար
զանտանելին յամենեցունց. օրհնութե
ըզքեզ ամենա ծին մեծացուցանեմք։
Զքեզ երկնայինն դրունդն զոր եսեսն
եզեկիել. և զմորդն զոր ծաղեալ գեղե
ոն. սերովբէ հողեղէն վեհադոյն քերովբէ
լից. օրհ։ Նրևս խորհուրդդս սոսկալի
ի քեզ

ի քեզ տեսանի ածային ծննդին յղութի
անսերմնական ծնունդ անարատ. կուսու
թիւն յետ ծննդեան մնալով անա
պական. օրհնեալ:

Ածածին մայր լուսոյ որ է կոյս լուսե Մ
ղէն տաճար. որում երկինք չէին բաւ
ական առ ի բնակութիւն ի քեզն մարմնա
ցաւ: Զքեզ անհամարձակեալ որ մե
ղօք ի կամաց օրհնեսցուք. կրելով ի քեզ
զանտանելի զբնութիւն. օրհնութեամբ մե
ծացուցանեմք: Ուրախ լեր աթոռ
փրկութեան յոյս համատութե մարդ
կան. միջնորդ օրհնեալ և շնորհաբաշխ. օրհնու
թեամբ անդադար գոհութեամբ մե:

Ուրախացիր ածածին որ կուսութեամբ Մ
ես պարծանք և մայր համատութեան
մարդկան. օգնական և շնորհաբաշխ
մարիամ մայր և աղախին փրկչին մե
րոյ: Ահարանելի ամենեցուն զմեծ տա
նելով ըզ բնութեամբ անտանելին. զա
մենեցուն ամենակալն արժանի եղեր
կրել յորովայնի որ երկնեցաւ ազգի
մարդկան: Ի երբէքական աթոռ ցու
ցար ածածին. ի գիրկս բառնալով զան
տեսանելն ամենեցուն. որ նստի ի քե

րո

րօրէն. առնամ միշտ բարեխօսեամ կեցու-
ցանել զմեզ:

ժ Ուրախացի՛ր ածածին վե՛ր օրհնեալդ
ի սրբէից. ծածկեա՛լդ ի քէն մեզ լոյս
մայր եղեր վերանձգողին. անդ և ամէնք
ըզ քէզ մեծացուցանեմք: Հիմն եղեր
եկեղեցւոյ խորան եղեր հոգւոյն սրբոյ.
և հրեշտակաց սպասաւորեալ զամ բրել
քեզ աւետեաց. անդ: Տեսանեմք ըզսա
կայլի զհրաշալի խորհուրդ յայտնեալ.
Մա 1. 20 և հոգւոյն սրբոյ յղացեալ զբանն ած
մարմնով ծընաւր. անդ և:

դկ Ածին մայր և կոյս. ծա-
գող արեգականն արդա-
րութեան որ լուսաւո-
րեայն զմեզ. հոգևոր երգով զքեզ
բարեբանեմք և փառաւորեմք զմիածին
քո զորդին: Լոյծ զօրէնս բնու-
թեան մարդկան. հրաշափառ քո ծը-
նընդ և զէութին բնութեանն անբաշխ
պահեալ. և կուսութեն րդ քո ոչ խախտ
եցան կրնիք. հոգևոր երգով զքեզ:
Օքեզ մորենի անկէզ լեառն վե մա
ծին դուռն փակեալ և ողեւր կրնքեալ.

 Նա

նախատեսանցն դաշակեալ մայր և կոյս·

Հոգևոր երգով զքեզ բան:

Ծածկեալն սրբէ կոյս: Նշանակ: Հուրբն: մ

Զքեզ եմ ծ: Դուռն պայծ: Դուռն ձրղ: մ

Ծածկեն և սր: Օքեզ մայր: Իւր: մ

Որ զանձառ: Որ զարար: Օքեզ: մ

Զքեզ եմք աղաւթենեալ. քեզ մայր ան մ

մերոյ: Որքան զերկինս բարձրագոյն մերժամ պարծանք եկեղեցւոյ. քրիստոսի մայր անուա: Որքան զարեգակն պայծառագոյն մարիամ. մի զաղաւթեր բարեխօսել վասն մեր. քրիստոսի Մայր Աստուծոյ մերոյ:



Տուեալ յովսէփու զկոյսըն տիրա ծին .
Եւ զմանուկն Յիսուս քառասնօրէ լին ։
Զուգիւ տատրակաց ընդ անդրանկածնին .
Նուիրեալ ՚ի տաճարն ըստ հնոյ օրի նին ։
Հոգին սուրբ ազդեալ ծեր սիմէօ նին .
Ընկալաւ զԷմմանուէլն ՚ի գիրկըս քոյ լին ։

Կանոն Քառասնօրէայ Գալստեան Տեառն ի տաճարն. Օրհնութեան: ձգ / աձ

Սրմնայցեալդ ի կուսէն նախա յաւիտեան բանդ. այսօր ի տաճարն եկիր կատարել զօրէնս. մայրն միշտ կուսութեան հեթանոսաց: Որ յանմատոյց աթոռ նստիս բարձրեալդ ի հրեշտակաց. այսօր ի սիմէոնէ բառնալիս ի գիրկս. որ ընծայեսցես ըզմեզ ի կեանսդ յաւիտենից.

Որ արձակիչդ ես կապելոց պարգեւատու ամենեցուն. այսօր հայցմամբ ծերունւոյն արձակեա և զիս ըղբաղձմամբդս. ի կապանաց մահու ի կեանսդ յաւիտե

գձ Այսօր անըսկզբնականն ծընունդ հայրական ծոցոյ բանն եկուորեալ ի տաճարն. ընծայէ զարարածս հօր ի յերկինս: Այսօր բարձեալ եղև ի գիրկս ծերունւոյն. որ բառնի ‖ զարարածս բարձեալ ձեռին՝ օրհնաբանեսցուք: Այսօր և մեք համատարածեալքս ընդ ծերունւոյն սիմէոնի. ընդ բանն համագոյ հօր և սր. հոգւոյն. օրհն: Եսա. I, 3

Այսօր ի տաճարն եկեալ կենարարն և ի

դերկ

զԷրկսըն սխլքծոխ գրգռեցան. զոր խմըն
դուլթեամբ մէ ընկալան Երուսաղէմ:
Այսօր երկիրս երկինք անուանեցաւ.
զի որ ըստ տերանց լցեալ յերկնից ի յեր
կիր. և ընծայիլ յանձնատուութ ի գոր
ծոց ձեռաց իւրոց: Այսօր հեթանոսաց
Ղ 2·32 լոյս || ծագեցաւ քս աստծ. և փառք իս
րայելի ժողովրդեանն իւրոյ:

դկ Այսօր ի տաճարին եկեր փրկիչ. և
ծերունոյն ի գիրկս ընկալեալ ասէր.
արդ արձակես զծառայս քո տէր:
Այսօր աշխարհի յուսոյ լոյս. և փրկ
ութիւն տեսանելի քս աստծ. որ մեր
գամէրդ ես կենացն ընդմէջ: Այսօր խնա
մակալ արար զանձն. որ ծագեցեր տեսանե
լեաց քս աստծ. որ մեր:

Ննջեցեալ բանն աստծ մարմնացաւ ի կու
սէն. այսօր գրգռեցան ի տաճարին:
Խստացեալ յր ալեօքըն ծերունին աստծ որ
դնէր ի գիրկս իւր. և օրհնէր զանսպա
Ղ 2·29 ռած անեղին: || Արդ արձակես զծա
ռայս քո տր ըստ բանին քում ի խաղաղու
թի. զի տեսին աչք իմ զփրկիչդ աստծ:

դձ Հ Օրհնեմք զքեզ որ առաքեցեր ի հօ
րէ անձնաւորն բանդ աստծ յանձնառեր
մեր

մարմնանալ ի սրբոյ կուսէն. աստուած
հայրըն մերոյ։ Այսօր եկեր ի տաճարն
անհասանելի փրկել. և ի գերկրին սի
մէօնի գրգուեցար տէր։ Աստի և սի
մէօն հոգևոր հրճուեմբն աղաղակեր.
այժմ արձակես զծառայս քո տէր ըստ
բանի քում ի խաղաղութի. տէր հա։
Ի վերին օրհնե ժամ ժ յէք և բարձրացուցա գ
րէք զնա յաւիտեանս։ Օրհնեցէք.
Օծնեալն յամենասուրբ յորովայնէ
յանարատ ի կուսէն։ օրհ։ Օրհնեցէ
ցէ։ Օ եկեալն այսօր ի տաճարն.
զընկալեալն ի գերկսն սիմէօնի. օրհ
նե ժամ ժ յէք և.
Աթոռ քրովբէական երևեալ այսօր սի դ
մէօն. զամենատէրն ի գերկս իւր բար
ձեալ մարմնով. զոր զօրք երկնից բար
ձունս հանապազ մեծացուցանեն։
Հոգեւորսն գոչէր. ցնծայր ալեօքն ծե
րունին ասելով դու ես թագաւորն ամե
նայն. զոր։ Արտասուելով աղերսէր. ար
ձակեա զիս ի խաղաղութի. ամենայն ծըն
նողի քո բարեխօսութբ. զոր զօր։
Որոյ առեալ հրաման ի սուրբ հոգւոյն. ո
Ոչ տեսանել զմահ մինչև տեսցէ զօ Ղու-
ծեալն կ 2. 26

ծնեալդ. տէր աղօթիւք ծերոյն ողորմեա։
Որոյ ընկալեալ ի գիրկս իւր զծնեալդ
և հայցէր ի կենաց ելս մահ. և արձա
կել ի խաղաղութիւն. տէր։ Յորոյ այսօր
ի գիրկսն գրգուեցար, և կատարեցեր զէզ
փափագումն ընծայելոյ քո ի տաճարին.
տէր աղօթիւք ծե։
ա Որ փառաբանեալն ես ի բարձունս խմբնա
կի զօրութեանց. այսօր ի տաճարին եկեր
յընծայումն քրիստոս. որ ընծայես
զարարածս բարձրելոյ քում հօր։
Ի գիրկս մարմնով բարձեալ եղեր ի
ծերունւոյն. որ բանիւ զարարածս բար
ձեալ ունիս քրիստոս. որ վասն մեր
մարմնացար ի սրբոյ կուսէն։
Ամենորոյ և մեք ընդ սիմէոնի գոչեսց
ցուք որ ի հօրէ լուսոյ լոյս ծագեցար
մեզ և կեանք. փառաւորեսցուք զգալըս
տեան քո տէր։
դկ Ինքն սկիզբն զբանն բանին յանսկզբնականն
ձչ ի հօրէ և սկզբնաւորեալ ի կուսէն մար
մնոյ զգեցմամբ. բովանդակելով յա
րուլայնի և ընդ հօր գոլով. և սահմա
նեալ ժամանակաւ ծնեալ լինի անժամանակ
անծ և մարդ։ Ընծայեալ ընդ օրինօք անճ
հիւ

հիւթականն հողանիւթ դողով. զի զայ
զանձնեալըս հօրն ընծայեսցէ անծոր
դէն որ էր ի ծոց հօր. տալով քաւութիւն
ընծայ բանին ի գրկելն ծերունւոյն. և
յայտնեալ ծանուցանէ Աստուած:
Սիմէոն որով և սիմէօն կենծայր հոգւով
առաջնորդեալ էր ի տաճարին. որդ որդա
կենս ընծայեայ քո տէր ըստ բանին
քում ի խաղաղութիւն. զի ընդ հանուր
տեսին ընդ փրկչին Աստուած և մարդ:

Կանոն Անտոնի անապատաւորին:

Որ գերազանցեալ գըտար առա-
ւել քան զբնութիւնս մարդկան
երանելիդ ի հարցն սբ. Անտօն.
սու. քս բարեխօսեա վասն անձանց մե-
րոց: Որ անձնիշխան լինելով զբազմաժա-
մանակեայ աւուրբք. յօժարութեամբ
բարձեր ըզկարիս մարմնոյ. սու. քս բ:
Ննջմամբ յիշմանս առաջի քո. օգնա-
կան լեր տօնողացս ըզյիշատակս քո. զի
և ըզմեր ընկալցի զօրհնաբանութիւն:
Որ ի հանդէս քո ծննդութեան երկնայ-
ին զզուարթունքն նայեցեալ զարմա-
նային. և մարմնի տեսանելով զաննմա-
նին երրեակ ըզգալորս. ով սուրբ հայր ան-
տօն. բարեխօսեա սու. քս վասն անձանց
մերոց: Որ գերագոյն քան ըզբնութիւ-
նս հողեղինաց ժուժկալեալ. զանազան տան-
ջանաց համբերելով յանեղծութեան թըշ-
նամւոյն. ով սուրբ: Մուտ եմ մեք տօ-
նելով ըզծննդութեան քո սբ. զյիշատակ կա-
տր եղեր նախընթաց բարեաց կենաց ձա-
նապարհին. փոխեցար յերկրայնոց
յանմահից դասակցութիւնս. ով սուրբ:

Հ Ի, ախտակիր զբըն միանձանց երանելի տր.
հայր Անտօնիոս. վերնական յուսոյն
ակնունելով զերկրաւորս արհամար
հեալ. և զինուորեցաւ քեզ Քս ած
հարցըն մերոյ: Սենամիաբանեալ ընդ
դէմ չարին բազմահնար վիշապին.
ժուժկալեցաւ համբերութեամբ ազգի ազգի
վշտաց քարավէժ կոչկոճմամբ. և զի:
Յանապատի բնակելով աղօթամնուէր
թեւօքըն համբառնեալ ընդ առաքինութեան
պէօն զօրացն. և քաջալերեաց յորդո
րեաց ըզ միանձնունս ամենայն. և զին:
Գ Ազգք օրհնեցէք Փառաբանիչք տն
յիշատակի սորա բարեբանեցէք ըզնա
յաւիտեան: Ի փափագելոց լերանց բնա
կելով խարազնազգեաց ճգնութեամբ.
ի յայրս և ի ծերպս քարանձաւաց. փա
Եբր ԺԱ. 38 համանմանեալ մեծին Եղիայի, և յօհան
նու մըկրտչի. վերաթեւեալ ընդ ա
ռաջ Քի. փառաւք:

Ո Ո՛ր անմարմնական վարուք պայծառա
ցեալ ի մարմնի զօրացեալ տր. ով սուրբ
հայր Անտօնիոս. եղեր օրինակ բազմաց
եղեր դուռըն մըտից կենաց ճանապար
հին. յիշեսջիր ըզ մեզ առաջի քրիստո
սի—

սի՛ քո սուրբ և արժան ընդունելի՛ այս
թէ՛ք ։ Ո՛ր առեր ընդ քեզ խոնարհու
թեան համբերող խոստամբերութե.
և պարծեցեալ օրհնութե՛ ընդ հրեշ
տակս. և խաչակրօ՛ն անդադար սաղմո
սերգութե. յիշէսջ. Ս. ամն որոյ և մեք
այսօր տօնեմք ընդ հանգստեան օր յի
շատակի քոյ. անմոռաց յիշման հայ
ցեսցես ի քէն ընդ մեծ զողորմութի. քո՛
սուրբ և արժան ընդու։

Ո՛ր չնորհօք ՚նը հոգւոյն || բարձեր ընդ ա
խաչըն փրկչական յորդեզրութե՛ շը
նորհս. ով սուրբ հայր անտօնելիս. ար Ղ 14. 27
ժանաւոր երկնային կոչմանն ի հրեշտա
կական դասակցութեանն. օրհնեմք
միշտ ՚նը՝ զերրորդութի՛ն ։ Այսօր և մեն
կոննրք սուրբ եկեղեցւոյ տօնեն ընդ խա
չակրօն քո ՚նը՝ զյիշատակս. ով սուրբ
հայր ձրգնաւորաց. զի՛ ընկալցին զանա
պական պարգևս ի քէն յոյ՝ մերոյ. օր։
Ամենամաքուրդ եւս վերընկալեալ ընդ
փառս յաշակերտըն քրի ընդ ի մասոււն
կուսանաց. հայցեսցես ի քէն ընդ թողու
թիւն մեղուցելոցս. || Ի լուել ընդ ձայնին Մ 25. 34
ի թէ եկայք օրհնեալք հօր իմոյ ժա
ռան

ւանդեցէ՛ք ըզկենանսըն յաւիտենից։
բճ Պարծանք եկեղեցւոյ և ուրախութիւն
մկ հրեշտակաց․ ով սուրբ հայր անտոն․ զա-
ղաչանըս մեր հանապազ մատո՛ սուրբ
երրորդութեանն։ Որ ի մարմնի կա-
ւուցեալ և զանմարմնոցըն բերե-
րով ի՛ քեզ ըզվարս․ ով սուրբ․
Բաժակ հոգևորական՝ լը-
ցեալ աստուածային ուրա-
խութեամբ ով սուրբ
հայր անտոն․ զաղա-
չանըս մեր հանա-
պազ մատո՛ սր՛
Երրոր դու-
թեանն․

✠

Անմահ Թագաւորին սիրելի զինուորք․
պըսակ դուք ընկալայք ի մ͞ծ Թագաւորք։
Արքայն վերին զօրաց պատուեալն ա_
հաւ որ․
շնորհեաց ձեզ լուսեղէն խորան երկնաւոր։
Իջեալ առ ձեզ ամպօք փառօք լուսաւոր․
մատոյց ըղձերաբինն անթառամաւոր։

Որ զերկնաւոր թագաւորութեան ըզ-քո զօրինակ ցուցեր ի յերկրի. հաստատելով զաթոռ թագաւորութեան Թէոդոսի թագաւորին յարդարութիւն եւ յիրաւունս. բարեպաշտութե՛ սորա քրիստոս խնայեա ի մեզ։

Որ զօրութեամբ նշանի խաչի քոյ տէր պատերազմելով. խորտակեաց զնուագի մանմնրտ ըզբռնութիւն հեթանոսաց եւ հաստատեաց խաղաղութեամբ սուրբ զեկեղեցի. բարէ։ Որ ետուր զիրաւունս արդարութեան քո արքային. դատելով ըզժողովուրդս քո արդարութե

ակ ըստ հրամանի սրբոց քոց պատուիրանաց. բարեպաշտութե՛։

Որ զարդարեալ գեղապանծ վայելչութեամբ սուրբ զեկեղեցի. պսակեցեր առաքելովք եւ մարգարէիւք եւ հաստատեալ ամրացուցեր սրբով թագաւորօք. բարէ. սոյն։ Որք զինու զօրութե՛ հոգւոյն վառեալք ի պատերազմի. վանեցին ըզմոլորութիւն հերձուածողաց եւ ի հաւատոյ ճշմարիտ հաստատեցին ըզորս եղերս.

բարէ

բարեպաշ. սբ։ Որ շնորհեցեր յաշխարհի
Թագաւորել մեծին Թէոդոսի. և կա
տարեալ ըզկեանըս հաւատով ուղղա
փառութե. վերափոխեցեր այսօր յերկ
նից Թագաւորութիւնդ. բարեպ։
Օրհնեմք ըզքեզ քրիստոս Թագաւ աձ
որ. որ յաղթող խաչիւ քով պըսա հ
կես ըզթւորս քո սքանչելի փառօք քո
ընդ հարցըն մերոց։ Այսօր ցընծան
զուարթունք երկնից ընդ ծրդնութին
Թագաւորին. քանզի երգէ բարեպաշ
տութեամբ Թէոդոս մեծ Թագաւորն
ընդ վեցթեւեանն զօրսն երկնից այս հա։
Եւ նորածնեալ եկեղեցիք հեթանո
սաց. ընդ սրբոցն Թէոդոսի բարե
պաշտ Թագաւորի. երգեսցուք քեզ երգ
նոր ընդ. հարցըն։ Իզոր օրհնեցէք
Ընդ սրբոյն բարձր արարէք գոր ծ գ
բանըն հօր յաւիտեան։ Որ ի յերկրի
է պըսակեալ ի հրեշտակաց և ի յեր
կի նըս բարձրացեալ բարեպաշտու
թեամբն իւրով. ընդ սրբոյն բարձր։
Որ հաւատով պարարեաց ըզթըշնամին.
և աղօթի ւք հիմնեցոյց սբ՝ զեկեղեցի.
ընդ սրբոյն բարձր։

բձ Ա. ի լսես ինձ: Աստուած փրկիչ մեր
ո լուր մեզ որ կարդամք առ քեզ բարեխօ
սութեամբ սուրբ Թագաւորին:
Որ բարեպաշտութեամբ հիմնեցայց զեկե
ղեցին ոք. և կարգաւորեաց ուղղափառ
ութեամբ ընդ քո ժողովուրդս: Որդ ան
կեալ աղաչեմք ըզ քեզ մնորդամբք որ.
յիշատակի սորա պարգևեա մեզ. զերկ
նային քո զխաղաղութիւնդ:
ա Ով երանելի և բարեպաշտ Թէոդոս
մեծ Թագաւոր. բարեխօս լեր վասն
մեր առ Թագաւորն երկնաւոր. Թողուլ
մեզ ըզ մեղս մեր: Որ երկրպագօղդ
եսքի և հիմանդիր սբ հաւատոյ: բար:
Որ Թագաւորացես յերկրի պարծանք
և յերկինս պսակեալ. բարեխօս:
բկ Ով երանելիդ ամենեցուն տիեզերա
մկ կան իշխանութեամբ ընկալար ի քէն ըզ
Թագ պարծանաց. ով Թէոդոս մեծ
Թագաւոր վասն մեր բարեխօսեա առ
Թագաւորն երկնաւոր: Որ քոյին սբ
աղօթիւքդ վանեցեր ըզ Թշնամին. կա
խելով ըզ սատանայ ընդ երկնայինսն
դասեցար. ով Թէ: Աստի և մեք հաւ
ատացեալքս տօնեմք զքո յիշատակս.
օրհ

ծրջնութիւն առաքելոյն ընթերցեալ սըրբա
կոչին. որք թելուցուն:

Շարական Տէրտատոյ Ընդգածոյին:

Որ գերագոյն քան զբնութիւն հրաշա
գործեցեր որդի աստուծոյ. առ թա
գաւորին հպարտացելոյ. զբանաւ
նաւ քո բարկութեամբ՝ զանմտութեան
յիմաստ փոխարկեալ. վասն որոյ մեք
կանք եկեղեցւոյ յիշատակի օրհն
նեն ընդ քեզ տէր: Որ համանման Դն 4.30
բաբելացւոցն բռնաւորին. ի յան
բանից փոխեալ կերպարան յանբա
նական բնութենէն նմանեցուցեր
զարքայն մեծ տէրութեան. վասն որոյ:
Որ ի ձեռն մաղթանաց սրբոյն
գրիգորի. ի մարդկային բնութիւն
դարձուցեր յանասնական բնութե
նէն նորոգեցեալ զարքայն
մեծ տէրութեան. վասն:

Դաւիթ զօրացեալ շնորհօքն աստուծոյ․
պարտեաց և եհատ զգլուխ գողիաթու։

Կանոն Գիւտին նշխարացն. եւ Յակոբայ առաքելոյն ։

Յաղթող զօրութեան յորդորեալ
քաջութեամբ երանելին Դաւթի.
որ զօրացեալ ի վերայ այլազ-
գացն եւ հալածեաց պար
տեալ զանօրէնսն ընդ դողութեամբ. զմկրտա
րեալն առաքեալք քարոզս առ ամ[illegible] ի մե
նեն ամենայն մերոց։ Առաքեալք զարդարու-
թեան բնակիչք երկրի նմանեալք ընդ-
հանրական յաւէտ. որ հանգուցեալ եղեն ի մեզ
բուրեն խնկով. ընդ նմա առաքեալք բարեբ։
Յայտ եղեւ գիւտ առաքելոյ սրբոյ. եւ կո
չեցաւ եղբայր տեառն ի տան Դաւ
թի. ընդ նմա առաքեալք։
Որ երջանիկ լուսովն զուարթնոյ
մարդարէն Դաւիթ. եւ հոգեւորն վերա
նայր ի կամօքն լուսեղէն. ընդ նմա։
Որ հոգւոյն թուլութեամբն զուգակցեալ
ընդ Տեառն հոգւոյն. եւ ազատեր ըզ թագա
ւորն ի դժնդակ ախտէն. ընդ նմա առաքեալք։
Որ հրաշագործեալ գրոյն ի կերպ ըն
թադաւորաց. եւ մանկանց եղեւ սուրբ
առաքելոյն. ընդ նմա առաքեալք։

Որ

Հ Մեղաք յամենայնի և ըզպատուիրանըս
քո ոչ պահեցաք այլ խոստովանիմք առ
քեզ. մի՛ անտեսաներ այլ գթա՛ ի
մեզ Տէր Աստուած հարցըն մերոց: Վասըն
դաւթի սրբելոյ քո և յակոբայ ար
դարոյ աղաչեմք ըզքեզ. մի՛ անտես:
Որ նըստիս ի քրոբէս և հայիս յան
դունդս. յիշեա՛ ողորմութեա՛ քո զդաւ
իդ. և աղօթիւք սրբոյն յակոբայ
խընայեա՛ ի մեզ Տէր Աստուած հարցըն:

Գ Ըզ Տէր օրհնեցէք բարձր արարչէք ըզ
նա յաւիտեան: Որ ընտրեաց զերանե
լին ըզդաւիթ. յառաջնորդութիւն
իւրոյ. օրհ: Որ կայսրաց զօրքանչելին ըզ
յակոբ. պարիսպ շրջապատ եկեղե
ցւոյ իւրոյ. օրհնեցէք բար:

Ռ Ընըսկիզբըն մեծ լոյս ի լուսոյ. Որ ծա
Ղու. 1. 69 գեցար մեզ եղջիւր փրկութեան ի տանէ
դաւթի. աղօթիւք սորա Աստուած
ողորմեա մեզ: Մնմայրմըն վերնոց թա
գաւոր յաւիտենից. որ մարմնով երևե
Հռո. 1. 3 ցար յերկրի ի զաւակէ դաւթի. ողո:
Յանաղջնորումն մեծ ահայր անուանեցաւ մայր
գարեն դաւթի. և ի վերջին նոյն եղեայր
մին կոչեցաւ ըզքանչելին յակոբ. ողո:

Նորդու

տ

Երդուաւ տէր դաւթի ճշմարտութեամբ· և ‖ ոչ ստեաց նըմա· ի պըտղոյ յորովայ-նէ նորա նըստուցանել ի յաթոռ նորա· ‖ Սաղ. 131 11
օրհնեցէք զտէրութիւն նորա ամենայն երկիր։ Ծագեաց մեզ տէր զեղջեւր ի դաւիդ· պատրաստեաց ըզճրագ օծե-լոյ իւրոյ· գովեցէք զտէրութիւն նոր։
Զյակօբ ընտրեաց իւր տէր ժառան-գել նովաւ ըզնոր ժողովուրդ ըզհոգե-ւորն իսրայէլ· բարեբանեցէք զաստուա-ծութիւն նորա ամե։

մկ

Օրհնեցէք զտէր յօրհնութիւն ի նոր· քանզի ‖ ծագեաց մեզ եղջիւր փրկութեան ի տանէ դաւթի կեցուցա-նել ըզմեզ կամեցաւ· օրհնեցէք ըզ-տէր յօրհնութիւն ի նոր։ ‖ Գաւազան ‖ Ղուկ. 1. 69
ծաղկեալ յարմատոյն յեսսեայ· դաւ-թի զ մարգարէն և ի նորին շառաւիղէ առաքեալըն յակոբոս ականատես և սպա-սաւոր բանին աստուծոյ· օրհ։ ‖ Ես. 11. 1։
Յեկեղեցիս օրհնեցէք ըզտէր· որ երկոքումբք ընտրելովք առաքելովըն յակոբաւ և մարգարէիւըն դաւթիւ հաստատեաց զհիմունս սուրբ եկե-ղեցւոյ· օրհնեցէք։

Ստէփաննոսի նախավկայի քարկոծումն

Զհամատեղ բարի Քրիստոս սահմանեցեր
այսօր ի մէջ մերում. և մի
աւեր ի վերայ ընծայեցեր խորհուրդ
դոյ յաւուրս հանգստեան կանոնի։ Որ ընտրեցար
ի դասս եօթանց զօրացն. պսակե
ցար ի թագաւորէն. զանթառամն ըզ
պսակն. և միջնորդեցար առաքելոցդ
քոց սրբոց առաջին վկայ Քրիստո
սի սուրբ Ստեփաննոս. նախասարկաւ
ագ դրդ մերոց։ Առաքեալք ընդդէմ
թշնամւոյն. այսօր և գնեցեր արեամբ
ըդ քոյ զարքայութիւն. ի պարծանս
ազգի մարդկան. Երգնաւոր Քրիստոսի
գոհութիւն երեքսրբեանն. որ ընկա
լաւ ըզվկայդ իւր զսուրբ Ստեփան
նոս. ի վեր ըն նս է օրհնութեան ըշմ։ դկ
Որ ընտրեցար ի կոչումն առաքելական || Գործ
քարոզութեան անուանեալ լինելով 6. 5։
սուրբ Ստեփաննոս. բարեխօսեա առ
Քրիստոս վասն անձանց մերոց։ Որ խնդրե
ցեր զթողութիւն ի վերայ քոյ քարկոծի || Գործ
չացն սուրբ Ստեփաննոս. և այժմ 7. 59։
վասն քո ուխտաւորացս աղաչեա զՔրիստոս

անձ

միշտ հօր նախատեսութեամբն։ Որ մարմնացեալ է
ղէր զմիաւորութիւնն առնուլ պատկ
նամ լոյ ի վերայս. առ պատկերիցն սըր
բոց և վասն մեր բարեխօսեա։

դկ Առաքեալ և նախավկայն քո սուրբ
Ստեփաննոս. որ զքարկոծումն յանձն
առեր. և յանմահից բնակարանսն
վերափոխեցար. աղաչեմ զաստուած
շնորհել մեզ զկեանս անվախճան։
Տունկ անմահ ի մանկանցն դրախտին շնոր
հեցար ի հօրէ. և լուսաւորեցար անձա
ռապէս. այսօր ցնծան դասք հրեշտա
կացն ընդ քո մեծապայծառ ծննդեանդ.
աղաչեմ զքո։ Միաստեղծ մարդոյն պը
տուղ ընծայեցար մերձ յանմերձենալին
լուսոյն. և հայրենի աւանդութեամբն
եղեր ժառանգորդ. աղաչեմ զքո։
Ճանապարհ վըկայից յետ քո գըտար.
և աստուածային փառացն արժանաւոր
եղեր. բանսարկուն զինու քո վիրաւո
րեցաւ. և նախաստեղծն պայծառա
ցեալ ընկրկեցաւ. Աղա։ Պատմակար
գեալ և մեք ընդ անմարմնական բազ
մութիւնս. վերահայցեմք ընդ հրեղէն
լեզուացն. աղօթամատուցեր մաղթանօք հայ

 ցեմք

ցեալ մեք ի քէն մարդասէր փրկիչ. խնայ
եա ի մեզ ստեղծուածոց մեր և կեցո զաշ
խարհս։

Որ նոր երկնային հոգեղինաց դասուքն. գծ Հ
այսօր տօնեմք ընդ յիշատակ սրբոյն ստե
փաննոսի. բարեբանելով ընդ քեզ տէր
աստուած հարցն մերոց։ Որ ‖ հրեշտակա ‖Գործ 6. 15
կերպ տեսլեամբ անբիծ պատերազ
մեալ. զքարկոծումն յանձնեաց. խոս
տովանելով ընդ քեզ քրիստոս աստուած
հարց։ Որ անպարտելի ամբութեամբ ընդ
դէմ տեսող և բարեխօս իւր ուխտաւորացս.
այսօր յիշատակաւ սրբոյն ստեփաննոսի.
գովեմք ընդ քեզ քրիստոս աստուած։

Որ զտէր օրհնեցէք և բարձրա Գ
ցուցէք ընդ նմա յաւիտեան։ Որ յերկնայ
ին զօրացն միշտ օրհնիք զտէր. այսօր
յիշատակաւ սրբոյն ստեփաննոսի. ընդ տէր։
Զքաջալի ամբարտաւանութիւն սրբոյն ստե
փաննոսի. քահանայք ընդ վերին զօ
րացն երկնից. զտէր գովեն։

Տարաքեալ ի մեզ տէր ընդ բազում գթու Դկ ո
թեան քո զողորմութիւն. բարեխօսութեամբ
սրբոյ նախավկային քո և մեզ ողորմեա։
Որում զերկնայինսն բացեր ընդ դուռն.

ցուցանէ լոյ զանձնաւորելի զխորհրդ. առ
ընկալ աղաչանօք խոնարհեալ ի մեզ Տէր և ո՞:
Գործ. 7. 59: Որ աղօթամատուցեր՝ Հայցմամբ ‖ ընդունել
Թի Տն խոնարհելով ի քեզ. անօրէն ըն
սպանողաց իւրոց. առ ընկալ աղաչանօք:

Ա Ովէ Երջանիկ կ Ճառագայթ. առաքելա
կան քարոզութեամբ արժանաւոր լինե
լով որ Ստեփաննոս. հաստատութեամբ
ի քեզ հայցեաց որ եկեղեցւոյ:
Որ քոյին յօժարական համբերութեամբ
զքարկոծումն՝ յանձն առեր. չնոր
հեռա քեզ յայ լինել չարչարակից քո.
զի և մեզ ուսուցես փառաւորել սուրբ
զերրորդութիւնն: Լզօթելով որ քա
րանձիգքն լինեին ի քեզ նախ ի վե
րայս. զի անցես ընդ հաստատութեանն քարի
յարաշէին անձնեցուցն. և այժմ աղաչեմք
ընդ քեզ և վասն մեր բարեխօսեա:

Դկ Մկ Նախասարկաւագ և առաջին մարտի
րոս որ ի քէ պսակեցար. և յերկնա
ՃԷմ անդամաստեն պայծառացեալ
բերկրեցար. աղաչեա զպատուած չնորհել
մեզ ընդ կեանս անվախճան: Որ քոյին
համբերութեամբ ‖ ընդդիմանս երկնից բա
Գործ. 7. 55 ցեալ տեսեր և զորդի ընդ աջմէ հօր. ա

զօթէ

ղօթեր ը ի վերայ քո քարաձգողացն. ա՛ռ։
Եկեղեցիք արդարոց և ժողովք ուղղա
փառաց. այսօր զյիշատակս քո տօնեմք.
և արտասուօք հայցեմք ի քէն ճշմա
րիտ վըկայդ քրիստոսի. աղա։
Ցընծայ այսօր եկեղեցի այ. զքո վայ Ձղ
ելչապէս տօնէ զյիշատակս. ո՛վ սուրբ
ստեփաննոս. մեծ և պատուական անուա
նեալ ի վըկայս. աղաչեա զԱծ շնորհ։
Նախաշաւիղ բարեաց ամ աշխարհի. և
լուսազարդ ձայնապար հայցնեղէր ժառան
գորդ. ո՛վ սբ ստեփաննոս. մեծ և։
Աստուածային զինու վառեցար սուրբ
հոգւոյն. տեսանելով յերկինս հայրե
նի փառօք զորդին աստուծոյ. ո՛վ
սուրբ ստեփաննոս. մեծ և պատուա։

Պետրոս վէմ հաւատոյ. անյաղթելին ի
դրանց դժոխոց։
Պօղոս ընտրեալ անօթն։ և տեսանօղ եր
րորդ երկնից։

Սրբոցն Պետրոսի և Պօղոսի. Գլխաւոր առաքելոցն:

Ժթ

Դ.Ձ

Ցնծայ այսօր եկեղեցի քո · յերկն
ատակաւ Տր՝ առաքելովք Ծցն. հաս
տատեալ ի վր վիմի հաւատոյ Որդ.
զարդարեալ ի փառս մարտիրոսացելոց բա
նից: Որ զէութի անճառելոյ միածնին.
յայտնութեամբ հօր ի վերուստ դաւա
նեաց Ծլ. Եւ երանականն արժանացեալ
ձայնի Որդ. վէմ անուանեցեր ի դրանց
դժոխոց: Որ անխարդախ դասուց հրե
ղինաց. հաւասար ընթեամբ՝ գերագան
ցեալ Ծլ. Եւ բարձրացեալ ի յերկնային
խորան Որդ ւոյն. Անճառ բանին արժա
նաւորեալ:

Որ գերագոյն ընտրելոց առաքելոցն Մտ 16. 17
դասու Ծուց. մնուանեցեր ընդ զերան
ելոյն ըղպետրոն Որդ ս. գլուխ Տր հաւա
տոյ հիմն եկեղեցւոյ: Որ յաւաջագոյն Գոր
կոչմամբ. առաքեցեր զանօթն ընտրու 9. 15
թեան Ծն. յայտնելով աշխարհի զան
ճառ սիրոյն իւրում քո զխորհն Որդ ւոյ.
յօրհնաբան նութին կոչել զհեթանոսս:
Որ երկուքումբք ընտրելովք լուսաւոր

չօքն

չօքն աշխարհի ծ․ հաստատեցեր զեկե-
ղեցի քո քրիստոս․ մաղթանօք սո-
ցա խնայեա ի մեզ։

Հ Որ խոստացար || տալ ըզ փականս արքայ-
|| Մտթ 16․19 ութեան երկնից՝ երանելոյն պետրոսի․
որ հրաժարեաց ըզ մեզ ի յոյս կենացն
յաւիտենից՝․ աղաչանօք սորա կեցո զմեզ
տէր աստուած հարցն մերոց։ Որ ընտ-
րեցեր ի մարդկանէ հաւատարիմ սուրբ
|| Գործ 13․2 զառաքեալըն պօղոս․ || որոշելով յաւե-
տարանըն լինել քեզ խոստովանող․
աղաչէ։ Փակօղն արքայութեան երկնից
սուրբ առաքեալըն պետրոս արութեամբ
ժուժկալեալ քեզ խաչակցեցաւ․ աղ։

Գ Զտէր օրհնեցէք բարձր արարէք յաղ-
թողական ձայնիւ ըզ ընտրեալն ի մէջ
սրբոց։ Որ ընտրեաց զերանելի առա-
քեալսն․ ամենայն հաւատոյ սիւնք եկե-
ղեցւոյ․ և տեսչականս ի հրապարակին
|| Ղուկ 22․30 զդատաւորական || աթոռսըն շնորհելով․
բարձր արարէք։ Ըմպանեալ աղաւնոյ
արծաթապատ թեւօքն ի գոյն ոսկւոյ
ճշմարիտ սուրբ հոգին․ և ըստ աստուածային
փառաւորմամբ փարէր ըզ նոքօք․ բարձր
արարէք յաղթ։

Ամուրք

Սուրբք հաւատով այսօր փայլին հայր ո
ոք՝ ի քո սէր եկեղեցւոյ. մարդասէր
փրկիչ աստուածային օրհնութեան։ Ճշմարտախօսու
թեան պետրոսի և պօղոսի քո սէր առա
քելոցն. մարդ։ Լուսաւորեալք ի սոցա
վարդապետութենէս փառաւորեմք որ զերրորդ
դաւանութիւնդ՝ երկրպագանչիւրոյն միութեամբ
աստուածային օրհնեաւ։

Երանելի որ առաքելովքն. որպէս զա ա
ռաքեալսն ծագեցան ի յերկրի Թ. արձա
կեցեալ ըզձայնս ամենայն տիեզերս. որք
լուսաւորեցին զաշխարհս ամենայն.
Ամենայն ի հողեղէնս բնութեան. ճառագայթե
ցան վասն քո. Եղեն լուսաւորք տի
եզերաց. և հրաւիրեցին զերկիր
ի յերկինս։ Ճառագայթեցան վասն քո.
զնա որ արարին իւրեանց յօժարս. հեղին
զարիւնս իւրեանց ի յերկրի. և այլ
սա կեցան յանմահ արքայէն։

Որ արփիափայլ հրաշ լուսոյ ծագմամբ. ա ա
պայծառացոյց ըզ տիեզերս ամենայն աստուա մկ
ծէս. լուսոյն որ ի հօրէ առաքեցաւ.
առաքելական քարոզութեամբ սուրբ
բանին պետրոսի. հաւանեցելոց փրկ
ի լուսոյն աստուածոյ։

Որ

Որ ի հեղձամկան մեղաց ծովէս վերամ
բերեաց ըզհողեղէն ընութիւնս ի
կեանս. բանն որ ի յերկրի երեւե
Յովհ 21. 19 ցաւ. Ուռկանաւ աւետարանի սրբոյ առաքելոյն
պետրոսի. հրաւ: Որ յաւուր գուշակե
2 Պետ 1, 14 լով. մահուն իւրոյ լինել կցորդ ա
րեամբ խաչին. գառն որ եբարձ
զմեղս մեր ըմպել զբաժակ չարչարա
նաց սրբոյ առաքելոյն պետրոսի. ժամուն
գերելով ըզկեանս ամենավախճան:

հբ

Որ առաքինարարդ իրն է յարութե. պարամ
ծածկեալ արփիափայլ ճառագայթիւք.
լոյն որ պայծառ. քանզ զարդ գանէ.
Գործ 9. 3 ամրապ փայլեալ շուրջ լինակի սրբոյ առաքելոյն
պօղոսի. հրաւ: Որ գերագոյն քերով
2 Կորն 12. 4 բէից վերամբարձեալ ի յերրորդական խո
րանս երկնից. եւ հրաշահոսան վե
տեսականցն անբաւամբ զմայլեալ. երրորդու
թեանն անժամանաւորելով տեսեալ ն
սուրբըն պօղոս. հրաւիրելով ի:
Որ ամենոթ հոգւոյն ընտրեալ. քարո
զելով զանուանն տեառն ի հեթա
նոսս. եւ կատարեալ զընթացսն
հաւատոյ. պսակեցաւ հեղմամբ արեանն
իւրով ի քրիստոս. ժամանգէ:

Սբ Յովհաննէս յայն Եւբեառայ, ըստ Յովհաննու աւետարանոյ:
Լերոնք թռչնոյն զեղ երեւեալ, ՚ի ներհակաց հին Թագաւորաց:

Է
գկ

Կանոն սրբոց Որոտման որդւոց. Յակոբայ և Յովհաննու առաքելոցն։

Որ էին յէութեն որդէք միշտ յեկեն անճառելի ծննդեամբ հայրական. զոր ի վերոյ հնչեցին որդիքն որոտման. և յայտնեցին որդւոց մարդկան զծածկեալ խորհուրդ։ Որ անսկիզբն ի կուսէն սկզբնաւորեալ. ի յերկրի մարմնով երևեցաւ. զոր տեսին քարոզք բանին ճշմարտութեան. և ծանուցին տիեզերաց աստուած և մարդ։ Ծածկեալս բանն ած միացաւ ի մարմնի. անփոփոխ գոլով յէութեն. որում եղեն ‖ ականատեսս որդիքն որոտման և ընդհանուր քարոզեցին զբանն մարմին եղեալ։

‖ Ա Յհ.
Ա. Ա.

Որ անմարմին էր հօրէ մարմնացար ի կուսէն թանձրացեալ բանդ անըմբռնելի. զոր ի մարմնի շօշափեցին որդիքն որոտման. և հնչեցին ընդ տիեզերս զաւետիս կենաց։ Որ զանմատոյց յէից զլոյսդ անտանելի. պարագրեալ մարմնով ծածկեցեր. զոր ի լերին արտափայլեալ տեսին որդիքն որոտման. և

մեք

միջնորդեցան անձամբ տնօրինութեամբ զեր բա
պանծ լուսոյն։ Որ կենդանարար բանիւ
քո անմահացուցեալք և մահու եղեն գե
րեզմանց. յանձնառութեամբ լինել դրան Մ․ 20. 22
ժամկ չարչարանաց ընդ քեզ. զի ընկալ
ցին ի քէն ընդ փառս անվախճան
կենացն։

Որ զամենայնսն յոչընչէ արարեր և որ Հ
ստեղծեր ընդ մարդն ի յանմահութիւն. ի
պատկեր նմանութեան քո ընդ քեզ օրհ
նեմք աստուած հարցն մերոց։
Որ զանկեալն ի մահ պատուիրանօք բանս
արկուին. կանգնեցեր ի փառս առաջին
զմարդասիրութեամբդ քո յաշխարհս. ընդ քեզ։
Որ կոչեցեր զտիեզերս ի հաւատս
ճշմարիտս. ընտրելովք քո առաքելովք.
և ցուցեր աւետարանին զորդին որոտ
ման. ընդ քեզ։ Արդ օրհնեցէք եւ Գ
բարձրարարէք ընդ նմա յաւիտեանս։
Որ ըստ կամաւոր յօժարութե ի վերնոց
զօրացուցեր զառաքեալսն. և հրաւիրեաց
յերկնից արքայութիւն օրհնեցէք եւ։
Որ ընկալար ի կենաց անապականս զեր
ջանիկ զառաքեալսն. և դասեցիր ի
խորանս լուսեղէնս օրհ։

Որ

ո Որդիքն որոտմանն որք ի վերուստ հըն
չեցին ըզ բանըդ կենաց ծագեալ ի հօրէ.
և ըզ տիեզերս հրաւիրեցին յօրհնաբա
նութիւն սուրբ երրորդութեանդ. բա
րեխօսութբ սոցա ողորմեա մեզ որդի այ:
Բանըդ մարմնացեալ ի կուսէն քարոզքըն
տեսին. աւետարանեցին յաշխարհի զգա
լուստ միածնիդ բարեր: Ո չարչարանս
և ըզմահ ընդ քեզ յանձնառուին. հաղոր
դիլ փառաց քոց տէր ի քում գալըս
տեանդ. բարեխօ:

ա Հոգի իմ կանխէ առ քեզ ած. որ ծա
գեցեր ըզ լոյս հրամանի քո յաշխարհս.
ընտրելովք քո առաքելովք. վասըն սո
ցա կեցո ըզ մեզ: Լցեալ շնորհօք հո
գւոյդ սրբոյ և բարձրացեալ ի վերայ
խորանաց երկնից տեղեկացեալ եղեն ան
ճառ էութեան միածնի քո. աւետարա
նեցին յաշխարհի. վասըն: Կարօղք
եղեն ամ զօրութբ. ընդունիլ ըզ բա
ժակ չարչարանաց միածնի քո որդիքն
որոտմանն. և ընդ այլմէ դասիւ. վա:

մկ սա Որ յանըստուեր լուսոյն ընկալար ըզ
ծագումըն շնորհաց. ով երանելի տէր
յօհաննէս. և հրաշալի որդ դըտայր
յեր

յերջանիկ դասս անուանելոցն. հայցեմք
ի տեառնէ զթողութիւն յանցանաց:
Որ փարեցար ‖ ըզսաւրաափելի սուրանո Յհ 13. 25
ցաւն զանմատոյց լուսոյն. և մաքրեցար
որպէս զոսկի ի հնոցի. լուսազարդեալ և
երևեցար ի մէջ սրբոցն որպէս յաս
տեղս արեգական. հայցեմք: Որ ի կենդա
նի աղբերէն արբեր ըզ բղխումն
շնորհաց. և ի թևս հոգւոյն համբերեր յան
իմանալին. աստուածաբանեցեր միշտն
ջենաւորակից հօր զէակից որդին. հայ:

Երկոտասանից Ճաշակելոյ Քրիստոսի։

Կանոն հանգստեան Աստուածածնին։ ||Իա գձ

Երանելի որ առաքեալք հրաւի-
րեալք ի սկզբանէ և ընտրեալք
յորդւոյն՝ սպասաւորք և քարո-
զիչք և վկայք Ած որդւոյն. բարե-
խօսեցէք առ Տր վս անձանց մերոց։
Որք առիք իշխանութիւն ի վերայ ազգի
մարդկան. կապէք և արձակէք յերկինս
և ի յերկրի. արձակեցէք զկապս ի կա-
պանաց մեղաց մերոց։ Խաչակցեալք
ընդ Քի և ընդ նմին թագաւորեալք.
ի միւսանգամ գալըստեան նորա նըս-
տեցէք դատաւորք. Թողութիւն շնոր-
հեցէք և մեզ մեղաւորացս։

Զորս առեալ ի ծովակէն որսորդս որ- ||Մտ 18. 18
սորդս մարդկան. որսալ զմեռեալսն
յանօրէնութեան մեղացն. բարեխօսութեամբ
նոցա Քս խնայեա ի մեզ։ Որոց ||հրա- ||2 Կոր 2. 16
մայեցեր հոտ անուշ լինել ընդ ամե-
նայն. ոմանց հոտ ի մահուանէ ի մահ և
ոմանց ի կենաց ի կեանս. բարեխօսէ։
Որոց խոստացար ||նստել յաթոռ դա- ||Ղկ 22. 30
տաւորական. դատել զազգն Իէլ յայտնու-
թեան ահեղին. բարե։

Զա

Օանաշնորհս և զկարգաւորեալս եկեղե
ցւոյ քո սուրբ սրբոց. յիշատակաւ պատու
եմք այսօր. բարեխօս։ Լեր մեր մշակք ան
պարտելիք կաթուղիկէ եկեղեցւոյ. և
պսակ պայծառանայց հաւատացելոց. բա
ձաղարանալեաք ամենայն խորհրդոցն.
և բացօղք դրանն արքայութեան երկնից.
բարեխօսեցէք առ Տէր վասն անձանց մե
րոց։

ած
հ
Էակից բանդ հօր և հոգւոյն որ իջեր
ի յերկնից ի փրկութիւն ազգի մարդ
կան. Տէր հարցն մերոց։ Որ պահե
ցեր յաղթող ըզճգնութիւն սրբոց առա
քելոցն. այսօր և մեք ընդ նոսին ցընծու
թեամբ օրհնեմք զքեզ. Տէր հարց։
Որ առաքեալ բարձրացեալդ ես յաւիտե
նից. այսօր ընդ դասս վկայից քոց. բա
րեբանեմք զքեզ. Տէր հարցն։

գ
Զտէր օրհնեցէք բարձր առաքելք ըզ
նա յաւիտեան։ Որ ընտրեցեր զերանե
լի առաքեալսն և նոքօք որսաց ի հաւատս
ըզտիեզերս քրիստոս բան։ Որք ըզխաւ
ար կռապաշտութեանցն վանեցին և
ըզլոյս գիտութեան ընդհանուր յերկիր
ծաւալեցին. ընդ նոսին բարձ։

Տէ՛ր որ զգթութիւնդ քո զառատ հե — ո —
ղեր յերկնից ի մէջ սրբոց առաքելոց
քոց. աղաչանօք սոցա ողորմեա:
Որ ի ձեռն սոցա ըսփռեցան շնորհք
հոգւոյդ սրբոյ ընդ ամ երկիր. աղա:
Որ սոքօք լուսաւորեցեր | մկրտութե || Մտ 28 · 19
աւազանին զեկեղեցի քո սբ. ողա:
Որք ի սկզբանէ պատուեալ եղեն ի սէր — տ —
բոլորից հօր առաքելականն կոչմամբ ըզ
տիեզերս հրաւիրեցին յուսով հասանել
մասին. վարդապետութե սոցա ամե նե
քեան օրհնեսցուք ըզտէր: Որք ականա
տեսք եւ սպասաւորք եղեն մարմնացելոյ
բանին. զեր ի վերոյ անմարմնոց դա
սուցն հանդիպելով շնորհի. վարդա:
Որոց դատաւորականն աթոռ ահեղ ատենին
հանդերձեալ մնայ. կատարել ի մեզ
դատաստան ըստ գործելոյն առ սոսա անկ
ցուք զողջացեալ անձամբ պաղատելով.
հաշտեցուցանել սոքօք ընդ ամե զ զա
հաւուն: Տէ՛ր զդատաստանն:
Առաքեալք Այ սիւնք հաւատոյ կա — ա —
թողիկէ եկեղեցւոյ. քրիստոսի Այ երկ
նաւոր վարդապետին աշակերտք. բա
րեխօսեցէք շնորհել զխաղաղութիւն ամե
նայն

նոյն աշխարհի։ Բարեկամք քրիստո-
սի և հաղորդակիցք ծածկին խորհր-
դոցն. ընդունողք եղէք բանին կենաց
և լուսաւորիչք տիեզերաց. բարե։
Պատուորք ահեղ ատենին և դատա-
պարտօղք զքս՝ ոչ խոստովանողաց. ա-
ղաչեմք ըզձեզ բարեխօս։

հբ Աքեն՝ հայցեմք բազում ողորմ ի ձե-
ռըն սրբոց քոց առաքելոցն. խընայ-
եա տէր ի յանձինս մեր։
Որս ընտրեցեր յառաջ գիտութբ զմար-
ժանայելոյն անձին. տըպաւորեալ ի
նոյն զհոգի շնորհաց քոց. որով
վանեալ հերքեցին զապըստամբ զթըշ-
նամին. բարեխօսութբ սոցա. խը։
Որք ըզխաւարն անգիտութե մերկա-
ցին յամենայն ազգաց. զգեստաւորեալ
զհեթանոսս. առաքելական կոչմամ-
բ յոյս կենացն յաւիտենից. բարեխ։
Սմին որոյ և մեք հաւատացեալքս. կա-
տարեսցուք ըզ յիշատակ սրբոց առաքե-
լոցն. աղաչեմք ըզքեզ որ միայն
գթած ես առատաձեռնեալ ի մեզ
ըզ մեծ քո զողորմութիդ. առ [illegible] որ
կեցուցանես զամ արարածս։

Ռ.շա

Շնորհաբերողք քո· և առ ամենայն տիե
զերս անուանեալք· բարեխօսեցէք առ
տէր վասն մեր։ Որք առէք ըզպատու
էր քարոզել աներկիւղ ըզբանն կենաց
յաշխարհի· բարե։ Որք արժանի եղէք
տեսանել մարմնով զորդին աստուծոյ Մաթ 13·16
յայտնապէս· բարե։

Որ օրհնողք էք արարչին արարածոց
քո սբ անուանեալք· բարեխօսեցէք առ։
Որ քարոզք էք ընդհանուր տիեզերաց
քո սբ անուանեալք· բար։ Որ պսակ եղ
էք ամ եկեղեցեաց քո սբ առա։

Շարական երկոտասանից սրբոց Առաքելոցն
Բարթողոմէոսի։

Ի յանսահմանն ծառէն հօր գըթու
թեց բողբոջեալք և սբ անուանեալք
անդրանիկ խորհրդոյ և լոյս գե
րագոյնց երկոտասան ակունք պսակ ի սբ
եկեղեցւոյ· բարեխօս լերուք առ տէր
վասն անձանց մերոց։ Շխարհաքեր
բանին բազկաց եղեալ հիմունք սուրբ տան
սիոնի· լերուք անշարժք հոլովոյ ծաղ
կաց ծինք հարազատք. վէմք հաւատոյ
պետրոսի և անդրէաս· բարեխօս լէ։
Ի բա

Ի բարեբանս հոգւոյն վառեալք և որոտ
մամբք տիեզերաց. ցոլմամբք հրեղէնք
մատեղք լուսափայլք. Ի թագաւորին
վառեալս լանջաց սուրբ յօհաննէս և յա
կոբոս բարեխօս լերուք առ տէր վասն.
Հայրապետութեան այգւոյն հրեղէն պարիսպք
և բարձր աշտարակք. ոսկեղէն բաժակք
և ժիր մատռուակք. հաստատնեայց
հայր հոգևոր բարդուղիմէոս և թադէոս
բարեխօս: Ի դրախտն հաւատոյ անմահ ա
Յայտ 22. 2 րօտք և ջուրք հանգստեան հեղեղ հո
վիւք խաւարահալածք բանաւոր փա
րախտ սուրբ թովմաս և փիլիպպոս. բա:
Ի մաքրանդամ հոգւոյն անոթ ընտրեալք
և ծիծնափայլք. թագաւորք երկրի իշ
խանք աշխարհի անպատկան գանձուց բաշ
խօղ յակոբ ալփեան յուդա յակո
բեան. բար: Ի երեք սրբեան մի տէրու
թեան խորհուրդ կամաց և հազարա
պետք. փողոց հնչմամբ քարոզք աւ
ետեաց ընդ ամ երկիր սուրբ ըղ շմաւոն
և մատաթիա. բարե: Իմանին կենաց
կանուխ քարոզ և աւետարանիչ. երգ
փրկութեան հնչմամբ ահաւոր. անգի
մարդկան պարծանք տր ըղ մատթէոս.
բարե

բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց
մերոց։

Անձառելի դրախտին ամատէն տեսօղ և
երրորդ երկնից. Նըկատօղ բարձանց
խորոց բանալի. երեքտասան սուրբ
առաքեալ պօղոս հայր համատարած.
բարեխօս լեր առ Քրիստոս։

Յօթանասնից աշակերտացն։ Ի ընտրութե։

Կանոն եօթանասուն երկու աշակերտացն Տեառն ԻԲ
օրն Կիւրակէի:

Իմաստութիւն երկնային իջեալ ի մե
րուստ. ժողովեալ զընտրեալսն ի
սկզբանէ զայն մարդ աշխարհի. եւ
լցեալ լուսով քո իմաստութեամբ. հա
լածեալ սուրբ ըզխաւարն անգիտութեան
ի միջոյ. աղաչանօք սոցա խնայեա ի մեզ
մնե որդանակեր փրկիչ. || Ծաւալեալ ճանա
պարհորդեալ անհետ ընթացիւք. ի
ծագաց կոչեցեր զորսորդս անբանից
կենդանեաց ի մարդ. զի ի ծովէն աշ
խարհի որսայցեն ըզբանականս ի
կեանս. աղա: Բանաւոր երկրի մշակք Դկ
երկնային որ եսուր ըզսերմն կենաց ի || Սաղ.
լեզուս բանին մշակաց. եւ առաքեցեր 77. 7.
սերմանել յոգիս բանաւորաց. աղա:
Սէր զօրինակ երկոտասանն առաքելոց
քոյ Քս. եւ զեօթանասուն ընտրելոց աշա
կերտացն. յառաջագոյն ծանուցեր
ի թիւ || արմաւենեացն եւ աղբերացն || Ելից
յԵլիմայն. աղաչանօք սոցա խնայեա ի: 15, 27:
Որ || շնորհեցեր ըզպատիւն քո զեկեղեցի իմաս || Ղուկ.
տութեան հօր քո. եւ կանգնեցեր ի սմա 9, 1.
սիւնս

սիւնս զեօթնարփեան հոգւոյն, զօրու
թեան. և ամաչեցեր ըզ ծածուկս քո
|| Սաղ 9 · 5 սուրբ զառաքեալսն. || կոչել զհեթանոսս
յարքայութիւն, ուրախութեամբ խառնեցելոյ բա
ժանկեն. մղոնչա։ Որ տէրականդ իշխա
նութեամբ հաղորդս արարեր ըզսուրբ զա
ռաքեալսն. կապել և արձակել զորդիս
մարդկան յերկինս և յերկրի. և անթո
ռակից լինել քեզ խոստացար յոր
ժամ նըստիս յաթոռ դատողական. անդ։
Հ Որ ի հօրէ առաքեցար ի փրկութիւն
ազգի մարդկան միածին որդի և բանդ
աըծ. ըզ քեզ բարեբանեմք աստուած
|| Եփե 1 · 4 հարցըն մերոց։ || Որ զընտրեալսն ի քէն
յառաջ քան ըզ լինելըն աշխարհի. առա
քեցեր ընդ տիեզերս անեմաւոր արքայ
ութեանդ. ըզ քեզ։ Որ ըստ մարմնոյ
չարչարանացըն քոց՝ եղեն կամաւ չարչա
րակիցք. որոց ի փառսըն հայրենի լինել
նըման քեզ խոստացար. ըզ քեզ բար։
Գ Ըզտէր օրհնեցէք և բարձր արարէք
ըզնա յաւիտեան։ Եկեղեցիք հեթա
նոսաց հաստատեալք առաքելովքն.
զբանն որով երկինք հաստատեցան. օր։
Իւնհանայք և ժողովուրդք միաբան

ձայնիւ երգովք. զլոյսըն ճշմարիտ որ
ծագեցաւ առաքելովքն. օրհ:

Այր առաքօղ միածնին. որում ետուր ո
յաշխարհէ զընտրեալսն քո ի սէր զգանէ.
ասզա ... չանձօք սոյա ... ոզի ... ր
մեմ մէզ: Փառաւորեալն հօր ձեռնադրութեամբ
որ շնորհեցեր աշխարհի լուսաւո
րիչ զառաքեալսն. ասզա: Սեղանա
ւոր սուրբ հոգւոյ որ ի լեզուս բաժա
նեալ հանգեար ի սուրբ առաքեալսն. ասզ:

Այսօր երկնայնոցն վայրիթեաւ տօ տ
նեն ընդ հողեղէնս. զյիշատակ սուրբ
առաքելոյն քո. որք դասեցին ընդ միմ
դէմ ընդ հրեշտակս. փառաւորելով
սուրբ զերրորդութիւնն համագոյ:
Այսօր սպարակէց եղեալ վերնոյն որ
դէք նոր սիոն է յիշատակի լեզուացն
հրեղինաց. որովք եղեն ընդգեցեալք
իմաստ. փառաւ: Այսօր քահանայք
և պաշտօնեայք սեղանոյն տօնախըմ
բեն զյիշատակ լուսոյն ծաղողացն. ո
րովք մաքրեալք օծութեամբ սուրբ
հոգւոյն. փառաւորելով:

Առաքեալք մեծացոյ. ընտրեալք մկ
ի սրբազանէ նախ քան զաշխարհս. աա

որ ըք արժանի եղէք տեսանել զան
տեսոյն հրեղինաց. բարեխօսեցէք առ
Տէր վասըն մանկանց եկեղեցւոյ։
Բարեկամք քրիստոսի հայրա
պետք աստուածայինքն խորհրդոյն.
որ ըք ի հաւատս մեզ ծաղկես
վերածիք զմարդիկ ի կեանս անմահ.
բարեխ։ Պետրոսին քան զերկնաւս.
անճառելոյն հանդէպ երանութեան.
որ ըք ի գալըստեան տեառըն նստ
Ղկ. 22. 30 ջիք || յերկոտասան աթոռսն քրիստո
սի. բա։ Պ նահատակաց հրեշտա
կաց. քեզ Տէրանեն ամենօրհնեալ կոյս
մարիամ։ որ զեղանիքս բանն որ
ընդ հօր կրեցեր ի քեզ անսերմնաբար.
առ նա միշտ բարեխօսեա։ վասն քաւու
թեան մեղաց մերոց։

Յօնան ոչ կամեցեալ 'ի Նինուէ գնալ.
նաւէն 'ի ծովն արկեալ և կիտէն կլլեալ։
և յետ երից աւուրց 'ի ցամաք ձգեալ։

ԻԳ Կանոն Զ աւուրն Տեառնընդառաջին. որ ասի Ելէ
Նախերգացեալն:

ԳԿ
ատ
Հ

Որ զանճառելի ծածկեալն խոր-
հուրդ անսկզբնաւորութեանդ քո.
մարգարէին եք տպաւորեալ ցու-
ցեր Աստուած հայրըն մերոց:
Որ զանապական թաղումն քո յերկ-
րի նշանակեցեր յօնան՝ ի փոր կիտին
պահելով կենդանի Աստուած հարց:
Որ ըզփրկական քո աւետարանի դու-
շակելով զխորհուրդ. նմանեցեր քարո-
զէր ի անպաշխարութի՝. Աստուած հարցըն:
Գործք տեառն ըզտէր օրհնեցէք.
քաղցրաձայն երգով բարձրարարէք
յաւիտեանս: Գիշերք ըզտէր օրհն:
Որ ապականեաց ընկղմութեամբ զմարգա-
րէսն յօնան. քարոզեց նինուէացւոցն
Գ անապաշխարութի՝. օրհնեցէք ընդ զուար-
թունս ամենայն ժողովուրդք. և բարձր
արարէք ըզ հայրն երկնաւոր: Լ.ղեւրք
ըզտէր օրհնեցէք: Որ ըմբռնեաց ի
Յոն. 2. 1 փոր կիտին || զփախուցեալ մարգարէն.
և ծածկեալ ըզգթութեանն անարատ պա-
հելով. գովեցէք ընդ սերովբէիցն պաշ-
տօ

տօնեմք զքեզ. եւ բարձրացուցանեմք զնա յաւիտեանս
բանին հօր։ Նորոյն ըղձից օրհնեսցէ։
Որ լրմամբ մարգարէիցն ի խորհրդոց անհասին
դաւթ. եւ փրկեաց ի դըժոխոց անպատմելու
թեան. բարեբանեցէք զնա ընդ քերովբէսն
քահանայք զքեզ. եւ բարձրացուցէք զփառ
ռաւորն սուրբ հոգւոյն։

Մարգարէքն։ Ձայն բ։ Տարեխօս։ մ

Ողորմութեան բաշխող Քրիստոս տէր. որ ո
դրոշմացար ի քո յարարածս. դրոշմեա
յիս ի մեղաւորս. որ ողորմած եւս յա
մենայնի։ Որ ի բարկութեան զողորմու
թիւն յիշեցեր առ քո ստեղծուածսն.
յիշեա զիս ըզ մեղաւորս. որ ողորմ։
Որ ի ժամանակին մերձեալ մահուն
փրկեցեր ըզնինուէացիսն. փրկեա
զմեզ ի հրոյն յաւիտենից. որ ողոր։

Կանխեալ յօնանու առաքելով յան ·
մահութեան պարգեւողէն. նինուէ
ի մահաբեր քարոզ։ Յահեղ բարբա
ռոյ մարգարէին զարհուրելով թագաւո
րն. խոնարհեալ զիջանիքը ի
սուգ։ Պահօք պատուիրէր ժողովրդ
դեանն պաղատիլ առ աստուած. խնդրե
լով զթողութիւն մեղաց։

Ոա

տր Օծեալ լուսաւոր խոնարհութեան
յանմահաբար տեառնէն. և զմեր
հոգւոց փրկութեան զերկիրս։ Սուրբ
օրհնութիւն նոր երգեսցուք քեզ թագաւոր
անման. փրկողիդ ի ձեռաց մա-
հու։ Ընդ որ և զփրկեալսըն
սպասաւորացն որեամբըդ քոյ սուրբ
յ. փրկեա քրիստոս ի հրոյն յաւի-
տենից։

տր Յովնան մարգարէն աղաղակէր նի-
նուէացւոցն. Ահա երեք աւուրք
Յովն. 3, 4 և այլ ոչ են կեցցէ Նինուէ։
Զայնի հաւատացեալք պաղատեսցին առ
քեզ գթած. փրկեա ըզմեզ ի
մահուանէ հրամայեցեր ... կեցո։
Ըստ ընդ լուսոյ առաւօտուն ողոր-
մութեան քո զգուն. և լուսաւոր ձայն
նոր տղայոց անմեղաց բերանաւորաց փր-
կեալ ի մահուանէն։ Ընդ մեզ ընդ նո-
սին հայցեմք ի քէն փրկիչ ողոր-
մած. փրկեա ըզմեզ ի սատանայական
գեհենոյն. և քեզ փառք յաւիտեանս
ամէն։

դձ մկ Որ առաքեցեր զյօնան. քարոզել մե-
ծի քաղաքին նինուէի. յայտնեցեր
զա

զանուանս քո զմարդասիրութի Տեառն.
ընկալ և զիմս ապաշխարութիւնս։
Ելեալ ի կիտէն՝ երեք օրեայ թաղմամբ
պահեցեր կենդանի Ց. յօրինակ թաղ
ման քո ‖ և յարութեան Տեառն. կեցո և ‖Մատ. 12. 40
զիս զմեղօք ըմբռնեալս։ Որ լուար ձայ
նի աղօթից՝ ‖ երկոտասան բիւրուց ‖Յովն. 4, 11
մանկանց անմեղաց Ծց. ներող գթած և
երկայնամիտ Տեառն. լուր այժմ և ինձ որ
կարդամս առ քեզ։

Ապաշխարութե՛ամբ ապրեցան քաղաքն ԲԿ
նինուէացւոց. լուեալ ձայնի մարգարէ ՀԵ
ին՝ եղև թողութիւն մեղաց։ Ի հասա
բանն առ թագաւորն պատուէր տայր ‖Յովն. 3, 6
ժողովրդեանն. լուեալ ձայնի մար։
Ի բերանոյ մանկանց տղայոց զար
քայն երկնից յօգնութիւն կոչէին. ի
լուեալ ձայնի մար։

Շարական սրբոյն Սարգսի զօրավարին ։

ակ

Ամենասուրբ երրորդութեան ընտ-
րեալ ծառայ եւ հաւատարիմ.
յաղթող սպառազէն եւ քաջ
նահատակ. Երանգահաւն սուրբդ սար-
գիս շնորհաց օթեւան. բարեխօս լեր
առ Քրիստոս վասն անձանց մերոց։
Թագաւորին երկնաւորի՝ որ զօրավարեա
եւ մենամարտիկ. սիրով անձնահէն խա-
չեալ յաղթահարհեր. Երանգահաւն սուրբդ
սարգիս խաչիւ ապրեալ կենաւ. բարեխօս.
Սրբազանական արդարութեան մեծ կարա-
պետ պայծառ արուսեակ. ցոլացեալ յա-
րեւմտից ի յելս արեւու. Երանգահաւն սուրբ-
դ սարգիս անշէջ ճառագայթ. բար։
Սեռանաւոր հայոց մեծացեալ դիմեալ ի մէջ
երկրի ի հիւսիսոյ. հողմն հարաւոյ ի
դաշտ ծաղկածին. Երանգահաւն սուրբդ
սարգիս տուն անմահութեան. բարե։
Սառաքելական զինու վառեալ մտեր ի
մեծ հանդէս քաջութեան. մարտիրոսօր
գունդ ի պարս վերկայեալ. Երանգահաւն
սուրբդ սարգիս՝ եւ մարտիրոսն մեծ պսա-
կաւորք. բարեխօս լերուք առ տէր։
Դ.ե

Գերագոյն սպասիւ առեր ի բարձրելոյն բանին բարեխօս. կատարեց խորհրդու ածանց լուսոյ աղօթից. Երագահասն սուր-բդ Սարգիս դիւաց հալածիչ. բարեխօս:
Յաւանից կենաց մարդկան զօրեղ բը-ժիշկ սրբելոց ախտաւորաց. Նեղելոց դիւ-րին վշտաց մխիթար. Երագահասն սուր-բդ Սարգիս գերեաց գերեհան. բար:
Գեղեցիկ անուն բարի քաղցր և անուշ պտուղ շնորհաց հաւատացելոց. Ի գի-շերի և ի տուընջեան յուսով կոչեցեալ ընդ ամ տեղիս յիշեալ և փառաւորեալ. Երգէսդ սբ ըդ Սարգիս գերեաց ազատիչ:
Նշանաւոր յուսոյ անմահ բանին եղեալ ի գունդս մերոյ իշխանին. սուսեր աջոյ վահան հաւատոյ քաջաներ զօրաց և զօ-րապետաց. Երագահաս սբ ըդ Սարգիս ամուր պարիսպ ընտիր հեծելոց. բա:
Խաչաչարչար սուրբ դիտապետ նշանա-գործ անուամբ ի խաչ և յեկեղեցի. առաւել պայծառ ի գլուխս գագաթ. Ի դադաթան տեղւոջն օրհնեալ սրբոյն մեսրոպայ. Երագահասն սուրբդ Սարգիս բագնեաց կործանիչ. բարեխօս:

Ո՛վ Երրորդութեան անճառան յու սոյ.
աղբիւր հաճառոյ՝ և ծովակ սի րոյ:
Վի. և փրկեցայց յ՚ընտանի տա սոյ.
որ միշտ զինորի հակառակ հո գւոյ:

ԿԷ
ԳԿ

Կանօն Բուն Բարեկենդանին։

ԶՄ՛ն որ ընդ հօր յէութեան և հա
մագոյ սուրբ հոգւոյն. ըզպատ
կերն երկրական խառնեալ ընդ
հաղանիւթ բնութեան. զոր զմարդ արարեալ.
փառօք եդ ի դրախտին փափկութեան։
Յորում ցնծայր զուարճացեալ անտր
րական խնդութեամբ. քանզի զԱծ տեսա
նէր միշտ խոնարհեալ ի դրախտին. յոր
մէ զլուսոյն ձառագայթ տըպաւորէր
ի յինքեան։ Այսմ որոյ աղաչէ մայր
Ոյ մարիամ. զմիածին քո զորդին զի շնոր
հեսցէ ստամբազակին. ժառանգել վերըս
տին մեզ ըզ դրախտին վայելչութեան։
Այսօր յօրինակ նախաստեղծին ադա
մայ. որ ի դրախտին փափկութեան ուրախա
նայր ընդ հրեշտակս. ցնծասցուք և մեք
ի յորհ

ի յորհնութիւն հոգևորս։ Այսօր ի խոր
հուրդ անծառեալ ըծնախահօրն. որ ի պըա
‖ Ծն. 2. 16 ղոյն ‖ այդլինայ Ճաշակելով զուարճանայր.
Ճաշակեսցուք և մեք ըղպատուիրանեսին։
Այսօր ի տիպ պսակաւորութեանն առաջնոյ.
որով պըճնեալ զարդարիւր ի փառս
մարդն առաջին. զարդարեսցուք և մեք
անձամբ օրինօք։ Ծընծալ մարխալ արև
գականնն արդարութեան արևել ք. և ա
ղաչեալ զան ի քէն ըղծնեալն անձ վասն
մեր. զի դարձուսցէ զմեր ըղբատին զմեզ ի
դրախտին ժառանգութիւն։
աձ հ Արախացեր եկեղեցի քրիստոսի. փըր
կական նորոգէնութե. մարմնայերըն
ի կուսէն վասն քո այ հարցըն մերոց։
Այսօր ցընծան որդիք ադամայ. քան
զի որ ի սկըզբան նն օրինադիր պահոցն
‖ Մտ. 4. 2 ի դրախտին. վասն մեր ‖ պահեալ մարմ
նով յանձն առնու անըծ հարցն մերոց։
Այսօր երկրորդ ադամ վասն առաջնոյն
անձնաշան կ լինելով. ըղճաշակումն պըտ
ղոյն քաւեալ ըզպարտիս անըծ հարց։
գ Ազատեր օրհնեցէք ըս ըձրարարէք ըզ
նա յաւիտեանս. Որ ըն պահոց քառասն
օրեայ փըրկողին պահելով հարսնա
ցեալ

ցեալ եկեղեցի. զի մի՛ ծագէ ի յառաւօտ
ընդ փեսային յարուցելոյն բա՛րձր։
Նկոյք հաւատացեալք քրիստոնեայք.
ցնծութեամբ մեք պաշտեսցուք. ընդ այն
մահին մահուն մեռանելով մերոյ. զի
յարութեամբ նորա կենդանանասցուք արդա
րութեամբ մեք. բարձր առ.

Որ ընտրեցար ի սկզբանէ անապա մ
կան կոյս մարիամ. լինել տաճար սուր
բութեան. անճառ լուսոյն որ է հօ
րէ. առ նա մեզ բարեխօսեա կեցուցա
նել զմեզ։ Որ առ ի քէն երկրորդ ա
դամ կամօք առաջնոյն յանցանաց ընդու
թէ մերով պահելովն. զմահաբեր
պտղոյն ճաշակեալ զպատուիրանս առ նա։
Ւրդ անզգեցեալ մայր աստուծոյ ծննդեանն
ի քէն վանեցն մեր. զի ընդ նորին
պահելով. սուրբ յարութեամբ նո
րա նորոգեսցուք. առ նա մեզ բա։

Թ. իւնս իմ Ողորմեա ինձ ած։

Որ զառաջինն ոչ պահելով ըզպատուի ո
րանըն մեռաք. շնորհեցեր մեզ օրի Ծն.
նակ մեզ պատուիրան կենաց. զի պահե 3. 19
լով կենդանանասցուք. ողորմեա։
Որ ի խորհուրդ քո կամաւոր մահուան

եկեղեցի քո քրիստոս մեռանելով վասն
նորա մեղաց. զի յարուցեալ ընդ քեզ նո
րոգեսցի ի փառս. ամէն :
ա Ի բարձանց։ Փառք յարութեան քո տէր։
Որ տէրունական չարչարանաց խաչի քո
քրիստոս. եկեղեցի հեթանոսաց.
չարչարանաց գոլով քեզ սրբութեամբ
պահեցէք. փառք յար։ Տուր մեզ տէր մա
հու քո նմանել մեռելութե մեղաց. զի
և կենաց քո հաղորդել. արժանացուսջ
իե կենդանարար արքայութեանդ. փառք։
ՈՐ հայելիս քաղցրութեամբ յարա
ած րածըս քո հայր ամենակալ. օրհ
հ նեալ ես տէր ած հարցն մերոց։
Որ իջեր ի փրկել զարարածըս քո որ
դի միածին. օրհնեալ։ Որ խնամես
տեսչութեամբ զարարածըս քո հոգիդ
ճշմարիտ. օրհնե։ Ի գտէր Ամենայն
գործք քո ընդ քեզ օրհնեսցեն։ Որ յոչէն
չէ դսյացուցեր զերկինս և զերկիր յոչ
չէն զմեզ տէր մարդասիրութեանդ քո.
ամենայն գործ։ Որ անդադար փառա
բանիս ի քո արարածոց. ըստ նկալ ղա
ղաչեսն ոչ եկեղեցւոյ քո. ամենայն։
Հայր

Հայր բարձրեալ ողորմ. խոստովանիմ առ- ո
քեզ որպէս զանառակ որդին. Թող ինձ
ըզմեղս իմ եւ ողորմեա։ ‖ Տէր որ գըր ‖ Մար
թացար ի կինն քանանացին. գթա եւ 7·29
յիս ի մեղաւորս եւ ողորմեա։ Տէր ‖ որ դար ‖ Ղու
ձուցեր ըզմաքսաւորն ի գիտութիւն 18·14
ճշմարտութեան. դարձո եւ զիս ըզմե-
ղաւորս եւ ողորմեա։

Տէր որ ի վերայ քերովբէից փառաբա- տ
նիս քաղցրութեամբ խոնարհեալ ըն-
կալ զաղաչանս մեր։ Տէր որ շնորհե-
ցեր ողորմութիւն ազգի մարդկան.
քաղցրո։ Տէր որ ուսուցեր մեզ յամե-
նայն ժամ փառաւորութիւն տալ անուանդ քում
սրբոյ. քաղցրու։

Որ համագոյակից ես հաստիչ հայրըն մե- Հ
րոյ աստուած. ուսո մեզ անդադար օրհ-
նել զամենահաւր անուն քո սուրբ։
Որ երգեցողացն ազօթիւք հրաշացուցեր
ի մէջ հնոցին ըզքո զանչափ զօրութիւնդ.
ուսո մեզ անդադար օրհնել զամենահաւր
անուն քո սուրբ։ Որ ապրեցուցեր զե-
րիս մանկունսն ի մէջ հըրոյն բորբո-
քեալ բոցոյն. ուսո մեզ անդադար օրհ-
նել զամենահաւր անուն քո սուրբ։

Ո՛զ

դ Ի՛ղ՟որ օրհնեսցէ՛ք Մ՛իաբանութեամբ
բա՛րձր արարէ՛ք յաւիտեան զա՟ծն Ա՛բ
րահամու։ Զա՛նեղ մանաւանդ ինքնէութեա՛ն՝
Ե՛րկրպագուքս ընդ Ե՛րկնայինսն․ միաբա
նութեամբ բա՛րձր արարէ՛ք յաւիտեան
զա՟ծն Իսահակայ։ Զանհասն ի բարձ
րութե՟․ քահանայք և ժողովուրդք մի
աբանութե՟՝ բա՛րձր արարէ՛ք յաւիտեան
զա՟ծն Իսրայէլի։

ո Ա՛ստուած բազմ՟ողորմ․ խոնարհեա՛լ յա
րարածս քո՛ հայր ամենակալ և ո՛րդի
միա՛։ Ա՛րեգակն արդարութե՟․ ծագեա՛
ի հոգիս մեր ընդ լոյս ճշմարտութեան․
և ողորմ։ Տուր մեզ տէր՝ զխաղաղութի՟․
և փրկեա՛ ի նեղչաց մերոց հոգիդ ճշ
մարտութե՟ և․

ա Քե՛զ վայելէ ա՟ծ օրհնութիւն զօ՛ր
հանապազ։ Զհայր և զո՛րդի և զս՟բ
զհոգիդ գոհութե՟ բարեբանեսցուք։
Զե՛րրորդութի միասնական գովեմք և՛
ընդ մի՛ աստուածութի՟ն։

հ Ո՛ր յամենայնի ես կարօղ օրհնեմք ըզ
քեզ տէր․ աստուած հարցն մերոց։
Ո՛ր անապական բոցով զօրութե՟ պահե
ցեր զյուսացեալսն ի քեզ սուրբ ըզ
մանկ

մանկունս․ փրկեա՛ և ընդ մեզ մնորդա՛
սէր Տր՝ ած ։ Բարձրացուցանեմք
գովելով զանուն քո սուրբ․ Թագաւոր
որ յաղթող փառաց նշանաւս․ օրհնեա մեզ
շնորհութեան ձեռաւ․ ած հ։
Պարծեցէք տն ընդ տէր օրհնեցէք և բարձր դ
ացուցէք ընդ նմա յաւիտեանս Տիւք և
գիշերք ընդ տէր օրհնեցէք․ և բարձր։
Նորայ ընդ տէր օրհնեսցէ և առաւե
է Ձ Լ բարձր արարէք ընդ նմա յաւ
իտեանս։
Ի նեղութեան խնամ օրհնեա ինձ տէր․ ո
որպէս երբեմն յանձնառու և ողորմեա։
Ի յանցանաց խմոց մերոց զմեզ տէր․
որպէս երբեմն ընդ մանկանսն և ող։
Նենգաւոր շրթանց փրկեա զմեզ
տէր և յարենէ արարեալ և ողորմեա։
Մանաւանդ զինուորութիւնք հրեշտակաց ա
անդադար ձայնիւ օրհնեն զքեզ․ հայր
ամենակալ ած և միայն մարդասէր։
Նոր օրհնութիւն քեզ երկրածինքս եր
գեսցուք․ առաքեալ ի հօրէ որդի միա
ծին․ ամէն։ Ուրախութէ ընդ քեզ գովեն
արարածք բանաւոր պարգևաց սուրբ
հոգւոյդ շնորհիւ․ ամենակալ։

Նր

Հ Երգէին մանկունքն ի հնոցին և ամե
այց նին․ Տէր Աստուած հայրցն մերոց օրհնեալ ես
մի յաւիտեան։ Մի մատներ զմեզ ի ս
պառ ստանօրէնութե մերում․ վասն Ա
բրահամու սիրելոյ քո․ օրհնեալ ես։
Որ հրեշտակն յերկնից և զովոյ հրոյն
շիջոյց․ և փրկեաց զօրհնաբանսն ի ձե
գ ռաց մահու․ օրհ։ ԶՏէր Ամենակալ
և բարձր արարէք զնա յաւիտեան։
Զօրք կերպեան կենդանիք փառաբա
նեն ի բարձունս․ փառք քեզ Տէր Հայր
Ամենակալ․ և բարձր արարէք զնա։
Վեցթեւեանն սերովբէքն աղաղակեն անլռե
լի․ սուրբ սուրբ սուրբ Տէր ամենակալ։
ա Ո զղջմամն իմոյ զարտասուս արկա
նեմ առաջի քո Քրիստոս․ թող զինձ ըզ
Ղու. մեղս իմ որ երբեմն զպոռնկին․ որ
7·47 միայնդ ես բազմագութ։ Անկանիմ ա
ռաջի քո Քրիստոս որ հովիւդ ես բա
նաւոր հօտի խնդրեա և զիս զմոլո
րեալս․ որ միայնդ։ Զմեղս իմ ցու
ցից քեզ Քրիստոս որ բժիշկդ ես հո
գւոց և մարմնոց․ բժշկեա և
զիմ զհիւանդութիւնս․ որ միայն։
ա Ուսարուածն ի սրբայից․ ամենեքեան

օրհ

օրհնեսցուք և փառըս տացուք նըմա:
Միածնին և անմահին. երկնաւորն և երկիր
պանծացուցէք և փ: Եւ զՀոգին Ճշմարտու-
թեան. գոհութեամբ մեծացուցէք և փառ:
Բարեբանեալ ես թագաւոր անմահ. Հ
Աստուած հարցըն մերոց: ‖ Հաստատեցեր ‖ Ծն. 22
ուխտս ընդ ծառայսն քում Աբրահամու. 17·19
Աստուած հայր: Բարձրացուցեր զմանկունս ե-
կեղեցւոյ սրբոյ քո. Աստուած: Բ. զՏէր օրհնե- Գ
ցէք և բարձր արարէք զնա յաւ-
իտեան: Տիւ և գիշեր ըզՏէր օրհ-
նեցէք և բա: Իէ ըզ զտէր
օրհնեսցէ. և առաւել բարձր
արարէք զնա յաւիտեան:
Մըտանջիմ ի բազմութենէ մեղաց ի- Ո
մոց. Աստուած խաղաղութեան օգնեա ինձ:
Ընկըճիմ հողմով անօրէնութեան իմոյ.
Թագաւոր խաղաղութեան օգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծը-
փիմ. նաւապետ բարի փրկեա զիս:
Որ բնակեալդ ես ի յերկինս օրհ- Ա
նեմք զքեզ: Օր հանապազ օրհ-
նեսցուք զանուն սուրբ քո:
Բարձր արարէք ըզՏէր Աստուած
մեր:

Բարե

Հ Բարեբանեալ ես ի յաւիտեանս Տէ
ր Աստուած հարցն մերոց։ Ի՛ բանցէ՛ անու
ներ ի մէջ հնոց զողորմութիւն քո. ալէ՛ր։
Ի ողորմութեան քով փրկեա զմեզ
ի նեղչաց մերոց. ալէ՛ր։ Ի՛ զօրը օրհնե
Գ ցէք և բարձրացուցէք ըզնա յաւիտեան։
Ի՛ զնըստեալն ի քերովբէական աթոռ. օ՛։
Օ թագաւորըն քո և զանձն խաղաղու
թեան. օրհնեցէք ժողովուրդք և բա՛ր;
Որ փառաւորեալն ես զօրք անմարմնոց.
հրեշտակաց քահանայք ամենաբանեալ
ժողովուրդք. առաւել բարձրացու
ցէք ըզնա յաւիտեանս։
Թիւս ի մ։ Սղ րմեա ի նձ եր՛ծ։
ռ Ի լոյսն ըզ ձայն փողոյն յահագին ան
ուրն. յորժամ հարկանէ հրեշտակա
պետն. և կոչէ ի դատաստան. ողոր.
Ի՛ նստցի քո յատենի դատաւոր ահեղ.
յորժամ առնես հրապարակութեամբ դ քըն
նութիւն որդւոց մարդկան. ողոր։
Ի՛ բարձանց։ Փառք քեզ Աստուած։
ա Երկնային զինուորութիւնքն հրաշալի
ձայնիւ. փառաբանեն զանեղծդ. որ նըս
տիս ի քերովբէս. փառ։ Երկրածինք որ
դիք մարդկան սաղմոսիւք և օրհնութեամբ.
աղա

մշտադալարն մնալով. նորոգութիւն
անբաժանելի. փառք։

Սաւաւոտու զօրհներգութեամբ դասս մկ
րութեանդ քո ընկալ թագաւոր փառաց.
և զմանկունս եկեղեցւոյ քո պահեա ի
խաղաղութեան. Որ տեսողդ ես խոնարհ
հայ յերկնից ի յերկիր. և տուող ողորմ
մութեան ազգի մարդկան. ընդ մեզ։
Ընդ սերովբէսն սրբաբանաց հնչմամբ ձայնիւ
նեւոք քեզ երգեմք. ‖ Երեք սրբեան տէր ‖ Ես. 6. 2
ութիւն խոնարհեալ բազմութիւն յարարածքս
քո. և զմանկունս։

Ընդ ծագմութիւն ի քէն այս խորայինն հբ
ելեալ է։ Եւ որ պահէին զինէն անձինք
կուրով. ինձ։ ‖ Որ միայն է տէր տէրանց ‖ 1 Տիմ. 6. 15
և թագ յաւիտենից. ինձ ծագ։

Համբարձի զանձն իմ առ քեզ որ թա բձ
գաւորդ ես թագաւորաց. փրկեա
զմեզ և պահեա յաներևոյթ թշնամ
մւոյն։ Որ եղեր արեգակն արդարութեան յե
ից լուսոյդ ծագեցաւ մեզ փրկողդ փրկ
եա զմեզ։ Անձն իմ առ քեզ պա
ղատի կարդայ առ քեզ. հայր բազմ
մագութ. փրկեա զմեզ և պա
հեա յաներևոյ։

Նաւաշինոյ շաբաթու աւուրն Մեղեդութ:

Գձ Մկ Որ ընտրեցեր ի սկզբանէ զհաճոյս ե-
ղեալսն ի մարդկանէ. որ և զինուո-
րեալ քեզ Թէոդորոս. զոր խառնեցեր
ի դասս երկնաւորաց զօրացդ. աղաչանօք սո-
րա կեցո ըզմեզ Քրիստոս Թագաւոր:
Որ յօրինակ անմեռութեան մշտապ օձին զոր
‖'Դւ 10. 19 և ‖ կանգնել հրամայեցեր. ամենաքաջ Թէ-
ոդորոս զերևելի զգեցեալ մշտապէս խաչի
տակեալ քո՛յով զօրութեամբ. աղաչա:
‖'Դւ 12. 49 Որ ‖ըզհօրն աբրհամու յերկիր բորբոքե-
ցեր յորդիս սրբոյն Թէոդորոսի. որ և
ըզդատաւորն ըզկուռսն և մատոյց
զանձն ողջակէզ քեզ պատարագ ընդու-
նելի. աղաչա:

Յր.

Յօձէն խաբեալ Եւայ և պտղոյն կերեալ.
մատոյց և տու ադամ փառացն զրկեալ:

ԻԷ. Կանոն Նաւակատեաց Կիւրակէին Բարեկենդանին:

ԴԺ

Որ զօրէնս սրբութեան պահոց
նախ ի դրախտին աւանդեցեր.
զոր ոչ պահեցելով նախաստեղծքն կոյ
րըն. Ճաշակմամբ պտղոյն ճաշակեցին
ըզդառնութիւն մահու եւ մահուն. վասն
որոյ շնորհեա մեզ տէր ճաշակել ըզ
քաղցրութիւն քո պատուիրանաց:
Որ զանազան վիրօք մեղաց հարաք յոգնիս
ի թշնամւոյն. եւ ի բազմապատիկ հիւ
անդութեանս. կարօտացաք մարդասիրի դ
եղամանեաց ըզցաւըս մեր. Եւ որոյ բժըշ
կեա ըզմեզ քրիստոս որպէս մարդա
սէր: Որ եկիր ի փրկութիւն մարդկան
ծնընդեամբ կուսին մարիամու. եւ կեն
դանարար քո յարութեամբդ. հրաւիրեցեր
ըզմահացեալսն ի յարութիւն անմա
հութեան. վասն որոյ աղաչանօք մօր
քոյ կեցո զմեզ փրկիչ:
Որ զերանգոյն փառօք բարձրացուցեր
զմանկունս եկեղեցւոյ քոյ քրիստոսիւ. խո
Մտթ. նարհութեան ‖ քոյ ճանապարհաւ. առաջ
11. 29 նորդեալ ի յերկնային վայրս հրեշ
տակաց. աղաչեմք մեք առաջնորդեա մեզ

տէ՛ր ի յարդարութե՛ն։ Տ՛ր զդատաստանու-
թե՛ պղտորոյն ճաշակին ո՛րով մեռաք յար ‖Ղու
դարութե՛. պահէլով քո քառամանօրեայ 4·2
փոխեցե՛ր ի քաղցրագոյն օրինաց քոյ
ճաշակո՛ւմն. անդանչէ՛ մեք անբքո մեզ տո՛ր զու
րախարա՛ր սի՛րոյ քոյ զբաժակն։
Տ՛ր անապականն ծնընդեամբդ քո լու-
ծեր զերկուցեան նախամօրն. մարդ՛ամ
մայր անստուծոյ բարեխօսեա առ միածի՛ն
որդի՛ն լուծանե՛լ զկապանսն մեղաց մե-
րոց. և անդա՛չեա՛ փրկե՛լ զանձի՛նս
մե՛ր ի փորձութենէ։

Տ՛ր յանուամբ քան զյաւիտեանս անժա աէ
մանակ ծնեալ ի Հօրէ. անձանուե՛լդ Հ
բանդ անստուած ‖ որով եղե՛ն ե՛րկինք և ‖Յո
երկի՛ր. օրհնեմք զքեզ տէր Հա՛րցն 1·3
մերոց։ Տ՛ր ի պատկեր ա՛ծութե՛նդ քո
զմարդաբեցեր զմարդն անկա՛ջին. և զդ
պատուիրանն ոչ պահե՛լով դարձաւ ի
Հող ‖ ըստ մահու անկեալ թագաւորու- ‖Ծն
թեան. օրհ։ Տ՛ր զգթութի՛ն արարչա- 3·19
կան սիրոյ քոյ ոչ դարձուցեր յորդւոց
ադամայ. այլ շնորհեցե՛ր ընդ յոյս անդ-
րե՛ն դառնալոյ ի կեանս ‖ որով զենօք ‖Ծն
յանմահութի՛ վե՛րափոխեցե՛ր օրհն։ 5·24

Գ Զ՛Տէր օրհնեսցէք բա[illegible] բարձրացուցէք
ըզնա յաւիտեանս։ Ո՛րդ նախահօրըն
Ծն. անդրանկութեան՝ որ վասն ||ելին ի դրախտէն
3, 24 կենաց. ընկալցուք եւ մեք ըզ անդրանկու-
թիւն ապաշխարութեան՝ զի յարութեամբն
քո արժանասցուք մտանել ի դրախտին ե-
Ծն. կեղեցւոյ. բարի։ Ո՛րդ ||Ենովսայ նահա-
2. 26 պետին որ յուսացաւ կոչել զանուն Տ(եառ)ն
աստուծոյ. յուսասցուք եւ մեք յարու-
թեամբըն քրիստոսի յառնել նովաւ ի
կեանսըն յաւիտենից՝. բարի։

Մ Ո՛ր ըզ կեանսըն անմահարար մահկանա-
ցու բնութեանս ի քեզ կրեցեր սուրբ կոյս
մարիամ. որով միաւորեալքս որք յադա-
մայ կենդանացաք յուսով յարութեան.
առ նա միշտ բարեխօսեա վասն անձանց
մերոց։ Ո՛ր ըզ բանն անեղական զէակն
էից գոյացութեանց. անճառաբար ծը-
նար մարմին եղեալ ի փրկութիւն
եւա կանանցս. առ նա։ Ո՛ր ըզ պտուղն
ի քէն կենաց ընծայեցեր միաւորեալն ադա-
մայ. զորոյ պահօք քաւման օրէնս քաւ-
եսցէ զպղծոյն ճաշակմանն եւ յանկապա-
ձայն ըզ նոյն վերածեսցէ ի կեանս. առ
նա միշտ բարեխօս.

Ո՛ր

Որ առաքեցեր ի հայրական ծոցոյ ծած- ո
կեալ խորհուրդ ընդ հօր յաւիտեանն.
և առեր մարմին զմեղուցելոյս նախա-
տեղծին յանապական կուսէն անձառ մի-
ութեամբ. վասն մերոյ փրկութեան ողոր-
մեա։ Որ փոխանակ ճաշակելոյն դառ-
նութեան մահաբեր պտղոյն. անճաշակ
լինելով քո քառասնօրեայ քաղցրացու-
ցեր յուսով ըզլուծ նոր քո օրինաց.
վասն մերոյ փրկութեան ող։ Որ աջա
կողմ աւազակին՝ բացեր ‖ ըզ դուռըն ‖ Ղուկ. 23. 43
դրախտին կենաց. բաց և մեզ մե-
ղաւորացս ողորմութեամբ որք ընդ նորին՝
զքեզ դաւանեմք Տէր և Թագաւոր. այլ
չեմք ըզքեզ ողորմ։

Որ անմարմնոց հոգեղինաց դասակցե- ա
ցեր քո սուրբ վերկեղեցին. որք ընդ նոսին
համաձայնեալ փառաւորեմք սուրբ զեր-
րորդութիւնդ սրովբէական սրբասացու-
թեամբ. երգելով ըզ փառս ի բարձունս։
Որ յաղթեցեր մերով բնութեամբս ի փոր-
ձութեան կամակոր օձին՝ ‖ որով ետուր ‖ Ղուկ. 10. 19
իշխանութիւն որդւոց մարդոյ կոխել
ըզ գլուխ չար վիշապին. և ընդ երկնից
նոյն երգել ըզ փառս ի բարձունս։

Որ

Ո՛ր զաղերսեամբ քո վերածեր ընդ մեզ
յաշխարհական մեղաց ծովէս. աղապատո
րեալ լրմամբ ուռկանի վիմին հաւա
Ղ 5·6 տոյ ||զոր ի ծովուն հրաշագործեցեր. եր
գեմք քեզ ընդ փառս ի բարձունս։

ԻԵ

Զ Ա՛նուն քո՝ քս օրհնեմք. փա
ռաւորեմք ընդ քեզ աստուած
հարցն մերոց։ Ի՛ջեր ի հնոցն
Ե՛ բաբելոն. փառաւ։ Եւ փրկեցեր զե
ակ րիս մանկունսն ի հրոյն բոցանութէ. փ։
Հ Ի՛զտոր օրհնեցէք և բարձր արարէք ընդ
նա յաւիտեանս։ Նախկինցն հօր իջեալ ի
հնոցն և թօթափեր ըզ հուրն ի նոցանէ.
և անկէզ պահեալ ըզ մանկունսն ի հրոյն
օրհ։ Եւ մանկունքն ի հնոցին գոհաբա
նեին՝ որ պահեցեր զմեզ ի հրոյս. և ար
ժանի արարեր օրհնել ընդ քեզ տէր և
գովել զանուն քո յաւիտեանս։

ո Ո՛ւ կենդանացոյս հանապազ զի՛ս անմե
կածէ։ Ս՛ըրբ ըրկեալ անէք թըշնամին
իմ յարուցանէ։ Նաւապետ բարի լեր
անձին իմոյ ապականեն։

տ. Ի՛ համբառնալ խնուր առ քեզ զաչս իմ
օգ

օգնեա՛ ինձ տէր։ Ի յօրհնութիւն նոր
օրհնեսցուք զքեզ քրիստոս փրկիչ
մեր։ Այցելու մեր և փրկիչ կեցո զան-
ձինս մեր։

Որ խոնարհեցար ի տկարութիւն մեր Հ
մարդասէր տէր. օրհնեմք զքեզ զ-
Տէր Աստուած հարցն մերոց։ ‖ Ու բարձեր զզ- ‖ Եսա. 53. 9
մեղս մեր չարչարանօք քո. շնորհեա
բանաւոր հօտի օրհնել զանուն քո ան-
դադար. Տէր Աստուած հարցն։ Որ արարեր
զսքանչելիս ի հնոցին առաքեա եւ մեզ
զողորմութիւն քո մարդասէր. ամսոր։
Զտէր օրհնեցէք բարձրացուցէք զնա Գ
յաւիտեան։ Օրհնեցէք Որ ընդ հուր հնո-
ցին շիջուցեր եւ զմանկունս պահեցեր ի
քաղդէացւոյն. բարձր արար։ Օրհնեցէք։
Զօրութեամբ որ հուրն փրկեցան
անանիանքն. եւ երգէին միաբանու-
թեամբ. բարձր։

Մերձեմ յընկղմիլ. օգնեա ինձ նաւա- Ո
պետ բարի. քանզի ծանրացան ի վերայ
իմ բեռն մեղաց։ Տէր յօգնել ինձ
փութա՛ քանզի խորք չարեաց ընկղ-
մեն զիս յանդունդս. այլ դու նաւապետ
լեր և ինձ ձեռնտու։ Փրկեա ի վը
տան

տանգէ ըղնաւմբն կս ի յալեացծովուս. քաղի կործանչիմ ի մեղաց անօրէնու-
թեան իմոյ։

տ Բարձրեալ ահաւոր տր փառք քեզ։ Բարձրեալ վասըն վերին անթուոյն. ահաւոր վն ահեղ ատենին. բարձ։

|| Սաղ 56. 14 Բարձրեալ ես || դու յերկինս Ած. յամ երկրի են փառք քո. բարձ։ Ով դու բարձրացար ըզմեզ փրկեցեր. նստար ընդ աջմէ հօր մեզ կեանս շնորհեցեր. բարձրեալ ահաւոր։

հ Աստուած հարցըն մերոց բարեբանեալ է անուն քո յաւիտեան.

Վասն ուխտի հարցըն մերոց. տէր մի մատներ իսպառ վասն անուանդ քում սրբոյ։ Առաւել փառաւորեալ է անուն փառաց քոց ամենայն յաւիտեան։

ք Զտէր օրհնեցէք և բարձր արարէք զնա յաւիտեան։ Տիւք և գիշերք զտէր օրհնեցէք. և առաւել բարձրա։ Իսրայէլ ըզտէր օրհնեսցէ և առաւել բարձր արարէք ըզ-նա յաւիտեան։

ո Կոչեմ ըզքեզ տէր պարգևեա ինձ ապաշխարութիւն լուանալ ըզմեղս իմ և սղր

ողորմեա։ Օրհնաւորս իմ և զհաւա
տացեալս սրբոյ իմոյ. մարդասիրութեամբ
քո ընկալ առ քեզ և ողորմեա։ Մերձեսցին
խնդրուածք իմ առաջի քո տէր. բարե
րարութեամբ քո խնայեա յիս և ողորմեա։
Տուք փառս այժմ ընկալելոյն ի յերկինս ա
միաբանութեան։ Ընկալելոյն ի սրբութեան Մտ 21. 3
մաքրեսցուք զաղօթս մեր. և խնդրես
ցուք զողորմութիւն ի բարերարէն տեառն մերմէ։
Յանձնառու փառաց խոնարհեցաւ վասն
փրկութեան մերոյ. զի դարձուսցէ զմոլո
րեալս ի գիտութիւն ճշմարտութեան։
Ով Աստուած օրհնեսցուք ի սրբութեան անձանց
մերոց զոհաբանելով. և խնդրեսցուք
զողորմութիւն ի բարերարէ փրկչէն մեր։
Օրհնեալ և փառաւորեալ Աստուած հար հ
ցըն մերոց։ Արդար ես յամենայնի տէր
կեցո զանձինս մեր։ Եւ մանկունքն ոչ դա
դարէին զորս արկեալ էր և գնային ի
մէջ հնոցին հրոյն. զԱստուած փառաւորէին։
Զտէր օրհնեցէք բարձր արարէք ընդ նմա կ
յաւիտեանս։ Զմանկունս որդւոյն այլ բոց
հնոցին ցօղանայր. անդադար գովելով.
բարձր։ Յաղթող զօրութեամբ զօրհնու
թեան բանին անպարտելոյ. ընդ նոսին գովելով.
բարձր։

Աղա

ռ Աղաչեմ ըզքեզ հայր երկնաւոր. ‖ մի
Սաղ 101. 1 դարձուցաներ զերեսս քո յինէն. զի
նեղեալ եմ ես վանգվանգակի լուր ինձ տր:
Ողորմեա անձին իմ անօրէնութք. մի կո
րուսաներ զիս տր ստահօրէնութեան
իմոյ. որ խնդրողդ ես մոլորելոյ ոչխա
րիս: Ծանրացեալ մեղօք ընկղմի անձն
Մատթ 14. 31 իմ. ընկալ զիս ‖ որպէս երբեմն ըզպետրոս.
որ ծփէր մն ալէկոծեալ յանցանօք:

տ Փառք պատիւ և գոհութիւն տր անսա
մնդ քում սրբոյ. Քում սրբոյ ան
րութեանդ վայելէ փառք պատիւ և եր
կրպագութիւն: Օրհնեալ տէր բարե
Ղուկ 18. 1 րար որ ուսուցեր մեզ ‖ յամ ժամ փառըս
տալ անուանդ քում սրբոյ:

Հ Փառաւորեալ յաւիտեան ած հարցըն
աղց մերոց կեցո ըզմեզ: Որ արարեր ողոր
մի մութիւն ի մէջ հնոցին և կենարար ցօ
ղով քով փրկեցեր զերիս մանկունս:
Ի հուրըն բորբոքեալ մանկունքն հա
ւատովքն չէջուցին և պատկերի ոսկւոյ ոչ
մատուցին խունկս. այլ քեզ աստուած
հարցըն մերոց: Զտր օրհնեցէք բարձր
գ արարէք ըզնա յաւիտեան: Ցօղեր
ըզցօղ ողորմութեան երից մանկանցն
ի հնո

ի հնոցին. բարձր: Որ անձն ած լոյս ծա
գեալ ի հնոցին. զգալուստ միածնին եր
գէին մանկունքն. բարձր: Իջեալ առ
նոսա կենսաբեր հրեշտակն. զհայր ի
յերկինս տայր փառաւորել. բարձր:

Մեղայ տէր բազում ողորմ աստուած ո
մեղայ ողորմեա: Մեղայ տէր և անկա
նիմ առաջի քո. մեղայ ողորմեա:
Մեղայ տէր խոստովանիմ ըզյանցանս
իմ. մեղայ ողորմեա:

Ամենայն երկնային զօրութիւնք օրհնեցէք ա
ըզտէր ամենայն երկիր. և բնակիչք
երկրի: Օրհնութեամբ փառաւորեա գովե
ցէք յերկրէ որդիք մարդկան || իշխանք || Սաղ. 148 11
և դատաւորք երկրի: Զայնիւ երգով
ցնծութեան բարեբանեցէք զած ի սուր
բանի նորա մանկունք եկեղեցւոյ սրբոյ.
Օ անձնաւորութի և ըզմիածնութիւն հ
բարեբանեմք տէր քեզ հայրըն մե
րոյ: Որ վասըն հայրըն մերոյ իջեր
ի փրկել զարարածըս քո տէր:
Որ նըստիս ի քրովբէս և հայիս քաղց
րութեամբ յարարածըս քո տէր քեզ:
Ըզտէր օրհնեցէք և բարձր արարէք ըզ գ
նա յաւիտեանս: Տիւք և գիշերք ըզտէր

օրհնեմ ցեզ․ և առաւել բարձրացուցա-
նեմ ընդ տէր օրհնեցուցէ և ա-
ռաւել բարձրացուցէք ընդ
մնա յաւիտեանս։

ո [illegible] իմ Մեղայ յքեզ տէր քա-
հանայ զիս։ Մեղաք անօրինեցաք ամե-
նեքեան ոչ պահեցաք զպատուիրանս քո
մեզ։ Դարձիր տէր ի բարկութենէ
քումմէ․ անյօ խնայեա ընդ ցասումն քո․ մեզ․

ա Որ տէրդ ես երկնի և երկրի ընդ քեզ
|| Գործ օրհնեն զօրութիւնք երկնից հա-
17․24 գևոր երգով։ Օրհնեմք ընդ քեզ զքո
փառաց թագաւոր․ որ շնորհեցեր ը-
մեզ ձայնակից լինել զօրութեանց
երկնից։ Միշտ երրորդութիւն անման աղօ-
թիւք սրբոց քոց կարդամք առ
քեզ լուր ձայնից մերոց։

մկ Լոյս փառաց բանդ հօր ծագեցեր
ի մեզ ընդ լոյս գիտութեան կարդամք առ
քեզ տէր․ առաւօտու աղօթք մեր հաճոյ
սրբոց քեզ։ Յանմարմնոց վերին օրհնեալդ
ի մարդկանէ երկրաւորացեալ․ բնակեալդ
ի լոյս || անմատոյց կարդամք առ քեզ տէր․
|| ա Տիմ 6․16 առաւօտու։ Երեքսրբեան տէրութիւն մի
անանկին ... թիւն բնակեալդ ի լոյս ա․
Ող-

Օգնական մեր լեր տէր Աստուած յա Հբ
մենայն ժամ ամրացո աներկիւղ զհաւա
տացեալս ի քեզ։ Հայր բազումողորմ
որ խնամածուդ ես յամենայնի շնորհեա
մեզ խաղաղութիւն. հասանել ի նաւահան
գիստ։ Որդի միածին || որ ի կառսդ ես || Սաղ 79. 2
քերովբէից շնորհեա մեզ յաջակողմանն.
դասել ընդ սուրբս քո։ Հոգիդ ճշ
մարիտ որ միշտ յանձառ փառաւորդ բարձր
բանիս ընկալ զմեր օրհներգութիւնս.
ի ժամ երեկոյին։

Ի երկրորդում շաբաթուջ սրբոյն Կիւրղի Երուսա
ղեմի հայրապետի։

Մանկունք նորոյ Սիոնի. փառաւորա դձ
նիցք սուրբ երրորդութեանն ընդ յիշա մկ
տակ սրբոյն Կիւրղի հայրապետին. տօ
նելով այսօր ընդ զօրս անմարմնոց.
օրհնեսցէք զտէր յօրհնութիւնս ի
նոր։ || Յարկի սրբութեան եւ ի տե || Սաղ
ղւոջ փառաւորութեան. ընդ յիշատա։ 131. 6
Քահանայք եւ պաշտօնեայք միաբան
հաւատացեալք. ընդ յիշատակ սրբոյն։

Պահէր զերամ խոզիցն անառակ որդին․
ցանկայր լնուլ զորովայն յագմամբ եղ
ջերին։

Օրհնեմք ընդ քեզ անսկիզբըն
Հօրըդ որդւոյդ միածնի. զոր
առաքեցեր ի դարձումըն մոլո
րեալ ոչխարին. դարձո … և զմեզ ի
մեղաց որդւոյ քո չարչարանօքն:
Գովեմք ընդ քեզ բանդ և լոյս որ զօրինա
կն քո պատկեր. լուսով ճրագի քո
գտեալ վերականգնեցեր կանգնեա …
զանկեալըս մեղօք քոյին նովը չարչարա
նօքն: Բարեբանեմք զփառակիցըդ Հօր
զՀոգիդ ճշմարիտ. որ նորոգեցեր ընդ
հնացեալս մեղօք հրոյն աւազանաւ նորո
գեա … և զմեզ ի մեղաց նորոգութե
քո շնորհաց: Սուրբ խաչիւ բարձրելոյն Մատ. 18.12
հովանացեալ զօրութե. և ընդ կայրան
որ հովուոյն որով ծընանի ղեանն ած. բա Ղուկ. 15.4
րե … խնդրեա վասըն մեր ած ծածկին մա
րկան:

Լոյս ի լուսոյ ծընունդ և ծագումն. որ ե
կեր ի խնդիր մոլորեալ ոչխարի բնու
թեան. զոր ընդ խաչին բարձեր ի վերայ
ուսոյդ. մաքրեա ըզմեզ ի մեղաց մերոց:
Ընդ սրբոց երից մաքրութե. որ ա
ծեր

Ղուկ. 15. 8 ծեր տան քո՝ Աւել ի մեղաց զաշխարհս
մաքրելով. ի նմա գտեալ զպատկեր քո
նորոգեցեր. նորոգեա զմեզ ի հնու-
թենէ մեղաց: Ընդ անառակին որդւոյ
Ղուկ. 15. 21 գոչեմք. Առ հայրդ գթած. մեղաք
յերկինս և առաջի քո քաւիչ յանցա-
նաց. Եւ ընդ յառաջ սիրով գրկեա
համբուրիւ. մաքրեա զմեզ ի:
Ողջեր կենաց բղխեալ յեդեմայ մե-
Սաղ. 106 33 ծածկին. որով արբեցաւ Երկիր ծա-
րաւուտ հոգւոյն խմաստիւք. տալ մեզ
մաղթեա ողբերս արտասուաց. մաքրել:

բկ
հ

Որ զոխրանկայնդ կերպարան ըզգեցու-
ցեր ծառային. և զարդարեալ փառօք
եդեր ի դրախտին. օրհնեալ ես ս.բ Ած
հայրըն մերոյ: Որ ճաշակմամբ պտու-
ղոյն մահու յանմահից կենաց՝ մեռաք.
իսկ գալըստեամբ քո վերըստին փակեալ
դրախտին դուռըն բացաւ. օրհ:
Որ փոխանակ մահաբերին որով անէծ-
Ծն. 3. 18 քըն տրտմագին. մեզ փայտ կենաց ե-
տուր զխաչ քո լուծեր նովաւ ըզ կապ մա-
հու. օրհնեա: Ազգ ամ օրհնեցէք և բարձր
արարէք ըզնա յաւիտեան: Որ ապրե-
ցոյց զնոյ տապանաւըն պահելով հայր աշ-
խար

խարհի․ և զհեղեղ մեղաց մարդկան հե
ղեղաւ ջուրց դադարեցուցեր․ և բարձր։
Որ ի ծով այս աշխարհի շինեաց տապան
զեկեղեցի․ և ի սմա զօժանդակեալ հո
գիս փրկեաց ի ջուրց մեղաց․ և բարձր։
Ուրախ լեր մայր լուսոյ մարիամ․ երկիր Մ
բանաւոր արեգականն օթարան․ լեր
բարեխօս վասն անձանց մերոց։
Խնդա տաճար բանին աստուածոյ․ բար
ձող տրտմութեան նախամօրն եւայի․ լեր։
Ցնծա իմանալի արեւելք․ քանզի քեւ
ծագեաց մեզ լոյս երեւման քրիստոս․ լեր։ ‖ Ոչէ 4․ 20
Թուէինս ի մ Որ խոնարհեցար ի բար Ո
ձանց․ հօր վերուստ քաջ թողեալ յեր
կինս զհօտ քո անմոլար․ վասն
մոլորեալ ոչխարի ն ողորմեա մեզ
անտուած։ Որ լուսով ածութեան քո լու ‖ Դ
ցեր զ զհրաշ մարմնոյդ ածեր ի լ 15․ 8
տան քո աշխարհի․ վասն պատկերի
քո զոր նորոգեցեր ր ողո։
Որ դարձմամբ անառակին մարդկութեան
եզորդ ‖ պարարերակ հօր հանդուցթէ 15․ 23
զենար պատարագ․ վասն հաշտութեան
երկնաւորաց եւ երկրաւորաց յս
ողորմեա մեզ անտուած։

Բ՛նդ

Ա Ընդ լուսափայլ զուարթնոյն ընդ յայտնու-
ցեալն օրհնեսցուք. և մեք զթեւով լերինդ-
րեսցուք մաքրել ընդ մեզ ի մեղաց։
Ընդ խորհնկալս սուրբ կանանցն ան-
մահ բուրմանն անուշից. խնկելի ան զօ-
թից մատուսցուք մաքրել ընդ.
Ընդ խաղաղերկրին արտասուաւ զմեր-
կան բարձրայն արտասուաց. պայծառ
տեսցուք արտասուօք մաքրել։
Ընդ քրիստոսի պահելով յաղթող լի-
Ո՛Դ— ցուք փորձողին. և ընդ ‖ Հրեշտակս եր-
2. 14 գեսցուք փառք ի բարձունս Աստուծոյ։

ԻԹ

ԲՃ Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մե-
Հ րոց։ Որ իջեր ի մէջ հնոցին և
փրկեցեր զերիս մանկունսն. ընդ
քեզ օրհնեմք անդադար Տէր Աստուած հարցն։
Ի խանձանկան սուրբ երրորդութեան որ
յանմահ ես բարեբանեալ. ընկալ զմեր
Գ օրհնութիւնս Տէր։ Ի Տէր օրհնեսցէք
և բարձր արարէք ընդ նա յաւիտեանս։
Ամենայն ժողովուրդք միաբան երգով
բարեբանեցէք. և բարձր։ Ընդ նոսա
ամեն ի վերայ քերովբէից. քահանայք Տեառն
մատուել բարեբանեցէք. և բար։

Դաւր

Դարձո զցասումն քո ի մէնջ յաղագս — ո
կե՛ր հողեղինացս. բազմագութ տէր խնայեա՛
եա՛ և մի՛ կորուսաներ։ Կանգնեա զան
կեալս ի գլորմանէ զվիրաւորեալս ի թըշ
նամւոյն. որ բըժշկեցեր հիւանդացն բը
ժըշկեա զիմ զհիւանդութիւն։ Ի յան
ցանաց խոցս թախծեալ անձն իմ գոչեմ
որպէս ըզմաքսաւորն. ա՛ծ քաւեա զիս — Ղուկ. 18, 13
ըզմեղաւորս։

Որ ի վերոդ ես քան զամ ըզմիտս և զխոր — տ
հուրդս. փառաց թագաւոր խընայեա
ի մեզ։ Որ միայն ունիս զանմահութիւն և — ԱՏիմ. 6. 16
զանեղութիւն. փա։ Որ նըստիս ի քերովբէս — Սաղ. 79. 2
երրորդութիւն անբաժանելի. փառաց։
Որ երկըրպագեալդ ես ի հրեշտակաց և — Սաղ. 95. 8
ի մարդկանէ. փառաց։

Որ ապրեցուցեր զերիս մանկունսն ի — հ
հնոցին եւ զմեզ ապրեցո յահագին հը — ապց
րոյն տէր ա՛ծ հարցըն մերոց։ Որք եր — մի
գով օրհնութեան ըզհուրն ի ցօղ փոխե
ցին եւ զթագաւորըն յամօթ արա
րին. ընդ նոսին օրհնեմք ըզքեզ տէր
ա՛ծ հա։ Ա՛ծ հարցըն մերոց գովեմք ըզ
քեզ և առաւել բարձրացուցանեմք. որ
զմիածինդ առաքեցեր փրկել ըզմեզ տէր
ա՛ծ

տէր։ Ուղղոր օրհնեցէք։ Միաբանու-
թեամբ տուք փառս և բարձր արարէք
զանուն յաւիտենական։ Որ ի բարձունս բնա-
Սաղ 112. 5 կեալ է ‖ զխոնարհս տեսանողին. մի։
Սաղ 148 12 Ո հանայք և պաշտօնեայք ‖ Երկնա-
սահրդք և կուսանք. անդադար զսուրբ
անձն անարատութեանց գովեցէք և բարձր։
Ո Ներբողութեանց քերթողք զանգիտեաց ըն-
ծայել զհոգւոյս խոյ զհեշտանդութիւն.
և կեցո միայն մարդասէր։ Որ երկայնա-
միտ ես առ ամենեսեան ողորմեաց ան-
ձին խոյ բազմամեղի. և կեցո։ ‖ Ամենայն
բաւական ողորմութեան շնորհ պար-
գևեա ինձ յաւհանգին աւուրն զղջողու-
թեան. և կեցո։
Ու Օրհնեմք զքեզ ‖ աներևոյթ զբըն հայր.
Յովհ 1. 8 յամենայն ժամ օրհնութիւն խնարհունս։
Գովեմք զքեզ միածին որդի. յամե-
նայն ժամ զուհութիւն ի բարս։ Բարեբա-
նեմք ըզքեզ սուրբ հոգի. յամենայն
ժամ փառըք քեզ տէր։
Հ Որ ահաւոր քոյով զօրութեամբ յօդըս ցօ-
աղջ ղաւուրըս փոխեցեր ըզբոյ հնոցին. ըզ
մի քեզ օրհնեսցուք անդադար տէր հարցըն
մերոց։ Որ ըզծառայս քո զվըտան

դուան

զերամսն ի հնոցին պահեցեր անապականս.
Օրհնեալ ծանուցեր արարիչ եւ տէր գոլով.
Օրհնեալ օրհնութեամբ։ Ընդ երանելի ման-
կանցն երգեսցուք ի նեղչաց մերոց փըր-
կեալ ըզմեզ. Եւ մի իսպառ մատներ զի-
գինք անուան քո եմք. Օրհնեալ օրհն։
Ըզտէր օրհնեցէք եւ առաւելեցուցէք բարձր Գ
արարէք ըզնա յաւիտեան։ Զանբա-
ժանելի սուրբ զերրորդութիւնն արժա-
նաւոր ձայնիւ. գովելով օրհնեցէք եւ
առաւել։ Զերկրպագեալն յամ || արա- || Հռոմ
րածոց համաբնական ձայնիւ. բարե- 14. 11
բանելով օրհն։
Ողորմեն քո գըթութիւնքդ բազմամեղ Ո
անձին իմոյ. ողորմեա մեծ քաւիչ իմ։
Զի քեզ անյիշաչար տէր մեղայ չարին
խաբմամբն. ող։ Ի քո ի միւսանգամ գալըս-
տեանըն յորժամ գաս դատել զերկիր. ող։
Օրհնեսցուք եւ գովեսցուք առաւել Տ
բարձրացուսցուք եւ բարեբանեսցուք զա-
նուն քո. փրկիչ քեզ վայել է փառք։
Հրեշտակք եւ մարդիկք եւ ամ արարածոց 14. 11
լեզուք. Օրհնեալ միայն օրհնեն փրկիչ
քեզ։ Երկնայինն զօրութիւնքն անդադար
օրհնութեամբն մատուցանեն քեզ. փրկ։

Աւ

Հ Ուղիղ են ճանապարհք քո յամենայնի
արդարք. տէր Աստուած հարցն մերոց:
Հռո. Զ բանաւոր պատարագս յանձանց խո
12. 1 նարհաց ընկալ. տէր: Ի տաճարի սուրբ
բնութեան փառաւորութեան մատուցանեմք
Գ քեզ. տէր ամէն: Զտէր օրհնեցէք եւ
բարձր արարէք զնա յաւիտեան:
Տէրք և գերիք զտէր օրհնեցէք. և
առաւել առաւել բարձր արարէք զնա
յաւիտեանս: Խոնարհք զտէր օրհ
նեցէք ... յք: Անհանապազ յք ան
դադար բարեբանեցէք զանքննելին և
զյայտնի աստուածութիւն. և առաւել առաւել:
Ո Մեղաք մինչև յերկինս և զարդար ըզ
Ղու. ցասումն քո շարժեցաք ի մեզ. տէր ըստ
15. 21 մեծի քաղցրութեան ողորմեա մեզ:
Իջաք մինչ ի դժոխս ընկղմեալք յա
նօրէնութեան մերում. տէր յիշեա զըզ
գինս արեան որդւոյ քո և ողորմեա:
Համբերեա ի մեզ տէր նշանաւ խաչի քո
զընդդիմամարտ և զաներևոյթ դա
սանն. և մի տար յապականութիւն զքո
ժառանգութիւն:
Ա Ընդ ձայնի փողոյ սաղմոսարանաւ և
քնարաւ. օրհնեցէք զտէր ի յերկինս:
Որ

Որդիք Սիոնի ցնծութեամբ և ուրախու- Սաղ 149,2
թեամբ. գովեսցուք զորդին միածին։
Եւ զոր զհոգին ամենայն շնորհս բարե-
բանեցէք. երգով և ձայնիւ ցնծութեամբ։
Մանկունք եկեղեցւոյ փառաբանիցէք մկ
որ երրորդութեանն. օրհնեցէք ընդ
հայրն երկնաւոր անդադար երգով։
Պաշտօնեայք քո լուսաւորեալք որ
աւազանաւն. գովեսցէք զորդին միա-
ծին անդադ։ Քահանայք հոգևոր եր-
գով ընդ սերովբէսն և ընդ քերովբէսն.
բարեբանեցէք զհոգին ճշմարիտ ան։
Համբառնալով զաչս մեր կարդամք առ հբ
քեզ մարդասէր որ յահեկ զանկերալ ա-
թուղթ նորա։ Ընդ հովանեաւ աջոյ
քո պահեա ըզմեզ բազմագութ. որ յան-
մարմնականս զօրացեր գովս.
Փառք քեզ մեծ փառաւորեալ յաւի-
տեան. փառք ամենազօր տէրութեան
նորդ քո։

Է.

Այսօր մերոյ օրհնեալ ես տէր բկ
և փառաւորեալ յաւիտեան։ հ
Մի ցրեր զուխտս քո մի մեր- աղջ
ժեր ըզմեզ յողորմութենէ քումմէ։ մի
Բարձր

Նուագեն արարածք զանուն քո սուրբ.
Թագաւոր հզօր եւ սքանչելագործ։
— Իզար՝ Գործք քո օրհնեն ըզքեզ. եւ
գ առաւել երկրպագութեամբն։
Որ ըզհուրըն շիջուցեր եւ զմանկունսն
պարեցուցեր. գործք. Օրհնութեալ
արքայէն ընդ տեսիլ հրեշտակին ծած
Դան. նեցեր եկայք արարածք ծառայքդ Տն.
3. 93 զի եւ ես ընդ ձեզ օրհնեմ զԹագաւորն
անմահ։
— Յամենայնժամ աղաչեմք իմ այսեն
ո ի մեղաց իմոց սուրբ արա զիս տէր։
Յանցանաց իմոց զարհուրելի սիրտեմ
աղաչեմ ըզքեզ թող ինձ տէր։
Ներանունայ իմոց մի լուեր տէր. զի
պանդուխտ եմ ես յանցաւոր երկրի։
— Միաբանութեամբ տուք փառս ի բար
ա ձունս Թագաւորին յաւիտենից։
Որ ի նա փառօք է փառաւորեալ. ի յեր
կինս եւ ի յերկրի։ Լուսաւորեաց սրբ զան
ձինըս մեր. լուսատու տիեզերաց։
— Որ հարցն մերոց տըրծ փառաւո
հ րեալ յաւիտեան։ Նորոգեցեր օր ըր
դիտ միածին. կենդանարար տր եւ յոյս
աշխարհի։ Նա ողորմութեան քում

կեցո

կեցո զմեզ փրկիչ. Եւ սուրբ զանուն
քո փառաւորեսցուք: Զգաստ օրհնեսցէք Գ
եւ բարձր ամբարձէք ընդ նմա յաւիտեան.
Գովեսցէք զգաստ օրհնեսցէք եւ առաւել
բարձր: Իսրայէլ զգաստ օրհնեսցէ:
Օ Թագաւորն ամենեցուն ամենայն ժո Սաղ
ղովուրդք. օրհնեսցէք եւ առաւել: 116.1
Թուիս իմ Ողորմեա ինձ Աստուած ″
իմ ողորմեա ինձ. զի անպատասխանի
եմ յամենայնի թող ինձ Տէր:
Տառապեալք Ճանապարհք քո ու
ղիղ են ես միայն մոլորեցայ դարձո զիս.
եւ ողորմեա ինձ Աստուած:
Թեան քո Պատուիրանք քո արդար
են ես միայն եմ մեղուցեալ քաւեա
զիս. եւ ողորմեա ասա:
Յորժամ դայցես բազում հրեշտակօք Ա
Տէր ի դատել զերկիր.
Յայնժամ շարժին զօրութիւնք երկ
նից Տէր ի յահէ քումմէ: Եւ յայնժամ
աւուր լեր իմ օգնական Տէր իմ եւ Աս
տուած իմ:
Մանկունքն գերեալք ի մէջ հնոցին Հ
ընդ քեզ օրհնէին զԱստուած հարցն մերոց:
Խոստմունս Աբրահամու զոր խոստացար Ծննդ
ան 15.13

անապարուած։ ամենասուրբ եւ փրկեա՛ զապաւի
նեալս ի քեզ Աստուած հարցն մերոց։
Ուղիղ են ճանապարհք քո Աստուած. մե
ղուցելոց յանցաւորացս ողորմութիւն շնոր
Գ հեա աս։ Զտէր օրհնեցէք եւ բարձր
արարէք ըզնա յաւիտեանս։ Գործք ըզ
Տէր օրհնեցէք. եւ բարձր։
Իսրայէլ ըզՏէր օրհնեսցէ. եւ
եւ բարձր արարէք։
Ո Յոյս իմ ես դու Տէր քաւիչ յանցանաց
իմոց. մի անտես առներ զաղօթս
մեղաւորութեանց իմոց. ողորմեա ինձ աս
տուած։ Ի քեզ ապաւինեցայ որպէս
Ղուկ. զանառակն որդին. ‖ Հայր մեղայ յեր
15, 21 կինս եւ առաջի քո. ա։ Փրկեա զիս Աստուած
ի բազում մեղաց իմոց. արա արժանի
քոյին ոք՝ արքայութեանդ. ողոր։
Ա Ընդ առաւօտս կանխեցից յանդիման
լինել քեզ. Թագաւոր իմ եւ Աստուած իմ։
Ընդ առաւօտս լուիցես ձայնի իմում
Տէր Թագաւոր իմ. Ես ըզքեզ աղաչեմ
Տէր նայեաց յաղօթս իմ. Թագ։
Հ Տէր Աստուած հարցն մերոց. յամենայնի
այգ արդար ես եւ ուղիղ է քո տէրութիւն։
մի Երեք մանկունքն ի հնոցին հրեշտակաւն

ին ձայնիւն ընդ քեզ փառաւորելին։
Սուերգելով զայս աւետիս. օրհնեալ է քո
արքայութիւնդ՝ օրհնեմք և փառաւորեմք։
ԱզՏէր օրհնեցէք և բարձր արարէք զնա յաւիտեանս։ Գ
Որ զայրեցող բնութիւն
բոցոյն ի ցօղ փոխարկելով. ի տանջարանէ
հրոյն զերիս մանկունսն անկէզ պահեաց.
և բարձր արարէք։ Հրաշալի աստուածայնոյն
տեսլեամբքն չորրորդին. բռնաւորքն
պակուցեալ զօրհնաբանողն զուարճա
ցոյց. և բարձր արարէք։
Մեղք իմ բազում են յոյժ ծանր են Դ
քան զաւազ ծովու. քանզի քեզ միայնոյ
մեղայ ողորմեա ինձ Տէր։ Որպէս Տէր ըզ
զանուն ողորմութեան որ ողբալով կարդամ
առ քեզ. քանզի քեզ մեղայ։ Հեղ յիս ըզ
զգթութիւնդ քո բազումողորմ և մար
դասէր. քան։
Ամենայն երկիր տուք փառս ամենայնի Ե
որ եկն և փրկեաց զմեզ։ Ամենայն
հոգիք ձայնիւ ցնծութեամբ բա
րեբանեցէք ըզՏէր։ Ծագեցոյց մեզ Տէր՝
զփրկութիւն և զկենդանութիւնս յազգս Զ
տանն՝ Իսրայելի։ ադց
Մանկանցն ընդ ձայնին քեզ վերադոչեմք մի
ար

Բ. Դան. 3. 27 արդար ես յամենայնի տէր || զոր ածեր
ի վերայ մեր աստուած հարցն մերոց:
Վասնզի ոչ պահեցաք զպատուիրանս
քո. նզովեցաք մեք յամենայնի. արդ
թող մեզ տէր զյանցանս մեր աստուած:
Օրհնեալ տէր և փառաւորեալ անու
քեզ պաշտպանիմք. այլ մի խապառ մնա
ներ զմեզ և մի ցրեր զուխտս քո ած:
գ Զտէր օրհնեցէք բարձր արարէք յաւ
իտեանս: Օրհնելի զքեզ բանին հօր գէ
ակն էիր. որ ի բաբելոն ի հնոցին զհ
հուրն ի ցօղ փոխարկեաց. պարագրելով
զերիս մանկունսն. բարձր արա:
Որ ընդ լոյս փառաց ծագեալ ի մէջ հնո
ցին օրհնաբանիցն. ընդ նոսին համա
ձայնեալ երգեսցուք խոնարհ սրտիւք.
զի շիջուցէ զանուանելի հրոյն բոր
բոքումն. բարձր արա:
ո Թ.իւնս իմ Մեղայ քեզ տէր. մեղայ
ողորմեա: Մեղայ ամենօրհնեցայց. և մատ
նեցայց ի ձեռս անօրէն թշնամւոյն արդ
անկեալ աղաչեմ թող ինձ տէր:
Վասն զամենեսեան առաւել մեղայ տէր
իմ գթած. քան զամենեսեան անօրի
նեցայց և մատնեցայց ի ձեռս անօրէն թշ
նամւոյն. արդ. Մե

Ամենայն արարածք համբառնալով ընդ ա
ձեռս ձեռնաւ ր· օրհնեսցեք զբարերարն
Տէր զԲան կենացն ի յերկինս: Ամենայն
ժողովուրդք յօրհնութիւն ի նոյն ր·
գովեսցէք զբարերարն Տէր· զԲան կե:
Զայսօր երգով ցնծութեան· բարեբանե
ցէք զաստուածութիւն ընդ սուրբ հո
գւոյն· զԲան կենացն ի:
Որթունք եւ պատարագք եղերուք ան մկ
մատուցող մերոյ: Արդեւ եւ սաղմոս
սաւէլ ան նոյ մերոյ: Ի նմանէ անր ան
մերը· փրկեալ զմեզ եւ կեցուցանէ:
Յօգնութիւն մեզ ժամանեալ կարօղ անր հբ
առաքեալ ի բարձանց քո զխաղաղութիւն·
եւ պահեա զքո յուսացեալս ամենեցուն:
Սպասեմ մեր եւ փրկի հրգօր թագա
ւոր ընդունելով յաղթութիւն խաչի քո առա
քեալ առ մեզ· եւ: Մեծերգեմք զեզ ի բար
ձունս ընդ անմարմնոց բազմութեան· զանզա
նձիս մեր զերեկոյս ընկալ քո բարե
րարութեամբ· եւ պա:
Զնոյն քո յարութեան Աստուած սա
հրգօր թագաւոր ամենայն·
արարիչ յարութեանց երանց հ
հարցն մերոյ: Որ զերկնս մանկունսն
փրկ

փրկեցեր ի հնոցէն. փրկեա զմեզ ի
հրոյն յաւիտենից. Աղօթ: Ապաւինե
լոցս ի քեզ օգնական լեր մեր՝ զի դու
միայն ես մարդասէր. Աղօթ հարց.

Գ Գործք Տեառն զՏէր օրհնեցէք և
բարձր արարէք զնա յաւիտեանս:
Գիշերք զՏէր օրհնե
ցէք և բարձր: Իսրայէլ զՏէր օրհնես
ցէ և բարձր արարցէ զնա յաւիտեանս

Ալէլուիա ալէլուիա:

ո Եկեսցէ Տէր ի վերայ մեր ողորմութի
քո և բան փրկութե քո. պահեսցէ
Սաղ. 118 41 զանձինս մեր ի մեղաց: Ողորմութիւն
քո և ճշմարտութիւն քո և լոյս երե
սաց քոց. առաջնորդեսցէ մեզ ի յարդա
րութիւն: Որ ողորմած ես գթած և
երկայնամիտ տէր ընկալ զաղաչանս մեր.
բարեխօսութեամբ սուրբ աստուածած
նին:

ո Տէր զօրն միւսանգամ քո գալըս
տեանդ լուսոյ և երկեղի. զոր ուսոյց ի սուր
բոց սպասաւորանացն. եթէ գաս դու ի
դատել զերկիր: Տէր յիշեցի ըզչար ըզ
գործս իմ և զորհուրեցայ. զի ծանեայ
ճշմարտութեամբ զհաւատ և զանաչառ

ըզ

ընդ քո դատաստանն։ Տէր յիշեսցի և ընդ
գութ արարչական սրբոյ քո անուանդ ապա
րանծս․ և ի քո գթութեանդ ապաւէ
նեալ աղաչեմ․ ողորմեա ինձ յաւուր
յայնմիկ քո ահեղ դատաստանիդ։

Որ օրհնիս ի հրեշտակաց անդադար․ հայր երկնաւոր ընկալ զաղաչանս մեր․ Առաջի քո անկանիմք մեք փրկիչ․ խնդրեմք զթողութիւն բազում յանցանաց մերոց։ Որ դիտանկդ ես կամաւղականաց մարդկան հոգւոց․ տէր և կենդանարար ես։ ա

Օրհնեցէք զհայր ընդ երկնայինսն նմանեալ դասուցն նոր ժողովուրդք ասելով․ քեզ հօր տուողիդ մեզ զկեանս փառք։ ա
Երգեցէք ան երգ նոր եկեղեցիք ընտրելոց որդիք սիոնի ասելով․ Սաղ 149 1
քեզ որդւոյ շնորհողիդ մեզ զկեանս փառք։ Բարեբանեցէք զնա ի սքանչելիս սրբութեան նորա ձայնիւ ցնծութեամբ ասելով․ քեզ հոգւոյդ պարգևողիդ մեզ զկեանս փառք։

Օ անունն տեառն ալէլուիա ալէլուիա։ բձ
Եւ սրբոյ հոգւոյն ալէլուիա ալէլուիա։ մկ

Ս․ [illegible] շարականաց [illegible] Յովհաննու հայրապետի [illegible]։

Այս

Տըեառն մեծ ատեան. յորում եղեւ լինել ամ
բաստան.

Կանոն Չորրորդում Կիւրակէին առաջաւորդաց պահոցն։ Լու գծ

Որ արարեր զօրութեամբ զիմանալեալն աշխարհ վերին. եւ ի նմա հաստատեցեր տնտես ըզպետս հրեղինացն. օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ։ Որ տիրապէս մեծատունդ ստեղծեր երկրորդ աշխարհս զգալի. եւ ի դրախտ ‖ նոր յադենի տնտես եդեալ զմարդն առաջին. օր։ Որ շնորհեցեր բարձրագոյն զեկեղեցի քո խորհրդեամբ. եւ ի սմա ‖ կարգեալ տնտես զքարոզս բանին ճշմարտութեան. օրհնեմք։

Նմանելոյն տաղաւար բարձօղ երկրիս բարձողին. որ ծնար զմեծ մարմնով զան ‖ Ծն. 2. 15
մարմնաբար ծնունդըն հօր. բարեխօ
սեա վասն մեր ամենածին մարիամ։ ‖ Մտ. 24. 45

Որ զտիրականս առի քեն կարգեալ տըն ‖ Մր. 19. 15
տես բնութեան մերոյ. ‖ իմաստութեամբ ‖ Ղու. 16. 6
ըզպարտիս եթող քոյոց պարտապանաց. թող եւ ըզ մեր ըզ յանցանս ողորմութեամբդ քո քրիստոս։

Որ զպատմուճանն առաջին զոր զգեցուցեր օծմամբ հոգւոյն. մերկացաք

մեղօք

մեղօք ըստ նախահօրըն սպառնանեաց·
զգեցաւ ըզնոյն վերըստին. ողորմեա:
Յածայրեն կայծականան ի սրովբէիցն ան-
‖ 1 Կոր հըրայեղին. ‖ անմաքրապէս մերձեցաք գոլ
11 · 29 սպասաւորեան քում խորհըրդոյ. շնորհեա
ըզնոյն մաքրութե ի թողութի մեղաց
մերոց: Որ փառեցար ի յարփւոյն և ոչ
կիզար ըստ մերենոյն. այլ եռաւր զհայց
ըն կենաց կերակուր բանաւորաց. բարե-
խօսեա առ.քս ջընջել ըզգիր մեղաց մե·
գկ Բարձակիցըդ հօր համագոյ հոգւոյդ
հ որդի և բան. որ ըզխորհուրդ անօրէ-
‖ Ամով նութե ըդ քո ‖ ծանուցեր տեսանողացն.
3 · 7 ըզ.քեզ օրհնեմք Աստուած հայրըն մե-
րոց: Որ զփըրկական քո օր զանհամբա-
‖ Յօհ պատարագեցեր զենումն. ‖ ցանկացաւ տե-
8 · 56 սանել աբրահամ. եւ ետես իսահակաւ և ցըն-
‖ Ծն
22 · 13 ծացաւ. ըդ: Որ զկենարար խաչ քո գօւ-
‖ Ծն շակեր ‖ սանդուխքըն յակօբայ. որով
28 · 12 հրեշտակք ի յերկնից իջեալ և մարդիկք
դ յերկինս ելին. ըզ.քեզ: Ըզ տէր օրհ-
նեցէք բարձր արարածք զնա յաւի-
տեան: Անախանձաւորք ծընդնութե մեծ-
նահատակին յօբայ արդարոյ հոյլք ծնըդ-
նաւորաց բարձր արարածք ըզ

հայրըն

հայրն երկնաւոր։ Ընդ ողջախոհին յօ
սեփայ. որ յաղթեաց մեղաց ցանկութեան. Ծն 39·12
մանկունք սիօնի բարձր աղաղակերգեմք
զՔս թագաւորն։ Ընդ օրինակին ելի. Ծն 14·20
մելքիսեդեկի քահանայապետին դասք
քահանայից բարձր աղաղակերգեմք զՏն
գլխին ճշմարտի։

Աստուածածինդ խնկաբեր ծառ յա- մ
նուշահոտ բուրաստանէն. որ խնկեաց
հոգւոյն վերստակաց տնկեցար. և զանմա
հութեան պտուղն ի ժամու եբեր մեզ. Սաղ 1·3
վասն որոյ ամենեքեան զքեզ միշտ մեծա
ցուցանեմք։ Զանապական բողբոջն յամ
այի դրախտէն յորովայն քո տնկեալ.
բողբոջեցեր յարմատոյն յեսսեայ ծա Եսայ 11·2
ղիկ. վայելուչ կուսական ծննդեամբ.
վասն։ Յարփւոյն լուսոյ ծագումն ի քեզ.
վառեաց ըզճրագ մարմնոյն լոյս աշխար Ղուկ 15·8
հի. որով գտեալ զպատկերն իւրա
կան. զոր վերստին նորոգեաց յանուա
ճին կերպարանն. վասն որոյ բարեխօ
սեա նորոգել զմեզ ի հնութենէ մեղաց։

Շնորհեալ մեծ տէր ընդ աղքատաց օրի ո
նակին ղազարու ժուժկալութեան. Ղուկ 16·20
զի կամաւոր աղքատութեամբ արքայութեան

 Երկ

երկնից ընդ նմին լիցուք արժանի. լուր
մեզ և ողորմեաց Քրիստոս Աստուած: Որ փոխա-
նակ հայցէին կարօտութեան զհայցն անմահու-
թեան նմա շնորհեցեր. և ընդ մեծատանն
Ղուկ. 16. 22. անողորմութեան ի գոգն աբրահամու ընդ նմա
Սաղ. 32. 4 ընկալար. լուր: Լուսաւորեա զաչս
սրտից ստանալ մեզ ողորմութեամբ ի
քէն որ զողորմութիւն. զի մի ընդ մեծա-
Ղուկ. տանն հայցեսցուք ի բոց հնոցին ծարաւի
15. 24 մանաւանդ ջուր ի զովացումն. լուր մեզ
և ողոր:

ա Որ ըզ լոյս աստուածային քո բանի. ծագե-
Յոհ. ցեր յաշխարհ համայն խաւարին անգիտու-
1. 5 թեան. լուսաւորեա և զմեզ հօր խնամատարու-
թիւն. Որ զհամօրէն դատաստանին
Ղուկ. օրինակ. նոր շնորհեցեր առ մեծատունն
26. 25 և զղազարու. ներհակաբար տալով
զոր առա ընկալան: Վասն որոյ աղաչես-
ցուք ըզ քեզ տէր. փրկել ըզմեզ ի հրոյ
մեղաց և տանջանաց հանդերձելոց ի գոգ
նահապետին աբրահամու. Որով և մեք
ընդ հրեշտակացն դասուց. անբաժանե-
լի տէր երրորդութեանդ. համաձայն
նուագ երգեսցուք ըզ փառս ի բարձունս.

Փառ

Բարեբանեալ անուն քո յաւիտեան Լէ
տէր աստուած հարցն մերոց:
Վասն անուանն քո մեծի. մի մոռա
նար զմեզ խաղաղ. տէր:
Բարձրացուցանեմք գովելով զանուն
քո սուրբ. տէր: Ազգք օրհնես
ցեն եւ բարձր արարէք զնա յաւիտեանս:
Որ ի յերկիր ի յերկինս համբարձաւ գձ
ի վերայ թեւոց հողմոց. ժողովուրդք օր: հ
Որ նստիս ի բարձունս յաթոռ [illegible]
մեծ բարձրելոյն. քահանայք օրհ:
Օրհնեմ զքեզ յորդորեալ [illegible]. եւ
յամենայն վտանգից ազատեա. եւ ո
ղորմեա մեզ: Յաներեւոյթ թշնամեայն ո
եւ ի գայթակղութեանց բանսարկուին ապ
հեա եւ ողորմ: Փրկեա զիս ի յանցանաց ‖ Սաղ. 90. 3
մեղաց իմոց. եւ նորոգեա զիս հոգւով
գիտութեան եւ ողորմ:
Ազգ հայրն երկնաւոր օրհնեցէք Է. հո տ
րեշտակս որ միայն է թագաւոր փա
ռաց: Որդին միածին գոհութբ բա
րեբանեցէք որ է կին եւ փրկեաց զմեզ
մեզ. ‖ Ամենայն թարմ սուրբ զհոգին ‖ Յօհ. 14. 24
ամենայն շնորհք բարեբանեցէք որ լու
սաւորեաց զմեզ:

Փառս

Հ Փառաւորեալ է անուն քո յաւիտեան
ալէլուա ՏԾ հայրցն մերոց։ Վասն Աբրա
համու սիրելոյ քո. մի մերժեր ըզ
մեզ ի սպառ։ Ի ծառայի քում խընդ
րեմք ի քէն. մի անտես առներ ըզ
Գ մեզ տէր։ Ըզհայր օրհնեցէք բարձր
արարիչ ըզնա յաւիտեան։ Որ փառա
բանիւ յանմարմնոց հրեշտակաց. ամե
նայն ազինք գովելով բարձր։ Որ եր
կրպագի ի դասուց քերոբէից. քահա
նայք օրհնելով ժողովուրդք առաւել
բարձր արարէք։

Ա Ով մեղաց իմոց զիս ալէկոծէ. որ ես
նաւապետ բարի. շնորհեա ինձ նաւահան
գիստ հայր ամենակալ։ Խորք պատրա
նաց զիս կործանեն. այլ դու նաւապետ
բարի. շնորհեա։ Որ միայն իշխանդ ես
թողուլ ըզմեղս. և ես աղաչեմ ըզքեզ
տէր թող ինձ ըզմեղս իմ հայր։

Օրհնեմք ըզքեզ անըսկիզբն տէր Է
հրեշտակօք քո ի յերկինս։ Օր հանա
պազ օրհնեսցուք զմիայն օրհնեալ թա
գաւորդ. զի դու միայն ես փառաւորեալ
տէր յարարածոց քոց։ Ըստ արժանի
սրբութեան քում հանապազ քեզ
վայ

վայելէ օրհնութիւն. զի դու միայն ես փա
ռաւորեալ փառօք քոց աստուած։

Օրհնեալ ես տէր և փառաւորեալ է ա- Հ
նուն քո յաւիտեան. աստուած աղց
հարցն մերոց։ Օրհներգութիւնք երից մի
մանկանցն ընդ սերովբէսն բարեբա
նեմք. օրհնեալ ես տէր և փառաւորեալ։
Ամենայաղթելի հզօր թագաւորդ. ընդ
քերովբէսն բարեբանեմք. օրհնեալ։

Զտէր օրհնեցէք և առաւել բարձրամ Գ
բարձէք ըզնա յաւիտեան։ Ասցէք Տէր
կերպարանեալն ի հրեշտակաց զփառաւո
րեալն անդադար. բարեպաշտութեամբ օրհ
նեցէք։ Ասցէ Ամենահօր զփառաւո
րեալ զամենասուրբ զերրորդութիւնն.
զանբաւելի զբնութիւն քահանայք օրհ
նեցէք և առաւել։

Մերձեալ է օր գալստեան քո տէր. լուր ձայ Ո
նի աղօթից խնդրոց որ կարդամք առ քեզ.
և ողորմեա։ Բանից խնդրոց ունկնդիր լեր
տէր և ի միտ առ զաղաղակս իմ. զաղօ
թս որ կարդամք առ քեզ. և ողորմեա։
Որ ընկղմեալսեմ ի խորս չարեաց.
սուրբ զհոգիդ քո առաքեա առ իս որ
կարդամս։

Օրհ

ա Օրհնեմք զքեզ տէր ընդ սուրբս
քո յեկեղեցիս։ Տուր մեզ իմաստութիւն
փառաւորել զքեզ ի տուէ և ի գիշե
րի. ընդ հրեշտակս քո յեկեղեցիս։
‖Սաղ 26. 9. Լուր ‖ձայնի աղօթից ժողովրդեանս քո
և լեր մեր ապաւէն պահելով ի խաղա
ղութեան։

հ Հարցն մերոց տէր զքեզ բարեբա
նեմք որ օրհնեալ ես յաւիտեանս։
Վասն ուխտի հարցն մերոց. մի մերժեր
զմեզ ի քո բազում գթութենէդ. որ։
Յահաւոր ատենին յահեղ յայնժամ ա
ւուր ողորմեաց անձանց մերոց. որ օրհ։

գ Ըզտէր օրհնեցէք և բարձր արարէք
ըզնա յաւիտեանս։ Եցէք Երէք ման
կունքն ի հնոցին միաբանութեամբ
երգէին ասելով. ամենայն գործք
տեառն ըզտէր օրհնեցէք։ Եսցէ։ Եւ զայն
տեսեալ անօրէն արքայն զի ոչ այրեցին
մանկունքն ի հնոցին. զահի հարեալ ա
սելով և նա բարեբանէր զանմահ թա
գաւորն։

ո Ողորմեա ինձ ած զի քեզ ‖միայնոյ մե
‖Սաղ 50. 4 ղայ։ Լուացեալ լուա զիս ի տղմոյ յան
ցանաց մեղաց իւր բժշկութեան. և ո

ղոր

ղորմեա։ Յարենէ փրկեա զիս որ
հոգւոյս և մարմնոյ ունիմ խղճմտութի. և
ողորմեա։

Առաւօտ խնդութեան ծագեալ ի ա
մեզ մարդասէր և կեցո։
Միածնալի լուսովդ քո փրկիչ. լուսաւո
րեա զմեր զհոգիս և կեցո։ Եւ յամ
ի վրդովմանց անմրացո զմեզ ընդ հովա
նեաւ աջովդ քո սրբոյ և կեցո։

Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն հ
մերոց։ Որ հրաշալի ձայնիւ վերնոցն աղց
դասուցն զքեզ փառաւորեն. օրհնեալ ես։ մի
Զարխանգն ձայնիւն երգեմք քեզ թա
գաւոր փառաց. օրհնեալ։ Զտէր օրհ գ
նեցէք բարձր արարէք ըզնստեալն ի
քերովբէս։ Եւ ցէք Ո լրյան անքննելին ի
հայրական ծոցոյ առաքեալ օրհնեցէք
բարձր։ Եւ սցէ Որ զանգգս որդւոց մարդ
կան ի յխարայէլ ամենեն նորոգեալ օր։

Վիրաւորեալ յանցանօք անձն իմ առ ո
քեզ Տէր համբերձի զայս իմ. Թող
ինձ ըզմեղս իմ միայն բարերարութ.
և ողորմեա ինձ ըստ մեծի ողոր
մութեան քում։ Կործանեալս զիս չա
րագործ թշնամին և կամի խաղաղ զիս
որսալ

որսայն. Հայր բարեգութ, բժշ-
կեա զվիրաւորեալս և ողորմեա ինձ ամս։
Անդունդք մեղաց պաշարեցին զիս. զի
բազմացեալ են քան զաւազ ծովու. առ քեզ
Տէր՝ ապաւինիմ. փրկեա ի վտան-
գէս և ողորմեա ինձ Տէրդ իմ։

ա Փառք Թագաւորին յաւիտե-
Տէր 1 6. 16 նից. Որ յանմատոյց լուսոյ ծագեցեալ
Բանդ փառակից Հօր. քեզ
Հրեշտակք երգեն անլռելի. փառք։
Քահանայք և պաշտօնեայք սուրբ եկե-
ղեցւոյ. անդադար քեզ ընդ Հրեշտակս
երգեն անլռելի. փառք։

հ Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն
մերոց. Որ ուխտիւ քո առ հարսն. փրկե-
ցեր զմեզ ի հրոյն և ի բորբոքեալ զբո-
ցոյն ապրեցոյց զմեզ. Աստուած հարց։
Որ նստիս ի քերովբէս և բարեբանիս ի
սերովբէից. յանձանց խնդրեսցես ընկալ
ըղըղանաւոր սպասաւորաց իմոց. ամէն։

գ Գործք ամենայն զՏէր օրհնեցէք. և
բարձր արարէք զնա յաւիտեան։
Գովեցէք զՏէր օրհնեցէք։ Զթա-
գաւորըն յաւիտենից զմեծ անարգէս.
օրհնեցէք և բարձր։ Աղբերք զՏէր
օրհ

օրհնեսցէք։ Զէակիցն հօր և հոգւոյն. զմիածին որդին զովեսցէք և բարձր։ Նուրայիւ ընդ աւէր օրհնեսցէ։ Զփառակիցն հօր և որդւոյ. զնորոգօղ տէր զհոգին բարեբանեսցէք. և բարձր։

Զանապական ըզհոգևոր ըզգանձըն յապականացու կենցաղոյս ծախեցի. այլ առ քեզ միայն պաղատիմ բարերար փրկիչ խնայեա՛ ի մեղուցեալ ծառայս։ ո

Զցանկ հոգւոյ իմոյ քակտեցի և եղէ անբարունակ ի որթ. այլ առ։ Աւազականց եղէ ես ոչ զարմանալենի պտղակորոյս որ պէս ձիթենի. այլ անյիշաչար և անոխակալ փրկիչ. խնայեա՛ ի մեզ։

Աջովորդ քո ձեռն ընկալ զիս և կեցո։ տ

Յօրհնութիւն ինոր օրհնեսցուք ըզ քեզ զքրիստոս փրկիչ մեր։ Իսրբութեան քում բարեբանեմք ըզքեզ զքրիստոս աստուած մեր։

Զքեզ։ Որ զբարեբանեն մանկունք եկեղեցւոյ։ մէ

Արեգակն արդարութեան լոյս ճշմարտութեան քրիստոս աստուած. ըզ։

Զարևելից և յարևմտից ի հիւսիսոյ և ի ծովէ. քեզ երկրպագեն ամենայն քո արարածք. և զքեզ։

Զօրհ

Հբ Զօրհներգութիւնըս բանաւոր պատա
րագ քեզ ի մատուցանել արեգականըս վեր
առաքեմք. Թագաւոր յաւիտենից։
Ժամ փորձութե թըշնամւոյն. ամենա
կարօղ աջովըդ քո պահպանեա զմեզ.
Թա։ Ի միշտարընջենաւոր քո լերանց. օ
րհնաբանեցաք փառաւորել զՀբ զերրորդ
դութիւնդ. Թագաւոր։

Հբ Պահապան խնդրեմք ի քէն Քս մի ան
տես աւնէր այլ շնորհեա խնդրողացս
ի քէն զամենայաղթ զօրութի սուրբ խա
չի քո. յօգնութիւն անձանց մերոց։
Եւ մի տուր սասանութե զոտըս մեր փըր
կիչ. այլ ամրացո հաստատուն հաւատով
յանձինըս մեր. զայս զսէր և զհաւատս
մինչև յաւիտեան։ Ա զքեբրացուցես ի
մեզ ըղձնորհս քո զողորմութի. որ տըրտ
խոստովանիցուք հաւատով զՀբ զերրոր
դութիւնդ. զհայր և զորդի և զհոգիդ
ԻԳ յաւիտեանս ամէն։

ԳԿ Սուրբ Տր հայր անըսկիզբն զեն. աշ
Հ խարհի ողորմեա մարդասէր.
այց Տր հարցն մերոց։ Սուրբ Տր
մի որդի միածին. մեղաւորացըս թողու
թիւն շնորհեա մարդասէր. Տր։

Սբ

Սբ Տէր հոգւոյդ ճշմարտիս․ ի հաճեալ
բարկութենէ ամենայն միջնորդաւ է․ Տէր։
ԶՏէր օրհնեցէք բարձր արարէք զ գ
նա յաւիտեան։ Հնոցն ցօղանայր ընդ
իջանել հրեշտակին․ եւ մանկանցն օրհ
նաբանեալ ասէին՝ բարձ։ ‖ Յարուցեալ ‖ Դան 3․51
աշխարհականք բարբառեցան՝ զքրովբէական
օրհնութիւն երգելով․ բարձ։

Քրիստոս Տէր Աստուածոց․ ողոր դ
մեա։ Անօրէնութեամբ ի մեղս երկնեաց զիս ‖ Սաղ 50․6
մայր իմ․ ազատեա՛ փրկիչ ողոր։
Վիրաւորեալ մեղօք անկանիմ առ քեզ
փրկիչ մի անտես առներ․ ողոր։

Զանըսկիզբն Տէր զհայրն ամենակալ․ ե
բարեբանեցէք ընդ զուարթունս յերկ
նից։ Զառ ի հօրէ ծնեալ զորդին միա
ծին՝ բարեբանեցէք հրեշտակային ձայ
նիւ։ Եւ զնորոգօղ սուրբ զհոգին ձայ
նիւ ցնծութեան՝ բարեբանեցէք անլռ
ելի ձայնիւ։

Աստուած բարձրեալ ահաւոր․ եւ սքանչ զ
չելագործ արարիչ անձանց մերոց․ օրհ
նեմք զքեզ Տէր հարցն մերոց։
Որ իջեր ի մէջ հնոցին եւ փրկեցեր մեծ
սքանչելեօք զերիս մանկունսն․ ամաղ։

Քեզ

Սաղ 96. 8 Քեզ հրեշտակք երկնի բարեբանեն և սե
րովբէք սրբասացութեամբ ձայնիւ օրհնեն զք
գ եզ. Տէր։ Պարծանք տէն ընդ առէր օրհ
նեցէլք և բարձրացուցէք զնա
յաւիտեան։ Տէրունք և դէմքն ... ընդ
առէր օրհ։ Խորայէլ ընդ առէ... օրհ
նեսցէ։ Ամենայն ժողովուրդք եր
գով օրհնութեամբ. և բարձ։

ա Աքսաւորն հաւատացելոց իմաստնոյն
Ղուկ 18. 13 էառ ընդ քառասուն. ողորմեա ձայնիւն և ես
զղջմամբ. ողորմեա ինձ մեղաւորիս։
Ղուկ 23. 42 Աւազակն աղաղակէր ի խաչին յիշեա զիս
տէր. ողորմեա։ Անառակ որդին աղաղա
Ղուկ 15. 21 կօք աղաչէր զքեզ. հայր մեղայ յեր
կինս և առաջի քո. ողորմեա։

ա Արքայն զիս տէր և թագաւոր երկնա
որ. բարեբանեալ ի զօրաց անմահից երկ
նաւորաց. զքեզ օրհնեմք հայր անսկիզբն։ Խոնարհեցար ի բարձանց վասն
մերոյ փրկութեան. անձամբ կամաւոր և
բժիշկ հոգւոց մերոց. զքեզ գովեմք
որդիդ միածին։ Որ էակից ես ընդ հօր
և փառակից միածնին. բաշխող պարգև
աց և տուող ողորմութեան. զքեզ բարե
բանեմք սուրբ հոգիդ ճշմարիտ։

Օրհնեցէք || ըզՏէր. և օրհնեցէք զա- Մկ
նուն նորա։ Գովեցէք ըզՏէր. և բա- || Սաղ 95. 2
րեբանեցէք զանուն նորա։
Աւետարանեցէք օր ըստ օրէ զփրկու-
թիւն նորա։

Տուր մեզ Տէր զօգնութիւն ի նեղու- Հք
թեան. զի օրհնեսցուք հանապազ զա-
հաւոր անուն քո սուրբ։ Պահեա զմեզ
Տէր յամենայն փորձութենէ. յաներևոյթ
թշնամւոյն և ի գաղտնի նետից նորա։
Դու յոյս մեր և ապաւէն յամենայն
ժամանակի. որ օրհնիս հանապազ ի
քոյոց արարածոց։

Հովանի աջոյ ձեռին քոյ || Տէր պահես- Հք
ցէ ըզմեզ. և ոչ նիրհեսցէ որ հովուէր || Սաղ 120. 5
ըզԻսրայէլ։ Զօրութիւն սրբոյ խա-
չի քոյ Քրիստոս պահեսցէ ըզմեզ. և եղի-
ցի մեզ պահապան ի տուէ և ի գիշերի։
Ետուր երկիւղածաց քոց նշան. և || Սաղ 59. 6
զէն յաղթութեան ընդդէմ աներ-
ևոյթ թշնամւոյն։

Պարէն ընդ անմարմնոց զօրաց հրեղինաց.
մանկունք քառասնաթիւք սեբաստակա
նաց։
Ի սանգի արիացան դէմ անօրինաց.
զմայլեալք սիրով վերին արքային փառաց։
Առ որս իջեալ Յիսուս ՚ի լիճըն սառած.
պըսակ լուսոյ շնորհեալ յերկինս հրաւի
րեաց։

Կանոն սրբոց կուսանացն. որք ՚ի Սեբաստիա նահատակեցան ։ ԼԴ գկ

Այսօր ընդ անմարմնոցն դասս պարեն. որք ՚ի Սեբաստիայ ծննդութեամբ պատերազմեալք յաղթեցին թշնամւոյն. բարեխօսութեամբ սոցա Քս խնայեա ՚ի մեզ ։

Սու ըզմոլորութիւն անօրէն բռնաւորին. ծծայրին արութեամբ վանեալ. տարեալ. ժուժկալութեամբ համբերեցին տանջանացն. բար ։ Ի հուլին պատուականն մարմնոյն ՚ի դըժընդակ ծովուն. տագնապէին ՚ի լըձին սառուցելոյ յանտանելի տանջանացն. զայս ՚ի յերկինս համբարձեալք և ողորմութիւն ՚ի քէն խնդրելին. որ յոյս և ապաւէն ես քոց սրբոց խընայեա ՚ի մեզ ։

Այսօր զանյաղթելի մարտիրոսացն. եկեղեցի տօնէ ըզյիշատակ ծննդութեան. որք ՚ի Սեբաստիայ պատերազմեալք ընդ թշնամւոյն յաղթեցին քաջութեամբ. սոցին աղաչանօք Քս խնայեա ՚ի մեզ ։

Այսօր անտանելի չարչարանօք նահատակեալք ՚ի լըձին սառուցելոյ երա

Նեղի՛ զմտաւորսն. որք ի բարձանց ա՛ն
ձա՛ռելի՛ ձառա՛գայթիցն նշ՛ողի՛ւք տա՛
պայծառա՛ցեալք լի՛նին. որ իջե՛ր ի մէջ սրբո՛ց
քո՛ց Քս խելի՛նա: Այսօր ի լրու՛մն անծա՛յլին
Սաղ 65. 12 Երգոյն ա՛նցա՛նելի՛ն ը՛նդ ջուր. մա՛քրեա՛լք
ո՛չ զօսկի փո՛րձելո՛վ ի հո՛ւր. և հա՛մբա՛ր
ձեռաւք ի յե՛րկնայի՛ն զի՛նուորութիւնն
դասելո՛վ Ը ա՛նմարմի՛ն զը՛ւարթունն.
ո՛ր Ես փառաւորեալ ի մէջ սրբո՛ց քո՛ց
Քրիստոս խելի՛նայ:

Դձ Հ Այսօր տօնելո՛վ ըղձալիշատա՛կ քաջ և
յա՛ղթօղ վը՛կայի՛ցն. ո՛րք ի սեբաստի ա՛յ
ա՛րի՛աբար ը՛նդ դի՛մամարտեա՛լք հերքե
ցին ըզմոլութի՛ անօրէ՛ն կռապաշտու
թե՛ա՛ն. բարեպաշտութե՛ դքեզ դաւա
նեալ միա՛նական սուրբ Երրորդութիւ.
Օրհնեալ ե՛ս ի մե՛ջ Ա՛ծ հա՛րցն մե
րո՛ց: Որք հա՛նդիսացեա՛լք խրախու
սե՛լով ը՛նդ ե՛րկնա՛յին զի՛նուորութե՛ ցն
բոլորեցին հո՛յլսն. և միաբա՛նու
թե՛ յա՛նկնարկէլ իւրեանց ը՛նդ քեզ վերա՛
կա՛րգային յօգնութի՛ն. ամե՛նակարօղ
զօրութեա՛մբդ միշտ թագաւոր յաւի
տենից. Օրհ: Ոսկ բեղխումբն յո՛րդա
բուղխ սուրբ արեանցն. ի ձեռելո՛վ պա

 տուա

տուսնկան մարմնոյն ի գործընդանի օգոյն. և վերընթաց խնամ տեսչութեամբ ձայնագայթ արձանի, փայլմամբ բոլորեալ պասանելիս յանմատոյց լուսոյն. քեզ յաւէժամբար հրեղինաց ընդ հոգեղինացն դասուցս վերերգեսցուք. օրհնեալ:

Մըզ անր՝ օրհնեցէք Բարձր արարէք Գ
յանդթողական ձայնիւ ընդդիմակեացն ի մէջ սրբոցս: Այսօր հրաշափառ ծագմամբ որդին միածին. զձայնագայթս նոր ութեան՝ երևեցուցեալ ի մէջ լռին. արփիահրաշ փայլմամբ լուսածանելով ըզ պաղմունըն՝ դառնաշունչ դժընդակ օդոյն. Եւ ... բարձր արա:

Այսօր վերանորոգեալ սուրբ հոգին ճշմարիտ նախագուշակ տեսանելեամբ հօտապետին յայտնեալ ըզ գանձս հոգւոյս. և բոյս ձայն ձայնէ հրաշից ի փայլ լուսմանն նշուլից համահաւաքեալ ի հոսանն ջուրցն. Եւ...:

Բաշխողդ ... դունմըն լուսոյ քո. քրիս Դ
տոս. որ ի մէջ ... ջրին. զուարճացոյց զմեզ ըզ քահանայութիւնս. ... ...:

Լուսաւոր ... յուղղորմութեան քո շնորհեք. ծագեալ ի մէջ քահանայ...նիցն. զուար

ձայնից մեր՝ ընդ մեզ նկունեան. ողորմեա։
Արժանեալք վերակայք քո քո՝ նահատակեալք
է պսակաց բարձրի. և ընկալան զանմառ-
կան պսակ կեն. ողորմեա։

տ Այսօր ցնծան դասք հրեշտակաց. քանզի
Ղուկ. 10. 20 անուանք ձեր գրեցան ի դրախտին
կենաց ով սուրբք քառասունք. ընդ որս
և մեք երգեցուք քեզ օրհնութիւն։
Ով երջանիկ ճանապարհայթք որք զօրու-
թեամբ ամենայնին ընդպատրուակն լնձին
եղկացուցէք և աղօթիւք ընդպահականու-
մին չորրորդ տասնեկն լցուցէք։
Սրբք և սիրեցեալք ի քէն լուսաւորիչք
աշխարհի. պարծանք սբ եկեղեցւոյ.
բարեխօսեցէք առ տր վասն անձանց
մերոց։

սա Օանուանելն տն՝ | որ ուսապարսակամ ցնն
Մկ տօնեմս. սպիտակ ազեալ հաւատ-
ցեալք պսակեցին. որք ի սեբաստիոյ
ծովուն զծովածուփ կենցաղոյս լն
ծին ընդվտանգ. Ճշգնութեամբ սոցա
սրբ մարզութեամբ սոցուք զհաւատութիւն ան
ձանց։ Արիստաքէսիմ եւ երկնաւոր
ճառագայթիւք տանապանաց սրբոց ծովն
սամսոնական լնձին. վասն ողի պատուա
կան

կան աւրհնեալն հեղեղ. զկայարան աւանկեղ.
ծոցին վարդապետին ներկեր. Չորրորդու
թեամբ սոցա: Աւագաւոր երկնա
ւոր. որ ընդլայն սրբոց քոյ բարեգթու
թեամբ՝ ընդ յեր. զմիաբանութեան մեր
մերօրհնեան. զի միայն ... ծնեալ ի
բանաստեղծն ելցէ աւրանօք ի կորըս
տակ կաւն բաղանեն. Չորրորդութեամբ
սոցա ... մաղթեսցուք զհաւատու
թիւն անձանց:

Այսօր մեծացուցէս սպանծացեալ ցըն ձի.
ծայր սիրոյ. ընդ յաղթօղ Չորրորդութեան
սրբոց քաւանեիցն. որք հաւատով
հանդիսացան՝. եւ միաձայնեալք ասէին.
օրհնեալ ես ամենակալ թագաւոր
անմահ. Այսօր կայեալք անախտ բըռ
նաւորին՝ յատենին ի սեբաստիայ եւ
ըղպառնութեան սառնամանեացն հաւա
տով քաղցրացուցին. եւ նոքա միաձայ
նեալք ասէին՝. օրհնեալ ես ամենա
զօր թագաւոր անմահ: Այսօր ամբար
ձեալք զայս խորհրդոց յերկինս. կա
չեցին ըղքեզ տէր յօգնութիւն. զեր
ի վերոյ տեսեալ բոլորեալ պսակն
յանմահական լուսոյն. եւ նոքա միաձա:

Այս

Այսօր բացեալ եղեն դրունք վերին
Երուսաղէմի. կոչելով սուրբ ըզ քաջ նահա
տակսն յանձանս ի փառս եւ յանպա
տում ի կեանս. եւ նոցա մի: Այսօր սե
բաստիայ եղեւ երկրորդ յորդանան ի ջ
մամբ որդւոյն աստուծոյ. եւ փայլէին
անթառամ պսակքն ի վերայ սրբոց քա
ռասնիցն. եւ նոցա միաձայն:

Դատաւորըն ըստ օրէ նաց·
քառակուսեան տեղը· ըայց:

ԺԵ

բկ



Կանոն Հինգերորդ Աղաչանաց.

ՈՐ պսակաւորեալդ ձըշմարտութե.
աւանդեցեր եկեղեցւոյ քո քրիս
տոս. Անսահման ժամանակս ի
աղօթել միշտ առ աստուած հայցուածով
և մտօք. Որ ըղձան քո օրինաց
հաստատեցեր գործով մեզ զօրինակ. հա
նապազ Աստուծոյ խնդրեալ ի դրունս յաղօթս աս
տուածոյ. ընդունելութք մեր որով անօրինա
բար ողորմեալ կարողին ձեռն ամենայնի:
Սմին որոյ և մեք աղաչամեսցուք առ
քեզ քրիստոս. շնորհեա մեզ յամ ժամ
ընդ քեզ յանդիման ին. մաքուր աղօ
թիւք ըստ անմարմնոց ն որ յերկինս.
Ղուկ. 18. 1 Աղաչամք աստուածածնին անխափան
կան քում ծընողին. զկմնանակը աչերս
Ղուկ. 6. 12 ուրոփց մերոց. բացցես ողորմութ
հայցել ի լոյս քո քրիստոս:

Զաստուածորդ արդարութեան հաստատե
ցեր ի մեզ ըղձմտութ մերոյ. դատել զհօ
գի և ըզ մարմինս. արդարացուցես զմա
մանք ըստ օրինաց քոց քրիստոս:

Ղուկ. 18. 2 Զկն մանկերան դատաւորին որ ի քաղաք
ընդունելութեան մերոյ. ... ձերելեւղ.

ք

քո սուրբ. և անպատկառ ի մէջ կա-
նէ, ոչ անուանելով զա՛ռ զերկելոյն:
Այլ անմահ սուրբ փեսայիւդ այրն հո-
գի իմ պատգամն. ուստի զիրաւունս քո Ղ. 18. 1
իմում դատաւորին. առնել ինձ դա-
տաստան արդար ընդ ոսոխի մարմնոյ
իմոյ: Արդ իմ կոյս անարատ զանն-
պատկան փեսայդ միշտ. զի հաշտեսցի
ընդ այրի եղեալ հոգւոյս. և միաւորես-
ցի դարձեալ սիրով ընդ հեռացելո
ի նմանէ:

Որ ի սկզբանէ փրկութեան մերոյ օրի-
նակի երեւեցար մարգարէին մովսէսի.
աստուածային վառեալ բոցով ըզմորե-
նին անկիզելի. ի նմանութիւն. կուսա-
կան ծննդեանն. որ հնեալ տէր աստուա-
ծ հայրն մերոյ: Որ յօրինակ քո
դալարութեան յաշխարհս առաքեցեր զմո- Ելից
վսէս ի յեգիպտոս. ազատելով զհինսն ի ծա- 3. 10
րայէն. արեամբ գառինն խորհրդոյ
որպէս և դու գառն աստուծոյ քո կենա-
րար արեամբդ ըզնորս ի ծառայէն. որ հ-
նեալ տէր աստուած հայր: Որ ի նմա-
նութիւն կարմիր ծովուն բաժանե-
ցեր խաչիւն ըզծով աշխարհական.
ի մեր

Սաղ 73·13 խորտակեցեր ‖ զիմանալին զգլուխս վիշա
պին ի վերայ ջուրց. և առաջնորդեցեր
ամենայն հօտոյն ժողովրդեան քո ի յեր
Գ կինս. օրհ։ Ի՛զատէր Ի՛... ։Թ... ամե
նայն գործովք տեառն ընդ զուարթունս օրհնեցէք։
Այսօր մաքրեցարուք պահօք. քառասնօ
Ելից 20·18 րեայ ընդ մովսիսի. զի ելցուք ի լեառն
իմանալի առ աստուածն. ա... մե։
3 Թագ 19·8 Այսօր ընդ մեծին եղիայի սրբեալք
պահօք. զի տեսլեան աստուածային լուսոյն ար
ժանասցուք հոգւով. ա... ։Թ... մե։
Մտթ 3·41 Այսօր պահօք ճգնաւորութեամբ ել
ցուք ի լեառն փորձութեան ընդ քրիստոսի. պա
տերազմեալք ընդ թշնամոյն. զի յաղ
թեսցուք նովաւ. ա... Թմե։

Դ Աստուածածին գերանգոյն քերովբէից
Եբր 1, 3 բանին բարձրոյ ‖ որ զամենայն կրէ զօրու
թեամբ. բարեխօսեա առ տէր վասն մերոյ
փրկութեան։ ‖ Այր սրբութե
բարձրանգոյն սերովբէից զանուանս յին
քեանց ի քեզ կրելով ծանուցեր զլուսոյ
Ղուկ 11·30 աշխարհի. բա։ ‖ Ո՛վ դու կենաց որ զան
մահութեան պտուղն ի քեն եսուր նախ
նւոյ մօրն եւայի ի մահաբեր երկանցն
ազատելով. բարեխօսեա։

Դուռ

Դ. ատաւո՛ր արդա՛ր որ հաստատեցե՛ր ի ո
մե՛զ զատօ՛ղ բնութե՛ ըզմիտըս մե՛ր.
ընտրհեա՛ սովա զատել զանձինս ի՛րաւ
ամբք և՛ արդարութ՟ե՟. խնայեա՞ ի՛
մե՛զ տըր ողո՛րմութե՟: ‖ Փե՛սայ երկնաւո՛ր ‖ Յէա 3 · 28
հա՛րսին քո եկե՞ղեցւոյ. զոյրի՛ եղեա՛լ ի
քեն զհո՛գիս մեզօ ծք. մաքրեա՛ զըղթու
թե՟ և յօդեա՛ ի քե՛զ միութեա՛՟մբ.
խնայեա՞ ի: Որ մահուամբ մարմնո՛յ քո մե՛
ռուցե՞ր զըմե՛զս. և՛ յարութե՛ քո յա
րուցե՛ր ի մեզ զարդարութ՟ի ծւն. տուր
զօրութի՛ հոգւոյս կամաց հնազանդել
ըզկամս մարմնո՟յս. խնայեա՞:

Որ փառաւորա՛նիս ի հրեշտակա՟ց ընդ ա
հօր և հոգւոյն. քրիստո՟ս որդի ան
տուծոյ. խոնարհեցա՛ր ի հողեղե՛ն բնու
թի՛ս համբերելո՟վ խաչի վասն մե՛ր.
վասն որոյ գըթա՛ ի մե՟զ մարդասէ՛ր
փըրկի՛չ: Որ ըզհի՛ն մահըն մեր մե՛
ղա՟ց ի խաչի՛ն սպանե՛ր նորոգելո՛վ ըզ
նո՟ր մարդն արդարութե՛. յուսով
կե՛նացն անվախճանի՛ց ի՛ նորոգու՟մըն
նո՛ր ադամայ. վասն: Կե՛նդանարա՛ր քո
յարութեա՟մբ անմահ թագաւո՛ր.
կե՛նդանացո՟ զմեռեալսըն մեղօք. կե՛ն

զանազան գործովք բարեաց ըստ լու-
սաւոր քոյ պատուիրանաց. վասն:
Ողորմեա մեզ Տէր ըզ դատաստութեամբ
Մրկ արդարութեան || լինել ըստ դռնապանին.
13·34 զի ի բախելն սուրբ փեսայիդ բաց-
ցուք ըզսիրտս քոյ մտից ընդ քեզ և
||Յովհ Հօր քո || և հոգւոյդ լինել օթեվանն.
14·23 և երգեսցուք երրորդութեանդ ըն-
փառս ի բարձունս:

ԼԴ
դձ
հ
Հարցն մերոց Տէր. որ ապրե-
ցուցեր զերիս մանկունս ի հնո-
ցին փառաւորեալ յաւիտեան:
Երգէին մանկունքն ի հնոցին անեծ-
լով. օրհնեալ ես Թագաւոր անմահ.
փառաւորեալ յաւ: Իջուցին ըզ
ցօղ հրոյն բորբոքելոյ ծայրից քաղց-
րութեամբ երգէին. փառաւ:
Ազգք օրհնեսցեք բարձրացուցէք ըզնա
յաւիտեան: Ո Թագաւոր քս հրեշ-
տակային օրհնութեամբ. բարձրաց:
Պանծալի տեառն ի բանն երկնաւորք
ամենայն բարձր:

ո Ողորմեա մեզ Տէր ըզ հրաշս ի ծննդ-
եանն յիսուս զըթութեանդ քո և ողորմեա:
Ծնու

Դու ես յոյս և ապաւէն իմ. զերծո զիս
յորոգայթէ մեղաց. և ողորմեա։
Ապրեցուցես զիս և փրկես զիս. մաքրեա
զիս յորոգայթէ մեղաց։

Տէր երկնի և երկրի արարող և յոյս ա
մեր։ Խնդրեմք յամենայն մերոց քեզ թագ Գործ. 17. 24
աւոր երկնի և երկրի։ Աղաչեմք զքեզ
քեզ ամենայն փրկիչ. յուսացելոցս ի
քեզ։

Հայրդ միածնիդ արարիչ. որ ի նմանութեան հ
կերպարանաց ըղձից. առաւելեալ փառաւոր
եղեալ յաւիտեան։ Ամենազօր զօրութեան
քո քո. ի հօրն ընկեցեալ պահէին մեզ
կենդանի. որք դրոշմեցին զօգնութիւն յօղութիւն [uncertain]
օրհնութեան։ Ի ձայն ընդ երգոց հրեշտակ.
ընդ սպասաւորին արհամարհեցին ընդ որոտ
նաւորին. ընդ չորրորդ հրեշտակին
օրհնաբանեսցին. Նստեր օրհնեցէք գ
բարձր արարիչ ընդ նոր յաւիտեան։
Տէրք [uncertain] և գեղեցիկ ընդ երգոց օրհնեցէք
զբարձրեալն բարձր։ Խորայել ընդ ... օրհ
նեսցէ։ Օրհնեցէք յաւիտեան
նոցա բարձր արարիչ։

Բազմութիւն յանկարծ ծառայաբարձ ո
է ամենայն իմ. ... քեզ մարդասիրին
սպաս.

աղաչեմ ողորմեաց ինձ աստուած։
Ի հեղմամբ արտասուաց և հառաչանօք
սրտի իմոյ. անդադար հայցեմ բազմամե
ղութք քաւեա զիս տէր ծ։ Ամենագութ
մարդասէր շնորհեա զթողութիւն իմոց
յանցանաց. զի առ քեզ միայն պաղատիմ.
քաւեա։

ա Որ ‖ ի բարձունս բնակեալդ ես և ի
‖ Սաղ քեզ եմք ապաւինեալ. արարածք ամե
112. 5 նայն օրհնեն զքեզ։ Որ ‖ մոլորելոց հո
‖ Մատ վիւդ ես դարձո ի մէնջ ըզցասումն քո
18. 12 որ։ ‖ Որ ծարաւելոց աղբիւրդ ես և քաւ
‖ Յօհ իչես մեղաւորաց. արարած։
7. 37

հ Իո յաւիտեան։ Օրհնեալ ես յաւի
աղց տեան Աստուած հարցն և ամ յաւիտե
մի նից օրհնեալ։ Որ նստիս ի վերայ քե
րովբէից զօրեաւ. և առաւել բարձրա
գ ցեալ ես յաւիտեան։ Ըզտէր օրհնեցէք
բարձր արարէք ըզնա յաւիտեան։
Թագաւոր գովեալ անմահ. բարձր արա
րէք ըզդ։ Ընդունելոյն յաղթող փառաց.
բարձր արարէք։

ո Աստուած մարդասէր որ զմաքսաւորն
արդարացուցեր. քաւեա զիս ըզմեղաւ
‖ Մար որս։ ‖ Որ ըզկանացին հանդերձի քո զմեր
5. 28 ձե

ձեցեալն իքեզ բժշկեցեր․ քաւեա՛։
Որ ‖ բանիւ հրամանի քո զանդամալոյծն Մար. 2. 11
առողջացուցեր․ քաւեա՛ զիս։
Զուարթունք երկնից հոգւոր երգով․ ա
ի ձայն հնչման զքեզ փառաւորեն։
Երկրաւոր տեսակք բանաւոր հօտի․ ձայ-
նիւ երգով զքեզ փառաւորեն։
Զտէրութիւնդ քո ‖ հանապազ օրհ- Սաղ. 144. 2
նեմք․ որ ի բարձունս ես փառաւո-
րեալ։
Որ յամենայնի ցուցեր զզօր սքանչե- հ
լիսդ․ եւ ի բոլորից փառաւորեցար եր-
բեակ միութիւն․ զքեզ ընդ օրհնաբանողն
բարեբանեմք։ Որ զբորբոքեալ զզ
հուրն ի ցօղ փոխեցեր․ եւ զարդարեալսն
ի նոյնին պահպանեցուցեր․ զքեզ ընդ։
Որ զբռնութիւն թագաւորին խորտա
կեցեր․ եւ զյուսացեալսն ի զօրութիւնդ
քո փառաւորեցեր․ զքեզ ընդ օրհնա։
Գործք տեառն զտէր օրհնեցէք դ
բարձրացուցէք յաւիտեանս։ Գիշերք
զտէր օրհնեցէք ‖ Որ զնորոգեալն ի Մաթ. 19. 82
յաթոռ փառաց․ ընդ բան բեբանեալն ի
հրեշտակաց․ ընդ նա անդադար օրհնե-
ցէք․ բարձր։ Իսրայէլ զտէր օրհ
նես

նեսցէ։ Որ յանհէ փառաց անծութեն
դողան զբուարթութիւնք երկնից։ ըղնա։

ո Որ զանդադար կերովբէն այլադասուոյ առ ըն
Մատ 15. 27 կալեր փրկիչ մարդասիրաբէս. և զկնս
անպաշխարութե. որա արժանի ըղձայն
մեղուցելոյս ընդունող։ Որ հանաւչմամբ
ձայնի աղախնոյն. ոչ լռեցեր փրկիչ ըն
դունակ մեղաւորաց. և զկի։ Որ զաւաջ
նապարդեն քո նըշխարք. ոչ խնայեցեր
ընձեռել շնորհն հովուապետի. և զկնս։

ա Երկնայինն զօրութեանցն զկնուորա
թիւքն. քեզ երեք սրբենի դ. կան յան
դադար փառաբանութեան։ Նուաքելոց
և մարգարէիցն դասքն. փառաբանեն
անլռելի. փառք վերածագոյն ը գ
լոյս։ Եւ մեք հանդիսակիցք ընդ նոսին.
փոխարկեալ ք ընդ վերին զօրսն
Ղուկ 2. 14 գովելով ասացուք. փառք ի բար
ձունս աստուծոյ։

չ Ճշմարտապէս գոհանամք ըզքէն.
տէր աստ հարցն մերոց փառաւո
րեալ յաւիտեան։ Որ երկայնամիտ ես
յամի. խնայեա ի մեզ տէր աստ հար։
Ի տանջանաց քոց խնդրեմք ի քէն.
մի անտես առներ զմեզ. տր աստ հա։

Ի,զ

Ընդ տէր Ընդ քո տէրութիւնդ հանա- գ
պազ օրհնաբանեմք։ Որ իջեր ի հնոցըն
փրկեցեր զմանկունսն ի ձեռաց անօ-
րինաց. շիջուցեր ընդ հուրըն հողմաբեր
ցօղովն. ընդ քո։ Երգէին մանկունքն ի
մէջ հնոցին սաղմոսիւք և օրհնութեամբ.
գովէին ընդ քեզ Թագաւոր փառաց. ընդ
քո տէրու։

Անկանիմ առաջի քո և խնդրեմ ռ
զթողութիւն յանցանաց իմոց. մի անտես
առներ հայր զաղաչանս իմ։ Աղաղակեմ
որպէս մաքսաւորըն. և հեղում զարտա-
սուս իմ առաջի քո որպէս || պոռնիկն մի || Ղուկ. 7. 37
անտես առ։ Յաներևոյթ թըշնամւոյն
պարտեցայ. և ի գաղտնի նետից բանսար-
կուին վիրաւորեցայ. մի ան։

Օրհնեցէք ըզտէր յերկինըս զօրք և ամ- տ
հրեշտակք. որ հոգիք էք հարկաւո- || Սաղ. 148. ա
րութեան. սպասաւորեցէք տեառն։
Օրհնեցէք ըզտէր յերկրէ կէտք և ա-
մենայն կայտառք. որ տեսակդ էք բա-
նաւոր հօտի փառաբանիչք տեառն։
Օրհնութիւն || Նոր երգեցէք տեառն եկե- || Սաղ. 149. ա
ղեցիք սրբոց. որ որդիք էք վերին
սիօնի օրհնաբանիչք տեառն։ Հանապազ

օրհնեմք ընդ քեզ անհասանելի փրկիչ.
որ միայնդ ես փառաւորեալ տէր յարա
րածոց քոց։

հ Տէր աստուած մեր. որ հաստատեցեր ընդ
լոյս և զխաւար ի սկզբանէ. օրհնեալ ես
տ՛ր ա՛ծ հարցն մերոց։ Մարգարէն դա
նիէլ աղօթէր առ տ՛ր ա՛ծ. ազատեցուցա
նէ զերիս մանկունսն ի հնոցէն ի բա
բելոնի։ Բարձր արարէք զանուն հարցն
մերոց յաւիտենից. որ ազատեցեր զօրհ

դ նաբանողսն ի ձեռաց մահու։ Զտէր Զնա
անդադար բարձրացուցանեմք։
Որ ի տուէ օրհնի անդադար ձայնիւ
սրովբէիւք և մարդկամբք. ի գիշերի և
յամենայն ժամու. ընդ նա անդադար բա։
Օրհնեցեալ ընդ հուրն շիջուցին աղօ
թիւք սուրբ մանկունքն ի հնոցին. և
ընդ հրաշալի ընդ ձ[illegible]ն ընդ հրեշտակ կաեր
դէին ամենեքեան. ընդ նա։

ո Ընկալանիս անուանի քոյ Բա տէր.
բանզմամեղիս որ զոր բնեա։ Ըղձակեմ առ
քեզ փրկիչ. քաննամնացուցն ընդ
ձայն. բան։ Մաքսաւորին հառաչ
մամբ. կարդամ առ քեզ զ փրկ
իչ և բարերար. բա։

Որհ

Օրհնեմք զքեզ հայրդ ... սուրբ. և յամենայն ժամ: տ

Գովեմք զքեզ որդիդ միածին ... ն. և յամենայն ժամ: Բարեբանեմք զքեզ հոգիդ ճշմարիտ ... ա. և յամենայն ժամ:

Որ զերկս մանկունսն ի հրոյն փրկեցեր ցուցանելով զզօրութիւն անեղ բնութեանդ՝ զքեզ օրհնեմք Աստուած: հ աղջ մի

Սանն երանաւէտ ուխտին՝ առ հալան եղելոյ. փրկեա զմեզ յաւիտենական հրոյն. զքեզ: Որ տեսեալ հրոյն յեղքեան զարարոգդ: Եւ զայրեցող բնութին աներկիւղաբնող առնէր. զքեզ օրհ:

Նզ տէր օրհնեցէք բարձրացուցէք զնա յաւիտեանս: Գովելի ... եք զնա տէր օրհնեցէք. բարձր: Նորայել զնա տէր օրհնեցէք ... Օսատուածն յաւիտենից. բարձրար: գ

Ողորմեաց ինձ տէր ըստ ողորմութեան քո մեծի. զի կարօտ եմ ես շնորհի քո և ողորմութեանդ. ողորմեաց և զ... ինձ բազմամեղիս: Լուր տր ձայնի ողորմելոյս և ցաւագին պաղատանաց. որ ամ թողլ կամ առաջի քո իմ չարաչար վս ... ո

րուքս․ ողորմեա՛ և։ Ընկա՛լ տէր զաղա՛-
չանս իմ և՛ զհամբաշա՛նելոյս սրբոյն իմոյ ծը․
Մաղ․ 15․ 23 որ աղաղակեմ առաջի ‖ կենդանւոյն քահանա-
յի․ ողոր։

տ Ի՛ բարձանց Իջեր վայելչ ծնընդու-
թեան աստուածն։ Որ անմարմնոցն դա-
սուց հանապազ բանիւ․ քեզ վայելչէ
երգ։ Որ մարմնաւորաց ազգի․ արարող
ես ձեռամբ․ քեզ վայելչէ։ Որ մեռելոցն
յուսով յարութիւն ես ձայնիւ․ քեզ։

մկ Մանկունք ըստ տէր ծնընդեցեք որոյ ան-
նուանն որ է․ և միշտ եղիցի անուն տեառն
օրհնեալ։ Նամանամբ լուսոյ զորդա-
րեայց զաղջկանս մարդկան․ թագաւորըն
քո․ և միշտ եղի։ Որդիք լուսոյ տուք
ըղփառս հօրն լուսոյ․ որդւոյն միածնի
և սուրբ հոգւոյն յաւիտեանս ամէն։

հբ Ի զքեզ կարդամք յօգնութիւն որ ան-
Սաղ․ քնուն անկամբ ‖ պահես զիսրայէլ․ և
120․ 4 զիս փրկեա ի փորձութենէ․ ամենա-
ամենակալ։ Ի զքեզ աղաչեմք տէր ան-
սասանելի պահեա զհոգիս մեր․ ի քոյ
ի պատուիրանէդ․ ա։ Ի զքեզ փառաւո-
րեմք տէր որ նստիս ի վերայ չորրեքկեր-
պեանն կենդանեաց․ և հայցեմք զաղօթս
յորդորեալ ըս քո․ ա։ Մ

Սաղմոս սրբոյն Գրիգորի Հայոց լուսաւորչին։

Այսօր զուարճացեալ ցընծայ գէ
եկեղեցի· դրախտ աստուած
ատունկ ծաղկեալ· յորում
տրուաւ մեզ տունկն անմահութեան ծառ
Գրիգորիոս· եւ պտղովն նորոգ եղեն
ըզգայի երգերս ամենայն։

Բա

Յօհ 15·1 Բարունակ ողկուզաբեր ճշմարտի ‖ որ
թոյն. մշակեալ հայրական աստուածային
այգւոյն. յորմէ բղխեցոյ բաժակն ուրախ
Առկ 31·6 արար ‖ տրտմեցելոյ ազգիս. որով ար
բեալ ըզմայլեցաք յուրախութիւն հո
գեւոր։ Գարնանաբեր հընչումն հա
րաւային հողմոյն. Ճառագայթեալ հրով
աստուածային հոգւոյն. որով հալեցաւ սառըն
կռապաշտութեան հիւսիսաբնակ ազգաց.
Եփ 2·12 Եւ եղեն ‖ ծաղկեալք աստուածային գի
տութեամբըն։ Դրախտ նորազուարճ
տընկեալ յաշխարհի հայոց. բաղմանջան
Յօհ 7·37 քրտամբք Տէր Գրիգորիս ‖ որբեալ՝ ի
փտակաց հասմանն քարոզի ճշմարտի բա
նին. ծաղկաւէտ լցեալ հրաշագեղ
տընկօք։ Երկնային լոյս ծագեալ ի
յերկրի ցուցար. պայծառացեալ փայլ
մամբ ի յարփւոյն կենաց. որով հերքե
ցաւ խաւար թանձրամած հայաստա
նեայց ազգի. եւ տեսին ըզ լոյս շնորհաց
սուրբ հոգւոյն։ Օրայց հրեղինաց ան
մարմնական դասուց. պարանկցեալ ցըն
ծան ընդ հողանիւթ բնութեանս. որ
ընծայեաց տեառն աստուծոյ զՏէր Գրի
գորիս. որով նուիրեցին ի փառս ուղղա
փառ.

փառս հաւատոյ մանկունք։ Զանկան
բարուոյն կերպարան բարեաց. Համբուա
սլետ բարի տէր գրիգորիոս. քանզի ցրա
ձայն հրեշտակմամբ դարձուցիր մոլորեալ հօ ‖Յովհ 10. 27
տին. ժողովեալ ի հօտ ճշմարիտ հո
վուին։ Ընտրեալ յոյժ քահանայապետ
անբիծ. քարոզող ճշմարիտ այ բանին.
ընծայեցեր տն այ զնոր ժողովուրդ մաք
րեալ. հրաժարեալ ի փառս վերնոյն սիօ
նի։ Ազգ պարծանաց արշակունեաց
կազմեալ. առաքելական վարուք տր գրի
գորիոս. յօրինեցար բազմագոյն ակամբք
համնդխոյն հաստատ կութեան. վայելուչ
պըսակ հիւսեալ սուրբ եկեղեցւոյ։
Աստուածագործ եղեր հայրենի սեպհական
հօտին. վեհ ձանկեալ թագաւորին ոք առա
քելոյն. պարգեւական զաւակ կենդանի
նշխարաց նորին. շառաւիղ շնորհաց ա
ղօթիւք հայցեալ։ Ի փշաբեր արմատոյ
վարդ կարմրերփեան ծաղկեալ. առա
քելաշնորհ տր գրիգորիս. անուշահոտ
բուրմամբ լցեր ընդհանրական աշխարհս.
յայտնելով ի մեզ ‖ըզհոտ գիտութեան։ ‖2 կորն 1. 6
Լուսապայծառ ծաղիկ ի յերկրի ցուցար.
բժիշկ հոգւոց մերոց տր գրիգորիոս.
քանզ

Սաղ. 91. 14 քաղցրաձայնակ արմաւենի ի տանն տեառն տն
կեալ. պայծառացեալ պտղովն հաւատոյ
մանկամբք: Խոստովանօղ քեզ ձեռնամբարձ ի
վերկայ. բազմաչարչար նահատակն տէր գրի
գորիոս. զպսակաւորութիւն չարչարանաց տեառն
ի մարմնի քում կրեցեր. որով ցնծայ
եկեղեցի և փառաւս որդւոց սիոնի.
Ծնօղ հոգևոր աստուածանման սիրով. դո
րովագութ հայր պարծանաց տէր գրի
գորիոս. չարչարանօք մարմնոյդ մաքրե
ցեր զմեզ ի յաղտոյ մեղաց. և ծնար
որդիս լուսափայլ բանիւդ: Վերպայծառն
փառաց միածնի որդւոյն. մարտիրոս
յաղթօղ տէր գրիգորիոս. բևեռաւս երկա
թիւս ընկալան երկնագնաց թաթք ոտից
քոց սուրբ. զի բևեռեսցես զմեզ յեր
կիւղն տեառն: Հայաստանեայց հայր հաւա
տոյ հեղինակ ընտրեալ. Ճգնողական
վարուք տէր գրիգորիոս. ի կոճեղս ոլո
րեալ հօսեալ յարեանէ սրուանք սրբա
նեալ մարմնոյդ. համբառնալով զմեզ
ի վեր հաւատոյ: Զայնիւ մաղթանօք զմեզ
յիշատակս քո տօնեմք. լուսաւորիչ հո
գւոց մերոց հայր գրիգորիոս. կամակիծս
երկաթիւս ծանուցնս և դառնակսկիծ կա
խաղա

խաղանաւ ընկալեալ. գետնամածեալ
ծնրադրութեամբ ծունկք մարմնոյ քո
սուրբ: Պէկօք հաւատոյ ընդ ծով
աշխարհիս անցեր. վըշտակիր մարմնով
տէր գրիգորիս. տանջեալ ջարդեալն
աստուածակիր բարձք անդամոց քոյ
սուրբ. զի զլուծեալ անդամք հոգւոյս
հաստատեսցես վերբաստին:
Ոգեմարտ հոգւոյն համբերող ըմ-
ցեալ. աղբերաբար շնորհին տէր գրի-
գորիս. սառնադրուխ եղեր ջրաչար
չար պարսպատմամբ և ուռուցմամբ ձըր-
նեալ. զի լուասցես ըզմեզ ի յաղտոյ մե-
ղաց: Սքրոզական անղ համեմից հայաս- Մ 5. 13
տանեայց եղեր. արխաբար հըսկող հայր
գրիգորիս. աստուածային օրինացըն
բեռնաբարձ ողամբ կրեցեր ըզծանրու-
թիւն ալին. որով բարձեր ի մէնջ զբե-
ռինըս մեղաց: Յեռեալ ընդ ոսկւոյ.
ակամբք պատուական մարգարտաշար
հիւսեալք. պշրչարանաց քոյ թիւ տէր
գրիգորիս. գեղարանօք անուօք և աւա-
սանօք չարահնար տանջեալ. գանդա-
նաւանդս և գայլս աստուածաբան բե-
րանոյդ:

Նահա

Նահատակ բարձր քան զընտրեալս. արքայ
ին զինուոր տէր Գրիգորիս. սատրա
գլուխ կախմամբ դառնահոտ շնչմանն
արիաբար տարար. զի ուղղեսցես ըզ
գնացս ոտից մեր յերկինս։ Ուսուեղ
լուսազարդ ճանապարհին կենաց. յերկ
րին աւետեաց հետեւող տէր Գրիգորիս.
փառք Մխիթարչացն եղեր զաւակս ընկալեալ հօ
գւոյ շնորհացն ընկալմամբք. պարգեւելով ու
րախութեան մեզ օծութեամբ։ Սակրածոյլ
գերագոյն պատուական գլխոյն. հա
մանմանեալ հոգւով հայր Գրիգորիս.
կոփեալ հարուածովք եղեալ ի մամուլս
ածապարդ գլուխ քո. որով բարձրա
ցան գլուխք կորացեալ մեղօք։ Ընաշ
խարհիկ պարծանք հողեղէն բնութեան.
չարչարանօք ժուժկալեալ տէր Գրիգո
րիս. տառապակաւ տանջեալ քերանօք
քերեալ եւ կապարաւ հալեալ. խանձող
եցան նշխարք քո սուրբ ոսկերացդ.
Պարակից հոգեղինացն երկնային զօրացն
ուրբանփայլ զգեստուք տէր Գրիգորիս.
Ի խոր վիրապին իջեր ի աղմն ի մէջ
դառնաշունչ օձիցն. զի փրկեսցես ըզ
մեզ ի չար վիշապէն։

Պերճեւանդն աղօթիւք և հոգևոր սի-
րով. վաստակեալ յուսով տէր Գրիգորի-
ոս. զանկեալս ի յերկնից ի խորս ան-
դընդոց զվիրաւորեալս մեղօք. վերա-
բերեալ ընդ քեզ յերկնային խորանսն:
Սետին քաղցրութեան մեզ ի վերուստ
շնորհեալ. Երիւք հընկօք սմօք ի վերա-
յին ձըգնեալ. Աստուածային տեսլեամբքն ե-
լեալ բժշկէր ընդհարուածեալսն ի դի-
ւաց ի սատանայից. Եւ լուսափայլ բանիւ
բղխմամբ հաստատելով ի հաւատս:
Սոսկալի տեսլեանն ի վերուստ յայտ-
նեալ. մարդարէահրաշ հոգւով տեսա-
նօղ եղեր. բացմանն խորանին վերնա-
կան յարկին և երկնային լուսոյն. խառ-
նելով մարդկան ընդ հրաքուն զօրացն.
Սարդադոյն արեամբ վըկայիցն տեառն.
մաքրեցաւ երկիրս ի յաղտոյ մեղաց. որ
և հիմնեցաւ խորան խորհրդոյ տաճար
տէրունեան շինեալ. յորմէ բղխեաց աղ-
բեւր քաւութեան մեղաց: Տանն տոյ
տեսանօղ բարի. արժանացեալ շնորհի-
աց տէր Գրիգորիոս. կործանիչ բագնեաց
քակտիչ մեհենեաց զօրութեամբ խա-
չին. քահանայապետ ընտրեալ աստուա-

այլ՛ն յայտնութեամբն։ Բամբունոյն
հրամանաւն ի՛ վերուստ կոչեալ. յանա
քելական ախտս ամէ՛ր գրիգո՛րիս. յորդ
առատ բանիւ հո՛գևոր ծնընդեամբ լու
սաւորեցեր ընդ հայաստանի աշխարհս. ընդ
ամ տե՛ղիս շինեալ խո՛րան փառացն այ։
Ցանկալի՛ սրբեի՛ց անմա՛րմնական վա
րուք մաքրափայլ մարմնով ամէ՛ր գրիգո՛
րիս. յանապատի բնակեցար հա՛նգոյն
յօհաննու և եղիայի ձըգնեալ օրհնըս
դի՛ր ած այլին սպառդամայ նըման՛ն մեծին
մովսէսի։ Նուծեցոյս մեզք տառապեալ
որդեացս. ամծայութ ծընող հայր գրի
գո՛րիս. հայցմամբ աղօթիւք առ հայրն
երկնաւոր խընդրեա. կատարել զընծայ
ըս մե՛ր մաղթապառութ·ե՛։ Փըրկանէա
մահուան կենարար բանին. կենդանի
վրկոց ամ՛ր գրիգո՛րիս. ահ ծնեալն իհօրէ
մրդին միածին լոյսըն՝ ճըշմարիտ հայ
ցեա. լուսաւորել զանձինըս մե՛ր ած
այլ՛ն գիտութ՝ ե՛ն։ Ընա՛ր քաղցրախօս
ամծայլի՛ն հոգւոյն. յօրինեալ մարմնով և
մասամբ հոգւոյն. ահ բղխեալն իհօրէ փա
ռահիցս որդւոյ սուրբ հոգին մաղթեա. զի
մաքրեսցէ ըզմեզ ի մեղաց մերոց։

Լերինք նոր այսօր ցընծացէք ընդ
մեծապայծառ փառաւորն սեպուհոյ
գերազանց լերինն· քանզի ի նմա
բնակեցաւ նորն գրիգորիոս սրբուն
լուսոյ հայաստանեայց որ եկեղեցւոյ· ո
րով ցընծայ ի փառս վերնոյն սիոնի:
Որ առաւել խորին խորհրդով խնդաց
քան զարարատեան նորն բարձր մասիք
քանզի ի նմա հանգեաւ նորն գրիգորիոս·
տապանն ապրեցուցիչ ի հոսանաց մեղաց
հայաստան ազգաց· որով փրկիմք
միշտ ի ջուրց հոսանաց: Պճեղապանծ լու
սով բերկրեալ զուարճանայ լեառն սե
պուհոյ հանգոյն սինայի· յորում էկաց
կամմայրն ամպեղէն սուրբն գրիգորիոս
գերահրաշ լուսով զարդարեալ նշման
մովսէսի որով փայլէին երեսք շնորհօք նորա
հոգւոյն: Օրօք հրեղինաց պարփակեալ
պահէր լերանն հանգըստեան սրբոյն
գրիգորի տեսլեամբ կարմրեղէն· զոր բա
պարսպեն կառքն կենդանի մեքրանփայլ
աղօթք նորա լուսաւորչին հօրն հոգևոր·
զոր և մեք ունիմք միշտ բարեխօս:
Համանմանեալ ամուլուածնին եսայեայ
կայծակնամանքուր նոր մարգարէին նոր

գրի

Եսայ 6.2 դրոշմորինս. || վեցթեւեան սրովբէիցն կե
ղէ կենդանեացն եւ տեսանող հրդուով
կենդանին. զանդրնդամխոր ըղձմունս երկ
նից կամմիր յօրինեալ: Շնորհաբաշխ ա
ջովն յն պատուեցաւ լեառն սեպուհ
ի տիպ սանդրոյ եւ ահերմոնի. յորմէ
բղխեաց աղբեւրքն լուսոյ ջուրքս բարե
համս եւ վերանկս յորդամխաղաց հոսանօք.
որով ցնծայ երկիրս ի բերս արմատեանց:
Ծննդեամբ սուրբ կուսին՝ յայրքն
բեթղեհէմ յորդորեցան դրաստերքն եւ այլ
լինել կուսութեան ի մայր քո՝ յորում
ծագեցաւ խորհրդովքն պայծառ երկնա
նման լերինն ի յայրըն ման եւ մեծքարական
վէմարանք. որով սրբեմք միշտ ի յան
տոյ մեղաց: Խորհրդոյ խաչելոյն՝ գերա
հրաշ տեղւոյն գողգոթայ՝ ծածկապէս
ի սմին լերին տեսանի. զենմն արքայական
սպանմանն գործի կենաց արքայեան՝ ի կե
նաց գործիս նորոգեալ. որով փրկեա
ցէ ըզմեզ յաւիտենից մահուանէ:
Օ խորհրդոց սեպուհոյ սեփհական փա
ռայ հողուովըն սրբով մարգարէին ծա
Սաղ 14.1 նուցեալ. զոր եւ հարցանէր || զխորանն քո
եւ ըզլեառն սուրբ քո թէ ով բնակեսցէ. զոր
եւ տե

և տե՛սաք առ սուրբըն գրի՛գոր կատա
րեալ։ ‖ Մնքի՛ծըն վարուք արդարըն հօ ‖ Առ. 23. 4
գունով բանի՛ւ ճըշմարի՛տ և սուրբըն որ՛ք
տի՛ւ տէ՛ր գրիգորիոս. որում ցանկայ՛ն
զօրքըն սրբէի՛ց բերա՛նք հրեղէ՛նք յերկ
նի՛ց ի յերկի՛ր խոնարհեալ ի՛ տես մա՛ր
մնով ձըգնողին. որ և պատիւ տեղւո՛յն
անուանմամբըն կոչի՛։ Հովուի՛ն հըսկողին՝
ճըշմարի՛տ ‖ և քաջ հովուին՝ պատկերի՛ ‖ Յովհ. 10. 11
հովլի՛ւքըն եղեն հետևողք. զոր անփոփոխե՛
ցին զմարմինըն մաքո՛ւր մե՛րձ ի յայրըն
մանեա՛յ մե՛ջ դեղ ա՛խտի՛ց մաքրութե՛.
որով սըրբեսցուք հոգւով ի թունի՛ց վի՛շա
պի՛ն։

Շարական նուանց Գրիգորի Հայոց լուսաւորչին։

ՈՐ ի՛ հօրէ՛ առաքեա՛լ արեգակն գկ
ա՛րդար. ծագեցե՛ր ընդ տիե հ
զե՛րս ը՛նդ լոյս քո առաքելովքըն ը՛նդ
քեզ բարեբանե՛մք Ած հարցըն մե
րոց։ Ո՛ր փոխանակ առաքելոցն. առա
քեա՛լ և քարոզ. առաքեցե՛ր հայաստա՛
նեայց ըզ սուրբըն գրիգոր. ը՛նդ քեզ.
Ո՛ր

Որ ընդ խաւարին անգիտութեան՝ հիւսի
սականայս · հալածեցեր լուսափայլ
բանիւ սրբոյն գրիգորի · ընդ քեզ ։
գ Ազ ամէր Ընդ լուսաւորչին լուսաւո
րեալք նովաւ բարձր ամբարձէք ընդ լուսոյն
անստուեր ։ Այսօր ժողովուրդք հայ
աստանեայց աշխարհին բանեալք ճշմարտու
թեամբ ի ձեռն սրբոյն գրիգորի ·
օրհնեցէք ընդ լուսոյն անսկզբն բարձր
ամբարձէք ընդ նմա յաւիտեան ։
Այսօր նորածնեալք աւազանաւն · լու
սաւորեալք իմաստութեամբ՝ ի ձեռն սուրբ
լուսաւորչին · գովեցէք ընդ լուսոյն
ի հօրէ · բարձր ամբարձէք ընդ նմա ։
Այսօր երկնաւոր պատարագին · կա
տարօղք քահանայութեան ի ձեռն սուրբ
քահանայապետին · բարեբանե
ցէք զանշխօղըն հօրհայց · բարձր ։
ո Որ կոչեցեր ընդ հետեւեալսն ի հարսա
Մտթ 22. 3 նիս քո միածնին՝ ըմպել զբաժակն իմաս
տութեան ի ձեռն սրբոյն գրիգորի ·
բարեխօսութեամբ սորա ողորմեա մեզ
տէր ։ Որ զերագոյն քան զբնութի
չարչարանօք քո ընտրեցելոյն · դարձուցեր
ըզ մոլորեալսն ի գիտութիւն ճշմար
տու

տութեան. բարեխօս։ Որ ի վերնայն սա-
դընդային ջաղխեր նովաւ զգլուխս վիշա-
պին. Եւ զբեւ ներքնումն իջմամբ նորին
բարձրացուցեր զմեզ ի յերկինս. բա-
րեխօսն։

Այսօր զիմանալի լուսոյն ծագօղն ե- ա
խաւարի նստելոցս. զԳրիգորիոս սուրբ
հայրապետն. եկայք վերապատուեսցուք։

Այսօր զանապական հոգւոյն պարգևան
բաշխօղ որդւոյ Թորգոմայ. յորդէս
լուսով նովաւ ծնեալքս. եկայք։

Այսօր զծայրին բանին պատմօղն ե-
հայաստան աշխարհի. աշակերտեալքս
նորա մանկունք. եկայք վե։

Այսօր երգէ եկեղեցի որդւովք իւ-
րովք ընդ հրեշտակս. յիշատակի լու-
սաւորչին փառք ի բարձունս Աստուա-
ծոյ։

Այսօր տօնէ եկեղեցի ուրախու-
թեամբ ընդ յիշատակի սրբոյն գրի- դ ձկ
գորի. որով լուսաւորեալ պայծառա-
ցաւ վայելչապէս. և հանդերձեալ յա-
կեհուսս զարդարեալ է պսակեալ.
օրհնեսցէք մանկունք զքրիստոս Թա-
գաւորն։

Այ-

Այսօր ցնծամն նորածնեալ որդիք
լուսոյ յիշատակաւ սուրբ լուսաւորչին
զօրով հրաւիրեցան ի հարսանիսն անա-
պականն. Մտանել ընդ փեսային երկ-
նաւորի ի յառագաստին լուսեղէն. օրհ-
նեցէք: Այսօր քահանայք հոգեւոր պա-
տարագին ըսպասաւորք վերապատուեն
ըզքահանայապետն սուրբ. զօրով երկ-
նայնոց քահանայութեանցն հայր-
դեանք. յոր վերափոխեալ այսօր մտա-
նէ ի սրբութիւն սրբոց միշտ բարեխօ-
սել առ Աստուած վասն մեր. օրհն:

Դաւի՛դ Սամուէլ Նաթան.
մարգարէք հնոյ խորհրդեան:

ԼԸ

ըճ

Կանոն Մեջերորդի Կիրակէին:

Որ ընդ խորհուրդ քո գաղտնատեանդ
յառաջագոյն գուշակեցեր. մեր
դարձելոցն ի սորայեղի զորս ընտրե
ցեր յետ մեռելոյն. որք խոստացան հոգեւոր
սրբով բազմապատիկ օրհնաբանք. տէր
մեզ փրկեա ողորմութիւն և ընդմեղաց ըն
թողութիւն: Ա մերձենալ ամաց վերջին
զոր տեառնօրինական ծանուցին. ընդ հառա
նէ մեր փրկողից առ ի փախստին ժամա
նակին. երանեցաւ ի մէջ մարդկան զգե
ցեալ ընդ կերպ ծառայական. տէր.
Ա վերջերորդ աւուր պաղատամ առեղծեր ի
տեղ քո տերական. որ ոչ պահեալ ըն
պատուերանն մերկացաւ ընդ պատմու
ճանն. ինչ նոր ադամդ ի վերյ դարուն այդ
արարեր կորուսելոյն. տէր մեզ փր
կեա: Ցամաքը լուսոյ անըստուերին և ա
ռաջասար անձառ բանին. որ ընդնախնույ
Ծն. 3. 16 մորն եւայի բարձեր զանէծսն տրտմա
լի. հայցեա յորդւոյ քո միածնի հօր հաւ
տութեամբն միջնորդի. բաշխեալ ի մէջ
ընդ խաւարութիւն և տալ զորդւոյ զխաղա
ղութիւն:

Աս

Ըստ աւետեաց մարգարէին որ առ փըր-
կեալքս արեամբ զաւանդ. ցնծամք Սաղ. 95. 12
և մեք ծառք անտառի ը զալրուստ տնօրէնդ
կրկնակի. շնորհեա մեզ որ ընդ արդա-
րոցն ընդ առ ի քէն տընկեալ ծառոցն.
այժմ յաւուրս ըզուարճանալ և յերկ
րորդին ընդ քեզ ցնծալ։

Այսմ նման տայ աւետիս զաքարիաս
նոր սիոնի. եթէ ուրախ լեր ահա դայ առ Զաք. 9. 9
քեզ խոնարհ և հեզ արքայ. նստեալ
ի յէշ և յաւանակ կրկին ազանց զուգ-
օրինակ. նշանակեալդ յաթոռ քերոբէից
նստող զըթութեամբ ի մեր հոգիս։

Օրհնեմ փառաց քոյ երևումն որ լինե-
լոց է յերկրորդումն. Եւ տես դաւիթ
յառաջագոյն ծանոյց կանխաւ ազդմամբ
հոգւոյն. թէ յայտնապէս ած դայցէ հուր Սաղ. 49. 3
առաջի իւր բորբոքէ. յայնժամ յիսուս
ի մեզ խնայեա գըթած քս և ողորմեա։

Աստուածածին անհամարանայեալ յերկ
րէ յերկինս համբարձեալ. յոր-
ժամ բազմիս լուսոյ նըմանն քո մի-
ածնինդ յաջակողմեան. յայնժամ մեզ
թեա ընդ մեր ըղնոյն փրկել ըզ
մեզ յահեղ բոցոյն. համբարձեալ
ընդ

ընդ արդարոցն երգել քեզ փառս ընդ
երկնայնոցն։

գկ Որ յանձառելի ծոց հօր ծածկեալ
հ անքննելին ծնունդ և բան. և ի հրեշ
տակաց երկրպագեալ փառաբանեիր.
ընդ քեզ բարեբանեմք ած հայրենի մե
րոց։ Որ խոնարհութեամբ իջեալ յաշ
խարհ շիջուցեր ըզբոց մեղաց. որպէս
երբեմն ի բաբելոնի մէջ հնոցին. ընդ
քեզ բարեբանեմք։ Որ ըստ նախաձայնն
մարգարէիցն եկիր ի լրումն խորհր
դոյ. զոր անօրինաբար կատարեցեր վա
սըն մերոյ փրկութեան. ընդ քեզ բա։

գ Զոր օրհնեցէք բարձր արարէք ընդ
յաւիտեանս։ Որ յայտնեաց հոգին տես
լեամբ դանիէլի մարգարէին. ըզ
‖ Դան միւսանգամ ‖ գալըստեանն քո զխոր
7. 9
‖ Դան հուրդ. բա։ ‖ Որ ըզ չորրորդ գազանն
7. 18 ահեղ զանպարտամբեալըն յաղթու
ծոյ. ծանոյց բարձեալ զօրութիւն ած
‖ Դան որդւոյն. բարձ։ ‖ Որ ըզ հին աւուրցն
7. 13 ած կառս նըստեալ յաթոռ քերոբէական
կան. և զորդին ընդ ամպս երկնից
եկեալ. բարձր։

ա Աստուածածին պայծառ քան զեր
կինս

կենս որ ի մէջ ծագեցեր ընդ լոյսն մեծ
և գերազանց. որով խաւարն անգիտու
թեան հալածեցաւ. սրբէական ձայնիւ
զքեզ բարեբանեմք և հոգևորք երգով
մեծացուցանեմք: Ամպ թեթև և լու Եսայ 19. 1:
սաւոր. որ զանձրևն կենաց ի քեզ
հեղեալ ի յերկնային ծովէն զոր հոսե
ցեր ի յերկիր ծարաւուտ. սրբեա:
Պարտեզ փակեալ ածատունկ եդեմ. Երգ 4. 12
որ և ծառն կենաց ի մէջ դրախտի քո
ի հողոյն տնկեալ անմահականն պտո
ղովն ելից ըզ տխեղերս. սրբե:

Որ զօրութեամբ մբ զդե ցայր մար
մնին. և նորոգեցեր ըզ հնացեալս. նո
րոգեա և զմեզ հոգւով քրիստոս և ո
ղորմեա: Որ ի խաչին մե
ռար մարմնով. և զմեռեալս դարձու
ցեր ի կեանս. կեցո և զմեզ հոգւով
քրիստոս. և: Որ յարեար ընդ ի մե
ռելոց. և յարուցեր ըզ բնութիւնս մեր
յաւուրն. յարո և զմեզ հոգւով քրիս
տոս և ողորմ: Որ ըզ սիրելին քո
զղազարոս. կոչեցեր ի գերեզմանէն.
կոչեա և զմեզ հոգւով ի կեանս. և
ողորմեա:

ա Սորա՛ հրաշ տեսլեամբ յայտնեցեր քրի
ստոս· ամհեղակերպ փայլմամբ· զարհուրե
ցան զօրութիւնք· և մեռեալք ընդ
կենդանեօք յարութեան ի հաւատս
համօրէն յայտնութեանն:
Մտ 25·31 Յորժամ փառօք հայրենի գաս ծագիս
ի յերկնից· և յարուցանես զմարմինս
մեռելոց· յայնժամ դասեա՛ ընդ աջմէ
քումմէ· և կոչեա՛ զմեզ ի փառս քո:
Ղկ 3·17 Յորժամ հեծանօղ դատաւորութեան
քո տէր· սրբես զկալ աշխարհի:
յշտեմարանս արքայութեան քո· ժո
ղովեա զմեզ ընդ անդրանիկս: Յորժամ
եկեղեցի հարսանացեալ միանայ ընդ փե
սային· ընդ խմբս սրբոց կուսանաց
նայն արժանաւոր առագաստին ընդ մեզ
ընդ նոսին երգել զփառս ի բարձունս:

Յթ
ղկ
հ
Ս ոսեաց հարցն մերոց
ողորմեա: Որք մանկունքն
ի հնոցին երգէին· հարցն
անընդհատ զքեզ սարսեցին անձին իւրեանց
մեր: Որ ջանէր ամպ ցօղայնին և հովանի
լինէր նոցա սուրբ հոգին քաղցրացուցանէր
սէր

սէր ը եւ ընդ ձեզ եմ յաւիտեան։
Ազգք օրհնեցէք եւ բարձր արարէք Գ
զՆա յաւիտեանս։ Օ էակից բանին հօր.
որ երեւեցաւ ի մէջ հնոցին՝ օրհնեցէք
ամենայն ազինք. եւ բարձր արարէք։
Ընդ զօրըս հրեշտակաց. միաբանական
օրհնութեամբ՝ բարեբանեցէք զՏէր մերոյ քե
րօբէիցն. եւ բարձր։ Ընդ երիս ման
կունսն. զհամաբնակիցն հօր անդադար
բարեբանեցէք քահանայք ժողովրդեք.
ամենեքեան. բարձր արարէք։

Քրիստոս մասանց ծ յոյս ապաշխա Ո
րողաց. շնորհեա զթողութիւն բազում
յանցանաց իմոց։ Առ քեզ բազմա
գութ ամենակալ կարդամք մեծամեծ
ըզ մեզ յողորմութենէ քումմէ։
Որպէս զաւազակն աջակողմեան աղաղակեմ առ քեզ.
յիշեա եւ զիս Տէր ի քում արքայու
թեան։

Յիշեա զմեզ Տէր յորժամ գաս թագա Ա
ւորութեամբ քո։ Շնորհեա մեզ
Տէր զթողութիւն բազում յանցանաց
մերոց։ Ուր մեզ Տէր փառըս տալ Տ
մեծի արքայութեանդ քո։ Աղջ
Օրհնեալ Տէր Աստուած հարցըն մերոց։ մի
Եւ մ

Մեծագոյն թագաւոր յաւիտենից. օրհ-
Որ ի հնոցին զերիս մանկունսն անայրե-
գ ցուցեր. օրհնեալ տէր Աստուած: Ազգք
օրհնեցէք Զարարիչն Աստուած. և
բարձր արարէք ընդ նմա յաւիտեան:
Զթագաւորն քրիստոս. և բարձր:
Զնորոգօղ տէր զհոգին. և բարձր ար:
ռ Զմեղս իմ խոստովանեմ լինիմ առ քեզ-
քոյս. որ միայն ես բազմագութ թողու-
թեք՝ ողորմեա ինձ աստուած:
Դու տէր որ ճշմարտութեանց ես սի-
րող. և քրիստոս ընդ ծածուկս գաղտ-
նեաց սրտի իմոյ. ողորմեա ինձ:
Սաղ 50. 14 Տուր ինձ ցնծութիւն փրկութեան. և
հոգւով տէրութեամբ քո հաստատեա զիս և:
ա Զքեզ օրհնեմք տէր՝ քեզ փառս մա-
տուցանեմք: Զքեզ տէր ամենակալ
անձինք մեր օրհնեսցեն: Օրհնեալ
ես տէր՝. օրհնեմք զքեզ գովեմք և փա-
ռաւորեմք:

հ Հարցն մերոց օրհնեալ ես տէր. ուղիղ
են ճանապարհք քո: Արդար ես
դու տէր՝ ուղիղ են ճանապարհք քո. աստուած
երկնային միածին Որդի նախքան յարարածս քո:
Որ յաւիտենից ես առաւել բարձրա-
ցեալ.

ցեալ. ամղամղակեմք անձն երկնայնաւորս
խորանայեալ յարարածս քո։

Ըզտէր օրհնեսցեք և բարձր գ
ացուցէք ըզնա յաւիտեան։ Տիւք և գի
շերք ըզտէր օրհնեսցեք և առաւ
ել բարձ։ Խորայէ ծմ լսմ զ տէր
օրհնել թթմ սցէ մմ Օսանայ
ամ ծ. տէր և արարիչ ամենայնի. ամե
նայն գործք օրհնեսցեք. և բարձրացու
ցէք ըզնա յաւիտեան։

Ըլէք յանկայնայ զխս ակնկածեն. և մեղք դ
իմ բաղում զխս յանդիմանեն։
Ըոդ զինչ արարի ցմե զուցեալ անձամբս.
որ չեմ արարելոց յանհամբեն հրոյն։
Աեղայ քեզ քրիստոս որդի աստուծոյ.
չնորհեա զթողութիւն բաղում յանցա
նաց իմոց։

Օրհնեմք ըզքեզ անըսկիզբն հայր. ե
որ յամժամ օրհնիս ի դասուց քերով
բէից։ Գովեմք ըզքեզ միածին որդի.
որ անդադար փառաբանիս ի դասուց
սերովբէից։ Ընդաղար բերանով ան
հանդիսա բարբառով. բարեբանեմք
սուրբ զհոգիդ որ փառակիցդ ես հօր
և որդւոյ։

Օրհ

հ Օրհնեալ ես տէր աստուած օրհնեալ:
Օրհնեալ ես տէր աստուած որ ցուցեր երկն
մանկանցն. օրհնեալ ես տէր աստուած օրհնեալ:
Զ թանձրացեալ հուրբն շիջոյց զբոց
բոցեւ բոցոյն. ծանուցեալ բնութեա
րին աւետեաց եւ ես բարեբանեմ զ
գ քեզ տէր: Զտէր օրհնեցէք եւ բարձր
ացուցէք զնա յաւիտեանս: Պիշերք զ
տէր օրհնեցէք եւ առաւել բարձրացուցէք:
Նոր զտէր օրհնեսցէ Տէր որ ի բարձ
րէն առաքեցեր զմիածին որդի. եւ
զհրաշս հրեշտակին շիջուցեր յերկից ման
կանցն. ընդ նոսին օրհնեմք զքեզ
գովեմք եւ փառաւորեմք:
ո Տէր որ ի մէջ հրոյն. ամբերանցուցեր
Իսւէ 17. 6 զզօրութիւն ի վերայ մեզ: Տէր ի սրբութեան կեանս.
հանի ինձ առատապէս ապաշխարութե:
Զի կեցից եւ ապաշխարութեամբ արբեցայց.
ի հանդերձեալ քոյ դատաստանի:
ա Ի մեծութիւն երրորդութիւն անբաժա
նելի. որ ի հրեշտակաց անդադար օրհ
նաբանիս: Անմարմնոց զինուորութիւ.
փառաբանեն զքեզ ի շահն հայր աստուած:
Զորս կերպեան կենդանիքն վայե
լուչ աղաղակեն առ քեզ իշխանն կից
որ

րդին և բանդ. ամէն։ Իշխանութիւնք
աթոռոց զովեն ընդ քեզ. ամենասուրբ
հոգի և բոլորից աստուած։

Օրհնեալ ես տէր ած հարցն մերոց. Հ
և օրհնեալ է անուն քո՝ փառաւոյ քոց. աս
տուած հարցն մերոց։ Վանզի նու
ազեցաք մեք քան զամ հեթանոսս. վս
անուան սրբոյ քո կեցո ըզմեզ տէր։
Օրհնեալ ես տէր որ նըստիս ի քրովբէս
և հայիս յանդունդս թագաւոր յաւիտե
նից։ Ըզտէր օրհնեցէք. և բարձր Գ
ացուցէք ըզնա յաւիտեան։ Որ յոչն
չէ արար զամ արարածս. և զարդա
րեաց բանիւ օրհնեցէք. և բարձր։
Որ անդադար օրհնեն զամ արարածք.
քահանայք առաւել զովեսցէք. և բ։
Սղուցեալ անձամբ կարդամ առ քեզ Ո
հայր երկնաւոր. օգնեա ինձ ի նեղու
թեան. որ մեղօք եմ մաշեալ օգնեա ինձ.
Վիրաւորեցայ ես յանօրէնութ թըշնա
մւոյն բըժիշկ հիւանդաց բըժըշկեա
զիս զհիւանդութիւնս. որ մեղօք եմ։
Մոլորեցայ ես որպէս ոչխար կորուսեալ. Սաղ.
խնդրող գերելոյ. խնդրեա զիս ըզ 118.
մոլորեալս. որ մեղօք։ 172։

Օրհ

տ Օրհնեմք զքեզ անեղդ անըսկզբն
հայր անհասանելի և փառաւորեալ յան
մարմնոյ զինուորութեանց : Գովեմք ըզ
քեզ որդի հօր արարչակից բանդ. նորո
գող և կեանք ազգի մարդկան. Թագաւ
որ յաւիտենից : Զքեզ բարեբանեն
ամ աղինք. մշտընջենաւոր ուղխ անըս
պառ աղբեւր սուրբ հոգիդ ճշմարտու
թեան :

հ Աստուած հայրըն մերոց բարեբա
պղջ նեալ ես յաւիտեան : Որ արդար
մի ես յամենայնի. տէր կեցո զմեզ :
Աւէմ փառաւորեալ տէր կե
կ ցո զմեզ : Ըզտէր օրհնեցէք
և բարձր արարէք ըզնա յաւիտեան :
Տիւք և գիշերք ըզտէր օրհնեցէք և
առաւել բարձր արարէք ըզնա :
Իսրայէլ ըզտէր օրհնեսցէ : ս
ցէ Աստուած. տէր և արա
րիչ ամենայնի. ամ գործք օրհնեցէք.
և բարձրացուցէք ըզնա յաւէ :

ո Մեղայ քեզ տէր քաւեա զիս. և ողոր
մեա ինձ տէր : Ոչխար եմ բանաւոր
հօտի քո և առ քեզ ապաւինիմ հովիւ
բարի խնդրեա զիս ընդ մոլորեալս :
և ողոր

և ողորմեա։ Ի ծածուկ մեղաց ալէկոծեալ եմ և առ քեզ աղաղակեմ նաւապետ բարի. փրկեա զիս ի վտանգէս. և ո՟։

Օրհնեմք զքեզ մայրդ անճառ Տ՟ր. խնկեալ նոյեան յարարածոց քո։ Հօրդ երկնաւորի և մարդասիրի. օրհնութիւն և փառս մատուցանեմք։ Զի առ քեզ ապէն Տ՟ր են անձք մեր. ի քեզ յուսացաք պա- հեա և կեցո զմեզ։ տ

Անուն Տ՟ն օրհնեալ. յայսմհետէ մինչև յաւիտեան։ Եւ եղիցի անուն Տ՟ն օրհնեալ. յայս։ Փառաւորեալ անուն Տ՟ն օրհնեալ. յայս։ մկ

Մտցեն աղօթք իմ առա՟ր ի տաճար սուրբ քո. և առաքեա ի մէջ ա՟ր զօգնութիւն ի լեռնէ սրբոյ քումմէ։ Հովանասցի աջ քո Տ՟ր ի վերայ տեղ ծառայից քոց. և առաքեա ի մէջ ա՟ր։ Զերեկոյի աղօթս մեր ընկալ ա՟ր բարեխօսութեամբ ծնողի քո. և առաքեա։ հբ

Անուն

Անուն քո յաւիտեան։
սա Օրհնեալ Տէր Աստուած հարց-
Հ ցն մերոց։ Վասն Աբրա-
համու սիրելւոյ քո մի՛
մերժեր զմեզ. Տէր Աստուած հարցն մերոց։
Որ առաւել բարձրացեալդ ես յաւիտեա-
նից. գովեալ և փառաւորեալ. Տէր Աստուած։
գ Գործք տեառն զՏէր օրհնեցէք. և
բարձր արարէք զնա յաւիտեան.
Գիշերք զՏէր օրհնեցէք. Օ՛ արարիչն
արարածոց ամենայն ազգինք. օրհնեցէք
և գովեցէք անդադար ձայնիւ. և բա։
Խորայքն զՏէր օրհնեսցեն. Օ Թագաւորն
‖ 1 Տիմ. 6. 15 Թագաւորաց և ‖ Տէրն տերանց. քահա-
նայք և ժողովուրդք սուրբ եկեղեցւոյ.
օրհնեցէք և գովեցէք հոգևոր եր-
գով. և բարձր արարէք։
ո Օ՛ ահաւորեան դողայցեմ ս[ի]ւն ամենա-
մեղանչն իմ. յահէ քոց դատաստա-
նաց յանհնարելի ամենազօրութեան։ Քանզի
կամաւ մերձեցայ ես մեղօք մեծա-
մեծս. արդ կամ և տեսոյ ինձ անօրէն-
ի սպասաւորաց։ Բարդ աներեւոյթ
չեմ փրկել և բարերար. խնայեա
յիս ի մեղուցեալս. և օգնեա ինձ
բարեխօսիւ։ Մե

Ամենակալ քաւեա զմեղս իմ. զի
աստուած ես անպակասողորմ: Եւ զհո
գի սուրբ մի՛ հաներ յինէն. զի մեծ ես: Սաղ. 50. 13
Եւ փրկեա զիս յահագին հրոյն.
զի աստուած ես անպակաս:

Յառաւօտու զաղօթս. եւ զաղաչանաւոր
պաղատանս. մատուցանեմք քեզ մարդա
սէր: Որ անդ ի բարձանց եկիր. եւ լու
սաւորեցեր. զարարածս քո փրկեցեր:
Եւ հաստատեա անշարժ զեկեղեցի
քո. փառօք զաղաչանս քոյ տէր:

Անկեալ երկրպագեմքս ի ժամ առաւօտուս.
օրհնեմք զքեզ տէր ընդ զուար
թունս երկնից: Արա զմեզ արժանիս
մեծի ողորմութեան քում. զի օրհնես
ցուք ընդ քեզ տէր ընդ: Տէր աստուած
փրկիչ մեր փրկեսցես զմեզ յոր
ժամ գաս ի նորոգել զերկիր:

Յոյս իմ ի մանկութենէ իմմէ. մի
թողուր զիս տէր աստուած իմ:
Յոյս իմ ի ժամանակի ծերութեան
իմոյ. մի թողուր: Յոյս իմ ի միւս
անգամ գալստեանն քո. մի անտես
առներ զիս տէր աստուած իմ:

Կանոն

Ո՛ զսիրելին Ղազարոս կոչեաց.
յարոյց գերեզմանէն և կեանըս շնորհեաց:

Կանոն Յարութեան Գ ձայնաւոր ։

ԱՅՍՕՐ ԳՈԼՈՎ Ի ԲԵ
թանիոյն · քո ամենազօր հրա
մանաւըդ · ձայնեցեր զՂա
զարու և դողացան մահ · դժոխք պար
տեցան ամպարտաւանութիւն լուծան · կենդա
նարար քո՝ կեցո ըզմեզ ։ Այսօր գոլով
ի Բեթանիոյն զքո զաշխարհակեցոյց ըզ
յարութիւնըդ · յառաջագոյն ծանուցեր
անմահականաւոր կոչմամբ զչորեքօրեայն
ի թաղմանէ · կենդա ։ Այսօր գոլով ի
Բեթանիոյն · երբայեցւոյ մանկունքն ըս
քանչացեալ ասէին · զՄարիամ և զեղ
բայրն ի թաղմանէ յարուցեալ օրհնէին
մարթամաւ · կենդանարար ։

Կենդանութեան՝ բաշխօղ քրիստոս ի Բե
թանիոյն եկաւորեալ այսօր · բարեկամին

զանզարոս պարգևէ զկենդանութիւն։
Տնօրինաբար արտասուելով ընդ մար
թային և ընդ մարխամու. ողբանկցէր և
որպէս մարդ հարցանէր ուր եդիք ըզ
զանզարոս։ Եւ ուր զմեծ բարբառով յա
րուցանէ ի մեռելոց ըզչորեքօրեայն. և
զուարթութեան ձայնիւն մեռեալն եկն ար
տաքս անապական։

բձ Յահեային ձայնէ գոչմանըն սարսեցին
դողալով կարապետօք դժոխոցն. և մե
ռեալն եկն արտաքս անապական։
Կայեալ ի դուրս այրին և ձայնէր անդ
Յօհ. 11. 43 ահարօղ բարբառովն ի գերեզմանն. զան
զարէ եկ արտաքս անապական։
Եկեալ ի գերեզմանէն երիզապատ նդ պա
տանօքըն մեռեալն. Հրամայեաց լու
ծանել ի կապանացն յաւիտենից։

հ Ածային գոչմամբ ձայնի արկեալ անդ զան
զարոս կոչեցեր ի թաղմանէ. Տէր ծ հայրց
ըն մերոց։ Որ զարտասուս մարխամու և
մարթային ոչ անտես արարեր բարերար
Տէր ծ։ Ոչորեքօրեայ զմեռեալն իշխա
նութբ անապական կոչեցեր ի թաղմա
նէ. Տէր ծ։ Գործք տն ըզտր օրհ
գ նեցէք երգեցէք և բարձր արարէք ըզ
նա

նամ յաւիտեան։ Պիշէրք ըզՏէր օրհնե
ցէք Աբր հօրնէ փառաւորելոց ի բեթանի
այ եկեալ այսօր յարութիւն անունելով ղա
զարու․ օրհնեցէք եւ գովեցէք բարձրա
ցուցէք ըզնա յաւիտեանս։ Իսրայէլ ըզ
Տէր օրհնեսցէ։ Եւ լուծեալ ըզզօրու
թիւնս դժոխոց․ Տէր ամենայն կոչեաց ըզմե
ռեալ չորեքօրեայն ի թաղմանէ․ օրհ։
Որ ի չորեքկերպեան կենդանեաց փա Դ․Ձ
ռաւորեալդ ի բարձունս․ այսօր մարդա Ո
սիրաբար փութացեալ ի բաթանիայ եր
թալ յանձնառութեամբ․ աղբեւր կենաց մեր
եւ յոյս ողորմութեան մեզ։ Որ յարտասուս
մարթայ մարիամայ գթացեալ արտասուեցեր եւ
ասացեր ցնոսա․ Ուր եդիք զնա յա Յոհ 11․ 34
րուցից ըզսիրելին իմ ղազար․ աղբ։
Յան ամենագործ ձայնիւդ քո
քո՝ ի թաղմանէ կոչեցեր զղազար ըս․
ցուցեր Տէր կենդանեաց եւ մեռելոց Տէր․
աղբեւր կենաց մեր եւ։
Աղբեւր անմահութեան բղխեալ ի բե Ա
թանիայ․ կենդանագործեաց ըզղազարոս ի
թաղմանէ։ Արտասուեալ մարթամայն ար
տասուալից հառաչմամբ․ գտին կենդա
նացեալ զմեռեալն։
Ամծ

Յամենակալ ձայնէդ զարհուրեալք սարսեցին
դողալով դժոխք. և երկրպագելով մե-
ռեալքս ըղձացեալ զանմահութիւն.

մկ Յիսուս Քրիստոս միածին անմահութեանց պար-
ստ գևատուն երևեցաւ ի մեզ յաւուր զ. խաչա-
դկ նեալդ զզօրութիւն մահու։ Բարձրեալ մեր
աստուածային մարմնով և մարթայի ան-
կեալ առ ոտսն ասէ Տէր. խնդրեմ
զնորոգումն եղբօրն։ Բանիւ բանն
ամենակենդանագործեաց զղազարոս ի թաղ-
մանէ. և եկեալ արտաքս անապա-
կան։

դձ Որ ի յերկնից իջեր բանդ Հօր ծ. մարդ ե-
ձէ ղեալ ի սրբոյ կուսէն. յարութիւն եկեր
որ առնել բարեկամին քում Ղազարու. փառք
թգ գալստեանդ քում Քրիստոս թագաւ-
որ անմահ։ Յորժամ դու զձայն հրեշ-
‖ Յով տակաց մարդասիրաբար արտասուեցեր.
11. 35 ողբակցելով ընդ մարթայի և ընդ մա-
րիամու. փառք գալստեանդ քում։
Աղբեր կենաց և անմահութեան. ամենայն
ձայնիւ դղրդեցուցեր զմահ. և նորոգե-
ցեր զքառօրեայ զմեռեալն. փառք։

Աշխ

Մ՝անկունք եբրայեցւոցըն հանդերձ ծե-
րովք․ զանմահ ՙոբ Թագաւորն օրհնէին
ոստովք։

փոխ Կանոն Գալստեան Տեառն Յերուսաղէմ։

աձ

Որ վերին օրհնիս յաթոռս քերովբէից. և վերայ նստիլ յաւանակի հաճեցար. բարեբանեալ որ եկիրդ ի կեցուցանել։ Ուստի և մեք զյաղթական օրհնութեանցն ընծայս մատուցանեմք քեզ թագաւոր փառաց ընդ տղայսն օրհնաբանելով. բարեբանեալ։ Ովսաննայ ի բարձունս աւրհնութիւն բարեբանեալ եկեալ անուամբ Տեառն աւրհնութիւն. և օրհնութիւն որ գալոց ես անուամբ Տեառն աւրհնութեան։

Այսօր զանըսկիզբն բանն որ յաթոռ փառաց ընդ Հօր յերկիր երևեալ տեսաք. քերովբէական ձայնիւն օրհնեսցուք օրհնեալ եկեալ անուամբ Տեառն։

Մատ.
21. 10 Այսօր յաւանակ քերովբէ և տղայքն եբրայեցւոց բարեբանեն. օրհնութիւն որդւոյ Դաւթի. օրհ։ Այսօր զուարճացան տիեզերք գալստեամբ Տեառն որդւոյն յերուսաղէմ. և գոչէին հրճուանմամբ երգով. օրհ։

Դկ
ձ
Որ ի քերովբէական աթոռ ընդ Հօր նըստէիր բանդ Տէր. այսօր խոնարհութեամբ նըստար մարմնով նոր յաւանակի ընդ քեզ

բա

բարեբանեմք տարեալ հայրն մերոյ։ Որ ի սրովբէից ըն սրբասաց ձայնիւ անդադար օրհնաբանիս. այսօր ի դասուց երկրայեցւոց որդի դաւթի փառաբանեցար. ընդ քեզ բարեբանեմք։

Որ ի հրակերպից երգաբանեալ հրեշտակմբ ի բարձունս օրհնաբանիս. այսօր ի ծերոց և ի տղայոց գովեցար ովսաննա երգով. ընդ քեզ բարեբանեմք տա։

Մզոր օրհնեցէք բարձր արարէք ընդ նմա յաւիտեան։ Այսօր ընդ գալստեան փրկչին մերոյ ցնծութեամբ ասէ նոր Երուսաղէմ. ժողովուրդք որք ի հեթանոսաց. բարձր։ Այսօր ընդ մանկանցն եբրայեցւոց. զհիմն աւուրցն եկեալ նոր արքայ ի սիօն. մանկունք սուրբ եկեղեցւոյ. բարձր։ — գ

Այսօր ընդ ծերոցն օրհնաբանից. ուրախութեամբ բարեբանեցէք զանմահ թագաւորն երկնաւոր. քահանայք հոգւոր երգով բարձր արարէք ընդ նմա յաւիտեան։

Ուրախ լեր յոյժ դուստր սիօնի այս ծառայիր երուսաղէմ զարդարեա ընդ դրունս քո քաղաքդ սատուծոյ։ — աձ մ

Բան

Բանդ Քս որ էիր ի յաթոռ փառաց·
Մտ. 21. 7 այսօր մտանես ի քաղաքն նստեալ ի վերայ
յաւանակի նորոյ։ Օրհնեն և տղայք ոս
տովք ձիթենեօք միաբանութբ եր
գէին· օրհնութի որդւոյ դաւթի օրհ
նեալ եկեալդ անուամբ տն։

բկ / ա Ուրախ լեր եկեղեցի սբ· ի գալստեան
սբ միածնին· ուրախ լեր և ցնծա
հանդերձ ամենայն սրբովք·

Խնդա յոյժ դուստր սիոնի.
Զաք. 9. 9 ահա թագաւոր քո գայ նստեալ ի յաւա
նակի նորոյ· արդար և փրկիչ փրկէ
և կեցուցանէ։ Ուրախաձայնիր և բեր
կրեաց ժողովուրդ իմ· մանկունս ծաղկեալս
ծաղկեալս հաւատով և ասա· օրհնեալ
որ եկիր որդի թագաւոր տիեզերաց։

տ Զքեզ սուրբ թագաւորդ որ էիր ի
յաթոռ փառաց· տեսաք ի յերկրի
նստեալ ի նոր յաւանակի։

Յհ. 12. 13 Ընդ առաջ ելեալ արքային դասք եբ
րայեցւոց· ծերքն ոստովք ձիթենեօք
և տղայքն արմաւենեօք։

Միաբանակամ ձայնիւ գոչէին երգ
նոր· բարեբանելով զանճառ թա
գաւորն·

Ընդ

Մանրուկք զգերն բանին հօր որ ի վերայ դկ
քերովբէիցն հանգչի. այսօր ի վերայ ձէ
յաւանակի նորոյ նստեալ. օրհնեալ որ տր
քայ եկեալ անյաղթելի թագաւորն:
Յառաջ քան զյաւիտեանս որդին որ ի
վերայ քառակերպիցն բազմի. այսօր ի
ծերոց և ի տղայոց փառաւորեցաւ. օրհ:
Եկայք նոր ժողովուրդք ընդ անմահ
մանկացն դասս բազմութեան. ընդ որս հընչէ
մեզ երգով քաղցր ձայնիւ փառա
ւորեսցուք. օրհնեալ:

Այսօր ընդ հրակերպեան դասուցն օրհ բկ
նաբանեն ի ծերքն մատվք. հր
և տղայքն արմաւենեօք. ովսաննայ
օրհնեալ եկեալդ ի յանուն տն:
Որ սերովբէքն ծածկեալ ընդունիլ
ոչ բաւեն ի վերայ յաւանա
կի նորոյ նստեալ բարեբանեցաւ ի
տղայոց. ովսաննայ: Այսօր ընդ ծերոց և
ընդ տղայոց օրհնաբանութեցն վեր
երգեմք. նորոյ արքային ե
կեալ յերուսաղէմ. ովսաննայ:
Օրհնեալ եկեալ անուամբ տեառն. օրհ ԱՐ
նեալ որ գալոցդ ես: II. 10

դ-ձ

Կանոն Մեծի ողոգոմանն նուանոյ Ծաղ
կազարդի:

ԹԱգաւոր գոլով քո յաշխարհս
մտեր ի քաղաքն երուսաղէմ ծմ.
նստեալ ի վերայ հօղեղէն նոր
յաւանակի ''Լ⁻. կոչէր զհեթանոսս
յերկրպագութիւն: Ծերքն ոստովք
ձիթենեօք եւ տղայքն ոստովք արմաւ
ենեօ ծք. եւ երամ երամ դասուքն
աղաղակէի ''Լ⁻ն. Ովսաննա օրհնեալ
եկեալ ի յանուն տեառն:
Ցընծայաւ սուրբ սիոն բերկրեցան
սուրբ եկեղեցի ծք. եւ խնդութեամբ
քաղմաւ ելին ընդ առա ''Լ⁻չ. օրհնէին
զգալուստ քո փրկիչ յաշխարհ:
Յորժամ եկն Յս յերուսաղէմ ի քա
ղաք ծքն. ընդ առաջ ելին ծերքն ոստովք
ձիթենեօ ''Լ⁻ք. եւ զգն ծորդին փառաւո
րէին. Ի լեռնէ ձիթենեաց տարածա
նէին մանկունքն ընդ հանդերձս իւրեա
նց եւ ոստս ի ծառոց բերեալ մատու
ցանէի ''Լ⁻ն. ած որդւոյն սուրբ թա
գաւորին: Ոստովք եւ տերեւով ձի
թենեօք. երգայեցուց մանկունքն օրհ
նէ

նէին․ Ուրախ լեր Երուսաղէմ քա Եսայ 66. 10
ղաք սրբ․ եւ ցնծա սիօն մայր եկեղեցի։
Ը գալուստ քո քրիստոս այսօր յերու ո
սաղէմ նոր եկեղեցի սուրբ․ յաղ
թական երգով բարեբանեմք․ օրհ
նեալ եկեալ անուամբ տն։ Որ վասն
մերոյ փրկութեան յաւանակի նըս
տեր յանձնառուեր․ ընդ մանկտւոյն
բարեբանեմք․ օրհնեալ։ Թագաւոր
երկնաւոր․ զեկեղեցի քո անշարժ պա
հեա․ եւ զերկրպագօղս անուանդ
քում պահեա ի խաղաղութեան։
Ի յարութեան յաւուր գալստեան տ
փրկչին տարածանէին մանկունքն ըզ
հանդերձս․ եւ անդադար ձայնիւ օրհ
նէին օրհնեալ եկեալ անուամբ տն։
Ոստս ի ծառոյ բերեալ մատուցանէին
ած որդւոյն ճանապարհաւն․ եւ։
Ի ծերոց բղխեալ օրհնութի՝ եւ ի տղայ Սաղ 8. 3
ոց փառաբանութիւն․ եւ անդա։

Կանոն

Յօձէն պատրեալ նախնիքն և պտղոյն կե-
րան · զր ընմամբ յանմահ կենաց զուէրեն
ըղձեցան ։

Անեղն ի հօրէ ծնեալ որդի
յանէից գոյացոյց զեղեալս
զերկնայինս և զերկ
րաւորս էութե· ա
րարածք ամենայն
տուք փառս արարչին յաւիտենից :
Պատկեր աներևոյթ փառացն հօր ի
պատկեր բարերարութե խորոյ· արար
զմարդկային բնութիւնս· արար :
Լոյսն ի հօրէ լուսոյ ծագեալ լուսա
փայլ զմարդ արարեաց պատուան· Ի դրախտին
եդեալ անմահ սննդոյն երկրագործ.
արարածք ամենայն :
Եկայք որդիք մարդկան այսօր ողբա Ծնն 2, 15
ցուք ընդ հօրն ընդ վտարանդի՝ որ մերկացաւ Ծնն 3·7
մեղօք ի փառաց արարչին· և զգեցաւ
զթզենւոյն ծածկոյթ փոխանակ ան
մահ լուսոյն : Դիմեցէք զորդին սա
տածոյ այսօր ընծայութեամբ որդիք ա
դամայ· որ եկն ի խնդրել եղծեալ պատ
կերին· և գտեալ նորոգեաց ի փառս
առաջին պատմուճանին.
Նոր նորոգող բնութե մերոյ յիսուս·
որ

որ ի խորհուրդ հրճուանութեան մարդոյն.
Մար 11. 20 զանպտղաւորն այսօր. Չորացուցեր զթը
զենին. և ընդ նմին ի հնացեալ մեղաց նո
րոգեա ի կեանս անմահ:

Հ Որ արարիչդ ես յաւիտենից. և ստեղ
ծեր զարարածս ամենայն յոչընչէ. ընդ
քեզ օրհնեմք ընդ հարցն մերոց:
Որ թագաւորդ ես թագաւորաց. և
շնորհես բանաւոր կենդանեաց մարդ ի հո
ղոյ. ընդ: Որ ապաւէնդ ես մեղաւորաց.
և խնամես զյուսացեալսն ի քեզ քո առ
Գ չութեանդ. ընդ: Ի զօր օրհնեցէք եւ
բարձր արարէք ըզնա յաւիտեան:
Օրհնեցէք Օ թագաւորն և զմեծն
որ նորին միայնոյ վայելէ օրհնութիւն.
եւ: Օրհնեցէք Օ ի ծառայ յա
մեզ սքանչելի խորհուրդ սուրբ երրոր
դութեանն և զմի ածութեան քրիստոս.
եւ բարձր:

Ո Ու ամենեսեան գըթած քո թագաւոր
խաղաղութեան. ընդ քեզ անպաչեմք միայն
մարդասէր: Որում այսօր փափաքեալ
Մտթ 20. 21 ցանկայր հոգւով և մարմնով. մայր որ
դւովք իւրովք խնդրէր ընդ բարձրա
գոյն ընդ փառս յերկրին կենդանեաց:

Տէր

Տեսողդ ընդ կեանս անմահ առ քեզ աղա
ղակեալք և միաբան հայցեմք. շնորհեա և
մեզ տուր կալ ի յաջմէ քումմէ։

Զքեզ օրհնեմք որ բազմողդ ես բա ա
րձրութեանց և հայցեմք որպէս ի մօր
դասից. ընդ մօր քո ընտրելոյն զիմա
նալի աշխարհն։ Որ դու ես տէր յորմէ
հայցէր մայրն հաւատով հանդերձ որ
դւովք սրբեցելովք ընդ աջմէ քո ըղ
փառս և յահեկէ. ընդ որս և մեք աղա
չեմք զի դասեսցես ընդ սուրբս քո։
Այլ դու բարձրեալ փրկիչ որ վասն
մեր խոնարհեցար. արժանի արա ըզմեզ
ընկալեալ զբաժակ պատուիրանի կենաց քոց
տէր. որով կացցուք յաջմէ քումմէ ի
հանդերձեալ քում գալստեանն։

Ձէք զանուանն տէն։ Ալէլուիայ մկ
ալէլուիայ. ալէլուիա։
Այսօր ընդ զօրս երկնից համաձայնեալ
միաբանական ձայնիւ երգեմք ասե
լով. ալէլու։ Երկրաւորքս ընդ
երկնայինսն հոգեղէնքս ընդ հրե
ղինացն. միա։

Որ յանէից գոյացուցեր զքո զարարածս հբ
ի սկզբանէ. ի պատկեր աստուածութեանդ
քո

քո ստեղծեր զմարդ ի հողոյ. ժառանգ դնել նըմա զանապական ըզկեանսն: Իսկ պատրանօք բանսարկուին ի դրախտէն արտաքս անկեալ. ի յաւէժ կենդանութենէն մահաբուխ պտղով մեռեալ. մերկացեալ ըզ փառացն անստուեր լուսոյն: Այլ դու փրկիչ բարերար որ մարմնացար ի սուրբ կուսէն. եւ հեղմամբ արեանդ քո բարձեր զյանցանս նախաստեղծին. փրկելով ըզմեզ յանիծից նորա: Որ ըստ պարտեաց նախահօրըն յանձն առեր յօժարութեամբ. ընկալեր զբաժակ չարչարանաց ընդ քեզ որդեքըն զեբեդեայ. շնորհեա մեզ տէր ըզ բաժակ քո փրկութեան: Եւ ի միւս անգամ քո գալըստեանըն յորժամ գաս դատել զերկիր. ընդ նոսին դասաւորեա ըզմեզ ի փառս յաջակողմանն. որով հանցուք քեզ զօրհնութիւն յանըսպառ յաւիտենին:

Տասըն կուսանց հինգըն ցըն ծան.
Հընգելոյն մընայ սաստիկ տան ջան։

Կանոն Մեծի Երեքշաբաթին Օրհնութեան։

խէ

բկ

Իմաստուն կուսանքն պատրաստ
եալ իւղ լապտերաց ելին ընդ
առաջ երկնաւոր փեսային վա
ռեալ լապտերօք։ Իսկ յիմարաց կու
սիցն ունայնացեալ էր յիւղոյն. անպատ
րաստ գտան դարձեալ փեսային՝ շի
ջեալ լապտերօք։ Վասն որոյ և մեք պատրաս
տեսցուք իւղ հոգևոր. զի մի մնասցուք ի յա
ռագաստ. անմահ փեսային վառեալ։
Յորժամ յերկնից փառօք գաս Քրիստոս նստիս
յաթոռ դատաւորական. և բաժանես
զազգս ամենայն. յաջակողմանն քոում
դասեա զմեզ ընդ յօդեացն։
Մատթ. Յորժամ զտաղանդ պատուիրանին պա
25. 33 հանջեսցես ի ծառայիցն. ընդ կրկնա
Մատթ.
25. 20 շահ քանքարացն. արժանացո զմեզ
Քրիստոս ուրախութեան քո յերկինս։
Յորժամ կոչես զհրաւիրեալսն իսկզ
բանէ աշխարհի. ժառանգել զպատ
րաստեալն. շնորհեա մեզ ընդ նոսին
զարքայութիւն քո Քրիստոս.

ճզ

հ

Որ սքանչելիդ ես ի բարձունս տէր
և ահաւոր ի մէջ երկրի՝ անուն քո

սուրբ

սուրբ. օրհնեալ ես տէր հարցն մերոց։
Որ զհաւատացեալսն ի քեզ պահեալ և
ըզչարսըն պատժեալ. գործակցօք ջրովք Ծն 7. 23
սուզմամբ յանդունդս. օրհնեալ։
Որ հաստատեցեր ազգի մարդկան հրով 2 Պետ 3. 10
փորձել ի յերկրորդումն. պահեա անմ-
րատ ըզմեզ փրկեալս. օրհ։

Ազգք օրհնեցէք ե~ ւ բարձր արարէք գ
ըզնա յաւիտեան։ Օրհնեցէք Օ. Թա-
գաւորըն յաւիտենից Քս որ եկն և փըր-
կեաց զմեզ արարածս. Ե~ ւ բարձր։
Օրհնեցէք Որ արար գալստեամբն իւ-
րով զփրկութիւն որդւոց մարդկան. Ե։
Նորարարածք պատուեալք ի հրեշտա-
կաց զերծեալք ի խաւարէն առ լոյսն. Ե։

Թ. իւնս ի. Թագաւոր փառաց քեզ ո
ապաւինեցուք պատրաստեալք արթնութբ.
ընդ առաջել որ գաս ի դատել զերկիր։
Ընծայօք վառեալ լապտերօք հաւատոյ
ընդ դասս իմաստուն կուսանացըն. մտա-
նել ի յառագաստն երկնաւոր փեսային։
Փութասցուք կանխեալ յառաջ քան ըզ-
ձայն աստուածային բարբառոյն. զի
մի մնասցուք արտաքս ըստ շիջման հինգ
կուսանացն։

Որ

ա Որ նստեալ ի քրովբէս ամբարձեալ բանդ այս
Մատ 13.3 օր վարդն մեր խոնարհութբ նստար
ի լերին նմն ձիթենեաց · օրհնեմք զքեզ
անդադար երգով: Որ համագոյդ ես
խորհրդոյ հայրենի · աշակերտաց
քոց ծանուցեր զխորհուրդ քո գալըս
տեանդ · օրհնեմք: Որ յամենայնից ես
արարիչ և բաշխիչ կենդանութեան
այսօր զծածկեալ խորհուրդ երրոր
դութեանդ յայտնեցեր եկեղեցւոյ սր
բոյ քոյ · օրհնեմք զք:

գծ Հաւատով թագաւոր քրովբէական ձայ
մկ նիւ օրհնեալ · ի յերկինս ի յերկրի և
յամ ժամանակի: Հաւատով ես թագաւ
որ որ նորոգես զքո զարարածս · հաստա
տես ի հաւատս ի գիտութի՝ ճշմարտու
թէ: Լուսաւորեա զմեզ քոյին միւսանգամ
գալստեանդ · յորժամ ծա
գիս ի յերկնից և նորոգես զքո զարա
րածս:

բծ Շնորհեա մեզ տէր արթնութի զնդ ի
հբ մնասուն կուսանացն · և զհոգւոյ մերոյ
լապտերս պայծառացո: Արժանիս ի
քեզ տէր զարհուրեալք ի պատասխա
նւոյն · զահագինն ասելոյ եթէ ոչ գի
տեմ

տեառն ըղձեմք։ Յորժամ գաս փառօք հօր
դատել ըզաշխարհս ամ. շնորհեա և մեզ
տէր կալ ի յաջմէ քումմէ։ Իջոյց մեզ
զանուն ողորմութեան երկնաւոր փեսայ
ին. և մտցուք ի յառագաստ ընդ իմաստ Մտթ 25. 10
ուն կուսանացն. Լամբարեսցուք ընդ
առաջ փեսային և մտցուք ի յառագաստ
նորա. զի մի մնասցուք արտաքս որպէս յի
մար կուսանացն։ Պայծառասցին լապ
տերք հոգւոց մերոց. և բազմեցուսցէս
ըզ մեզ ընդ հրաւիրելովն ի կոչումն առ խդ
քայութեան երկնից։ գծ

Կանոն Մեծի Չորեքշաբաթին։

Որ յաթոռ փառաց բազմեալ ընդ
հօր անսկըզբնակիցդ բանդ. այս
օր բազմիլ ը հողեղէնսն յանձն
առեր. օրհնեմք զքեզ եկեալդ ի փրկութիւն
աշխարհի։ Որ անճառ մեծութեամբդ
ծնեալ զքո ծառայակին կերպ. այսօր
հանձեցար օծանիլ իւղով ի մեղաւորաց.
օրհնեմք։ Որ կենարար թաղման քո
պատուական զմեղուցն ծանուցեր զօծումն. այս
օր յուդայի յայտնեցաւ խորհուրդ ար
ծաթսիրութեան։ օրհ։

Որ

Որ խորհրդեամբ ծմբ ընդ Հօր և Հո-
Ծն. Ա. 27 դւոյն ‖ արար ի պատկեր իւր ըզմարդն
առաջին. այսօր որդիք մարդկան ժողո-
վեալ խորհրդին մանանել ի մաս զորդին
նոյ։ Յուդամ ծյ սրբոյն աշակերտաց փոխ-
նակեաց զանարատութեան առ վարդապետ-
տին. մատնելով քահանայիցն ընդ երե-
սուն արծաթոյ։ Որ զամենայն ծյն տեսօղէ-
նաբար կամաւ յանձնառեր փրկել ընդ
մեզ խաչ ուրացողաց. վասն անձանց խոնարհու-
թեն ըզդ քո և մեզ ողորմեա։

Հ Որ խորհրդոց ես տր տէրծ անմահ.
զծածկեալ խորհուրդ չարին անպակասել
վանեալ. ըզքեզ օրհնեմք տր հայրցն մե-
րոյ։ Որ ըզգեստաւորեալ աբրահամու զհան-
դէս. խորանագոյն ծանուցեր անեաեոք
որդւոյն պատուեալ. ըզքեզ օրհնեմք։
Որ շնորհես ծածկելոց յայտնել զոր յու-
դայն արծաթոյ զանհասանելին մատնեցր
ըզքեզ օ։ Ազգ որ օրհնեցէք և բարձր
արարէք ըզնա յաւիտեանս։ Օրհնակեալն
ի վերին զօրացն ծածկապէս խորհրդոց.
քահանայքն հրաւիրեալ վաճառեցին զծ
և բարձր։ Որ վասն մեր համբերեաց
բանտարկութին. կամաւ վաճառեր արծ
բանին. և բա. Աղ

Ի՛ զքեն խորհրդեան ի չարութենէ ազա ռ
յաւիտենից. որ բանիւ զարարածըս խոր
հրդով հիմնեցուցեր: Ի՛ զքեզ որ արա
րիչդ ես մեծութեան արծաթոյ վամաւէ
ին յանձն առեր զմեզ համբերելով
վասըն մեր: Ի՛ զքեզ որ թագաւոր թա
գաւորաց ի ծառայէ դատապարտեալ. զի
ըզմեզ փրկեսցես ի յանիծից ադամայ:
Ի՛ յսօր եկեալ կամաւ փրկիչն ան ի մատ տ
նել յանօրէն ժողովըրդեան. վասըն փըր
կութեան հեթանոսաց: Ի՛ յսօր մատնի բանն
ի բանաւոր հօտէ. եւ յաւաջնոյց դատա
պարտի յանօրինաց ժողովըրդեան. վասն:
Ի՛ յսօր հողն ըզկտըրըն դատապարտէ. եւ ար
ծաթոյ վաճառի արարիչն արարածոց. վ:
Ն՛որ ընքանչելիք այսօր տեսանեմք մկ
յանխարհի ի մէջ հողեղինաց. արարածք
արարչին ըստանութեամբ խորհրդին զխորհուրդ:
Ո՛ր բանիւն ուրով զերկինս եւ զերկիրըս
հաստատեաց յոչընչէ դոյացուցեալ. վա ||Մատ
ճառի այսօր դեւրագին ընդ երեսուն 26.15:
արծաթոյ: Ո՛վ յուդաս անօրէնեալ
երկնաւոր վարդապետին սպանութեան
խորհրդի զխորհուրդ. մատնելով անօրի
նաց զիս խաչելոյ ի մէջ երկրի:

Ո՜վ անճառելի իւր խոնարհութեամբն. մաքրեաց զիւր զաշակերտաց ոտիցըն լու ացմամբ։

Կանոն Սրբոյ Հինգշաբաթին Օրհն
ութեան ։

խն
գձ

Լուսաձգօղն Երկնից մըշտանջենաւոր հօր որդէն․ նե՛րգործեալ խմո՛վս իւմե՛ր քան ըղհրաշս․ ծառայէ՛ առեալ ըղկերպ անկողմապահելի ամծութեամբըն ։ Ի՛անէ՛ն զմաքրեցելոյըն ջրով զոտս լըւանայր․ զմե զկամարհութե՛ան ի նմա՛ տըպաւորեսցէ․ եղբօր դաւթեամբըն զո՛ւ օթեւան ։

Ի՛աշխին զմա՛րմին իւր և՛ զարիւն ընծա՛յէր ուխտ անուանեալ․ և յե՛շատակ կամաւո՛ր մահուա՛նն․ մե՛րձեցելոցս ի՛ նա սի՛րբութեամբ ։

Աղբեւր լուսոյ և ճառագայթ անշիջանելի լոյս․ որ լուանաս յանձանձն աւետր զոտս աշակերտացն․ մաքրեա ի մէնջ ըզմէգ խաւարին խորհրդոյ և լուսաւորեա զմեզ ։ Որ մարմնով և արեամբ քո ցուցեր ըզթողութիւն մեղաց․ որ ըմբըշպատմարագէս ի մեզ անծածկապէս ծա․ մ։ Յօհ 13․ 5

Որ քաւեսցես զայս նոր ուխտ ցուցեր յետ առաջնոյն քոյ․ մահացեալքս ի ճաշակմանէ նախահօր ծորն․ մաքրեա ի մէնջ ։

 Որ

Որ էսդ ի յերկինս և ի վերայ երկրի·
այսօր յանձն առեր լուանալ զոտս առա
քելոցն· և զիս լուա Քս ի մեղաց իմոց:
Որ բարեբանիս յիմանալեացն զուարթնոցն·
հաճեցար մարմնով պատարագիլ· արա
և զիս արժանի աստուածային շնորհիդ:
Որոյ աթոռ քերոբէ ի վերնատանն
բազմեցար· կենարար բաժանեալ ըզ
մարմինդ փրկեցեր· փրկեա և զիս յաւի
տենից ի հրոյն:

Քրիստոս Աստուած որ վասն մեր խոնար
հեցար ի կամաւոր չարչարանս· լուացեր
Յովհ զոտս || առաքելոցն այսօր ի սուրբ վեր
13. 5 նատանն· աղաչեմք փրկեա զոգիս մեր:
Որ կազմեցեր սեղան խորհրդոյ և առ
Մար բուցեր յանձն համակեն || բաժակին· սուր
14. 23 բոց քոց առաքելոցն այսօր ի սուրբ վեր
նատանն· աղաչեմք· Անքրեալ ըզմեզ
և զխորհուրդս զի և մեք հաղորդեսցուք
սրբութեան· ընդ սրբոց քոց առաքելոց:
Որ վասն մեր յերկրի երևեալ զամե
նայնի կատարեցեր սուրբ խորհրդեանն· այ
սօր կատարումն ստուերականն սուրբ նոցին·
որդի աստուածորդի մեր: Աղերս ձեզ
Եբր բերա || և զառ հնարանք որ դամասպար
11. 19 ատ

ունէր ընդ մեզ զօր ի մարմնի. այսօր խո-
նարհեցաւ ի լուանալ զոտս աշակերտ-
ացն. օրհնեալ է այն օր։ Բանն հօր և
քահանայապետն ճշմարիտ. որ զաշ-
խարհակեցոյց ընդ մարմնին և զարեանն իւր-
ոյ բաշխեցեր || յաւուրքեանսն. այսօր || Ղուկ. 22.19
հաղորդելոց հոգևորս անծայրին խոր-
հրդոյդ. օրհնեալ է։

Սուրբ առաքեալն Պետրոսն ոչ կամէր
ի լուանալ. այսօր ի ծառայէ կերպա
ընկալ ... օրհ-
նեցէք ... Որ զմեզ
ուսուցանէ ... այսօր ճշմարտապէս կա-
տարեաց. լուանալով զոտս աշա-
կերտացն ի սպասաւորութեան ... օրհնութեան.
օրհն։ Այսօր մերձաւորին նորոգեցաք ի յա-
նեղծ ... հօրն. ճաշակեցաք ընդ
մարմնոյն և զարեանն որդւոյն անմահութենէ. օ։
Աստուած ի հայրական ծոցոյ ծագեալ հաւասա-
ծնեալ զխաւար մեղաց. կենարար ընդ յայտ- ըձ / Հ
նեցեր այսօր զխորհուրդ ընթրեաց քո աշա-
կերտացն. օրհնեալ ես կենդանարար ի փրկութեան
մեզ ... հայրն մերոց։ Որ օրհնեալդ
դասք ... զոտս ատամանեալ ... || Յովհ.
աշակերտ ... 13.5
ծանծ

ծածկոյթ ընդդէմ ծառայից սփածանը. օրհ
նեալ։ Անապականութեան ամպլեալ զկէն
դանոնորայրդ բաշխեցեր զմարմինդ. քո
նորոգելով ընդ մահացեալսն յանցա
նօք ի պատրանաց թշնամւոյն. օրհ։

դ Ասցէք Ճառագայթ փառաց հօր և պատ
կեր բարերարութեան. որ ընդգեցար այս
օր ընդդէմ ծառայական կերպի. ընդ նմ
ին ազնիւք օրհնեցէք հոգևոր երգով։
Որ անճառ խոնարհութեամբ ի մաքրութիւն
ոտից աշակերտացն. ընդ մարդկային ազ
գի զընկեալս ուղղեցոյց ի յերկինս. ընդ։
Որ բաշխմամբ կենդանարար խորհր
դոյ անապական ճաշակմամբն. հրաւէ
րեալ ընդ մեզ յերկնից արքայութիւն. ընդ։

գ.ձ Երկօրդ ընդ լուսոյ որսալիս զօրութեց. այսօր
ո անճառ խոնարհութեամբ ի վերնատանն
խորհրդոյ ընդդէմ ծառայի ընդ փածա
նիլ յանձն առեր. օրհնեալ եմք զքե
կեալդ ի կամաւոր չարչարանս։
Որում երկրպագեն դասք հրեշտակաց
խոնարհեցար ի լուանալ զոտս հողե
ղինս. ընծայեալ ոտքօք ընդ դարչարակից
նախահօրն ընծայեցար զհողեղինս խնդ
զհեղանդութիւնս։

Որ

Որ ի խորհուրդըս փրկական Եկեղե-
ցւոյ բաշխեցեր աշակերտացն զմարմինդ
քո· նորոգելով ըզ մահացեալսն ի ձա
շակմանէ· հաղորդս այսմ ընկալ ըզ
մեզ միայն մարդասէր:

Որ անըսկիզբըն յէութեան դես ստաբեալ· տ
այսօր ըզգեցար ըզգեստ հողեղէն ծա-
ռայի ծածկելով ըզ մեծութիւն նախա-
հօրն· օրհնեալ եկեալդ ի փրկութիւն
ազգի մարդկան: Որ վերօրհնիս ի հրե-
ղէն քերովբէից· այսօր եկիր կամաւ ի
վերնատունըն խորհրդոյ· լուացեր զա-
շակերտացըն ‖ յօրինակ վասըն մեր· օրհ ‖ Յով 13 · 15
նեալ եկեալդ: Որ յանթիւ փառաց նըս-
տիս ընդ հօր· այսօր բազմիլ ընդ աշա-
կերտացըն յանձն առեր· բաշխելով ըզ
մարմին և զարիւն քո սուրբ· օրհնեալ:

Ի յօր կանգնեցաւ աւազան մըկըրտու- ակ
թեան ի թողութիւն մեղաց մերոց: մկ
Ի յօր տէրըն մեր լուանայր զոտս աշա-
կերտացն և պատուիրեր զայս առնել:
Մինչ ի ձեռն եղբարք մատնելոց է զնա
ի մահ և ծրոցի յաշակերտացն:
Զայն լուեալ պետրոսի ակնարկէր առ
յովհաննէս հարցանել թէ ով իցէ:

Իսկն

Ըմ՛նըմ զո՛ր ամ՛սայց յո՛․ տըրուսե՛ ցոյց զյ՛ուր
զմ՛շակերտան եւ՛ խաչմ՛ելեցա՛ն ամ՛մե՛ նեքեամ՛ն։

Տօնին Մեծի Աստուածածնին Ծննդեան:

Այսօր ի կատարումն աստուած-
ային ընտրեալ նոր ուխտի մեր
մարտութեան քո. ի վերնա-
տունըն խորհրդոյ տարամերժեալ յու-
դայ ի հօտէն փոքու ուսար և դու-
դան աստուածոյ. դիմեալ կամաւ խաչ-
խաչին՝ առ ի բառնալ ըզմեղս աշխարհի.
վասն որոյ խնայեա ի մեզ քո կամաւոր
քո չարչարանօք: Այսօր որ ի հրեղէն
զօրաց երկնից մշտ փառաւորեալ երկըր-
պագի ի բանդ. աղօթէ լի առ հայր մար-
մնով ընկալեալ ընդ հօր ըզ քո, վասն
իմ զպարզամտաին. ուսար կամաւ կրե-
լով զերկնից ի հրեշտակաց զօրանայ ի Ղու. 22·43
զօրացուցիչդ երկնաւորաց և երկրաւո-
րաց. վասն որոյ: Այսօր յաւուր նշա-
նակեալ հրամանըն քո կատարիւր յա-
շակերտաց դաւաճ. քան զգի զհովիւ ըզ քաջ Զաք. 13·7
հարեալ ցրուեցան հօտն ըստ մարգարէ-
ին. որ և կապեցար անկապելիդ ի յան- Յով. 18·22
նայէ և ի կայիափայ դատապարտեալ. ի
ծառայէ ապտակեցար և նախատանաց
թուք կերպարանըդ հօր ընկալար. վասն:

Այս

Այսօր ընդ վէմն հաւատոյ շարժեալ փար
ձողին խաբէութեան մարտ. առ ի քէն
թօթափեցաւ ընդ մարդկային տկարու
թիւն յանդիմանելով. և առ յիս դար
ձի մեղաւորաց. որ դառնապէս արտա
սուելովն ընկալաւ ի քէն երիւք հարց
մամբք սիրոյն զերիցս ուրացութեանն ընդ
բժշկութիւն. ընդ նորին բժշկեա
ընդ մեզ քո և շնորհեա մեզ արտասուս
ապաշխարութեան:

Այսօր զոր երկնային լուսեղինացն ա
հիւ պատուեալ բանդ ատորուած նոսե
մացեալ և դարք երբայեցւոցն. զի մանա
ւոր լոյսդ ի գիշերին ջահիւք և սուսերօք
եկեալ ըմբռնել զանըմբռնելիդ.
վասն որոյ երկրպագեմք անձառելի
քո խոնարհութեանդ: Այսօր զոր սե
րոբէքըն ծածկէին ընդ դէմս յահէ փա
ռաց աստուածութեանդ՝ իսկ կորուսեալն
Մար 14. 45 որդին յուդայ. ի համբոյր մերձեալ
նենգութեամբ նշանակ և առ ի մահու
անմահին. վասն: Այսօր ընդ դերանգոյն
անօրէնութեամբ քո որդին աստուծոյ
հոյլք անմարմնոյն հրաբունն սեռէին.
պաշտեցեալ զանմարմնային տեսանելով
զան

զսնանեանն էլ ինչ . մանուեալ կամաւ ի
ձեռաց մեղաւորաց . վա: Ո՜վ յսօր բարէ Սաղ 37 . 12
կամք և մերձաւորք քո հեռացեալ են ի
քէն զրկեալս ծառայութեան և եղբարք
քո և ցուլք գէրք պաշարեցին որք ի
դրկրաց և ի փարիսեցւոց . և շուրջ եղեն Սաղ 21, 17
շունք բազումք զինուորք պիղատոսի
և հերովդէի . վամն:

ըՃ

Որ արծաթսիրութեամբն մոլեալ յու-
դա . զքեզ ընդ մեծ ըղվարդապետսն ընդ-
երեսուն արծաթոյ հրէիցն մատնէր։
Ոնդ որում ես համբուրեցից առէք ըզ-
նա կալարուք . ով համբոյր նենգութե .
նըշան և առիթ մահու։ Ո՛ երկնայցու յին
քենէ զմեծայլին որ հոգին՝ և ըղդեցու
ըզսատանայի որպէս հանդերձ արկաւ
զիւրեաւ։

Ի գիշերին յորում մատնիւր փրկիչըն Մար 14 . 36
մեր ի մահ խաչին եւ ի լեառն ձիթենեաց .
աղօթելով զայս ասէր հայր անցո յինէն
զբաժակս Ի՛նկ անձրէն աշակերտին
թողեալ ըզզգուշութ սիրոյ նորա և փու-
թայր առ քահանայսն . ասէր ինձ զինչ
կամիք տալ զի մատնեցից ըզվարդապետն .
Ժողովեալ հրէիցն կրկնեցին առ

ծաղկ բարգաւաճ· մեռեալ տապանն առ պղպջա
տոս անէն ի խաչ հանին ի խաչ զի հայհոյ
ի՞նչ էր օրհնեալ։

գձ Իջեր յերկնից անըսկիզբն որդի· եւ հօ
հ զեղէն ի բնութիւն մարդկան զաղքա
տութիւն յանձն առեր· օրհնեմք զգթեալ զօր
հնիդ որ յառաջ քան զամենայն յաւիտեանս։
Սաղ. 32. 9 Որ ասացեր բանիւ լինել ամ երկիր·
ի յերկրի յայտնի կացեալ տեսանէին
արարածք· օրհնեմք։ Յորժամ դողան զբու
ռթութիւնք երկնից· այսօր եկիր կամաւ ի
խաչ զի զմարդկեամբքն խոցեցար· օրհ·
Իջանէր օրհնեցէք բարձր արարիչ յաւի
գ տեան։ Նա զքո նմանութիւն զմարդկեամբքն
Յովհ. 19. 34 յարձակեալ· խոցեալ զկող կենարա
րին· բարձր տէր։ Ուստի աղբերք կեն
դանարար բղխեալ· լուալ զտէր
զերս ի մեղաց· բարձր։
ո Նկեալ ի փրկութիւն ազգի մարդ
կան· եւ ծառայէ յանձն առնու մա
նուլ եւ դատաստան· համբերելով վասն
ըզմեզ կեցուցանել։ Մարմնեալ սկզբա
տօսն որպէս մահապարտ· եւ յաննայէ
եւ ի կայիափայ դատապարտեալ· համբերէ։
Կացեալ ի յատենի երկրորդ ադամ· մա
տուա

առաջինն անդամոց սպարտուածոյն թողու-
թեան. Համբերէ։

Ո՛վ ըմբռնչելիդ և անեսիլ ահաւոր զաւրա- ա
ցն երկնի և երկրի այսօր տեսաք ի խա-
չին։ Տեսեալ ըզՏէրն ի խաչին. խաւա-
րեցաւ արեգակն. և վարագոյր տաճա- ‖ Մր 15. 38
րին ցելեր վերուստ մինչ ի վայր։
Անարգաբար խաչեցաւ Տէրն ի մէջ 'ի
յանօրինաց. զի լցցի գիրն որ ասէ
թէ ‖ ընդ անօրէնսն համարեցաւ։ ‖ Եսայ 53. 12
Որ ‖ թագաւորդ ես թագաւորաց քո՝ ի բձ
ծառայէ դատապարտեալ. համբերեցեր մկ
վասն մեր Երկայնամիտ տէր քեզ ‖ 1 Տիմ 6. 15
փառք։ ‖ Որ պատուական խաչիւրդ քո ‖ 1 Պետ 1. 19
քո՝ և սուրբ արեամբդ քո հեղմամբ. կե-
ցուցաներ ըզմեզ կամեցար. Երկայնա-
միտ տէր։ Որ մարդասիրապէս վասն
ամենեցուն ամենայնի համբերեցեր. և
ի մահու ըզմահ կործանեցեր. Երկայնամիտ
տէր քեզ փառք։

Եկայք համայն հաւատացեալք երկրպագ- դձ
եսցուք սուրբ երրորդութեան. ընդ որ սա
որ ընդ հօր էր յէութե. Ի քահանայից հբ
դատապարտեալ եկեալ ի խաչելոյն
նել. անըմբռն Ձ հ թագաւորն։

Օ՛ր

Օր երկինք ոչ բաւէին տանել·
Յօհ 19. 17 զփայտն յաւ պատուհասին ուսովն բարձեալ
և ելեալ ի տեղին կառափելմանն ի
խաչ ելանել· անձն։ Ի պայծառ պետու
թեանց երկնից· ընդ թագաւորն տէր
խէ ի նոր գերեզմանի· քանզի որ ան
մահն է յէութեն· վասն արարածոց
փրկութեան ընդ մահ ճաշակեաց·
անմահ մահ թագաւորն։

Կարգ տեառն Աւետարանի· որ յաղագս հոգւոյն
Դէ Սեթի Արտաշեան գերեզմոյն տապանեալ է։

Այսօր անճառ լուսոյն ծա
գումն ի փրկութիւն մեր կա
տարումն խորհրդոյն ի վեր
նատունն ի սուրբական տօնից լրումն·
նախքան զընթրիսն խորհրդոյ ստա
ծաւ զէնջակ արկօղն լուսոյ· և ջուր ա
ռեալ ծառայաբար զոտսն լուսաւոր զա
շակերտացն։ Բանին հօր փառաց լու
սոյ Պետրոս մերժէր յոտս ոչ ներէր·
այնպէս ձեռաց որոյ են գործք երկնից եր
կինք և երկրաւորք· որով կուրացն աչք
բացան խուլք և համերք արձակեցան·
որ

որ վերածելոյ զինքն ի ծովէն սատանայ Մտթ. 14 · 31
ալէացն և լուացելոյն։ Պօղոսին ընտրեալ
հօտին փրկչու սաստէր զխոտորհնորդն ոչ
գիտելոյ․ թողուլ դառնայր և հնազանդ
դիւր զոտս և ըզգլուխս մաքրել մաղ Յովհ. 13 · 9
թէր․ գիտելոյս ասէ չէ ինչ պիտոյ լուա
ցումն ջրոյ զի լուացեալ է․ մոխրըն-
ալէոք են մաքրութեան յօդին ի գլուխս
սրբութեանն։ Դասուց խորոց աշակեր
տաց զոր նախ բանին վարդապետեաց․
այսօր գործով ըղձալիրագոյն եցոյց յին
քեան զխոնարհութիւն․ սպասաւորեալ
հողեղինաց այն որ անմահն է հրեղէ
նից․ տարեալ պաշտօն իւր ծառայից
այն որ պաշտի ի սրոբէից․ .
Աթէ տէրս ասէ էիք և վարդապետս
բոլորից․ զաշակերտացդ և զծառայից
զոտըս լուացի ի հնոյ աղտից․ միմեանց
և դուք համբերութեամբ լուացէք ընդ նոյն
խոնարհութիւն բարձրացելոյն ի կործա
նումն և անկելոյ բնութեանդ կանգնումն։
Ո՛վ մաքրեցէր յաւազանէն մաքուր
ձեռօք զոտըս նոցին․ և ուսուցեր խոնար
հութեան յաղթող լինել չար հպարտին․
և զիմ լուա զաղտմն մեղաց անդամնօք
սըր

սրբոց դընդելն. և ընդ դընայս ծնողին զը
տին խոնարհութեամբ ելիւք յերկինս։

Օրհն. Մեծաւորան բոս Յօհաննու
Մ. ձեն ածն տաեմ։

Ելից զօրէն նորին մովսիսի զոր խօսեցաւն
ի Սինայի. եկեր ընդ գառն օրինակին
|| Ելից 12. 8 և || ընդ բաղարջն ընդ եղեգին. ընդ հինն
ի նորս փոխելով զստուերն ի լոյս ճըշ
մարտելով. փոխան գառին ինքն գո
լով գառն աստուծոյ նուիրելով.
Ընդ բաղարջին հաց անխմոր եւ
ընդ մարմինն իւր զերկնաւոր. ընդ կուսա
ծինն անսերմնաւոր զանմապական և զհո
գևոր. ընդ ոչխարին արեան՝ ուխտին
եւ մեզ զարիւն իւր ուխտ կրկին. և
եղեգան դառնացունին փոխան ընդ վարս
ածայրին։ Ագաւորն առաքելոց զհաց
ըն կենաց եւ քաղցելոյ. և ընդ բաժակին
ուրախարար որք յաղամայ տըրտմեցե
|| Ղու. 22. 20 լոյ. || այս նոր ուխտ է իմով արեամբ փո
խան՝ հնոյ ուխտին արեանց. զոր յի
շատակ իմ առնիջիք մինչև եկից ես միւս
անգամ։ Աւրհնեալքս ի քէն հայցեմք
ընդ ժողովեալ մետասանին. որ զկենա
րար

բարերդ քո մարմնին բաշխեալ եւ տուր
ընդ բաժակին. շնորհեա եւ մեզ տէր ընդ
նոսին հաղորդ լինել քում սեղանին. կե
նաց հացիդ յոր փափագիմք եւ ըմպե
լոյդ ում ծարաւիմք: Ի յընթրեաց աշա
կերտաց յուդաս մեկնեալ ի սուրբ դա
սանիցն. զոսկեձօղ մեղացն գանձն իւր | մատ Մատ
նէր ի մահ ընդ արծաթոյ. Ի յընթրի 26. 15
սըն հոգեւոր մերձի ժպիրհն եւ նեն
գաւորն. սուտելով ընդ վարդապետըն
յանձնեաց զխաբէութիւն:

Իշխեալն լսօղ ը աղերսանաց խաւարեալըն
վաճառն դարձի. մինչ ի ձեռն առեալ եղբարց
զիս մատնելոց է առ ի մահ. պետրոս լու
եալ զայն զարհուրեր եւ անկանէր առ
յովհաննէս. | հարցանել թէ ով իցէ | Յովհ
դաւաճանօղ վարդապետին: 13. 24

Օրհն. Մեծապարծ բարձ Պ րոհասու:

Սանձով սիրոյն յիւր սերելեաց ընդ
սրամութիւն փարատեաց. | Թափեալ | Յովհ
պատառ տայ յուդայի նշանակեալ 13. 26
զգողըն մատնիչ. զոր առեալ եւ մերկա
ցաւ յաստուածային հոգւոյն շնորհաց.
մատնեցաւ նախանձարկն ընդ մամոնութե
վարդապետին: Օ սիրապատիւն լուսոյն
զըր

զո՛րկեալ խաւարամնէ՛րն արտաքս ելեա՛լ.
տէ՛րըն յայտնէր լո՛յս ե՛ղելոյն ը՛զգա՛յ
թակղիլըն ի՛ գիշերի՛ն. պե՛տրոս խօսէ՛ր
Մար. խրախուսե՛լի և կըշտամբէ՛ր հաւախօսի՛ն.
14. 30 զի՛ւրն յաշխարհէ զփո՛խելն առեր և՛ ըզ
դալուստ հո՛գւո՛յն պատմէ՛ր: Կե՛դրոնեա՛ն
յանկոյս ձո՛րոյ ի վե՛րնատունն ել խոր
Յովհ. հըրդո՛յ. ‖ Էմո՛ւտ պարտէ՛զ ը՛նդ պա՛րտի_
18. 1 զի՛ էմո՛յծ զադամ յա՛դէ՛ն դրախտէ՛ն.
մո՛ւծցէ՛ս և զմե՛զ ա՛ռ ը՛նդ նը՛մի՛ն ուս
տի՛ հա՛նէ՛ր նախ զա՛ռաջի՛նն. զի՛ ժա
ռանգել ըզ հա՛յրենի՛ն ա՛րժա՛նացուք
մե՛զ վե՛րըստի՛ն: Հո՛գայր ըզ կրկի՛ն
տր՛տմա՛բար ե՛րկուքն եղեա՛լ անուանեցնա
Մար. բա՛ր. փը՛րկել զաշխա՛րհս ‖ հո՛գի՛ս յօժա՛ր
14. 38 բայց է՛ բնութի՛ մա՛րմնոյս տը՛կա՛ր. ո՛չ մի՛ն
ուժե՛ղ և զօ՛րա՛ւոր և մի՛ն անզօ՛ր վըտան
գաւո՛ր. ա՛յլ մի և նոյն գո՛լ մի՛աւոր կը՛րէ՛ր
ըզ կի՛րըն կա՛մաւո՛ր: Զօ՛յնիւ մաղթէ՛ր
աղօ՛թա՛կան վա՛սն իմ ա՛ռ հա՛յր իւր էա
կա՛ն. ծո՛ւնըր դը՛նէ՛ր խո՛նարհական ծո_
րո՛ւմ կըրկնի ծո՛ւնր ա՛մ. ե՛թէ փըրկի՛լ
մարդկա՛ն հնա՛րէ ա՛ռանց մահո՛ւ իմ որ
Մատթ. գրեալ է՛. ‖ բա՛ժակ մահուս յի՛նէ՛ն անցցէ
26. 39 ո՛չ ի՛մ կամաւ ա՛յլ քո՛յդ եղցէ:

Գ°

Պաղեալ յերկիր՝ ուղ քրտանց հոսման
ողողանաձև կայլակ վիժման. եւ զօրանալ
հրեշտակ ‖ մերձեալ զօրհնական գիրկս ‖ Ղուկ. 22. 43
ընծայել. զի կատարեալ էառ զբնութիւն
մերն բան ընդ մարդկութեան. պատուէր
զերկիւղ և զտրտմութիւն յիւրումն
կրել անօրէնութեան:

Օրհնի Հաճեպարան ըստ Մարկոսի.
Ի տուէ ցնամա:

Նուազագոյն փառաց էին որ ըստ բնութեան մարդկային. տագնապեցար ի
գիշերին աղօթեցեր առ Հայր յերկինս.
ծնրադրեալ ի մէջ զլոյսդ երկնային և փարատեա զերկիւղ չարին. մատուցք հոգւոյ
մեր և մարմնոյ յերկիւղ քո որք բնաւ
ցին։ Մերձեալ յուդայս որ մատնելոց
համբերձ դառն փախուցեալ անկան ‖ Յովհ. 18. 6
ընման ստորանկելոյն որք յանխտեան
չեն կանգնելոց. յուդայս նենգաւ համ ‖ Ղուկ. 22, 57
բուրելով առիթ մահու նշան տալով.
փոխան սիրոյ զնա մատնելով չար ընդ
բարւոյ վրձարելով։ Յայնժամ առ դուռն
սիրոյն պետրոս ըզ ծառային անուն մաղ ‖ Յովհ. 18. 10
քոս եհատ սուսերբ զականջն աջոյ որ ոչ
լուաւ զնորին խօսս. նաև զորըն մեր արա

գա

զամպէս յունկըն մերձեալ բըժըշկապէս.
մուողջայոյց մծապէս զոր ոչ տեսին կու
րացն հանդէս: Նոր հօտին փոքու ցըրու
եալ քանզի զհովիւըն քաջ հարեալ. ոչ էա
րաս միայն ըղհետ երթեալ. ի յանձկա
Յոհա 18.27 նէ մըմին շարժեալ. նըշանակեալ Ճ հաւըն
խօսէր առ ի պետրոս իւրն աննարկէր.
զբանըն յիշէր դառն արտասուէր ի դըրս
մանէն դարձեալ կանդնէր: Շնորհեալ
մըմին եկեղեցւոյ զոր պահեցէր ի հօտե
լոյ. և կանդնեցեր ի դըրբելոյ մանըն սոր
տիէն արտասուելոյ. կանդնեմ և զիս ոսր
ընդ նըմին ի գըրմանէ սայթաքողին. տամ
լով աչայս յորդ արտասուս և ջուր նըմանն
ծովու գըլխոյս: Որկամու զանկապելըն
կապեալ ըղձեւան արձակողին. Ի յապա
րանըն սանէրին կայիափայ և աննային.
ծառայն զերեսն այն ապտակէր յորմէ սրօ
Մար 14.65 բէն թեապօղէր. Թուք արձակեալ
պըղծ բերանով յայն որ կուրին լոյս ծա
գեաց թըքովն:

Օրհնի Լուսաւորչին ըստ Մովսէսի:
Յայնժամ ասէ:

Զոր կապանաց մարդկան լուծիչ որ կա
պեցար ընդ կապելոյն. զիս արձակեա
յինք

յինքն ամփոփեալ մեղաց կապից դժոխային
նոյն. որ ընդ մեղօք պարտաւորելոյն կացեր
անմեղդ ի յատենին. յորժամ փառօք գաս
հայրենին մի դատեսցես զիս ընդ նոսին։
Պատկառանօք հինն անդամոյ որ ձաղէ Մատ. 27. 31
ցար վասըն նորա. ջընջեա զամօթ մեղաց
լըրբին որով զերեսս իմ ծածկեցին. որ
նաւ բեցեր չար ծառայքն ածեալ ձեռօք
քեզ ապտակելոյն. հար ուժգնակի զդէմըս
չարին որպէս և զիս եհար ուժգին։
Պահըն լուսոյ յառաւօտին ի յուրբա
թու հրէից զատկին. կայր առաջի դատաւո
րին ծառայն նըստէր յատենին. ի հար
ցանել պիղատոսի ոչ ունէր պա
տասխանի. զի կանխագոյն գիրըն լըցցի
եղէ ես մարդ որ ոչ խօսի։ Մատ. 27. 15
Սամկականն դաս զնուիրացն արկին
համդերձ նախատանաց. այնմ որոյ
զգեստն է լոյս փառաւոյ բերե զօթոց զին
քեամբ արկած. ի ծունր իջեալ կատա
կեին զգլուխն եղեգամբ հարկանէին.
պըսակ ի փշոյ բոլորէին ըդփուշ մեղաց Մատ. 27. 29
ըն բարձողին։ Սոսկալին սերովբէից
բառնայր ինքեամբ ըզփայտ խաչին. մինչ
ի տեղի գողգոթայն յորում եդեալ

մարդն

Մար. 15. 23 մարդն առաջին. Ետուն ըմպել գինի
զմռռսեալ եւ կերակուր լեղեաւ խառնեալ.
որով զպտղոյն դառըն ճաշակ փոխեաց
մեզ քաղցր եւ ախորժակ:

Սեղանակիցքըն զարհուրեալ տեսին ըզ
Տէրըն մերկացեալ. եւ ըզ հանդերձըն
Սաղ. 21. 19 բաժանեալ սպասաւորացն ձեռին վիճակ ար
կեալ. ըզ ձեռսն եւ զոտսըն ծակեցին՝ ըստ
Սաղ. 21. 18 յայտնապէս դաւթեան ձայնին՝ ընդ
փայտ խաչին բեւեռեցին զմատունսն որ
գրեաց ի տախտակին:

Օրհն. Ի Չարչարանս Բանին Աստուծոյ:
Ձայն նոյն հոլովաւ:

Տարածեալ ձեռք ընդ ձեռաց ոտք ընդ ոտից ընթանալեաց. փայտ ընդ փայտի դառըն պտղոյ կերանք ընդ մահու փոխարկելոյ. ի մէջ երկուց անօրինաց կայր մերկացեալ տուողն օրինաց. զոր ոչ տեսին անզգքըն կուրաց բաց ի միոյն յաւազակաց: Ծածկեաց արեգակն ըզ տիւն աւուր գիշերանման. զլուսաւորըն քող արկ մերկութեան զի մի տեսցէ ակն անարժանն. ի մէջ օրեայն նըսեմացաւ յորժամ ադամ
Մար. 15. 33 մեղօք մեռաւ. ի յիններորդն ի լոյս դար
ձաւ յորժամ մահուամբ մահըն լուծաւ:

Զօղէր

Յօժարէր արտասուօք ցաւագին մայր տն որ
կայր մերձ առ խաչին. յորժամ լսէր
ըզծարաւին բարբառելոյ իւր միածնին.
Ետուն քացախ խառնեալ լեղի այնմ որ
բղխեաց գետ յանդենի. եւ ի վիմէն վը
տակ բարի արբոյց տոհմին դառնացողի:
Լուծեալ յերրորդ ժամու ձայնին զմիտըս
նախնւոյ մօրն եւային. ի վերջն անկեալ
մարդն առաջին հաւանական բանիւ նո
րին. ի սոյն ժամու տրն ի խաչին զի քաւ
եսցէ զմեղըս նոցին. եւ յորժամ եւ ա
դամին հին եդ զաւազակն ի մէջ դրախ
տին: ‖ Փարելի՜ բարբառ ընդ էմ էլի ‖ Մար.
էլի՛ առ հայր գոչէր. զհոգին կամաւ հօր 15. 34
աւանդէր զհոգիս մարդկան նոյն ընծայ
էր. երկիր հիմամբք սասանեցաւ եւ վա
րագոյրն ‖ ընդ մէջ հերձաւ. վէմք ի յին ‖ Մատ.
քեանց պատառեցան եւ գերեզմանք մա 27. 51
հու բացան: Քարոզի՜ ի սքանչելեաց
ած մարմնով վասն իմ խաչեալ. մեռով
բնութեամբըս մեռանի ած անմահ
խոստովանի. կըրկնավտակ կողին աղ
բերբք եկեղեցի իւր հաստատի. ջրովըն
մաքրէ զարիւնն ըմպէ զորդի ընդ հօր
փառաւորէ:

Նոյն Նոր Մեծի Աստուածածնի Զուգեալն:

Եղ. Ձայն:

Որդւոյդ անեղծելոյն որ զգեցու
ցեր մեզ լոյս փառաց. անկիւր
ըղձիւ ի զինուորաց զօրավարի
Մար 15. 17 կայսեր նահատակաց. մերկեա յինէն
ըղձօրէնք մեղաց ըզպղծութեան արեամբ
ներկեալ. և ըզգեցո զպատմուճանն ըզպատ
մուճանն իմ զառաջին: Որ կնաւորդ թա
գաւորիդ ի ծունր իջեալ խաղալիկքն.
Մատ 27. 30 ծածկեալ ըզգլուխդ կնդրութեամբ և եղե
գամբ հարկանէին. և զիմ անկեալ միտս ի
գետին ի հնազանդել կամաց չարին. մի
թողուցուս խաղալիկ սատանայ այլ կանգնեսցես
զիս վերստին: Որ յամօթ կապեցար
քո մարմնոյն յետ վերձրոյ պատուասիրն.
սատանայիւ եւ զհաւռուած զանձն վասն
զանձնեցն նահատակեցին. զիս որ յուսոյ
մինչև ցերեկ լոյս լուսոյ ներգործ անհրաժարելն.
առաջնայն զարդարեալ կերպին որպէս ճնոր
հօք ամբարձողին: Որ պսակաւ յաղթելեալ
զփորձոյն զոր զգեցուցեր աշխարհին փու
Մար 15. 17 շանն պսակ ի փշոց եղեն մեղանչեք սրտացն
խորագէթլն. ըզ փուշ մեղաց հանեցես յինէն
զոր յիս էհար իմ թշնամին.. և ողջացո
զխայթուած վէրին զի սովորեք մեղացն ջրա
ջնջեն:

Որ

Օրհնէ Չարչարանաց օրհն. Սարկաւագ:

Լուսոյն ըմպեցին քեզ ընդ լեղւոյն եւ ըմպ. քա Սաղ 68. 22
ցախն ի ծարաւոյն. որպէս կամաւ զի
քաղցրացեալն ձեռամբ պտղոյն դառնա
ցուցին. ընդ դառնութեան թունաւո
րին զոր ի մասունս հողեղէս արկին. հեր
քեա՛ եւս հանդերձ սովին եւ քաղցրա
ցի սէր քո ի սմին: Աստուածեալ ծառոյ մա
հաբերին այն որ բուսաւ ի մէջ դրախ
տին. փոխան բարձեր ընդ փայտ խաչին Յովհ 19. 17
ի գողգոթայ հաներ տեղին. զինն առ ի
մերոց անկեալ զոգի եւ ծանրագոյն բար
ձող բեռին. բարձ ի յուսոյդ ըստ ոչխա
րին հան ի յերկինս յուխտեալ տեղին:
Ի յուրբաթու ժամ երրորդին բեւեռե Մրկ 15. 25
ցար տէր ի խաչին. լուծեր զյանցանս նա
խաստեղծին եւ կապեցեր ընդ թշնամին.
զնա ամբաստ ընդ հովանեաւ կենդանա
րար քո նշանին. եւ ի ծագելն յարեւե
լից լուսաւորեա լուսով նորին:
Ըմբռնեալ աւազակին բացեր ըզդուռն
եդեն դրախտին. ըստ հաւատոյ սրբոյ
նորին կատարեցեր ըզխնդրելին. տուր
եւ ինձ տէր ընդ նմին լսել ըզնոյն պա
տասխանին. այսօր ընդ իս իցես յադէն Ղուկ 23. 43
ի հայրենիս քո առաջին: Օր

Օրհն. Յարութեան ձայն Գ. [illegible]:

Մատթ. 27. 46 Իննաժամուեանն զէլի էլին հիմունք երկ-
Մարկ. 15. 38 րի՛ սասանեցին. և վարագոյր հի՛ն օրի-
նի՛ն մե՛րկացաւ ի վայր պատառեցին. ամբ-
ընդ վիմացն որք շարժեցին՝ շարժեա զմն
շարժ սիրտս ի բարին. ընդ պատառիլ
վարագուրին՝ զիմ պատառեա ըզգի՛ր
պարտին: Որ եղական լոյս քո զամբերեալ
Մատթ. 27. 52 խաւարամածն միջօրէին. և գերեզմանք
բանային մարմինք սրբոցն յառնէին.
ընդ խաւարին լուսաւորեա մաքրեա զի
նէ՛ն զգործ խաւարին. ընդ մեռելոցն
որք յառնէին կանգնեա զմեղօք մեռեալ
հոգիս: Որ սիրով պատուիրանին
Ղուկ. 23. 34 գործով ըզցոյց եղեր բանին. ամօթե-
լից առ հայր յերկինս թողուլ ըզմեղս
որ ի խաչին. ինձ որ հոգւով հաւատա-
ցեալ երկրպագեմ քեզ միածին. թող
ըզլուծումըն հրամանին մի յիշեսցես
մեղացն առաջին: Ամբարեցին սանդա-
րամետք ի յաւանդեալն առ հայր զհո-
1 Պետ. 3. 19 գին. որ ի դժոխս իջեր ներքին ՚ի
բանտ մահու և խաւարին. կապեալ զիշ-
խանըն մահածին հաներ զհոգիսն որ
ի բանտին. և զիս հանցես ընդ նո-

12 ժբ սին

ծին բանտէ՛ մեղացն աղջամղջին:

Օ՛րհնէ Աւետարան ըստ Յօհաննու:

Աղբերացն անապականն որ յետ մահուն
անմահաբար. բղխեալ ի քէն վտակ || Յովհ. 19. 34
կրկին ի նորոգումն կողածնին. բաց
ըզբերան իմ յարբուցումն քո արեան
կենարարին. լուա դարձեալ յաւազա-
նին թէ ոչ շնորհօք այլ արտասուօք:
Յանմահիդ մեռանելոյ զմեռեալ հո-
գիս կենդանացո. Թաղմամբ ի նոր գե-
րեզմանի զթաղեալս ի մեղս վերածեա.
Ի գուբ || ներքնումն իջանելով ի գբոյ մե- || Սաղ. 87. 7
ղաց վերաբերեա. Ի ստուեր մահու քո
բնակելով լուսաւորեա և զիս հոգւով:
Սիրտ իմ առ քեզ աղաղակէ Բանդ որ
ընդ հօր ի սկզբանէ. որ կամաւոր վասն
մարդկան կրեցեր մարմնով զայս ամ.
Ինձ լսելի արա ըզձայն յարքայութեն
ընդ քո կողմն. ընդ ժողովոց անդ անդ-
րանկացն օրհնել ըզքեզ միշտ յաւի-
տեան:

Պատեալ սուրբք կտաւօք զմարմինն Յիսուսի. դնեն ՚ի նորափոր կոյս գերեզմանի։

Կանոն Մեծի Շաբաթուն Թաղման
Տեառն Յիսուսի ։

ԽԸ

ԲՃ

Որդի Աստուածն անմեկնելին այս
օր խնդրի պարգևս ի Պիղա
տոսէ. և որկոյն ընդ լոյս ոսկւ
զօթեւոյ հաւանի պատիւ ի յօսեփայ ։
Անդամանատուն անմեկնելին այսօր դը
նի ի նոր գերեզմանի. և դանձն անմա
հութեան կենաց մատանեաւ քահանայից ։
Որմորածոց փրկութեան քո այսօր եդաւ
ի նորափոր վիմի. զոր օրհնեն զօրք
երկնից երգով պահապանի ի զինուորաց ։
Անդամանին յաւիտենից քո այսօր խըն
դրի որպէս մեռեալ ի Պիղատոսէ. և
մերկութեան ծածկոյթն անդամոյ
յանձն առնու պատիւ ի յովսեփայ ։ Մար 15. 46
Անմահութեան տեղւոյ քո այսօր ի
հող մահու խոնարհեցաւ. և բնակեալն
ի լոյս անմատոյց թաղեցաւ մարմնով
ի ներքո երկրի ։ Որէդաճկն արդարու
թեան քրիստոս այսօր եդաւ ի գե
րի ստուերականի. և փառայն հօր
ձառագայթ ծածկեցաւ վիմով ի մէջ Մատ 27. 60
երկրի ։
Աստուածեն մարմնով քո այսօր դընի ի

կոյս

կոյս գերեզմանի. և լուծ լինի երկանց դը
ժոխոց մատանեաւ կնքի քահանայից:
Մրթութեան բնութեան արարչին ամենեցուն
այսօր ներքնոյ ի մէջ մահացելոց. որ պահ
Մատթ. 27. 46 հէին || զինչ անքուն պահապանի ի զինուո
րաց: Զընծայութեան արարածոց քս այս
օր առատասուրի որպէս մեռեալ ի տըրտ
մագդեցին. և բուրուառն անմահութեան
խնկի ի զգաստիցն իւղաբերից:
գձ Օքեզ օրհնեմք թագաւոր յաւիտե
հ նից անմահ. աստուած հարցըն մերոց:
Որ ոչ բնութիւնք արարածոց զմեռեալ
տանիւր. մահուամբ մըր սահմանեալ դը
նի ի նոր գերեզմանի. նոր զիս ընդու
նելով մարմնոց. գովեմք ըզքեզ տէր հայ:
Որ անփոփոխ գրով հաստատեալ քարտէզ.
կնքի մատանեաւ անկորուստ պա
հելով ըզմեծ հաւատով երրորդու
թեան ծնող. գովեմք ըզքեզ տէր հարց:
Զտէր օրհնեցէք և բարձրացու
գ ցէք զնա յաւիտեանս: Օրհնեմք
ցէք: Օքեզ թագաւորն յիմանալի
զօրացն անհի պատուեալ. եւ բար:
Օրհնեմք Ամենայաղթելի զթա
գաւորն որ պահի ի զինուորաց գանձն
անմահութեան. եւ բա: Որ

ո

Որ բաշխողդ ես բարութեանց և պարգև
ատու արարածոց քոց. այսօր հաճեցար
խնդրել ի պարգևի մարմին ի պիղատոսէ Մար 15. 43
զի և մեզ շնորհեսցես զպարգևս ողորմու
թեան քո։ Որ զանձառ զլոյս փառաց
իբրև զօթոց ըզգես արկանիր. այսօր ան
ձառ խոնարհութ. պատեցար ի յովսէ Մար 15. 46
փայ ի գերեզմանի տերքնեալ. զի ըզ հը
նութիւն մեղաց մերոց նորոգեսցես ի
կեանս անմահ։ Որ յարութեանդ ես
ընդ հօր անպարագրելի բանդ. այսօր
մատանեաւ || քահանայիցն պարագրել Մատ 27. 66
ի յանձն առեր անկողոպտելի գանձ.
զի զմեզ փրկեսցես ի յանցանաց մե
ղաց մերոց։

տ

Յովսէփ ծփ ճշմարիտ և արդար հայ
ցեր ի պիղատոսէ || զհասարակաց ըզպար Գոր 17. 11
գևատուն. որ տուաւ ըմեզ գանձ ան
կողոպտելի։ Պատեաց ծ սուրբ կտաւ Մար 15. 46
աւ զմարմինն տէրունական զարկօղն ըզ
լոյս որպէս զօթոց. որ ըզգեցոյց ըմեզ
ըզգեստ անկողոպտելի։ Եդաւ ծ ի նո
րափոր ի վիմի || և մատանեաւ կնքեցաւ Մատ 27. 66
որ զնախամարտիղծն կենդանացոյց. և
զմարդկային կապանս մահու եհերծ։

Յով

գկ Յամլսէ ի քեզ հաւատացելոց այլ զայ-
աա տակ ամղէ րսէր. չխորհեր զերդ րմէնեամբ նա-
մկ մակին. Օրհնաբանեն զամենատուածա-
ցեալ մարմնոյն պատուեալ որք կրկնաւորք և
էդ ի զերկրագործն. Որ արարիչդ ես
Մատ 27. 60 ամենակալ ծոյ հանդուցեալդ ի քերովբէս.
մեռեալ կենդանեացդ յերկրի.

ած ձշ

Գովեայ Յինանցն Ձայնէ.

Յարեաւ քրիստոս ի մեռելոց
ալէլուիա. Եկայք ժողո-
վուրդք. երգեցէք աւետիս
ալէ. Յարուցելոյն ի մեռելոց ալէ-
լուիա. որ զանշխարհս լուսաւորեաց
Ալէլուիա.

Լուսացուցէք զօրհնութիւն յարուցե-
լոյն ի մեռելոց. Որ նորոգեացն զմար-
դկս նոր օրհնութիւն երգեսցուք. յա.
Եկայք նոր ժողովուրդք նոր օրհնու-
թիւն երգեսցուք յարոււ.

Այսօր յանձն առեր ըզչարչարանս
խԹ խաչին եւ համբերեցեր. ալէլուիա.
Թաղեցար ի սուրբ երկրի երեքօրեայ. ա-
լէլուիա. եւ յարեար անմահ ալէլու.
Յա

Յարուցելոյն ի մեռելոց լոյս երկրպագես
ցուք անլռելի ձայնիւ. որ փրկեսցէ զմեզ
ի գերու. ալէլուիա:

Տօնք օրհնութեան որ յարուցելոյն ի Ձ:
մեռելոց. Նա զգեցեալ զերեանց մեր
հաստատեն խորհուրդ. և զհզօրն կապեաց.
տեառ: Տր հզօր զօրութեամբ խորհուրդ. որ
կարող է պատերազմի. տէր:

Յարուցելոյն ի մեռելոց քրիստոսի. եր Ձ:
գեսցուք ընդ հրեշտակս օրհնութեամբ
ալէլուիա ալէլուիա: Փրկողին անեղի
որոյ կենարար յարութեամբն. երգէ:
Նկարք մանկանցն առաքեալք երկնա
ւոր փեսային. երգեսցուք:

Որ յարեար ի մեռելոց կենդանու Ձ:
թեամբ պարգեւատու ես անմահ թա
գաւոր. ընդ երկնային զուարթնոցն.
նոր օրհնութիւն քեզ երգեսցուք. ալէ
լուիա: Որ մահուամբդ զմահ լուծեր
զանմահութիւն մեզ շնորհեցեր կենդա
նարար քո յարութեամբդ ընդ երկնայինս:
Որ ի յերկինս համբարձար և ընդ աջ Մր. 16. 10
մէ հօր նստար յաթոռ փառաց ընդ
ամենակալ. ընդ երկնայինսն:

Նա

Յարեաւ ի մեռելոց տ՟ր ըն մեր Յ՟. Քրիստոս.
Եւ լոյծ ըզ զօրութիւն մահու և դժոխոց։

Ճ

աճ

Սկսանի Աւետաբեր Յարութեան Տեառն
Մերոյ Յիսուսի Քրիստոսի ։

ԱՅՍՕՐ
ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵ
ԼՈՑ՝ ՓԵՍԱՅՆ ԱՆՄԱՀ ԵՒ Յօհ 3. 29
երկնաւոր. քեզ աւետիք խորհրդեան

ձԳ 5 Թեան

թեան ն հայրն ի յերկրէ Եկեղեցի. որհ-
նեալ ի ձայն ցընծութեան զաստուա ծ
քո սիօն: Այսօր անճառ լոյսն ի լուսոյ
Եսայ. 60. 1 լուսաւորեաց. զմանկունս քո լուսաւո-
րեալ երուսաղէմ. քանզի յարեաւ
լոյս քո քրիստոս. օրհնեալ:
Այսօր խաւարն անգիտութեան հալածե-
ցաւ երրեակ լուսովն. և քեզ ծագեալ ց
լոյս գիտութեան. յարուցեալն ի մեռե-
լոց քրիստոս. օրհնեալ:
Ա Կոր. 5. 7 Այսօր զատիկն մեր զենումն քրիստո-
սի արարոց ւք տօն ցնծութեան. նորո-
գեալք ի հնութենէ մեղաց աւետեօք. քս
յարեաւ ի մեռելոց: Այսօր հրեշտակքն
լուսափայլ ի յերկնից իջեալ. զանհա-
րեցոյց ըզ պահապանսն. և սուրբ կա-
նանցն քարոզէր աւետեօք. քս յարեաւ:
Այսօր նոր խորանէ կոչեցեալք ի քրիս-
տոս. ամղաստեալք ամրեամբ զաւրէնն Աս-
տուծոյ. պայծառացուք ընդ երկնայնոցն
աւետեօք. քս յարեաւ ի:
գկ Այսօր մեծ աւետիք ադամայ նախաս-
հ տեղծին տրուաւ. արի որ ննջես լու-
Եփե. 5. 14 սաւոր եղև քեզ յարուցեալն քս. աս-
տուածն հարցն մերոց: Այսօր ձայն
աւե-

մեռելոց յեւայի զօրացն ընկերս · զխո
տերքն իւղաբերք աւետիք յարուցեալ
ըզ յարութիւն քո ըզքս · աստուած:
Այսօր հրեշտակք յերկնից իջեալ տան
զաւետիս մարդկան · յարեաւ խաչե
լեալն եւ յարոյց ըղձէղ Ը ննջեցեալսն մեծ:
Ազգք օրհնեցէք եւ բարձր աղաղակեցէք ընդ Գ
նմ յաւիտեան: Այսօր տէրն մեր յա
րեաւ եկայք պարեսցուք ընդ հրեշտակս ·
յաղթական երգով օրհ: Այսօր սիւնն լու
սոյ ծագեաց սուրբ եկեղեցւոյ · յարու
ցեալն ի մեռելոց Քս · օրհ.

Աստուածածին տաճար լուսոյ որ մար Մ
մնով պարագրեալ անճառաբար ծնար
ըզբանն աստուած · զքեզ բարեբանեալ
մեծացուցանեմք: Ուրախ լեր եւ բերկ
րեա մայր եւ կոյս · քանզի ծնեալն ի կու
սէդ այսօր վերստին յարութեամբ ծնաւ ի
կոյս գերեզմանէն · զքեզ: Ցնծա եւ զու
արճացիր հարսն ի յերկրէ երկնից · քան
զի այսօր երկնայնոյն իջեալ տային քեզ
զաւետիս յարութեան միածնի որդւոյ քո · ըզք
Այսօր ըզպսակք չարչարանացն եղեց ի մս Ո
րայիլի փոխեցեր · ի փրկութիւն հոգւոց
զանձինս սուրբ յարութեամբ քո քրիստոս:
Այս.

Այսօր ընդ արեգակնային օրինակին անբան
դասուցն զենմանց. պարգեւեցեր մեզ
գառն Աստուծոյ. զարիւնընդ քո փրկ
կալեան։ Այսօր ընդ անդրանկացն ազա
|| 1 Կոր 15. 20 տութեան ազատեցեր զգերեալսն. || պը
տուղ կենաց նորընծայեցեր եւ անդրանիկ
մեռելոց։

ա Այսօր հրեշտակք ի բարձունս ուրա
խանան ընդ մարդկան. որք իջեալ ի
յերկնից տան զաւետիս աշխարհի. ցըն
ծացէք այսօր Քս յարեաւ ի մեռելոց։
|| Մատթ 28. 7 Այսօր զուարթունն ի վիմին խնկաբե
րից ըմ կանանցն. փոխէր ձայնիւ ցնծու
թե պատմել առաքելոցն ասելով. ցըն
ծացէք այսօր Քս յարեաւ ի

Այսօր վիմին հաւատոյ եւ յոհաննու սի
|| Յոհ 20. 4 րելոյ. ընդ հակառակս ընթացեալ ի գե
րեզմանն յարուցելոյն. զոր տեսեալ պատ
մէին Քս յարեաւ։ Այսօր եւ մեք զու
արձացեալք պայծառացուք տօնիւս.
ընդ հաշտութեանս այս միմեանց արկ
ցուք գիրկս սիրով. եւ միաբան գո
չեսցուք Քրիստոս յարեաւ։

Որ եկիր ի փրկութիւն տիեզերաց Թագաւոր յաւիտենից Քրիստոս. զքեզ փառաւորեմք Աստուած հարցըն մերոց։ Յանձն առեր ըզ չարչարանըս կամաւորապէս. եւ ըզ մահ ճաշակեցեր վասըն մեր. զքեզ փառ։ Կենդանացար վերստին ի գերեզմանէ. եւ լուծեր ըզ կնիք մահու յանցանաց. զքեզ փառաւորեմք։ Զտէր օրհնեցէք բարձրացուցէք ըզ նա յաւիտեան։ ծա աձ հ

Զյարուցեալն ի մեռելոց Քրիստոս Աստուած. որ ըզ մահ խափանեաց յարութեամբ իւրով. բարձրացուցէք։ Զսքանչելի յարութիւնըն Քրիստոսի Աստուծոյ. ամենայն ժողովուրդք բարեբանեցէք. բար։

Յանձառ փառաց խոն։ Եւ ծնար ի սուրբ։ Ոսոր զե։ մ ո

Որ անդ որ ի հօրէ իջեալ մարմնացար ի կուսէն. խաչեցար կամաւ հօր վասըն մեր ըզ մեղս ըսպաներ. սուրբ Տէր ողորմեա մեզ։ Որ յարարածոց ես անբովանդակելի. ի խաչափայտին բեւեռելով ըզ մահ կոխեցեր. սուրբ։ Որ ի նախնումըն զանկեալն ի ծառայութիւն մահու. պատուական մարմնով եւ արեամբ քո ազատեցեր. ս։

Որ անդ

Ա Ընդ լուսանալ միաշաբաթին կանխեցին կանայքն ի գերեզմանն. և խնդրէին զանապական մարմինն։

Մար. 16. 4 Եւ գտին ընդ վէմն բարձեալ ի դրանց գերեզմանին. և լուեալ բարբառ ի հրեշտակէն եթէ յարեաւ Քրիստոս և խափանեաց զմահ։

Մատթ. 28. 9 Եւ հանդիպեալ քո Տէր առաքելոցն և տուեալ ողջոյն կենդանարար. առաքեցեր զնոսա ի փրկութիւն տիեզերաց։

Տ. յս Երկուշաբթի Տեառնէ. Հանգստեան
աաա երր աւրօր։

հ Օրհնեալ ես դու Քս որ յարեարդ ի։
մ Յարուցելոյն։ Ուրախ եղիր։ Կերակրող։
հ Պայծառացիր եկեղեցի հեթանոսաց. յարութեամբ Քրիստոսի որ յարեաւ այսօր ի մեռելոց. պսակեաց զքեզ խաչիւն իւրով. Տէր ծ հարցն մերոց։
Այսօր ողբայ յինքեան ընդ կործանումն իւր մահ. քանզի որ յաղագս մեր մեռեալ էր կենդանացաւ յարութեամբ Քրիստոսի. Տէր հա։ Այսօր ցնծան մանկունք առաքելոց. քանզի Քրիստոս յարուցեալ փարատեաց զստուգ և զտրտմութիւն. և լուսաւորեաց զաշխարհս. Տէր ծ։

Ա.Զ

Ազ Տէր օրհնեցէք բարձրացուցէք Գ
ընդ նմա յաւիտեանս։ Այսօր է զոր ա- Սաղ.
րար Տէր եկայք ցնծասցուք. տօնեցէք 117. 24։
ուրախութեամբ մինչև յանկիւնս սեղա-
նոյն. բարձր։ Բարձրացուցէք զՏէր Սաղ.
Աստուած մեր գոչէ մարգարէն. երկրպա- 98. 5
գեցէք պատուանդանի ոտից նորա. որ
եբարձ զդատապարտութիւնս մահու ի մէնջ. նոյ. բ։
Թրի ի մ։ Ողորմեա ինձ Աստուած։

Լսելի արա ինձ Տէր ըզձայն յարութեան. Ո
Աւետաւոր հրեշտակին. որ քարո-
զեաց ըզ յարութիւն. ողորմ։
Որ յարեար ի մեռելոց Քրիստոս Աստուած.
և մեզ կեանս շնորհեցեր. պարգևա-
տու ամենեցուն. ողորմեա։

Ի բարձանց։ Փառք յարութեան քո Ա
Տէր։ Պատուանօք նախաստեղծին մերկա-
ցաք ի լուսոյն. իսկ յարութեամբ միած-
նիդ. ըզգեցաք զանմահութիւն. փառք։
Սպանօղ փայտին ճաշակեցաք ըզմահ.
իսկ ի փայտէն կենաց նորոգեցաք ամե-
նեքեան. փառք։

Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մե- Հ
րոց։ Որ բարձրացար ի խաչին վասն ազգի
մարդկան. առաքեա զքո զողորմութիւն
ի պաշ

ի պաշտօնեայս և յերկրպագուս • արարած
համ֊րըրն ։ Որ զամենայնսըն յանձնա
ռեր փառըն մեր բարերարըն • խընդայեա
յարարածըս քո յարութեանդ քո • ա՛րժ ։
գ Ո՛գւոր օրհնեցէք բանըն արարիչ ըզ
նա՛ յաւիտեան ։ Որ յանապական ա՛
թոռ նըստի բարեբանեալըն ի հրեշտա
կաց • կամաւոր չարչարանաց համբերեր մա՛
հու խաչի մարմնացեալ բանըն • անդա
դար օրհնեցէք և գովեցէք բանըն ա
րարիչ ։ Եւ իջեալ ի գերեզման անապա
կան մարմնով • զնորոգեալս ըզ հընու
թին մեռելութեան մերոյ յարութեան լու
սով անդադար օրհնեցէք ։
մ Մեծացուցաք ։ Մեծացու ։ Մեծացու ։
ո Անճառելոյ հօր էակից ի խաչ ելեր
կամաւ հօր ողորմեա ։ Անմահութեց
տըւօղ քրիստոս ի գերեզման ի ջեր որ
պէս մարդ ողորմեա ։ Եւ յերրորդ աւ
ուր յարեար յոյս յարութեան ցուցար
մեզ ողորմեա ։
տ Անդ կանանցն իւղաբերացն առ քեզ ա
ռաւօտեմբըք կենդանիդ յաւիտենից
քս. ընկալ և ըզմերըս • փոխանակ խընկոց
ըն զօրհնաբանութիւն ։ Փոխանակ ա՛ր
աւետա

աւետաւոր զուարթնոյն գթութի քո
մեզ հանդիպեսցի յուսով գիտութեան.
մխիթարել զմեզ հոգւով և լուսաւորել։
Ընդ նախնին անժամանակութե քամր
զե ցուսցուք. զմեզ քո միայն զորքան
չեր լիսդ. որ յարեարդ ի մեռելոց ամե-
նազօր թագաւոր անմահ։
Ընդ երկիս մանկունսն օրհնաբանսն. Հ
բարեբանեմք ըզքեզ քս տէր ած
հարցըն մերոց։ Որ իջեր ի յերկնից խո-
նարհութեամբ և խաչի համբերեալ
փրկեցեր զմեզ. աստուած։
Թաղեցար ի նոր ի գերեզմանի և յարու-
ցեալ նորոգեցեր ըզտիեզերս. աստը։
Ըզտէր օրհնեցէք բարձր արարէք ըզ- Փ
նա յաւիտեան։ Ը թագաւորըն ան-
մահ և զարծըն յաւիտենից. ամե-
նայն ժողովուրդք բարեբանեցէլ. բար-
ձրարարէք։ Որ մահուամբըն ըզմահ խա-
փանեաց. և յարութեամբըն իւրով
զյարութի մեզ պարգևեաց. բարձր։
Որ ըզհրեշտակին։ Որ զհովուրն։ Մ
Որ զանշօշափելին։
Որ խոնարհեցար ի յերկնից և իջեր ի Ո
յերկիր միածին որդի և բանդ տէրդ.

ողոր

ողորմեա՛։ Բանաւո՛ր հօտի։ Որ կանգնե-
ցեր ըզխաչ քո ի մէջ երկրի․ և ելեալ
բարձրացար փրկեցեր ըզտախեղելս․ ո-
ղորմեա՛։ Թաղեցար ի նոր ի գերեզ-
մանի և յարուցեալ յերրորդ աւուր
ի յերկինս համբարձար․ ողորմեա՛։

ա Որ անձամբ էութբ հօրդ ես փառա-
կից չարչարիլ մարմնով յանձն առեր
վասըն մեր․ մըշտընջենաւոր օրհնութբ
ի հրեշտակաց օրհնեալդ ես տր․
Որ էակդ ես ընդ հօր և սբ հոգւոյն․
խաչեցար և թաղեցար կամաւ հօր վասըն
մեր․ մըշտըն։ Որ մեռանողամբ դալարեցես
հայրենի փառօք․ շնորհելով ածապէս
յարութի տիեզերաց․ յամ արարածոց ծնոյ
յաւիտենից օրհնեալ։

հ Այսօր որ ի հրեղէն աթոռ բարձրա-
ցեալ հանգչիս․ երեք սրբութեան ձայ-
նիւ ի դասուց հրեղինաց օրհնաբա-
նիս տր ած հարցըն մերոց։
Պատկերակից եղեր հողեղէն բընու-
թեան․ մարդասիրապէս գթացար կու-
սական ծնընդեամբ ազատեցեր ըզմեզ
|| Հռո 5․ 15 աստուած։ Քանզի միոյն յանցանօք ամե-
նեքեան մեռաք․ այլ ի խաչին քո քս ա-

մենե

մենեքեան նորոգեցաք ի փառս. ամտ։
Ընդ որ օրհնեցէք և բարձր արարէք Դ
զնա յաւիտեանս։ Որ բազմեալ
հանգչիր յանարատութեան ի յաթոռ. ընդ
մեզ խոնարհեր ի յանձն եղեալ վասն ազգի
մարդկան. օրհն։ Լուսի կողմանց արեւմտ
ագբերքն նորոգեցան արարածք և ամ
մահացեալք. օրհնեցէք։

Ընդ քեզ երգեմ։ Ընդ քեզ որ։ Ընդ քեզ։ Մ

Անսկիզբն բանդ անբաժանելի ծը- Ո
նունդ հօր. որ վասն մեր մարմնա-
ցար ի կուսէն ընդ մեզ խոնարհեալ ի յանձն ա-
ռեր և թաղեցար յերկրի։ Այսօր զան-
մահ և զանապական մարմինն քո. կա-
նայքն որք մեռեալ խնկել խնդրեին.
այլ հրեշտակին ձայնեալ ասէր. զի խնդ-
րէք ընկենդանին ընդ մեռեալս։
Նա ընդ թշնամին կապեաց և ընդ դժոխս
աւերեաց յարուցեալ ի մեռելոց քրիս-
տոս Աստուած. պարգևեն ազգի մարդկան
զմեծ զողորմութիւն։

Սոսկալի տեսիլ հրեշտակին ի փառաւո- Տ
ւոր քո գերեզմանին ընդ պահապան-
սըն զարհուրեցոյց։ Իմանալին մար-
մնական ձայնիւ բարբառեր առ սուրբ
կա

կանայսն· փառաւորեցոյց զսուրբ և զողոր
մութիւն։ Ո՛վ կանայք ըզգաստք ա՛ծ
ասէրք զամենեցուն զյոյսն և զյարութի՛
ընդ մեռեալըն զի՞ խնդրէք։

ա Փայլականաձև հրեշտակն իջեալ յերկ
նից զարհուրեցոյց ըզպահապանսն·
և զսուրբ զկանայսն խնդութեամբ լը
ցոյց։ Ա՛ծ ասէր կանայք ցընծայէք այսօր
յարեաւ Քս ի մեռելոց· և լոյս մեծ աշ
խարհի ծագեաց։ Աւետիս լուեալ ի
սուրբ հրեշտակէն ընթանային առ ա
շակերտսըն· պատմելով նոցա զյարու
թիւնըն տեառն։

ձշ Ո թագաւորըն փառաց քրիստոս որ
վասըն մեր մարմնացար ի սըրբոյ կու
սէն և խաչի համբերելով· միաբանու
թբ երգով բարեբանեսցուք։
Որ ըզթաղումն երեքօրեայ յանձն էառ
յարուցեալ ի մեռելոց իշխանութբ· միա
բանութբ· Կարողապէս ըզդրունս
դըժոխոց խորտակեաց· եկեղեցւոյ իւ
րում զգեցոյց զմեծ վայելչութիւն· միա
բանութեամբ եր։

Կանոն

Տ

Ըխայութեան բանին պատմօղ
ունւաքեցար յաշխարհի քո՝ յով
հաննէս մկրտիչ. աղաչեա զաս
տուած հայրցն մերոց։ Որ ընդ հրեշտա
կացն անտեսանելեաց. յորդանան կու
սին տեսեալ քո և երկրպագեալ. աղ։
Որք հաւատովն ընդ յիշատակս քո տօ
նեմք. և անդադար ձայնիւ ընդ քեզ ու
նիմբ բարեխօս. աղաչեա զաստուած։
Ըզտէր Գովեցէք ըզտէր քրիստոս միշտ
և յաւիտեան։ Օրհնեցին ի ծնունդս
կանանց զկարապետն և զմկրտիչն յո
հաննու զառաքինութիւն ընդ հանդէս. տօ
նելով այսօր ի ձայն հնչման. գովեցէք։
Խայտացելոյն յորովայնի հոգւով ի ծնողն Ղուկ.
դեանցն քո. որ ի փրկութեան աշխար 1. 41
հի յայտնեցաւ տէրն բան. գովեցէք։
Յանապատի բարբառոյ ձայնի և զմկ
րտչին յոհաննու. զյաղթանակ մար
տի ընդ գլխատմանն կատարեմք այսօր
ընդ յիշատակ. գովեցէք ըզտէր։
Որ ըզբանն ած։ Որ էից լուսոյն։
Ընարաս տաճար տրնօրէն։

ո Սպասաւորեալ աղբերացն Թէ երկնից ոչ յօ-
հաննէս մկրտիչ. որ եղև աշխարհի
քարոզ փրկութեան յաւիտենից. ա-
ղօթիւք սորա տէր ըստ մեզ և ողորմեա:

Մտ 11. 11 Որ առաւել քան զմարգարէս ‖ մեծ ի
ծնունդս կանանց. որ ըղձեց մեզ յայտ-
նեալ այծ և մարդ յերկրի երևեալ. ա:
Զայն բարբառոյ յանապատի և կատա-
րիչ խորհրդոյն. զգլխատեալ այսօր ի
հերովդիայ. վերափոխեցաւ ի դասս ան-
մարմնոց. աղօթիւք սո:

ու Երկնաքաղաքացին յովհաննէս մեծ ի
ծնունդս կանանց. քարոզեր յանապա-
տի աղաղակող բարբառովն. ըղձա-
կամօքն լուսոյ անեղականն աստուածու-
թեան: Ճշմարեա մարգարէ և ձեռ-
նադրող որդւոյն այ՝ յառաջընթաց կա-
րապետ և պատմօղ այծայրին օրինացն.
Հերքեր զանապարհ Թագաւորին յա-
ւիտենից: Յանօրէն գինարբուսն մի-
ջնեալ հերովդիադա. ի պարգևի
Մր 6. 25 մանկին ‖ խնդրեր զգլուխ մարգարէ-
ին. չնչացեալ զճառագայթսն և զձայն
անդորր լռեցուցին:

դկ

Նորոգեալ կղզիք առ ած՝ եկեղեցիք հեթանոսաց. ի գլխոց լերանց գոչմամբ ձայնի տուք զփառս այ. և պատմեցէք զքաջութիւն յարուցելոյն ի մեռելոց: Երկնաւոր փեսային՝ հարսնացեալ եկեղեցի այ՝ զարդարեալ ի ներքոյ ի հանդերձս յանկէ հուրըն պարսակեալ. քանզի ահա գայ առ քեզ քրիստոս փառաց թագաւորն:
Ուրախացեալ որդիք սիոնի ի թագաւորըն քո՝. առնեցէք ցնծութիւն զնաւակատիս հոգւոյ մերոյ. նորոգեալք ի հնութենէ և ընդ հրեշտակս օրհնեսցուք
զքս փառաց թագաւորն:

Սքանչելի է խորհուրդ անօրէնութեան քո քրիստոս. որ իջեր ի հօրէ ի սէր հարսին եկեղեցւոյ զոր ընտրեցեր. որով փառաւորեալ ենք քրիստոս անմահ թագաւոր: Երևեցար յարուցեալ եկեղեցւոյ քո հիմանց. յորմէ թօմաս հրաժարէր ոչ հաւատալ զքեզ տեսողացն. որում ցուցեր այսօր փափաքողին զվէրըն մարմնոյդ:

Յօհ. 20. 28 Սարսելով Թովմայի շօշափէր զխոցուած
տիգին և զբևեռացն. և գոչելով վերա-
ձայնէր Տէր՝ և Աստուած դաւանելով ըզյարու-
ցեալդ. որով առաք զերանելին ողջ ոչ
տեսեալ հաւատացաք։

ակ
հ Ո՛ր խոնարհեցար յանձառ փառաց փե-
սայդ անմահ և երկնաւոր. ի սէր հար-
սին քո եկեղեցւոյ զոր մաքրեցեր յաւ-
ազանին վերստին ծննդեանն. օրհ-
նեմք զքեզ Աստուած հարցն մերոց։
Ո՛ր կենդանարար նոր յարութեամբդ քո
նորոգեցեր զհնացեալսս մեղօք որով
ցնծայ այսօր եկեղեցի ընդ նորոգումն
բնութեան մերոյ օրհնեմք զքեզ։
Այսօր մանկունք առագաստի պայծառա-
ցեալք վայելչութեամբ. տօնեն ընդ զօրս
հրեշտակաց զնաւակատիս փրկութեան
գ մերոյ. օրհնեմք։ Զտէր օրհնեցէք
և բարձր արարէք զնա յաւիտեանս։
Նորոգեցարուք նորոգութեամբ կենացս
այսօր յարութեամբն Քրիստոսի նոր
ժողովուրդք. և բարձր։ Նոր Իսրայէլ
կոչեցեալք ի Քրիստոս՝ նոր օրհնութիւն վեր-
առաքեսցուք. նորոգողին տիեզերաց
յարուցելոյն ի մեռելոց. և բարձր։

Որ խոնարհեալդ անեղ կամաւ մարդասիրու ժ
թեան նոր օրհնութիւն մատուցէք. Եւ ան
դադար բարեբանեսցուք։ Որ տաճա
րիդ անձեռ լուսոյն որ ի հօրէ նոր երգս
ներգեսցուք. Եւ։ Որ խոնարհեալն ըդ
հրաշալի նոր խաչըմամբ բանիւն եւ մարմ
նոյն. հոգւով երգով բարեբանեսցուք.

Որ վերընստին նորոգեցեր ըզ մեզ ի ո
հնութենէ հինն ադամայ. եւ զըսկըզբնա
կան զեղեցկութիւն նըկարեցեր նո
րաստեղծեալ յոգիս հրաշափառապէս.
Աղաչեմք ըզ քեզ Քրիստոս ողորմեա։

Որ զբարձրագոյն նաւակատեաց խոր
հուրդ հանդերձելոցն այսօր ծանուցեր.
կենդանարար եւ սքանչելի քո յարութեամբ
ի մեռելոց. Աղա։ Ընդ քեզ յարուցեր
յուսով յանմահութիւն զմահացու բնու
թիւն. որով նըստար ընդ աջմէ հօր գլուխ
Եկեղեցւոյ հրաւիրելով զանդամս քո
ի նոյն միութիւն. Աղաչեմք։

Այսօր նոր ժողովուրդք ընդ երկնայ ա
նոցն լուսեղինացըն համաձայնեալք. նորա
գոյին ազգի մարդկան վերերգեսցուք
որ վասըն մեր մեռաւ եւ յարեաւ. [illegible]
լով փառաւորեալ է քո յարութիւնդ.

Այսօր որդիք սիոնի ծնեալք աւազա-
նէն հոգւոյ յորդւոյ աստուծոյ. Ընդ աւա-
կանիս տաձարի ընութեան մերոյ զա-
մեցէք զփեսային երեան յանապատէ նոր
գերեզմանէն. ամենելով փա: Այսօր մեր
կուսնք հաւատոյ կատարելով զնաւակա-
տիս վերինն երուսաղէմի. նորոգեցէք
ըզպատմուճան հոգւոյ ձերոյ և ընդ-
որդւոյ լուսոյ նոր սիոնի. բարեբանե-
ցէք զՔս թագաւորն. ամենե:

Որ եկիր ի փրկութիւն վասն ազ-
գի մարդկան. ըզքեզ անդադար
բարեբանեմք մեք տէր հարցն մե-
րոց: Յանձն առեր ըզչարչարանս և խա-
չի համբերեցեր. ըզքեզ անդադար:
Կենդանեցար վիմաւ յարուցիչդ մեռե-
լոց. ըզքեզ անդ: Որ զամ օրհնեցէք
բանի րծր արարէք ըզնմ յաւիտեան:
Որ անմահըն մարմնով վասըն փրկու-
թեան մերոյ ըզմահ ձաշակեցից. և խա-
փանեցից ըզմահու թագաւորութին. բ:
Որ յաւէժ կենդանութեան առհաւա-
տչեայ ըզ յարութիւն տէրունին մարմնոյն
պարգևեաց մարդկան. և եա առաւել
բանր: Սուրբ

Սուրբ Աստուած որ վասն մեր զմահ ճա- ո
շակեցեր. և յերրորդ աւուր յարեար, ո-
ղորմեա. Սուրբ Աստուած որ ընդ դժոխս
մուերեցեր. և զդերեալսն փրկեցեր ի
նմանէ ողորմեա։ Սուրբ Աստուած որ ի
յերկինս համբարձար ‖ ընդ աջմէ Հօր ‖ Մար 16. 19
նստար ի բարձունս ողորմեա։

Առաքեցար ի Հօրէ բանդ Աստուած ի փր- ա
կութի ազգի մարդկան օրհնեմք զ-
քեզ սուրբ Աստուած։ Ի գերեզմանն իջեր
թագաւոր անմահ. և ի Հօրէ ոչ մեկնե-
ցար. օրհն։ Ի յերրորդ աւուր յարեար
Աստուածապէս և ի յերկինս համբարձար.
փառք յարութեան քո սուրբ. օրհնեմ։

Որ վասն մերոյ փրկութեան իջեր ի հ
յերկնից. մինածին որդի քո փրկիչ մեր
փրկեա զմեզ տէր Աստուած հարցն մերոց։
Ի խաչին բեւեռեցար բանդ ըմբռնե-
լի մարմնով. և լուծեր զկապանս մե-
ղաց Քրիստոս փրկիչ մեր։ Որ երեքօրեայ
թաղմամբ քո մեռուցեր զմահ. և յարու-
թեամբդ քո կենդանացուցեր զաշ-
խարհս. ամենայն գովեալ Քրիստոս
փրկիչ մեր փրկեա։ Զտէր օրհնեցէք
և բարձրացուցէք զնա յաւիտեանս։

Որ

Որ ըստպան ըզգեաց Թագաւորն խորհուրդ և
յարութեան խորհուրդ մեզ կենացս պարգև
եւոյց միաբան հաւատացելոց. օրհնեմ։
Որ նըստեր ընդ աջմէ հօր ծընողին իւրոյ.
և մարդասիրապէս խընամէ զարարածըս.
քահանայք հոգևոր երգով. օրհնեմ։

ո Դու ես Քրիստոս կենաց և յարութիւն ազ
գի մարդկան ողորմեա։ Դու յարու
ցեալ նորոգեցեր ըզաւերեալս ողորմ։
Յոյս յարութեան մերոյ. աղբիւր կե
նաց և փրկութեան ողորմեա։

ա Յարուցեալ տէրն ի գերեզմանէն միա
ծին որպէս փայլակն և լոյս փառաց ծա
գեաց յաշխարհս. և երկինք և երկիր ըզ
ցընծային։ Մեծ է յարութիւն տծոր
դոյն քանզի դրունք յերկնից բացեալ է
ղեն և հաստատուն բուրեաց յաշխարհս. և
լըցոյց զարարածս ամենայն։
Զօրք երկնից իջեալ էին և բանակեալ
շուրջ ըզգերեզմանաւն և հոգեղէն բար
բառովք երգէին. տէր օրհնեալ է քո յա
րութիւնդ։

հ Մինչ ուշի զըրեն բանիւք մարգարէին կե
[illegible]ն յանձնառէր կամաւ ըզխաչն և
զչարչարանս [illegible] տէրըն ծ հարցըն
մե

մերոյ։ Ի վանկէց հօր և հոգւոյն բանդ-
տարըւած ի գերեզման իջեր մեռեալ
ընդ անապականն տէր։ Յարեար ի
մեռելոց յաւուր երրորդի լուծանե-
լով զիշխանութիւն մահու. ա՛։
Իզ տէր օրհնեցէք բարձրաբարբառ ըղ Գ
նոր յաւիտենական։ Հրաշալի ըզյարու-
թիւն աստուած որդւոյն. ժողովուրդք
բարեբանել բարձր։ Մի աբան դ
վեցնէք ըզյարուցեալն ի մեռելոց. քահա-
նայք հոգևոր երգով. բա։
Իջեր յերկնից որդի տր՛ և մարմնացար Դ
ի սրբոյ կուսէն որ անմեկնելի ես ի
հօրէ ողորմեա։ Ի կեր ի չարչարանս
կամաւորապէս տէր և խաչեցար վասն
ազգի մարդկան. և ի գերեզման իջեր
անապական ողոր։ Զմահ լուծեր և
զաշխարհս ազատեցեր կարողապէս
տէր և ի մեռելոց յարեար իշխանու-
թեամբ ողորմեա։
Սքանչելի հրեշտակըն տեառն ցընծու- Ե
թեամբ իջեալ ի գերեզմանըն հարկա-
նէր. փող յարութեանըն տեառն։
Ի հարկանել փողոյն պահապանքն
զարհուրեցան և դողէին. ի յանհէն որ
պէս

պէս մեռեալ։ Զայն եղև ի հրեշտակէն
բարբառ եղև ուրախութեան ասէր յա՛
րեանն. փառք յարութեանդ տեառն։
Յովհ. 20. 19 Դրունքն փակեալ էին երևեալ յիսուս
աշակերտացն և ասէ. խաղաղու-
թիւն ընդ ձեզ։

Յաւուր Չորեքշաբաթւոջն Մէջերեաց
Միջինքն կօ՛ն է.

Հ Որ յաթոռ փառաց նստեալ ընդ Հօր.
օրհնաբանեալդ ի դասուց քերովբէից
օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մերոց։
Որ եկիր ի փրկել զնախահայրն ա-
դամ. ի ճաշակմանէ մահաբեր պտղո-
ղոյն. օրհնեալ։ Որ փոխանակ ծառոյն
գիտութեան եդեր զխաչ քո Տէր. և որ
բուսուցեր զմեզ ի կողահոս աղբերէդ. օրհ։
Կ Զտէր օրհնեցէք և բարձր արարէք
զնա յաւիտեանս։ Որ ելեալ զվտանգն
զաւուր երկոտասանս նա խաղօրն. ծնանե-
եալ ի սրբոյ կուսէ Տէր Յիսուսն. օրհ։
Որ եբարձ զփշաբեր անիծադրութի-
բուսաբերն. բևեռեալ ի վերայ խա-
չի Տէր Յիսուսն. օրհնեցէք և։ Որ ճաշակեացն
զլեղի զդառնութիւն վասն ազգի մարդ-
կան

կան. և պարգևեաց ըզ մարմին և զա-
րիւն իւր զանապական բժշկութեան օրհնել:
Որ խոնարհեցար յերկնից ի հայրա- ո
կան ծոցոյ. միածին որդի աստուծոյ
և առեր մարմին ի սրբոյ կուսէն. վասն
մերոյ փրկութեան ողորմեա.
Ընդ մեզ ծնեալ չարչարեցար ընդ մե-
ղաւորացս. և կոխեցեր ըզ գլուխ վիշա-
պին և շիջան խայթոցք մահաբերին.
և փրկեցեր ըզ տխեղծս ողո.
Բևեռեցեր ըզ մեղս մեր ի վերայ խա-
չին. և համբերեցեր մահու իջեր ի գերեզ-
մանն. կենդանանունէ՝ շնորհեցեր ննջեցելոցս
ի խաւարի. և զօրութեամբ յարեար ողորմ.
Հրաշալի ըզ յարութիւն ա՛ծ որդւոյն ա
այսօր տեսեալ առաքելոցն. և բազ-
մութիւնք հրեշտակացն. երգէին երգ
նոր անլռելի ձայնիւ: Զայն ահեղ գաբ-
րիելեան փողոյն. այսօր գոչէր աւե-
տարանէր աւետիք են աշխարհի. երգ:
Լոյս մեծ և ահաւոր. այսօր ծագեաց
սուրբ եկեղեցւոյ յարուցեալն ի մեռե-
լոց քրիստոս. երգեսցուք երգ նոր:
Աննեղանելիդ ա՛ծ իջեր յերկնից ի յե- հ
ղականս. և անճառելի ծագմամբ սքնո
րէ

ըննեցայր յարգանդանարտ կուսին արեգակն
արդարութեան օրհնեմք ըզքեզ մայր ծ
հայրցըն մերոց։ Ննմեկնելիդ ի հօրէ ե
կիր կամաւ ի մահ խաչին․ և ընդ չարա
Ղուկ 22․37 գործսն պատժեալ ի սպանող վարեցար
այլ ի ծոցոյ հօր ոչ բաժանեցար․ օրհ։
Ննմահութեանց տուօղ քո իջեր ի
հող մահու․ կամաւորելով զողբալսն հող-
Սաղ 87․7 երգողին եդար ի գուբ ներքնում այլ
անկանարկելով քո ի դժոխս հաներ զգ
կապեալսըն քաջութեամբ և որք նըս
գ ջէին ի տապանս․ օրհ։ Զգօր օրհնե
ցէք և բարձր արարէք ըզզինանձ յաւիտ
եանս։ Որ անապականն թաղմամբդ ե
լոյծ զանէծս երկրի․ իջանելով ի սառ
րինս անզամութի չնորհեանց նմանեցոյն
ի խաւարի օրհ։ Որ կենսաբեր յարու
թեամբն խորով ազատեաց զանդամեանս ի
կեանս անմահ․ և սուրբ մայրենով և ա
ռեամբքըն հրաւիրեաց զմեզ յերկնից ար
քայութիւն․ օրհնեցէք և։
ռ Նկեր ի տեսութիւն անտեսանելիդ
մերձ և մարմին զգեցար ի սրբոյ կու
սէն․ կեցուցիչ և յոյս մեր կեցո ըզմեզ։
Խաչի համբերեցեր վասն ազգի մարդկան․
և մե

Եւ մերովքս չարչարեալ փրկեցեր զմեզ ի մա-
հուանէ. կեցուցիչ։ Իջար ի գերեզմա-
նի կենանիք աշխարհի և յարուցեալ յեր-
րորդ աւուր զմարդիկ ի կենանիս փոխե-
ցեր. կեցուցիչ և։

Երգեսցուք քեզ ընդ հրեշտակս կա- ա
յաղթական օրհներգութիւնս։
Որ մահուամբ քո մեռուցեր զմահ. և
յարութեամբ պարգևեցեր հաղթութիւն բը-
նութեանս. երգեմ։ Որ ցուցեր մեզ ճա-
նապարհ նորոգման և մաքրեցեր զաղ-
տեղութիւն յանցանացն զոր պատրեաց
թշնամին. երգեսցուք։

Կանխեցին կանանայքն ի շաբաթն ի գե- ա
րեզմանն և տեսին զյարութիւնն
տեառն։ Նշան զուսոյն յարութե գե-
րեզմանին կնքելոյ լոյս ծագեաց տիե-
զերաց։ Յարեաւ տէրն ի մեռելոց հզօր
զօրութեամբ հաստատեաց զհիմունս եկե-
ղեցւոյ սրբոյ։

Թագաւորեաց տէր ի վերայ հեթանո- ձշ
սաց. և լուսազարդեալ պայծառացոյց
տէր զեկեղեցի. ժողովուրդք երգէք բա-
րեբանեցէք։ Զգեցաւ տէր զօրութիւն
ընդ մէջ իւր ածաւ. քանզի չէ ինչ զնա

ըձ
հ

Թող մահու խաչին իւրով սրբով. Ժ։
Յարեաւ ած և ատեղերք ամենայն նորա
փետաւր զարդարեցան և մանկունք հա
ղորդեցան մայրենոյ և արեան կենարա
րին. Ժողովուրդք ըզ։

Ո՛ր ի յերկնից իջեր անըմպելի զգե
ցեալ բան և լոյս. զքեզ ամենայնե
քեան օրհնեսցուք ա՛ծ հարցն
մերոց։ Ո՛ր ի խաչին բևեռեցար և հե
ղեր զարիւնդ ի փրկութիւն տիեզերաց.
զքեզ ամենե։ Ո՛ր ի գերեզմանի եդար
և յարեար ի մեռելոց քո յաւուր երրորդ
դի. զքեզ ամենե։ Ըզոր օրհնեցէք
եւ բան բարձր առաքէք ըզնա յաւի
տեան։ Ո՛ր ի խաչին բևեռեցար և ի գործ
ծոց ձեռաց խորոց ապատակեցաւ. և կեր
կուր ընկալաւ ըզլեղի. ամենայն արա
րածք գովելով բարձր առաքէք ըզ։
Սայն ժողովս այ արժանի խաւա
րեալ և ցերեկը վարադոյր տաճարին վե
րնուստ ի վայր. վէմք պատառեալ եր
կիր շարժեալ. ամենայն։ Խաղեցաւ ի
մէջ երկիր և ի յերրորդ աւուր յարեաւ
ամենակալ. և ի յերկինս համբարձաւ
ած. ամե։ Իջեր

Իջեր յերկնից որդի Այ ազատեցեր զա- ռ
րարածս. անկանիմ առաջի քո ողոր
մեա ինձ Տէր ա̃ծ։ Ի խաչին բևեռեցար
Քրծ և ըզ մարդն ի կապանաց մահու ար-
ձակեցեր. և զիս մի անտես առներ որ
մեղօքս եմ մեռեալ։ Ծագումն Հօր
յանմատոյց լուսոյն որ իջեր ի գերեզ-
մանն. կենդանացուցեր զարարածս քո.
և զիս մի անտես առներ քանզի քեզ միայ-
նոյ մեղայ։

Ի գերեզմանս քո կանխեցին կանայքն ա
զիւղս և զխնկս բերին. ի պատիւ
թաղմանն քո զի զմեղօք ըզհողացեալս
վեր ածեր ի կեանս։ Փոխանակ իւղոյն
զհաւատս անբիծ և զաղաչանս մեր
ընդ առաւօտեան կանանցն ընկալ. որք
զողջոյն կենաց լուան Եւայի ունկամբքն։
Նոյն առաւօտին առաքելոցն յարեա-
յարուցեալն մեր աւերեաց ըզդժոխս.
և զթշնամին կապեաց ի յանլոյծ կա-
պանս։

ձէ Կանոն Ս. Լուսաւորչական նշխարացն։

գձ

հ

Երկրպագեմք քեզ Քս՝ որ ի
ձեռն սրբոյ առաքելոցն ծա
նուցար մեզ. տէր ամէն հար
ցըն մերոյ։ Եւ աշակերտեալք ի սրբոց
առաքելոցն. նուսաք փառաւորել զքեզ
քեզ ի տաճարի սրբութեան քո. զոր հիմ
նեցուցեր ի վերայ վիմի հաւատոյ. տէր։
Եկայք ժողովուրդք որք ի հեթանո
սաց. ցնծութեամբ տօնեսցուք զնաւակա
տիս որ եկեղեցւոյ. բարեբանելով զտէր
տէր։ Զտէր օրհնեցէք և առաւել
բարձր արարէք զնա յաւիտեանս։
Ընդ անմարմնական բազմութիւնս ընդ
Քս թագաւորն որ եկաւորն այսօր ի
որ եկեղեցի. ամ ազինք գովեցէք և ա

գ ռաւել։ Եկայք հաւատացեալք սուրբ
Երրորդութեանն յեկեղեցիս օրհնեցէք
Սաղ. զնա. Արարէք տօնս ուրախութեան մինչ
117. 27։ չև յանկիւնս սեղանոյ. և առաւել
բարձր։

ա Այսօր հրեշտակաց բազմութիւնք տօ
նակից լինին ընդ մեզ. քանզի երկ
նաւոր թագաւորն եկաւորն ի սուրբ ե
կեղե

կեղեցի։ Խնդա՛ և զուարճացի՛ր հարս
նացեալըդ Տ(եառ)ն եկեղեցի. քանզի ըղձեաց
Տ(է)ր ըզքեզ Սիովն՝ ընտրեաց և հաճեցաւ Սաղ. 131. 14
բնակել ի քեզ։ Լուսաւորեալ լուսա-
ւորեա՛ կաթուղիկէ եկեղեցի. քանզի ի
քեզ շողշողեալ ծագեցեն ի հօրէ լուսոյ ծագելոյ.
և լուսաւորեաց զմանկունս քո.

Որք արժանաւորեցայք ի կոչումն փառ- ա
աւորութեան Քրիստոսի Տ(եառ)ն մերոյ. ե-
կայք ժողովուրդք երգեցէք նմա երգ
նոր. երգեսցուք զանուն նորա ձայ-
նիւ ցնծութեամբ յօրհնութիւն ի նոր.

Օրացեալքս ի քեզ Տէր ժողովուրդք
հաւատացելոց. Տրամադրիւ խոստովա-
նութեամբ մեք օրհնեմք զխորհուրդ ած-
ային կենսաբեր տնօրէնութեան քո. փառ-
աւորելով զհաւատ և ըզսքանչելի
անուն քո Տէր Տէր մեծ ի վերայ ամե-
նայն երկրի։ Ուրախացիր եկեղեցի սուրբ
հարսն երկնաւոր խորհրդոյն. ի փառս
ամենասուրբ Երրորդութեանն. որ հա-
մագոյ իշխանութեամբքըն իւրով զար-
դարեաց ծագմամբ լուսոյ պըսակեալ
զքեզ ի պատիւ և ամենայն սուր-
բովք իւրովք։

Ընա

ըՃ Անապականն բանն աստուած որ իջեր
Հ ի մէջ հնոցին· փրկեցեր զերիս
մանկունսն ցօղովն օրհնութեան· օրհ
նեալ ես տէր աստուած։ Որ ի բաբե
լոնի ընդ բոցս հրոյն շիջուցեր և զման
կունսն ապրեցուցեր· և նոքա ե
րեքեանքն գովէին ասելով· օրհ։
Որ յարգանդի կուսին բնակեցար և
ծնար որպէս մանուկ· որ ըզ
մահ կործանեցեր և զյարութիւն քո ցու
Գ ցեր· օր։ Զտէր օրհնեցէք և բար
ձր արարէք յաւիտեանս։
Ամենասկիզբըն զամենասուրբ զերրոր
դութիւնն· որ նոյն ինքն իւր անեղ
բընութեամբն գոյացոյց յոչընչէ զամե
նայն արարածս· ըզընա հոգևոր եր
գով օրհնեցէք և բարձր։
Ահամագոյական էութեան բանն ի հօ
րէ որ լոյս մեծ ծագեաց անճառելի ծագ
մամբ· որ հաստատեաց զերկինս և զի
մանալի զօրըս հրեշտակաց· ըզընա։
Ամենիմաստ զերկնաւոր զթագաւորու
թիւնն· որ արարչագործ սաստիւ մամբ
վայելչացոյց զերկինս և զերկիր· ի
փառս ամենասուրբ երրորդութեանն·
Երգեք.

Երկրպագութեան հրեշտակային օրհնու-
թեամբ. ընդ նոցա հոգևոր երգովք օր։

Առաջինն պատուովն առաջին ծառայն ը
ընդ նախաստեղծըն մահացոյց. իսկ որդին
միածին եկն և փրկեաց ըզ մեզ։

Զչարչարանս ի յանձն առեալ ըզ խաչ
չի յարուցեալ մեռելոց. ջնջեալ
զձեռագիրն ի մէջ յանցանաց։ Կենդանու-
թիւն ի գերեզմանի եղար վասն ի հո-
ղոյ ստեղծեալ մարդոյն. զմեզ որք մե-
ռեալ զանձն իմ կենդանացո։

Կին ի գերեզմանն առաւօտեան թ
սուրբք կանանցքն. յօծանել խնկել զա-
նապականն մարմինն։

Գոչմամբն հրեշտակին քաջալերեցեր ըզ-
նոսա ասելով. ցնծացէք յարեաւ որ
ոչէս յառաջին ամաց։

Լուեալ ի հրեշտակէն զաւետիս յա-
րութեանըն. պատմէին առաքելոցն և
թէ յարեաւ քրիստոս։

Որ թագաւորդ ես յաւիտենից տէր և ժ
արարիչ ամենայն լինելոց. օրհնեալ
ես տէր ած հարցըն մերոց։

Որ սպասաւորեալդ ես ի սերոբէից և
փառաւորեալ յանմարմնականն բանըն

մն

մտաւորութեանց՝ այսօր ի գանձանացըն մեր
կանգեալ և ի զընծաւորաց բաժանեցաւր
վառըն մերոյ փրկութեան. օրհնեալ ես։
Այսօր ըզկենարարըն մեր տէր ըզխաչն
օրհնեսցուք. քանզի ի վերայ նորա բաշ-
խեցաւ մեզ պարգևն անմահութեան. տէր
դ տըր ծ հա։ Զդ տէր օրհնըն ...ցէք և
բարձրացուցէք ըզնա յաւիտեանս։
Այսօր նըշան սուրբ խաչին ի յե[illegible]ր
կըն երևեալ. օրհնըն։ Այսօր ընդ-
դէմ թըշնամւոյն զէն անպարտե-
լի ցուցաւ մեզ. օրհնըն։
ո Որ կամաւոր խաչելութեամբ քո տէր բար-
ձեր ըզ մեզ. ըզ քեզ բարեբանեմք ամե-
նեցուն յարութիւն։ Որ երեքօրեայ
թաղմամբ քո տէր մեռուցեր ըզ մահ. ըզ։
Որ լուսափայլ յարութեամբ քո տէր կենա
գործեցեր զաշխարհս. ըզ քեզ բա։
ու Զայն աւետաւոր հրեշտակին զըւար-
ճացեալ զանաւորեան կանայսն. զ քս
պատմելով ըզյարութիւն։ Ի յուսահա-
տիք տըրտմութեամբ այլ ցընծայեցէք բեր-
կրելով. խընկաւգդեալք ...այնոյն և
փառաւորեալք յարութեան։ Փութացարուք
ի գալըստեան աւետարանեցէք առաքելոց

տայն

տանջս. Եթէ յարեաւ քրիստոս և խա-
փանեաց ըզմահ։

Այսօր բևեռեալ քո ի խաչին և զինու Հ
որին խոցեալ զանարատ ըզկողդ.
տէր աստուած հարցն մերոց։
Եւս ըզհոսումն սուրբ արեան քո լը-
ւայց ըզտիեզերս յանիծից ազատեցեր մեզ
տէր աստուած։ Պարգևատու բարեաց և
տուող որդէգրութեան. Եւ դարձ ի գերեալ
մարդկան. տէր։ Եղիցի Ամենայն գործք Գ
օրհնեցէք։ Որ յանէից գոյացուցիր ա-
րարածս ի ձեռն կերպարանս. զգայացուցեալք
օրհնաբանելիք եղաք. ամենայն։
Որ զդատակնիք մահու եդիր ի սրբոյ
անշնչացեալ մարմնոյն ըզհողացեալ
մարդոյն. ամէն։ Որ զաւազանաձայն կըն-
քանդեցեր ի ձայնական դարուն-
թեան. զի հաղորդեսցուք մարմնոյ և ա-
րեանըն տեառն։ Ամենայն։

Հայր անսկիզբն որ վեր օրհնեալդ ես Ո
ի դասուց քերովբէից. ըզքեզ աղաչեմք
ողորմեաց քոյոց հաւատացելոց։
Բանդ ի հօրէ որ յառաջ քան զյաւի-
տեանս որդի. փառակից հօր. ողորմ։
Որ նըստիս ի քերովբէս և տէրութե խըն-
մես

մեզ զարարածս քո․ Ճշմարիտ սուրբ
Հոգիդ Տէր․ ողորմեաց քոյ։

ա Այսօր զուարճացան առաքեալքն ամենայն Ճշմարիտ յարութեամբ Ած որդւոյն․ քանզի զդժոխս աւերեաց և գերեաց զարգելեալսն ի նմա։

Այսօր լուսափայլեալ մեծապայծառ ծագմամբ Հրեշտակականն ի վերայ վիմին կանանցն աւետէր ասելով․ զի խնդրէք զկենդանին ընդ մեռեալս։

Այսօր բերկրեցան կանայքն ի լուսաբեր աւետեօք յարութեան Աստուածորդւոյն․ դարձան յառաքելսն ասելով յարեաւ Աստուած։

Հ Որ գթացար ի սուրբ մանկունսն և իջեալ փրկեցեր ի բորբոքեալ բոցոյն․ ընդ քեզ միշտ օրհնեմք Աստուած Հարցն մերոց։ Որ ողորմեցար ազգի մարդկան և իջեալ մարմնացար ի սուրբ կուսէն ընդ քեզ միշտ օրհնեմք։

Որ երեքօրեայ թաղմամբ քո առեր շարժեցան հիմունք երկրի․ ընդ գերեզմանս
‖ Մտ․ 27․ 52 բացեր ‖ ընդ մեռեալսն յարուցեր․ ընդ
քեզ միշտ օրհնեմք։ Ասցէք Որ պայծա
Է ռացոյց ընդ փայտ խաչին․ տարածանե
լով

լով զիւր զանարատ բազուկն. և ետ
զէն յաղթութեան արարածոց իւրոց.
ամենայն գո՛րծք օրհնեցէք:

Իջանելով ի ստորին կողմն երկրի և դո
ղալով սասանեցան դժոխք. քանզի որ
ի նմայ արգելեալքն աղաղակէին առ Տր.
ամենայն: Եւ զարգելեալսն ի բռնու
թենէ մահու || ազատեցոյց երեքօրեայ || Սղ 101.21
յարութեամբքն իւրով. ամե՛:

Որ խաչեցար և թաղեցար վասն մե ո
րոյ փրկութեան և յարեար ի մեռե
լոց. խնայեա ի ժողովուրդս քո միայն
մարդասէր: Որ զդժոխս աւերեցեր
և զգերեալսն փրկեցեր. և մեզ
կեանս շնորհեցեր. խնայեա ի ժողով:
Որ ի յերկինս համբարձար և ընդ աջ
մէ Հօր նստար. ի միւսանգամ քո գալըս
տեանն. խնայեա ի ժողով:

Սքանչելի կանայքն աներկիւղ եկին ա
ի տեսանել ըզգերեզմանն. || զի կա || 1 Յհ 4.18
տարեալ սէրն մերժեաց զերկիւղն:
Եկին ի խնկել ըզտէրունեան մար
մինն՝ և տեսին յարուցեալ ի գերեզմա
նէն. և վերստին լուսոյն ծագեաց յաշ
խարհս:

Փա՛

Քարոզեա՛ց հրեշտակըն զյարութիւնըն
տն՝. Եւ բացան գերեզմանըք ննջեցե
լոց. Եւ յարութիւն տըրն յաղթեաց մահու:
Հ Որ զմարդարեաւ նորացուցեր զմարմա
ծոյ գոյացութիւնս. համագոյ հօր և հո
գւոյն ըզքեզ միշտ օրհնեմք տէր ած հարցըն
մերոց: Որ կամաւոր խոնարհութեբդ
քո յանձն առեր ըզչարչարանս ի խա
չին՝ բևեռեցար. ըզքեզ միշտ օրհն:
Որ զմահացու մեր բընութիւս վերա
ստեղծեր կենդանութեբ հրաշափառ քո
յարութեամբդ. ըզքեզ:
Դ Զտէր օրհնեցէք գովեցէք և բարձր
արարէք ըզնա յաւիտեան:
Որ էջն ի գերեզման և աւերեաց ըզդը
ժոխս. մեծ և հզօր զօրութեբ՝ և յա
րեաւ ի մեռելոց. օրհն: Լուսաւորիչն
աշխարհի՝ որ ազատեաց ի մեղաց ըզգա
եզերս ամ. նորահրաշ յարութեբն իւ
րով. օրհնեցէք.
Ա Եկեր ի չարչարանըս չարչարանացըն
լուծիչ. բևեռեցար ի խաչին՝ լուծեր
ըզկապանըս մեղաց մերոց. քս յիս յա
րութեն մերոյ ողորմեա: Իջեր ի գե
րեզման աւերեցեր ըզդըժոխս. Եւ յա
րուց

րուցեալ յերրորդ աւուր զաշխարհըս
ըստ յուցեր խընդութե՛. քրիստոս յոյս։
Մըտեր մու աշակերտացըն քաջալերեալ
ըզնոսա. եւ խոստացար լինել ընդ մեզ
զամ աւուրըս կենաց մերոց. քն։
Ամենախնամըդ որ՝ կանխանայն ընդ առաւօտն ա
ի գերեզմանն. եւ զահաւոր յարութե
ըզձայնն ի հրեշտակէն լուեալ. եթէ
յարեաւ աստուած։ Թողեալ ըզխաւարա
մութին երջանիկ եւ ոք կանանցն. եւ խըն
դութե ընթանային՝ պատմել աշակերտ
ացըն. եթէ յար։ Ոսքանչելի եւ զհրա
շագործ զյարութիւնըն քո. առաքե
լոյն ըստուգապէս տեսեալ. ընդհանուր
քարոզէին. եթէ յարեաւ քս։
Թագաւորին յաւիտենից մատուցուք ձշ
զօրհներգութի. որ ի կուսէն մարմնա
ցաւ. հաստատեաց զաշխարհս ի հաւատս
ամնասամնելի. փառըք նըմա այժմ եւ
յաւիտեանս։ Որ կամաւ համբերեր մահու
խաչին աստուած բանն. եւ եհեղ զարիւնն
իւր սբ ի փըրկութիւն տիեզերաց. փառ։
Նմանապէս յարուցեալ ի նորափոր ի վի
մէն. լուսազարդեաց զեկեղեցի իւր ոք.
ի փառս եւ ի զարմանս ամենայն իւրոյ. փ։
Որ

ձղ
բկ
հ

Որ յերկնային զինուորութեանց
ըդ միշտ երկրպագեն քրիստոս
թագաւորընդ հօր և սուրբ հո
գւոյն. օրհնեալ ես տէր աստու
ած հարցն մերոց: Որ խոնարհեցար
յանձնառ փառաց եկեալ խոնարհութք ի
մահ խաչին՝ դղրդեցան դժոխք.
յահեղ փառաց քոց. օրհնեալ ես:
Եւ հրաշափառ քո յարութեամբդ կե
նագործեցեր զիս զմեղօք ըդ մեռեալս.
և համբարձար փառօք ի յերկինս. օր:
Ի զօր՝ Ի՝զ. քրիստոս թագաւորըն քաղց
րաձայն երգով օրհնեցէք և բարձր արա
րէք ըդ նա յաւիտեանս:
Որ պատուական խաչելութեամբ հրա
շագործեաց ըդ փրկութիւն յաւիտենից
գ նընջեցելոցն. քաղցրաձայն երգով:
Օ յարուցեալն խոնարհութեամբ զփա
ռաւորեց հօր և սուրբ հոգւոյն. ընդ վեց
թևեան սրովբէագունդ դասս. գովեցէք
և բարձր արա:
ո Թ. Իսա իմ Ողորմեա ինձ աստուած
իմ ողորմեա: Որ ի յերկնից իջեր
բանդ աստուած և վասն մեր մարմնա
ցար ի կուսէն. ողորմեա:

Որ

Որ ի խաչին տարածեցեր զանարատ բա-
զուկս քո և վասն մեր հեղեր զարիւն
քո սբ․ ողորմեա ինձ աստուած։
Որ ի գերեզմանի եդար անապական և
յարուցեալ նորոգեցեր զաշխարհս․ ող։
Որ ի յերկինս համբարձար ամենակա-
րօղ և ընդ աջմէ հօր նստար յաթո-
ռ փառաց․ ողորմեա ինձ․
Քո յարութեանդ փառուք վայելել ա
երկայնամիտ տէր։ Օրհնեալ է քո յա-
րութիւնդ աստուած որ ըզ մահ մահու
ծանուցեր քոյին կամաւոր մահուամբդ․
քո։ Պ․ ողջումն ահեղ հրեշտակին ի վիմին
որ քարոզեր առ մեզ կանանց յարեա-
տէրն ի մեռելոց․ քո յարութեանդ։
Անսկիզբն աստուած և ամենազօր որ առա- հ
քեցեր ըզ միածին որդիդ քո ի փրկու-
թիւն մեր․ օրհնեմք ըզ քեզ աստուած հարցն
մերոց։ Ծնար ի հօրէ անճառ միութի-
ի կուսական որովայնէ երևեալ մարմնով
ի փրկութիւն մեր․ օրհ։ Որ նստիս ի
քրովբէս և յանմարմնոց վերոց օրհնիս քրիս-
տոս սրբասաց ձայնիւ․ համբերելով
չարչարանաց ի խաչին բարձրացար խոր-
տակեցեր ըզ զօրութիւն մահու․ օրհ։

Ք՛զ

գ Ի զատկի. Ամենայն ազգք զՔս գովեցէք. զյարուցեալն ի գերեզմանէն անապական մարմնով: Ի քարոզ հրեշտակին լուեալ կանանցն ընթացեալ պատմեցին աշակերտացն աւետիս յարութեանն: Եւ մեք ընդ նոսին երգեսցուք հանապազ զօրհնութիւն. փրկողին ընդ մեզ աւետելով յարութեանն Քի. Ամենայն:

ռ Իջեր Տէր եւ մարմնացար ի կուսէն. եւ զհոգեղէն բնութիւնս ազատեցեր ի մեղաց: Եղեր Տէր բեւեռեցար ի խաչին. ընդ մեռանել յանձն առեր կենդանատու մեռելոց: Եդար Տէր ի նորափոր ի վիմի. Եւ մատանեաւ կնքեցար գանձդ կենաց աշխարհի: Յարեար Տէր աւերեցեր զդժոխս. Ի յերկինս համբարձար եւ ընդ աջմէ Հօր նստար:

Մտ 27. 66

Մր 16. 19

տ Քրիստոս յարեաւ ի մեռելոց.

Ընդ արշալոյսն առաւօտուն կանխեալ կանանցն ի գերեզմանն աւետելով Քս յ: Եւ առ նոսա ասէր հրեշտակն. զի խնդրէք ընդ կենդանւոյն ընդ մեռեալս. Քս յար: Փութացարուք ով սուրբ կանայք եւ պատմեցէք աշակերտացն աւետելով. Քրիստոս յարեաւ ի:

Որ զծառայի ըզկերպարանըս յանձն Հ
առեր վասըն մեր. և խոնարհեցար քո կա
մաւ ի մեր բնութիւս. օրհնեալ ես տէր
տէր հարցըն մերոց։ Որ խաչեցար հա
ճութեամբ հօր միածին որդի. և թաղ
մամբն երկրաւորաց ըզբնութիւն մահու
լուծեր. օրհնե։ Որ փառաւոր յարու
թեամբ քո կանգնեցեր ըզմահացեալըս.
ի յերկինըս համբարձար ընդ աջմէ հօր
նըստար. օրհնեալ։ Ըզտէր օրհնեմ Գ
ցէք և բարձրացուցէք ըզնա յաւիտեան։
Տէրաշալի յարութեամբ փըրկչին նորո
գեցան արարածք. միաբանութեամբ օրհ։
Դաւթական սարսեցին զըժոխք աւետամէ
ըով ըզթագաւորն անմահ. միա։

Թերևս ի մ Որ իջեր յերկընից բա[illegible] Ո
անապականծ առեր մարմին [illegible] ըստ մե
րոյ բնութեան. վասըն յանցանաց նա
խաստեղծին [illegible] նորոգեալ մեզ ան
ապակա[illegible]։ Ի խաչին բևեռեցար կամաւ
րապէս փրկիչ և զխոցումըն յանձն
առեր ի զինուորէն վասըն յա։
Ի գերեզմանի եդար անապականաբար
փրկիչ և զթաղումըն յանձն առեր զե
րեքօրեա[illegible]. յարուցեալ լոյս ծագե

ցար սուրբ յարութեանդ յս. ալէլ։

ա Լուսաւորեալն որ՝ կանայքն հանդերձ
իւղովք և խնկովք. Եկին ի որ գերեզ
մանն ու զլուսոյ խնդութեան զանմահ
փառաց Թագաւորին. Նա ի ձայնէ հրեշտա
կին՝ զուարճացան տրտմազգեացքն.
Առաւօտեան սուրբ կանայք զի խնդ
րէք ընդ կենդանին ընդ մեռեալս. յա
րեաւ փառաց։ Ընդ առաւօտս սուրբ կա
նայք փութային հետևեալ. պատ
մօղ լինիլ պետրոսի և յոհաննու սի
րելոյ յարեաւ։

հ Որ էիր յառաջ քան ըզ յաւիտեանս
բանդ աստուած. վասն մերոյ փրկու
թեան առեր մարմին ի սուրբ կոյ
սէն ըզքեզ օրհնեմք աստուած
Փիլ. 2. 7 հարցն մերոց։ Որ ըզկերպարանս
ծառայի ճշմարտապէս յանձն առեր.
և խաչի և մահու համբերելով իջեր
ի գերեզման. ըզքեզ օրհ։
Որ երեքօրեայ թաղմամբ փրկիչ սուրբ
զյարութիւնդ քո ցուցեր և վերս
տին նորոգեալ կեցուցեր ըզհինա
ցեալս մեզ. ըզքեզ օրհ։

գ Ազգք օրհնեցէք Ամենայն ազգք
բարձր

բարձր արարէք ։ Օ խաչեալն ի մէջ
երկուց և զեղեալն ի նոր գերեզմանի ·
ամենայն ազինք ։ Օ յարուցեալն իշ
խանութեամբ և զաւերողն դժոխոց ·
ամենայն ազինք բա՛ ։

Որ համագոյդ ես հօր և սուրբ հոգւոյն ո
անբաժանելի էակ միութիւն խոնարհեցար
ի բարձանց և առեր մարմին ի կուսէն ·
յաղագս անկելոյն յանկրուծէ կենաց
բանսարկուին խաբմամբ ։ Որ դատաւոր
դ ես ծածկելոց գիտող այսօր ի հողոյ դա
տապարտեալ բարձար ի խաչ և լեղեաւ
կերակրեցար · յաղագս անկելոյն ի
ճաշակմանէն մահաբեր պտղոյն ։
Որ կենդանութիւնդ ես ամենեցուն այս
օր ըզմահ խաչի ի յանձն առեր եդար ի
սիրտ երկրի և յերրորդ աւուր յարեար ·
շնորհեա մեզ վերածիլ ընդ քեզ
յանապական ի կեանսն ։

Կանխեցին կանայքն ընդ առաւօտն ի ա
գերեզմանն համբերձ խնկօք ։
Բերելով զիւղս անուշունս ի յօծումըն
կենարար մարմնոյ փրկչին մերոյ ։
Եւ հրեշտակըն զօրութեամբ գոչելով
աղաղակեր յարեաւ քրիստոս ։

Հ Աստուածութիւնդ եկիր ի չարչարանս և ի
ծառայից ապտակ կրեցար. օրհնեմք զ
քեզ Աստուած հարցն մերոց: Տարածեցեր
Եսայ. զձեռս քո ի վերայ խաչին և ընդ անօ
53. 12 րէնս համարեցար. օրհնեմք:
Որ զմեռանիլ յանձն առեր վասն արա
րածոց. և ի զինուորէն գեղարդեամբն
Գ խոցեցար. օրհ: Ի զօր Ի գնա հոգևոր
երգով բարձր արարէք:
Որ ձոխաբար յօժարութեամբ՝ եկեալ ի
նորոգումն եղծեալ մարդոյն. և խաչի
յանձն առնու զմահ. զգնա:
Որ էջն ի ստորին կողմն երկրի և դողա
լով սատանեցան դըժոխք. այսօր յարու
ցեալ վերածեայ զննջեցեալսն. զգնա
հոգևոր եր:
Ա Որ յաթոռ փառաց նըստիս բանդ Աստուած
խոնարհեցար ի հայրական ծոցոյ առեր
մարմին ի կուսէն. վերականգնելով ի
տեղի ըստորանկեալ լուսոյն զհողացեալ
բնութիւնս: Որ կանգնեցեր զխաչ քո
ի մէջ երկրի. և ոտիւք զսրբեալ փափկ
գաւառն դրախտին՝ բացեր նախաստեղ
ծին. կենագործելով ի ճաշակմանն մա
հաբեր պտղոյն: Ի զօրութեամբ խա
չի

չի՛ քո Քրիստոս հիմնեցուցէ՛ր զկաթուղի-
կէ՝ եկեղեցի՝ բնակարան ՟նր․ Երրո՛ր-
դութեանդ․ լուսաւորելով ըզհեթա-
նոսս ի սմ՟ կերկնաւորի ծննդեամբ։

Ըզպայծառութի քի մա՟ նեքեան օրհնես- ա
ցուք․ զի նա միայն ած փառաւո-
րեալ յաւիտեան։ Ըզծնընդայթ յա-
րութե՝ տեսանելով հրեշտակին․ նա
զօրանայր ի պատմել ըզկե՟նսաբեր յա-
րութիւնն։ Զայն աւետեաց լուսեղէնն ա-
ռաւօտեան սուրբ կանայքն․ ի հրեշտա-
կէն՝ դաւանելին ճշմարտութեամբ՝ յառա-
քելոյն։

Ոտիեղերական խնդութե՟ցն աւե- ա
տիքս երանելի կանանցն ուսեալք ի
հրեշտակէն․ աներկիւղ խնդութե եւ
բերկրալից ուրախութե ընթանային
պատմել աշակերտացն ամ սե՟լով։

Որ մահուն երկիւղիւ ընդ մեռեալսն
համարեալ կարծեաք նա ի սպն իշխա-
նութե՝ յարուցեալ․ զմահու եւ ըզ զիշ-
խանութիւն եւ կենդանութիւն պար-
գեւեաց ամ ազգի մարդկան։

Այլ ի բաց եդեալ ըզհրեշտական երկիւ-
ղին ըզկարծիս․ նախանձամանեցին ի
պատիւ

պսակիւ՝ այնորիկ կ. որ մանկունս ըզհրեղէն եւ լոյծ
ըզհնոց զանմանկունս պարգեւեաց. ամզ։
ձշ Օրհնութիւն ի բարձունս. անօրինակ
ծնելոյն ի կուսէն՝ թագաւորին մերոյ.
ալէլուիա ալէլուիա։ Օրհնութիւն ի
բարձունս. անսասանելի եւ հաստատուն
յաթոռոյն մերոյ. ալէ։ Օրհնութիւն ի
բարձունս. անբաժանելի եւ միանձնական
սուրբ երրորդութեան. ալէ։

Փառաւորեմք ըզքեզ տէր աստուած
հարցն մերոց. Որ ըզցօղ անապա
կան արեամբդ ցօղեցեր ամենեցուն
ի վերայ խաչին. օրհնեմք միշտ եւ փա
ռաւորեմք։ Որ թագաւորական երեքօրեայ
յարութեամբ ըզկենս ծագեցեր ամենեցուն.
ձէ օրհնեմք։ Ըզտէր օրհնեցէք եւ բարձր
գձ արարէք ըզնա յաւիտեանս։
հ Որ ի բարձունս էլ եւ գերեզման ըզգեցեր
թիւն. եւ եդ պարգեւս որդւոց մարդ
կան. օրհնեա. Ասէ ի մեռեալս ազատ
առանց օգնականի. քահանայք օրհ։
ո Ցանկալի ցհօր կամաւորութեամբ եկիր ի չար
չարանս. զչարչարանս յանձն առ
եր խաչի համբերելով. իջեր ի գերեզ
մանն
Ի՛ւ...

Իւղաբերիցն եկեալ ի գերեզման փրկ
չին․ ըզիւղս անուշս բերին․ և
խնկեցին զանապական մարմինդ։
Աւետիս լուեալ ի հրեշտակէն որ ասէր․
տէր յարեաւ ի մեռելոց ձեզ կեանս
պարգևեաց։

Իւղաբերք նոր կանայքն ողբալով փու ա
թապէս եկին ի գերեզման քո տէր և
խնկեցին զանապական մարմինդ։
Բարբառ աւետաւոր հրեշտակին որ գո
չէր առ երջանիկ կանայսն․ զի խնդ
րէք զկենդանին ընդ մեռեալս․ քանզի
յարեաւ տէր և աւերեաց ըզդժոխս։
Պատմեալ երանելի կանանցն զյարու
թիւն տեառն աշակերտացն ուրախացեալք
ընթանային Պետրոս և Յովհաննէս եկին
տեսանել գերեզմանն։

Փառաւորեալ որդի տէր․ որ եկիր կա Հ
մաւ ի չարչարանս․ տէր Աստուած հարցն
մերոց։ Տարածեցեր զամենազօր բա
զուկս քո ի վերայ խաչին․
և երկիրս հրացեալ սասանեցաւ և դո
ղացեալ երերէր․ ի յահէ փառաց քոց
տէր Աստուած։ Տեսեալ արեգականն զա
րարիչդ ի վերայ խաչին․
չհան

չհանդուրժեալ չարչարանաց արարչին՝
խաւարեցոյց զլոյսն ի մէջօրէի. Իյա։
դ Զտէր՝ օրհնեցէք բարձր արարէք յաւի
տեան։ Ու զխնաւորքն գեղարդեամբքն
յարձակեալ. խոցեալ ց զկող կենա
բարխին. բարձր։ Ուսաւ մղեւր կենդա
նարար բղխեալ. լուա ց զախեզերս
իմեղաց. բարձր։
ա Յամենայնի բազում ողորմ տէր ծ նայեա
յխս գթութեան եւ խնայեա զի դու մի
այն ես մարդասէր։ Ու խաչիւրդ քո
կենարարաւ պահեա. եւ յարութեամբդ
քո փրկեա եւ ապրեցո. զի դու։
Ու իմաստութեամբ ի գալստեան քո տէր՝
մերբնանի զխոնարհեալս եւ ապրեցո զի։
ա Այսօր յարութիւ քի օրհնեցէք հաւա
տացեալք. ի մի տէր ծ հայր ամենակալ։
Այսօր եւ կանայքն ի ւզաւերբ աւետա
ւորով առաքելոցն. օրհնեն զանմահ ծ
զհայր։ Այսօր եւ հրեշտակք ի յերկինս
հոգեւոր հնչմամբ երգով օրհնեն։
հ Որ յաւիտենից ես տծ եւ տէր ամենայն
կենդանութե՝. խոնարհեցար ի չար
չարանս համբերելով խաչի եւ մահու.
զքեզ օրհնեմք տէր ծ հարցն մերոց։
Որ

Որ ամենայն բարութեանց ես տուր և ես քրո-
բէական աթոռ նստիս․ եդար ի նորա-
փոր վիմի անապական մարմնով․ Զքեզ։
Որ էակից ես Հօր և Սուրբ Հոգւոյն․
իջեր ի դըժոխս փրկեցեր զգերեալսն
աւերելով ըզմահ․ Զքեզ օրհ։

Եղա՟ր Երգով օրհնութեան բարձրարա- դ
րէք յաւիտեանն։ Որ եբեկ ըզզօրու-
թիւնս դըժոխոց՝ խորհրդով անօրէնու-
թեան իւրոյ․ Քրիստոս Թագաւոր փա-
ռաց փառաւորեալ ի զօրաց զուարթնոց․
Եկայք ժողովուրդք երգով օրհ։
Որ բանիւ գոյացոյց զարարածս էակից
բանն ի Հօրէ ք՟ս․ և մահու խաչի զամե-
նայնսն վասն մեր համբերեալ յաղթեաց
մահու իշխանութեամբ․ Եկայք ժո։

Քրիստոս աստուած որ տարածեցեր ե
ըզձեռս քո ի խաչին․ և լուծեր ըզ-
կնիք դատապարտութեան մերոյ․ ողո՟ր
մեա։ Ի խաչին բեւեռեցար և հեղմամբ
արեանդ քո փրկեցեր ըզտիեզերս ի
մեղաց․ ողո։ Թաղեցար ի մէջ երկրի և
յերրորդ աւուր յարեար ըզդըժոխս
աւերեցեր բանիւ․ ողո՟րմեա։

Ի խաչեալն փայտին դըղրդեցան դը- զ

ծնունք · զօրութեամբ սուրբ հոգւոյն նորո
գեցաւ երկիր · ծնաւ սա որ խափանեաց
ըզմահ ։ Հրեշտակն աւետէր կուսին
մարիամու · սա է ի սկզբանէ բանն որ
յառաջ քան զյաւիտեանս որդին · սա է
թագաւորն որ խափանեաց ըզ ։
Յարեաւ ծն յաւուր երրորդի · վէմն փակեալ
պատառեցան երկիր շարժեցաւ սասանե
ցան դըժոխք · սա է կենդանին յաւի
տենից քրիստոս ։

Յայս կիրակէէս կամ առաջ ամեն բերէ Դորհաման
խաչէին փոխն է · Մայեան եօթն ։

Հ Սահմանաւորութեամբ երկիր ի չարչարանս
տր · և ի վերայ նշխարատեղծին ըզ մե
ռանիլ յանձն առեր · տէր տր ծ
համբերողն մերոց ։ Անպատկանդ մահու
որպէս մահապարտ · դատապարտեալ ի
խաչելեր վասն ազգի մարդկան · տէր ։
Անմահութեանց տուող քս տր ծ · ի գե
րեզման ի ջեր յարուցիչ մեռելոց ·
Գ տէր տր ծ ։ Զտր օրհնեցէք Արարիչ ամ
բարձեալք զամբարձեալն ի վերայ խաչին ։
Որ կանգնեացն ըզ քառանկիւն սեղան
խաչին · յաղագս քառակողմանցն խաւարհի
պատարագեալ · յորմէ սեղանոյ բու
րեաց

րեայ անուշահոտ հոգի բարձրա-
լարէք։ Որ փոխանակ մեղաւորս մահուա-
ցու պղտորոյն. պարգևեաց մեզ կերա-
կուր անմահութեան. ի կենացն յաւի-
տենից նորոգելով զմեզ բարձր։

Լոյս ճշմարիտ որ ի հօրէ առաքեցար ո
առեր մարմին պարագրեալ ի կուսէն.
ոչ մեկնելով յանքննին յէութէ բանդ
աստուած որդի։ Որ անհասդ ես յա-
րարածոց և քան զամ մտօքս գերազանց.
զոր երկինք ոչ բաւեցին տանել յարգան-
դի կուսին կրեցար բանդ աստուած։
Զչարչարանս յանձն առեր ախտակիր
հոգեղինացս եղեր զմահն մեր փրկ-
կութեան ի գերեզմանի եդար. անձկ-
րուստ պահելով զարարածս բանդ
աստուած որդի։

Փառաւորեալ է քո յարութիւնդ։ ա
Որ յարեար ի մեռելոց յաւուր
երրորդի քրիստոս որդի աստուծոյ.
փառաւորեալ։ Որ յահեղ բար
բառոյ յարութեան քո տէր երկիր շար
ժեցաւ. վէմք պատառեցան քրի-
ստոս որդի։

Ի ձայն անհեղ յարութեան քո տէր զարհու- ա
րեցան

բեւեռան զլուսաւորացն դասուքն. յարփի
ափայլ հրեշտակին իջմամբն եւ դողա
լով շարժեցաւ երկիր։ Լուսաւորեալն
որք կանանցն դիտելով ըզվիմափոր գե
րեզմանն. բերելով զիւղս անուշահոտս ի
յօծումն կենարար մարմնոյն անապա
րագոյր էակցութեանն։ Եւ տեսեալ
ըզքերոբէն վերանստեալ ի վիմին տայր
փոխելով որ ըզբուհւոյն առ դարձիր
մղըդյն տուր փողոյն. քանզի յարեաւ
որ յառաջն ասաց։

Հ Սրբարեշդ արքայածոյ քո՝ ամենայ
օրհ ի խաչին բեւեռեալ. Եկեղեցւ զինուո
րքն գերեզմանբերն յարձակեալ ըզ
կողոպ քո խոցեալ. տէր Աստուած հարցն մե
րոց։ Կենդանարար յարուցելոց քո ամե
նայն սուրբ ի գերեզմանի եդար. եկեղեցւ
պահապանքն պահէին ըզդուշութեամբ
ըզգերեզմանն քո տէր Աստուած հարց։
Յարեար ի մեռելոց քո՝ ամենայնսուրբ
ըզդըժոխս աւերեալ. եկեղեցւ կենդանու
թիւն պարգեւեցեր մարդածնաց քրիստոսիւ

Գ յարութեամբ. տէր Աստուած։ Ո՛վ տէր՝ Ողնա
օրհնեալ բարձր մարդկ յաւիտեան։
Օրհ կարապետն յօհաննէս մարգարէ
իւն

իւյն ի դժոխս. անէտարանելի՛ր ընդդա-
լուստ արեգականն արդարութեն. ընդնմ։
Որում սպասէին արգելեալքն ի մեղաց
սէր բանտին. անպատեցուցի[չ] յուսոյ
զանլըստեան ածորդունյն ի յերկնից ընդ։
Որոյ եկեալ կատարեալ զմարգարէիցն
ընդ տեսութի. անէրելի... զդրունըս
դըժոխոց և ընդ զօրութի մահու. ընդ։
Ի՛ջեր յերկնից ի հօրէ և մարմնացար ի — ռ —
կուսէն. համբերող... փրկիչ վասն
մեր ընդ մահ ձաղակեցեր։ Ի՛ջեր ի չար
չարանելոյս չարչարանացըն ... խա
չեցար ... թանձեցար՝ եդար ի գերեզ
մանի՝ քրիստոս ած մեր։ Ի՛ջ յերրորդ
աւուր յարեար ամենակարող տէր. պար
գևէ... աշխարհի զխաղաղութիւն և
զմեծ զողորմութիւն։

Հրաշալի յարութիւն ընդպահապանացըն — ա —
զարհուրեցոյց. և հրեշտակն ի յերկնից
իջեալ ի ձայն ասէր՝ յարութեան ած որ
դունյն. կանանցն աւետէր յարեաւ աս
տուած։ Ի՛ձայնէ հրեշտակին զլուարձա
ցան տըրտմագիեալ կանայքն. և դար
ձան խընդութեամբ եւտուն աւետիս առա
քելոցն. եթէ յարեաւ նախապատե
ըն

լի՜ն։ Ա՛կայք լուսազգեացք յօրհնու
թեն նոր օրհնեսցուք ընդ Տր՝. քանզի մեր
միննն որ եւ մեզ ընդ եան եւ հրեշտակաց եր
կրպագութիւն առնու. եւ օրհնեալ եւ
եւ քրօբէից։

ու Տեսէք ընդ փառս եւ բարձունս թագաւոր
ընդ յաւիտենից. որ փրկեաց զազգս
որդւոց մարդկան՝ ի ծառայութենէ
թշնամւոյն. օրհնութիւն առաքողին
ի բարձունս։ Նա ինքն իշխանութբ
բազմեցաւ ի վերայ խաչին՝ կապեաց
զիշխանսն մեղաւորք. զմահու գերեալ
սըն յադամայ կենդանորդեաց ի կեանս
անմահ. օրհնութի։ Նախայաւիտեան
որդին փառակից հօր եւ սուրբ հոգւոյն
դարձեալ ի նոր գերեզմանի. նոր նորո
գեալ զիս ընդ հրեշտակաց լուս մեղօք. օրհ։
Հոյաթեանն սերովբէն նուագեալ ի վե
րայ վերին. հարկանեն զփող յարու
թեանցն տեառն. պակուցեալ պահապա
նացն յահէն եղեն որպէս մեռեալ. օր։
Հանդերձս արար եւ ընդ մեզ զՏր՝ ընդ
սերովբէիցն առաքելոյն. որք երկրպագե
Մտ. 28 · 17 եղեն տեսանել ընդ քեզ ի յարութեան
քն. երկրպագութեան առ մեր տեսանել
ընդ քեզ.

ընդ քեզ ի միւսանգամ քո գալըստեանն.
Օրհնութիւն առաքելոցն Ի։

Օ Թագաւորութիւնք՝ օրհնութեամբ երգով ձ
բարեբանեցէք ամենայն երկիր։
Արարողին երկնից և երկրի. մատուցէք
երգով գոհաբանութիւն ամենայն եր ծը
կիր։ Երրորդութեան և մի աստուածու գկ
թեանն. մատուցէք պատիւ երկրպա հ
գութիւն յաւիտեանս ամէն։

Անճառելի բնութիւն և բան
հօր առաքեցար ի հայրական
ծոցոյ. և առեր մարմին ի սր
բոյ կուսէն. սուրբ Աստուած հարցըն մերոց։
Եկեալ ի փրկութիւն մեզ Թագաւոր
անմահ յանձն առեր ընդ մահ խաչի. և
իջեր ի գերեզմանն անապական. սուրբ։
Եւ յարուցեալ ի մեռելոց երեքօրեայ
լոյս ծագեցեր տիեզերաց. իշխանութեամբ
լուծեր զերկունս մահու. սուրբ Աստուած։
Զտէր օրհնեցէք բարձր արարէք զԹա
գաւորն ամենեցուն իշխան հայր միշտ գ
և յաւիտեան։ Օ յարուցեալն ի մեռե
լոց Քրիստոս Աստուած. ժողովուրդք առա
ւել բարձր արարէք ընդ նմա յաւիտեան։
Օա

Անապական լոյսն ի հօրէ ծագեալ սր
բհոգւովն. քահանայք ընդ սերովբէիւքն
գովեսցեք. և առաւել բարձր։

ո Որ յարեարդ ի մեռելոց Քրիստոս Աստուած.
և մեզ կեանս շնորհեցեր ողորմեա։
Որ զանկեալսն ի նախնումն ի մեղս. ապա
տուական արեամբդ քո կանգնեցեր. և։
Եւ յարութեամբդ քո զաշխարհս կեցու
ցեր. և ընդ դրունսն դժոխոց փշրեցեր և։

ա Յարեաւ տէրն ի գերեզմանէն։
Ընդ յառնել փրկչին մերոյ
երկիր շարժեցաւ. վէմքն պատա
ռեցան։ Ճառագայթեալ լոյսն ի վէ
րայ վիմին զարհուրեցոյց զպահա
պանսն առ դրանն գերեզմանին։

ա Աստուածային ընդ գերեզմանաւն բո
լորեալ դասք հրեշտակաց. տեսա
նէին ընդ տէրն յարուցեալ ի
գերեզմանէն։ Նստէր կանայքն եկին
ի գերեզմանն փրկչին մինչ ի
լոյս և խնկօք. յօծանել զմար
մինն տէրունական։ Լուսապայծառ
հրեշտակն. նստէր ի վերայ վիմին
աւետարանէր կանանցն. յարեաւ
փրկիչն տիեզերաց։

Նախա

Նախայաւիտեան որդի փառակից
հօր և սուրբ հոգւոյն. որ միշտ յան
ձնա փառօք բարեբանիս ի վերին զօ
րացդ. ընդ քեզ օրհնեմք մեք [illegible] հարցըն
մերոց: Սղեալ մարդ ճշմարիտ եկիր
կամաւ ի չարչարանս. և բարձեր ընդ փայտ
խաչի անպարտական մահու. ընդ քեզ:
Ի գերեզմանի իջեր խափանիչ մահու.
երեք օրեայ յարուցեալ լոյս ծագեցար
ստուերանդ [illegible]. ընդ քեզ:
Ի զօր օրհնեսցէ մեք բարձր արարչին
մեք ընդ յաւիտեան: Ո թագաւորըն քո
որ վասն մեր յանձն յանձնայ ընդ մահ հաշա
կեցեալ. բարձր: Ո էակից բանըն հօր.
որ երեք օրեայ թաղմամբ զդժոխս աւ
երեալ. բարձր արա:
Անսկիզբըն բանդ անճառելի ծնեալ
նունդ. որ առաքմամբ հօր իջեր ի յերկ
նից վասն մերոյ փրկութեան. զքեզ
աղաչեմք ողորմեա քո արարածոյս:
Որ անեղ ածութեամբ և անփոփոխելի
բնութեամբ. ի կուսէն ծընար նախա
տեղծին կերպարանմամբ. և եկիր կամաւ ի
չարչարանս. զքեզ: Ի խաչին բևե
ռեցար կամաւ հօր և սուրբ հոգւոյն. և
իջեր

եղեր երգերեցմանն անմահ բունութի՝ և
յարեար ի մեռելոց քրիստոս. զքեզ։
տ Որդի յարութեան ծնընդեամբ մարդա
նէր. անզանզանելով տէր փառք քեզ։
Օր ծնընդեան սերովբէքն և զովեն քերո
բէքն. անդադար։ Անդադար բերանով
անհամեմատ բարբառով. անդա։
տ Նաև և մեր զծնընդութիւն հրեշտա
կացն երգէ մք և ամէնքը փառք
յարութեան քո տէր։ Որ խաչեցար
վասըն մեր թաղեցար և յարեար
ազատեցեր ի մեղաց։ Մի մատուցած
տէրութք և հզօր սուրբ անմահ
թագաւոր։
հ Այսօր զենաւ մեզ պատարագ անարատ
գառն այն. ի վերայ խաչին՝ էակից
հօր և սուրբ հոգւոյն առեալ հարցըն
մերոց։ Այսօր բացաւ մեզ սրբութեան
դուռըն դրախտին հրաւիրելոցս ի կո
չումն արքայական սեղանոյն. տէրութեան
մարմնոյ և արեան աստուծոյ հարց։
Եւ հրաշալի յարութե՝ քո քրիստոս
տիեզերք ամենայն որ փառաւոր զարդա
րեալ. մնացեալ ի յարաւաստան ընդ մեզ
սայլի՝ քրիստոսի այն հարցըն մերոց։
Որդ

Ազգք օրհնեցէք Առաւել բարձր արա Դ
րէք ընդ նմա յաւիտեան։ Յադամայէն ըզ
գեցեալ մարմինն՝ ի քառանկիւն սեղան
խաչին՝ բարձրացեալ. սերոբէք սարսեալ
դողային առաւել։ Որ ըզ ցօղ անապական
արեանն ի կողահոսն աղբերն արբոյց տղ
եղերանց. ժողովուրդք հեթանոսաց։

Որ տրտմահաղորդ քո չարչարանօք խա Ե
չին՝ ազատեցեր ըզ մարդն ի տրտմալից
դեղոյ փայտէն՝ և ի մեղաճաշակ պտղոյն՝
Քրիստոս Աստուած և մեզ ողորմեա։
Որ մահուամբ քո կենդանի և մեռելու
թեամբդ յերկրի. նորոգեցեր դարձեալ
զաշխարհս և զհողացեալ բնութիւնս.
Քրիստոս։ Որ երեքօրեայ յարութեամբ քո
և համբարձմամբդ յերկինս. վերա
ծեր ըզ մարդն ի կենաց փայտն և յան
մահական ճաշակն. Քրիստոս։

Տեսիլ փայլականաձև զյարութեանն ի վի Զ
մին հընչեցեալ առ խընկաբերեանց կա
նայսն. փարատեցոյց զերկիւղալից
տրտմութիւն։ Պահապանքն սակու
ցեալ ահաբեկ լինէին. և կանանց աւե
տարանեաց մահ մահու յաղթեաց
և ծանուցաւ մահ։

Որա

Բարձունս առաքելով առ երջանիկ կատա-
րեալսն. փութացարուք ի գալստեան
և տեսանիցէք զկենագործողն, զՔս:

ա Յանճառ փառաց խոնարհեցար և զ-
գեցար զհողեղէն բնութիւն. վերա-
ւեր զանկեալն ի գերեզմանէ յանմահա-
կան ի կեանս. զքեզ օրհնեմք մեք անա-
պականդ բանդ աստուած:

Անպարտականդ մահու դատապար-
տեալ ի վերայ խաչին. որ փոխանակ
դառնութեան պտղոյն արբուցեր մեզ ի
տիգախոց կողէդ. զքեզ օրհնեմք:

Առաքեցար ի դժոխս ցուցանելով զզ-
օրութիւն աստուածութեանդ. Ջախջախեցեր
զգլուխ խաւարդախողին խափանեցեր զզ-
օրութիւն մահու. զքեզ:

ձշ Լուսով անճառութեան քո Քս. լուսաւո-
րեցեր սուրբ զեկեղեցի. պահեա
զսա անշարժ յաւիտեան: Տօնէ այսօր
Երուսաղէմ. հաւատացելոց բազմու-
թեամբ. զնաւակատիս սուրբ եկեղե-
ցւոյ. պահեա զսա անշարժ.

Բազում դրունք հաւատոյ նոր Սիոնի.
ընդունին զանմահ փեսայդ յառագաստ.
բաշխէ զմարմին քո և զարիւն. պահ:

Որ եկեր կամաւ հօր ի խաչ ելա ծթ
նել վասն ազգի մարդկան. Թա դձ
գաւոր փառաց Քրիստոս ամենե հ
քեան օրհնեսցուք: Որ մահու խա
չի համբերեցեր վասն մեր. անմեկնե
լիդ ի հօրէ. Թագաւ: Որ երեք օրեայ
թաղմամբ պահեցար կենդանի յարու
թեան մեր եւ կեանք. Թագաւոր փա.
Ի՛պտեր օրհնեսցուք եւ բարձր արա
րէք զնա յաւիտեանս: Որ ի վերայ
խաչին եհեղ զարիւն իւր քո. եւ փր
կեաց զարարածս ի մեղաց. օրհնեսցուք:
Որ ընդ մահ կոխեաց զդժոխս աւերեաց.
յարուցեալ ի մեռելոց ազատեաց ըզ
մեզ. օրհնեսցուք. եւ բարձր.
Ձ.ինս եմ Ողորմեա փրկիչ: ռ
Որ կամաւ հօր ընդ չարչարանս յանձն
առեր բանդ տէրն. ողո: Որ հաւանար
նա հոգւոյն ընդ գերեալսն փրկեցեր
քո յարութեամբդ. ողորմեա փրր.
Պատաբանեալ հօր որդի որ վասն տ
մեր խաչեցար. զդժոխս աւերեալ
յարեար յաւուր երրորդի փառօք յա
րութեան քո տէր. Հրեշտակապետին ի
ջուցին. որ ընդ պահպանեն երկեւղիւ
զար

զմրհուրդն ցոյց առ դրանըն գերեզմանին.
փառ: Եւ ընքանչելի սուրբ կանանցն
աւետաւորանէր ասելով. յարեաւ քս՛ յամ
րուցինչըն մեռելոց. փառ՛ ոք:

Տ Որ բարերարանեալդ ես ի դասուց քերով
բէից անմահ թագաւոր. օրհնեալ ես
և գովեալ յաւիտեան:
Որ խոնարհեցար յերկնից և առեր մար
մին զնախաստեղծին ադամայ. օրհ
նեալ ես և. Որ նստիս ի վերայ չոր
րեքկերպեան կենդանեաց քո տէր աստուած.

Գ օրհ: Գովեցէք տն՛ ընդ տէր օրհնեցէք
բանքրիք ամպերէք յաւիտեան:
Գոհ լերուք ընդ տէր օրհ: Որ զնորաստեաւն ի
յաթոռ փառաց. ընդ բանն բերանեան
ի հրեշտակաց. ընդ նա անդադար:
Խոսայէլ ընդ տէր օրհնեսցէ Որ յա
հէ փառաց տէրութեանն. զորզամ
զյաղթութիւնք երկնից. ընդ նա անդադար
օրհնեսցէ եք բան:

Ո Խաչ ելեր բան՛ նդ տէր աստուած մարմնա
ցեալդ ի կուսէն կամաւ հօր և հոգւոյն.
ի փրկութիւն ազգի մարդկան:
Ադամ րեզմանի ոդ մեր անապական զի զմե
ւեղութիւն մեր բարձեր. ընդ դերեանն
փրկ

փրկեցէր ի ձեռաց մահու։ Եւ յեր
րորդ աւուր յարեար աստուածապէս ի յեր
կինս համբարձար ընդ աջմէ հօր նս
տար․ փառաւորեալդ ի հրեշտակաց և
երկրպագեալդ ի սերովբէից։

Սանանգըն կանխեալ ի Թադէոսն տ
կենդանացոյն տեսին ընդ վէմն ի դրանցն
ի բաց մերժեալ. Թափուր ըզգերեզ
մանն և ունայն տեսանէին և զօրութ
թեամբ լուսոյն յուսահատեալք։

Մայր խաչեցելոյն զի լուս՝ յուսահա
տեալ. քանզի քրիստոս փառօք մեծաւ
յարեաւ։

Որ ի քառակերպեանն նըստիս յաթոռ հ
անըմբռնելի ձայնիւ օրհնիս ի պայծառա
զարդուց հոգևոր երգով. աստուած հարցըն
մերոց։ Որ ի վերին Թենեան սրբեսըն
համբարձիր և խնամես զմարդս. նըշա
նաւ խաչիւդ ըզ մեզ պահեսցես. աս
տուած հարց։ Որ նըստիս ի յաթոռ
փառաց անճառելի բարձրեալ գովեալ.
նըշանաւ խաչիդ քո ըզ մեզ պահեսցես
աստուած հարցըն մերոց։

Օրհնեցէք ամենայն գործք գ
տեառն ըզ տէր օրհնեցէք։

Օր

Այսօր փրկչական որ՝ խաչիւքն զաւր
ձայնան արարածք. ա՛ձ Ձ։ Այսօր
մեռեալ ի գերեզմանն աւերեաց ըզդը-
ժոխս. ա՛ձ Մ։ Այսօր ի յերկինս
Մար. 16. 19 համբարձաւ ըն՝ աջմէ հօր նըստաւ. ա՛ձ։
Թ. Տէրունս իմ Սըրբեա մեզ աստուած։
ո Որ ի յերկնից ի հօրէ իջեր անմեկնելին
որդի. նա՛ յն ինքն ըզդըժոխս աւեր-
եցեր ողորմեա։ Որ ըզճառագայթս ած
ութեան երեւեցուցեր փրկիչ. ըզպա-
հապանսըն զարհուրեցուցեր. ողորմ։
Յով. 20. 28 Որ ‖ձեռօքն Թովմայի շօշափեցար փըր-
կիչ. ան աշակերտըն մըտեր դրօքըն
փակելովք. ողորմեա մեզ։
ա Հագին ձայնիւըդ քոքս իվերայ խա-
չին դողացուցեր զարարածս ած. զերկ-
նայինն եւ զերկրաւոր բընութիւնս։
Հագին երեւումըն հրեշտակին՝ զար-
Ղուկ. 24. 5 հուրեցոյց ըզկանանցն աւետիս. զի խընդ-
րէք ըզկենդանին ընդ մեռեալս։
Նա յաղթէ զօրութե՝ ած որդւոյն զար-
հուրեցան կարապետքն դըժոխոցն աւե-
լով. համբարձէք իշխանք ըզդրանսըս
ձեր ի վեր։
հ Յորժամ ի խաչին բեւեռեցար քրիստոս

ծնեալ և զանդամ նորոգեցեր ի նախա
ստեղծ բնութենէ. օրհնեալ տէր՝ անեղծ
հայրըն մերոց: Որ ի սպասաւորէն ապ ‖ Յօհ 18. 22
տակեցար և ի զինուորէն գեղարդեամբ ‖ Յօհ
ընդ խոցեցար. օրհ. Թաղեցար ի մէջ 19. 34
երկրի և յերրորդ աւուր յարեար անմա
հական փրկիչ. օրհ: Գովեցէք զտէրն Գ
ընդ տէր օրհնեցէք և բարձր արարէք ընդ
միշտ յաւիտեան: Գոհացարուք ընդ տէր օրհ
նեցէք Որ էիր յէութեան ի բարձունս
և ի հօրէ առաքեցար ի յերկիր. վասն
մեր ‖ մեղաւորացս յիշեա զմեզ տէր: ‖ Մատ
Խոստովան լինիմք ընդ տէր օրհնեսցէ Որ ‖ բանիւ 9. 13
քով բարձեալ ունիս զամենայն արա ‖ Սղ 32. 4
րածս. և ի խաչին վասն մեր բևեռե
ցար. յիշեա զմեզ տէր:

Անեղակից բանդ հօր և էակից սուրբ Ո
հոգւոյ որ ծնար ի կուսէն. ընդ քեզ ծա
նեաք անարատ աղաչեմք ողորմեա ազ
գի մարդկան: Մերոյ Տէր յիսուս անհամբեր և
դատաւոր ‖ կենդանեաց և մեռելոց. որ ‖ Գոր
ի խաչին բևեռեցար. ընդ քեզ ծա: 10. 42
Կենդանութեան աղբեւր. և պարգևա
տու առատ ողորմութեան որ յարեար
ի մեռելոց. ընդ քեզ ծանեաք:

ա Որ ի վերայ ես քան զերկինս և զերկիր
հուրդս համագոյական երևելոյս արարօղ.
ի հօրէ առաքեցար վասն մեր և մարմ
նացար ի սբ ի կուսէն։ Անքննին ի
յէութեան ած անօրինեցար յարգան
դի կուսին. ապրեցուցանել զնախաստեղ
ծին ծննդոցն. և վերստին նորոգել
ի փառս։ Ոչ շատոյցար մարդեղանել
ած. այլ և խաչի համբերեալ ըզթա
ղումն յանձն առեր զերեքօրեայ. և յա
րուցեալ նորոգեցեր զաշխարհս։

բ Միածին որդի աստուծոյ. զաւետա
րանումն սրբոց մարգարէից իցն աստա
նօր. լուսափայլեալ պայծառացուցեր.
օրհնեալ տէր աստուած հարցն
մերոց։ Կամաւորութբ եկիր ի չար
չարանս. և ըզմահ համբերեր փայտըն բար
Յօհ ձեր ի վերայ կենաբեր ուսոյդ. և ըզ
19. 17 նոյն կենաց փայտ մեզ շնորհեցեր. օրհ։
Քանզի կողերուըն վիրաւորեալ ընդ խա
չայրն. ի քո յանապատի կողդ ընկալար
Յօհ ըզխոցումն զգեղարդեանն. և անա
19. 34 պական արեամբըդ քով լուսաւորեցեր
սուրբ զեկեղեցի. օրհնեալ տէր։

գ Զտէր օրհնեցէք բարձրացուցէք ըզ
ընաւ

ընաձ յաւիտեան։ Մեծին որդին
ի խաչին բեւեռեալ. արեամբ մարմնով
դընի ի գերեզմանի. անմահն գործք
փրկչին երկրի բարձր։ Լուսաւորեանեքն
կանանցն. զաւետիս սուրբ յարութեան
պատմէին աշակերտացն եթէ յարեաւ
տէր. անմահն. Ընթացեալք ենիմաւորքն.
պետրոս և յովհաննէս. Տեսանէին ի Յօհ 20. 4
ընդ գերեզմանն. յաստուածային մար
մնոյն ուռնայն. անմահնայն։

Սկեր ի փրկութի թագաւոր անմահ. ո
և ընդ մահ ճաշակեցեր փրկիչ աշխարհի.
օրհ(նեա)լ ես։ Խաչի համբերեցեր տէր
վասն մարդկան. և զթագաւորն յանձն
առեր զերեքօրեայն. օրհ։ Եւ ի մեռե
լոց յարեար իշխանութեամբ որպէս
տէր. զի ա զմեղօք ըդ մեռեալս նորո
գեա և կեցո։

Ո յարութիւն մեծորդւոյն հրեշտակա տ
պետն այսօր աւետէր կանանցն ասե
լով. յարուցեալ տէրն ի գերեզմանէն։
Ընթացեալ կանանցն խնդութբ պատ
մէին աշակերտացն ասելով. յարուցե։
Սմն որոյ և մեք ընդ հրեշտակին գոչես
ցուք զյարութիւն քո. որ փրկեացն ըզ
մեզ ի ձեռաց մահու։ Սա

Մարմնովն վերհամբարձաւ Տէր Յս՟ յեր
կին. առաքելոյն ուխտեալ զանձառ սբ
Հոգին։

Կանոն Համբարձմանն Քրիստոսի։ Է

Համբարձաւ տէրն մեր յերկինս ա-
սելով աշակերտացն. Նստա-
րուք ի քաղաքիդ յերուսաղէմ
մինչև զգենուցուք զզօրութիւն ի բար-
ձանց։ Միաբանեալ սուրբ առաքեալք-
քն միախորհ և միակրօն էին. միաբանեալ նե-
րս տեղին ի սուրբ վերնատանն. և ակնու-
նէին գալստեան սուրբ հոգւոյն։
Յանկարծակի եհաս ի նմանութեան լու-
սոյ փայլման էին. և եկեալ բնակեցաւ ի
սուրբ առաքեալսն. մինչդեռ նս-
տէին ի սուրբ վերնատանն։
Համբարձաւ տէրն մեր քրիստոս օրհ-
նութեամբ ընդ ամպս երկնից էց. և առա- Ղ. 24. 49
քելոցն երկրպագեալ դարձան յերու- Ղ.
սաղէմ. միաբանութեամբ վերա- 24. 5
ռաքէին զաղօթս։ Մտեալ ի յերկինս
բիւրաւոր զօրօք բազմութեամբ հրեշտա-
կաց էց. որք աղաղակէին և ասէին.
օրհնեալ եկեալ ի յանուն տեառն։
Նստեալ ընդ աջմէ ծնողին. կատա-
րելով զխոստացեալ պարգեւէն. մը-
խիթարիչ սուրբ հոգին գայ առ ձեռդ.
ամ

անդրէն բացուցանել զմեծ զողորմութիւն։

Դկ Հ Օրհնեսցի պսակ ի քաղցրութեան քո
տէր որ պահեցեր զմեզ յերկրի․ այս
Սաղ 64. 12 օր համբարձման փառօք յերկինս առ
հայր հրեշտակաց դասուք․ օրհնեալ տէր
ած հարցն մերոց։ Նստան վերինքն
ընդ մարդկային քո կերպ հարցաբանեալք
Եսայ 63. 1 զեսայեան․ ով է սա դիմեալ յերկրէ ա
րենանազգեստեալ․ օր։ Անդէն հրեշ
տակքն ըզ դաւթեան առածն առ բարձրա
Սաղ 23. 7 պանըս դրանց երկնից․ ասեն ‖ համբար
ձէք իշխանք ըզդրունս ձեր ի վեր և
Գ մտցէ արքայ․ օրհ։ Զտէր օրհնեցէք
եւ բարձր արարէք ըզնա յաւիտեան։
Ամբ 3, 8 Որ ‖ ելն ի կառս իւր և ընկճեաց զիշխա
Սաղ նըն մահու․ օրհնեա։ ‖ Որ եդ յամպս ըզ
103. 3 գնացս իւր և վերացուցեալ առ հայր ի
յերկինս․ օրհ։ Որ նստի ընդ աջմէ
հօր հաւասար սբ հոգւոյն․ օրհ։

Ո Որ ‖ ողորմութբ քով հիմնեցեր զաշ
Սաղ 88. 2 խարհս․ և իջեալ փրկեցեր ի յանի
ծիցն ադամայ․ այսօր համբարձման փա
ռօք յերկինս տէր Քր ողորմեա
մեզ ած։ Որ ելեր ի բարձրադիտան
քահանայութեան․ առնելով զհեծելութի

փրկու

փրկութե. այսօր: Որ երեքօրեայ
թաղմամբ քով դատապարտեցեր զդ
դաւաճանող վիշապն. այսօր:
Իշխանութիւնք երկնից զարհուրեցան տե ա
սանելով զքեզ քս. ընկեր անընկեր
սարսեալ անսեր ին ‖ ովէ սա թագաւոր փառ ‖ Սաղ. 23. 10
աց: Սա է մարմնացեալ բանն աստուած
որ ի խաչին ընդ մեզ ըսպան. և վերա
ցեալ փառօք գայ յերկնից տէր
հզօր զօրութե. իւրով:
Սա է որ ի գերեզմանէն յարեաւ և աւե
րեաց ըզդժոխս. և վեր համբարձեալ
փառօք գայ առ հայր ‖ տէր կարօղ ի պա ‖ Սաղ.
տերազմի: 23. 8
Որ համբարձան այսօր ամենայն իշխա ած
նութի ի հայրական ի կառս. սպասաւո ձ
րելով ի հրեշտակական դասուցն
որք նուագէին անսելով. համբար
ձէք իշխանք ըզդրունս ձեր ի
վեր և մտցէ թագաւոր փառաց:
Հիացան վերնական իշխանութիւնքն և
սոսկալի ձայնիւ. աղաղակէին առ
միմեանս. ովէ սա թագաւոր փառաց.
եկեալ մարմնով և սքանչելի զօրու
թեամբ. համբարձէք իշ:

Սղա

Եղանակէին վերնական պետութիւնք ընդ
հրաշալի ձայնիւ. Երգէին՝ երգ նոր ի
ամեն լու՛ վ սայ ինքն է Թագաւոր փառաց.
Փրկիչ աշխարհի եւ ազատիչ ազգի մարդ-
կան. Համբարձար:

դձ
հբ
Որք ընկալեալքդ եղայք նմանութե-
մանհօր քո որդւոյ Աստուծոյ. անրժա-
նաւորեալ ընդ մեզ մ°ա ի՝ կերպարանեալ
կից լինել քեզ փառաց Թագաւոր
քեզ մ մ երգեսցեն եկեղեցիք սրբոց
ըն զերգս հոգեւորս: Ո Հէ՛ն մարդըն
խաչակից քեզ արարեր եւ ընդխայթոց մե-
ղացն չէ ջրեր ազատեցեր ընդ
մե՛ կենարար փայտին յորում
մածար եւ չլթեք արեան՝ քո ամբարուցին
ընդ տիեզերս. քեզ: Սասըն գթու-
թեն ըղ քո ծայրին մարդեղութեանըդ
համբառնալեցեր ընդ մեզ մարմնոյ քո եւ ա-
րեան. պատարագաւորդ հօր ի հաստ ա-
նուշից ընդ մարմնին նոյ ա ի մէնջ. եւ համ-
բարձար լուսափայլ ամպովք յ յայտնեցար
Եփես. 3. 10 իշխանութեանց եւ պետութեանց որք հիա-
ցեալ հարցանէին՝ եթէ այս ով է որ գի-
մեալ գայ յեդովմայ. եւ յեկեղեցւոյ
քո ուսան ընդ բազմապատիկ զիմաս-
տութիւն ընդ քո. քեզ: Ոա

Թագաւորին միածնի որդւոյ քո յերկ- Հ
նից անսկիզբն անեղ. մարմնացաւ ի
սրբոյ կուսէն տնօրինաբար օրհնեալ
տէր՝ աստուած հարցն մերոց։ Որ վասն յան-
ցանացն ադամայ նախախնամօք զձեռն ի վերայ
խաչին. զինուորքն գեղարդեամբ մէջքն բա-
նայր ընդ կողահոս արեամբն. օրհ։
Որ ընդ մահ կոխեաց քրիստոս աստուած եւ
մեզ կեանս պարգեւեաց. հրաշալի յա-
րութեան խորհրդով. օրհնեալ տէր։
Ի զտէր Ե. Զ. ամենայն գործք Գ
տեառն զտէր օրհնեցէք։
Ե. յօր խոցեալն ի տիգաւորէն հանեալ զ
մարմինն վերն քաղցրացոյց ընդ ճաշակմամբ
ընդ դառնութեան. ամենայն։
Ե. յօր ամպ լուսոյ սիւն գործեալ ի
հրաշիցն վերին. պահպանաւքն պահպանեցեալ
ի հրեղէն զմանուկս լուսոյն. ամ. մե։
Ե. յօր հրաշէկ փայլակնաձայնս լուսն
ազդեաց. ընդ գանոնի ի հրաշափառ
յարութեան. ամ. մե.
Զքեզ զանպարտելի ծնողդ մերոց մարդասէր։ Ռ
Որ էիր հաւ լուսաւորեց ըստ հօր եւ ա-
րարչական հաւասար. խոնարհեալ ի մեր
վերայ զմարմին. ընդ քեզ զանպարտելի։

Որ զվաղուեան աւուր դառնութեան լե-
ղւոյն քաղցրացուցեր ընդ ճաշակն. դառա
նեալ ընդ քեզ տէր անապականն. և մեք
աղաչեմք ողորմեաց:

ա Փառաւորեալ անճառելի յարութեամբ
քո: Որ կամաւ հօր և հոգւոյն ի վերայ
քառաթեւին պատարագեալ գառն տէր.
փառաւորեալ: Որ անմահ թագաւորդ
հետազօտեալ ի դժոխս. կապեաց զիշ-
խանն մեղսասէր զմահու գերեալսն
յադամայ կենագործեաց ի կեանս ան-
մահ. փառաւորեալ:

հ Փառաւորելով զանունն քո սուրբ տէր ած
հարցն մերոց: Որ յանըսկզբնա-
կան ի հօրէ առաքեցար և առեր զմարմին
ի սրբոյ կուսէն. տէր ած: Որ չարչարեցար
մարմնով վասն մեր և բարձեր զմեղս
մեր ի խաչափայտն. տէր ած: Զտէր օրհ-
գ նեցէք բարձր արարէք զնա յաւիտեանս:
Որ ի խաչին բեւեռելով քո զմահ կո-
խեաց. և զնախանձողսն ի ծառայութե-
նէ մահու ազատեցոյց. բարձր:
Որ ի գերեզմանի եդաւ որպէս մարդ. և
ի հրեշտակաց մշտնջենաւորակից հօր
քարոզեցաւ. բարձր արա:

Որ

Որ սոսկալի հիացմամբ ընդ պահապանացն
զարհուրեցոյց. և զտրտմութիւն իւղա-
բերիցն փարատեցոյց. Բարձր։

Ի նախաժամանակն կդ ամէն անըսկիզբն և ան- ո
ճառելի անուանս սրբեցից. որ միշտ
ընդ հօր օրհնաբանեալ մեծն ես ի յանըսկզբան
հից. զգաստացեալք օրհնաբանեմք զքեզ է-
զամ՟ք. որդի աստուծոյ ողորմեա մեզ։
Որ առաքեցար ի հօրէ և մարմնացար ան-
ճառապէս ի սրբոյ ի կուսէն. համբերեցար
ընդ մեզ հ խաչ մահուն ի յանձն առ-
նուլ. փոխանակ զանապականութեան ընձ-
ռայեցին. որդի։ Որ բևեռեցար
ի խաչին յաղագս մերոյ յանցանաց փրկ-
ել զմեզ բարկութից. ահաւոր գոչմամբ ձայն
իւնիւ զարարածս դողացուցեր. և ըզ-
լուսաւորսն խաւարեցուցեր. որդի։
Որ ընդ մեռեալս համարեցար զթա-
ղումն ընկալար բովանդակել մարդ
մնոցն. յարուցեալ յերրորդ աւուր
հրեշտակաց աւետարանութեամբ.
քարոզեցար աշակերտեալ կանանցն.
– որդի աստու.

Ո անճառելի յարութեանն հրաշա- ա
ցեալ

ցեալ հրեշտակն գոչէր առ կանայսն ա-
սելով. յարուցեալ է առ որն ի գերեզ-
մանէն: Որ էակիցդ ես ընդ հօր զա-
հաւոր յարութիւն քո ի գերեզմանէն.
սրբասանեալ կանայքն խնդութեամբ մե-
քարոզէին: Յարեաւ տէրն ի մեռելոց
և ըզ զօրութիւնս դժոխոց խորտակեաց.
և զարդարեալսն ի նմա կորզեաց ըսքան-
չելի յարութեամբն իւրով:

ձշ Թագաւոր քրիստոս էակից հօր և հո-
գւոյն. որ վասն մեր մարմնացար
ի սուրբ կուսէն. Թագաւոր փառաց
քրիստոս քեզ փառք: Որ կամաւոր մա-
հուամբդ ըզ մահ մեռուցեր. և անա-
պական յարութեամբդ քո նորոգեցեր
զաշխարհս. Թագաւոր: Որ կենդանա-
րար արեամբդ քո լուսաւորեցեր սուրբ
զեկեղեցի երգել մեզ քեզ ընդ հրեշ-
տակս ասելով. Թագ:

դկ

Մեծահրաշ այս խորհրդով աւ-
անդութիւն առ մեզ հասեալ.
զոր հոգւովք լուսաւորութեամբ պաշտ
պանէին խորհրդ լուեալ. եթէ տօն մեծ է
այսօր խմբ դասուն որ ի յերկինս։
Վանզի ի յէլայն վերին երկնաւորին
որ ի յերկրէ. ընտրադասուց երկնայնոցն
տօնէին ուրախութեամբ. ի հրեշտակացն
սկսեալ մինչ ի յամենայնսն կատարեալ։
Սակ ի չորրորդումն դասէ պաշտպան ե-
ղեալ լուսաւորչին. ի դասուն խոր փա-
ռաւորեալ ուրախութեամբ տօնակցութեան.
զոր հարցմամբ ի նմանէ տեղեկանայր
մարմնով հրեշտակն։ Սա քանզի մեծ
այս խորհրդով ի փրկութեան բանաւո
րաց. հրեշտակաց եւ մարդկան առ հա
սարակ կատարեալ. երկոցունց սեռիցն
իմիասին յարմարութեան։
Սա զի չարժեալ նախանձու երեցագոյն
զաւակին. Մի դէտ մեռեալ եւ կորու Ղուկ.
սեալ անառակին հրամայէ հայրն վե- 15. 32
րին ուրախանալ իմիասին։
Այսօր եւ մեք հանդիսացեալք ընդ
նոսին

նաւին․ Երգեսցուք օրհնութիւն համա
բակից փրկողին․ որ եբարձ զըղխռո
վութիւն և համատարածեաց զխաւարութի։
Այսօր ցընծայ եկեղեցի երկնաւորաց
և երկրայնոց․ քանզի մեկնեալք ի մի
մեանց ըստ նախահօրըն յանցանաց․ մի
աւորի վերըստին արարչական խոնար
հութեամբըն։ Այսօր զեանկն հանդի
սից ի մանկանց և ըզգաւեաց․ որ և ըզ
մարդն ի պատկեր իւր ստեղծ զանկեալն
ի պատրանաց․ օրհնեցէք որդիք մարդ
կան՝ կանգնեալք երկրորդ արարչու
թեամբն։ Որ զհանդերձեալըն խորհուրդ
հոգւոյն յայտնեաց տեսանողացն․ և ե
կեալ կատարեաց հօր և հոգւոյ առաք
մամբ․ օրհնեցէք։ Որ ի լուսմըն բո
լորից՝ տնօրինական մեծ խորհրդոյն․
առեցելոյն առ ի մէնջ փառօք առ հայր
վերհամբարձաւ․ օրհնեցէք։
Զոր տեսեալ ամօնածնին՝ ի հրաշման
ըզվերինան․ բարբառելով առ միմեանս
եթէ այս ով եկեալ յերկրէ․ կարմրա
ցեալ հանդերձիւ ի տիգախոց բըղխեալ
կողէն։ Ուստի լուեալ ի նմանէ զայր
ժանահաս պատասխանին․ եթէ զգե
րեալ

րեալ՝ զազգ մարդկան ի գերողէն՝ արեամբ Եսայ. 63. 3
գնեցեր․ յորմէ օրհնութիւնք նմա ի փրկեալ
լոյս արեամբ նորա։

Այսօր արարիչդ արարածոց որ նո Հ
րահրաշ արարչութեամբ զարդարե
ցեր զեկեղեցի․ ընդ քեզ բարեբանեմք
զաստուած հարցն մերոց։ Այսօր կեն
դանիդ յաւիտենից․ որ ընդ մեզօք մե
ռեալ բնութիւնս բարձրացուցեր փա
ռօք յերկինս․ ընդ քեզ բարեբա։

Այսօր որ զտարագրեալս ըստ յանցա
նացն․ գերագոյն քան զամենայն ընդ
քեզ յաթոռ հօր համբարձուցեր․ ընդ քեզ
բարեբանեմք։ Աղբիւրք օրհնեցէք եւ Գ
բարձր արարէք ընդ նմա յաւիտեան։

Ժողովուրդք հեթանոսաց որք ընդ
հրեշտակս բարձրացայք․ որով զանձառ
փառսն ընկալայք օրհնեցէք։

Քահանայք եւ պաշտօնեայք որք ընդ
քրովբէսն դասեցայք․ ընդ նոսին համա
ձայնեալք որ դասեցոյցն օրհնեցէք եւ
բարձր արարէք։

Աստուածածին Մայր լուսոյ արեգա Մ
կանն արդարութեան արեւելք․ որ ի
խաւար աշխարհի ծագեցեր ընդ լուսն
գերա

գերազանց օրհնութիւն ընդ քեզ բարե-
բանեալ մեծացուցանեմք։
Մինչ թէ թէև լուսաւոր անընդունակ
խոնաւութեան. որ ըղձօղըն կենաց ի յամ-
մաքրեալ բնութիւս ցողեր. օրհնու։
Սերովբէ հողեղէն և մարմնաւոր քերո-
բէ որ զանտեսն ի նոյունց յորովայնի
քում կրեցեր. օրհնու։
ո Որ բանին բանըդ հօր գոյացուցեր զի
մանաւանդ. ի պաշտօն փառաց քոյ և
ձայնից փառակցացդ. որ զօրութեանց մաղթա-
նօք սոյա երկրորդ բանաւորացս։
Որ անձամբ պարգևօք քև վաւանդի նորին
լուսոյ. և ի ձեռն նոցա որ ի խոնարհ
քան ըզնոսա. որ զօրութեան։ Նորոգ և մեք
վերջացեալքս յանմիջնաւանդ քո շնորհէ.
Ձոխանամբք նոքօք գերի վերոյ քան զսար-
ժանն. որոց։ Սանն որոյ և մեք համդի
սացեալքս ընդ նոսին. տօնեմք ցընծութիւն
զհամատարածին ղփրկութիւն. վայելեալք
յանճառապանծ տօնային քո պարգևաց։
ա Բ՝ անհանայապետօք աչալի նքհանգլսու
անախտ ընթութեան. բանդմաչեայ քերո-
բէք և վեցթևեան սերոբէք. բարեխօս
լեռուք առ տէր հանդիսակից ձեր տօնի
դասս։ Տէր

Տէ՛րութիւնք վերինք և զօրութիւնք հզօ-
րինն․ իշխանութիւնք վեհագոյնք և քահա-
նայապետք երկրորդք․ բարեխօսս։
Հրեշտակապետք երկնաւորք և հրեշտա-
կաց զինուորութիւնք պետութիւնք բարձ-
րացեալք ի քահանայապետութիւն երրորդ․ կէ
բար։ Որք ի սկզբան փրկութեան ի քաջ
հովուին յայտնութեան․ անքան հօ-
տիցն հովուաց երգակցելով երգէին․
ընդ նոսին համաձայնեալ երգեմք և մեք
զփառս ի բարձունս։

Որ զամենազօր զօրութիւնդ քո
ցուցեր ի բաբելոն․ փրկելով
զերիս մանկունսն ի հնոցին․ գկ
ընդ քեզ օրհնեմք ամենասուրբ հայրդ մե- հ
րոց։ Որ ըղբազմազեղ նորոգութիւնդ
քո ցուցեր զօրաց երկնաւորաց․ տարածե-
լով զպատուիրս քո ի խաչին․ ընդ քեզ
օրհնեմք։ Որ ըղբազմագութ ողոր-
մութիւնդ քո ցուցեր առ ազգըս մարդ-
կան․ թաղելով ի սիրտ երկիր զի զմա-
հու բարձցես զերկիւղ․ ընդ քեզ։
Ազգք օրհնեսցուք բարձր արարիչ ընդ գ
նոր յաւիտեան։ Բանն անեղական խո-
նար

նամրհեալ ի հողեղէն գոյացութենէ. համ
բերեալ չարչարանաց զմահ խաչի ի
յանձն էառ. բարձ։ Եւ իջեալ ի գե-
րեզման անապական և սուրբ մարմնով.
յարուցեալ յերրորդ աւուր լոյս ծա-
գեաց տիեզերաց. բարձ։ Իսկ հրեշտա-
կապետն իջեալ ի գերեզմանն կենսա-
տուին. աւետէր առ սուրբ կանայսն տէր
յարեաւ ի մեռելոց. բարձր։

ո Յարեար երևեցար առաքելոցն. և մեզ
փրկիչ ողորմեա։ Քեզ քրիստոսի
թագաւորիդ անմահի. երկիրպագա-
նեմք և զյարութիւնդ քո փառաւո-
րեմք։ Փառք փրկողիդ և միածնիդ
անմահի. փրկեա զժողովուրդս քո
զոր ըստացար պատուական արեամբդ
քով սրբով։

ա Յորժամ եկին ի գերեզմանն իւղա-
բեր կանայքն. և բերին ըզխունկսն ի
խնկել զանապական մարմինն։
Յայնժամ հրեշտակն աւետարանէր
յարեաւ Քս պատմեցէք աշակերտացն
զյարութիւնն տեառն։ Իսկ նոցա զար
հուրեալ վն ահագին տեսլեանն. պատ
մէին աշակերտացն զահագին տեսիլն.
Այս

Այսօր ցընծան երկինք և երկիր յա- Հ
րութեամբ քո Տէր Աստուած հարցըն մերոց:
Այսօր նորոգեցան տիեզերք ամենայն
յարութեամբ քո Տէր: Ասա: Այսօր հրեշ-
տակապետքն աւետարանեն զյարութիւն
քո Տէր. Աստուած: Ազգք՝ օրհնեցէք Դ
բարձր արարէք ընդ նմա յաւիտեան:
Որ չարչարանօք խաչին փրկեցեր զտիե-
զերս. և հեղմամբ արեամբն իւրով զթո-
ղութիւն մեզ շնորհեաց. բարձր:
Որ երեքօրեայ թաղմամբ զդըժոխս աւե-
րեաց. և յարութեամբն իւրով զյարութիւն
մեզ պարգևեաց. բարձր:
Որ ընդ կերպարանաւ մահացու բնու- Ո
թեան ազգի մարդկան՝. յանձնառուեր
Աստուած Բանդ էակից Հօր. և եկիր՝ կա-
մաւ ի խաչ: Որ ի վերայ նախաստեղծին
ընդ մեռանել յանձն առեր համբերե-
լով չարչարանաց ի խաչին բարձրացար
Բանդ գոյակից Հօր. և իջեր ի դերեզ-
մանն: Եւ յերրորդ աւուր յարեար զմա-
հու լուծեր զիշխանութիւն. արձակե-
լով զըմբռնեալսն ի նմանէ Բանդ փա-
ռակից Հօր. և նստար ընդ աջմէ
Հօր:

ա Զհրեշտակն յերկնից աւետաւոր
երջանիկ և սուրբ կանանցն քարոզէր
ամենեցուն· զի ձեռամբ զ վերջնոյն լուսոյն ծա
գեալ ի յաշխարհ։ Այսօր տեսիլ ահե
ղական հրեշտակապետին մերձեալ ի
դուռն զկուսութեան· այսօր սրբազան
կեալ պահապանացըն զարհուրեալ մնա
ցին· զի ձեռամբ զ վեր։ Այսօր ցնծայ
երուսաղէմըն վերին՝ այսօր ցնծայ սիոն
մայր եկեղեցի· քանզի փրկիչըն մեր յա
րեաւ և աւերեաց ըզդժոխս· և ձեռամբ զ
վերջնոյն լուսոյն ծագեալ ի հօրէ։

հ Փառաւորեալ է անուն քո սուրբ·
տէր աստուած հարցըն մերոց։
Որ ի բարձունս բնակեալ ես· և հայ
իս յարարածս քո քաղցրութեամբ· փառ։
Որ ի յերկիր երևեցար և ընդ մարդ
կան շրջեցար· Թագաւոր յաւիտե

գ նից· փառ։ Զտէրս· Ամենայն արարածք
օրհնեցէք· և բարձրացուցէք զե
կեալըն ի փրկութիւն մարդկան։
Որ էակիցն է հօր և սուրբ հոգւոյն· ի
յերկիր երևեցաւ· ամենայն արար։
Որ հրեշտակացն անտեսանելին է· ի
վերայ խաչին տեսաւ· ամենայն։

Որ

Որ սրովբէիցն անհասանելին ես. ի գե
րեզմանի եդաւ. ամէն։ Որ քերովբէիցն
անմատչելին ես ի յերրորդ աւուր յա
րեաւ. ամենայն։

Թ. ի Եւս Յմ(?) Ողորմեա ինձ աս ռ
տուած։ Որ ի հօրէ առաքեցար անս
կիզբն որդի. և ի սրբոյ կուսէն ծնար.
ողորմեա։ Որ ի խաչին բևեռեցար
աստուած բանդ. և ի հօրէ ոչ մեկնեցար
ող։ Որ ի գերեզմանի եդար թագաւոր
անմահ(?). և ի յերրորդ աւուր յարեար.
ողոր։ Որ ի յերկինս համբարձար ամե
նակարող. և ընդ աջմէ հօր նստար. ող։

Հրեշտակացն դասքն. յերկնից ի յեր տ
կիր վայրաքերեալ են սպաս որդւոյն աս
տուծոյ։ Հրեշտակին ձայնիւ. ցնծացեալ
կանայքն(?) սէր և ընթացեալ առ աշակերտսն
պատմէր(?)։ Յենդ ամենին(?) յարեաւ. զեր
կրկնելս(?) մահու ելցէ և կեանս պարգևե
ցաւ աշխարհի։

Որ յառաջ քան զամենայն ք(?) ի յեր հ
կրէ երևեցար. և ընդ մարդկան շրջե Սղ
ցար ... հարցն մերոց։ 71. 17

Ամենակալաքէ(?) ... և ի ծոցոյ
հօր առաքեցեր զքո սուրբ զհոգիդ. աս
տու(?)

տէրամբ հարց: Սուրբ ընդ հրաշալին անուն
Ղուկ 4, 20 ընդ քո մարգարէն վերադարձեալ. հոգի
երեսայցըն մերոց տէր՝ քրիստոս. ասա:

դ Իգատէր Միաբանութեան օրհնեցէք կեցք
եւ առաւ ւէ ւ բարձր արարչէք
ընդ նա յաւիտեան: Զյարուցեալն ի մե
ռելոց քրիստոս և զկենդանին յաւի
տենից՝ միաբան: Որ ընդ դրունս դր
ժողովեալ փրշ րեաց և զարգելեալսն ինքն
կոչեաց ի կեանս. միաբանութբ օրհ:
Յովհ 20, 19 Որ վիմփակն կնքելով յարեաւ և դրունք
փակելովք եմուտ առ աշակերտսն. միա
բանութբ օրհնե:

ո Իջեր յերկնից միածին անմեկնելով
ի հօրէ. համանմանեալ սուրբ հոգւոյն
բանըդ մարմնացար ի կուսէն:
Իջեր ի չարչարանս չարչարանացն լու
ծիչ. ձեռք որ զերկինս արարին տա
րածեցեր ի խաչին:
Համբերեցեր վասն մեր փրկութե.
ընդ մեռեալն յանձն առեր կենդանա
տու մեռելոց:

ա Հրեշտակ քո տէր որ զյարութիւնն
քարոզեաց: Զպահապանսն զարհուրե
ցոյց զկանայսն լուսաւորեաց ասելով:
Զի

Զի՞ խնդրէ՞ք զկենդանին ընդ մե-
ռեալս. չէ աստ այլ յարեաւ:

Անսկիզբըն բանդ որ յանձնառու ածու- հ
նդաւորեալ զքեզ տեսաք ի խաչին. վասն
մարդածնոյ քոյ փրկութեան. աւրհնեալ
հարցըն մերոց: Զքեզ որ անքըն-
նին ծնունդ ես յէութեանն ընդպատուորին
ապականեալ. և զինուորըն գեղար
դեամբըն խոցեալ. զանարատ կող քո
ի խաչին. աւրհն. Որ թագաւորդ ես
անմահ հզաւրութեան յանձն առեր. և
զթաղումն երեքաւրեայ. վասն մարդա
ծնոյ քոյ փրկութեան. աւրհնեալ:

Զհոր ծնեցէք Ս[ուր]բ աստուած և բարձր
արարէք զնա յաւիտեան: գ

Զթագաւորըն մեսիա և զխաչեալն ի
մէջ ի յանաւրինաց. և զմեղք զաւ-
նութեան ձաշակեալ վասն մեր. աւրհն:

Կենարար զանուն քո պատարագեալ. և
զխոցումըն գեղարդեանն առեալ ի
կողն. և զփրկական արիւնն եհեղ ի
վերայ ամենայն տիեզերաց. աւրհնեալ և
բարձր արարէք:

Ամէն մերոյ փրկութեան խորհրդէ ռ
ցայր ի յերկնից և ի Ս[ուր]բ կուսէն
մայր

մարմնացար աստուածածին բանդ. ո
ղորմեա մեզ: Որ չմարմնացեալս
մարմնացար և ընդ մարդկան շրջեցար
կատարեցեր զամենայն. և ճ ըն
նեցեր յաջաջին աներեւոյթն. աստուած:
Որ խաչ տան արդի ասացեալ ի մեռելոց
յարուցեալ. և ի յերկինս համբար
ձար. աստուածածին բանդ. ո:
Փառք յաղթութեան քո տէր:
Խաչիւ ի յանձն առեր զըն թամբ և
ընդ մահ ճաշակեցեր. զամենեսեան յա
րուցեր զհաւատացեալսն ի քեզ որք անդա
դառ կեն աւետիւք. փառք: Ամենք սա
տանեցան ի խաչելութեն քո տէր. և
դժոխք ամենայն բացան. դիւաւ ք զաղքու
րեցան և մեռեալքն յարուցեալ անդա
դառ կեն աւետիւք. փառ:
Յարուցեալն տէր ի գերեզմանէն ա
հեղակէզ փայլմամբ. պատառեցաւ
27. 51 մն վէմք և երկիր սասանեցաւ
ի յահեղ բարբառոյ մեծ կարողութեն:
Ի չորեշաբթին ի յերկնից ի գերեզմանն
տին. հրեշտակ ընդ ձայնն ա
հեղ դողման փայլ ի վերայ գե
րեզմանին: Իսկ եկեղեցւոյ կանանցն
16 ժղ ի խըն

ի խորհրդեան զմարմին իւրն տան. եւ լուսաւոր
հրաշափառ կէն. ի թէ յարեաւ ի
մեռելոց. կենդանի յաւիտենից:

Որ յահեղական բազ աթոռ նստիս եւ Հ
ընդ հօր ես յէութեան. խոնարհեցար
յերկնից վասն մերոյ փրկութե. ընդ
քեզ բարեբանեմք մեծ հարցն մե
րոց. Սուտ սիրօղքն ի խոնարհ ձա
նելով ընդ դէմս յարդիւնահորոյ փառաց
քոց քրիստոս ինձ յուդայի լրբու
թի՝ մերձեալ ի համբոյր նշանակ եւ Մտթ
առիթ մատնութեան. ընդ քեզ բա: 26·49
Որ ի բարձրութիւն երկնից էիր ի ծոց Մրկ 14·45
կից հօր եւ սուրբ հոգւոյն. եւ ի դա Ղկ 22·48
սուց եբրայեցւոց դպրաց եւ փարիսե
ցւոց բարձաւ ի խաչ վասն մեր. ընդ:

Ուղղորդ օրհնեցէք բարձրացուցէք ընդ: Գ
նա յաւիտեան: Համբարձաւ մեծ օրհ
նութե՝ եւ զօրք երկնից երգէին.
ովէ Սա թագաւոր փառաց. բարձ: Մտթ
Սա է նա որ ի հովանաւոր եւ 23·10
ի լուսեղէն ամպոյն. ձայն եղեւ դա է որ Մտթ
դի իմ սիրելի. բարձր: 17·5

Որ վասն մեր յերկնից խոնարհ Ո
հեցար. նորոգեալ ընդ տերեւ. օգնեա

և ինձ փրկիչ ողորմութեամբ մեծ և կեցո։ Որ ըստ հողեղէն բնութեան մարդկան՝ զգեցար զմարմին. զվիրաւորեալս մեղօք. զանձն իմ մխիթարեա տէր։ Որ ըզդատակնիք մահու լուծեր զնախաստեղծին. զդատապարտեալս մեղօք զհոգիս իմ նորոգեա տէր ողորմեա։

տ Փառք քեզ ամենազօր յարութեանն։

Որ ամենազօր յարութեամբն երկրպագեն քերոբէքն. և վեցթևեանն սերոբէքըն հոգևորականն հընչմամբ երգեն ասելով. փառք։ Այսօր անուշահոտ բուրմամբ ընթանային սուրբ կանայքն. տեսանելով ըզհրեշտակն որդակնակերպ փայլմամբ ի վերայ վիմին գոչէր ասելով. փառք քրիստոսի ա։ Այսօր արձակեցաք ի կապանաց նախահօրն և վերըստին նորոգմամբ յաւիտենականն կենացն եղաք ժառանգորդք. փ։

տ Յուղաբերից կանանցն եկեալ. ի սուրբ գերեզմանն. եւ զահաւոր ըզհրեշտակապետին ըզձայնըն լուեալ. որք զխաչելեալն խնդրէք յամերեալ. Քրիստոս անմահ

մահ թագաւորն։ Որ փրկահրամանաւ
ըն... լոյս մեծ ծագեալ ի սուրբ գերեզ
մանն. Եւ ... ւ զարհուրեալ պահապա Մտ 28 • 4
նացն երկիւղալիցը մեռանելոյն. այլ
քարոզ հրեշտակապետին որ գոչէր առ
կանանցն. ո... րք զխաչեալն։
Ընթացեալ պետրոս և յօհան
նէս. ի սուրբ գերեզմանն. Եւ ... ւ
հանդիպեալ վարշամակին և սուրբ
կտաւոյն. այլ քարոզ հրեշտակապե
տին որ գոչէր առ նոսա. ո... րք։
Որ անքննելի յաղթող զօրութեամբ Ձւ
թագաւորես երկնի և երկրի քս ած
օրհնաբանեմք ըզքեզ։
Որ փառակցութեամբ ընդ հօր վերօրհ
նեալ յանմահից. և խոնարհեալ մարմին
ըզգեցար փառաց թագաւոր. օրհ։
Որ կարողապէս ըզմահ կոխեցեր. և
յարուցեալ լուսաւորեցեր սուրբ զեկե
ղեցի անմահ էութիւն. օրհ
նաբանեմք ըզքեզ։

Գալուստ Հոգւոյն սրբոյ յօր Պէնտէկոս-
տին 'ի դասս առաքելոյն ըստ խոստմանն
բանին ։

կզ

դձ

Կանոն Պենտեկոստէին Օրհնութիւն:

ՍՈՒՐԲ ԵՒ ԼՈՅՍ Պ[illegible]
նւոյ՝ իջանելով մեծաձայն
հնչմամբ ի բարձանց.
ի նմանութիւն լուսոյ փայլման հրաշի
նեաց զանկիզելի զաշակերտսն. մինչ
դեռ նստէին ի սուրբ վերնատանն:
Ի նմանութեան աղաւնւոյ. անքննելի որ
քննէ զխորս աստուածոյ. զոր ա
ռեալ ի հօրէ պատմէ զահաւոր եւ զմիւս
անգամ գալուստն զոր քարոզե
ցին համագոյակցին: Օրհնութիւն
ի բարձունս ելողին ի հօրէ հոգւոյն սրբ Յոհ.
բոյ. որով առաքեալքն արբեցան ան 15. 26
մահական բաժակաւն. եւ հրաւիրե
ցին զերկիրս յերկինս:

Կէն

Իմաս. 7. 23 Սենդամանարար աստուածայինդ մարդասէր
Հոգի. ընդ ժողովելոյն միաբանման կան
Գործ. 2. 3 սի րով լուսաւորեցեր հրեղէն նօք լեզո
ւօք. վասն որոյ և մեք այսօր տօնեմք
ընդ գալուստ քո սուրբ:
Ուարձակացան քո գալստեամբ մերըն սէ
առաքելոյքն. կոչելով ի միասին ընդ ցրու
Գործ. 2. 11 եալսն ի միմեանց բազմաձայն լեզուօք.
վասն որոյ և մեք այսօր տօնեմ:
Հոգևորական սուրբ մկրտութեամբ
զարդարեցեր նորօք ընդ տի եղերս. ի
զգեստու լուսափայլ և նորա փե
տուրս. վասն որոյ և մեք:

բկ Սրբութեան անբաժանելի և
զօրութի երկնային. ընդ ծագեալ յաշ
խարհ նմանն հանգոյք զօրհ
նութիւնս երգով: Որ էջն յերկ
նից. այսօր և հանգեաւ յառաքելոցն
Ճշմարիտ սուրբ Հոգին. նմանն:
Որ ի խորհուրդս փրկական. այսօր
Յովէլ 2. 28 ընդ ի ջանել յառաքելոցն ծանուցաւ
մարդարէին. նմանն:

ած
հ
Ո հոգւոյն զգալուստն տօնեմք որ
մխիթարեաց զառաքելոցն հանդէպ
լով ի նոսա հրեղէն լեզուօք օրհնեալ
յաւ

յաւիտեան. Որ երեւումն հոգւոյն սո-
նեւմք վերաբերեալ աստուած խոստովա-
նիմք նորոգող և կենդանարար. օրհ:
Այսօր ուրախացեալք հոգւով. խոս-
տովանիմք աստուած զհոգին սուրբ
բղխումն և լցուցիչ զամենայն. օրհ-
նեալ է յաւ: Իզօր օրհնեն: ցէք Գ
էք: Եւ բարձր արարէք ըզ
ընա յաւիտեան: Որ ելողն ի հօրէ ‖Յովհ
զէակից որդւոյ. սուրբ զհոգին օրհ 15. 26
ընեցէք էք: Որ կեալն այսօր առ
տուած հրեղինօք լեզուօք. առ բանն
ընտրութեան օրհ:

Այսօր ընտիր ժողովուրդք. ցընծա- Դ
ցէք ընդ գալըստ հոգւոյն սըր-
բոյ. մեծացուցանելով զէլողն ի հօ-
րէ: Այսօր ցընծան առաքեալքն.
զարդարեալք ի շնորհաց հոգւոյն
սըրբոյ. մեծացուցանելով:
Այսօր ըզուարճացան արարածք.
ձըշմարիտ գալըստեամբ հոգւոյն
սըրբոյ. մեծացուցա:

Որ յամենայնի ես աստուածութիւն. Ե
և ի ձայն հընչման իջեր յերկնից սուրբ ‖Գործ
հոգի. ողորմեա մեզ: 2. 2

Որ

Որ զամենայն լնուս զօրութեամբ քով. և
ի դասս առաքելոցն իջեր բնակութեամբ Հո-
գի ողորմեա։ Որ անբաժանելի ես յա-
Գործ 2, 3 ծութէ և ի Հօրէ իջեր լեզուս բաժանեալ
հանգեար յառաքեալսն սուրբ Հոգի ողո։

ա Որ ի քրովբէական կառուսդ հանգչիս.
այսօր իջեր յերկնից՝ ի դասս առաքելոց
ընդ սուրբ՝ Հոգի. օրհնեալ ես թագաւոր ան-
Սաղ 17. 11 մահ։ Որ գրեալ ես ի վերայ թևոց հողմոց.
այսօր ի հրեղէն լեզուս բաժանեալ հան-
գեար յառաքեալսն սուրբ Հոգի. օրհ-
նեալ ես։ Որ խնամես տեսչութեամբ զքո
զարարածս. այսօր եկիր ի հաստատել
զեկեղեցի քո սուրբ Հոգի. օրհնեալ ես թա-
գաւոր անմահ։

ա Ժողովեալ ընտրելոց մետասանիցն.
սպասեալ և մնային աւետեացն Հօր
հաւատով ի վերնատանն։ Եւ Հոգին՝
երևեալ սրբոցն. լցոյց խնդութեամբ
սուրբ զառաքեալսն Հօր։ Որք արբին
զհոսուրսն կենդանի. և ընթացեալ ըք-
մրբուցին՝ տիեզերաց. որք արբին զն
կենդանի նայան։

բձ / ձշ / ար / թգ Որ ի հայրաշարժ ի յաթաթաղբեւրէն յա-
ւաղ բղխեալ անհասաբար ի յոթաթաբր
դուոյ

դուոյ առ րապէս որ հոգին այսօր. ի յեր
կընքից սա սուրբ կհեղեալ. ի դասս առա
քելոցն՝ լցուցիչ բոլորից ընդունա
օրհնեսցուք երկրպագել վ։
Որ յանսկիզբն և ի միշտ է յէութեան.
նոյնազգոյ բնութ. անորոշ բաժան
միմեամբ ի յորդւոյ անպարփակից սուրբ
հոգին այսօր. հրով բաժանեալ լեզ
զուաքարոզիցն. ի լոյս ածեալ զանզգամս
մարդկան բաժանմամբ պէս պէս շնորհ
հաց. ընդ։ Որ ի վերայ ջուրցն դոյ
ըմբ գոյացոյց զարարածս. անանձեր ԵԻ 1·2
պեսն ի հօրէ և յորդւոյ իշխանան կէ
կից որ հոգին այսօր. վերածնեալ ց ըա
զանդդս ամենայն. ջրոյ կենդանւոյ ընդ
խեալ յերուսաղէմ. ընդնա։

Կանոն Երկրորդի աւուրն։ Օրհ։

Այն և նոյն հօր և որդւոյ հո
գին անեղ և համագոյ ընդ
խումբն հօր անքննամբ ա
ռօղ յորդւոյ անձառմամբ. ի վերնա
տունն այսօր իջեր զհոգին շնորհաց քոյ
առաքելոցեր. արդ և մեզ ողորմութ.
ի բաժակէդ իմաստութեան։
Եկեց սուրբզօր առաքելոց որ շնորհեր

ԾԵ 5 ի վերայ

Ծն՟ 1. 2 ի վերայ ջրոց. նոյն և ի ջուրսն աւազանին
ի շնորհել մեզ քում էակցին. դրդուես
սիրով աղաւնակերպ զմարդիկ ծնանիս
ած՟ակերպ. աւ՟րբո։ Րաբուն վերնոյն
իմանալեաց և ըստորին այսըր զգալեաց.
որ մարդաւրէս տաս ի հովուաց և առա
քեալս ի ձրկնորսաց. աւետաւոր ըզմաք
սաւորս քարոզ բանի քում զհալածողս.
աւ՟րբո և մեզ.

Սարսափելի հողմոյ նըման ահեղագոչ
սաստիկ հընչմամբ. երևեցար ի վերնա
տանն՝ հոգիդ դասուն երկոտասան. որք
առ ի քէն մրկըրտեցան. որպէս զոսկի
հրով մաքրեցան. մաքրեա ի մէնջ ըզ
մէգ մեղաց և ըզգեցո ըզ լոյս փառաց։
Իջեր յերկիր ած՟աբար դատել զաշ
խարհս ճշմարտաբար. ընդ արդարութե
և ընդ մեղաց և ընդ չարին՝ դատաստա
նաց. բացեր ըզգանձդ անհիւթական
պարգևս ետուր որդւոց մարդկան. մա՟։
Մէրն ի սիրոյ՝ զսէրդ առաքեաց յինքըն
Առ՟ 9. 1 զանդամս իւր քև յօդեաց. զեկեղեցի իւր
զոր շինեաց եօթըն սեամբ քո հաստա
տեաց. տընտես ի նմա եդ զառաքեալսն
եօթնեակ շնորհօք քո զարդարեաց. մա՟։

Որ

Որ անիմանալիդ ես յէութեն՝ և անպա ա
տում Հոգիդ ճշմարիտ. անըսկզբնա Հ
բար բղխումն ի Հօրէ. և համագոյակից
որդւոյն միածնի. օրհնեմք ըզ քեզ
Ած հարցն մերոց: Որ կատարեալ
անձնաւորութբ յերիս կատարելոց մի և
նոյն բնութի՝. որով ընդ Հօր և ընդ Որ
դւոյ միշտ երկրպագի յարարածոց Հո
գի աստուծոյ. օրհնեմք: Որ համապա
տիւ Հօր և Որդւոյ քարոզեցին ըզ քեզ Ած
աբանքն եկեղեցւոյ. յոր մըկըրտիմք և
դաւանիմըք համագոյ երրորդութին
անբաժանելի. օրհնեմք:

Զուարթ օրհնեցէք բա րձր արա գ
րէք զբաշխօղըն շնորհաց:

Եկայք նոր արարածք ի Քրիստոս նորա
ծնեալք աւազանաւն ի հոգւոյն սըրբոյ.
բա րձր: Նոր քահանայութիւն վե
րնապատուեալ ի քէն օծմամբ սուրբ հո
գւոյն. բա րձր:

Որ առաքեցար ի Հօրէ Հոգիդ անեղ ո
և համագոյ. աղաչանօք տնօրինա
բար քում էակցին. ընկալ մըխիթա
րիչ սուրբ առաքելոյն. աղաչեմք ըզ
քեզ ողորմեա:

Որ

Ո՛ր ելեր տէ՛րաբար յե՛րկնից ոստանի՛կ
հողմո՛յ նըմա՛ն ա՛ծ յայտնապէս. և՛ ի հրե՛-
ղէ՛ն լե՛զուս բաժանեալ՝ հանգեար ի
դասս առաքելո՛ցն. ա՛ղաչ։ Ո՛ր արբուցե՛ր
ե՛րկնաւոր գի՛նեաւն ի՛մաստութե՝ զհո՛-
գիս սրբո՛ց քո՛ց առաքելո՛ցն. ո՛րք արբու-
ցի՛ն արբուսմե՛ցե՛լո՛ց ո՛րդւոց ա՛դամա՛յ ըզ-
բաժանի՛ն ուրա՛խ արա՛ր յա՛յդւոյն եդեմա՛յ.
ա՛ղաչեմք։

ա Ո՛ր յե՛րկնայի՛ն զօրս ա՛նմարմնոյն նմա՛ն
հեղե՛ր առատապէս հո՛գի՛դ ճըշմարիտ.
զծա՛յի՛ն և զգե՛րա՛գո՛յն քո՛ իմաստու-
թե՛դ. լի՛նել փառաբանի՛չ սուրբ երրո՛ր-
դութե՛դ՝. ը՛նդ նոսի՛ն՝ փառաւորեմք
զե՛րրեակ մի՛ութե՛դ։ Ո՛ր զկերպարա՛նն
ա͞ծայի՛ն ստեղծեա՛լ ե՛րրորդութե՛դ խո՛ր-
|| Ծ. 2. 7 հըրդա՛ կցութե՝. զա՛րդարեցե՛ր փըչմա՛մբ
շնո՛րհա՛ց քո՛յ կենդանարա՛ր. և՛ զծնեա՛լսն
առ ի՛նմա՛նէ խօսեցա՛ր օրհնօք և՛ մարդա՛-
րե՛ ի՛ւք. ը՛նդ նոսի՛ն՝։ Ո՛ր յերկրո՛րդե՛
լինելութե՛ս յե՛տ յարութե՛ քում էա՛կ-
ցի՛ն՝. մըտեա՛լ ի վե՛րնատունն դրո՛քըն
փա՛կե՛լո՛վք շնո՛րհե՛լո՛վ ըստ առաջի՛ն փըչ-
|| Յօհ 20. 22 մա՛նն ըզքե՛զ մե՛տասա՛նի՛ցն. առաքե՛լոցն
ասա՛ց առէք հոգի՛ սո՛ւրբ. ը՛նդ.

Սա

կէ

բկ

Այսօր Երկնայինքն ուրախա
ցան ընդ երկրաւորացս նորո
գութեամբ · քանզի նորոգօղն էից
Հոգին էջ ի սբ վերնատունն · որով նո
րոգեցան դասք առաքելոցն :
Այսօր հողանիւթեայ բնութիւս ցընծայ
ընդ Հօր հաշտութեամբ · քանզի որ ‖ եբարձ
զՀոգին ի մարդկանէ զմարմին եղելոց ·
դարձեալ վերստին ընդ նոյն պարգևէ :
Այսօր մանկունք Եկեղեցւոյ տօնեն ցըն
ծութեամբ զգալուստ սբ Հոգւոյն · որով
զարդարեցան ի զգեստս լուսափայլս և
գերապայծառս · երգեն ընդ սրովբէից
զերեքսրբեանն :
Որ զմիաբանեալսն աշտարակին բաժան ‖ Ծննդ 6 · 3
մամբ ‖ լեզուացըն քակեաց · այսօր ըզ ‖ Ծննդ 11, 9
բաժանեալ լեզուս ազգաց միաբանեաց
դարձեալ ի սուրբ վերնատունն · ամե
նայն հոգիք օրհնեցէք զՀոգին աստու
ծոյ : Որ ‖ էջ Հոգին տեառն և առաջ ‖ Եսայ
նորդեաց երկոտասան ցեղիցն իսրայէլի 63 · 14
ի յանապատին · այսօր երկոտասան ա
ռաքելոցն առաջնորդէ ի յաւետարանն ·
ամե

Ելից 31. 3 ամենայն։ Ո՛ր է՛լից հոգի՛ն տն ը՛զբեսեղ
լի՛էլ ճարտարապետ խորանի՛ն. այսօր շի
նէ զմա՛րդի՛կ խորան ս՛բ երրորդութեն.
ամենայն հոգւք։

Դձ
Հ
Ո՛ր բոլո՛րի՛ց ես պա՛տճառ է՛ից անպատ
ճա՛ռից և որոց պատճա՛ռաւ. հայր ա՛ն
ծի՛ն և ա՛նսկի՛զբն. որդւոյ պատճա՛ռ
անժամանա՛կ ծննդեամբ և հոգւոյ
բը՛ղխման ա՛նքննաբար. օ՛րհնեալ տր՛
ա՛ր ծ հա՛րցն մերոց։ Ո՛ր կամաւ հօր
և սուրբ հոգւոյն ա՛նեղակի՛ց բանդ աս
տուած. ի՛ հայրա՛կա՛ն ծոցո՛յ իջե՛ր առե
տեօ՛ք գաբրի՛էլի՛ որ ըզհօգի՛ն բերկրեա՛լ
կուսի՛ն. յորմէ՛ ծը՛նա՛ր մարմնով անճա՛
ռաբար ի՛ հո՛գւոյն սրբոյ. օ՛րհնեալ։
Ո՛ր մարգարէի՛ւքն գուշա՛կեցեր հո՛գիդ
յառա՛ջա՛գոյն զգալուստ քում է կուսին.
և ի՛ յո՛րդանան վը կայ՛եցեր աղաւնա
կե՛րպ իջմամբ ի՛ վե՛րայ մա՛րմնացեալ բա
նի՛ն. օ՛րհնեալ։ Զ տէ՛ր օրհնեցէք
բա՛րձր ա՛րարէք ըզնա՛ յա՛ւիտեան։
Յ՛այսօր համագոյակի՛ցն հօր և ո՛րդւոյ
հոգի՛ն. հրա՛ձևոյլ ծա՛գմամբ իջեա՛լ ի՛
վե՛րնա՛տունն մկրտեա՛ց ըզդա՛սս առա
քելոյն ի՛ հո՛ւրն անկիզե՛լի. ըզ։

Յ՛այսօր

Յայսօր արարչակիցըն Հօր և Որդւոյ Հո-
գին. բղխեալ անհեւթական ջուր կեն-
դանի յերուսաղէմ. ի մկրտութիւն և մաք-
րութիւն մեղաց. ըզՏէր։

ռ Որ ի վերայ բղխեալ գաւազանին յես-
սեայ հանգեաւ եօթնարփեան շնոր-
հօք. Հոգի Աստուծոյ և խորհրդոյ. ‖ Եսայ 11. 2
Հոգի հեզութեան և զօրութեան. Հոգի ի-
մաստութեան և գիտութեան. Հոգի երկիւ-
ղի աստուածպաշտութեան. աղաչեմք շնոր-
հեա և մեզ ողորմութեամբ ի քոյ պար-
գևացդ։ Որ զգուշակեալըն քո Եսայեաւ
էջեր օծեալն ի քէն մարմնով. ասէ Հոգի ‖ Եսայ 61. 1
Տեառն ի վերայ իմ. զոր ի տնօրէնութեանըն
խոնարհութեամբ ընթերցեալ որ վասն
իւր զբան մարգարէին. աղաչեմք։
Որ զառաքումն առ ի Հօրէ և ի Հոգւոյդ
բանին յաշխարհ. մարգարէիւըն
ծանուցեր զոր ի դիմաց մարդացելոյն
բարբառիւր առ մարդկութիւնս ‖ Տէր ‖ Եսայ 48. 16
Տէր առաքեաց զիս և Հոգի նորա. աղա-
չեմք շնորհեա և։

տ Ընդ երկնայնոց հողեղինաց դա-
սուցն. Հոգւոյն ստեղծողին երգեմք
փառս [illegible]աւորեալ է գալուստ Հոգւոյն
սրբոյ.

սրբոց։ Ընդ առաքելոց խմբիցն այս
օր զուարձացեալք վերագոչեմք հոգևոր
փառաւոր։ Այսօր վերնատանն
սիոնի որդիք նորոյ. երգեցէք ձայնիւ
կզ վերնոյն. փառք։ Ի ձայն ցնծութեան
գձ ամենայն հոգիք տայցուք. զմեզ նորոգող
զին ըզփառս. փառք։

Կանոն Չորրորդի պահուցն Օրհնութեան։

Արեգակն արդարութեան քո
ծագեալ յաշխարհ հալածեաց
ըզխաւարն անգիտութեան. և յետ մա
հու և յարութեան համբարձաւ առ հայր
յորմէ ծագեալ. որ երկրպագեալ երկ
նաւորաց և յերկրաւորաց ընդ հօր եւ
սուրբ հոգւոյն. վասն որոյ և մեք եր
կրպագանեմք հօր հոգւով և ճշ
մարտութեամբ։ Որ փոխանակ ծոցա
ծին բանին որ էլ յերկինս. առաքե
ցաւ աւետիքն հօր ի բարձանց հոգին
ճշմարտութեան. մխիթարել զորս
յադամայ որբացեալս և հրաւիրել
զընտրեալ զգաս առաքելոցն. վասն։
Այսօր տօնական և գիշերայինն ըս
ծանն երկինք ծննդեան նախամօրն.
քան

քանզի զծնեալսըն մարմնով ի մահ և
յաւիտենական կենդանութիւն. վերըստին ծնանիս հո
գին յորդիս լուսոյ հօրըն երկնաւորի. վ։
Որ համագոյդ ես հօր և որդւոյ անձամբ
ուսուցանէր բղխումն ի միշտ էէն. այսօր
բղխեցեր ջուր կենդանի յերուսաղէմ. ‖ Զաք. 14. 8
հոգիդ Աստուած ողորմեա։

Որ արարչակից ես հօր և որդւոյ. որով
կենդանածնեալք ի ջուրց արարածք.
այսօր որդիս Աստուծոյ ծնանիս ի ջրոց. հո
գիդ Աստուած։ Որ փառակից ես հօր և որ
դւոյ. ‖ և քննես զխորս աստուածութեան. ‖ Ա Կոր. 2. 10
այսօր խորագէտս իմաստից զխորհուրդս
աշխարհի առաքեր. հոգիդ Աստուած։

Որ անքննելինդ ես յէութեան համա Դկ Հ
գոյ երրորդութիւն. Երեքսրբեան միաս
նութիւն միով բնութեամբ աստուածութիւն. ընդ քեզ
բարեբանեմք աստուածն հարցն մերոց։
Որ ես պատճառ որդւոյ ծննդեանն և
հայր յառաջ քան զյաւիտեանս. յորմէ
հոգիդ ճառագայթեալ անորոշ բաժան
մամբ. ընդ քեզ բարի։ Որ էակից ես
հօր որդի լոյս ի լուսոյ ծագումն անճառ
անեղական սուրբ, հոգի հօր և որդւոյ
համաւասար. ընդ քեզ բարեբան։

գ Ազ՟ր օրհնեցէք բարձր արարէք զբղ
խեալն ի Հօրէ։ Այսօր ամենայն հո
գիք բանաւորաց. սուրբ զհոգին ձրի
մարդութե. որ բոցանիւ լեզուօք ա_
հեղագոյն սաստիկ հողմոյ հնչմամբ ի
ջեալ ի յերկնից. օրհնեցէք ի
ձայն գոհութեան բարձր արարէք զնա
յաւիտեան։ Այսօր քահանայք ե
կեղեցւոյ. սուրբ զհոգին կենդանարար
որ բաշխէ առատապէս զանազանութիւն
պարգեւս յեկեղեցիս առաքելոց.
գովեցէք հոգւոր երգով բարձր արա
րէք զբղխեալն ի։

ո Աղբիւր կենաց բաշխող շնորհաց հո
գիդ իջեալ ի բարձանց. զանապա
կան պարգեւս քո բաժանեցեր յա
ռաքեալսն։ Որ ի վերայ ջուրցն գործով.
ստեղծանէիր զարարածս. իջեալ ի ջուրս
աւազանին ծնանիս որդիս Այ։
Որ զարդարեալ նորոգես միշտ ըզնոր
քո զեկեղեցի. պէսպէս շնորհաց քոյ
պարգեւօք փայլին մանկունք սորա։

ա Հոգիք հրեղինացն. այսօր տօնեն ընդ
մեզ ըզգալուստ հոգւոյն Աստուծոյ։
Տեսանողն յառաջ նշանակեր զառատա
բուղխ

բուղխ վըտակ իմաստից ի մեզ հեղեալ Յ-կէ 2 · 28
ի հոգւոյն։ Սէմըն հաւատոյ զմիջլեալ
անմահականն բաժակաւն այսօր բաշ
խէր ծարաւեաց։ Պետրոս այս գնա
ցիւք․ ցընծայ քաղաքն ոյ՝ սիոն մայր
եկեղեցի։ Սան որոյ և մեք երրեակ և
մի աստուածութեանն՝ երգեմք ըզ փառս կէ
ի բարձունս։ գկ

Կանոն Հինգերորդի առաւօտուն Օրհ։

ԶԱնըսկըզբնաբար բըղ
խումն ի հօրէ զհոգին ճըշ
մարիտ․ որ հընչմամբ ձայ
նիւէջ ի վերնատունն այսօր
նըման սաստիկ հողմոյ․ զոր փառաւո
րեմք հոգևոր երգով։

Օ համագոյակիցըն հօր և որդւոյ զբաշ
խօղըն շնորհաց․ որ ի հրեղէն լեզուս
բաժանեալ զբանն ընտրութեան լեզու
աց շնորհեաց սուրբ առաքելոցն․ զոր։

Օ ամենայն իմաստութե ըզ կատարեալն
անձնաւորութեամբ որ խօսեցաւ․ յօ
րէնս և ի մարգարէս և յաւետարանս․
զոր փառաւորեմք։

Այս

Այսօր ցընծան դաշտք առաքելոցն դա-
լարութեամբ հոգւոյն սբյ. զորս մըխիթա-
րեաց փոխանակ բանին մարմնացելոյ
եղեալ ընդ նոսա. փառըս տացուք նըմա
սրբասաց ձայնիւ։ Այսօր բղխեաց
ջուր կենդանի յերուսաղէմ յորմէ լցան
‖ Սաղ 64. 10 գետք ածայինք. և ընթացեալք ոռոգե-
ցին տիեզերաց զքառանկիւնն աշխարհին
եդեմայ. փառըս տա։ Այսօր ցօղով
իմանալեաւ յամենայն հոգւոյն զուարթա-
‖ Սաղ 64. 12 ցան բոյսք եկեղեցւոյ. ‖ պարարտացան
դաշտք արդարութբ և գեղեցկացան ա-
նապատք մաքուր կուսութեամբ. փառ։

բկ / հ Աներեւելոց ած և երևելոյս էակ որ
առաքեցեր յաշխարհ զանեղանկից քո հո-
գիդ. ի փառըս միածնի որդւոյ քո
օրհնեալ ես տր ած հարցն մերոց։
Ծագումն ի հօրէ անձառ ծնընդեամբ
որ ետուր մխիթարիչ առաքելոց քոց
սրբոց. զհոգիդ քո տիրակից գոլով.
օրհնեալ։ Հոգիդ աստուծոյ անեղ էու-
թիւն. կատարեալ անձնաւորութեամբ
և կատարող բոլորից ընդ հօր և ընդ որ-
դւոյ միաւորեալ բնութբ. օրհնեալ։
Ողտր Ամենայն հոգիք զհոգին տր
գովե

գովեցէք. զէակիցըն հօր և որդւոյ երեքսըրբեան ձայնիւ: Որ զհուրն երկնային զարկեաւ բանին յերկիր բանաւոր. որ մըկըրտեաց այսօր զառաքեալսն ի սուրբ վերնատանն. ամենայն:

Օելօղն ի հօրէ զուգաւ տաբուղխ աղբիւրն իմաստից. որ խօսեցաւ ընդ հին՝ և զնոր օրէնս աստուծոյ. ամենայն:

Իջեր տէր ողորմութեամբ քով յաշխարհ. և ըզմեռեալ բընութիւնս ի կեանս վերածեցեր: Ելեր տէր առ հայր փառօք ի յերկինս. և մխիթարիչ առաքելոցն առաքեցեր տէր զհոգիդ: ո

Բացեր տէր այսօր ըզգանձդ երկնային. և բաշխեցեր առաքելոց պարգևս աղքատ բընութեանս:

Այսօր աղբիւր գիտութեան՝ բըղխեալ ի սուրբ՝ վերնատանն. յորմէ լըցան տիեզերք գնացիւք գետոյն ոռոգմամբ: տ

Այսօր իջեալ ի յերկնից. հօր աւետիքն ի բարձանց. տալ աւետիս ադամայ դասու նաւ յեդեմ վերնատանն: Այսօր խընդայ նոր սիոն՝ որդւովք իւրովք զոր ծընաւ. օծմամբ հոգւոյն նորոգեալ յորդիս լուսոյ և տուընջեան:

Այ

Այսօր ի ձայն գոհութեան՝ զհոգին ընդ
հօր և որդւոյ. հոգիք ամենայն օրհնե
ցէք զերեքսրբեանն երգելով։
կէ Այսօր ցնծամք երկրաւորքս ընդ զօ
րօստեան երկնայնոյն. և պարելով ընդ
գձ հրեշտակս երգեմք ըզ փառս ի բարձունս։

Կանոն Ս Էջերորդէ Հոգւոյն Օրհ.

Սահմանաւորաբ բաժանեալ հե
ղեալ յերկնից սուրբ հո
գի. զոր արբին ի վերնա
տանն դասք սուրբ առաքելոցն. օրհ
նեալ ես սուրբ հոգիդ ճշմարիտ։
Աստուածային ծաւալեալ ի մէջ հուրն
կենդանի. քանզի արբեալք առաքելոցն
և արբուցին տիեզերաց. օրհնեալ ես
սուրբ. Այսօր մեծապէս ցնծան ե
կեղեցիք հեթանոսաց. ըզմայլեալք
ուրախութեամբ ի քէն կենդանարար
բաժակ. օրհնեալ ես։
Անըսկիզբն Աստուած սուրբ հոգի. զմար
գարէութեանց նախագուշակումն որ
ամփոփեալ լուսազարդեցեր. առատա
պէս հեղեալ յառաքեալսն։
Անժամանակ որդի միածին. ըզխոս
տա

տանջեալ պարգեւս անուանեացն ի վերնա-
տունն առաքելոց լցեր. ամառ:
Ամենակալ հայր երկնաւոր. զանբա-
ժանելին լուսոյդ ըզծագումն հողեղէն
նախնեացն շնորհեցեր. ամառա:
Անճառելի բղխումն ի հօրէ հոգի աէ
ճշմարիտ. այսօր ի վերնատունն խոր Հ
հրդոյ խոնարհեալ հանգեար յառա-
քեալսն. արծ հարցն մերոց:
Անքննելի խորոցդ այ քննօղ ընդ հօր ‖ 1 Կոր
միակցոր. այսօր ի հրեղէն թեւոցն խոնար- 2. 10
հեալ հանգեար յառաքեալսն. ամառ:
Անսպառ աղբեւր լուսոյ մէ հոգի այս-
օր ի հրեղէն լեզուս բաժանեալ հան-
գեար յառաքեալսն. արծ: Ազգք օրհ- Գ
նեցէք բարձր արարէք զհոգին ճշմա-
րիտ: Որ անճառ խոնարհութբ հանգեաւ
յառաքեալսն. պանծալն արփիափայլ
պլսան կ եղեւ ի նոսա. բարձր:
Որ զանճառելի խորհուրդ Երրորդու-
թեանն յայտնեաց նոցա. իմաստութե
աղբեւր կենդանի բղխեալ ի նոսա. բ:
Որ ի հայրական խնութենէն յառաջ Ո
բղխեալ աղբեւր լուսոյ. և ճառագայթ-
արձակ լուսովն զուարճացուցեալ
լցեր

լցեր զառաքեալսն. ամպաչամնօք սոցա ո
ղորմեա: Որ զեօթնեւնքո հրեղինացն
հերայմամբ ցուցեր. նոյն երկքն խմանա
լի ա͞ծային լուսովքն զուարճացուցեալ
լցեր զառաքեալսն: Որ զաշխարհամած
խաւարն ընկղզեալն ի լոյս փոխեցեր.
այսօր հրաշալի ա͞ծային լուսովքն զուար
ճացուցեալ լցեր զառաքեալսն. ա:
Ց-կէ 2, 30 Որ հրաբորբոք ծաւալմամբ յանուաչ խա
ղացեալ հոգիդ ճշմարիտ. և հրածո
րան ա͞ծային լուսովքն զուար:
ա Որ ի հրայայտ սաւառնաթևեցդ մե
րանեցուստ. այսօր ի դասս հոգեղինաց
անպատմելի սրբով հեղեալ ի յերկնից.
օրհնեալ ես սուրբ հոգիդ ա͞ծ:
Որ ի հրեղէն լեզուացն եռահիւսեան կ
որբերանքանիս. այսօր ի շրթունս հո
գեղինացն հրածորան հեղեալ ի յերկ
նից. օրհնեալ ես: Որ հրակերպին
արփիափայլ բոցով միշտ երևիս. այսօր
հոգեղինացն հրաձաշակ բաժանի հե
ղեալ ի յերկնից. օրհ:

Զարմաշարժ աղբերըն՝ անհատա
հոսըդ վըտակ. կենդանարար
սուրբ հոգի օրհնեալ ես ըղյս Ձըծ
մարիտ։ Մայսօր ի սուրբ վերնատունն
եկեալ ամատուած ճշմարիտ. հրաշագար
դեսյ զամուաքեալըն ի ըղյս փառաց քոյ
հօգի։ Ջերմուեռազանկան խընդութբ դկ
աշակերտայըն ըզցեալ. փառաւորելով
երգելն օրհնեալ ես ըղյս գերագանց։

Ի համբաւանալ բանին՝ յերկինս և ի նըս
տիլ ընդ աջմէ հօր զուարճացեալ առա
քեալըն երկըրպագելին. օրհնելով ըզհ
հայր զանսպառ բանին։

Զամահաւաքեալ գունդըք սըրբոյն ի
վերնատունըն խորհրդոյ. համբարձ
մամբ աչաց սպասելին հոգւոյն. օրհն։

Յանկարծահաս հընչմամբ հեղեալ կեն
դանարար աղբեւր լուսոյ. անմահական
կենաց լուսով զարդարեալ. որք օրհ
նէին ըզհայր զանսպառ հոգւոյն.

Մնեզամնելի հոգիդ սուրբ որ ես ընդ դձ
հօր փառակից՝ և էակից՝ գոլով ծոցա հ
ծին բանին՝ անհասանելի դ աստուած

հարցըն մերոց։ Որ ի քառանկերպեան
աթոռըդ բազմեալ հանգչիս. և սրբա
բանեալ օրհնիս ի հրեղէն լեզուացն.
անհասանելի։ Այսօր մարդասիրապէս ա͞ծ
աբար իջեալ ի սուրբ վերնատունն. և
Գործ 2. 3 ընդ հրեղէն լեզուս բաժանեալ հանգչէ
լով ի նոսա. անհասանելիդ ամ։

Գ Այսօր՝ օրհնեցէք բարձր առաքեալք զհո
գին ճշմարիտ ա͞ծ։ Օ մխիթարիչ
սուրբ՝ հոգին՝ որ փոխան միածնին ի
ջեալ ի հօրէ. որ հրաշազարդեցեց ըզ
սուրբ զառաքեալսն. բարձր առաքե͞լք։
Օ երկնային ծորանօքն հեղեալ ի սուրբ
վերնատունն որ ա͞ծազարդ հրազինեաց
ըզ սուրբ զառաքեալսն. բարձր։

Դ Ոգիդ ճշմարիտ. որ զա͞ծային ըզ
հրամանսըն քո զառածըն դաւթեան լը
Սաղ 35. 9 ցեր. արբուցանելով աշակերտացն զպա
րարութիւն քո ի սուրբ վերնատանն
ողո͞ րմեա։ Որ առաքեցար ի հօրէ կեն
դանարար փըրկաւ և լոյս ճշմարիտ.
արբուցանէլով նոքօք որդւոց սիօնի
զուղխըս փափկութեան. ողո͞։
Որ կատարեցեր ըզ փափագ ցանկութէ
սրբոցն նոցա. որք բաշխեալ մընային

մե

մեծի՛ գալըստեան քո՛յ ի՛ սուրբ վերնա
տանն. ո՛ղոր՟:

Ո՛ր ի՛ թեւըս թեթեւս աննի՛ւթ սաւառ ա
նեալ եւ՛ հրացայ՟յոլ՟դ սե՛րոբէի՛ց. վե՛րա
նըստեալ տե՛սչ՛ութեամբ խնամե՛ս զա՛
րարածս. հո՛գի՛ դ սուրբ օրհնեալ
ես յարարածոց քոց: Ո՛ր ոգա՛նչելըս
սրբոյծ ան հրաշալի՛ ձայնիւ ընդ հօր եւ ընդ
որդւոյ միշտ փառաբանիս. եւ՛ քաղց
րութեամբ հայի՛ս յարարածս. հո՛գի՛:
Այսօր ամենայնի՛ն տեսչութեամբ ի՛ վեր
նատունըն հընչեալ հողմնաձայն հընչ
մամբ. եւ զառաքեալսն արբուցեալ
բաշխեցար յարարածս. հո՛գի՛:

Հոգին սուրբ էր միշտ եւ է եւ եղիցի. դձ
ոչ սկըսեալ եւ ոչ դադարեալ ծըլ. այլ միշտ ձչ
ընդ հօր եւ ընդ որդւոյ կարգեալ եւ թը հբ
ւեալ՟լ. եւ միշտ օրհնեալ է ի յաւի
տեան: Ի՛ր միշտ ընդունօղ սըրբօղ.
եւ լը՛ցուցիչ ամենայնի ծըլ. եւ միշտ:
Ա՛ըշտաշարժ ինքնաշարժ. ինքնիշխան ‖ Իմաս
ինքնազօր ամենազօր ծըր. վասըն զի շըրջէ 7·24
ուր կամի՛ որքան անխորժէ յորժամ եւ որ
քան՟ն. եւ միշտ օրհնեալ: Ինքըն
յինքեան. նոյն միշտ ընդ որըս դաւան
ցաւ.

ցան աներևոյթ անժամանակ ծնի. անայլ
այլելի անփոփոխելի Որդի. և միշտ օրհ։
Առանց որքանութեան առանց որակու
թեան ծն. առանց տեսութե անշօ
շափելի Որդի. և միշտ։ Տր առաքիչ որո
շից տաճար առնէ ինքն ինքեան ծն. ա
|| 1 Կոր ռաջնորդէ զօրացուցանէ որպէս և կամի
12. 11 բաժանէ ըղձնոց շնորհս. և միշտ։
Կեանք և կենդանարար լոյս և գոյա
ցուցիչ լուսոյ ծյ. ինքըն բարի աղբիւր
բարութեան հոգի ուղիղ առաջնորդա
կան Որդն. և։ Հոգի զօրութեան և եր
կիւղի. որով հայր ճանաչի և որդի փա
ռաւորի ծ. որոց մի կարգ մի պատիւ մի
երկրպագութիւն կատարելութիւն
սրբութեան Որդն. և։

✠ ✠ ✠

Բանին կարապետ եղեալ գայ յանապատէ.
և աղաղակական ձայնիւ յերկրի քարոզէ։
Սուրբն Յովհաննէս որ և մարգարէ էր.
Ծ որդւոյն գուշակ եղեալ մեզ յայսմէ։

Սէ Յովհաննէս ձայն բարբա ռոյ․
ընդ Յովհաննու սկրեցն լոյ։
Երամք միջնորդ զմեզ փրկեն լոյ․
՚Ի ներհակաց հերն Թշնա մւոյ։

Կանոն Ծննդեան Յովհաննու Մկրտչին:

ձ
ակ

Արեգականն արդարութե-
ծագմանն արուսեակ եղ. ա-
ռաւօտեան. նախընթացն
ձայնապարգեւ որդւոյն աստուծոյ անօրէ-
նութեան սուրբ յօհաննէս. առ քրիս-
տոս բարեխօսեա վասն անձանց մերոց:
Բարձրելոյն անճառ խորհրդոյ աւետաւոր
ի մնատիւք հոգւոյն. ի յորովայնէ մաք-
րեալ տաճար աստուծոյ եւ բնակարան
սուրբ երրորդութեանն. առ քրիս:
Գաբրիէլ հրեշտակապետն աւետեաց
առ զաքարիաս. աւետարանէլ ըզ հրա-
շալի ծնունդ քո սուրբ յամուլ ծե-
րոյն եղիսաբեթէ. առ քրիստոս:
Գահապետն երկնից զօրացն երեւեալ
քահանայապետին. յորժամ մըտանէր
ի սրբութիւն սրբոցն խնկարկելով
ըստ օրինացն ի տաճարին. առ քրիս:
Եւ տեսեալ զանհաւատութեանն ի ձեւ
մարմնոյ յաջմէ սեղանոյն. պակուցեալ
յերկիւղ մահու սաստանելով եւ հաստա-
տիւր բանիւ հրեշտակին. առ քրիս-
տոս բարեխօսեա վասն անձանց մեր:

Օգէ

Օ գերագոյն քան զբնութիւն զօրա
եալ զեղանակ ծննդեանն քո. սոս
կացեալ հրամանայր զաքարիաս և համրա ||Ղուկ. 1. 20
ցեալ պատժիւր պապանձեալ լեզուաւ. ա՛:
Ս՛անկից բանին հօրն իջեալ յերկնից ըզ
կընի ձայնիդ. ուսոյ զգաբրիէլ վերա
ռաքէր զկոյսն մարիամ ա՛ռ ամբութե
յղացեալն ըզքեզ յորովայնի. ա՛ռ քրիս
տոս: Ը՛նդ ժամանել ձայնի ողջունին
մարիամու ա՛ռ եղիսաբեթ. խաղացեր ||Ղուկ. 1. 44
ձայնդ ընդ ա՛ռաջ բանին ստուծոյ յո
րովայնէ ամենայն երկրպագելով. ա՛ռ:
Աստուածորդն բոլորից պարածածկեալ
յարդանոր կուսին. զոր ծնուայդ հաւա
տարիմ տեսեալ հոգւովն սրբով և բե
րանով մօր քո օրհնաբանէիր. ա՛ռ
քրիստոս. Աւանդաւոր հին օրինաց
արդարութե ընդ մարգարէ իւյն. և նա
խաշաւորիդ հետևողաց ամենայն ձայնա
պարհին նոր օրինաց ընդ առաքելոցն.
ա՛ռ: Ս՛ յանսպառ հրեշտակական վա
րուք բնակեցար ըստ եղիայի. կերակրե
լով մարախ և մեղր վայրենի հին և նոր ||Մտ. 1. 6
պատուիրանաց օրինակ. ա՛ռ:
Լուսապայծառ շնորհօք հոգւոյն զարդա
րեալ

րեալ ըստ ներքին մարդոյն. Եւ արտա
քուստ անմնջքրական ստուերովն ծած
կեալ ըստ տխրագոյն զգեստուն նախա
հօրն. ամ: Խորհրդով մաքրագունիւ
արդարապէս արբուցեալ. Եւ յօրինակ մե
ռելութեան գօտի մաշկեղէն ընդ մէջ
ածեալ քո երևեցար. ամ:
Ընդընդեան հոգւոյն սրբոյ զորս յա
դամայ յորդիս աստուծոյ. Եքէն սկզբն
և օրինակ եղեալ ի յորդանան մկրտ
ութեամբն յապաշխարութի՝. ամ:
Այրանպետ թագաւորին երկնաւորի ա
ռաքեցար. պատրաստել ըզճանապարհս
նորա յոգիս մարդկան ըստ եսայեայ քա
րոզելոյն. ամ: Հուր կիզանող զմեղս
մարդկան գուշակեցեր զառաջին գա
Մատ. 3. 12 լըստեան տն. Եւ դատողական հեծա
նոցաւ մաքրել ըզկալ աշխարհի ըզ
միւսանգամ գալըստեան խորհուրդ. ամ
Եսայ. 40. 3 քրիստոս: Ձայն բարբառոյ յանապա
Մաղ. 3. 1 տէ զքեզ անուանեալ եսայիաս. և հրեշ
տակ տն առաջի առաքելով ծանոյց հո
գւովըն միաղաքիաս. ամ. քրիստոս:
Պետական քահանայութիւնն յահարօ
նէ ի քեզ կատարումն. և ճշմարիտ քա
հանայ

հանայութիւնն որ ի.քրիստոսէ՝ քեն ըս
կիզբըն հաստատութեան. առ.
Դրանգ օրինացըն մովսիսի լուսաւոր տանն ‖ Սաղ. 131. 17
խորանին. և իմանալի արեգականըն ‖ Յով.
յառաջընթաց առի յերկիր ծագմամբըն 5. 35
ի կուսէն. առ. Մըկրտեալ ըզ բոլորից
աստուածն առ. քեզ եկեալ հրաժարէ իր.
տեսանելով զգերապայծառ լոյս ա͞ծ ծնու
թեանն ընդ հողեղէն բնութեան ըս պա
րունակեալ. առ. քրիստոս բա.
Յորժամ էջ ի յորդանան հուրըն ա͞ծ
ի քեն մըկրտիլ. վերնական իշխանու
թիւնքըն զահի հարեալ զարմանային
նորահրաշ տեսլեամբըն. առ.
Նոր հեղիաս նախագալըստեանս քարոզ ‖ Մաղ.
ըստ հըննոյն որ ի յերկրորդըն. արժանի 4. 5
եղեր լըսել հայրական ձայնին ըզ միած
նէն. դա է որդի իմ սիրելի. առ.
Շնորհատուին առաքածոց որ ի հօրէ հո
գին ճըշմարիտ. աղաւնակերպ տես ‖ Մատ.
լեամբ քեզ երևեցաւ զա͞ծութիւն իւր 3. 16
էակցին յայտնեալ աշխարհի. առ.
Որ ըզ խորանս անձառելի տնօրէնութեան ըն ‖ Յով.
քի ոչ լուծանել իր. զհամագոյ երրոր 1. 27
դութեան անձնաւորութիւն տեսանել

Ի յորդանան արժանի եղեր. մռ։
Զոր իշխանն խաւարի յաշխարհական
մեղաց ծովէս. հալածեցաւ ջրովն յոր
Սաղ դանանու. մկրտութեամբն ի քէն ըզգլուխ
73. 14 վիշապին ի նմա խորտակեաց. մռ։
Պարագլուխ մարգարէիցն ծերունաբեր
զգաւան օրինաւ կին. Իսկ դու ըղձիչմա
րիտ ծնեալն ընդ քրիստոս անուանեցեր
Յովհ գառն այս և բարձօղ մեղաց. մռ։
1. 29 Դուռ մաքրութեան ի քէն մկրտելոցն
յարքունիս ի մասնաւոր. պարտաւորեալսն յեր
Մտթ կեղ հատանմամբ տապարին և խոնարհացն
3. 10 ի խորան ի մասնաւորութէ. մռ։ Ահ բուան
արդարութէ՝ եղեր անձուկ ճանապար
հաւն մաքրագործեցեր որդւոց մարդ
կանն եւանել յերկինս անմարմնական կա
րուց քոց օրինակաւ. մռ։
Այրոյ անմահ և երկնաւոր սուրբ փե
սային եկեղեցւոյ. փեսաւէր և հրաւի
Յովհ րակ առաքեցար. հարսին որդւոյ թա
3. 29 գաւորին. մռ. քրիստոս։
Մարդապետին տիեզերաց աւանդեցեր
զքո աշակերտեալսն. և ընդ լոյս գիշե
րոյին ճրագի քո բանի հանմապայծառ
մերեգակային աւետարանի. մռ. քրիս։
Տէրա

Զերանական որք օրհնեանց եղեր քարոզ ան
օրէն նախապատկան. որով մաքրեալ բանաւորք Ղուկ 3.20
և կատարեալ մտերմութեամբքն հերով
դիմաց. ան: Բաշխեալ խընջոյս արբե
ցութեան յաւուր ծննդեան մահապե
րին. զքեղ որ խայտալով ծընար սամ
րանկդ անապականի. Կաքաւելով խընդ Մար 6.25
րեաց ի մահ դուստր Հերովդիադայ. ան
քրիստոս: Ծընդութեան աւետաբեր է
դէր հոգւոյն որք ի դըժոխս. կարա
պետ նըրկին իջման տն ի ստորին կողմն
երկրի որով լուծան երկունըք մահու.
ան: Նուիրականն մարմնով յերկրի յա
շակերտաց քոյ պարտ ծածկեալ. և ան
նուիրականն հոգւովն քրիստոսի յար
քայութիւն երկնից վերափոխեցար. ան:
Փութացիր մեզ յօգնութիւն առ ի վե
րուստ սուրբ յօհաննէս. առաքեալ և
մարգարէ և կարապետ և մկրտիչ
որդւոյն անստուծոյ. ան:
Քահանայապետին քո որ ի խաչին պա
տարագեալ. քահանայք ննջեցեալքն ը
մեր զպատարագս երգեցին և տո
նողաց շնորհել զքաւութիւն. ան
քրիստոս բա:

Ար

Գձ Որ աւետաւոր քում գալըստեանդ ա-
Հ ռաքեցեր զհրեշտակապետն գաբրի-
էլ. աւետարանել զաքարիայ զաւետեօք
ծննդեանն յառաջընթացի կարապետին
քոյ յօհաննու. աղաչանօք սորա կեցո
զմեզ տէր աստուած հարցըն մերոց:
Որ յարգանդին լըցեալ հոգւով երկր-
պագեաց քեզ յորովայն սուրբ կուսին.
Եսայ զոր եսայիաս վերագոչեաց ձայն բար-
40. 3 բառոյ յանապատի որ պատրաստեաց զե-
Ղուկ 3. 4 կեղեցի հարսն մաքուր սուրբ փեսային
աղաչանօք սո: Որ բոցեղէն հոյլք քրով-
բէիցն ոչ իշխէին հայիլ ի փառս աստու-
ածութեանդ. սա հողանիւթեայ գոլով
բնութեամբ մկրտեաց ըզ քեզ մարմնով
ի ջուրսըն յորդանանու. աղաչանօք:
Գ Ըզտէր օրհնեցէք բարձր արարէք ըզ-
նա յաւիտեան: Որ աւետաբեր գալըս-
տեան բանին. առաքեցաւ ձայնն յանա-
պատէ. ըզտէր օ: Որ սրբութեամբ սուրբ
Մատ կուսածին որդին. ի յամլորդւոյն հայ-
3. 15 ցէր մաքրել յորդանանու. ըզտէր օր:
Որ զծածկեալ խորհուրդ սուրբ երրոր-
դութեանն. կարապետին յայտնեաւ հո-
գին աղաւնակերպ իջմամբ. ըզտէր:

Երկնաւոր փեսայ անըստուեր լոյս ի ո
մանկանէ· որ ի յէ ընկեցիր ի չեր· ի սեր
հարսին քոյ եկեղեցւոյ· զոր խոստա
ցաւ քեզ բարեկամս և փեսաւէրս քո
յովհաննէս· սորին մաղթանօք ողոր
մեա: Պճուակերպին անհաս և ան
տես ի սերովբէից· ողորմութեանց սէ և
տէր բոլորից· խոնարհեցար ի յորդա Մ. 3. 13
նան· հայցելով ի ծառայէն· մաք
րութիւն ջրոյ ի լուանալ ըզմեզ զս ադա
մայ· սորին մաղ: Որ յամլորդուոյն վը
կայեցար զառն անմատուծոյ բարձօղ մե
ղաց· զոր գերագոյն արդարոց· ծանու
ցեր մեծ ի ծնունդս կանանց· և Մ. 11. 11
Ճրագ օրինաց· որ և ի դըժոխս ըզփըր
կական զալուստըն քո քարոզեաց· սո
րին մաղթանօք ողորմ:

Այսօր ցընծան հրեշտակք ի յերկինս· տ
յիշատակաւ հողանիւթ հրեշտակի ծն.
որք համագունեալք ձայնին բարբա
ռոյ· երգեն զօրհնութիւնս հօր
ի բարձունս: Այսօր ցընծան հոգիք ար
դարոց· նահապետաց և մարգարէից ծց.
ձայնակից լինիլ մեծին ի ծնունդըս կա
նանց· երգեն զօրհնութիւնս որ
դուոյն

դուռն մտածնի։ Այսօր ցընծան զուարթ
անուանքելոյն. առ նախախնամելով զՅիշա
տակ մեծի մըկըրտչի ծն. որ առաքե
լոյն է սկիզըն և մարգարէից լրումն.
ընդ նոսին և մեք բարեխօսելոյն ի հօրէ
երգեմք ըզփառս ի բարձունս։
դկ մկ Մարգարէից դասագոյն և մեծ ի ծնունս
դըս կանանց. որ ըզանօրէնութիւն
անատուած որդւոյն ի յորդանան ծա
նեար հոգւովն. աղաչեա զմեծ վասըն
Ղու. 1. 44 մանկանց եկեղեցւոյ։ Որ որովայնէն յո
րովայն երկըրպագող քրիստոսի որ ըզ
հուրըն միծ մերով ընութեբ մըկըրտե
ցեր ի յորդանան. աղաչեա զսա։
Կատարումն օրինաց և նախասկիզբըն
շնորհաց. որ հոգւոյն ի դըժոխս քարո
զեցեր ըզփըրկութիւն զանլրատեամիքըն
քրիստոսի. աղաչեա։
ձշ Այսօր ցընծայ եկեղեցի ի հոգևոր հար
սանիս. զոր պատրաստեաց ձայն բարբա
ռոյն հարսըն մաքուր փեսային։
Այսօր փեսաւէրն և բարեկամն ընդ եր
կնաւոր փեսային. միաւորեաց զեկեղե
ցի փոխանորդելով ի յերկինս։
Այսօր շնորհեցաւ մեզ դեղ կենաց նըշ
խարք

խաչըք սրբին ոսկերաց. ի ձեռըն որ լու-
սաւորչին հայաստանեայց աշխարհի ։

Կանոն Յովհաննու Մկրտչին ։

հա

Մարգարէ բարձրելոյն և զթա- գձ
գաւորին զինուոր. որ և ի
ծնընդոցս կանանց մեծ կոչե- ‖ Ղու 7. 28
ցար. յորհնութիւնըս հոգևորըս պա-
տուեսցուք ։ Ամենին կարապետ և
ընդանին ընդ ձայն. որ յորովայնէ զքն
յառաջ գուշակեաց. յորհ ։
Զ յանապատի բընակիչ և շընորհացըն
քարոզող. որ և ի դըժոխս ընդ փրկու-
թեան քարոզեաց. յորհ ։
Որ յորովայնէ ընտրեցար յաստուծոյ մաւ- դկ
ծոյ. քարոզող ճըշմարիտ որդւոյն այ. ‖ Ղու
տէր յովհաննէս. անդադար բարեխօ- 1. 16
սեա վասն անձանց մերոց ։
Որ յանապատէ կոչեցար ի տեառն մ...նէ.
մըկըրտել ըզբարձողըն մեղաց ‖ Ղու
տըր յովհաննէս ։ Որ զմարգարէից ընկա- 3. 2
լար ըզպատիւ. և ըզշնորհըս ճըշմա-
րիտ առաքելոյն. տըր յովհաննէս ։
Որ մոլեգնութեամբըն հերոդիայ ընկա- ‖ Մար 6. 27.
լար

լա՛ր ըզվանծ մ՟ խաձա՛ն. և՛ ի գա՛ս հրեշտա՛
կա՟ց վերա՛կարգեցա՟ր. տէ՟ր յօ՛հ։
Մ՛ր մարգարէի՛ցն իջելո՛ց ի դը՛ծ մ՟ժա՛խա.
անէ՛ տարա՛նեցեր ըզգա՛լո՟ւստ որդւո՛յն
ծ՟յ. տէ՟ր յօ՛հաննէս։

գձ / հ Ուա՛րձա՛նայ այսօր եկե՛ղեցի՛ քո՛ ք՟ս.
ի՛ տօնա՛խմբ՛մբե՟ն զօ՛ր յի՛շատակի
կա՛րապետի՛ն քում յօ՛հաննու. ա՛մ ըզ
քեզ մի՛շտ օ՛րհնե՛լ մք ա՟րծ հարցը՛ն մերո՟ց։
Մ՟թ 11. 11 Մ՛ր մե՛ծ ի՛ ծնունդըս կանա՛նց ի քէն վը
կա՛յեցա՟ւ. ի՛ յորո՛վա՛յնէ՟ յաւա՛ջ դու
շակերտ զա՛նձա՛ւ քո զմարդէ՛ղութիւն.
ա՛մ։ Յ՛որ վէ՛ցթևեան սրոբէ՛քն ոչ
ի՛շխէին հայի՛լ ի փա՛ռըս քո՛ ք՟ս. սա՛ ար
Մ՟թ 3. 16 ժա՛նա՛պէ՟ս ձեռնա՛դրեա՛ց ըզքեզ ի
յո՛րձա՛նսըն յորդա՛նանու. ա՛մ. ըզ։

գ Ա՛զգ՟ր օ՛րհնե՟ցէք և բա՛րձր ա՛րարէ՛ք
ըզնա՟ յաւիտեա՛ն։ Ո՛ կա՛րա՛պետի՛ն
յօ՛հաննու կատարե՛լով ըզյի՛շա՛ տա՛կս.
ա՛նդադա՛ր ձա՛յնի՛ւ զա՟ծ հա՛յր օ՛րհնե՟։
Ո՛րա՛նեա՛լ մը՛կրտչի՛ն մե՛ծարե՛լով ըզ
տօ՛նս. հոգևո՛րական ձա՛յնի՛ւ զ ք՟ս՛ թա
գաւո՛րն. օ՛րհնե՟ցէք։
Ես 40. 3 Ձա՛նապա՛տի՛ բարբա՛ռո՛յ ձա՛յն. և ա՛ւէ
տա՛ւոր արքա՛յո՛ւթեա՛նն. ընդ նմի՟ն
զծը՛շմա՛

զճշմարիտ սուրբ հոգին օրհնեցէք :

Ճրագ ճշմարտութեան սուրբ յօհան ա
նէս մկրտիչ որ ծագեցաւ ի յերկ ‖ Յովհ
րի : աղօթիւք սորա տէր լո՛ւր մեզ և ո 5․ 35
ղորմեա՛ց : Մարգարէ, և առաքեալ աս
տուածորդւոյդ․ և ձայն բարբառոյ անդ ‖ Մար
արարող տիեզերաց․ աղօթիւք : 1․ 3
Որպէս զարուսեակն ծագեալ ի յերկ
րի․ եղև կարապետ արեգականդ արդա
րութեան․ աղօթիւք :
Առաքեալըն յայս կարապետ․ մեծն ի տ
մարգարէս մկրտիչըն յօհաննէս․
սպատրաստէր ճանապարհս թագաւորին
յաւիտենից․ Վկայեաց և ասէ չեմ ‖ Յովհ
ես քսն այլ առաքեալ եմ առաջի նորա․ 1․ 20
և հարսին եկեղեցւոյ փեսայ քս է արքայն
երկնից : Տեսանէր ըզ յիսուս զի գայր ‖ Յովհ
առ նա․ աղաղակեաց և ասէ ահա գառն 1․ 29
աստուծոյ որ եկն ի բառնալ զմեղս աշ
խարհի :

բձ ՈՎ երջանիկ տէր տէր գրիգոր սուրբ
բուլթեանցն պաշտօնէից. և ա
ռաջնորդ բանաւոր հօտի:
Ընդ քեզ ունիմք բարեխօս առ յիսուս
միածինն. և աղաչօղ վասն քո ուխ
տաւորացս: Կանխեա խնդրեա ըզթո
ղութիւն յանցանաց. ի քէն աշակերտե
լոցս:
Ով երանելի տէր տէր գրիգոր ընդ քեզ
ունիմք բարեխօս առ քս վասն ան
ձանց մերոց: Որ ի մոլորութենէ բռնաւո
րին ոչ զանգիտեցեր. ընդ քեզ:
Որ ընդ անմարմնոցն դաս վերակար
գեցար. ընդ քեզ:
գկ Հիմնա ճըշմարտութ ծայլին օրէ ծննդեանցն.
և հաստատութիւն հաւատոյ ազգի
մարդկան. տէր սուրբ գրիգոր. ի մաղթո
ղական աղօթս քո հայցեա վասն մեր ի
քրիստոսէ: Ընտրեալ յայլ քահանայից
սեա ճըշմարիտ ծնողի. և հովիւ հոգևոր
բանաւոր հօտի տէր սուրբ գրիգոր ի մաղ:
Պսակ վայելչութէ եկեղեցւոյ քրիս
տոսի. և առաջնորդ կենաց յաւի
տենից տէր սուրբ գրի: Որ

Որ քառանուէք կուսմամբըն ծագեցար որ
պէս զարեգակն. և լուսաւորեցեր
զհայաստան աշխարհս ածգիտութեբ
տր սուրբ Գրիգոր. անդադար բարե
խօսեա վասն անձանց մերոց:
Որ քոյին առաքինասէր ճգնութեամբ ւեքդ.
վերափոխեցար ի լուսեղէն յերկնային
խորանսն. տր սուրբ Գրիգոր:
Պ. Եւ պայծառացին եկեղեցիք քրիստոնէ
ամսի. փառաւորելով զմիասնական
սբ զերրորդութիւնն. տէր սուրբ:
Որ առաքելոց զսխրելի և զհաւատոյ բձ
ըզնմ քո պաշտօնէային զսբ Գրիգոր. և ի հ
ձեռըն նորա լուսաւորեցեր զհայաստան
աշխարհս. զքեզ միշտ օրհնեմք ած
հարցըն մերոց: Որ ետուր համբերու
թիւն անտանելի չարչարանաց սրբոյն
Գրիգորի. և նորին ժուժկալութեանն լու
սաւորեցեր զհայաստան աշխարհս. զք
եզ միշտ օրհ: Որ նորին սբ աղօթիւք
բարձեր զխաւար կռապաշտութեն ի հայ
աստան աշխարհէ. և արարեր երկրպա
գուս ամենասուրբ երրորդութեն քո. զք
եզ: Զտէր օրհնեցէք. և բարձր գ
արարէք զնա յաւիտեան:

Մրգ

Որդ եկայք հաւատացեալք և կոչեցեալք յորդեգրութիւն սրբոյն Գրիգորի. օրհնեցէք և բարձր արարէք զԱծն ամենեցուն։ Ցընծութեամբ տօնեսցուք ըզ յիշատակ հայրապետին մերոյ. և ընդ նմին գովեցէք և բարձր արարէք զԹագաւորն մեր Քս։ Քահանայք և պաշտօնեայք հոգեւորականն հընչմամբ գովեցէք ընդ սրբոյ հայրապետին. և բարձր արարէք սուրբ զհոգին ճշմարտութեան։

ա Թիւ ի Լուս ի մ. Նախախնամութեամբ քահանայապետին քո և վերակացին. կեցո զմեզ բազումողորմ։ Աղաչանօք սրբոյն Գրիգորի լուր մեզ որ միայնդ ես բազումողորմ։ Նորին աղօթիւք որով ուսաք ճանապարհ կենաց. քաւեա տէր ըզ յանցանս մեր։

բ Առաջնորդ հաւատոյ և լուսաւորիչ անձանց մերոց տէր սբ Գրիգոր. եկայք հաւատացեալք. ի ձեռըն նորա հանցուք աստուծոյ գոհութիւն։

Մեծ խոստովանողըն Քրիստոսի և ըզ չարչարանըս յանձն առող վասըն մեր տէր սուրբ Գրիգոր. եկայք լուսաւորեալք

րեալք ի ձեռըն։ Որհանայապէտ մյ
և պատմեղ մծային օրինաց տէր մէք գրի
գոր. Ընկայք աշակերտեալք ընդ նըմա
Երգեսցուք փառք ի բարձունս Աստուծոյ։
Հրաշափառ ամենըստ և միշտ բարեխնա դձ
մօղ. որ յանուամ գիտութե ըղձփէրոկու մկ
Թի հայաստանեայց ըսկըզբնաւորեալ. ի
պարթևական մեղապարտ ազգէն լու
սաւորից մեզ շնորհեցեր. վասն որոյ բա
րեխօսութե սորա փրկչին կեցո ըզմեզ.
այժմ և ի քոյ յահաւոր գալըստեանն։
Հրաշալի զմարմնցմամբ երանելին սուրբ
գրիգոր. զանտանելի ըզչարչարանս ի
յանձն էառ. և երկուք հընգօք ամօք ի
մէջ Թունաւորացըն բնակէր անդըն
դային տանջանօքն ի վիրապին. վն։
Հրաշագործ քո բանիւդ և մեծ ողորմու
Թեդ. ելեալ բըժըշկէր ըզհարուածեալն
ի դիւաբաղխ սաստիցն. երկըրպագուս
առնելով զամենեսեան սուրբ երրորդու
Թեանդ. վասն։
Ովին քաջ բանաւոր հօտի մր սր գրի գկ
գոր. համատարածեցեր զհիմունս եկեղեցւոյ ձշ
ի հայաստան երկրի ի վերայ հիման մէ
առաքելոցն։ Ովիւ բարի և առաջնորդ
կենացըն

կենացըն յաւիտենից տէր սբ գրիգոր. հաստատեա զանձինս մեր հաւատով ճշմարտութեամբ ի վերայ հիմանն՝ եկեղեցւոյ։ Արդ աղաչեմք ըզքեզ հայր վարդապետ և տր՝. բարեխօսեա քի՝ այ մերում կեցուցանել զանձինս մեր։

գձ հբ Որ կոչեցար յորդեգրութիւն. հօրն երկնաւորի ով երանելի տէր սբ գրիգոր. և եղեր վերակացու ճշմարիտ քրիստոսի այ մերոյ վասն ժողովրդեան քոյ. հայցեա լուսաւորել ըզքաւութիւն։ Որ համբերութեամբ երդ քով. ստացար ըզքեզ ժողովուրդ սեփական և բնակարանս. և նորափետուր զարդարեցեր ծննդեամբ սուրբ աւազանին վասն մեր։ Որ մտերելոյս ի խաւարի. բացեր ըզդրունըն լուսոյ ճըշմարիտ աստուածգիտութեան. և արժանաւորս արարեր ըզմեզ ժառանգորդ լինել կենացն յաւիտենից. վասն ժողովրդեան ն։

Կանոն Որդւոց եւ Թոռանց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին: Հգ

ակ
Հ

Որ ընդ լոյս աստուածային քոյ գիտութեան հիւսիսական ազանց ծագեցեր. եւ ի խաւարին կռապաշտութեան վերածեր ընդ մեզ ի ձեռըն սուրբ լուսաւորչին. օրհնեմք ընդ քեզ Աստուած հարցն մերոց. Որ վերստին զարդարեցեր զեկեղեցիս հայաստանեայց արփիափայլ ճառագայթիւք լուսազարդեալ շառաւիղօք սրբոյն Գրիգորի. օրհնեմք:

Որ ընդ բանն քո հրամանի քարոզեցին հաւատացելոց. յանդիմանելով ըզբռնութիւն թագաւորաց եւ ի վերայ աստուածային քո օրինաց նահատակեցան. օրհն:

Գ

Զտէր օրհնեցէք եւ բարձր արարէք ընդ նմա յաւիտեանս: Որ զերագոյն հնոյ օրինաց քահանայութեան զնորս զարդարեաց. եկեղեցիք հեթանոսաց ընդ նորոգող բնութեանս քրիստոս. օրհնեցէք: Օ քահանայապետքդ ճշմարիտ ըստ կարգին մելքիսեդեկի. ի յիշատակի քահանայապետացս աստուածայնոյ քահանայք հոգեւոր երգով. օրհնեցէք եւ բարձր արա:

Որ

ո Որ հրաւիրեցեր զորդիս մարդկան յեր
դեգրութենէ հօր քոյ որդի աստուծոյ. և
կոչեցեր արքայութեան քոյ ժառանգու
թե ի ձեռն սուրբ հայրապետացն. աղօ
թիւք սոցա ողորմեա։ Որ լուսաւո
րեցեր զեկեղեցիս հայաստանեայց լու
սով քով քրիստոս. և զարդարեցեր նորայու
ցեր պայծառ ծաղկամբ շնորհաւորօք սրբ
բոյն գրիգորի. աղօթիւք սոցա։
Որք զընթացս իւրեանց կատարեցին
ըստ հաճոյից կամաց քոց քրիստոս. նա
հատակեալք ձգնութեամբ ընդդէմ
թշնամւոյն. և փոխեցան երկնից յար
քայութիւնդ. աղօթիւք.

ա Այսօր ընդ երկնային զուարթունսն
ժողովուրդք հայաստանեայց. տօնելով
ըզ յիշատակ սուրբ հայրապետաց շնորհա
լիցն սրբոյն գրիգորի. օրհնեցէք
ըզ հայրն երկնաւոր։ Այսօր որդիք
թորգոմայ ծնեալք աւազանաւն յոր
դէս սիօնի. ի յիշատակի հարցն սր
բոց որդւոց մեծի լուսաւորչին. գովե
ցէք զորդին միածին։
Այսօր երկնաւոր քահանայութեան. համ
զօրդ քահանայք սուրբ եկեղեցւոյ. ընդ

քա

քահանայապետս աստուածային օրինօք
պատուեալս բարեբանեցէք զհոգևորին Ճըշ
մարտին. Երգեցէք ըզփառս ի բար
ձունս:

Աստուածային հաւատոյ հարցըն սուրբ դկ
բոյ դաւանութեան նուէրն. ծագեցաւ քեզ ընդ մկ
հանուր լոյս հաստատութեան սուրբ ուս
տակէս. անդադար բարեխօսեա վասն ան
ձանց մերոց: Անուանւոր հօտի քո ընտ
րեալ հովուութեան քո. ի հօրէն լուսոյ
բըղխեալ շնորհօք բարի տէր վերթա
նէս. անդամ: Պըսակեալդ ի վերնոյս հօր
էն մեծի համաձայն նման. քաջութեամբ.
զանօրինաց խորտակեալ զպատկերս
տէր սուրբք յուսիկ. անդադար բա:
Պսակեցեալ անմարմնոցն մաքուր կու
սութեամբ. Ճշմարիտ քահանայապետ
վերնոյ քո սուրբք գրիգորիս. անդամ:
Երկնայնոցն ի յերկիր հաղորդ Ճըգ
նութեամբ. յանդիմանեցեր ըզթա
ւորն կատարեցեր վասն անուանըն
տեառն սուրբք դանիէլ. անդադար
բարեխօսեա վասն անձանց
մերոց:

Հդ Կանոն սրբոյն Ներսէսի Հայրապետին։

բկ

Որ ընդ լոյս անճառ շնորհաց ած-
ային քո դիտողութեամբ. ծագեցեր
յաշխարհս հայաստանեայց. գը-
թած հայր երկնաւոր գըթա ի մեղու-
ցեալս։ Որ ընտրեցեր յորովայնէ ըստ
մարգարէին հոգւով սուրբն Ներսէս.
ժառանգել ընդ վիճակ հայրենի. հովուե-
ել արդարութեամբ եւ իրաւամբք։
Որ օրինօք ճշմարտութեանն զար-
դարեաց զեկեղեցի. կարգաւորեալ բա-
րեպաշտութեամբ. սորին աղաչանօք խնայ-
եա ի մեզ քրիստոս։
Որ յերջանիկ ընտրեալ սրբոց հայ-
րապետացն ժողովոց. գերագոյն վա-
ռօք պատուեցաւ սուրբըն Ներսէս.
դաւանեալ ած զհոգին ճշմարիտ ընդ-
հօր եւ որդւոյ։ Որ ընդ ծածկեալ
խորհուրդ ապագայից ժամանակաց.
յայտնեցեր սրբոյն Ներսէսի. սորին
աղաչանօք խնայեա ի մեզ քրիստոս։
Որ ի վերայ պատուիրանաց թագաւո-
րին երկնաւորի. ընդ բանտակ մահու
ընկալաւ ի թագաւորէն եւ փոխեցաւ
ի յեր

ի՛ յերկի՛նս ի՛ լուսեղէ՛ն յառագաստն ։
Յ՛այսօր տօնէ՛ եկեղեցի՛ ընդ յիշատակի սր- գձ
բոյն ներսեսի. հայաստանեայց լու- հ
սաւորչին՝ որ եւ քաջ հովուապետի ընտ-
րեալն ի գլուխս հօտին քրիստոսի. աղաչան-
նօք սորա կեցո զմեզ տէր ած հարցըն
մերոց ։ Որ յարմատոյն աբրահամու
վերաբուսեալ ծաղիկ հաւատոյ. սուրբ-
ըն ներսէս մեծն հայաստանեայց շառաւ-
իղ անմահ տընկոյն պըտուղ լուսոյ սուրբ
լուսաւորչին՝. աղաչան ։ Որ օրհնիս ի հրե-
ղինաց անլռելի ձայնիւ հընչմամբ.
շնորհեցեր մեզ դեղ կենաց զանմարմ-
նական վարուք մաքրեալ ըզ հողանիւթ-
նըշխար սրբոյն ներսեսի. աղաչանօք ։
Զ՛տէր՝ օրհնեցէք բարձր արարէք ընդ նմա գ
յաւիտեան ։ Որ յայտնեայն այսօր
զգանձն ծածկեալ՝ հայաստանեայց սուրբ
եկեղեցւոյ. ըզհայրըն երկնաւոր օրհնէ ։
Որ ծագեայն այսօր լոյս խաւարելոց
ի յորդւոց հօրըն լուսոյ. զորդին՝ միա-
ծին գովեցէք բարր ։ Եկայք մանկունք
սուրբ եկեղեցւոյ զարդարեալք ի շնոր-
հաց հոգւոյն. զհոգին՝ ճըշմարիտ բարե-
բանեցէք. բարձր ։

Որ

ո Որ առաքեր ‖ ողորմութիւն շինել զաշ-
խարհս եկեղեցեանն. որոյ ըմբռնելով որդւոց
մարմնոյ Եւայի յանգէն արշաւանաց
հովիւ ընտրեալ զառաքեալսն ներքուէս անդ-
թիւք տէրն ողորմեա մեզ ամենակալ։
Որ ի տուչական Թագաւորայն ամե-
նեին քո օրինաց. ընդ պատուհաս քար-
կութեան մերոյ յառաջագոյն ժամանա-
կաց յայտնեալ ցուցեր սրբոյն ներքու-
սէ. անդ։ Որ պատուական առեամբերդ-
քո անզատեցեր զաշխարհս յանէն ծինցն.
փրկեալ ըզմեզ ի ներգոյից մերոց և առա-
ւել յանօրինաց. բարեխօսութիւն սրբոյ
բոյն ներքուսէ. անդ։

կ ձ Այսօր զուարճացեալ տօնեն Երկնայ-
ա ինք ընդ մարդկան. պարծելով ե-
ղեալ փրկութեան մերոյ. քանզի յայտ-
նեցաւ մեզ հոգևոր գանձըն լուսոյ ա-
ռաքելոյն արեգակնըն ճառագայթ սր-
ըն ներքուէս. բարեխօսութեամբ սորա
տէրամարդ պարգևեա զխաղաղութիւն
հայաստանեայց աշխարհի։
Այսօր վերըստին նորոգեցաւ քահա-
նայական դասակարգն. գեղեցկանայ-
ծաղկեալ պայծառութիւն. քանզի չնոր-
հեցաւ

Հեշտաւ հոլովեցին քաջ բանաւոր հոգւոյ·
յարմարութեան լուսաւորչին՝ բարբառ բու
սեալ սուրբքն ներբողես· բարեխօսութեամբ
սորա աղաչեմք զՏէր հաստատեալ զիշխանու
թիւն հայրապետական աթոռոյ։
Այսօր մեծանայես փառօք ցնծայ թա
գաւորական գաւազանն՝ ընդ հաշտու
թեան սիրոյ որ հայրապետին· քանզի
էհաս ի յօգնութիւն օրինադրողքն թա
գաւորաց· մարտակից զինուորական զա
սուն որ ընդ ներբողես· բարեխօսութեամբ
սորա աղաչեմք զՏէր բարձրացո զիշխանու
թիւն թագաւորական աթոռոյ։
Որ ընդրեցար յառաջնոյ հոգւոյն դձ
բանաւոր հոգին ով երանելի աստ մկ
սուրբ ներբողես· արժանաւոր ծնմամբ
սուրբ հոգւոյն առաքինակերպ իշխանութ որ
պէս յորդանան· վասն ժողովրդ
դեան քոյ խնդրեաւ ի քրիստոսէ ընդ
թողութիւն։ Որ յարմարաց բղխեալ
բարեաց ծաղիկ սուրբ հաւատոյ ով
երանելի աստ սուրբ ներբողես· լու
սաւորեցեր իմաստութեամբ զեկեղե
ցիս հայաստանեայց ընդ որբոց հօր լու
սաւորչին վասն ժողովրդեան։
Որ

Որ յանդիմանելով ըզ Թագաւորն համ
Մար 6·18 գոյն մեծին ‖ Յօհաննու աւետարանելի
տէր սուրբ Ներսէս. և ի վերայ պա
տուիրանաց ըզ բանտական մահու արքեալ
ընդ անմահից ըդ դասս վերակարգեցեր
վարդապետ սրբոյն:

գկ / ձշ Այսօր ցնծայ եկեղեցի ընդ անմահ
մնացն դասակցեալ տօնելով զյիշ
շատակըս քո տէր սուրբ Ներսէս. որ ի
հոգւոյն սրբոյ առաքինաւոր իջմամբ
վերակացեալ. բարեխօսեա առ Քրիստոս վասն
անձանց մերոց: Պահանջապետ ըն
րեալ արժանապէս. շնորհօք հոգւոյն
բաշխեցեր ըզ փրկական մարմին և զա
րիւնըն տեառն. յորում հրեղէն սիւն ի
յերկնից իջեալ. բարեխօսեա:
Որդ աղաչեմք ըզ քեզ լուսաւորիչ հո
գւոց մերոց նըմանեալ մօսէսի նա
խամարգարէին մեծի. լուսափայլեալ
դիմօք ընծահրաշ տեսլեամբ. բար:

Շարական սրբոյն Ներսէսի Հայոց
Հայրապետի:

դկ / մկ Որ յարմարոյ հարցըն սրբոց մեզ
գանձագին բղխեցեր ըզ խանհական սէր հոյ
րա

րասղեմի հովուեն ըզհօտ քո քրիստոս։
Որ ըզխաւարն անգիտութե՛ հալածա
նեայցըս լուծեր. զի՛ իմաստութեան ծա
գեա՛ւ ըզ լոյս սովաւ որդւոյ թե՛ ըզգոյն։
Որ զհանդերձեալ խորհուրդ քո տէր
տեսլեամբ սրբոյն ծանուցեր. յի՛շատա
կի՛ սորա ընկալ ըզպատ՛նո ղայցս ա՛ղաչանս։

Կանօն

ձէ Կանոն Սրբոց Հռիփսիմեանց Օրհնութեան:

դկ Աձինք նուիրեալք սիրոյն
քո՝ երկնաւոր նահապետ կք եւ
կուսանք իմաստունք. ի պար
ծաղկըս ձեր բարձրացեալ տօնէ. մայր
սիօն դըստերօքն իւրովք:
Ուրբանօք երկնաւորք լըցին զերկիր.
քանզի հօտ անուշից բուրեցայք ի քըն.
ողջակէզք բանաւորք եւ զոհք փրկու
թեան եւ որոջք անարատք ընծայեալք
աստուծոյ: Գեղեցկութիւնք մարմ
նաւոր պայծառութեան ձերոյ յիմարե
ցոյց ըզթագաւորն եւ պակեան հեթանոսք.
ի գէշ ըզքանչելի ծառուր կուսանացն.
տարփացեալ զլուարթունքն ընդ մարդ
կան տօնեցին: Դարձեալ վերըստին
արարչագործ զօրութբ. եւ դարձեալ ե
դեմ ծառունկ զարդարի. քանզի ծառ
ըն կենաց տընկեցաւ ի դրախտին. բերե
լով մեզ պըտուղ զերանելին հաւի փոխմ:
Երկունք մահաբերք անիծից լու
ծան. եւ աղամ վերըստին ծակեալ ձո
խանայ. փոխանակ եւայի դըստերըք նո
րա. մարտիրոսք եւ կուսանք ընծայեալք
աստու

աստուծոյ: Օրհնեք հրեշտակաց ընդ մարդկան տօնեցին. և կանայք ի յեր կինս գրեցան զինուորք. կուսութիւն ընդ մահու պատերազմեալք յաղթեցին. խաչակիցք լինելով կուսածին արարչին: Ի՜ զարմացուցին և ի վեր քան ըզհրաշախորհրդոց և բանից հրեշտակաց և մարդկան. քանզի էին որդ ամենազօր զօրութեն. խոնարհեալ տեսանէր ըզ հանդէս կուսանացն: Ընկերք միամիտք մարմնական կենցաղոյս. նահատակք հաւատովք և հոգւով միացեալք. միաբան ընթացեալք ի տեղի ճակատու. զի նեցուն հաւատով և կացին յանդիման: Թուլացան կորովիք համաձիգ աղեղանց. և տկար կանայքըն վառեցան զինու. թագաւորըն պերճացեալ զօրութեամբ և փառօք. ի մանուկ ի կուսէն պարտեալ ամաչէր: Կողովեալ բազմութեան անգգայ և աղանց ոչ զօրէին ամի նահատակի. քանզի հասեալ ի թիկունս աներևոյթ օգնութեն. խորտակեալք յայսմանապէս ըզգաղտնի պատերազմին: Ի վերայ միոյ պատուական մարգարտի. խաղացին ընծայել ամենայն

հեթանոսք. արևմուտք յարևելս ըն
թացեալք հասին. քարոզել յայտնապէս
ըզ չըքնաղ տեսութիւն։
Լուան թագաւորք և լըցան խնդու
թեամբ. որսալ յանձն առին ըզգաղտ
նի մեծութիւն. պարգևել իրերաց խոս
տանային բանիւք. և ծածուկ հընա
րիւք գոչանալ ի միմեանց։
Խորհուրդ հոգևոր յըղութե ցըն յայտ
նիւր. և երկունք փրկութեան աշխար
հի ձեպէին. քանզի կամօք վերին հրա
մանին քաղցրացեալք. իջուցին ի վե
րուստ ըզպարգևս փրկութեան։
Ծնան կուսանք ազգըս բազումս. և
մարըք մանկունք ըզհրապարակս ծերոց.
ի գիրկս սրբութեան աղօթից և պա
հոց. աճեցին հաւատով զարգացեալք
ի քրիստոս։ Կանայք պատուականք
քաղաքաց և ազգաց. վաճառականք ա
Մտթ. ւանաց անյայտ մարգարտին. եդին զան
13 • 46 ձինս գրաւականս բազմաց. և եղեն
փրկանք անծանօթ աշխարհին։
Հռիփսիմէ մեծ խորհուրդ և անուն ցան
կալի. ընտրեալ ի յերկրի և դասեալ
ընդ հրեշտակս. եղեր օրինակ սրբու
թեան

թեան կենսականաց. վարդապետութիւն
արանց արդարոց: Ձեզ նշմանիլ կարօ-
տին ամենայն հոգիք. միացեալք սէր-
բութեամբ եւ սիրոյն քո. զի մահուամբ ձե-
րով մեզ ճանապարհորդեցիք. եղանել
ամենայն մարդոյ առ ած:
Պեկաւորք ճարտարք հոգւոր հըմ-
տութեամբ. թեթեւաբերութեան մարմնով
եւ մտօք սլացեալք. ընդ երկայն աս-
պարէզս ծովածուփ կենցաղոյս անվընաս
նաւեցիք եւ հասիք առ քս:
Ճշմարիտ որթոյն քո շառաւիղք. եւ Յօհ 15. 1
ողկոյզք ծըմլեալք երկնաւոր մշակին.
կոխեցայք ճըգնութեամբ ի հընձանս ձեր
զի ուրախ լինիցիք անմահական բաժա-
կաւն: Մերժեցին ընդ կարիս մարմնա-
կան կենցաղոյս. զի ծանեան եթէ ե-
րազ է եւ սուտ պաճուճանք. ոչ հեշտա-
ցան ի գըրգանս փափկութեան. իմա-
ցան եթէ սնոտի է անցաւոր մեծու-
թիւնս: Յանդաստանս հոգւորս ա-
ղօթից եւ պահոց. վաստակեալք յոյժ
զամենայն ժամանակս. ժուժկալեալք
փորձութեանց եւ պէսպէս լլկանաց
եւ եղեալք ժառանգորդք անթառամ
պըսա

պղնակին։ Նմանձեալք յօրինեցին զա
ռագաստ կուսութեան. նոր նորոգեալ
արեամբ և հրով. մատնեցին զանձինս
տուներայց և ջահից. և անշէջ լապտերօք
ընդ հետևեալք մտին յառագաստն։
Ընուածք երկնաւորք ի յերկրի հաս
տատեալք. և արժանիք լուսեղէնք ի
յերկինս կենդանեալք. ինքեանք եղեն և
այլոց ցուցին. ընդ ճանապարհն ցանկա
լի զվերին երուսաղէմ։
Ով զգաստութեան իմաստուն կուսա
նացն որոց ոչ յաղթեաց հեշտութիւն
և քուն. այլ արթունք և պատրաստք
մնալով երկնաւոր հարսանեացն. զի
մտցեն ի յառագաստ անմահ փեսային։
Զունինի որք ինոսա անուն չարութեան և
ոչ նախատին զիս յիմար կոչելով. քանզի
միով պղնութեամբ հոգւով արութեան.
միաբան քաջացան առ հասարակ ցոյն
ծամցեն։ Պարակցեալք քաջաղէն բլու
նութեամբ ի յերկրէ ի յերկինս տա
րադէմ գնացին փախըստեայք. ին
Գ. որ. քեանք եղեն և մեզ ձուսուցին. քանզի
14, 21 նեղութեամբ մտանել յայն հանգիստ։
Զերմեռանդն աղօթիւք և սիրովն առ
ա՛ծ

Իմ հայցեցին ըզհընարըս փըրկութե·
բառնալով ըզխաւար դիւապաշտ մո
լորութեանց յաշխարհէ· պայծառա
ցեալըք լուսով որ ի հօրէ ծագեցաւ։
Սահման յորում առաքինութեան յայտ
նեցին որդւոց մարդկան վերանալ յաշ
խարհէ· անլուսաբերիւր հոգեւորական
վարուք· ելանել ի բանակս երկնաւորս։
անմարմին հրեշտակացն։
Որքան են քարինըք սուրբք հիմնեցեալք Եսայ 54· 12
ի յերկրի· զոր կանխաւ տեսեալ գուշա Զաք 9· 16
կեաց մարգարէն· ի նոյն ի նիւթոյ շի
նեցաւ կաթուղիկէ եկեղեցի· բարձրա
ցեալ փառօք ի պարծանըս խաչին։
Այսօր ձեր երանեալ նահատակք· զորըք
հրեշտակաց անմարմին զուարթնոցն·
ի յերկնից ի յերկիր հեղան· և մար
դիկք խառնեցան ի դասնդըս զինուորաց
քրիստոսի աստուծոյ։ Տօնեսցուք ըստու
գութեամբ ի հընձանըս նոցունց· զի ար
բեալըք լիցուք անմահական բաժակաւն·
քանզի բաշխէին ըղբըժըշկութիւն հո
գւոյ և մարմնոյ· և զպարգեւս երկնա
որըս սիրողաց իւրեանց։
Բազմանուոյն հրամանաւ աներեւոյթ ազդ
մամբ

մամբ. յարեմնից յարևելս Եկեալ հասին. զի լուսով հրեշտակական վարուք կուսութե. փայլատեցին ըզխաւար դևապաշտ մոլորութեանցն.

Ցնծութե տօնեսցուք ընդ յիշատակս նոցունց. զի և նոցին հաղորդեսցուք փառակցութեան. խնդրելով յարարչէն ընդ պարգևս երկնաւորս և զդասին ընդ նոսին ի յարքայն լուսեղէն.

Լուծեալք մաշեցան յուսացեալք ի մեծութիւն. և կամօք վեհագոյնք գերազանցեալք յաղթեցին. բուրվառք անկեզէնք հրով հոգւոյն վառեցան. Ջահազգեստեալք ի քս և դասեալք ընդ հրեշտակս. Փառաց ի փառս բարձրացեալ պարծին. ի պատիւ և ի փառս երեսուն և եօթեանցն. քանզի այս է թիւ երանեալ կուսանացն. որք անթառամ պսակեցան յանվախճան յաւիտեան.

Քեզ որ ցնծութիւնդ ես քս ած. և ուրախութիւն ամենայն արդարոց. քանզ ցրասցին վասն մեր աղաչանօք սրբոցն. շնորհելով զթողութիւն մեր բազում յանցանացն.

հբ [illegible] զրաւորեսցէ զբըն բանն ած որ վասն մեր
համբեր

համբեր մահու. բռնալով ըզդատա
կնիք անծիցն առ ի մէնջ գերապանծ
մաքրութեամբ ըզմարդիկ վերադրեայց.
խաչակից իւր և վըկայք կամաւոր մա
հուամբն իւրեանց: Ուի մանամ բադոլով
սրբոյն ը̅ կռապարիշտ պաշտամունսն.
Երջանիկ ձանկատամարտք յայանեցան ան
պարտելիք. զի զ՛ա ծ բոլորից տերաբար
սիրեցին. եակցին հօր հետեւեալ սուա
ցան ըզթագըն պարծանաց:

Սնթագրեալք զմահու խոստումն ընդ
դէմ մեղացըն վառեցան. թօղեցան
յերկրունս գանից գեր ի վերոյ քան ըզ
բնութիւնս. ժուժկալեալք ի փորձ բան
տից գելարանաց և կապանաց. ի մըրց
մունըս գազանաց սրոյ և հրոյ մենա
մարտեալք: Լըլկանօք և քերանօք
զարեան վըտակըն հոսեցին. խորհըր
դոց ոչ խոստորումն և ոչ փոխադրու
թիւն բարուց. ծաղիկք նութեղէնք
յաննիւթ ծաղիկըն յօդեցան. կատա
րեալըք քաջութեամբ զչարին մուր
հակըն կապտեցին:

Որով հոգւոյն զինու վառեալք ըզհալա
ծիչսն վանեցին. ձօնեցան զենմամբ

սրոյ

որդ ի բանաւոր ողջակիզումն․ զամպբար ամբք լուսոյ կենաց զխաւար մեղաց փարատեցին․ Ծխաբար հետեւեցան լուսաշաւիղ ընդ պողոտայն։ Մերժեցին կործանեցին ըզմահահոտ ըզմեքենայսն․ յաղթեցին կարեաց մարմնոյ և հեշտալի գըրգռմանց․ Նաւուղեկեալք հողմնաբար ընդ զրահեղեղ կռապաշտութեանն․ Շնորհազարդ փայլմամբ փայլեալք ի յերկնային նաւահանգիստն։

Որոշեալք ի կրից կարեաց և ի Քրիստոս արձանացեալք։ Չարաչար չարչարանօք զչարին մուրհակն կապտեցին․ պատրաստեալք չարանդութեամբ զհրեղէն գետոյն ըզկիզմունս․ ջրոյն կենաց գետամ հետեւեալք բղխեցին մեզ յարբուցումն։ Մահ գործեալք ի լուսաձեւ յանստուածակերտ ի խորանս․ ոլորբափայլ զգեստուք պճնեալք ըստ զարդու նոր սիոնի․ վերանւեալ վըկայօրէն ըզմարգարիտն հաւատոյ․ տեսչացեալք անձառ լուսոյն վերամբառնացան ի կեանս անմահ։

Բաքունեայցն հրաշալեաց դրոշուք և մեք աշակերտեալք․ ցօղեսցին մեր արտասուք ընդ ցօղ արեան նահատակացն․

ւիւսեացին թեւօք հոգւոյ ընդ հիւսից
պսակելոցն. փայլեցին գործովք բա
րեաց ընդ լուսաւորիչ մարտիրոսին:
Որք սոսկալի պղծակողին զաղօթանուէր
ըղմաղթանս. զերանեալ նահատակացն
մատուցուք ի յընծայումն. զի հաճու
թեամբ խոնարհեալ ընկալցի վասն
մեր. թողութիւն շնորհեսցէ մեր բա
զում յանցանացն.

Այսօր զանյաղթելի սրբոյն Հռիփսի հ
մեայ ըզյիշատակս տօնէ սուրբ եկե
ղեցի. բարեբանելով ընդ անմարմնա
կան զինուորութիւնսն. ըզտէր աս
տուած հարցն մերոց:

Այսօր հրաւիրեցաւ յերկնից արքայու
թիւնն սուրբքն Հռիփսիմէ. և արիա
բար ընդ դիմամարտեալ յաղթեաց բռ
նաւորին. խոստովանելով ըզքրիստոս
թագաւորն ըզ: Այսօր պայծառացեալ
ի կամարս լուսեղէնս սուրբքն Հռիփսի
մէ. և հրեշտակային տօնողաց ուսոյց
փառաւորել սուրբ զերրորդութիւնն.
ըզ: Ազտէր Ազքրիստոս թագաւորն դ
օրհնեցէք ըզնա նոր երգով օրհնու
թեամբ: Որ պայծառազգեաց վայել

չու

չութե՝ պըսակեայց ըզսըրբըն հոգւոյ փոխմէ և
զգայլեանէ. օրհնեցէք ըզնա նոր երգով
օրհնութե: Որոց վարդագոյն հեղմամբ
սուրբ արեանցն. նորոգեալց զաշակեր
տեալսն ի ձեռն սրբոյն գրիգորի. օրհ:
ր Ըստ անձին բայեր ըզգործն հաւատոյ
սրբոյն հռիփսիմեայ. խոստովանիլ
զանձութիւն քո մարտիրոսութե ի մէջ
հայաստանեայց: Յաղթող զօրութե սպայ
ծառայեալ ի կամաւորս լուսեղէնն ընդ
անմարմնոց բազմութեան. խոստովանեն
ով ըզքեզ թագաւորն: Ողջունեալ զքս
հայկազունք. բարեխօսութե սրբոց հռիփ
սիմեանցն. ընկալ և ըզմեզ փրկեա յոր
դէգրութիւն ի դըպրութե կենաց:
տ Պարկեշտ ... կանայքն սըրբըն հռիփսի
մեանք. եղե... սիրողք քրիստոսի
և ընկալան զանապական ըզպսակն:
Եղե... տաճար սրբութեան որ
դուռն աստուծոյ. շինեալ ... ի վե
րայ հիման առաքելոց և մարգարէից:
Սուրբ ... քան ըզլուսաւորս ի մէջ
աստեղաց. փայլ... ի դասս հրեշ
տակաց դըստերք վերին երուսա
ղեմի:

Յիշա

Յիշատակ քրիստոսի սրբոց վկայիցն․ Մղ
եկայք հաւատացեալք ըզճըգնութիւնս
սոցա հռչակեսցուք․ և օրհնութեամբ
զաստուած փառաւորեսցուք։
Սուարձայնեցեր հոգիփոխիմեք քոյին սուրբ
ընկերօք․ զի ի տեղւոջ հեղման արեան
ձերոյ դասք հրեշտակաց տօնեն ընդ
մեզ եկայք։ Սուարձայնեցեր հոգիփոխիմեանց
մեծ վկայութեանց․ եկեղեցիք սրբոց
պայծառազգեաց վայելչութեամբ տօ-
նեն այսօր․ եկայք հաւատացեալք։

Շարական Սրբուհւոյն Սանդխտոյ։

Եւ պարծի այսօր սուրբ՝ եկեղեցի․ Դկ
ով վիճակեալ հօր սուրբ սանդուխտ․ Մղ
որ ընդ հայրականն քո թողեր զպաշտօն․
վասն քրիստոսի աստուծոյ հեղեր զա-
րիւն քո սուրբ։ Աշակերտեցար առա-
քելոյն Թադէոսի․ և ի հաւատս Քրիստոսի
հաստատեցար․ ոչ խնամակալեալ
ընդ հեթանոսական պաշտօնսն․ արժա-
նի եղեւ աստուծոյ վերանալ առ հայր։
Որ ընդ տիկնութեանն քո թողեր ըզ-
փառս․ և աստուածային փառօքն
զարդարեցար․ այսօր դասակցեալ
ընդ

ընդ զուարթունս երկնից. վասն մեր
հզ առ տէր Աստուած մեր բարեխօսեա։

ակ

Սրբոց Թարգմանչացն Տեառն։ Օրհ։

Լ զքեզ քաղաքք քոյ եւ տաճար անմա
տոյ կան. միծ ազարդ եւ լուսազգեցեալ
անմախաձայն փառօքն սրբասեղան
սուրբ հոգւոյն. եւ յաւէժ ուրախանան
միշտ հաւատացեալք։ Զքեզ ծաղկեալ
ի համագոյից քո՝ արդարութեան արե
գակն. որ լուսաւորեալ փարատեաց ի
քէն ըզ խաւարն անգիտութեան եւ հաս
տատեաց ըզ հիմունս քո. ի վերայ հի
մանց առաքելոց եւ մարգարէից։
Զքեզ կանգնեալ սեղան սրբութեան
եւ բղխեալ աղբիւր անմահական. որ
յորդառատ վտակօք արբուցանէ յաւ
էտ ըզ տնկեալսն գեղեցկապէս բղխեալ
ըզ բուղեր ջս անուշից. եւ յաւէժ ու
րախանան միշտ հաւ։
Ի վերայ վիմի հաւատոյ հիման առաքե
լոց եւ մարգարէից. շինեցեր ըզ քո սուրբ
զեկեղեցի. եւ ի նմա միաձայնեալ երգեն
մարդիկք ընդ հրեշտակս. փառաւո
րեն

սրբելով զսուրբ զերրորդութիւնդ:
Տէրդ ապաւինի և ժողովրդեան բանաւ
որ հօտի. բնակարան հրեշտակաց նաւա
հանգիստ արդարոց և մեղաւորաց քաւ
արան. զարդարեալ առաքելովք և
մարգարէիւք. Անուն ած և ծած
կեալ խորհրդոյն յաւիտենից. Ի
ջեալ ի յերկնից մարմնացեալ ի կուսէն
խաչեալ յերկրի և թաղեալ ի նոր ի
գերեզմանի. Եւ յարուցեալ յերրորդ
աւուր. զի զմարգարէիցն ըզ[illegible]
կատարեսցէ:

Այսօր ցնծան դասք հրեշտակաց ի գձ
նաւակատիս քո սուրբ եկեղեցւոյ. բա հ
րեբանելով ըզտէր ած հարցն մե
րոց: Այսօր ամենայն դասք սուրբ առա
քելոցն ըզտօն՝ վերին երուսաղեմի. յե
մանալի տաճարին մատուցանեն զերգս
հոգևոր երգով. տէր ած:
Այսօր երգասացեալ գովեն դասք հաւա
տացելոց. միաբանութեամբ արժանի արա
ըզմեզ ի տաճարի քում սրբութեան
փառաւորել զամենասուրբ զերրորդու
թիւնդ. ըզ: Ըզտէր օրհնեցէք և ա գ
ռաւել բարձրացուցէք ըզնա յաւիտեանս:

Որ

Որ լուսաւորեաց զկաթուղիկէ մայր որ՝
եկեղեցի ամենայն լուսովն. ամենայն ա-
զինք զովեցէք և առաւել բարձրացու-
ցէք։ Որ բարձրացոյց զհիմունս սուրբ
եկեղեցւոյ ի դասս վերինզօրացն. քահա-
նայք օրհնեցէք և առաւել բ։

ո Լուսաւորեաց երուսաղէմ զի հասեալ է
Սաղ. 60. 1 լոյս քո. զարդարեաց զամուրս քո. և
փառք տեառն ի վերայ քո ծագես-
ցի։ Օրհներգութեամբ սաղմոսիւք
քեզ վայելէ աստուած օրհնութիւն ի
սիոնէ. Եւ քեզ մատուցին աղօթքս
յերուսաղէմ։ Գովեա երուսաղէմ ըզ
տէր՝ և օրհնեա զաստուած քո. ընդ որ
ժողովուրդ դըշխոյ դուստր սիոնի։

ա Այսօր աստուածութիւնն զուարթնա-
նայ նոր հաստատելով զերկիր. պարք
սուրբք փառաբանեն զուարթնոց. և
մեք ձայնիւ օրհնութեամբ զարդարես-
ցուք սուրբ ըզտօնս։

Այսօր և մեք ցնծամք տօնիւս ընդ հա-
նուր հնչմամբ. մեծապէս փայլմամբ
երևեցաւ յաշխարհի. առ աստուած գո-
հութիւնք ընծայանան պատմեն ան-
դադար զբան կենդանի։

Խըն

Խնդա՛ և զուարճացի՛ր եկեղեցի․ կոյ
սդ՝ և հա՛րսն երկնաւո՛ր փեսայի՛ն․ ահա՛
տեսանե՛մք զօծեա՛լն ըզ քրիստոսն․ զօ
րո՛վ առ քեզ լո՞յսըն հեթանոսաց։

Որ ի սկըզբանէ իմաստութ[իւ]ն հաստատե ակ
ցեր զեկեղեցի հօր իմաստութիւն․ զոր մկ
նախանըրկար տեսութ[իւ]ն նըշանակեաց մո
վսէս խորանաւն երկնահանդոյն ի սինայ || Ելից 40 · 32
լեռինն || լուսաւորեալ փառօքն աստուա || Թ․ 9 · 15
ծոյ։ Որ ըզ խորհուրդ անապական ամու
սնութեանըդ քոյ ի սըրբոյ կուսէն․ տը
պաւորելով տապանակն ածային ուխտի
կտակարանաց բանից աստուածոյ․ փառաց
անեղիդ տեղի հանդըստեան։

Որ ի կեանս վերադարձի՛ բնութեանըս || Յէ․ 3 · 16
դարձմամբըն յորդանանու ծորին նակեցեր․
և ըզ բըռնութիւն մահու և զըժո
խոյ կործանմամբըն երկնքով || Յէ․ 6 · 20
տապանակաւ խաչիւն՝ հրա
շագործեալ նոր խորայ
ելի․ օրհնութիւն
քեզ տէր երգես
ցեն ման
կունք։

✠

Պայծառացեալ դիմօք ՏԻ՛Ն մեր յայտնի. աշակերտաց իւրոց փառօք առակա լի.
19 ժ[Թ]

աձ

Որ ի լերինն այլակերպեալ ցուցեր
զաստուածային քո զօրութիւնդ. զքեզ
փառաւորեմք խոնարհեալքս լուսոյ։
Որ ընդ ճառագայթ փառաց քոյ ցուցեր
մարգարէակերպ փայլմամբ զանբարձրս
լուսաւորեցեր. զքեզ փառաւորեմք խոն
արհեալքս լուսոյ։ Որ ահագին տեսլեամբ զար
հուրեցուցեր զքո զաշակերտսն. ի թըլ
րութիւն հրաշիցն ի սէր աստուածային փառաց
քոց. զքեզ։
Տէրեւի երբեմն աշակերտացն հրաշա
լի տեսլեամբ. պայծառացեալ ի Թա
բօր լերինն։ Եւ զերրեակ միութեան Մատ 9. 1
զանմատոյց լոյսն. տեսանել կեն
դանութիւն մարդկային։ Ձայնդ հայրական Ղուկ 9. 30
խնամարկեալն տեսութեամբ. հայցէին ի
տեառնէ ասեն բարւոք է մեզ աստ լի
նել։ Արասցուք երիս տաղաւարս Մատ 9. 4
տեառն և մովսէսի և եղիայի. և փա
ռաւորեսցուք համապատիւ զերրեակ միու
թիւնն։
Ամենակալեալ խորհրդ սուրբ երրոր ակ
դութեանդ. այսօր ի լերինն երեւէ Հ

ցուցեր աշխարհաց քոց տէր. Աստուած
հարցն մերոց: Ամենակալդ հզօրացմամբ զայ
լակերպութիւն քո տէր. այսօր տեսեալ
առաքելոցն յօրինէին քեզ տաղաւար.
տէր ծ: Հովանացեալ ի վերայ լուսեղէն
ամպոյն և ձայն ի յերկնից հայրական որ
ասէ դա է որդի իմ սիրելի. տէր ծ:

գ Զտէր օրհնեցէք և բարձր արարէք
ըզնա յաւիտեան: Պաշտեցէք զարփիա
կան ըզլոյսն երևեալ ի Թաբօր լե
րինն. և բարձր: Բարեբանեցէք զաս
տուածութեանն երևումն աշակերտացն
յայտնեալ. և բարձր:

դ Ոնձաւելով ըզլոյս աստուածութեան.
տէր նորինաբար կրեցեր ի քում յորո
վայնի մարիամ մայր և կոյս. օրհնու
թեամբ ըզքեզ մեծարացուցանեմք:
Ամենասուրբ լուսոյն զարհուրեցան զառ
առաքելոյն. այլ ի քեզ բովանդակ
կրեցեր ըզհուր աստուածութեանն ըն
մարիամ մայր և կոյս. օրհնու:
Առաքելոցն հովանացեալ ամպ լուսե
ղէն. դերագոյն քեզ հոգւոյն սրբոյ
և զօրութիւն բարձրելոյն հովանաւո
րեալ սուրբ աստուածածին. օրհ:

Աթա

Ի Թաբօր ի լերինն՝ ձևացուցեր ըզքո դձ
բնութին անտանելի գոյացութեամբ. ո
ընդ որս և մեք ցընծութեամբ երգեմք
քեզ օրհնեալդ մեր մարդասէր։
Նշանակէ բոլորք հիացեալ բարբառէին
ըզխորհուրդս ի տագնապի սրտից իւ-
րեանց. ընդ որս։ Սքանչելի մեծ խոր-
հուրդ զերրորդութեանդ. քոյ սրբոց
առաքելոցն ծանուցեր բարբերար. ընդ։
Սոսկալի հիացմամբ զայլակերպութիւն
քո տէր. առաքելոցն տեսեալ յօրհնէին
քեզ տաղաւար. ընդ։ Հովանացեալ Մ'Դ..
ամպ լուսեղէն և ըզհայրական ըն լու- 9. 35
եալ ըզձայն. եթէ. դա է որդի իմ սի-
րելի. ընդ որս և։

Քրիստոս աստուած մեր շնորհեա տ
մեզ ընդ պետրոսի և ընդ որդւոցն զե-
բեդեայ. արժանաւորիլ քում աստուածային
տեսլեանդ։ Համբարձցես ըզմեզ տէր
առաւել քան ըզգալի զթաբօրական ըզ-
լեառն. յերկնաբերձ և յիմանալի
խորանսդ։ Սոյն որոյ և մեք ըզքանի
տեսիլս մեր. յարմարեսցուք քեզ հոգե-
ւորական տաղաւար որպէս միայնոյ մար-
դասիրի. և փրկչի։

Մ'ա

ա Յայսօր ընդ խորհրդոյ քոյ կրկնակի
գալստեանն. աշակերտաց քոց յայտ
նեցեր Քրիստոս ի Թաբօր լերինն։
Յայսօր ընդ փրկական քո վասն աշխարհի
‖ Ղուկ. 9·30 ընդ մահ վկայեալ. քեզ երկու եղեան Մով
սէս և Եղիա։ Որ բերեալ տէր զմեղուցեալ
քոյ ծառայիցս ընդ գայթակղանս. և չնոր
հեալ տեսանել ընդ քեզ և լսել ընդ
հայրական ձայնն. եթէ դա է որդի
իմ սիրելի։

դկ / մկ Երկինք ցնծասցեն առաջի քո տէր.
որ երևեցար ի փառս աստուծոյ հօր.
միասնագամ գուշակելով զգալուստն.
‖ Սաղ. 97·9 վասն որոյ աստուածային լուսովն. զոր
դարեալ ընդ քեզ հրաշալի ձայնի և
ընդ երկնային նման երկրածինքս ընդ
քեզ բարեբանեմք ընդ Թաբօր լերինն։
Որ տեսեալ առաքելոյ զաննմանական լու
սոյն ծնունդեանն. յայլակերպելն քո
Քրիստոս որդի աստուծոյ. առաքելոցն
մարգարէիցն պայծառացեալ ընդ արհաւիրե
ցան. վասն։ Որ զանճառելի խորհուրդ
սուրբ երրորդութեանդ. սիմոնի վէմ
մեզ ծանուցեր. Երրեակ տաղաւա
րայքն յօրինմամբ. և սիրելի է հօրէ
վերկայ

վկայեալ՝ ձեռնամարտեա ընդ մահածին որդի.
վասն որոյ անստուած այլոց լու։

Ուրախացեր ը պսակ կուսութեան յաւ ձշ
մարտիրոսաց այսօր որդիք սրբոցն. քո. դհայ դէ
րեթեան նոցին փառաբանեաց զփառս Նորման
յամ մ ւէժ. յանձնեն ար րա զամ ն
ձայնից մեր։ Նորման մօսէս եւ հեթ
զիմ ամ սպասեն յանուն նորա. ցընծան Սաղ.
թափօթ ը եմ ւ հեր րմն. Նորման։ 88. 1։
Մայրիա ընդ քեզ թեթեթ ւ ամ մեղ Լու.
եր տէս. եւ ը հայր յամ մ մայրն ըդ 19. 1
քո զորդին ի ւր դամ ւար նեաց.
Նորման յամ մ ւէժ։

Այսօր ի լերին նորին Թաբօր ցուցեր ընտա հբ
րելոց քոց ի փառաւոյ քոց որդի անտո ւ
ծոյ. օրհնեամք զքեզ ի փա ուրն հօր.
որ ես տէր կենդանեաց եւ մեռելոց։
Այսօր յայտնեցար առաքելոցն. ի խօ Մատ.
սելն մօսէսի եւ եղիայի. վասն ելիցն 17. 3
քոյ յերուսաղէմ. օրհնեամք.
Այսօր եւ բարբառ ի վերուստ յանտու
ծոյ հօր. վասն քոյ հընչեաց յառա
քեալսն. սէ դա է իմ որդի դիման
լուա րուք. օրհնեամք։

Այ

Հզ Կանոն Այլակերպութեան առաւօտն Օրհն։

Բկ Ճառագայթ փառաց հօր որդի միածին. որ ընդ լուսոյ անեղ բարբառ է մարմնով պարագրեալ. այսօր ի թաբօր փառօք փայլեցեր. Որ անտես սրովբէիցն անհաս ես վեր քան ըզ բանս. ծառայից երևեալ պարածածկեալ ընդ լուսոյ անստուեր. այսօր։ Որ հրեղինացն անմերձենալի հօր ծածկութեդ. ի հողեղէնս խոնարհեալ լուսոյ արփիական. այսօր։

Որ դերբագոյն փառօք պայծառացուցեր զադամն առաջին. որ ճաշակմամբ պտղոյն մերկացաւ ընդ փառս անպատմուճան. այսօր վերընտրին փառօք զարդարեաց։ Որ ի նախնումն երևեալ մովսէսի ամպովք ի սինեայ. այսօր լուսափայլ ամպովք ի թա

Ելք 19 · 16 բօր յայտնեալ վերկայեանց. դա է իմ որ

3 Թգ 2 · 11 դի դմա լուարուք։ Որ ի յերկինս վեր բարձոյց հրեղէն կառօք զհեղիա. այսօր վայրաբերեալ ի թաբօր հանդերձ մովսէսիւ. խօսէին զելիցն որ յերուսաղէմ։

դձ Այսօր ընդ խորհրդ անճառելի տծու

հ թեանդ քո քրիստոս. ընդ ծածկեալն

ի սկզբ

ի սկզբանէ յայտնեցեր այժմ կերպարանս
ի Թաբօր լերինն. Օրհնեալ տէր ան
տեսած հաւր ըզքն ըմերոց։ Այսօր զա
ռաքեալսն մարգարէիւն իւքէն ծանուցեր
անուաքէլոյսն. ըզմովսէս և զեղիա աստուած ||Ղ···
աբար կոչմամբ ի Թաբօր լերինն օրհ 9·30
նեալ։ Այսօր անտեսըն յէութէն՝ հայր
ի բարձանց երևեցեալ. ըզծնեալդ ի
սրբոյ կուսէն դաւանեաց որդի իւր ||Մ···
սիրելի. օրհնեալ։ Զտէր օրհնեցէք 9·6
բարձրացուցէք ըզնա յաւիտեանս։ Է
Որ փայլեցեալն այսօր ի կուսածին մար
մնոյն. զգերապայծառ լոյս աստուածու
թեանն. ըզտէր։ Որ յայտնեցեալն այսօր
ի Թաբօր լերինն. զմիութիւն սուրբ եր
րորդութեանն. ըզտէր օրհնեցէք։
Որ զմիաւանգամ խորհուրդ դաւանօս
տեառնն իւրոյ. տպաւորեաց ծագմամբ
արփիական լուսոյն. ըզտէր՝ օրհ։
Որ զճառագայթս աստուածային ցուցեր առ Ը
օր մարգարէիւն. որոյ ցանկային տե
սանել զանտեսըդ սերովբէիւք. ըզսազ
անձառելի ողորմութեամբ։
Որ զդաւանողսն պետրոսի ըզքեզ որ ||Մ···
դի հօր աստուածոյ. հայր ի յայտ մայրս. 16·16
վրկայ

վերկայեալ այսօր որդին իւր դաւանիւր·
լոյսդ անձ։ Շնորհեա տէր և մեզ զմե
ղաւորացս ի միւսանգամ քո գալըս
տեանն· տեսանել ըզ քեզ զ հայրականն
փառօք ինորոգել և ըզտուի է զերս· լոյսդ։
ա Ցընծայ այսօր փառօք միածնին· լեառըն
Թաբօր հանդերձ հերմոնի ծն· բարձրա
ցեալ դերանգոյն սինայ· և՛ եղջ աստու
ծոյ դուռն երկնից ի նմա։ Ցընծան այս
օր լերինք աստուծոյ· արարողին եղեալք
ըն առ ամ ծղ· պարանկցին յաւիտենական
լերամ նդն· զանք առաքելոց և մար
գարէից։ Ցընծայ այսօր լեառըն վերին
սիօն· հարսնարան անմահ արքայի ծն·
տեսանելով զերկնաւոր փեսայն· զոր
դարեալ լուսով հայրական փառօք։
բկ Օրհնեցէ՛ք մանկունք ըն երկնայնոցն
սա ըզ հայրըն երկնաւոր որ մարմնացեալ բա
մկ նին· վերկայեաց յերկնից այսօր ի Թաբօր
լերին։ Գովեցէ՛ք ընդ սերովբէսն զոր
դին միածին որ փայլեաց մարմնով·
զ լոյս աստուածութեան այսօր ի Թաբօր։
Բարեբանեցէ՛ք ընդ քերովբէսն զհոգին
ճըշմարիտ որ լուսափայլ ամպօք· էանկ
ցին հովանացեալ այսօր ի՛։

Կա

Կանոն Յարութեան աւուրն Օրհն։ հթ

գ. ձ

Այսօր որ էին ի յերկինս բան եւ ծնունդ հօր միածին. ընդ ծածկեալն ի յէից խորհուրդ յայտնեաց աշակերտացն. ծառայի ըզկերպարանըն ծածկելով մեծութեան։ Այսօր հնչեաց յառաքեալսըն հայրական բարբառ յերկնից. ասէ դա է որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ. որ ըզբնութիւնն մեծային կերպիւ ծածկեաց ծառայական։ Այսօր վիմին հաւատոյ յայտնեալ զխորհուրդ երրորդութեան. Երրակի յօրինմամբ տաղաւարացըն խորհրդոյ. որում ըզմեզ մաքրեսցես լինել տաճար երրորդութեանդ։

Որ յանմարմնութեան ի յաթոռ բազմեալ ընդ հօր եւ ընդ հոգւոյն. անսկիզբն ծնեալ բանդ ի հօրէ առաքեցար. ծառայի զգեցար ըզկերպարան ծածկելով զմեծութիւնդ։ Այսօր ցուցեր ի Թաբոր զանտանելի լուսոյդ փայլումն. ծածկեցար աշխարհի արդարութեան արեգակն. յայտնելով աշակերտացն ըզպայծառացեալ աստուածութիւնդ։ Յորմէ ահիւ զարհուրեալ ընկրկեալ դասուց առաքելոցն.

Երրակի խորհրդով յօրինելն քեզ
տաճարաւ. որով ըզմեզ սրբեսցես լի
նել տաճար քեզ հոգւոր:
Դ.կ Հ Այսօր զխորհուրդն անճառ զծած
կեալն յաւիտենից և յազգաց. յայտ
նեցեր փառօք ի Թաբօր լերինն. աս
տուած հարցըն մերոց: Այսօր բըղ
խեալն մարմնով յարմատոյն յեսսեայ
գաւազան. ծաղկեցաւ լուսով ի Թաբօր
լերինն. աստուած հարցըն:
Այսօր անմահութեան հոտ անոյշ բու
րեաց ի Թաբօր. Թըմբրեալ ընդար
մացոյց զդասս առաքելոցն. աստուած
Գ հարցըն: Ազգք օրհնեցէք և բարձր ա
րարէք ըզնա յաւիտեան: Ո լոյս փա
ռայլըն հօր ծագեալ այսօր ի լերինըն
Թաբօր. ժողովուրդք բարձր:
Ամենասուրբ հոգին. որ ի նմանութի
լուսափայլ ամպոյ յայտնեցաւ ի Թաբօր.
ժողովուրդք: Ո յաւիտենիցըն հայր.
Մտթ 17. 5 որ երևեցաւն այսօր յերկնից վըկայեալ
միածնին. քահանայք բարձր:
Ո Որ յանսկիզբըն էէն անյեղապէս ծը
նեալ. և սերովբէականըն ծածկէիր
Թևօք. այսօր ըզպարագրեալն մարմնով
ցու

ցուցեր զածութեան քո զփառս սքան
կերպարաց քոյ տէր. քս ամենայպայծառ
ծագմամբդ. որ լրմեաց մեզ առատուած:
Որ զստուերական օրէնս մովսիսական
տառիցն. ի սինեական խօսէիր լերին.
այսօր ընդ մովսէսի և զեղիաս ածեալ ի մե Մտ: 9. 3
ռելոց և կենդանեաց ի տեսիլ փառաւորութեան
քոց. քս: Որ զօրինակ մեծի դատաս
տեան քոյ տէր. ի թաբօրական ծանու
ցեր լերին. քանզի տեսին զաւագ առաքե
լոյն ընդ նախահարսն եկեալ փառօք խօսէ
ին զելիցն յերուսաղէմ զխորհուրդ. քս:
Այսօր ընդ հրեշտակս ի բարձունսն ա
ծափս տացուք տօնիւս. ի ծագիլ լուսնա
լի լուսոյ աստուածութեանդ. օրհ
նեսցուք զքեզ էակ կերպդ հօր. որ ելից
ի փրկել զտիեզերս: Այսօր յայտնե
ցեր ի թաբօր ընտրելոց զաստուածութիւնն. ա
ռաքելոց և մարգարէից զծածուկն քո
զփառս անճառ լուսոյ. օրհ:
Այսօր հայր յամպոյն վկայեալ եականն Մտ:
բանիդ. միացեալ ընդ կուսածին 9. 6
մարմնոյդ. զասէ. դա է իմ որդի ընդ որ
հաճեցայ. օրհնեսցուք զքեզ:
Այսօր ընծայեցին առաքելոցն ախորժական
նա

նակերպ փայլմամբ. ծագնուցեր ծագ-
մամբ փառաց քոց յարքայութեանդ.
օրհնեմք զքեզ Տէր։

Մկ
սա
Երկինք ամենայն. այսօր ցնծան ը-
երեւեալ քո տէր ի Թաբօր. յորժամ
բուեալ պայծառացեն ընդ երկնայնոյն դասք
առաքելոց եւ մարգարէից. ընդ որս եւ
Սաղ ընծայեմք օրհնեմք յառաջ քան զա-
71. 17 րեւ ըզ լոյս։
Որ յաւուրն տեսանելով. մարգա-
րէին պատմանօք ծագումին լուսոյ քոյ
տր. պօմամ չէր Թաբօր եւ Հերմոն
ի յանուն քո ցնծասցեն. ընդ։
Որ ցուցեր ի Թաբօր. զքեզ կենդա-
նեաց եւ մեռելոց տէր եւ արարիչ. զմով-
սէս եւ զԵղիաս խաւսիլ փա-
ռաց քոց կոչելով ընդ ընտրեալ քոց
առաքելոցն. ընդ որս եւ։

Կանոն Համբարձման։ Օրհնութիւն։

ՈՒրախացեր դու եկեղեցի. քանզի
Քս արքայն երկնից այսօր պսա
կեաց ըզ քեզ խաչիւն իւրով. եւ գճ
զարդարեաց զամուրըս քո սքանչելի
կաւ

Զաք. Թ, Թ փառօքն իւրովք։ Ցնծա՛ յոյժ դուստր
սիոնի. քանզի երկիր ու երկինք եղեն այս
օր վերստին քո նորոգմամբ. և Թա
գաւորն երկնաւոր հաճեցաւ բնակել
ի քեզ։ Ընդ դասս երկնաւոր զօրացըն.
վերառեալ տօնեմք քեզ այսօր զանուա
դամբ փառաւորութեամբ. Ուրախ լեր հարսն
անարատ անբծին քո խորհրդով։
Խորան սրբութեան կանգնեցաւ որ ե
կեղեցի. և քո Թագաւորն ի սմա պա
տարագեալ. և կայք հաւատացեալք եր
գեսցուք քեզ երգ նոր։ Դասք հրեշտա
կացըն վայր իջեալ յերկնից երգեն ամե
լով. Հրաշալի ձայնիւն եղանակելով.
երգեն զերգս օրհնութեան երրեակ սրբ
բասանց ձայնիւ։ Ուրախ լեր բերկրեաց
հարսնացեալ սբ եկեղեցի. պայծառացո
զմանկունս քո յօրհնաբանութիւն. ծա
գողն արշալուսոյ ի քեզ մայր եկե
ղեցի։

դձ
հ
Ուրախ լեր այսօր սբ եկեղեցի. և տօ
նեա ըզ տօն քո դուստր սիոնի. քանզի
ի քեզ հաճեցաւ բնակել տէր ամծ հարց
ըն մերոց։ Ուրախ լեր դշխոյ դուստր
սիոնի. և ցնծա վերին Երուսաղէմ.

քանզի քո արքայն երկնից գայ առ քեզ.
Տէր տէրծ։ Ուրախ լեր սիօն մայր եկեղե
ցի. քանզի ի քեզ շող ածեալ է նոր հօրէ
լուսոյ ծագեան. Տէր։ Ըզ Տէր՝ օրհնե գ
ցէք բարձր արարէք ընդ նմա յաւիտեան։
Որ պսակեալսն այսօր սուրբ զեկեղեցի.
Նշանաւ խաչին լուսով. ըզ Տէր՝ օրհ։
Որ վերընտիրն ծննդեամբ սէր՝ աւետա
րանին. լուսաւորեալ զազգս որդւոց մարդ
կան. երգով ըզ Տէր՝ օրհնեցէք զնա։
Որ հաստատեցեր բանիւ զեկեղեցի քո ո
Քրիստոս Աստուած ի վերայ առաքելական վի Մտ.
մի. երգել ի սմած զերգս հոգեւորս։ 16. 18
Կանգնեալ ի սմա սեղան՝ սրբութեան
բաշխէ զմարմին իւր և զարիւն. և տայ
ի սմանէ մեզ նորոգութիւն։ Ի թողու
թիւն մեղաց մերոց։
Իջեալ հոգւոյն սրբոյ աղաւնակերպ
երևմամբ. ի վերայ մարմնոյ և արեան
ըն տեառն. ի բժշկութիւն հոգւոց
մերոց։
Լուսաւորեա երուսաղէմ զարդարեա զա տ
ռագաստս քո. քանզի մերձեցաւ առ քեզ Եսայ.
փեսայն երկնաւոր. փրկութիւն քեզ 60. 1
շնորհել աւետաւորեց յսքանչելի փառօքն
Լուսովք Լոյս

Այսօր ծագեաց քեզ դշխոյ դուստր Սիոնի· արդարութեան արեգակն քո և սփռեցան ընդ քեզ շնորհք սուրբ հոգւոյն մեծապէս պարգևօք·

Այսօր ցնծայ սուրբ Սիոն մայր եկեղեցի· փայլեցոյ զմանկունս քո որպէս զարեգակն· զի անձամբ խոնարհութեամբ լուցոյց ընդ քեզ Քրիստոս թագաւորն։

դկ
մկ
Ի միածինն ի հօրէ և լոյս փառաց ընդ նմին· Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց։ Տեսեալ ընդ լոյս մեծ հայրապետին Գրիգորի· պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային։ Եկայք շնորհեսցուք սուրբ ընդ խորանին լուսոյ· քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի հայաստան աշխարհի։

ձա

Կանոն Ա երրորդ աւուրն Հոգեգալստեանն.

Այսօր ժողովեալ սրբոցն
ի վերնատանն. երանելի առա
քելոցն լցեալ սբ կենդանարարն·
Ջահազգեստաւորք պայծա
ռացեալք լուսոյն նմին ընդ լուսաւորս իւ
րեանց

դձ

րեանց. և միաձայնեալ ընդ սոսա ի՛ն օրհ-
նեալ լեր ամենօրհնեալդ ի կանայս:
Այսօր դնելով ըզսուրբ կոյսն առ դրան
ընդ գերեզմանին. առաքեալքն և ախտունք
էին տեսեալ իսկ ի ներքին դրանն. գեր ի
վերոյ տեսեալ զմայրն երկնային ըն
զօրս հրեշտակօք. և նոյա միաձայն:
Այսօր տեսեալ ըզսուրբ կոյսըն Թովմա-
ցեալ յօդս. և ամպեղէն կառօքն ի վեր
համբարձեալ յերկինս. մտանելով
յերկնային խորանսն. ընդ իմաստուն
կուսանսն. և նոյա: Այսօր ընդ բազմա-
ցեալ քրովբէսն և ընդ վեցթևեան սրով-
բէսն. մտանելով յեօթն աստեղեան
խորանսն. տեսանելով զանանցան ա-
թոռսըն զոր պատրաստեալ է քեզ տէր
ունւոյդ. Երգեմք և մեք ասելով օրհ:
Այսօր զազատիչըն յանցանաց նախա-
մօրըն ըզ կուսութեան նշ մայրըն. փոխա-
դրեալ բանն մտաւորեալ յերկնային սըն
դասելով յամենակերտ խորանսն և յան-
պատումս ի կեանս. վասն որոյ հրճու-
ողական ձայնիւ քեզ երգէ եկեղեցի
սուրբ. ընդ ընա՝ ի զօր հանգուցանութիւն:
Այսօր առ բազմաց սրբոյ հոգին կոյսն. ա-
ան

անդրանեան ընդ սրբարանեան հոգին ի ձեռըն
հրեշտակ կամ կրկին դասուցն. որպէս դէր
արփին փայլեալ ահեղին ցըն նըմանեալ
հրեղինաց դասուցն. վասն որոյ:
Այսօր վերամբարձեալ ընդ մարմնական
մարմնոյն ածածին կուսի. անմարմնին
զօրութեանցն անմիաբանեալ ի սեղմ դէրա
կայիցն. յերկնի ընդ դասութեանս ան
ձնունդն անձնէն համբարձ. վասն որոյ
հրեշտակական: Այսօր յուսապատմաւր
խնդութեամբ և յաւէտ ծաղկաւոր հրեշ
տակք. նըւագեմք քեզ հոգեղէն նըւա
գ ընդ հրամանաւ սերովբէից. տօնախըմբե
լով զայնչափ կուսի աղախնոյ և մօր
քոյ. վասն որոյ:

Որ ըզնախամօրըն զյանցանս եղծանիցն
եբարձ. և զորդիդ քո միածին մայր
Տեառն ծընեալ. այսօր առ ի մէնջ ի վե
րին զօրացն փոխեցեր զնախաստեղծին
ծընունդըն. զոր միշտ ունիմք բա
րեխօս առ քեզ տէր ամենաբարձ հայ
րըն ըմերոյ: Որ էակից եղեալ հօր և սբ
հոգւոյն. մարմնացեալ ի յանձն առեր ի
սրբոյ կուսէն. այսօր փոխադրեալ
դասեցեր յերկնային խորանսն ընդ քոյին
ծը

ծնօղըն զոր միշտ ունիմք բարեխօս։
Որ ամենայնի ես լըցուցիչ բարեխնամ
սուրբ հոգի. այսօր պարգևեա մեզ հանդու-
ցեալ յանպատում ի կենաց ըղկուսու-
թեանց ըղմայրըն. զոր միշտ ունիմ։

Գ Ըղտէր՝ օրհնեցէք Արարչըն արարածք ըղ
ծընօղ անտանելի բանին ըղմիշտ կուսն։
Որ ի կուսանկան դասակցութեանց և ի
սրբոց ծնդնաւորաց փառաբանիս սըր
բուհի. ուստի և մեք համատայնեալքս
վերապատուեմք. ըղփոխումըն քո՝ ի
յե երկինս. որ անուանել բարձրացեալ ըղ
ես յաւիտեան։ Օ բարեբանեալդ ան
դադար միշտ ի վերին զօրաց. և ըղվե
րափոխեալդ ի դասս առաքելոց և
մարգարէից. ընդ որս և մեք համա
տայնեալքս վերապատուեմք. ըղքոյին
ամենամօր ըղհանգստեան տօնս. որ ա
նուանել բարձրացեալդ։

Դ Խօրանայարկ կամարանըմանն յօրինե
ցար սուրբ կոյս աստուածածին. զանհա
սանելի զբանն աստուածաբնաւորապէս
աներկնաբար կրեցեր ի քում յորո
վայնի. անդադար երգով ըղքեզ ը
միշտ մեծացուցանեմք։

Պսուն

Դուռն երկնից ըղձածագունին անճառելւոյ ա-
նապականին որ ի հօրէ առաքեցաւ. ի գիր-
կըս քո բարձեալ կրեցեր դիեցուցանե-
լով մարմնացելոյդ ի քէն ըզկուսական
քո սբ̄ ըզկաթն. անդա։ Տեղափոխեալ
ըզքեզ ի վերնական ի կառս քերովբէա-
կան աստուածամայր. սպասաւորեալդ
ի սերովբէից. և երկրպագեալդ յան-
մարմնական զօրաց. անդադար։

Որ ունիս իշխանութիւն մահու և կենաց. ռ
Քրիստոս թագաւոր փառաց ողորմեա
մեզ աստուած։ Ծնելով ըզ յիշատակ
կուսի ածորդւոյ մօր. հրճուին հրեշ-
տակք ի յերկինս և ցնծան դասք առա-
քելոց և մարգարէից ընդ կուսական
տօնս ողորմեա։ Ի եզ̄ միայնոյ մօր և
կուսի մաղթեմք հայցելով ի քէն. բա-
րեխօսեա անդադար առ որդին քո և
աստուած մեր փրկել ըզմեզ ի փոր-
ձութենէ և յամենայն վտանգից մե-
րոց։

Անըսկիզբն ած անհասանելի բնութիւն տ
և համագուցեալ ի հրեղէն կառս. վասն
որոյ գովելով ասեմք օրհնեալ ես հայր
անըսկիզբն աստուած.

Ար

Մարդարարասէոն և ծերամնողդեանց հրամ չափաւորոյն կենաց. զոր ստացեալ որդւոյ վերամփոխեալ զամենայն յանապատում ի կենսն. վասն որոյ գովեցից անձինք օրհնեալ ես որդի միածին ի նախ ծ: Անհասանելի հօրդւոյն զօրութիւն՝ որով փառեալ համառօտած լոյսն ընդ կուսական անձամբն. վերափոխելով յանապատմելի և յանհասանելի և յանճառելի լոյսն. վասն որոյ բարեբանելով անձինք. օրհնեալ ես հօր ի մշտնջենաւոր նախ ծ:

Անթառամ: Համեր: Մաղաքա:

Կանոն Ծնընդեան Մարիամու Ա...ին:

Այսօր զանճառելի ծնընդեան քոյ աստեղ ընդ ստացանուոր խորհրդոյ. ի հողանիւթ դոյացութեանց փոխադրեցեր ի յերկինս:
Այսօր զանասանելի բանիդ բարձրոյն ընդ քերովբէին հոգեղէն. բարձրացուցեր ի սորաջնորդն զերականցն կայանս:
Այսօր զանմատչելին լոյսն որ ընդ քեզ միքուր կաթամբ կերակրեաց. ի զգայական փոխեալ ընութեանցս յանմահս լեամբքն խորանս:

Լոյսն

Լոյսն անեղծանելին ծածկեալ ի ծոց հօր ·
Որ ծագեցաւ ի քէն մայր և կոյս · այս
օր լցեալ անմարմնական դասուք հրե
ղինացն · փոխադրեաց ըզքեզ լուսա
փայլ ամպօք ի լոյսն անճառատուեր:
Զանձն անմարմին որ ի քէն մարմնացաւ ·
և ի գերկրս քո բարձեալ կրեցաւ մա
րիամ · այսօր ելեալ բազմութիւք զօրօք
հրեշտակացն · վերացոյց ըզքեզ հրա
կերպ կառօք ի լոյսն : Նմանեալ հրաշից
փառաւոր մասնեիրն · զուարճացան դասք
անմարմնոցն · և ընդ վերին զուար
թունոյն համաձայնեալք · Նոր օրհնու
թեան քեզ երգմանականին օրհնեալդ ի
կանայս:

Որ զմարմնոյ որդւոյ քո զբնակարան · Հ
զնախամօրն երկանց բարձող · այսօր
դարձուցեր ի փառս աւագին · ըզքեզ
բարեբանեմք նորին հարց մերոց:
Որ զի ծոցոյ հօր լուսոյդ ըզծագօղն · որ
մարմնով ծնեալ ըզքեզ · այսօր փոխեցեր
ի կեանս անպատում · ըզքեզ:
Որ զփառակից հօր հոգւոյդ ըզտաճարն
զուր ի քէն · հովանացեալն այսօր հան
գուցեր ի լոյսն անմատոյց · ըզքեզ:

Ըզ

Գ Ա՛ղաւէր Ս՟նդ որդւոյն միածնի զմայրն անէ՛նօրհնեա՛լ մարիամ․ զմեզ՛ լո՛ւլ բարձր արարէք ընդ նմա յաւիտեանս։

Այսօր ընդ վերին զուարթնոց եկեղեցի․ որք վայրիջեալք ընդ միածնին՝ ի փառաւորն ածամօրն եւ դէ.. ի..ն․ օրհնեցէք ընդ հայրն երկնաւոր բարձր։

Այսօր ընդ դասուց սերովբէից․ որք պարանկցեալ շուրջ ըղ դերբէ զմանաւ սրբոյ կուսին եղանակէ ի..ն․ զմեծեցէք զորդին միածին բանն։ Այսօր ընդ հրեղէն քերովբէից․ որք ըղ քրովբէն հողեղէն վերհամբարձին ձայնիւ փողոյ ի յե..րկի..նս․ բարեբանեցէք զհոգին ճշմարիտ բարձր արարէք։

Մ Աստուածածին ամպլեծաւոր․ որ ըղ ցօղըն կենաց հեղեր յերկիր բանաւոր․ եւ զնախամօրն շիջուցեր պատուհասն ըղ հուր․ անդադար ձայնիւ ղքեզ բարեբանեմք․ եւ հոգեւոր երգով մեծացուցանեմք։ Տէր ըղ անտանելի բանին․ եւ երկիր վայրափակ յորում
‖ Յ⁎ 38 · 19
լոյսն անդանիցի․ եւ արեւելք արեգականն արդարութեան․ անդադար։

Օքեզ կատարի… մարդարեն… կու

սա

տակաւն քո ծննդեանն որով բնութեան, ըս-
քակտեցան որ էինք. Հրաշքուն սեռեցըն
փոխադրեալ ի լուսաձեւն խորանսն. ան։
Որ անմարմին բնութեամբ աստուա- ո
ծութե քոյ տէր. միացար մարմնով յար-
դանոյ կուսին անճառապէս գոլով այս-
օր փոխեցեր զուրախութիւն երկնի եւ
երկրի յանտորոտում ի կեանսդ. ան-
ղաչանօք մօր քոյ ողորմեա մեզ որդի
աստուծոյ: Որ անապական մարմնով
ծընար ի սուրբ կուսէն եւ ի խանձարու-
րս պատեցար արկողդ ընդ լոյս եւ ի մը-
սուր հանգեար. այսօր ընդ կուսութեանց
ընդ մայրն հանգուցեր ի լուսեղէն խո-
րանս. ան ղաչանօք մօր քոյ ողորմ։
Որ ի քրովբէական աթոռ նստիս ընդ
Հօր եւ սուրբ Հոգւոյն. Հանգեցար բա-
նիւ մարմնով ի գիրկս կուսին եւ կաթ-
նասուն եղեր. այսօր քրովբէիւք վերհամ-
բարձեր յաթոռ փառաց ընդ հողեղէն
քրովբէն. ան ղաչանօք։
Այսօր զուարձացան հրեշտակք ի յեր- ա
կինս. ընդունելով յերկրէ զմայր բա-
նին ի յիմանալի խորանս անմահից։
Այսօր ցընծացան դասք առաքելոց.

տեսանելով զտէրըն տէրանց խոնարհ հեալ յաւանդատունն ամենասուրբ հոգւոյ ըմբոր և կուսին ։ Այսօր և մանկունք Ձգ եկեղեցւոյ. ուրախութեամբ տօնեն յեր կրի ըզփոխումըն կուսին յերուսաղէմ Դձ քաղաքըն վերին ։

Կանոն Երրորդ Աւուրն Օրհնութեան ։

Այսօր հրաշափառ կոչմամբ հոգւոյն ժողովեալ սրբոց առաքելոյն և իմաստուն սուրբ կուսանացն. պայծառացեալք իմաստութեամբ ի յերկնային փոխումն աստուածածնին. և համաձայնեալք անմարմնոյն. օրհնեն ի նա զմեծ նորհնեալ սրբուհին ։ Այսօր տեսեալ հրակերպ դասուք վայր իջեալ յերկնից զորդին միածին արփիափայլ հրաշալի փառօք. գերապայծառ մաքրեալ հոգւոյն յաւանդատունն ամենասուրբ ծընողին իւրոյ. և համաձայնեալք ։

Այսօր ըզբնակարան հոգւոյն սրբոյ վերնական հրաբուն սերովբէքն փոխադրեալ յերկինս. մըտանելով ի վերին երուս

Երուսաղէմ. ի յաւագաւանն անապական
յանմերձանելին եղականաց ընդ երրոր
դութեանն. Եւ Համա։

Այսօր ընդ նախամօրն երկանց բարձող
ըն կուսական ծնընդեամբ զանհարսնա
ցեալ մայրն. Միածինն իջեալ փառօք
փոխադրեաց յիմանալի եւ յանպատում
գերագոյն բնութիւնն. վասն որոյ
սրբէական ձայնիւ քեզ երգեմք սըր
բութեանց սուրբ. ըզմիշտ փա
ռաբանութիւնս։ Այսօր ընդ հողեղէն
բնութիւնս տեսեալ հրեղինացըն անսկա
ցեալ դասք. Մարմին հրանիւթ կա
ռօք յանմարմնոց վերաբերեալ ի յերկ
նային եւ յանմատոյց լուսեղէն խորանս.
վասն որոյ սրբէական ձայնիւ։

Այսօր տօնակից հոգեղինաց զուարճ
հարսնացեալ եկեղեցի սուրբ. տօնէ
ուրախութեամբ ընդ յիշատակ անապա
կան անարատ կուսի աստուածածնօրն.
վասն որոյ սրբէ.

Որ ընդ դատակնիք երկանց անիծից նա Հ
խամօրն Եւայի. Միածնի որդւոյ քո
ծնընդեամբ կոյսըն Մարիամ. այսօր
յառաջին յանպատում փառսըն դար
ձու

ձայներ սովաւ ընդ նախաստեղծըն զոր միշտ ունիմք բարեխօս. առ քեզ տէր աղծ հայրըն մերոց։ Մ՛ր ի հօրէ անմարմնաբար ծընեալ որդի նախքան զյաւիտեանս. և մարմնով ծընար ի սըրբոյ կուսէն. այսօր խոնարհեալ յեր կնայինսն փոխեցեր զանօրէնութե քոյ զգանակարանըն. զոր միշտ։ Օր մաքրե ցեր ի բնակութի քում էակցին հոգւո ծըշմարտ. և լըցեր անձառելի եօթն արփեան շնորհօք. այսօր զերրորդոյն հրե ղինացըն դասեցեր ընդ հողեղէն բնութի ըն. զոր միշտ ունիմք։

գ Ընդ որ օրհնեցէք Բարձր արարիչ ք-ընդ ծագօղ իմանալի լուսոյն ընդ միշտ կայուն։ Մ՛ր յանմարմնոց զինուորութեց և ի դա սուց հողեղինաց վեր համբարձար այսօր աստուածամայր. ուստի և դասք հո ղեղինացս փառաբանեն զքեզ. ընդ ծագօղ իմանալի։ Մ՛ր ի վեցթևեան սրովբէից և ի բազմաչեայ քրովբէից փառաբանիս եր գով աստուածածին. ընդ որս և մեք համաձայնեալք բարեբանեմք. ընդ ծագօղ իմանալի։

դ Աստուածածին գերագոյներկնից ցու ցար

ցմբ խորան եւ անապական. քանզի ծա
գեալ լոյսն ի հօրէ բնութեանց էից ան
տանելին պայծառագրեցաւ ի քում յորո
վայնի. Հոգեւոր երգով ընդ քեզ ըմբ զո
վէ ծագուցանեմք։ Դուռն փակեալ Եզեկ 44. 2։
զքեզ եզեկիէլ յառաջագոյն ծանոյց կոյս
անարատ. ընդ որ եմուտ անտեսն յէ
ից բանն անմարմին որ ի հօրէ եւ ել մար
մնով անխառնելի միանալով կուսութեամբ.
Հոգեւոր եր։ Վերափոխեալ ընդ քեզ ի
յերկնային խորանսն այսօր որդին քո
միածին. ուստի եւ դասք առաքելոցն եւ
իմաստուն սուրբ կուսանացըն միաձայնե
լով գովեն զքեզ մայր անհարսնա
ցեալ. Հոգեւոր։

Որ խոնարհեցար յերկնից անմեկնելիդ ո
ի հօրէ որդի աստուածածնի. եւ առեր մար
մին ի սրբոյ կուսէ Մարիամ. Հայցմամբ
ծածկողին լուսոյդ եւ մեզ ողորմեա։
Որ մահուամբ քով կեցուցեր զմեզ.
եւ յարուցեալ համբարձար առ հայր ի
յերկին ծնս. այսօր երկնաւոր զօրօք իջեր
ի փոխումըն մօր քոյ եւ կուսի Մարիամ. Հայց։
Որ յիմանալի խորանսըդ բարձրացոյց
զքեզ մայր աստուածածնի. անձառելի
փա

փառօք միածին որդին. առ նա միշտ բարեխօսեա վասն անձանց մերոց։

ա Ուրախ լեր մայր անճառ լուսոյ սուրբ Աստուածածին. քանզի առ ի քէն ծագեաց մեզ լոյս ի լուսոյ. և զխաւարն անգիտութեան փարատեաց յանստուեր լուսովն իւրով։

Ուրախ լեր կոյս անարատ մայր անհարսնացեալ. քանզի որ ի քէն ծնաւ որդին միածին վայր իջեալ յերկնից այսօր վերածեաց ընդ քեզ զսքանչելի փառօք.

Ուրախ լեր հարսն երկնային կոյս անապական. քանզի երկնայինքն ընդ քեզ այսօր ընկալեալք տօնեն ուրախութեամբ. ընդ որս և մեք երգեսցուք քեզ օրհնութիւն մայր տեառն։

Կանոն

Խաչ կենարարին յառաջ գուշակեալ. և
'ի մանկութենէ զնոյն 'ի յուս բարձեալ:
Մ՝եզ հաւատացելոցս յաղթանակ տուեալ.
և մարտից ընդդէմ թշնամեաց ցուցեալ:

Տուն և տաճար յերկրի Ս.Տ կազմեալ.
[illegible]եղի անպատմելւոյն և յարկ անուանեալ:

Կանոն Նաւակատեաց սրբոյ Խաչին:

ԻՎԵՐԱՅ ՎԻՄԻ ՀԱՒԱ
տոյ շինեցեր ըզքո սուրբ զեկե
ղեցի. ըզսա պահեա ի խաղաղու
թեան: Որ շնորհեցեր ը ողորմութի՛ ՚ի
ձեռն կարանոս հրեշտակաց և մարդկան
քաւարան տուր սըմա զանշարժ քո
զխաղաղութիւն: Ի տաճարի փառաց
սըրբութեան քոյ քեզ երգեն մանկունք.
տուր սոցա զառատ քո զողորմութիւն:
Եկայք ժողովուրդք ի տաճարի փառաց
քրիստոսի. տուք ամենեքեան օրհնու
թիւն ի բարձունս: Վասնզի թագաւ
որն քրիստոս պսակեաց ըզսա սքանչելի ձէ
փառօքն իւրովք. տուք ամենե.
Ի սմա և զօրք հրեշտակաց դասաւո
րեալ տօնեն ահաւոր. տուք ամենե:

ած Ի նորահրաշ նմանակառին որ յերկնաւ-
Հ զէմ. պայծառացուցեալ վայելչութեամբ ցու-
ցաւ խաչ քո Տէր. աստուածդ հարցն մե-
Սաղ 44·10 րոց: Կայ դշխոյն ընդ աջմէ սուրբ եկե-
ղեցի. յոսկեհուռն պսակեալ նշա-
նաւ խաչի քոյ. աստուածդ:

Եւ նորածնեալքս մկրտութեամբ որ աւա-
զանին. այսօր տօնեմք ուրախութեամբ
նշանաւ խաչի քոյ. աստուածդ:

գ Զտէր օրհնեցէք բարձր արարէք ըզ-
նա յաւիտեանս: Որ անձին քեզ է հար-
սնացեալ սուրբ եկեղեցի. Երկնաւոր
փեսային պսակեալ ըզսա խաչիւն. և
Եսայ 54·3 յաջ և յահեակ թռուցեալ ըզհեթա-
նոսս ժառանգելոցն կ. բարձր:

Եկայք ժողովուրդք քրիստոսեան. Երկիր
պագեսցուք աստուածային մեր նշանիս. և մե-
2 Տիմ 2·12 ռեալք ընդ նմին իսկ և ընդ նմին թա-
գաւորեսցուք. բարձր:

ո Ի խորանի քում սրբութեան զոր ընտրե-
ցեր գալստեամբդ քո Քրիստոս. ի սմա միա-
ձայնեալ աղաչեմք ըզքեզ. լուր ձայնի
աղաչանաց մերոց ընկալ և կեցո ըզմեզ:
Ի ծայրին լուսով քով. պայծառ քան զա-
րեգակն լուսաւորեցեր զքո սուրբ զեկե-
ղեցի

ղեցի ի սմա։ Մայսօր և հրեշտակք ուրա
խանան ընդ պայծառութեան քոյ որ
եկեղեցւոյ. ի սմա միա։

Ի տաճարի սրբութե փառաց քոյ քրիս ա
տոս. զոր ի յերկնից լուսաւորեցեր ամե
նայն ծագմամբ. ի սմա ըղ քեզ անդա
դար բարեբանեսցուք։ Մր, ըղխոր
հուրդըս փրկական՝ ամեղիտութեան.
շնորհեցեր մեզ ի ձեռըն քահանայապե
տին քոյ և վկայի. նորին աղաչանօք
խնայեա ի մեզ։ Օ հաւատայեալ ժո
ղովուրդըս սուրբ երրորդութե դ. և
զմապաինեալըս ի յորան փառաց քոց.
պահեա անխռով ի խաղաղութեան։

Մեղան քո առ զօրութեց հաւատով ակ
կանգնեցաւ ի խորանի քում. եկայք մկ
ժողովուրդք երկրպագեսցուք։

Մեմ պատուական՝ ի խորանի քում հի
մնեցաւ այսօր. եկայք։ Ի սմա մա
տուցաւ Քրիստոսի պատարագ
և զենումն անապական. ե
կայք ժողովուրդք։

ՃԷ Կանոն Երեւմանն սրբոյ ( )աչին։

Որ զանմարմնոյ բազուկս քո ի խաչին տարածեցեր զքս. Տէր. եւ նշան յաղթութեան եդուր մեզ. ամենայն ընդդէմ մեր պահես։

ած Որ զաշխարհ հաւատեցոյց բազկատարածութեան խաչի քոյ քրիստոս Տէր. զաւազան զօրութեան եդուր մեզ. ալէլու։

Որ ընդ մեզ եկեալն ի ճաշակմանէ փայտին յանցանաց. կենաց փայտիւն կենագործեցեր. ալէլու։

Սուրբ խաչն օգնական հաւատացելոց. կանգնեցաւ ի յերկիր յաղթող թշնամեացն. եկայք ժողովուրդք երկրպագեսցուք։ Յարուցն աստուածեան բարձրացաւ ի խաչին եւ զմեղաւորս մեղօք փայտին ճաշակմամբն. ի սմա նորոգեաց կենդանացոյց։ Ի միասնագամ զալըստեան աստուածորդւոյն. սուրբ խաչն

Մտթ 24. 30 երեւի եւ լուսաւորէ. զի նա է յոյս հաւատացելոց։

գկ հ Յայսօր պատուական խաչիւ քով պարեցուցեր ընդ ժողովուրդս քո. որ է զաւազան զօրութեան եւ փայտ կենաց. Տէր

հարցն

հայրըն մերոյ։ Որ անզին անմահ հացաք կե
նացըն փայտին ի ճաշակմանէ մահաբեր
պտղոյն. որ կանգնեցաւ քառակերպն ի
միջակին դիտելով ընդ հարաւ. ամեն։
Ով համբարձար կամաւ ի խաչ քո քրիս
տոս || տարածեցեր ըզբազուկըս քո. ժո ||2 Օրէ 32. 11
ղովել ըզ հեռացեալ ազգ մարդկան առ
քեզ տէր. ամեն հայրըն։ Որ զտէր օրհ — գ —
նեցէք Որոտումն բարձրայարեք ըզնա
յաւիտեան։ Ով յոր որդին միածին զա
նարատ բազուկս իւր. տարածեաց ի վե
րայ սուրբ խաչին. առաւել։
Որ անզին յաղթեաց մահու հրզօր զօրու ||Եբր
թեամբ. եւ կոչեաց ըզտիեզերս ի փըր 2, 14
կութիւն եւ ի կեանըն յաւիտենից. ա
ռաւել։
Մայր եւ կոյս։ Մաքուր։ Որ եւ հաճէ։ — մ —
Փայտ կենաց որ փոխանակ մահացու — ո —
պտղոյն ըզքրիստոս պտղաբերեցեր. — գձ —
պայծառացեալ պահեա զուխտս հաւատա
ցելոց. Որ եւ բացաւ մեզ ճանապարհ ||Առակ 3. 18
ծառոյն կենաց ի սրբէսափակ պահպա
նութենէն. պայծառացեալ։
Որ եւ ազատեցաւ նախահայրըն ի ճաշակ
մանէ պտղոյն. եւ քեզ երկրպագեն
ամե

ամենայն հաւատացելովք․ պարըս ։

ստ Անուանեալ փայտ գիտութե՛ ընդմէջ
|| Ծն․ ի կենացըն հանեալ արտաքսեցոյց․ ո-
2․ 17 րով յանցեաւ մայրն եւայ եւ պարտեաց
ըզնախահայրն ։ Իսկ փայտ խաչի քոյ կեն-
սատու գաւազան զօրութե՛ կենաց մարդ-
կան եւ յոյս հաստատութե՛․ առաջնորդ-
եղեւ մեզ ի կեանսն յաւիտենից ։
Տուր մեզ նշան յաղթօղ սուրբ զխաչ
|| Մտ․ քո․ զի սովաւ մտցուք ընդ նեղ դրունն
7․ 13 անձկայնեալ ճանապարհին․ որով ցան-
կալին երկրածինք որդիք մարդկան ։

գկ / ձշ Յաղթօղ եւ զնոր օրհնութիւն միշտ ի
բարձունս երգեսցուք․ Թագա ւո-
րին քրիստոսի հաւատացեալ ժողո-
վուրդք ։ Որ եկն ի լուսաւորել զընտ-
րեալ սուրբ զեկեղեցի․ եւ այ սա-
կեաց սուրբ խաչիւն․ նովաւ ըզփառս
երգեսցուք ։ Այսօր եւ մեք տօնեսցուք
զնաւակատիս սուրբ խաչին․ եւ փր ր-
կողին մատուցցուք փառք․ եւ պատիւ
յաւիտեան ։

բկ Խաչի քոյ քրիստոս երկրպագանեմք
եւ ըզթաղումն քո մեծացուցանեմք եւ
սուրբ զյարութի՛ ըզ քո փառաւորեմք․
Եկայք

եկայք հաւատացեալք երկրպագեսցուք
քեզ աստուծոյ մերոյ. վասն զի եկն ի
ձեռն խաչին՝ ի լոյս շնորհեաց պարգևս
աշխարհի։

Փառք սուրբ խաչին անճառելւոյն. սուրբ ակ
Սիօնի անճառելւոյն. սուրբ յարութեանն
անճառելի զօրութեանն։ Օրհնեցաւ. ի ցմե։
Ապաշխարութ ցոր։ Փառք սուրբ խաչին։ ձզ
Փառք և երկրպ. բոյ հոգւոյն. ամ յժ. դձ
նից ամէն։ Փառք սուրբ խաչի
անճառելի զօրութ. ւոյ։

Կանոն Նորոգութեան տաճարին Օրհ։

Զօրութիւն սուրբ խաչի քո
Քս՝ որ կանգնեցեր ի փրկու
թիւն աշխարհի. սա... պա
հեսցէ զմեզ յամենայն փորձութենէ։
Դանձն ի սմա բարձրացեր աստուած
և ի սմա հեղեր զպատուական սուրբ
զարիւնդ. սա։ Եւ զքո միւսանգամ
զգալստեանդ նշանաւ խաչի քո յօ
ցեր աշխարհի. սա... պա։
Աստուածական ադամայ ի կենդանարարծ
է դրախտին. խաբեալ պատրանօք փայ
տին

Յծ.նն տին || ծառայս գխոստութեան. ծնաջամբ
ձ. 6 պատրաստօք ընդ ձայնակեալ ի պղտղին. Եւ
Ել զն վայրաբնակիլ մայրաքաղաքն երու
սաղէմ։ Ուրախ լեր ի դշխոհն ընծայե
ցին ըզփայտ խաչին. Եւ եկեալ կանաա
րին ի տեղւոջ կառափելոյն. բարձրա
նայր ի դիտին տարրեղէն փայտակեր
տըն. սուրբ քառաթեւըն պաշտպան ան
ձանց մերոց։ Բանին անեղ համագոյ որ
|| Բ. թէ. ընդ հօր եւ որ հոգւոյն. երեւեալ ի յեր
ձ. 38 կրի պայծառացան արարածք. հզօրին
կարողութեամբն եւ ըզմեզ վերագրեաց
յորդէգրութեան շնորհս։

Հ Այսօր ընդ ամպըս լուսաւորս երեւեալ
նըշան տէրունական խաչին. բացայայտէ շ
փանջլմամբ տեսողացն ընթացեալք ի
քաղաքըն պատմէին. ըզնըշանն քո տէր
տարածեա հայ ըզըլն մերոց։
Յարութեան լոյց փայլեալց ճառագայթ սբ խա
չին. արեգակնանկերպ ճառագայթիւք մի
աբան տեսանիւր ի յերրորդ ժամու.
նըշան քո։ Սպասէին ցուցան մեզ սուրբ
խաչըն փրկչական. զոր յաղթելսցուք
նովաւ անօրէն թըշնամւոյն. կնիք հա
ւատութեան ընկալեալք ի յանձին նըրա
մեր

մէր ընդ նոցա՛ն քո տէր ամենակալե՛ծ հա՛յր ։
Ընդ տէր՝ օրհնեցէք բարձր արարէք ընդ նմա գ
յաւիտեանս ։ Յաւուր նշա՛ն սուրբ խա
չին ի յերկնից երեւեալ էկայք նոր ժողո՛
վուրդք․ միաբանութե՛ ընդ տէր՝ օրհ ։
Յաւուր ի սուրբ գողգոթայ ցուցեալ ե_
րեւիւր տէսիլ ահաւոր ժողովոյն․ քա
հանայք երգով ընդ տէր՝ օրհնէ ։
Ի յերկնից երեւեալ նշանն յաղթու ո
թե՝ ամենայսօր․ հեթանոսաց ծագեալ ց
լոյսն ողորմութեան ։ Եւ բազմութե՛
ժողովոյն․ տեսանէին ամենայսօր սուրբ
ընդ խաչըն լուսոյ Ճառագայթիւք զա՛ր
դարեալ ։ Ընդ երեւումն սորբույ խա
չի քոյ քրիստոս ամենայսօր․ երուսաղէմ մե
ծապէծ ս պանծայն յոյժ ։
Եւ ընդ ծագումն լուսոյ մեծային նշա
նի քոյ․ Ճառագայթիւք տեսանէին ըր
բազմութեան ժողովոյն ։ Ամենայաղթ
զօրութիւն խաչի քոյ քս՛․ որ ցուցաւ ի
յօգնութիւն ընդդէմ թշնամեոյն․ պա
տերազմեամբ զօրութեամբ քով ։
Գաւազան զօրութեան ընդ խաչ քո է_ ա
տուր մեզ քրիստոս․ եւ տիրել յաղթես ‖Սաղ
ցուք անօրէն թշնամեաց ։ 109. 2

Սա

Սա է զէն յաղթութեան սրեալ արեամբ որդւոյն աստուծոյ. և սմա:

Սա է անթոռ տէրութեան և խաչն է բազմեալ քրիստոս որդին աստուծոյ. և սմա յաղթես: Սա է սեղան սրբութեան և խաչն է պատարագեալ քրիստոս գառն աստուծոյ. և սմա:

ձէ Սա է կարապետ յաւուր գալստեան

բկ փրկչին. և պսակ պարծանաց հաւատացելոց. և սմա:

Կանոն Զ. որ երրորդ աւուր: Օրհնութիւն:

Խաչն կենարար որ եղև ըմ[illegible]զ փրկութեան. սովաւ ամենեքեան ըզքեզ բարեբանեմք:

Որ ի հօրէ լուսոյ լոյս ճառագայթեալ ի յերկիր: և զաւազան զօրութեան հաւատացելոց. սովաւ ամենեքեան:

Որ լուսափայլ ծաղկամբ հրաշափառ պէս ըմ[illegible]զ ցուցաւ. ի յօգնութիւն ընդդէմ թշնամւոյն. սովաւ ամենեքեան:

բկ Որ յաղթու փա: Որ կանգնե: Նու զօր:

գձ Մեծութիւն սրբոյ չնորհեցեր եկե

ղե

ղեցւոյ սուրբ ըզ խաչ քո տր. քանզի հե
ղուսիւք ծըգմամբ անմարմատ ձեռին քոյ
ի սմա. համահաւաքեալ առ քեզ զհամօ
րէն սեռս բանականն կենդանեաց.
աղաչեմք ըզ քեզ տէր. պահպանեա
ըզմեզ ընդ հովանեաւ խաչի քոյ սուրբ։
Տեսիլ և անձառելի խորհրդոյն զոր
յառաջագոյն ցուցան լուսածին սուրբ
նըշանն. քանզի սերովբէն բոցեղէն հրա Ծն. 3·24
նիւթ պարունակէր. ի մէջ պանծալի
և վայելուչ դրախտին. աղաչեմք ըզ
քեզ տէր. պահպանեա ըզմեզ ընդ։
Երկնաչափ ցուցաւ սանդուխն իմանա Ծն. 28·12
լի ձանապարհ առնելով որդւոց մարդ
կան ընդ դուռն կենաց մըտին. քան
զի խորհրդեամբ ցուցաւ ըսքանչելեացն
յայս կոյս. Երկնաւոր զօրացն էջք և
ելք արարան աղաչեմք։
Փայտ կենաց ըստ հոգւովըն վերայ Առակ 3·18
դրախտի գերահրաշ ի մասանունն. քան
զի որոմն արարածոց բարձրացաւ ի
սմա. և կողահոս չիթք անապական ա
րեանն ըզ կողածնին ջընջեաց ըզ մեղս.
աղաչեմք։ Մաքնոր ըդ ցուցաւ սիւ Ելից 14·19
նաւէ սի փայլմամբ ժողովրդեանն
խորայ

նորայն էլի · զամենազանաաաաա հերձմամբ
ըզլեռնացեալ ըզկուտակումն ջուրցն
ի կարծրութիւն փոխարկեալ վիմի · անդ ·
Եսայ. 17. 11 Ներգործեալ հրաշըս խաչանիշ համ
բարձմամբ ձեռանցն Մովսէսի ընդդէմ
ամաղէկայ · ի մարտի պարտէր ըզբելի
ար · և ձուլադրոշմըն ձուլիւք ընթա
դրեալ կործանէր · ամպաչէմք ։ Նըշանաւ և
խաչի քո որ սարսեալ հալածեցաւ աշ
խարհակուլ խաւարն · քանզի զմեզ լու
ցեալ ըզմարդըն յաննշան նոքա փայտին կե
նաց · խաչակից առնելով ազատեցեր ա
մենայաղթ սբ նըշանաւդ · անդ ։
Որ ի վերջնում աւուր համառօտելու
ծանէ ժողովեալ զեւր ըզկարծեցեալ
Մատթ. 27. 30 ձաղձանաչն · և ահեղահրաշ ճառագայթիւք
ցոլմանցն յերկնից դերահրաշ նըշանն ·
և հեծեալ կոծին ամենայն ջոկք ան
հաւատիցն · ամպաչէմք ։ Սըրբուհւոյ ած
ածնին բարեխօսութբ ընկալ Տէր ըզ
մաղթանըս մեր · յորժամ յայտնելոց լու
սածագիս ի նշան հրաշիւք · կարապետ
առնելով զյաղթանակ սուրբ նըշանին ·
ամպաչէմք ։

Հարցն [illegible] ողորմեցին [illegible]

Աւ[illegible]

Կանոն Հինգերորդի աւուրն Օրհ։ ձը

Ողորմեա։ Խնդա։ Ընդ։ դձ
Յարութեան սրբ։ Պատք։ Մարտիր։ Հ
Պարծեցէ ողջախոհեն կեաց եւ այլն։

Այսօր պայծառ եւ սքանչ լուսոյ. լու
ցեալ աստուածային շնորհիւ սուրբ ե
կեղեցի ի սմա ընդ քեզ օրհնեմք աստուած
հարցըն մերոց։ Հարսնարան արանց ար
դարոց. եւ ի սմա շող ծագեցէն ի հօրէ լու
սոյ ծագեալ. ի սմա։ Տէրունդ ողորմու
թեան. տէր տուր սմա զանշարժ քո
զխաղաղութիւնդ. ի սմա։

Ըզ տէր օրհնեցէք եւ առաւել բարձր ա
րարէք ըզնա յաւիտեան։ Ընդ անմար
մնական բազմութեան ըզքրիստոս թա
գաւորն. որ եկաւորի այսօր ի սուրբ ե
կեղեցի. ամենայն ազինք գովեցէք եւ զ
առաւել բարձր։ Եկայք հաւատա
ցեալքս սուրբ երրորդութեան. ‖ յեկեղե ‖ Սաղ 67. 27
ցիս օրհնեցէք զտէր. արարէք տօնս ու
րախութեան մինչեւ յանկիւնս սեղանոյ.
եւ առաւել։

Որս ըստ պատկերի քում ըստեղ ո
ծեր. նորոգելով քեզ տաճար ցու
ցեր

ցէր· զնորոգեալս ի մեծ նշ ընդ ամձաթթաթ
թ։ մմթ։ ի մ մ։ րս ընկալ քեզ ի բնա
կութիւն։ Որ շնորհես մեզ կենաց աղ
ւօղ զկենդանադիր քոյ ծառայականն
կերպի· բերելով ընդ բոլորից ընդ մերբե
րօթթաթթ։ մմ։ ի մ մ։ դդ ի փառս սէ
երրորդութեան։ Այսօր զորդի ծա
ռայի քոյ զոր ի Հռոմայ դահճացն մեր
ղա տուեալ էր· որ եղին ընդ մեզ հաւ
ատոթթաթ։ ամթ։ ի մ մ։ հի մա սուրբ ե
կեղեցւոյ։ Որ ընդ մերջինս զայս հրա
շափառեցեր· քեզ շատ բնակութեամբ
հիմնաւորեալեցեր· ընդ պանծալի և ընդ
փայլեալ ընդ փառս ամենա աթթաթթաթ
ի մ մ։ ն մերջինսս քան ընդանջինն։

ա Որ պարգևեցաս մեզ ծայրագոյն փառք
սուրբ զեկեղեցի· և լուսաձևմ բնա
կարան կարգեաց խորան դասի ւց հրեշ
տակաց· ընդ նամ ամենայն աշխ
րաշ ծք օրհնեցէք։ Որ ի սկզբանէ դու հրա
շի կքըն հիմնեցոյց ի մերայ հիման սուրբ
առաքելոյն· և շնորհեաց քահանայութիւն
ի սմա· որդւոց մարդկան վերադասիլ
ընդ մերին զուարթունսն· ընդ նամ։
Որ ամենակարող զօրութեամբն իւրով
ան

մնձաւորելը ծագմամբ. որ ծածկես առա-
ուածեանեանց ազգի մարդկան և պարգև-
եաց շնորհս անապական ըզգեստըս պայ-
ծառ սուրբ զարդս. և բոլորեալ պըսակըս
յաննմանորդ լուսոյն. ըզնա:

Այսօր ուրախացեալ ցնծան երկրաւորք Մկ
բազմութիւնք. ի նաւակատիս սրբոյ ե-
կեղեցւոյ. քանզի շնորհեցաւ մեզ քահա-
նայապետ յաւիտենից. ի լուսաւորել
զկաթուղիկէ սուրբ եկեղեցի. փառք
զարդարեալ քոյ տէր: Այսօր սիոն լու-
սոյ հովանի եղև ընդ մեզ ի բարձանց.
քանզի թագաւորն երկնաւորն եկաւ ո-
րի իւր սուրբ եկեղեցի. և զօրք հրեշ-
տակաց ծառայեալ տօնեն ընդ մարդ-
կան. փառք: Այսօր քահանայա-
պետ ճշմարիտ ծայրն օրհնօքն պա-
տուեալ. կանգնէ ըզքառանկիւն սեղան
խաչին. արժանապէս պատարագեալ
բաշխէ զմարմին և զարիւն տն. մեք
բանպէս մերձեցարուք փրկեալըքս նոր
ժողովուրդք. և հայցեցէք ի քրիստոսէ
զի շնորհեսցէ ըզսա մեզ ընդ երկայն
աւուրս:

Սա

Ձթ

բկ

Կանոն Ս. Էջերորդէ Խաչին Օրհն.

Աստուածային կառք անեղին նեղի խորհրդոյն ընդունարան ով սո ուրբ քառաթեւ. Ի սատանայութեանց յարութեանց սրբեաց անսահմանաքար ահեղ սպառնացեալ. Քեզ երկրպագեմք յօգնութիւն մեզ ժամանեալ յերկրէ եւ ի մասանս։

Որ յաղթեցեր նշան անպարտելի պօրութեան ընդունարան ով սո ուրբ քառաթեւ. Ի յահարկութիւն սպառնացեալ երեւեցար որք ի քէն ահիւ սարսեալ դողան եւ անդրնդայինք կործանին. Քեզ երկրպագեմք։

Յաւաջագոյն տեսեալ ընդ քեզ մարգարէն զոքանչելիսն. աշտանակ ոսկի եօթնաջահեան լուսով պայծառացեալ յերկրի ով սո ուրբ քառաթեւ. Եւ ի վերայ քո տարածեալ անմեղ ձայնիւ գոյացեալ ի մեր բնութիւնս. եւ աղբերահոս կողիւ մաքրեաց զաղտեղութիւն ամենայն մարդկան. Քեզ։

Նոր երեւումն քո ի թագաւոր ով սո ուրբ քառաթեւ. Ի յահէ

 քումմէ

Ս. Զաք. 4. 2

քումմէ կործեան գունդքն զօրացն բանսար-
կուին և ընդ յաւնէլ պատանւոյն զուար-
ճացեալ հաւատացեալք. քեզ եր:
Ի յերկրի երկինք և ի յերկինս մեզ ան-
բարբառ բարեխօս որդ սուրբ քա-
ռամեթե. ի յահաւոր || և ի հրաշալի ||Մատթ 24. 31
փայլմանըն կարապետ գոլով և նախա-
գուշակ գալստեան որդւոյն աստու-
ծոյ. քեզ երկրպագեմք յօգ:
Յորժամ յարևելից փայլիս անձառ լու- ||Մատթ 24. 27
սով լուսաւորես զհաւատացեալսն. և
դատապարտես զազգն հրէից անհաւա-
տից որդ սուրբ քառամեթե. և
զիս լուսաւորեա ըզխաւարեալս մեղօք.
և դասակարգեա ի դասս մատենագրի
յանձառ երկնից արքայութեան.
զի անդադար օրհնաբանիցս և քո են
փառք յաւիտեանս ամէն:
Որ համադրոյդ: Որ դաս: Որկենդա: բկ
Հարցն ղՏապանակին տաս խոր տարօքն:
Այսօր ցընծան դասք հրեշտակաց ընդ գծ
հաստատիլ քո ի յերկրի. լու- ձշ
սեղէն խորան երկնանման եկեղեցի
սուրբ. ուրախ լեր ր վէմ պատուա-
կան հովանի մեր և յոյս:

Ուրախացի՛ր հարսն անարատ ընտրողաց
կենաց վայելչապէս · զարդարեալ հան
դերձ փառօք և ել ընդ առաջ երկնաւոր
փեսային · ուրախութեամբ անմահ բազ
մածին ընդ փեսային գայ առ քեզ:

Սաղմոսօր նորոգեցաւ մեզ աւազան մի
կրօնութեան · յորդորանօք հո
գւոյն յօրացեալ · ծնանելով վերստին
զհաւատացեալս ի քեզ · ուրախութեամբ
անմահ յառաջնորդին առ հայր որդին գայ ա:

Կանոն Նոյեմբերորդի Մարտին Օրհ:

Սամփական սուրբ ըզխաչն որհ
նեցայք · որ եղև առաջնորդ
աւազանին և յօրինեաց մեզ
ձայնական․ որ ձևաց
ցոյց մեզ սովոր մտանել ընդ դուռն
անեղական դրախտին տեառն:

Բանական արքայութեան տեսաւ հոգւով
ծնունդ մարդոյն · ուստի յառաջին ձայնակ
մանէն արտաքս անկեալ ի յանէծս կեն
դանութեան · որ ձևացոյց մեզ

բժ սովոր: Գունազանաձև երևեալ եդիպ
Ելից տականն ազգին · ցուցանելով ըզգօրու
7 · 12 թեան սուրբ խաչին · յափշտակելով

ըզ

ըզգաւազանըն դիւթականն. որ։
Դրոշմէր զգայութե օրինակեալ իվերայ ‖ Ելից 12·7
սեմոց դրանց նոցա. աներկիւղ պահէ
րոլ ըզժողովուրդն յանդրանկածախտա
տակմանէ ի—ն. որ ձեռամբն մե։
Լուսեալ աշխուսանին մին ակըն պատու ‖ Ելից 24·13
ականն ի ձեռ խաչին. հերձանելով ըզ
ծովըն կարմիր անապնորդելով ժողո
վուրդեանըն սեամբ ամպոյ ըլուսոյն ամե
մենկնելի—. որ ձեռ։

Որ նըշանաւ անմեռնոյնաղթ խաչի քո
քրիստոս. բան—րձեր զդատապարտու
թիւն ա—զգի մարդկան։
Որ չնորհեցեր մեզ յաղթանակ ընդ
դէմ մահմնդրութեան. վա—նէլ զզօ
րութիւնն—ս թշնամւոյն։
Սովաւ ըզկեանսս մեր խաղաղացո մե
ան—յն բարեգութ. եւ փրկեա յամե
նայն փո—րձութենէ։

Այսօր զենաւ գառն անարատ. վասըն գծ
յանցանաց նախաստեղծին իվերայ խա հ
չին պատարագեալ հեղեր զարիւնդ ի ‖ Յովհ
փրկութիւն. օրհնեալ տէր աստու 1·29
ած հարցըն մերոց։

Այս

Ծն. ՀՀ 3. 6 Այսօր ընդ գիտութեան փայտին մահու
որով նախահայրըն մահացաւ. ընդ փըր
կանկ անըդ քո նշան փոխանակեալ կե
նաց փայտ մեզ շնորհեցեր. օրհ:
Այսօր ընդ ճանապարհ ծառոյն կենաց.
զոր և քրոբէից պարունակեալ պահէ
ին ըզգուշութեամբ. սովաւ ըզհրեղէն
սուրըն բարձեալ բացեր որդւոց ադա
գ մայ. օրհ: Ըզտէր օրհնեցէք բարձր ա
րարէք ըզնա յաւիտեան:
Որ բևեռեցեր ի խաչին քրիստոս. և
ըստ ըզկապեալսն և ըզթշնամին անըստ
կապեաց կենարար խաչիւն իւրով. բա
Որ փոխանակ պտղոյն մահաբեր ծա
ռոյն. կենաց պտուղն որ ի վերայ քա
ռաթևին կերակրեաց զազգս որդւոց
մարդկան. բարձր արարէք:
Որ ըզդիր պարտեացն կողածնին լու
Յօհ ացյ. հրահրոս վըտակօքն ի տէգախոց կո
19. 34 ղէն բըղխեալ զոր արբոյց տիեզերաց.
բարձր արարէք:
գկ Ով քաւութե. ըսպածին գերապանծ
ո նիշ կառուցող կենացն ամենից. միշտ
բազկատարած առ քեզ է: Առաւկա
սի ամենց հովանի և պահապան իյերս և
ի մնւտա

ի մաւտս· փրկութիւն ի յայսմց և
պարգևս ամրութեան։ Դրոշմ ըզգայ
ութեան և կնիք ի դէմս ամենից· դու
և յամծայինսըն կատարես խորհրդ
յորմէ աւրէնդակնային փայլին ձաւա
դայթք։

Ով պանծապան որ ծագեցար յեդեմայ· տ
նշան յաղթութեան ընդդէմ աներև
ոյթ թշնամւոյն։ Դու փակեցեր դրախ
տին բացող և առաջնորդ աւազակին· որ
զխոցեղէն սուրըն կապտեաց անեղին դա
հրամանաւ։ Որ և ցնծան ըստորայ գ-ծ
ինքս ամենայն ի միասանգամ քոյ գալըս
տեանն· և յաւէժ ըզուարձանան դասք
անմարմնոյն առէիյս։

Կանոն Ս-Բերայրդէ Մաւարն Որհ։

Որ ծագեցեր մեզ լոյս մեծ ըզ
նշան յաղթութեան խաչի
քոյ թագաւոր յաւիտենից· և
ետուր պարգևս ամրութեան հաւատա
ցելոց քոց աշտարակ հզաւր յերեսաց
թշնամւոյն· աղաչեմք ըզքեզ տէր
պանծապանեա ըզ մեզ ընդ հովանեաւ խա
չի

չէ քոյ սուրբ։ Սա պղտակ զարդա
րեալ ի չորրհայց իմանալի լուսոյն. և
եդեալ ի գլուխ մեծազօրեցն լուսոյն. փայլելուչ
երանգօք նկարեալ արեամբ և ջրով. ի
Յովհ 19. 34 տիգախոց | կողէդ զոր ի զինաւորէն
ընկալար. անդ։ Որ զանդրանկն դրեալ մե
ղաց ծնողին մերոյ սովաւ բժշկեցեր.
Եսայ 34. 28 և զբոլորանուէր ծածկեցեր խորհրդն
յաւիտենական հրով. հաներ ըզժո
ղովուրդս քո ի բնակութենէ երկնից ան
Թուոց 21. 9 կեալ զօրացն. անդ։ Զօրաբարձ նը
պատակ օրինակեալ քառաթեւ սուրբ
խաչին. ձևացուցանէր մովսէս խարայէ
լեան բանակին զօձն պղնձի. ան
բեցուցանել զվիրաւորեալսն ի խածա
նօղ սողնոց թունից. անդաշեմք։
Օ կենդանագիր անարատ ծննդի
քոյ արկանեմք առաջի անխախտ տէ
րութեան դ քոյ. յորժամ գաս փառօք
հօր դատել ըզթշնամիս խաչի քոյ.
ներեա յանցանաց մերոց. բարեխօսու
թեամբ մօր քոյ և կուսի. անդ։
գկ Այսօր երևումն ... մեծի ձայնաւ
դա... յթի. նշանի ... առաջեծոյ
մերոյ փառ... յլեալ. ի նաւակատի ան
որ

որ յերուսաղէմ. Ժողովուրդք բարեբա
նելով ընդ քրիստոսի տօնեմք։ նէ ցէք
ուրախութեք։ Աւանդի նշօղի մլք
կենսատու սուրբ խաչին որբ
գակնակերպ փայլմամբն ընթափամ
ձմձ։ նցեի կ ըռւսոփ. ի յարեւելից յայ
տնեալ. Ժող։ Ս յերկնից մմց
ցոլամցեալ. ահեղ և նորասքանչ
հրաշիւք ցուցանէ առ սուրբ գողգո
թայ. Նշանն տէրունական. Ժո
ղովուրդք բարեբանե։

Արիստոս անստուած. որ առաւելաքան դկ
զարեգակն ընդշան քո յաղթող հրա հ
ձեւ ցուցեր գեր ի վերոյ սրբոյն գողգո
թայ. վասն որոյ ընդ քեզ բարեբանեմք
մեծ հարցն մերոյ։ Աւանդի պայ
ծառ և սուրբ վերկական խաչ քո
տր. զարդարեալ ի լուսոյ յերկնից ցո
լացեալ երեւիր յերուսաղէմ. վասն։
Սուրբ բոցանձաձանչ փայլմամբ արեգակ
նայից ըս յաղթէր ձայնադրայթեց. եւ ի
յաւհէն բընակք և էկըք հէտև
եալք ի քաւարանն ի մաղթանս. վասն
որոյ ընդ քեզ։ Սղոր օրհնեցէք. եւ գ
բարձրացուցէք ընդ յաւիտեան։

Որ

Որ զահաւոր խորհուրդ միւսանգամ գա-
լստեանն իւրոյ Քս․ տըպաւորեաց այս
օր փայլմամբ սուրբ խաչին՝ որով երկիրս
պանծացաւ․ Եւ բարձր արա։

Որ ահաւոր ձեւով ցուցան ցընծացաւ Ե-
րուսաղէմ․ եւ զարհուրեան դողային
դասք սանդարամետին․ Եւ բարձր
արարէք ըզնա յաւիտեանս։

ո Յաւուր նշան յաղթող երեւեալ ի յերկ-
րի պայծառացոյց ըզ տիեզերս․ զէն
յաղթութեան ետուր ըզ խաչ քո Տէր․ ապրե-
ցուցաներ ըզ մեզ ի պատրանաց թըշնա-
մւոյն։ Փայտ կենաց կանգնեալ ի մէջ
Առ 3․18 տիեզերաց յորս եւ ապաւէն ազգի մարդ-
կան․ սա պահեսցէ ըզ մեզ յամենայն
վըտանգից մերոց․ ապրե։ Յաղթող զօ-
րութբ խաչի քոյ պահեա ըզ մեզ Քս Ած
որ տարածեցեր ըզ ձեռս քո ի նմա․ եւ
լուծեր ըզ կնիք դատապարտութե յան-
ցանաց մերոց․ ապրեցուցաներ։

տ Խաչի քոյ Քս երկրպագեն արարածք
ամենայն որ ի փրկութիւն մեզ կանգ-
նեցաւ․ սա եղիցի մեզ պահապան
յաղթող․ ապրեցուցաներ ըզ մեզ ի պատ-
րանաց բանսարկուին։

Յամա

Ի՛ սմա բարձրացար բարձօղդ անիծից.
որ փառաւորեալդ ես ընդ հօր. ժողո
վեալ ընդ հեռացեալսն կենաբեր փայ
տիւն. ամպրէ: Սուրբ լուսաւորեցան
արարածք ամենայն. զմա սպանէին որ
գելեալքն ի մեղանէր բանտին որ ազա
տեաց ըզմեզ ի սպատրանաց բա։

Պա՛րունակեալ պահէին յանեղաշէն Մի սա
դրախտին || ըզ ճանապարհս ծառոյն
կենաց. քրովբէական հուրն բո || Ծն 3. 24
ցեղէն սրովբէիւք. այսօր արտափայլեալ
ցուցար յերկրի տէր ծագարդ փայտ կենաց
և փրկութեան. զքեզ օրհնեմ մեծ
կուսիւք սբ եկեղեցւոյ:

Սաբեկայ ծառոյն վերաբերեալ խոյ || Ծն 22. 13
յողջակեզ փոխանակ իսահակայ.
այլ ի վերայ քո զենաւ գառն ան
բիծ ի հաշտութիւն հօր և ի բառնալ
ըզ մեղս մեր. զքեզ օրհ: Պարծանք || Գա 6. 14
պօղոսեան. դաւանեալ ըզքեզ տէր ծայլին
բանին տեղի և զենմարան. քանզի
քեւ սպրեցաք ի խածանող և յան
մարմին գազանէն. և ի վերայ քո հե
ղեալ շիթք անապական արեանն ըզ կո
ղածնին ջընջեաց ըզ մեղս. զքեզ:

ձշ Սուրբ զխաչ քո շնորհեցեր զէն եկեղեցւոյ քում սրբոյ. որով դատապարտեալ պարտեցաւ Թշնամին:

Սովաւ պանծամք ընդ ժողովուրդս քո Քս. որով երկրպագեմք քեզ ընդ հօր և հոգւոյն: Ի քեզ ապաւինիմք Քս. որ գալոց ես խաչիւ. որպէս զի փրկեսցես ըզմեզ յայնմ աւուր անհեղ ատենին:

դբ

ակ Կանոն Միւսադայ աւուր Խաչին: Օրհ:

Իշխանաւ ամենայաղթ խաչիւդ քով Քս. պահպանեա ըզմեզ մարդասէր յաներևոյթ Թշնամւոյն. զի դու միայն ես Թագաւոր փառաց օրհնեալ յաւիտեան:

Որ ի վերայ սորա տարածեցեր զանարատ բազուկս քո. և հեղեր զարիւնդ ի փրկութիւն տիեզերաց. զի դու միայն ես: Ի միւսանգամ քոյ գալստեանն ընդ յերևիլ սուրբ նշանին արժանի արա ընծայիւս քո վերըստին նորոգմանն. զի դու միայն:

Խաչ քո եղիցի մեզ ապաւէն բոցանիշ փայլմամբն լուսով. խորտակեաց ըզ Թշնա

Թռչնածին և երկիր ընդդատակնիք. մի
նուասնեալ փայլոն կենաց ի փրկութի
տիեզերաց։ Սրբուեալ ցընծան երկինք
և երկիր ուրախանայ. ընդ յայտնիլ սրբ
բոյ խաչին սեռակնաձև քառաթևին. որ
զաշխարհըս լուսաւորեաց՝ որբեզակնա
կերպ ճառագայթիւք։ Ցընծայս երու
սաղէմ. բերկրեցան հաւատացեալք.
նորահրաշ զարդարեցան քանզի տեսին
զյաղթօղ նշանն որպէս ծք ամենայն
ի լուսոյն պայծառացան։

Որ ընդ լոյս անճառելի ածութեան նըդ դձ
քոյ քրիստոս. ի վերայ խաչին ծա հ
գեցեր այսօր ի լեառն վարագայ. օրհ
նեալ տէր ամենակալ հարցն մե
րոց։ Որ զահաւոր և զմեծասքանչ
քոյ գալըստեան երևումն. ծանուցեր
այսօր նշանաւ խաչի քոյ ճառագայ
թելով յերկրի. օրհնեալ։

Որ ետուր նշան երկնաւորաց և զէն
ընդդէմ թշնամւոյն. պահպանեա
սովաւ զհաւատացեալս անուանեալ
քում սրբոյ. օրհնեալ։

Զտէր օրհնեցէք. բարձր արարէք գ
ընդ նմա յաւիտեանս։

Որ

Որ զարդարեցեր այսօր ըզնըշան խաչին.
երկնայինն լուսով պայծառ քան զարե-
գակն ըզ: Որ յայտնեցեր այսօր ըզփըր-
կական նըշանն. հրեշտակացն իջմամբ
ի լեառըն վարագայ. ըզտէր՝ օրհ:
Եկայք փըրկեալք կենարար խաչիւն.
քրիստոսի փըրկչին մերոյ. ի սմա երկըր-
պագելով. ըզտէր՝:

Մ Մայր լուսոյ մարիամ սուրբ կոյս. որ
ըզ լոյսն առ ի հօրէ ծընար մարմնով. եւ
Ծագեր արեւելք արեգականն արդարութե.
հոգեւոր երգով ըզքեզ սըրբուհի մե-
ծացուցանեմք: Քերովբէից գերագոյն
‖ Առակ էին՝ աթոռ. ‖ եւ ծառ կենաց անմահա-
11. 30 կան պըտղոյն. տապանակ կտակի բանին
‖ Ելից եւ ‖ սափոր ոսկի երկնային մանանային.
16. 33 հոգեւոր երգով: Քեւ բացաւ սրովբէա-
փակ դուռըն դրախտին. եւ քեւ տըւաւ
մեզ փայտն անմահութեան. զոր ի նմա
զենեալըն անմահ այսօր յերկնից լուսաւո-
րեաց. հոգեւոր:

գձ ո Քեզ քեզ կաթուղիկէ եկեղեցւոյ շնորհ
հողի. զյաղթական ըզպատուական զինծ
ընկալ սուրբ նըշանս. մատուցանեմք
զօրհներգութիւն միշտ ի բարձունս:

Սա

Սաղմոսեմք քո Տէր. և թևօք ամենազօր
սուրբ հոգւոյն. և դասուք հրեշտակաց
թռուցեալ երկաւորի. ի լեառն վերա
գայ բընակել ի նմա։ Եկայք ժողո
վուրդք երկրպագեսցուք ածային սբ
նշանիս. համբարձէք միաբան ըզձեռս Սաղ ՃԼԳ. 2
ձեր ի սրբութիւն. և ըզընծայեալն ի
սմա միշտ փառաւորեսցուք։

Հրաշափառ տեսութի ի կաթուղիկէ տ
եկեղեցւոջ տեսանի. գործարան մի
հու մահուամբ առիթ գոլ կենաց. և
մահացուցիչ նախաստեղծին մահուամբ
գոլ շնորհօղ յարութե։ Պարգևէ գե
րագոյն պարգևի այսօր հաւատացելոց.
և մահացուցն ի կենաց առնու իւր զօրըս
վերելեակս և թռուցեալ վերագոյն ի բը
նակել ի տեղւոջըն սրբութեան։
Եկայք ժողովուրդք ընդ հոգևորինաց
ընսպասաւորեսցուք. երկրպագես
ցուք ածային սուրբ նշանիս.
փառաւորեսցուք ըզհրաշ
գործ պարգևաց
տըւօղըն։

ՂԳ / ած / Սաղ 109. 2

Կանոն Գիւտի ՍԲ խաչին Օրհնու:

Հրաշակերտ և զօրեղ փայտ խաչի քո
Քս. զգաւազան զօրութեան ի յեր-
կրի երևեալ. Եկայք ժողովուրդք
երկրպագեսցուք: Զոր հրեշտակն
ծածկեալ զանձն թաքչելի ըզ գանձըն. փա-
ռաւորեմք. Թագաւորութիւն փայտ կենաց
յայտնեցաւ. Եկայք: Այս է զէն յաղ-
թութեան հաւատացելոց. անխոցեան և
կնիք յաղթող ընդդէմ թշնամւոյն
Եկայք ժողո:

Ընծայեցեր երևումն երևեալ դրօշմ-
ին. նշանաւ լուսոյ յամենի յերուսաղէմ.
խնդրեր ըզ պատուական փայտ խաչին.
յոր ըզ մեսիայն բևեռեցին:

Մեծապատիւ հրամանաւն ժողովեալ
հրէից. ցուցանելով նոցա ըզ պատուա-
կան փայտ խաչին. յոր եղեալ բարձրա-
ցաւ զարարիչն արարածոց: Ընդ յայտ-
նիլ սրբոյ խաչին ի տեղւոջըն սրբու-
թեան. բուրմամբ անուշահոտ խնկոց.
և լցան տեղերք մեծապէս պար-
գևօք:

Որ ըզ նախնւոյն աւուրթ մահու փայտ կե-
նաց շնորհեցեր. և ետուր յաղթութիւն
մա

մանհայուն բնութեան՝ Ի սմա բանիդ հօր
երկրպագեսցուք։ Որ զանձառն լու
սոյդ բարձողըն ծածկելով հրեղինօքն. Ի
յերկրէ ծագեցեր զերկնային ճառա
գայթ. Ի սմա։ Որ ահաւոր հրաշիւք
ցուցեր ընդունողին խաչի քո. յայտնե
լով աշխարհի յարութեամբ պատանաւորին.
Ի սմա բա։

Որ փափագելի տենչմամբ եկեալ ի քա բձ
ղաքն երուսաղէմ ածանէր դըշխոյն. հ
խնդրէր ըզփայտ խաչին. որ բարձեալ
մարմնով յերկնքեան զարծ հարցըն մե
րոց։ Յոմէ զարհուրեալ դողայրն դաւք
բանզմութեան հրեղինացն ի յահէ թագու
հւոյն. անդ մանմբ սուրբ հոգւոյն ցուցան
պատուականն փայտ խաչին. որ բարձր։
Սուտն բուրելով խնկոց անուշահոտու
թեան ի տեղւոջըն սրբութեան. ցընծա
ցաւ երուսաղէմ ընդ յայտնել սրբոյ խա
չին ի տեղւոջըն գողգոթայ. որ։
Նզտեր ծորհընե ... պէք. և բարձրա գ
ցուցէք ըզզօրեան յաւիտեան։ Նյսօր նշ
շանն սուրբ խաչին՝ ի յեմ ... երկրի երե...
եւ. Օրհ։ Նյսօր ընդ դէմ թըշնամւոյն
դէն անպարտելի ... ցուցաւ ... օրհ։

աձ Որանելի ծնաւէր սուրբ դըշխոյն.
մ եկեալ էր ի քաղաքն երուսաղէմ. խնդ
րէր ըզփրկական ծնդումն մեծի
Ելից 3·2 փառացն. և քարոզէր նոցա զմորե
նին վառեալ որ ոչ այրէր. մեծացու
ցանելով ըզծնեալն ի կուսէն:
Ու խոստանեալ ըզդասս հրեշտակին.
խոստովանէր յուղա. եկեալ ի տե
ղին գողգոթայ համբարձաւ. և քարո
Եզեկ 44·2 զէր նոցա զդուռն ընդ որ եմուտ
բանն աստուած. մեծացուցանելով:
Ու համբարձեալ ըզձայնըն յուղամ յի
խնդրելով ի տէր ըզտեղչային ամենե
ցուն սուրբ ըզխաչն. և հաւատով
գոչէր եկայք երկրպագեսցուք ծնայլին
սուրբ նշանին. մեծա:
բձ Այսօր խնդրի պատուական փայտ խա
ո չին աւանդեալն ի գողգոթայ. ի ձեռն
աստուածասէր դըշխոյին. եկայք հաւ
ատացեալք երկրպագեսցուք աստուած
ային սուրբ նշանին: Այսօր ընծայէ
գողգոթայ ըզծածկեալն ի յերկրի. վե
րաբերեալ անուշահոտ խնկովք. ի
ձեռն երանելւոյն յուդայի. եկայք:
Այսօր ի ձեռըն փրկական սուրբ խա
չին

չին կենագործէ պատանին մեռեալ․ և
ողբայ սատանայ զկործանումն իւր․
իսկ մեք քեզ հաւատացեալք․ երկիր։
Ապաւինեցաք ի խաչ քո արարիչ յաւի ու
տենից․ որ ետուր մեզ պահապան յաղ
թող ընդդէմ թշնամւոյն․ աղաչեմք
սովաւ փրկիչ պահպանեա զանձինս
մեր։ Բարձրեալ թագաւոր որ վասն
մեր ելեր ի խաչ․ և բարձեր սովաւ զյան
ցանս նախաստեղծին ադամայ․ աղա։
Գլուխ սուրբ հաւատոյ և փայտ կենաց ‖ Մ․
մարդկան յայտնեալ․ զոր տեսեալ այ 3․ 18
սոն պղծոյ կործանեցաւ անկանգնելի․
աղաչեմք։ Գողացաւ թշնամին ընդ
յայտնիլ սրբոյ խաչին․ և ի յահէ սա
ւաց նորա կործանեցաւ յանդունդս երկ
րի․ աղաչեմք։ Երկինք ցնծային
և երկիր ուրախանայր․ քանզի
փրկիչ ցուցաւ սբ խաչն
և լուսատու տիեզե
րաց․ աղա։

Կանոն

Կանոն Սրբոց Մարգարէիցն:

ԴԷ
ակ

Ի զանծայրին զօրութիւն ըղ. քո ծանուցեր հոգւով ճշմարտիւ. բաշխեալ իշխանաբար ըզպարգեւս քո. առ սանողաց մարգարէիցն ի սկզբանէ. բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ: Որ մաքրեցեր ընակարան անծանութէ ըղ. քոյ սուրբ ըղ մարգարէսն. եւ անդ բերաբար հեղեր յանձինս նոցա. զաննապական եւ զերկնային շնորհաց քոյ ըղձութիւն. բարեխօսութեամբ:

Որ յայտնեցեր ըղ ծածկեալ խորհուրդ քոյոց սիրողաց. եւ անձառելեայց անպատայից պատմօղս արարեր անօրէնութե քում էակցի բանիդ աստուծոյ. բարե:

Որ առաքեցեր նախնեաց քում դալըստեանդ սուրբ ըղ մարգարէսն. առեւտարանել տիեզերաց զի ջրումն քո ի հայրանկան ծոցոյ ի փրկութիւն հեթանոսաց. բարեխօսութեամբ սոցա քրիստոս խնայեա ի մեզ: Որ խոնարհեցար յանսպառ փառաց որդի աստուծոյ. եւ եկիր ի կատարումն մարգարէից նախաձայն քարոզութեանցն անձառ խոր

հրդ

հերդով. բարեխօսութեամբ։ Որ լուծեր
կենսարար մահուամբ քո տէր զերկունս
մահու. խզանելով ի դըժոխըս վերածեր
ընդ քեզ զհոգիս արդարոց մարգա
րէիցն ի լոյսն անստուեր. բարե.
Որ ընդ հողեղէն բնութեան մերոյ խառ դճ
նեցեր, ըզբանական հոգիս. ունիլ հ
զօրութիւն ընդունելոյ զմածային և
զհոգևորն ըզշնորհս իջեալ ի վերուստ.
օրհնեալ տէր ած հարցըն մերոց։
Որ շնորհեցեր մաքուր հոգւոց խորայլի
զհոգի մարգարէութեան. որով ծանու
ցեր յառաջագոյն բազմապատիկ օրինա
կօք զանճառելի խորհուրդ քոյ մար
դեղութեանդ. օրհնեալ տէր։
Որ զանեղ գոյիդ լինելութիւն իբրև
զեղեալ տեսանել էին. յառաջնորդս կան
միտըն նոցա տըպաւորեալ հոգիդ ըզ
կերպարան իրին գերագոյն հրաշիւք ի
վերքան ըզբան. օրհնեալ։
Ըզտէր օրհնեցէք. բարձր արարէք ըզ գ
նա յաւիտեանս։ Ընդ աւետաւորսն
յառաջագոյն փրկութեան մերոյ ծափս
հարէք եկեղեցիք հեթանոսաց. աղաղա
կելով ըզտէր օրհնեցէք։

Ընդ

Ընդ տեսանողաց մարգարէիցն հնոց եւ
րայելի քահանայք նորոյ ուխտիս ըսպա
սաւորք. ընդ որ:

ո Որ աւետաւոր քում գալըստեանդ առա-
քեցեր յաշխարհ ըզսուրբ մարգարէսն.
և եղեալ խոնարհութեամբ նոր ծննօք
զթերին լցեր ի գիրս օրինաց և մար
գարէից. բարեխօսութեամբ սոցա քրիս
տոս ողորմեա մեզ: Որ կոչեցեր մար
գարէիւք յառաջագոյն ըզհեթանոսս
քեզ նոր ժողովուրդ. և ըզդուստր
սիոնի զեկեղեցի հեթանոսաց. հարսն
սիրելի անմահ փեսային. բարեխօսու:
Որ ըզփառս տաճարին զոր շինեցեր
շինօղդ էիր ի վերայ վիմի. բարձրագոյն
քան զառաջինն. և գերազանց վայելչու
թեամբ տեսանողքն ծանուցին իմաս
տիւք հոգւոյն. բարե:

տ Այսօր ժողովուրդք որք ի հեթանոսաց.
հրաւիրեալք յառաջագոյն մարգա
րէիւք. գալ առ ածն աբրահամու յեր
կրպագութիւն. օրհնեսցեք ըզտէր
յերկինս ընդ երկնաւորացն:
Այսօր որդիք դըստեր վերին սիոնի. շի
նեալք ի վերայ հիման առաքելոց և մար
գա

գարէի՜ Ծց․ որք և ըմպէք զառատա
բուղխ վըտակ հոգւոյն ի յանզըերայն իս
րայելի․ յեկեղեցիս սրբոց ՙՍՙց․ օրհնե
ցէք ըզտէր յօրհնութիւն ի նոր։

Այսօր վերին զօրացըն համաձայնեալք․
գովք նահապետաց և մարգարէի Ծց․ եր
գեն ընդ զերգըս հոգևոր ՙՍՙրս․ ի յիշա
տակի սոցա երգեմք և մեք ընդ փառս ի
բարձունս։

Այսօր ցընծայ զուարճացեալ եկեղեցի դկ
հեթանոսաց․ տօնելով զյիշատակ մլ
մեծի նահապետին և հօրըն հաւատոյ աբ
րահամու․ օրհնեցէք մանկունք սիօնի
զհայրըն լուսոյ անըղըւելի։

Այսօր նոր իսրայէլ կոչեցեալ մարգա
րէիւքն աստուծ․ տօնեա ցընծութեամբ
ըզտօն հովուացն իսրայելին նախնոյ․
գովելով ըզգլուխ անկեան երկուց որ
մոց յարմարութե։ Այսօր ի գլուխըս
լերանց տօնն ընդ հաստատեալ․ որ և յաւ
էտ ստուգիս յամպոց հոգւոյն ածաբուղխ
առատահոս անձրևօք․ բարեբանեա
զաղբիւրըն կենաց զարբուցանօղըն
ծարաւեաց։

Ի Տօն Հարց Սրբոց Աստուածաբանից:

ձէ ած հ Ի յերկնային զինուորութեանցդ
անդադար ձայնիւ. երեքսրբ
բեան օրհներգութեամբ փառա
բանիս. հարցըն մերոց Աստուած օրհնեալ
ես յաւիտեան: Որ շնորհեցեր մարգա
րէից. աւետարանին ընդ կենսաբեր տնօ
րէնութիւնդ քո ի ձեռն կուսին հարցըն
մերոց: Որ պարգևեցեր նոր հոգւոյդ վե
րափոխեցեր ընդ սերովբէսն քո յերկնայ
ին խորանսն. հարցըն մերոց:

գ Ըզտէր օրհնեցէք. և բարձր արարէք
ըզնա յաւիտեան: Եկեղեցիք հեթանո
‖ Սաղ սաց կոչեցեալք ի քրիստոս ‖ յաղբերաց
(7. 27 իսրայէլի. օրհնեցէք ըզտէր և բարձր:
Որ հաւանեալք պաշտօնեայք. ընդ վերին
զօրութեանն հոգևոր հրճուանօք եր
գով գովեցէք ըզտէր. և բարձր:

ո Որ ըզծածկեալ խորհուրդ կենաց տնօ
րէնութեանըդ քոյ քո. ընդ հաւատոց
ազգի մարդկան յայտնեցեր մարգարէ
իւք. ըզծագումըն լուսոյ արեգականդ
արդարութեան: Որք ուսուցին խորայ
ին երկրպագել քում տէրութեանդ. և
յայտ

յայսմիկ քարոզեցին ընդ փրկութիւն հեթա-
նոսաց. եթէ գայ մեսիայ թագաւոր իս-
րայէլի: Որք տաճարի նմանութեան ցու-
ցին զարդարանօք կուսին. ժուսափ տը-
եալ եղև մեզ հայց կենաց անմահութեան.
զոր օրհնեն անդադար երկնայինն զմի-
նաւորութիւնսն:

ա

Արդասաւորեալ մայրդ աբեղին հրաշալի
ծնունդին՝ անդադար օրհնաբանեն ընդ մեր
միացեալն ի սուրբ կուսէն. որ երևեցաւ
մեզ ի փրկութիւն: Ծնեղութիւն և
զարարչարանըս յանձնառուին կամաւոր Ոեբ.
սէս. ժուժկալեալ համբերեցին վասն II, 37
անուանցն մեր. որ երևեցաւ:

Ներկիւղ քարոզեցին յաշխարհի ընդ
ծնըմանն մարդեղութեան մարմնացելոյն
ի սուրբ կուսէն. որ:

ձշ

Ճառագայթ անճառ լուսոյ անքննելի
տէրութեան. յառաջադոյն հրաշացուցեր
զտեսողութիւն մարգարէիցն. իջանելով
ի սուրբն և ծայլին՝ անօրէնութեամբ:
Որք ըզտաճար հաւատոյ հիմնեցուցին
շնորհօք տր հոգւոյն. յոր եմուտ բանն
և ծնօթնարփեան ճառագայթիւք. ի ջա:
Երևեցաւ յաշխարհի ծնըմարդ մարդ-
եղու

էզօրութի՛ զոր քարոզեցի՛ն մեզ հրաշելի
րոզքըն համագոյ հօր և հոգւոյն. լու
սաւորելով ըզտիեզերս ամենայն՝ անօ
րհնութեամբ։

դձ Ո՛ր զյաւիջանդոյն ընտրեալըն սուսքե
մկ ցեր յաշխարհ սէր զմարդասէրն. աւետա
ր. ինել ըզքո զալուստ. անթարգմանե
լի անօրհնութեամբ. սրբօք. շնորհեալ
հաստատութիւն եկեղեցւոյ քում. սուր
բոյ։ Որոց ետուր իշխանութիւն բա
ցատրել զկնքումն քո յաշխարհ. ամսա
նօր կատարեցեր զմարդասէրին ըզտե
սութիւն. սուրբ։ Որ ըզմահ զերի ա_
ռեալ մահուամբ ըզմահ կործեցեր արձա
կելով զերամբս մարդասիրին յանդրաւո
եր քո հանգիստ. սրբօք։

Կանոն Սրբոց Թարգմանչացն։

Որք զարդարեցին անօրինաբար
զիմաստս անեղին. հաստատելով
յերկիր ըզգիր կենդանի հոգւո
եւ ըզհօտ նոր իսրայէլի. երգով քաղց
ղէ րութե՛ հընչմամբ զած օրհնեսցուք։
ակ Որք զերկրաւոր մեծութիւն փառաց
խաւար կոչեցին. ապաւինելով ի յոյս ան

մահ փեսային անճառ բանին արժանի
եղէն. Երգով: Որք զօրութեամբ հօր
իմաստութեան էին անեղին. համատասե-
ցին զանթոռ սրբոյն գրիգորի թարգմա-
նութեամբ նշանագրութեան. Երգով:
Որք նորափետուր բանին զարդարեալք
պտղաւանց կենցան. Եկեղեցիք հայաս-
տանեայց ի ձեռըն սրբոյն սահակայ.

Երգով քաղ:

Որք թագաւորաց ազգայն և ազանց գե-
րագոյն ցուցին. որփիափայլ զերգու
հոգևորս ընտրեալ դասուց վերին սե-
նի. անմատոյց լուսոյն երկրպագեա-
ցուք: Որ խորհրդեամբ ճշմարիտ
լուսոյ փառաց անեղին. նկարագրե-
ցաւ մեզ գիր կենդանի արգանդ մաքուր
մեծին մեսրոպայ. անմա: Որք զծած-
կեալ խորհուրդ աստուածգիտութեան տնօ-
րինաբար յայտնեալ ծանուցին՝ համ-
գոյն սրբոյ մեծին մօվսէսի. անմա:
Որ յօրինեալ ճշմարիտ սիրոյ սուրբ ա-
ռաքելոցն աղբերաբար ի ձեզ է ցաւ
հոգի շնորհաց բղխումն անսպառ. ան-
մա: Որ երկոքումբք սուրբ լուսաւո-
րչօք տանըն թորգոմայ. համաստեղեցեր

զեկեղեցին հայաստանեայց. զլոյս իմաս
տին ի մեզ ծագելով. մաղթանօք սոցա
քրիստոս խնայեա ի մեզ:

դձ Սքանչելագործ աստուած. որ ցուցեր
հ զսքանչելիս քո ազգի մարդկան. օրհ
նեմք ըզքեզ տէր տէր հարցն մերոց:
Որ ի ձեռն երանելի վարդապետին ա
րմբեր ողորմութիւն ազգի մարդկան.
օրհ. Որ սովաւ լուսաւորեցեր ըզաշխար
հս. սուրբն բարեխօսութեամբ պահեա
զ ըզմեզ. օրհ: Ըզտէր. Ամենայն գործք
նր և ամենայն արարածք օրհնեցէք.
սուրբք և խոնարհք սրտիւք գովեցէք.
և առաւել բարձրացուցէք ըզնա յաւ
իտեան: Հրեշտակ երևեցար ի յերկ
րի. և վարս ունէիր այ հաճոյական. յե
շեջիր ըզմեզ անդադար երանելի սբ
վարդապետ. որ ընդ հրեշտակս օրհ
նես զած յաւիտեան: Ստացող եղեր
պատուիրանաց սուրբ հոգւոյն. և պարե
ցար ի հաղբեց հրապուրանգըն. կատարե
ցեր զառաքինութիւն. և փոխեցար ի
հանգիստն յաւիտենից:
Որդ եկայք ամենեքեան միաբան. առ
ցուք յօրինակ ձրգնութեան զերանե
լին

լին. զի նմանեսցուք վարուց նորա. և փո
խեսցուք ի կեանսըն յաւիտենից:

Որ ընդ շնորհս աստուածային՝ առ ի վե րուստ ի ջեռ՛լ յերկնից. պարգևեցեր հիւսիսականացս. ի ձեռն սուրբ վարդապետին. անպաշտանօք սորա ժողովեալ մեզ աստուած: Որ զանմարմնին պարունակօղ բանի՝ զգրաւորական զիմաստ հոգւոյն շնորհեցեր որդւոց Թորգոմայ. յայտնեալ տեսլեամբ ի ձեռն սուրբ վարդապետին. աղաչա: Որ զգիտութիւն քո զերկնային՝ և զհոգևոր զիմաստութիւն. առատապէս ծաւալեցեր յեկեղեցիս հայաստանեայց՝ ի ձեռն սրբոց թարգմանչաց. աղաչա: ո

Անճառելի շնորհօք լցեալք ի յիշատակի սուրբ վարդապետին. խնդրեմք ի քէն տէր. կեցո զանձինս մեր: Ընդ ճգնութիւն սրբոյ վարդապետին՝ ընկալցուք ի սիրտս մեր հաւատով. բարեխօսութեամբ նորա տէր: Պսաւորեալ ընդ անմարմնական բազմութեանն. և ի սրբոյ հոգւոյն է պսակեալ. ի ձեռն սորին բարեխօսութեան. տէր կեցո: տ

Նմա

գձ Նմանեալ մովսէսի տէր վարդա
մկ պետ բերելով ընդ գիր օրինաց ի հայ
աստան աշխարհս. որովք և լուսա
ւորեցան ամ ծագք որդւոց թորգոմայ։
Զանձն նա արժանաւորեցաւ կալ ի սի
նէական փառաւորեալ նոցա թեանն. և ընկա
լեալ պատգամս կենդանիս տայր ի
րայիլեան բանականին. որովք լու
սաւորեցան ամ ծագք որդւոց յաբեթեայ։
Արդ աղաչեմք զքոյին հեզութիւնդ տէր
ջե վարդապետ. բարեխօսեալ առ հայր
գկ ի յերկինս վասն քոյ տօնողացս. քանզի քեօք լուսաւորեցան մեր
կածոնք սուրբ եկեղեցւոյ։

Կանոն սրբոյն Յակոբայ Մծբնայ հայրապետին։

Յաղթող և սուրբ հայրապետ նոր
նման մեծին մովսէսի. բարձող
խաւարին պարծանաց ընդ դիմա
մարտ հանդիսիւ. ընդ քեզ ուխտիւք
բարեխօս առ հայր յերկինս վասն մեր։
Ողորմութեամբ սուրբ հոգւոյն յանապատն
կոչեցար. նոր պատիւ մեծութեան նոր
նման մեծին յօհաննու. երգով կցելով
ընդ

ընդ վերնոյն. ըզքե: Կարօղ եղեր զօ
րութբ զարմանագործ նշանիւք. նը
մա̃ն մեծին պետրոսի. հովիւ շնորհեալ
յայ ընտրեալ հօտին քո. ըզ:

Ուրախացան զօրք երկնից ընդ քեզ մե
ծի ճըգնութե. որ ի մարմնի կատարեցեր
նըման վերին զըւարթնոյն. ըզքե " գ
ունիմք բարե: Բըղխմամբ քո սբ ար
տասուաց կենագործեիր ըզմեռեալս.
նըման փըրկչին յի կենագործողին ղա
զարու. ըզ: Եւ մեք ձայնիւ ցընծու
թբ տօնեմք զքո սբ զյիշատակս. պա
տուեալ վըկայ քի սուրբ հայրապետըդ
յակոբ. ըզքե: Զանձն առուեր զչարչա
րանս վասըն նոյեան տապանին ի հրեշ
տակէն ընկալեր զփայտ փըրկութեան
աշխարհի. ըզքե " գ ու:

Սուրբ ես տէր և ի սուրբըս հանգու գձ
ցեալ. բարեբանեալ ւ ի վերին զօրաց հ
և ի սըրբոց քոց. տէր ած հարցըն մե
րոց: Զարժանահաս մահտարաժամ ի
ցասմանէ քում հրամանի. բարձ ի
մէնջ բարեխօսութեամբ և աղօթիւք
սըրբոյն յակոբայ. տէր ած հարց:
Ի քէն հայցեմք զօգնութի ամենասբ
եր

երրորդութի· օգնեա մեզ ի նեղու
թե մերում· բարեխօսու:

գ Ընդ որ օրհնեցէք: Օ քրիստոս թագաւ
որն յիշատակն սորա բարձր արարէք
յաւիտեան: Որ ընտրեաց զերանելն
ընդ հայրապետսն· ի լուսաւորել զման
կունս որք եկեղեցւոյ· զքո թագաւ:
Որ բազկատարած հայցմամբ խնդրե
լով ի տէ զողորմութիւն· և աղբեւր
բժշկութե բղխեալ ի հայաստան աշ
խարհի զքո թագաւորն: Որ ի հրանիւ
թեցն սպասաւորելով զարհաւրեցոյց
ընդ թագաւորն· հովուեցն քաջ բանաւ
որ հօտի և բժիշկ ախտացելոց անձանց
զքո թագաւորն:

ո Երկրպագեմք առաջի տեղական
նշխարաց· ճգնաւորին քրիստոսի և
պատուական վկային· որ է պարծանք
աշխարհի և բարեխօս վասն մեր:
Ընդ ճգնութիւնս սորա առ քեզ մեք
նիմք բարեխօս· և աղաչեմք սուլաւ
հրաշագործեալ յերկրի, ընդ բժշկու
թիւն հիւանդաց· որ է պար:
Ցնծութեամբ տօնեցուք ընդ յիշատակս
սորա· հանա տօնեցեալ ժողովուրդք ի
փառս

փառս ամենազօր տէրութեանն. որէ՛ պ։
Ս՝մօ՛լըք հաւատո՛յ և պա՛րծա՛նըք սուրբ ա
եկե՛ղեցւոյ. և հովի՛ւ քա՛ջ ընթա՛ցեալ երկ
նաւոր հօտապետին՝. յառաքելականն
աթոռ նըստար՝ երանելի սուրբ հա՛յրա
պետ։ Սարգաւորիտ լուսափայլ, և լու
սաւորիչ տիեզերաց. սիւն լուսոյ ուղղքու
թէ կանգնեալ իմէջ հայաստանեայց. յա
ռաքելականն։ Հողանիւթ բարունակ և
բարեխօս առ տէր վասն մեր. բարեբա
նօղ բանին կենաց՝ և պարծանք եկեղե
ցւոյ. յառաքելականն։
Հայրապետ տէր՝ և անբիծ՝ և ընտրեալ մկ
յորովայնէ. սքանչելագործ վըկայ՝ և
պարծանք ազգի մարդկան. առ Քս բա
րեխօսեա վասն մեր քո տօնողացս։
Հովիւ հոգևոր բանաւոր հօտի. լու
սաւորիչ տիեզերաց սիւն լուսոյ կանգ
նեալ իմէջ եկեղեցւոյ. առ։
Հաստատութիւն հաւատոյ պըսակ ի
գլուխ եկեղեցւոյ. պայծառ քարոզ տիե
զերաց՝ և պարծանք ազգի մարդկան. առ։
Ի տաճարի քում սըրբութեան երկիր
պագեմք քոյ նըշխարաց. փառաւորեմք
զօր յիշատակի կատարման քոյ հանդը
սանն։ առ։

Որ

գկ ձշ Որ յանապական կուսէցար յանուաքէլական
ամթոռ բանիւ սբ յակոբ · բարձրացու
ցեր զեղջերուր սիոնի ճշմարտութեամբ մե
մասամբ նոյեան տապանին : Որ արդա
րութբ և լուսով քո փայլման նոր արե
գական պայծառ քան զարփին վառել զօ
րութեամբ մբ յառնել ի հրաշապատանւոյն:
Որ միայնար սրբութբ ի լոյսըն մաքուր
որպէս զանմարմինս · զմարմնացուցեր ըզ
զօրըս վերին նս հիացուցեր զարարածս:
Տէրդ աղաչեմք ըզքեզ հայրըդ գթած
ղէ և հովիւ բարի · մաղթանօք հայցեաւ առ
տէր վասն եկեղեցւոյ միշտ անշարժ
պահել յաւիտեան:

Կանոն Մանկանցն Բեթղեհեմի :

դձ հ Այսօր անմեղ սուրբ մանկունքն ի տղայական հասա
կի · նախավախճան չարչա
րանօք վկայք եղեն քո մարդեղու
թեանդ · տէր ամենազօր հայրըն ըմե
րոց: Պսակօք յօրինակ ի մօրէ · նորաբող
բոջք ի հասակի · նա հանդերձեալք 'ի
պատերազմ · և ընկալան զչարչարանս ·
վասըն

վասըն քո համբերելով տէր ամենայն ծ:
Որք բարեխօս առ քեզ ունիմք զերա
նելի սուրբ նահատակսն. որք վասըն քո
չարչարեցան ի բեթղեհէմ նահատակելք
վասըն քո համ: Ազգք օրհնեցէք Ս Գ
ղովմոնդք [illegible] յիշատակի սոցա բարձրա
ցուցէք ըզնա յաւիտեան:
Նահատակեալ նահատակք ի տղայա
կան հասակի. որոց խոստում [illegible] ի
գիրկս մարդոյն կատարեցան. ժողով:
Բանաւոր գառինք ի տանէ եփրա
թայ. որք մանկունք սուրբք սպանանեալք
ի հերովդէ որպէս զաւրինակ [illegible] ժամ:
Այսօր տօնեմք սուրբ [illegible] կատարելք Գ.Ճ
ի հերովդէ [illegible]. եւ ընդ [illegible] մանկունք Ռ
ծննդեան քո տէր. բարեխօսութեամբ
սոցա փրկեա զմեզ [illegible] բարեւ: Այսօր կատա
րեալ բան մարգարէին որ ասէր. ձայն Երե
գուժեաց ի հռամայ լալումն ողբումն եւ 31. 15
աշխարումն. բարբ: Որդիքն բեթղե
հէմ հեղմամբ արեան սուրբ տղայոցն.
բերկրեցաւ եւ հրաշալի անուշահոտ պա
տարագօք. բարեխօսեա:
Այսօր ընդ դասս հրեշտակաց երկնաւ Ա
որ զօրացն. վերանաւոր տօնեմք զյիշա

տակըս թըրբոյ մանկանցն. որք կատարե-
ցան ի բեթղեհեմ. և դասեցան ի դասս
վերին զուարթնոցն։ Սրտմտեալ հե-
րովդէս ցասմամբ մեծաւ և սպառնա
լեօք. քանզի ձայն լուեալ զարարչէն ի
բեթղեհեմ հրէաստանի. զարհուրեալ
դողացաւ ի նորածին թագաւորէն։
Ս՛ւ բարկութեամբ զայրացեալ առաքէր
ի բեթղեհեմ. և զանօրէն ըզհրամանըն
պատուիրէր զօրաց իւրոց. կոտորեցէք
ամէն անողորմ ըզնորահաս մանկունսն։
Ս՛ւ փութացեալք զինուորացն յարձա-
կեցան ի բեթղեհեմ. և շուրջ պատեալ
Մտ. 2. 16 անողորմ կոտորեցին՝ յերկեմենից և ի
խոնարհ. խառնելով ըզկաթըն ստեանցն
ընդ արեան մանկանցն։ Սոյտայինս սբ
մանկունքն որպէս զգառինս ի մէջ հօտից.
զի զվարդագոյն արիւնս իւրեանց փոխան
դրեցին փրկչին արեան. վերձեմեալք
ընդ զուարթունսն պըսակեցան ի քրիս
տոսէ։ Իսկ որդին միածին՝ անժամա
Մտ. 2. 19 նակեան տէր. ըզ վըրէժ ի չարաչար մահու
ածեալ ի վերայ հերովդէի. և զանձին
ըս սուրբ մանկանցն ենթադրեաց ի գոգն
աբրահամու։

Ս՛ր

Երանելիք են սուրբ մանկունքն՝ որպէս մի
քաջ նահատակք եհոսուն զարիւնս իւրեանց սա
ի մահ. փոխանակ որդւոյն այ։
Եւ դիւական... անք սուրբ մանկանցն՝ որ
պէս ընծայեցին նորածնեալք հարեալ ի
կարկտէ. Եւ անկեալ ի սուրբ բեթ
լէհէմ։ Եւ հոգիք սուրբ մանկանցն՝
որպէս զերամս աղաւնեաց թռուցեալք
ի յերկին. Եւ դասեալք ընդ ղթ
զուարթունս երկնից։ բկ

Կանոն սրբոց Հրեշտակապետացն՝ Միքայէլի և
Գաբրիէլի՝ և ամենայն երկնայնոց զօրաց։

Որ յանէից ստեղծեր ընդ սպասաւոր
նեայս քո ի հուր կերպելոյ. հուրդ
անեղականն. ընդ նոսին՝ օրհնեմք
ընդ քեզ և մեք հողեղէնքս։
Որ բանիւ գոյացուցեր զիննեակ դասուցս
հրեղինաց. բանդ ի սկզբանէ. ընդ նո
սին՝ գովեմք ընդ քեզ և մեք հողէ։
Որ արարեր յոգիս իմանալի ընդ հրեշ
տակս քո հոգի այ. ընդ նոսին բարե
բանեմք ընդ քեզ և մեք հողէ։

Մն

Անդադար յերկինս օրհնաբանօղք
հօրն երկնաւորի · զօրք լուսեղինաց ·
բարեխօս լերուք ընդ մեղաւորացս ։
Բաղցրաձայն երգով գոհաբանօղք որ
դւոյն միածնի · դասք հրեշտակաց · բա
րեխօս ։ Անլռելի հնչմամբ բարե
բանօղք հոգւոյն ճշմարտի · հոյլք հր
եղինաց բարեխօս լերուք ։
Եսայ 6. 2 Սերովբէք սրբութեան ձայնիւ փառաբանօղք
սուրբ

սուրբ Երրորդութեանն. դաւանողք սորօ
բէից. բարեխօս լեր:
Անսկիզբն զբղխումն || հայր անապակն լոյս ան դկ
ճառելի. որ ի լուսոյ լոյս նորոգող հ
ծեալ զիմանալեաց դասակարգս. ընդ քերովբէս օր || Յով. 2. 8
հնեմք զԱծ՝ հարցն մերոց:
Անսկիզբն ցըդ հօր ի լուսոյ լոյս ծագումն
որդի. որ արարեր ի պատկեր փառաց
քոց զհրեղէնսն զօրս. ընդ քեզ:
Ի հօրէ բղխումն փառակից որդւոյ հո || Յով. 15. 26
գի Ած. որ ըստ նմին եր ի յորդիս կա
տարեալ զհոգեղէնսն դասս. ընդ քեզ
օրհնեմք: Զօրս օրհնեսցեմք բարձր գ
արարիչն Տեառն մք զնա յաւիտեան.
Երկնային զօրութիւնք հրեշտակք և
հրեշտակապետք. վերին պետութիւնք
բարձր արարիչն Տեառն մք ընդ հայրն երկնա
ւոր: Անմարմնոց բազմութիւնք՝ իշխանու
թիւնք զօրութիւնք. անման տէրութիւնք
բարձր արարիչն Տեառն մք զքրիստոս թա
գաւորն: Վեցթեւեան սերովբէք քա
ռակերպեան քերովբէք. աթոռք անե
ղին բարձր արարիչն Տեառն մք զհոգին դձ
ճշմարիտ:
Որ ի հրեղէն զօրաց երկնից փառաւորեա ո
նիս

ներ աստուած. որով զերկնային անա-
պականն ածային ըզշնորհս հեղեր յոր-
դիս ադամայ. աղաչանօք սորա ողորմեա
մեզ աստուած։ Երևելով հոգեղինացս
անհիւթականքն ի ձև մարմնոյ. որք և
ծանուցին մարգարէիցն ըզխորհուրդ-
քոյ դալըստեանդ՝ բազմապատիկ տես-
լեամբք օրինակելով. աղաչանօք։

||'Դ.— Անճառելի տնօրէնութեանդ քոյ աւե-
I. 26 տաւորք առաքեցան գաբրիէլ և միքայ-
էլ. անմարմնական դասուքն իւրեանց
յերկիր սպասաւորելով. աղա։

տ Անմահ արքային անարուեստ ա-
թոռք. բազմաչեայ քերովբէք սրբա-
սաց ձայնիւ սրովբէք. առաջին յերկինս
քահանայապետք. բարեխօս լերուք
առ տէր վասն եկեղեցւոյ։

Բարձրելոյն փառաւորց բարձօղ տէրու-
թիւնք. անյաղթելի զօրութիւնք՝ վե-
հագոյն իշխանութիւնք. երկրորդին
դասուց քահանայապետք. բար։

Գերագոյն էին պետութիւնք վերին.
հրեշտակապետք երկնաւորք՝ հրեշտա-
կաց զինաւորութիւնք. երրորդի յեր-
կինս քահանայապետք ձեզ համաձայ-
նեալք

նեայլք երգեմք ընդ փառս ի բարձունս։

Երկնաւորք հօտ ընտրեալ. զոր հօ- մկ / ատ
վիւ ըն քաջ թաղեալ յերկինս. եւ եկեալ
ի խնդիր մեզ մոլորելոցս. որով ըն- Ղու. 15. 4
ցեալ զթիւ հարիւրորդ. արար ուրա-
խութիւն ի յերկինս երկնաւորացդ.
աղաչեմք ընդ ձեզ՝ բարեխօս լերուք առ
տէր վասն քաւութեան մեղաց մե-
րոց։ Տեսանօղք դէմ անտեսին. խորհրդ- Մտ. 18. 10
դածուք խորոցն աստուածոյ. որք ի-
ջեալք ընդ միածնին սպասաւորել տնօ-
րէնութեանն. ի ծննդեանն աւետա- Ղու. 2, 13
ւորք հովուացն. և կանանցն իւղաբե-
րից կենաց քարոզք ըզկենդանւոյն.
աղաչեմք ընդ ձեզ՝ բարեխօս լեր։

Պահապանք անշէջ հրի. բանակեալք Սաղ.
տեառն շուրջ զերկիւղածովք. բարե- 33. 7
կամք ազգի մարդկան՝ միջնորդք մահու
և յարութեան. միքայէլ և գաբրիէլ և
մեծք. որք կայք միշտ առաջի ամենա-
սուրբ երրորդութեանն. աղա։

Այսօր ուրախացեալ սուրբ եկեղեցի դկ / ձչ
քրիստոսի. տօնէ խնդութեամբ զտօն
վերինն երուսաղէմի. սրբասաց ձայնիւ

փա

փառաւորելով ընդ Քրիստոսի։ Այսօր համաձայնեալք որդիք Սիոնի երկրայնոյ. տօնիւ զուարճանան որդւոց անդրանկաց վերին Սիոնի. սրբասաց ձայնիւ։ Այսօր դասք անմարմնոցն երգասացեալ պարեն ընդ մարդկան զերգըս հոգեւոր

ձ որս անմահ փեսային յառագաստն. սըր-

գձ բասաց ձայնիւ փա։

Կանոն Սրբոց Հայրապետաց։

Այսօր սրբոց հայրապետաց ընդ ժողովեալք ի միասին. եդին հաստատութեամբ ըզհիմունս հաւատոյ. ի վերայ հիման առաքելոց և մարգարէից։

Այսօր ըզբանն ի սկըզբանէ քարոզեցին սուրբ հայրապետքն. յառաջ քան զյաւիտեանս ի Հօրէ ծընունդ անձառ. արարիչ գոլով յաւիտեանց ընդ Հօր էակից Հոգւոյն։ Այսօր զՀոգին ճըշմարտութեան դաւանեցին սուրբ հայրապետքն. ծագումն առ ի Հօրէ յառաջ բըղխեալ անհամառաբար, ընդ Նըմին յաւէտ միշտընջենաւոր փառակից որդւոյ։

Ժողովեալ սուրբ հայրապետքըն հրաւիրմամբ

մամբ հոգւոյն սրբոյ. վերընսաւորին հաս-
տատեցին զառաքելական քարոզութիւն.
Ի վերայ վիմի հաւատոյ հիմամբն սուրբ Ե-
կեղեցւոյ։ Որք զինու հոգւոյն սրբոյ
անպարտ պատերազմեցանք. վանեցին
զընդդիմամարտ մոլորութիւն հերձուածո-
ղացն. որպէս հովիւք քաջք հերքեցին
զգայլսն ի հօտէ գառանց։

Սուրբ զհաւատս ճշմարիտս սուրբ եր-
րորդութեանն՝ ընդհանուր քարոզե-
ցին յեկեղեցիս ուղղափառաց. հաւա-
տալ ի հայր և յորդի և յամենասուրբ
հոգին։

Որ էիր յառաջ քան զյաւիտեանս անն Հ
ճառեղէն որդի. ի յերկնից կամաւ
հօր իջեր ի փրկութիւն աշխարհի. օրհ-
նեալ ես տէր՝ Աստուած հարցն մերոց։

Որ զանճառելի ծածկեալ խորհուրդ-
անպարագիր աստուածութեանդ՝ հայրսին եկե-
ղեցւոյ ցուցեր ի ձեռն սուրբ հայրապե-
տացն. օրհ։ Որ իմանալի աստուածային ծաղ-
մամբ ի շնորհաց հոգւոյդ լցեալք. լու-
ցին զտիեզերս հաւատով երրորդու-
թեանդ. օրհնե։ Ըզտէր օրհնեցէք և Գ
բարձր արարէք ընդ յաւիտեան։

Սկայք

Վկայք լուսաւորեալք ժողովրդք հեթանոսաց. Ի ձեռըն լուսաւորչին բղխմանն յորդառատ վտակաց բանի երանելի հայրապետացն. օրհնեցէք եւ բարձր արարէք ըզհայրն երկնաւոր։

Որք զանհասանելի տնօրէնութիւնն ներգործեալ բանին յաշխարհ. ծանուցին տիեզերաց անհաս գոլով արարածոց. օրհնեցէք եւ բարձր արարէք զքրիստոս թագաւորն։ Որք հրաշալի զօրութեամբ հոգւոյն սրբոյ ըզխաւարն անգիտութե յաշխարհէ փարատեցին. եւ ուղղի զհաւատոյ հիմամբ հաստատեցին զեկեղեցի. քահանայք եւ պաշտօնեայք օրհնեցէք. եւ բարձր արարէք սուրբ զհոգին ճըշմարտութեան։

ո Աստուածային ճառագայթ. որ ի հօրէ մեզ ծագեցար. եւ լուսովդ քո լուցեր ըզտիեզերս՝ ի ձեռըն սբ. հայրապետացն. աղօթիւք սոցա քրիստոս ողորմեա մեզ։ Որք անբաժանելի ըզմիութիւն երրորդութեան. ընդհանուր քարոզեցին ուղղափառ դաւանութեամբ. աղօթիւք սոցա։ Եւ զանճառելի տնօրէնութեանդ քոյ խորհրդոյ. ուսու

ցին.

ցին աղդի մարդկան գերադոյն քան
ըզղբնութիւնս. անզօթիւք:

Անդխսացեալ էք ընդ երկնայնոցն՝ ա
այսօր տօնեմք ըզ յիշատակ սուրբ
հայրապետացն. որք զմշակյինն անուանս
պէս առընկալեալ էք շնորհացն բաշխումն.
ընդ հաւատոյ ծաւալեցին յեկեղեցիս
աշխարհաց. օրհնեցէք զզուարթս ընդ ան
մարմնոցն ընդ դասսն: Որք բանիւ զան
ձառելի անօրէնութիւն քանդին հօր.քա
րոզեցին. և լուսով իմաստութեան զսար
դարեցին ըզ ուխտ եզերս. ի շնորհս այն
ծաղկեն երկնածին պարգևացն. օրհ:
Որք զանձնաւոր զեռութիւն բղխեցէ
լոյն ի հօրէ հոգւոյն սրբոյ դաւանե
ցին. և նմանագոյ բնութիւն հօր և որդւոյ
հաւասարեալ. անուշ բաժանմամբ
համագոյի միութեան. օրհ:
Այսօր անպատում երաշխաւորդեալ փա
ռօք պայծառացան սուրբ եկեղեցի
բարձրանձայն հնչմամբ աւետարան
չորեքին սին. յանդամս հրաւիրե
լով զմանկունս երկնաւոր փեսային.
օրհնեցէք զզ:

դ ձ
Այսօր երկնայնոցն ընդ մեզ տօնախմբել ձչ
բերել

բերող զյիշատակ սրբ՝ հայրապետաց ցն.
որք լուսաւորեցին զհաւատոյ մանկ
ունս. և ընդ հրեշտակացն դասս վերա
կարգեցան: Այսօր առաքելոց և մար
գարէիցն դասք. տօնակից գոլով ըն
տեր վերին սիոնի. ի յիշատակի սրբ՝
վարդապետաց ցն. որք իմաստնոց նո
ցին խորոց յայտնեցին զխորհուրդ:
Այսօր քահանայք և պաշտօնեայք սրբ՝
եկեղեցւոյ՝ վերապատուեն զյիշատակ սրբ՝
վարդապետաց ցն. որովք զարդարեցան
երկնային շնորհօ քն. երգեն ընդ նո
սին զփառըս յաւիտեան:

Մլ Ով հրաշալի նախահարք միշտ յաղ
թողք ի մարտի. որք գումարեցայք
ի նիկիոյ գումար. դասք երջանիկ
դիտողացդ եզաբանից. որք մերժե
ցէք զորոմն ապականիչ. սահմանե
ցէք տաւրըս կանոնական համանգամ
մայն աղանդ: Տէր ես յայնմ ատե
նի բան ծնեալ ի հօրէ. զանսկիզբն ծը
նունդ և ոչ արարած. միշտ հա
մագոյակից ընդ հօր և հոգւոյն. և
լուսապայծառ բանիւք հերքեալ զհեր
ձուածս. նորոգեցին զարտասուս և զան
զանդն

զմնողն իւր պետն ։ Որպէս անխտիր կրօ-
կէն ընծայեցեալ մեզ նեղողն հայհոյիչ ։ զայլ
ապականիչ յարձակեալ ։ խաւարայինս զ
խոզերը զօրութեամբն ի հօտէ զատուածոց ։ և
զանհաւատ ցնորմամբ խաւարաւանեալ
ի վայրահայեացս ։ Նորոգեցին զմանկունս
զհայհոյիչ լեզուն ։ Եւ ա ի կենդանական
հանդերձի հերքեցին զչար հերձուա-
ծոյն ։ և զաւանդեցին սուրբ զհոգին ։
ե... լոյ ի հօրէ նմանակից որդւոյ ։ և
կենդանարար աստուծոյ բղխեցելոյ ։
Նորոգեցին զմեզ ։ Ոսկեղէն թանձրանմանց
ի մարմինս մաքրամտաց անմարմնոց ։ մաս-
ցեալ բնութեամբ ի յերկուց ։ ... խ
ոնարհեալ ի վերայ քահանայութեան խաչին ։

և վերարկեալ ի թանգանաց անձն
պսակ... ։ Նորոգեցին ըզ
նշխարս և զառաքեալն
իւր պետն ։

Տաղաչափ Իգնատիոսի Հայրապետին:

դձ Որ հրաւիրեցեր զյառաջագոյն ընտ
րեալսն ի սկզբանէ աշխարհի. ի հար
սանիս անմահական կանչելով յուրա
խութիւն ընդ բազմելոցն յառագաստին
զաստուածազգեացսն. աղաչանօք սուրբ
կեցո ընդ նմա զ փառաց թագաւոր:
Որ յաթոռոյ քերոբէական վերանցո
տեալ հանգչիս որդի աստուծոյ. հա
ճեցար խոնարհութեամբ բնակել ի գիրկս
յորդւոց ադամայ. աղաչանօք:
Որ ըզբաժակն անմահութեան սիրոյ
քոյ արբեալ երանելին իգնատիոս.
որպէս ցորեան աստուածային գազա
նաց մանրեալ ժանեօք հաց սուրբ գտաւ
աստուծոյ. աղաչանօք:

Տաղաչափ Յօհաննու Ոսկեբերանին:

դկ Ո՞վ յանըսկիզբն ես ի հօրէ ընկալեալ ըզ
հոգի գիտութեան. ով երանելի
տէր սուրբ յօհան. և լուսաւորեցեր
զաստուածային բանիւ զեկեղեցի սուրբ.
մաղթեա փրկչին զթողութիւն մեղաց
մերոց: Ո՞ր անապական բանին քարոզ
կոչեցար բերան ոսկի. յորմէ աղբիւր
կենաց հոսեալ. որբուցանելով զքա
ռա

ռավորտակ բըղխմամբ զընդհանուր տի
եզերս. մաղ: Որ յանձառելին մեր
ձեալ ի լոյս հուպ երրորդութեանն. եւ ե
րանելի տէր վարդապետ. այսօր տօնէ
եկեղեցի ըզհանգըստեան քոյ սուրբ
զյիշատակս. մաղթեա:

Շարական Սահակայ հայրապետին:

Լուսապայծառն ի [illegible]. լոյս է [illegible] եղի
գեղեցիկ աշխարհի համածագօղ գորով.
լուսաւորեալ զեկեղեցի ամենայն բա
նիւ երանելին բանին ոս. մաղթանօք
սրբոյ [illegible] խնդրեսցուք զթո
ղութիւն մեղաց: [illegible] ըզի
նուէր բանց. համանման [illegible] պա
տերազմին. [illegible] հաւատոյ հաստա
տութեան եւ առաջնորդ մարդկան ի կեանս
երանելին բանին ոս. մաղթանօք սու:
Որ բատ անմարմնական [illegible] մա րմնի. քա
ղաքավարեալ առաքինութեամբ ի մանկու
թենէ. [illegible] յօր վերափոխեալ ի յերկ
նային խորանսն երանելին բանիւ ոս.
մաղթանօք սու:

Շարական Գրիգորի Լուսաւորչին:

Որ լուսով ամենայն բանին զարդարե բձ
ցեր

ցեր զեկեղեցի. եւ զխաւարն անգիտու-
թեան հալածեցեր յորդւոց մարդկան. որ-
ում՝ սուրբ գրիգոր՝ բարեխօս լեր վասն
մեր առ միածին բանն հօր:

Որ զհամագոյ բնութիւն միաւորական
երրորդութեան. յայտնեցեր եկեղեցւոյ
խոստովանել միութեան. որ:

Որ զփրկական անօրէնութիւն մարդացե-
լոյն վասն մեր. ուսուցեր մեզ յերկիւղ
նոր խառնուածս ըմբռնելոյ. որում:

Շարական Սեղբեստրոսի Հայրապետին:

մկ
ստ

Յիացեալն ամենամաքուր ամենաներով
զերանելին Սեղբեստրոս. որ եւ մեր
մեծ վարս ըստ ... անհանգիստ մեզ
մնա. աղօթիւք սորա Տէր մեր
հայցեմք զթողութիւն մեղաց:

Սրբախառն մայր սիոն. եւ զարդա-
րեալ զքո զանազան ... .
զերա ... բարեխաւս յան-
թեաց մարմնով երանելին Սեղբեստրոս.
աղօթիւ: Աղօթանօք մեր ... սրբոյ
հայրենի ի քեզ ... եւ
...թութիւն. զ... մեղաց
մերոց ... Սեղբեստրոսի. աղօթիւք
ամէն:

Սրբուհի մայր անմ. սափոր ոսկի և տապանակ կտակարանաց. որ զ... ր զի վերուստ զհացն կենաց պարգևեցեր քաղցեալ բնութեանս. առ Նա միշտ բարեխօսեա. վասն քաւութեան մեղաց մերոց:

Շարական Եղիշէի Մարգարէի:

Որ համեմատ մեծին Եղիայի և յօհաննու մկրտչին. յանապատի բնակեցար հրեշտակական վարուք ձգնեալ. ի փշաբեր ոստոց ծաղիկ վարդից. զանուշահոտութիւնդ քո բուրեալ կենաց ի կեանս փրկելոց. ով երանելի սբ Եփրեմ մ. առ քեզ բարեխօսեա վասն քո տօնողացս. Որ յերկնային վերատակացդ հոգւոյն արբեր ըղձ հասանելոյ շնորհաց. որպէս ի վերնատանն դասք առաքելոյն ի հրեղէն լեզուացն. զոր առատապէս մատուցակեալ ծաւալեցեր ընդ տիեզերս յարբուցման ծարաւեցոց. ով երա: Որ ծառոտ անկ խմանալի ծառոյն կենաց ողկոյզն ի քեն պտղաբերեցաւ. որով կերակրեցեր. և կերակրես միշտ ըզմանկունս եկեղեցւոյ. գձ

արքայութեանն երկնից դրկեր․ և վարդապետ հին և նոր կտակարանաց․ ով երանելի սբ։ Սկայք լուսաւորեալք մանկունք առագաստի․ աշակերտեալք սրբոյ բանին ճշմարտութեան․ զորս ծնութեամբ կատարեսցուք ըզյիշատակ վարդապետին եկեղեցւոյ․ որ զընթացս իւր կատարեալ այսօր վերափոխեցաւ յանճառելի խորանն՝ ի յանդորրան կայ հանգուցելոց դասս․ վասն մեր առ աստուած միշտ բարեխօսել տալ ըզքաւութիւն յանցանաց։

Գոհութեամբ փառաւորեսցուք ըզքեզ քրիստոս փառաց թագաւոր․ որ ընտրեցեր ծառային քո օրինաց քարոզ ըզսուրբն եփրեմ․ որ զհաւատացեալ արծաթ բանին ի քեզ՝ արկ ի սեղանաւորս յոգիս որդւոց մարդկան մաղթանօք սորա արժանաւորեա ըզմեզ փառաւորել սուրբ զերրորդութիւն անդ յաւիտեանս ամէն։

Շարական Սրբոց Նահապետացն։

բկ Որ ըզհուր սիրոյ քո քրիստոս բորբոքեցեր յոգիս մարդկանց․ որոց վառեալ

ռեաց և իմաստութեամբ Երանելին
Եւստրատիոս. ընծայեաց զանձն ողջա
կէզ քեզ կամաւոր. բարեխօսութե
սորա շնորհեա մեզ տօնողացս ը զքաւ
ութիւն: Որ զմարգարէութեան քոյ քրիս
տոս տարածեցեր ընդ յոյս յաշխարհի. ո
րում տենչացեալ և փափագեաց հոգւով
Երանելին Օքսենտիոս. ըզբաժակն ա
րեան արբեալ ուրախութեամբ ընդ
քեզ մըկրրանելով. բարեխօսու:
Որ ըզլոյս փառաց քոյ Քս՝ ծանուցեր
ընդ տիեզերս. որով գլխապետր հաւ
ատոյ լուցեալ՝ Երանելին Եւգենիոս.
հետեւեաց լուսաշաւիղ քեզ ի յերկինս
արեամբ մահու. բարե: Որ զնշան
խաչի քոյ Քս՝ ետուր մեզ զէն յաղթու
թեան. որով զինեալ ընդդէմ մահու
Երանելին սուրբն Որեստէս. բոցակէզ
պատարագաւ քեզ խաչա կցեցաւ. բա.
Որ ըզբան կենաց քոյ Քս սերմանեցեր
յերկիր բանաւոր. զոր ընկալեալ և պտ
ղաբերեաց յինքեան՝ Երանելին Մար
դարիոս. ի մարմնի անմարմնաբար չար
չարելով պսակեցաւ. բարե:

Շարա

Շարական Յորինեալ Բիւրաւորացն:

դկ Այսօր ընդ անմարմնոցն դասակ-
ցեալ պարէ եկեղեցի տօնելով ընդ յի-
շատակ բիւրաւոր վկայիցն. որք ընդ
թագցան ի վերինն երուսաղէմ. փա-
ռաւորելով զԹագաւորըն Քրիստոս:
Այսօր բանաւոր ողջակիզաց դա-
ռանց բիւրաւորաց ի վերայ կայծականց.
բորբոքեալ բոցոյն զերից մանկանցն եր-
գեին զօրհնութիւն. փառաւորէ:
Այսօր կամաւոր քեզ պատարագ
զանձինս ընծայեցին. ի վերայ սրբու-
թեան սեղանոյ. և ընկալեալ ըզ պսակս
անապականս. փառաւ: Այսօր ըն-
ծայէ եկեղեցի զմանկունս առագաս-
տի երկնաւոր փեսային. որք ընդ հրեշ-
տակս երգակցեալք ցնծութեամբ փա-
ռաւ: Այսօր ժողովեալ հաւատա-
ցեալքս սուրբ եղբայրութեամբ ի սա-
ձայնի ձրգնութե վկայիցս խնդրե-
լով զթողութիւն յանցանաց. փառաւ-
որելով զթագա:

Շարական Սուքիասեանց Ոսկեանցն:

դծ Ընծայ այսօր սուրբ եկեղեցի. յի-
շա

չարտակցաւ և սրբոց վշտակցին. մեք արի
ութեամբ մարտեան ընդդէմ բռնութե
ան չարին. կատարեալք արեամբ մեծ վկայ
նուաններն տն։ Սրբոյն ստեփաննոսի
մեծ նահատակին. այսօր նորմանեալ և
նախավկային. զանուանակրութիւնն
յիշքեան բերեալ և զհանդէս մար
տին. սրբասկեցալ նորմանեալ նորին։
Երկոտասանից և չորիցն ընտրելոցն տր
նահատակեալ և ի փորձ տանջանաց և
ընկալեալ ի քրիստոսէ զյաղթանակն
մարտին. պարգևեաւ նորայ զանվախ
ձայն ըղկեանսն։ Յաղթանակօք հայց
մեծ սուրբ ստեփաննոսեանց. ընկալ
ուէր զաղաչանս մեր. պարգևելով
ըղթողութիւն մերոց յանցանաց.
բարերար փրկիչ պարգևեաց սրբոց։

Նախորդիս և վերջին քրիստոսի սուրբ դկ
ստեփաննոս. որ ըղչարչարանս յանձն
առեր. և երկնային դասուցն եղեր
դասակից. աղաչեա զաստուած շնորհել
մեզ ըղկեանս անվախճան։
Ըստ անուան քոյ եղեր սրբոյն եկեղե
ցւոյ. և հետևող լուսազարդ ճանապար
հին

հին. եւ յորդորիչ դիտակ ընտրելոյն ընդ քեզ սրբոց. անպաշտեալ զաստուածս: Ցընծութիւն եկեղեցւոյ ընտրեցար ի հոգւոյն. եւ ընտանեցուցեր զորդիս Թորգոմայ այսօր բերկրին հաւատացեալք. եւ տօնեն ըզծննդութեան քոյ զհանդէս անպաշտեալ զաստուած. Շնոր:

Տաղաչափ Մեսրոպի Օրհնելոյ:

գձ Որ յառաջագոյն յօրինեաց յօրինակ միածնի քոյ հայր երկնաւոր. Եւ տուր զօրութիւն ի յիւղ սրբութեան յօծումն օծելոց. հեղ եւ յիւղես յայս զերկնային քո զշնորհս: Որ խոնարհեցար ի մեզ. իւղ թափեալ անուն օծեալդ աստուծոյ. խառնելով զաստուածութիւն օծեալ ըզմարդկային առեր բնութիւն. հեղ եւ յիւղ:
Որ ի վերնատանն սուրբ իջանելով յառաքեալսն օծումն օծելոցդ. եւ օծ զմեզ այսօր վերստեղծեր նորոգ զհոգեղէնս որդիս աստուծոյ. հեղ.
Որ զարդարես սովոր. ի հանդերձս լուսափայլս եւ գերապայծառ ծոսս. զհայրս նայեցեալ եկեղեցւոյ քո սուրբս. մին
կունդք

կանունք սորա ընդ հրեշտակս օրհնեն
սուրբ զերրորդութիւնդ։

Մեղեդի Մ[illegible]. ի Վերայ Նորաձայնիցն։

Հայր անմեկնական. որ առաքեցեր զմիածին որդիդ. ի փրկութիւն մարդկային. հեղեր եւ զհոգւոյդ պարգեւս. հեղ զորդեգրութեան քոյ ընդ շնորհս յերկնից յայս. քեզ նուիրեմք։ Որդի աստուածոյ. իջ թագաւորական. ծնեալ քան զնկերս ուրախութեան երկնային. զոր հեղեր ի դասս առաքելոցն. հեղ զորդեգրու.

Հոգի ճշմարիտ. ծնունդ ծնելոց. որ եւ ծնանիս օծմամբս այսու ընդմեմ ի ... զ աստուածոյ շնորհիւ. հեղ զոր։

Երրեակ միութիւն. մի աստուածութիւն. քեզ մերապաշտեմք՝ ընդ սերոբէիցն սաղմոսելով սուրբ սուրբ սուրբ. որ բեր զընծայս խորհրդոյ. եւ մերածնելոցն սորվանեցու յաւէժ քեզ փառս։

Շարական հանդերձի. Յորժամ զգենուն։

Խորհուրդ խորին. անհաս անսկզբն. դձ
որ

որ զարդարեցեր զվերին պետութիւն ծդ․
ի յառագաստ անմատոյց լուսոյ ՟ին․ գե-
րապանծ փառօք զգաստ հրեղինաց։
Անձաւահրաշ զօրութեամբ՝ ստեղծեր զա-
դամ պատկեր տիրական ծն․ և նազելի
փառօք զգեստաւորեցեր ՟ին․ ի դրախտն
Եդենի տեղի բերկրանաց։
Զմբշարանօք քո՝ սուրբ միածնիդ նորո-
գեցան արարածք ամենայն ծյն․ և վերըս-
տին մարդն անմահացաւ ՟իւ․ զարդա-
րեալ ի զգեստ անկողոպտելի։
Անձրեւածին բանական հրահոսան․ որ
հեղար յառաքեալսն իբր վերնատան ծնն․
հեղ և իմեզ հոգիդ սբ աստուած ՟ի ծ
ընդ պատմուճանին զքո զիմաստութիւն։
Տան քում վայելէ սրբութիւն․ որ ըզ-
գեցար ըզվայելչութիւն ծն․ սրբութիւն
փառաց ընդ մէջ քո ածեալ ՟իւ․ պա-
տեա ըզմէջս մեր ճշմարտութեամբ։
Որ զարարչագործ բազուկս քո տարա-
ծեցեր ընդ դէմ մատեղս ծց․ հաստա-
տեա զբազուկս մեր կարողութեամբ ՟իմբ․
համբարձմամբ ձեռաց առ քեզ միջնոր-
դին։ Նուաճմամբ թագ ի գլուխ պա-
տեսցես ըզմիտս և ըզգայարան ծնո՝ խաչա-

նից

նիւ ուրարաւ ընդ ահարօնի տ̃ր̃. ծագ
կեալ յոսկեթել ի զարդ խորանին։
Ըամէնից բոլորից տիրապէս ած պետա
կան ձն. նախորոտապատ սիրով զմեզ
զգեստաւորեցե տ̃ր̃ր քում որք խորհրդո
դոյդ լինել սպասաւոր։

Շարական Ընծայութեան Պապա։

Յայս յարկ նուիրանաց մխալն տէրն գ. կ
տաճարի. ժողովեալքս մատանոր ի խոր
հուրդ պաշտաման պաշտամանաց յառաջա
կայ տէր պատարագի. խնկոց անուշից
խունկս առեալ պարեմք. ի վերնայարկ
սրահէս խորանին. ուղղութե ընկալ զա
ղօթս մեր որպէս բուրումն անուշահոտ
խնկոց տաճարին և կնդամանաց. և ըզ
մատուցօղս պահեա սրբութե. միշտ
և հանապազ քեզ սպասաւորել. բարե
խօսութե մօր քոյ և կուսի. ընկալ զա
ղաչանս քոց պաշտօնէից։
Որ գերագոյն քան զերկինս պայծառա
ցուցեր սբ զեկեղեցի արեամբ քով տր
և ըստ երկնայնոցն կարգեցեր ի սմա
զդասս առաքելոց և մարգարէից որ վեր
դասեսոց. այսօր ժողովեալ դասք քա

հանայից սարկաւագաց դըպրաց և կղե
րիկոսաց. խունկ մատուցանեմք առաջի
քո տէր յօրինակ ըստ հընումըն զաքա
րիայ. ընկալ առ ի մէնջ ըզ խընկանուէր
մաղթանս. որպէս զպատարագն աբելի
զնոյի և զաբրահամու. բարեխօսութե
վերին քո զօրաց. միշտ անշարժ պա
հեա զաթոռ հայկազնեայս: Սընդուռ յօժ
դուստրը լուսոյ մայր որ կաթուղիկէ
մանկամբք քով սիոն. զարդարեալ՝
պըճնեալ հարսըն պանծալի երկնանըմ
մին լուսաձեւ խորան. զի օծեալն ած
էնն ի յէէն անծախապէս ի քեզ միշտ
պատարագի. հօր ի հաշտութի՝ մեզ ի
քաւութիւն բաշխէ զմարմին և զարիւն
իւր սուրբ. վասն իւր կատարման սուրբ
անօրէնութեանն՝ շնորհեա զթողութիւն
կանգնողի տաճարիս.

Շարական Յօհանու Յոպատմաբանեայն:

բճ Յաւուրս վերջին ժամանակի՝ շինեաց
իւր տուն զեկեղեցի. հօրըն գըթած երկ
նաւորի՝ իմաստութի բան և որդի. Ետ
ըզ մարմին իւր ի զենլի՝ զգինի արեանն ի
խառնելի սեղմին հրաշից ներգործողի
տուք

տուք օրհնութի յամենայնի։ Որ և զօ-
ուժս իւր առաքեաց՝ ի խնամելիսն հրա-
իրեանց. զքաղցեալս ի հաց մարմնոյ կո-
չեաց՝ զգինի արեանն ետ ծարաւեաց.
յոյս կոչմունս ապըստամբեաց. ազգ
հիւսիսոյ հայաստանեայց. այն որ ըզ
հրաշս զայս ներգործեաց մեզ նորանգոյն
յոյս հաստատեաց։ Հաւասարիմ և ի
մասունս՝ գրիգորիս անուն արթուն.
նշմարն խաչի մահուամբ որդւոյն՝ չարչա-
րանօք իւր սուրբ մարմնոյն. զազգըս
հայոց կոչեաց ի նոյն՝ զգանս և զհամբու-
ածս ետ խոստացոյն. միայն բանին հօր
իմաստնոյ՝ տուք օրհնութիւն զօրըք հրա-
շին։ Օծեալ միոյ հայրապետին՝
գրիգորիս լուսաւորչին. ըննդին պատ-
ւիրակին՝ ի կեսարիայ հայոց առա-
ջին՝. մեզ մարգարիտ բերին անգին՝
զնշխար սրբոյ կարապետին՝. այսօր
հրաշից ներգործողին՝ տուք օրհնու-
թիւն ազգ հողածին։

Նշմանն աւուրն փրկական՝ ի գալ փրկ-
չին ի յորդանան նոյն ամսեակն ար-
գասին՝ ծագեալ յաշխարհըս հայաստան.
դրօնք դժոխոց խորտակեցան՝ որք
յինն

յինն ակնեան տեղիս անկանի· Հոյլք ըն
դիւաց հալածեցան՝ հրեշտակք ընդ մեզ
դասակցեցան։ Ի ձեռն ամուեալ լուսա
որչին՝ զնըշխար սրբոյ կարապետին·
ջուրք պարըսպեալ զկողմն աշխարհին՝
շնորհօք աջոյ զբանն ծծողին· ամս թըշ
նամիք մի զօրասցին՝ մի հերձուածոյ ա
ղանդք բուսցին· Յերկնից դայր ձայն
ծայրին թէ հայցուածք քո կատարես
ցին։ Սուրբ երջանիկ երկնահանդէս
ծընդնօղ անտօն եւ կրօնիդէս ի հողանիւթ
ծընեալ զարմիս՝ գերազանցեալք ի բնու
թենէս· զձեզ պարգեւեաց որ զլուոնդէս
մեզ երկնային հրեշտակք յերկրէս· Ի
վըշտալից մարմնոյ աստէս փարատեցէք
ի խոցմանէս։ Ի միջերկրէ տանէն՝ յու
նաց հայոց՝ տուեալ պարգեւք փառաց·
վարժիչ կարգաց կրօնաւորաց՝ հարք մե
անձանց ծընդնաւորաց· ծաղիկք բուսոյ
բանաւորաց՝ բըժըշկական դեղք հի
ւանդաց· Ի դիւական յայսոց չարաց՝ զմեզ
փըրկեցէք ի փորձանաց։ Ծին լուսոյ հօր
միածնի՝ ծըշմարտութեան քարոզի· պար
թեւազեանըն գրիգորի՝ պարգեւեցայք
զանձ կենդանի· նոյն եւ նըշխարըն հօդէ
ի

լի ամթանանգինեայն ք՛ վըկայն․ որով մար
մնոյս վէրք ողջացին․ յանցանք հոգւոց
մեր քաւեցին։ Յօթեւն աստեղեան երկ
նից կամարք՝ անծուլթէըն կամարոնք․
ձրգնողք մարմնով խոստաձարանկք մա
քուրք հոգւով լուսոյ տաճարք․ եկեղե
ցւոյ բարձր աշտարակք՝ տանըս հայոց ա
մուր պատուարք․ զձեզ աղաչեմք ձրգ
նողք սբ հարք՝ լինիլ անձանց մեր բա
րեխարք։ Իամեան զօրայն պարսկական՝
մարտիւ ընդ զօրըս հայաստանի՝ դուք
մաղթեցէք աղերս հայցմամբ՝ աղաչելով
զնծըն բան․ վասն յօհաննու ձայնի գոչ
ման՝ կարապետին սրբոյ հայցմամբ․ պա
հել զերկիրս այս անսասան՝ զտեղի ա
րեանց ձեր հեղման։ Գոչեմք առ ձեզ
սբ նահատակք՝ հողանիւթեայ մարմնով
հրեշտակք․ մարտիրոսք սուրբ եւ վըկայք․
որք՝ սրոյ մահուամբ կատարեցայք․ յոր
դոր տօնիս ձեր յիշատակ․ արեան սրբոյ
հեղման վըտակ․ աղօթըր՝ լիցի սուրբ պա
տարանգ պահել ըզ մեզ միշտ անվըտանգ։

Շարա

Շարական Սրբոց Սուքիասանց։

բձ Սուրբ զօրութք տեղեկացեալք. հարցա֊
նելով ընդ մարգարէին. ով ելցէ ի լեառն
Տեառն. կամ ով կացցէ ի տեղւոջն սըր֊
բութեան: Նահան տեսաք ըզ սուկաւէտ.
լեառն դիմանկ եւ բնակարան. վրէկայ
ինչն որոց առեալ զոր զօրմունի յաստու
ծոյ փրկչէն իւրեանց: Որք բարձին
ըզ խաչս իւրեանց. խաչեցելոյն խաչակ
ցեցան. դիմելով յօժարութք՝ առ
ասմտա կենչան որպէս զգաստինս ի մէջ
դայլոց: Նոյն եւ զինքն իւր տեսանեմք.
պարաբաստիկէ անապատին. յորս դնին
բազմութիւնք ախտամաժեաց. ա կնուէ
նելով վերբաստին ջուրոյն յուզման:
Նման որոց նորոգեցաւ մեզ աւազանն
ըն սելովմնոյ. ի բանալ զաչըս սըրտից
առ ի մերժել զախտս հոգւոց եւ
մարմնոց:

Շարական Սահակայ Պարթեւացւոյն.

բձ Որ մարմնաւորք է ի նձ քան ըզէրգս
երաժշտական նմանց ձայնս. որդւոց
մ մ րց քոց հեղեալ մունք. ով երանելի
աշմ րր վահան ըն տրեամ լ յամ ս
տու

տուծոյ։ Սնուցեալ և յորդորեալ այս
ընդ հոգւոյս ը միաբանութեամբ. յօրինեալ և
քեզ երգս ոչ ըստ զընդ[illegible] կանոնս. այլ հոգևոր
...րս և [illegible] բանախաւսս. յորդորականս և
նուէրս [illegible]անս. ով երանելի տէր [illegible] ը
Վահան. ծառայ [illegible] քրիստոսի։
Սուրբ[illegible]ութեանց քո [illegible]ութիւ
ընդ միաբանութեան [illegible]ութեան. ի սկ
զբանէ [illegible] գտար. ով ե
րանելի տէր ը Վահան [illegible]
քրիստոսի։
Մարտիրոսեալ ընդ գառինն. [illegible]
[illegible] ի [illegible]ութի ի սկ
զբանէ [illegible] ծառայեալ և
[illegible]. ով երանելի տէր ը Վա
հան. [illegible]։
Արդ [illegible] ... նահատակ [illegible]
[illegible] ի [illegible]. կատարեցեր
զընթացս քո [illegible]
[illegible]
[illegible]. ով երանելի տէր ը
Վահան. գողթնեայն [illegible]։

Շարական [illegible] [illegible]։

[illegible] [illegible] երանելի [illegible] բկ
[illegible]

Ճգնաւոր տէր ընդ դաւիդ. և անուն
քաջութեան քո էր յերկինս. յուրա
խութիւն հրեշտակաց. և ընդ աշխարհս
ամենայն ցնծութի մարդկան:
Ստացար քեզ անուն քաջութե յաղթա
րութ ճգնութե ով տէր ընդ դաւիդ.
յաղթեցեր թշնամւոյն խաչիւն քրիս
տոսի. լցուցեր ուրախութե ընդ սիր
զերս ամենայն. և աղօթիւք առ տէր ծե
զեր մեզ զօրավիգ: Նուէր ընդ մար
մին ընդ հոգւոյ քում փրկանս. և
խաչիւ և արեամբ գնեցեր զարքայու
թիւն. առեր իշխանութիւն բարեխօ
սութե ամպաչեա գերծ. զի փրկեսցէ
ընդ մեզ ի հարաւային կործանմանէն:

Դարձեալ Ս[illegible] և Յովակիմայ:

բկ Յարմատոյ բարեաց քաղցր շառաւիղ
վերաբուսեալ ծաղիկ հաւատոյ.
գեղ վայելչութեան. զարդ եկեղեցւոյ
պտղաբերեալ ընդ քեզ ով սուրբ կոյս
կոյս. տընկողին ընդ քեզ քրիստոսի բա
րեխօսեա վասն անձանց մերոց:
Նստա նոր մօր բարեպաշտի որդի. և
երկնաւոր հանդերձ սադրի նահատակ.
քաջ ըսպառազէն զի նուօրեալ հո
գւով

զուարճ արդեայ շքով մայրենով. մայրաբ ընդ-
անօրէնսն եղեալ պսակակցար ով սրբուհի
կուսակրօն. աղաչողին ընդ քեզ։
Որք զքաղցրութեն ծառայեալք յանդաս-
տանիս ձեր. յորժամ պատուականքն
արիւնքըդ ձեր հեղան յերկիր. երկնայ-
ինքն ուրախացան ընդ ձեզ յինքեանս
ընդունելով. մայր որդւով բերկրեալ
ուխտիւ յուսալ ի տան. աղաչողին ընդ ձեզ
Քրիստոսի բարեխօսեցէք վասն ան-
ձանց մեր։
Մարդասէրն վարեալ ծաղիկ ի նորա
տունկ բուրաստանի. լուսազարդեալ
երեւեցար ով երանելիդ սուրբ կուսա-
կրօն. վասն մեր բարեխօսեա Քրիստոսի
փրկչին մերոյ։ Անուանի քաղցրաբար
բառ հեզաբանեալ ընդ տէր Յիսուս. վը-
տակահոս արեամբ ներկեալ. ոսկեբող
բոյս դեռաբուսիկ. վասն։
Լաբոնունոյ վարդապետուն համեղ որդւոյ
արեամբ ձիթենեաւ. պսակեցար ի Քրիս-
տոսէ ընդ երջանիկ մարտիրոսացն. վասն
մեր։ Դուն պայծառ սուրբ հաւատոյ.
լուսոյ պսակ կենդանեցուցող. մայր որդւովն
բերկրեալ այսօր ով երանելիդ ընդ յու-
ղիսա

զիտայ. վասն մեր բարեխօսեսցէք քեզ ի
փրկչին մերոյ.

Շարական Մինասայ Երմոգինեայ և
Գրափոսի։

ԲԿ Ողջաշինատանկ վերնային՝ սրբոյն մեծին
Մինասայ. Երմոգինեայ գրաբոսի յու
սով եկայք տօնեսցուք։ Ով սուրբք վե
րակայքդ՝ քաղցրաբարբառք ընդ Մինասու. արդ
դահաս օգնական յուսով ընդ քեզ խնդ
րողաց։ Ի տաճարի հանգուցեալն
սրբոյն մեծին Մինասայ. եկայք հաւա
տացեալք յուսով երկրպագեսցուք։

Շարական Սրբոյ Ոսկեանց։

ԳԾ Որք արժանաւորեցայք կոչել յաշա
կերտութիւն առաքելոյն Թադէոսի.
և ի ծայրին հրով մաքրութեան ոսկի փոր
ձեալ գտայք ի բնակարանսն հրեշ
տակաց. ով երանելի սուրբ ոսկեանք.
բարեխօսեցէք առ Տէր մաքրել ըզմեզ
ի մեղաց մերոց։ Որք անհրաժեշտ
դաւանութեամբ քարոզեցէք ըզՔրիստոս ի դրու
նըս Թագուհւոյն. մերկացեալք
ընդ քաջ նահատակն ի յականս եփրա
տայ

տայ. ի ծաղկազարդ վայելչութիւնս. ով երանելի։ Որք անպարտելի մնացիք ի հրապուրանաց որդւոյն թագաւորին. չարչարեալք վասն քրիստոսի. որադապէս խողխողեցայք պատարագ ընդունելի ով երանելի սուրբք։

Շարական Սրբոց Ատոմանց։

Աղաչեմք ընդ քեզ Տէր բարեխօսութեամբ սրբոց Ատոմանց. որք նահատակեցան ի ճակատամարտ պատերազմի յաղթողք գտան ընդդէմ թշնամւոյն. բարեխօսութեամբ սոցա քրիստոս խնայեա ի մեզ։ Որք առին զսպառազինութիւն զզրահն հաւատոյ սրբոյ իւրեանց. եւ ընկալան ի գլուխ զսաղաւարտ փրկութեան զնշան խաչին. սուսեր ընդ մէջ ածեալ զճշմարիտ սուրբ հոգին. բարեխօսութեամբ սոցա։ աէ

Որք մաքրեցին զանձինս իւրեանց տաճար անուանելոյ քում սրբոյ. եւ բուրեցին հոտ անուշութեան զաղօթս իւրեանց. ի տեղւոջ հեղման սուրբ արեանն իւրեանց բարեխօսութեամբ։

Շարա

Դկ Սրբացեալք առ հանկանակսն·
ստ քաջութեամբ առնուլ ըզվերջ խաբէ
ութեան· հանձարեղք ի հաստա
ցումըն դաւանութեան· զամբարշտացն որ
դարադատ չափըման մը· զօրականք
յաղթօղք· պսակեալք ի քրիստո
սէ։ Փոխանակեալք զունայնու
թիւնս· ընդ ճշմարիտ յուսոյ անմահ
հութեանն· փափագանաց ձերոց
առիք ըզկատարումն· մաքրիլ արեամբ
յաղտոյ մեղաց արդմոյ· զօրականք։
Հայցեցէք զխաղաղութիւն· ճըշ
մարիտ վըկայք սըրբոյ երրորդու
թեանն· նեղելոցս յանօրինաց բըռ
նութենէ· զի ցընծասցուք յաղթանա
կաւ մարտի ձերոյ· նահատակք որ
գոյք· պսակեալ։

Դկ Սըրահրաշ պըսակաւոր և զօրադըլուխ
առաքինեաց· վառեցար զինու հոգւոյն·
արիաբար ընդ դէմ մահու· վարդան
քաջ նահատակ· որ վանեցեր ըզթըշնա
մին· վարդագոյն արեամբըդ քով պը
սակեցեր զեկեղեցի։ Սըրկնաւոր թա
դաւորին զինու յաղթեան պատերազմին·
խոհա

խոհական իմաստութեամբ խոհեմացեալ
անձնաւորապէս. խորհէն խորհրդականն՝ և
ծանուցեալ անուն բարի. խաչելոյն վ
կայ եղեալ՝ հեղմամբ արեան պսակեցար.
Սենական լուսով լցեալ՝ արփացեալըն
քաջն առատակ. Թաթաւեալ ի կարմրու
թիւն բոսորային բըղխեալ աղբերըն.
ցփրկականն ըմպեալ զբաժակ՝ և մ
կրտեալ արեամբն իւրով. դասակցեալ
ընդ անմարմնոցն երրորդութեանն եր
գել ըզփառս։ Սրբափայլ զգեստուք
արճնեալ ի յերկնաւոր հանդիսադրին.
երրորդութեամբըն զօրացեալ՝ վանեալ
զամենայն բանսարկուին. հրամայեակ հօր
ընծայեալ՝ որդւոյ գոլով չարչարակցի.
հոգւոյն յաղթեալ պատերազմին՝ և չա
րաւէր թագաւորին։ Նահատակն բարւոյն
դիտմամբ ընդ դէմ մեղացըն վառեցար.
տարագնաց ելեր յերկինըս. պարակ
ցեալ ընդ անմարմնոյն. տաճար զարմա
նալի տաճար եղեալ երրորդութեանն.
տէրունեան սուրբ խորհրդոյն տուն և
տեղի արժանացեար։ Ստացեալ ըզհան
ճարոյ վահան յուսոյն զրահիւք ծած
կեալ. զփրկականըն սաղաւարտ ի գլուխ
եդեալ

եղեալ զնշան խաչին. մա՛հա՞ն մեծ է
րեալ՝ նոր մանկութե՛ նահատակեա՛լ.
խաչելոյն մըկա՛յ եղեալ՝ պըսա՛կեցաւ ա-
րեամբըն իւրով: Ո՛ հոտանելոյ ողջա՛կէ
զեալ մատուցանէր զինքըն նըւէր. քա՛
հաւոր պատարագաւ՝ ընծայելո՛վ հօր ի
յերկինս. որո՞ւ նըն ցանկալի՛ արդարու
թե՛ըն ձոխացեա՛լ. իմաստութեամբ
պայծառացեալ՝ յեօ՛թնարփեան շնո՛ր
հա՛ց հոգւոյն: Ե՛րկոքումբք հարա՛
զատօք՝ ընտրելագոյն նահատակօ՛ք. յա-
ռաջեալ յամենեցունց՝ գլուխ և աւա՛րտ
մարտիրոսաց. նա՛խաշաւի՞ղ գոլո՛վ քա՛
րեաց՝ յառաջադէ՛մըն գարեգին՝ ը՛ն
կալեալ ըզքըրա՛քինըն՝ յա՛ղթանակ նա
հա՛տակացն: Ո՛ միակա՞ն խումբ հա՛րա
րաց՝ և երեանից թիւ ընդ մեցի՛ց. որք
ընդ նոսին նա՛հա՛տակեալք արիա՛բար
պատերազմին. և՛ հեղի՞ն զարի՛ւնս իւ
րեանց՝ ի նորո՞գումն եկեղեցւո՛յ. ը՛նդ
նոսին պըսա՛կելով ի յե՛րկնաւոր հան
դի՛սադրէ՛ն: Գ՛ո՞հութեա՛մբ փառա
բո՛ւթի՝ երրորդութեա՛նըդ նըւագե՛մք.
բազմութեամբ պըսակելոյս՝ ըզմե՛օք մա
ծեա՛լ առաքինեացս. եկե՛ղեցի՞ք հայա
տա

տաճարեայց՝ պայծառանայցէս զարդարեցան. ունելով միշտ բարեխօս՝ ըզծնողութիւն մայրանի սոցա։ Ծա

դծ

Կանոն Սրբոյ Կոնդակեանց Որդ նոյնին.

Ո՛ յառաջադրին սահմանեցեր ըզ փրկութիւն հայաստանեայց. շնորհեցելով մեզ հրաւիրակ՝ զերանելին ըզսուրբ գրիգոր. օրհնեմք ըզքեզ ընդ զօրս անմարմնոց կանանցըն՝ հայր անեղական։ Որ նորին դաւանութեամբըն խոսակից քեզ լինորեցեր ըզ դաշտս քահանայից. շնորհաբաշխ ծնունդ կարդեալ հովիւս եւ վարդապետս. գովեմք ըզքեզ ընդ զօրս անմարմնոց կանանցն՝ որդիդ միածին.

Որ մաքրութեամբ աւազանին եւ փրկական հաղորդութեամբ. ըզ ղինուորեալըն անուանեցեր քո՝ պայծառացեալ արեամբըն լուսաւորչին՝ յաղթող մարտի կեցեր. բարեբանեմք ըզքեզ ընդ զօրս անմարմնոց կանանցըն՝ հոգիդ ճշմարիտ։

Օրհնեմք ըզքեզ շնորհատու բարեաց

բեանց որ ընտրեցեր ի յորովայնէ ըզհրաւ
իրեալսն ի սկզբանէ փառաց քոց հա
ղորդս. խնկեալ ի մեծ զմաղթանօք սո
ցա։ Սահակայ և յովսեփայ սուրբ
հայրապետացն. զնորդիեր սուրբ վար
դապետըն հրամանաւ լուսաւորել զար
ևմտն քաջ ըստպարագեսն. խնկ
եալ ի մեծ զմա։ Որ ընդմեր լիցեալ լըն
յանձառ լուսոյն. ըզսկացեալ լըն ի
գոյն այծեաց. որոշել լըր ի սուրբ հօ
տէն ընտրեալ ըզքոյին հաւաքեցեր.
խնկեալ ի մեծ զմադ։

դկ Որ անդադար փառաբանիս յանմար
հ մնոցն. քահանայք քո լուսածնունդ
զաւակօք. ընդ քեզ բարեբանեմք զծ
հայրցըն մերոց։ Որ ի շառաւիղէ քոց
սրբոց քարոզացն. պսակեալ ցուցեր
զհայաստան աշխարհս ընդ քեզ։
Որք արբին ըզ հուրըն կենդանի ընդ
հրաւիրեալըն ի վերնատանն. յորդաբուղխ
բանիւ շնորհաց լուսաւոր եղեն մանկանց
արեամբ մկրտելով ընդ քեզ զծ
գ հայրցըն։ Ըզ սէր ըմենայն ազգք և
ազինք. ամենայն գործք ոյ. զթադաւ
որն ամենեցուն. օրհնեցէք զհայրըն

երկնաւոր․ և բարձր արարէք ըզնա յաւ-
իտեանս։ Որ հալածեաց զխաւար մե-
ղաց ի տանէ Թորգոմական․ զհանդի-
սադիրն ամենեցուն գովեցէք զնա որ-
դին․ և բարձր։ Որ պսակեաց ըզ
հայրապետսն նորաքաջն լուսաւորչօք․
բարեբանեցէք ըզսուրբ հոգին որդիք
լուսոյ նոր խորայնէ․ և բարձր։

Ներգործեալ աստուածութեամբ ի հայաս- ռ
տան ծագեցար․ պայծառացուցեր մեզ զե-
կեղեցի հեղմամբ արեան սրբոյն․
մաղթանօք սոցա խնայեա ի մեզ պար-
գեւատու բարեաց․ Եւ ողորմեա քո ամ-
բոխիս։ Պանծալի նահատակք հո-
գեւորին զօրութեամբ՝ հրով հոգւոյն զի-
ջուցին զգործն ըզկռապաշտ պարսիցն․
մաղթանօք։ Պսակեալքն տեսանողին
յաւիտենական անդրանկութեան․ զհաւատոյ
որդիս սրբոցն դրախտին պսակա-
զարդ տեսեալ․ մաղթա։

Երկնային հրաւիրանօք կոչեցեալք ի ս
սեղանն․ փրկականն բանին պատ-
մօղք և պարծանք հայաստանեայց․ դա-
սակցեալք ընդ զօրս անմարմնականացն։
Ողջակիզեալս անձն ընդ մարտիրոսն նախանձեալ

փառաւորին· զգամզանացեալ ըզթագա-
ւորըն գործակցօք չարին սուզեալ· զյաղ-
թականն երգեն զօրհնութիւնս տն։

Հաւատոյ զինուք վառեալ մանկունեան
զօրավարին· յաշխարհօրէն պատերազ-
մին ախոյեանն եկեղեցւոյ· անձամբ իւրն
երգեն ժառանգորդ բարեաց։

Մխտակցաբար արտասուեսցուք զու-
րախօղըն հաւատոյ· ընդ սրբոց հայ-
րապետացն երգելով զփառս ի բար-
ձունս· փրկողըն ըզմեզ մաղթանօք
սոցա։

մկ Անճառելի բանդ Հօր· որ վասըն
մեր ելեր ի խաչ· բարձրացար ի մէջ երկ-
րի բարձեր զյանցանս նախաստեղծին·
գերահրաշ զօրութեամբ յաղթեցեր մա-
հու յարուցեալ երեքօրեայ լոյս ծագե-
ցար տիեզերաց։ Դասակարգեալ հողե-
ղինացս ընդ հրեղինաց աննիւթ գոյից·
երջանիկ արիութբ կատարեցան յանօ-
րինաց· զի ընկալցին ի քէն քս զանա-
պական փառաց պսակն· երևեալք լուս-
ազգեցեալք յաւուր մեծի քում գալըս-
տեանն։ Ընդհանուր քարոզեցին
զբանդ կենաց ընդ տիեզերս· թօթա-
փեալք

փեալք ըղ՝ քուն մահու զուարթնոց
երկնից հետևեցան՝ . Ժուժկալեալք ա-
ռիաբար՝ զժանիս մահու խորտակեցին՝ .
Իմաստունք երևելով՝ ընդ փեսային մտին
յառագաստն ։ Լուսաւորիչն ամենե
ցուն ղևոնդի է սուրբ վարդապետըն .
խոհական մեծ՝ խորհըրդով՝ խրատեալ
ըզ ցոյց զաշակերտեալըն . ծաւալեալ
զլոյս գիտութեան յոգիս արանց կա
տարելոց . կամաւոր յօժարութե՝ կա
տարեցան սիրով փրրկչին ։
Հուր սիրոյ կենարարին բորբոքեցաւ ‖ Ղու. 12. 49
յոգիս սըրբոցն՝ . ձայն տուեալք խրա
խուսեցին՝ դիմեալք ի մահ յօժարու
թեամբ . զէկամվարըք հոգեորք զայլս
մեզից խորտակեցին՝ . Ճանապարհ մեզ՝
հորդեցին՝ ի յերկնայինն նաւահանգիստն ։
Մկըրտեալք արեամբն իւրեանց՝ առ
բին ‖ զբաժակ մահու փրրկչին՝ . յա ‖ Մտ. 20. 23
ռաջեալ յամենեցունց յօսէփ ընտրեալ
աշակերտացն՝ . Նորահրաշ սիրով՝ լցեալ՝
և նահատակ բարի ցուցաւ . շինեցաւ
տաճար փառաց սրբութեան անմահ
բանին ։ Ուսուցին ամենեցուն՝ երկրր
պագել քում տէրութեանդ՝ . չարչա
րեալք

րեալք անբնաբար՝ ընդդէմ մահու չար
իշխանին՝. պատրաստեալք ի պատերազմ
զդաստարանս չարին խափանեցին՝. Ջուր
կենաց մեզ արբուցին ընդ՝ հուր մեղացն
շիջուցին։ Անահ լուսոյ մեզ՝ ծանուցեալ
զանգիտութեան խաւարն եղծ՝. սահակ
սուրբ՝ հօտապետ սրբեական բարեացն
հաղորդ. մերբերիչ վարուց բարեաց՝
վանեւ չարին պաշտօնէից. տարփացեալ
անձանց լուսոյն՝ վերամբարձեալ ի կեանս ան
մահ։ Նահատակեացն ձեռնմարտից՝ եկայք
և մեք հետեւեցուք՝. ցնծութեամբ կամաւ
բերցուք՝ ըզյիշատակ հայրապետացն՝.
ուրախասցուք յարմարութեամբ՝ ի միութիւն
մարմնոյ փրկչին՝. փայլեցուք գործովք
բարեաց՝ ի յերկնային առագաստին։
Արիասիրտ թագաւորին՝ սրբական
ձայնիւ հնչմամբ՝. երգեսցուք զերգս՝
օրհնութեան փրկեալք արեամբն իւ
րով սրբով. զի դըժնեութեամբ իմ
նահահեալ ընկալցի զաղաչանս՝. Թողու
թիւն շնորհեսցէ մեր քաղցում յանցա
նացն։

գ.է Պայծառացան այսօր՝ սուրբ եկեղե
ցիք՝. ընդունողք կենդանեօք. որք
ի դուր

ի գործոց իւրեանց ծանուցելին ընդ
լոյսն աներստուեր հայելի անչափ ընդ
ամէր սիրողաց։ Բանհանեալք պատու
եալ են ծնմամբ սուրբ հոգւոյն. նախա
կարգեալ են յառաջնորդութիւն փափա
գուզից վերնոյ յարկին և անպատմելի
պատրաստեալ բարեացն. այսօր փառաւո
րեալ են ելանել ի նոյն։ Օրհնութեամբ երկ
նից եղև ցընծութիւն՝ անսանելով
զամենայն զօրագլխեալօքն կանխելով յու
րախութիւն ծածկեալն և լուսաւոր սուրբ
առաքելոյն. պատրաստեալ նոցա
գոյութեան կամարին։ Մարգարէիցն
և առաքելոց մատուցանէ ձեռօք. նաև
բանկալն պատարագ ընծայից թագաւո
րին երկնաւորի. որ հրաւիրեաց ա
րեամբն իւրով լինել կցորդ խաչին
և զմանց. կամակար մահուամբ զի նորոգեսցէ
սիրողաց։ Հաշտարար ընծայ հօր ազ
գի մարդկան՝ քրիստոս մատուցած. զի
կերակրեսցի քո հաստատեալ խորհրդարա
նովք նահատակաց ի քէն ընտրե
լոց. բարերար փրկիչ միայն մար
դասէր։ Որ խոստացար լինել ընդ Մատթ. 28. 20
մեզ մինչ ի կատարած. ամենայն օր
սեղ

պէտս առ ի քէն վարժողաց և այցելու մե
ղաւորաց որսացելոց ի բանսարկուէն ի
խաւարային նորանկամս. քաղցրու
թեամբ քո տէր խնայեա ի մեզ։
Հեղմամբ արեան սրբոյ քո հօտա
պետաց. զեկեղեցւոյ քո ցրուեալ
մանկունս ժողովեա յուրախութիւն
ըզվարդապետելս արդարութե և արտա
սուաց յորդահոսս բղխմամբ. փր
կութեան մերոյ պարգևաց բաշխող։
Աղօթանօք սոցա գթասցես ի մեզ. ա
նոխակալ և ամենատուր որ ընտրե
ցեր ի մարդկանէ չարչարանաց քոց զու
գակիրս և զերազանցս բարեաց ժառան
գորդս. օրհնութիւն քեզ տէր երգես
ցեն մանկունք։

Հբ Երգեմք ձեզ երգս ըզհրեշտակա
կան ընդ ձայնս. յաւէժս և վայել
լուչս մրտերիմս և նորոգեանս.
ո ծվ սո թագաւորը զեմմանուէլեանս։
Զուարթ լպարծիմք ձեօք. սուրբ
հօտապետք քրիստոսի. յօրինեալք
և յարդարեալք. աղաչեմք սուրբ
մաքրեալք օթեվանք տէրութեան երկ
նաւոր թագաւորին. ո ծվ սո։

Սրբ

Որք եկեալ հանեալք լինէին սեամ
գոյնոր զօրըն պարսից. զի յափշտակես
ցեն զառաջնորդսըն հայաստանեայց.
ըղսո ծ: ծ: Որք չուեալ գնացեալք
լինէին. ի պայծառ անօրէն թագաւո
րին. զի վկայեսցեն ճըշմարիտ սուրբ
երրորդութեանն. սո Ձ:
Նորանէլեայն ի մարտ մըտեալ. նորանէ
լեայն ի մարտ մըտեալ. զի վիրաւորե
ցեն ի մահ ըղբելիար. և կոխեսցեն
ըղզօրութիւնըս թըշնամւոյն. սո.
Որ խիզախեցըն յաղթութիւն պար
սեաց. որ խիզախեցըն յաղթութիւն
պարտեաց. ը մեծ մաքառումըն սըրբոց
ճըգնաւորայն. ընդ սո ծ:
Նոկ ի հեղմանէ արեան ձերոյ հոտ ա
նոյշ բուրեաց ի յերկինս. և հաստատեցաւ
ուխտր ի հաւատ անուշից. ընդ կամա
որ պատարագըա ձեր. ո ծվ սո:
Որք համբարձայք ի կամաւորս սերովբէ
ից և ի դասս քերովբէից. բարեխօսե
ցէք առ ուխտր վասն անձանց
մերոյ. ո ծվ սո Ձ.

Կարգ առաւօտու ժամու միաշաբաթին.
Կա՛է խորհրդոյ արարչութեանն.
և Յարութեանն Քրի։

Ճբ

Որաստեղծեալ բանն յանէից. ի սկզբանն զերկինս երկնից. և զերկնային զօրս անմարմնոց իմանալեացն զուարթնոց. և ըզգալի տարերց քառից հակառակաց միաբանից. օրհնեալ յաւէտ փառաբանի երրորդութիւնն անձառելին։

Երեք սրբեան մի տէրութիւն միով բնութեք ա՛ծութիւն. լոյսն որ աներ արարչական՝ ասաց լինել լոյս եղական. զոր և ծագեաց յօրն առաջին՝ միաշաբաթ կերակէին. օրհնեալ յաւէտ։

Յաբունօրէն բացայայտեցուք՝ զծածկեալ խորհուրդըն ծանիցուք. զի լոյսն անստէս իմանալի մաքուր՝ հոգւոյ տեսանելի. ի սոյն ծագեաց միաշաբաթ մեզ յարութեան ոչ ձայնադայթ. եկայք փրկեալք ընդ զուարթնոյն՝ տուք օրհնութիւն յարուցելոյն։ Արըդ սիրով խոնարհեցար ի փրկութիւն մեր մարմնացար. նովին մարմնովն խաչեցար ի գե-

րեզ

ըն՛դմամբ մահու եղար․ այսօր յարեա՛ր
ննջարանըն ի հրեշտակաց քարոզեցար․ Եւ
կայք։ Նորեցար խընկաբերիցն յող Մար․ 16․ 1
ջոյն կենաց ուրախալից․ Եւ ի լերին նըն
զանկլենին առաքելոց մատուցանելոյ․ որ
ժամանակ զմեզ ընդ նոսին զքեզ առնամ
նել յօրըն վերջին․ Եկայք։
Արդ որդիք զարթիք՝ հարսին լուսոյ
առաք մեւեալ իք․ Եթէ փեսայն քո յարու
թեան յաղթեաց՝ մահու խորհրդութիւն․
զայս պսակէ ըզքեզ փառօք եւ ընդ
մահ ազատեալ զարդուք երգեա երգ
նոր յարութեանն նորոգեցելոյ կենաց
պարգևոյն։

Նոր կանոն Կիւրակէի Մեծի արարչագործութեան․
եւ կանոն երկնայնոց զօրացն։

Բարձրեալն բանին հօրն ի ԲՀ
յերկրորդումն աւուր սկըզ
բանն․ ըզջուրսն ի ջուրցն բա Ծն․ 1․ 7
ժանեաց․ հաստատութիւն պարունակեաց․
որով զաշխարհս հովանեղինաց անջրպետ
եաց ի հրեղինաց․ ընդ նոսին որդիք լու
սոյ՝ առաք օրհնութիւն երգեալ լռելեայն։

Ումն առաջին զերկինս 'ի վեր հաստատէ.
և լուսաւորաց պայքուց օրէնքս կարգէ.

Բազմաչեայ հոյլք քրովբէից երեք՝ սրբ
բեանըդ սրովբէից. աթոռք անեղ էու
թեանըն համագոյ երրորդութեն. բա
րեխօս լերուք առ տր̃ ձայնըն մանկանց
եկեղեցւոյ. ընդ նոսին։ Գերագոյն իշ
խանութիւնք՝ և անփոփոխ միշտ տէրու
թիւնք. անպարգելի սուրբ զօրութիւնք՝
և յարարչին փառաւորութի. աղաչեցէք
զտէրն ողորմած՝ անտես չառնել զգործըս
ձեռացն՝. ընդ. Դասք անմարմնոցդ
պետութե՞ց՝ հրեշտակապետըք բարձ
րութեց՝. հոգիք հրեղէնք և սպաս
որըք՝ հրեշտակաց զինուորութիւնք. մաղ
թեցէք զտէրըն տերանց ձայնըն մարդ
կան երկրաւորաց՝. ընդ։

Երկնաւորաց դասուց վերնոց՝ որհնա
բանից քոյ զուարթնոյ՝. քաղցրա
ցէ առ քեզ գթած. որ ձայնըն մեր
ձայն մաղթանաց. զօրս և տայցես մեզ
պահապան. յայսմ հետէ մինչ ի վախ
ճան՝. ընդ նոսին որ։

Օրհնութեց և տէրութե՞ց. իշխանութեց
և պետութեց. եւ ամենայն անուանելեաց.
որք ի յերկինս պաշտամանօք՝. ընկալէք
ուրախութե՞ ձեր յոր մահու և յարու
թե

թե՛. ընդ նոսին՝ օրհնել հոգւով՝ ըղ
քեզ՝ ընդ հօր փառաւորեալդ։

Երգ վեցն Երրորդի աւուր Պենտէկոստէին։
Եւ վեցն Երրորդ տօնին. Եւ է
Յօհաննու Ոսկեբերանին։

գշ Խօսակիցն բանն որ ընդ հօր՝ արարչակից
և համագոր. յերրորդաւուր՝ զջուրսն
զատոյց. ընդբոյս և զօրութիւնս բըղ-
խեցոյց՝. Եւս ի յերրորդ դարուն դար-
Յօ. ձեալ՝ || զջուրսն՝ հեղեղ ցամաքեցոյց.
7, 10 զնոյ տապանաւն խոր ապրեցոյց. ընդ
կենդանեաց սեռս մնեցոյց. աւք օրհ-
նութիւն անձառ լուսոյն. հօր և որդւոյ
և սուրբ հոգւոյն։ Ընդ ծառոց երկ-
րի զզարդեալս. ընկեցեալ և զօրունկս ի-
մանալեաց՝. զհեղեղ մեղացն ցածու-
ցեալ՝ զզաստ մարդկանց բազմացուցեալ.
յորոց և մեծն՝ ի ծննդեանս կանանց՝ միջ-
նորդ շնորհաց և օրինաց. աւք։

Թագաւորին երկնից զխնուորս արքայ-
ութեանն աւետաւոր. խնդրեա դը-
նել երբ ի սրտի. առ ի հոգևորս արքայ
մանկանս. յօւխտեալ տեղին տերունա-
կան՝ ի խոստացեալն որդւոց մարդկան.
առ։ Միածնադրին հօր սպասաւոր և
յար

յարդարանօք երկրպագօղ՝ կարապետ եւ մկրտողին. այնմ որ՝ մեղաց մերոց քաւիչ. Մեր բարեխօս առ նոյն գթած. Ջնջեա՝ ըզգիր մեր յանցանաց. առ ւք:

Ի հօրէ լոյս ծագեցար՝ մեռեալ ըզանթեանս կենդանարար. աւարեցեր յաւերժելութեանց զյօհաննէս քարոզ կենաց. առ որին հայցմամբ՝ ամենակալդ ըզպարգեւ տուրս մեր ընկալ. առ ւք օրհնու:

Լուսաշաւիղ յերկինս եկիր՝ հողանիւթեալ մեզ հրեշտակին. արժանացո ըզ
մեզ նորին նմանել անձամբ կենաւորականին. Մա 7. 13
զի հետեւող գալստեան նորին՝ հօր քոյ վերին օթեւանին. Եւ երգեսցուք ընդ մեր ջանիւքն որդւոյ՝ լուսոյ քեզ. Եւ [illegible] փառ ւ ց:

Ի ԺԴ Կանոն Ս[illegible] [illegible] անապատաւորացն. եւ Կանոն [illegible] [illegible]. Ի [illegible] Կանոն ամենօրհնեալ Աստուածածնին:

Մայրն անդրանկին եւ սկզբնածնին՝ հա- ԴՀ
լածեցաւ յօրն առաջին. Լոյսն այն պայ-
ծառ՝ յորժամ ըզերկրորդին՝ յարեգականն նախ Ծն 1. 3
հաւաքեաց. Լուսինն իսկ լուսոյ տեղծեալ՝ եւ անտեղաց պարս յօրինեալ. Որով օրհնեն զանեղծողն Տէրդ՝ ի բանաւոր պաշտօ

պաշտօնէից։ Ո՜ ծածկեալ խորհուրդ
ըն ծանուցման չորրորդ դարուն խաղա
կան. ի՛ չորրորդ օր դարձեալ հրեշտակն
ետ զաւետիսըն կուսական. Թէ՛ լոյսն որ
ոչ բովանդակի ի քեզն՝ մարմնով պարու
նակի. յո՛ր օրհնեցայք ազդ երկրածինք.
տուք օրհնութիւն ամբողջ կուսին։
Կուսին նախնւոյ մօրն եւայի. յորմէ ա
դամըն հանեն պարտի. բարձան անէծքըն
տրտմական քո սուրբ ծննդեամբ կոյս
մարիամ. ամպաչեան զքո մեծածնին՝ Թո
ղուլ՝ ըզմեղս որդւոց նոյին. յո՛ր օրհ։
Տաճարն ընծայեալ յերկրէ յերկինս.
յոր համբառնամք առ քեզ զհոգիս. յո՛ր
լուսելոյ քո զաւետիս. խնդրեա՛ լինել
մեզ լուսելիս. ձայն աւետեաց քոյ մեծա
ծնին. եթէ եկայք օրհնեալք հօր իմ՝.
յոր։ Զայնիւ առ քեզ տէր պաղատիմք. և
ամաչի քո անկանիմք՝ ամպաչանօք մեծած
նին. չիջոյ ի մեղս ըղձից հնոյին. տուր
արտասուօք զմեղըս ջնջել՝ և վերըս
տին զմեզ նորոգել. յո՛ր։ Ո՛ կամաւոր
ճարտարապետ. անցեր՝ ընդ ծով կենդանա
անհետ. վերաբերեա ըզ պետրոսի զմեզ
ի յալեաց մեղաց ծովէս. պաղատանօք զե

րա

բաղդունի անապական քում ծնողին. յո՛ր օրհնեցայք ազգ երկրածինք. տուք
օրհնութիւն պտղոյ կուսին։

Սրբ Հօրն Հինգերորդի առաւօտ Մարգարէութեանն.
Սրբ Հօրն հինգ դարուն Սրբ՝ եկեղեցի Մա
թէոսի Միքայէլոսի։

Խաղաղութեան բանն ի հօրէ յոր Եշ
հինգերորդն հրամայէ. Բղխել Ծնն 1·20
ի ջրոց սեռս կենդանեաց. և թռչունս
օդականաց. նաև ի դարուն հինգ մովսէս Ել 14·22
տէր յամին և ի ծովն խորայէլ հան. տաւ
ցուք հրաշից ներգործողին պատուել. և
փառս անեղ բանին։ Մաքրափայլ օ
րինակի առաքելոցն քրիստոսի. որք ի
ծովէն տիեզերական ի յերկնային կո
չեցան. անձին ըստ ծով աշխարհական. և
ի հոգին մկրտեցան. տաղ ցուք հրա։
Ուրախութեան անսպառական. ի հայր
սանիկն անապական. զձեզ առաքելոց
հայրերն փառաց. հրաւիրատուք տերտա
կանաց. ո՜վ հարսանեաց այն հայցեցէք.
ընդ ձեզ լինել մեզ պարգևել. տաղ ցուք.
Սորգովեցք տիեզերաց ի նախահօրն յան
ցանաց. նորափեթութ զարդարեցէք. զե
կեղե

կեղեցիս հեթանոսաց· պայծառացէք
առնոյն գըթած՝ զմեզ նորոգել ի հնոյ
մեղաց· տանջուք հրաւ։ Որ նորոգեցեր
համայնից՝ արարածոց յանգոյից· նոյն
զնսեղեր զեկեղեցի վեմբ ի վերայ վիմին
բանի· ըստ եդեալ հիմանն ի նոր սիոն՝
ըղմեզ յորդեա շնորհօք ի նոյն· տաց։
Սրբախաղաւ զնայիք գետոյ քաղցրք
ի քեն շնեալ յո՝ յորդէ վրանիք շնոր
հաց հաւին· զոգիս մարդկան ուրգա
նես· արբեա և մեզ՝ ի ջրոյն կենաց՝ հայց
մամբ՝ հոգւոյն մաքրութեանց· զի բա
նաւոր երկիրս քո· պարգեւեսցի ՚ի
փառաւորս քո։

Եւ Զ ձայն Մեծերորդի աւուր Մարգարէութեանն։
Եւ ձայն վերջ դարձոյն· Եւ ՚ի խաչէ
յարութեանն Հռիփսիմեանց։

ուր Չհանդուրժեալ բնութեամբ բարույն
ունել միայն զանձառ բարին· այլ առեղ
ծեալ զմարդ յետ պատկերին ի վեցե
րորդ առաւօտին· Եւ ի յերրորդ ժամ
զկորուսածին ի յոգնութիւն ետ հաղած
նին· զոր ի դրախտին եդ վայելել
բայց ի պտղոյն մահու արգելեր։
Ապանձեալ առ դատողին յետ յանցա
նաց

նաց ադամըն հին. զկինըն պատճառ ե-
դեալ խաբմանն՝ և կինըն զօձըն դատա
ձան. որով երկիրս այս անիծաւ ‖ փուշ ‖ Ծն. 3. 18
և տատասկ ի սմա բուսաւ. վերձիր մա
հու մարդոյն տուաւ. դառնալ ի հող
ուստի առեալ ղծաւ: Զընջել փութայր
հայրըն փառաց ըղձիւր. պարտեաց մեր
յանցանաց. որով զդեղաւ որդին զբ-
թածն ի վէց դարուն զմարմին մեղաց.
հօր հաճութեամբ ի մահ խաչին եկըն
կամաւ ի յուրբաթին. դաւուըն զենաւ ՚ի
հին զատկին՝ փոխան գառանցն օրինա
կին: Աւահիւ լուսոյ պատուիրանին
արդարութեան ճանապարհին. բարձ
րանալով՝ քո ի խաչին՝ բարձրացուցեր
զմեզ ի յերկինս. քո անպատում խոնար
հութեամբըդ՝ և կամաւոր խաչելութեդ.
հաշտեաց ընդ մեզ տէր գթութեամբ.
և թող ըզմեղս ողորմութեամբ:
Ոսկալիդ սերոբէից. և անհաւորըդ քերո
բէից. խոնարհեցար ի չարչարանս՝ չար
չարելի ընութեամբ մարդկան. ի խաչին
զմեղըս սպանիր. և զդամանկինք մահու
լուծեր. հաշտեաց: Եհագոյն բնու
թեանց էին՝ և անպարփակդ բաւարից. յոր
ժամ

Մատթ. ժամ ‖ Ծագեա զխաչիդ նշան՝ ի գալըս-
24. 30 տեան քո միւսանգամ. զերկրպագուս
այժմ հաւատով լուսաւորեա նորին լու-
սով. զի համաձայն խաչազգեցիցն՝ ընդ
քեզ՝ օրհնեմք յաւիտենից։

Երգ վասն Յօթներորդի աւուր Լուսաւորչեանն. Եւս վասն Յօթներորդաւուրն Եւ 'ի խորհուրդ հանգստեան։

շաբ. Տէր յետ ստեղծման արարածոց հան-
‖ Ծն. գեաւ՝ ‖ յեօթն օրն ի գործոց. այն որ
2. 2 հանգիստ աշխատելոց. և կամքն գործ է
եղելոց. ուստի և մեք յոյս հաստատուն
եւ հանգստեանն շաբաթուն. Թէ
սա գործել զգործս Աստուծոյ՝ անդէն
հանգչիլ ընդ Աստուծոյ։

Ամբունաբար վարդապետսք. յորինեալ
են տն խրատսք. որ ի յերկրորդ ա-
րարչութեանն. յետ կատարման անօրէ-
նութեանն. յեօթներորդ որ հանգըս-
տեանն. իջեալ մարմնով ի գերեզման՝
զկապեալ հոգիսն մեռածեայ. զանմահից
հանգիստն պատրաստեաց։

Զօղդ որ ի քոյդ կողէ ցողեալ բըժըշ-
կեսցէ ըզհանգուցեալսն. իջցէ ի հոդ
մահու

մահճանոցին և բուսուցէ յօրէն վէր
ջին. կենդանարար ձայնիւրդ քո կոչեա
զննջեալս ի կեանս քո. և դասեցո ընդ ար
դարոցն. երգել քեզ փառս ընդ զու
արթնոցն: Նւիրեալ զբնութիւն կե
նաց ունող դարձոյց յանցանքն ի մահու
հող. իսկ անմահիդ մեռելութիւն շնոր
հեաց՝ դարձեալ զանմահութիւն. զոր ես
ընդ քեզ թաղեալ մահուամբ՝ աւազա
նին մկրտութեամբ. յարո ընդ քեզ քոյին
փառօք արեգականն նման լուսոյ:
Փայլին արդարքն յարքայութեանն՝ և
ճգնաւորքն ի հանդերձեան. մարտի
րոսքն պսակին. և կուսանաց լապ
տերք վառին. դասեցո զիս ընդ նոսին
որք զքեզ՝ ամ խոստովանին. արդարու
թեամբ մի դատեսցին այլ գթութեամբ
քո քաւեսցին: Ո՛ անպատում խո
նարհութիւնդ. որ թաղեցար մեռելու
թ. և յարուցեր յորդւոց մարդկան.
որք հաւատով ի քեզ անկան. յարո և
զմեզ արդարութեամբ. և զննջեցեալսն
ողորմութեամբ. զի կենդանեացս բերանովք
տացեն՝ քեզ փառս ընդ հօր
հոգւոյդ:

Նոր

ձգ Այլ Առաջնորդական Օրհնէ Աշէջէ տեառն սաղմոսին։

Յարեւելից մինչեւ ի մուտս. ի հիւ-
սիսոյ եւ ի հարաւոյ. ամենայն.
ազգ եւ ազինք յօրհնութիւն
նոր օրհնեցէք զարարիչն արարածոց.
որ ծագեաց ընդ լոյս արեգականն անյե-
յաշխարհս։ Եկեղեցիք արդարոց
փառաբանիչք ամենասուրբ երրորդու-
թեանն. յառաւօտուս լուսոյ զառաւօտ
խաղաղութեան Քս գովեսցուք ընդ Հօր
եւ Հոգւոյն. որ ծագեաց ընդ լոյս գիտու-
թեանն իւրոյ ի մեզ։

գկ Այլ շնէ Աղաղակեցէք Սաղմոսին։

Զինուորք աստուծոյ. եւ ժառան
գորդք երկնից արքայութեան. որք
փոխանակեալք զանցաւորս աւելիք զան
նանցելին բարութիւնն. բարեխօսեցէք
առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ։
Նահատակք պսակաւորք եւ սիրե
ցեալք ի յերկնաւոր Հօրէն. որք մի
կրթեցայք ԺԲ առաքեալքն ընդ մարդ ի մահ
խաչին. բայց Սրբոյ ... ցանկալիք եւ
օթե

ծթեւմանք հոգւոյն շնորհատուութեան. ա[illegible]րք յաղթեցէք հոգւով՝ կարեաց և յանկութեանց. բարեխօսեմ:

Դիմեցէք անարհեն և բաղձալիք՝ վեր նորոյն պետութեան. ա[illegible]րք երանութեան մաքին հասիք ըստ զանձն նոյնանր դէն մարզիկան. բարեխօսեսջիք:

Կամաւորք պատարագք՝ մանկունք ան օք և կատարեալք լինելութեամբ. ա[illegible]րք փոխանակ կաթին արեան՝ զգինին զմայլեցուցիչ. բարե:

Երգ Օ. ձյն Ա. Ծն. սաղմոսին:

Լոյս առաջին լուսոյ անճառելին լոյս. բնակեալդ ի լոյս անմատոյց՝ հայր երկնաւոր՝ ի դասուց լուսեղինաց օրհնեալ. ի ծագել լուսոյ առաւօտուս՝ ծագեա ի հոգիս մեր զլոյս քո իմանալի:

Լոյս ի լուսոյ՝ ծագումն արեգականն արդար. անճառապէս ծնընդեամբ հօր որդի. յառաջ քան զարև անուն քո պաշտեալ ընդ հօր. ի ծագել լու: Լոյս ի հօրէ բղխումն աղբիւր բարութեան. հոգիդ սուրբ ճշմ. մանկունք եկեղեցւոյ ընդ հրեշտակս երգեն զ բարեբանեն. ի ծա:

Լոյս

Լոյս երրեակ և միանբաժանելի սուրբ երրորդութի. զքեզ ընդ երկնայնոյն երկրածինքս միշտ փառաւորեմք. ի ծա։

Նորէ չինէ ՏՐ հոգեւորական Սաղմոսին։

Յով 14. 6 Ճանա. մմ պարհ. և ճշմարտութի. և կեանք. Քրիստոս առաջնորդեա հոգւոց մերոց. յերկրէ ելանել յերկինս։

Յով 10. 9 Դուռն. մմ ւռն կենաց մեզ եղեր. ց յեսու. մտ յծ և ընդմեզ ընդ հայր քո և հոգի. երգեմ միշտ ընդ փառաւս։

Ձր

Նորէ Նորոգ ժամու աւուրն. չինէ Որդ միայնին։

Օրհնեմք ըզքեզ հայր անըսկիզըն էից էակ ի յանգոյից. բարձեր ձեռօք նիւթ ի հողոյ և ստեղծեր մարդ ի պատկեր քո. գլուխն մտից խոնարհեցաւ. զի զպատուիրանն քո մոռացաւ. դարձեալ ասեմք առանձնակին թէ հայր մեղայ քեզ ի յերկինս։

Դկ Երկնաւորացն անքննելի եղեր մարդ կամ տեսանելի. զգեցար պատկեր հողե

զի

զլինել պատկերըդ հօր անփոփոխելի. Ելեր
յերրորդ ժամ ի խաչին վասն ազգամանց ‖Մար. 15. 25
նախաստեղծին. ընդ աւազակի քում
խաչակցին արժանացո ըզ մեզ դրախ
տին։ Թագաւոր Թագաւորաց՝ առաքեա
բուղխ Հոգւոյ շնորհաց. ժողովելոյն ի վեր
նատանն՝ առաքելոյն երկոտասան. ի Հրոյ ‖Գործ. 2. 3
լեզուս երեւեցար՝ յոգիս նոցա վերանորո
գար. լուր յանուն քո ժողովելոյս՝ եկ
եւ առ մեզ յերրորդ ժամուս։

Որհ Վեցերորդի ժամուն։

Խաւարեցաւ լոյսն արեւուն՝ ի վեցե ‖Մատ. 27. 45
րորդ ժամ ուրբաթուն. ծանոյց թէ
լոյսն արարչական՝ նըսեմացոյց զլոյսն եղա
կան. կախեալ ըզ քեզ մերկ ի խաչին՝
քօղով ստուերական ծածկէին. Հերքեա
ի մէնջ ըզ՝ ծանրութիւն շըրջօղ դիւին ‖Սաղ. 90. 7
միջօրէի։ Զանձրութեան մարմնոյ այ
սուն չարի որ յայսմ ժամու պատերազ
մի. զծղեալ յոդւոյ՝ մեր Հերքեսցի քոյ
նըշանաւ սըրբոյ խաչին. Ճըշմարտու
թեան քոյ ձայնագայթ՝ զառ ի յերկնից
անկեալ փայլակն. մերժեալ ի մէնջ Հա
լածե

լուծեսցէ. և զմեզ լուսով քով վառեսցէ:
Յայսմ միջօրեայ տուընջեան ժամու՝ վայ
Եղջերական աչաց մարմնոյս. || Նետոխուք զաղտ
նետաց մի խոցեսցուք՝ ի խաւարչէն որ ի ծա
ծուկ. շուրջանակի բանակեսցին զմեզ
բանակք հրեշտակաց. որք պահեսցեն
զմեզ միշտ լինել՝ ընդ քեզ ընդ հօր փառաւո
րելով:

Ի Թ Իններորդ ժամուն:

Զչարչարակցեալ քեզ տէր՝ լուսոյ երկուք
ժամու խաւարելոյ. ապշուցեալ
յիններորդին՝ ի ասիլ լուսին մահու
սասանելին. Զմահդ լուսոյ մեծապոյծ
ծառ՝ ասանդեցեր զհոգին առ հայր.
ուսնոյ կոչոր քեզ ի յերկինս՝ ընդ մեզ
աղբիւր հոգւոյ քոյին:
Սանդարամետ որք անդունդ զկապեալ
հոգիսն արձակեցեր. մեզ ի մեղս սպա
սանեցան՝ ի առաքինաց մեռեալք յարեն.
տարերք երկրի տատանեցին. և աշխարհի
սիւնք դողացին. բանմե զաւս առ քեզ պա
զատեցուք՝ զի ընդ արդարոցն դասեսցուք:
Յուցեր յայն ժամ ընքանչելիս՝ և այժմ
մեզ ողորմեսցիս. ըստ ծեալ բնութիւն

քե՛ որ ղջացաւ՝ շնորհեա՛ և՛ մեզ լինիլ ան
ցաւ. փա՛ռսն մահու՛ քոյ կե՛նարար կեցո՛
ըզմեզ տէր բարերար՝. քե՛զ պաղատիմք
ստուա՛զակին՝ յիշեա՛ ըզմեզ յօրն ա՛
հագին:

Նա՛հապե՛տին աբրա՛համու՝ հա՛յցմամբ ըձ
ընկա՛լ տէր զաղաչանս: Նա՛ւ ծառայի՛ն
քում սա՛հմանեա՛կայ՝ խընդրուածովք ի՛ մեզ
դըթա: Թե՛նամոտեսին իւրայի՛նի: Միրով
սըրբո՛յն ի մեզ խնայեա՛: Նե՛րքս ըրբեա՛ն
երկուք՝ սո՛ցին: Սըրբեա՛ զհոգի՛ զմիտս
և զմարմին: ըձ

Երգ երեկոյեան ժամու խաղաղականին:

Նա՛յեա՛ց սի՛րով հայրըդ՝ գը՛թա՛ծ
ի քո ստեղծեա՛լ գործըս ձեռաց.
և՛ ըզբա՛նա՛կըս հրե՛շտա՛կաց՝
տուր պա՛հապան մե՛զ տըկարացս. փը՛ր
կեա՛ զա՛նձինս ի փորձանաց՝ ‖ ի խաւա՛րի՛
շըրջօղ դիւաց. զի՛ ի տուընջեան և գի՛
շերի տա՛ցուք քեզ փա՛ռս անլըռելի:
Նի՛ն ա՛նեղ անը՛սկը՛զըբան՝ ծընունդ ա՛ն ‖ Սաղ 90. 7
ձա՛ռ որդի և բան. որ արարե՛ր ըզտի՛ւ ‖ Սաղ
գո՛րծոյ՝ և՛ ըզգիշեր ի՛ հանգիստ քնոյ. 103. 23

տուր

տուր ինընջել աչաց՝ մարմնոյ արթուն լի
նել մեզ ըստ հոգւոյ՝ · զի ես տուընջ։
Ի մբուն հոգւոց բանաւորաց՝ մղեխբ լու
սոյ բաշխող շնորհաց՝ · ի փակել դրանց
բնութեց՝ մարմնոց՝ լոյս տուր աչաց սրբ
տից մերոց՝ · ի գիշերաց առ քեզ՝ կանխել
ընդ հրեղինացն օրհնաբանել՝ · զի ես։
Սուրբըդ սրբոց երրորդութի՝ ըզ մեզ
մաքրեա քեզ բնակութի · շնորհեա ընդ
մանկանցն առագաստի հանգչել ընդ
քեզ՝ ի յանկողնի · տուր ըզ հայցուած բա
‖ Ղ. 11, 5 րեկամին՝ ըզ փոխ երից՝ նըկանակին՝ · զի
ես։ Արևելի լոյս ըստեղծեր՝ զտիւ և
զգիշեր բաժանեցեր · ծագեա մեզ՝ տէր
ի գիշերի ըզ ճառագայթս՝ իմանալի ·
տուր յամենայն ժամանակի զպահպանող
‖ Ղ. 12 · 49 աջ քո հովանի · զի։ Սիրոյ քոյ հուր ար
կեալ՝ յերկիր՝ բորբոքեսցի ի հոգիս մեր ·
զխորհուրդ սրտից մեր մաքրեսցէ զլոյս
գիտութե քո փայլեսցէ · ի քնոյ մահու
զմեզ զարթուսցէ զմիտըս բոցով՝ քո վա
ռեսցէ · զի ես տուընջեան և գիշե։
‖ 1 Տէ 6 · 16 Ի քեզ նայիմք լոյսդ անմատոյց՝ ի զգայա
կան ծածկել լուսոյ՝ որ վասըն մեր եդար
ի գբի և նընջեցեր ի տապանի · առ մեզ
նընջեա

նշնջեա՛ արթուն՝ ընտութի՝ հերքեա զշա՛
րին ներգործութի՝ զի ի տուրն։
Ի՛դ լուսոյ անշստուերի պայղատանօք
կամք առաջի։ որ ‖ փակեալ դրամբք է ‖ Յօհ
րեկոյին՝ երևեցար մետասանին։ ընդ 20. 19
թօմայի առ քեզ՝ գոչեմք տէր և ած զքեզ
դաւանեմք։ Եկջ և առ մեզ յերեկոյիս՝
և տուր զողջոյն քո ի հոգիս։
Ի՛մեալքս իգքեզ տէր աղաչեմք մեզ յոգ
նութիւն նայել հայցեմք։ պահա
պանդ խորայից՝ անձանց մերոց՝ լեր հո
վանի։ Օթեա առ մեզ խաղաղարար՝ զի
նշնջեսցուք անխռովաբար՝ և ընդ ա
ռաւօտու կանխեսցուք։ Օրհնել զք
քեզ ընդ հօր հոգւոյն։ Գոչման փողոյն
գաբրիէլի որ ի վերջնումն գիշերի։ ‖ Մատ
լսել առ զմեզ արժանի և աջակողմե 25. 6
ծնեաց դասի։ անշէջ վառեալ զլոյս
լապտերաց ըստ իմաստուն հինգ կու
սանաց՝ զի ընդ փեսայիդ ի յարա
դաստ՝ հարսանիս հոգւով մտցուք 'ի
փառս։ Համբարձեալ ի մէնջ տէր նշա
նաւ խաչի քո։ Ի՛արեխօսեա վասն մեր
ածածին։

Ի քէն

գՃ Ո՛ քէն հայցեմք հայր գթութեանց
և աստուած մխիթարութեանց. ի ողջ
ընկան գիշերային մերձեալ ժամուս.
մխիթարեա զմեզ ի տրտմութեանց
մեղաց. և շնորհեա զուրախութիւն գոր-
ծովք արդարութե. աղաչանօք ամենասուրբ
սուրբ ածածնին և ամենայն արդարոց:
Ըստ քաղցրագոյն ածային քոյ հրամա-
նի կոչման որդի աստուծոյ. եկեալ եմք
առաջի քո երեկոյիս աշխատեալք և
ծանրաբեռնեալք. թեթևացո ի ծան-
րութեանց մեղաց զանձինս. և զօրացո
Մտ բառնալ կամաւ զքաղցր լուծ քոյ պա-
11·30 տուիրանաց. աղաչա: Պաղատիմք առ
քեզ հոգւով ի հանգըստեան հասեալ
ժամուս մարդասէր հոգի աստուծոյ.
Սղ յորժամ նորոգես զերեսս երկրի. և վեր-
103·30 ըստին ստանաս զոգիս մարդկան. նորա-
փետուր զարդարեա զննջեցեալսն
մեր ընդ ծնեալսն ի քէն սուրբ աւազա-
նաւն. աղաչանօք ամենասուրբ սուրբ:
Օ կենդանագիր անարատ ծընողի քո:
աղօրդս տրա և ըզմեզ տէր ընդ սոր:
Ի նըշխարէն քո յատենի դատաւոր ահ:

Կա

ած
Հ

Կանոն Համօրհնաց Մարգարէիցս։

Լ Օ. ՔՐԻ. Օ. ԼՈՒՍԸ ԼՈՒՍԵՂԷՆ
զմըզ դատաւոր ի մէջ սրբոց քոց
բարեբանեմք հարցըն մերոց Տր՛ծ
օրհնեալ ես յաւիտեան։ Ո՛վ զքեզ որ ի
հնոյն իջեր առաւել. խոնարհեալ ՚ի
զմնդրս մարգարէութ զմեղս հարց։
Ո՛վ զքեզ որ աշակերտ Թագաւոր յաւիտե-
նից. այսօր ընդ զամս վերնայնց քոց բա-
րեբանեմք. հարցըն մերոց Տր՛ծ։
Ո՛վ զՏէր օրհնեցէք բարձր անբարեք զնա
յաւիտեան։ Ո՛վ բանականն երկնից և
հրեղէնից ի հողեղինաց հանճարեալ ընտ-
րեալ խոր զգենսս բարձ։ Ո՛վ և մեք
համացեալքս քրիստոսի անտակց.
ընդ նոցին խոնդրելով ընդ Թագաւորութ ՃԵ
մեզ մերոց. բարձր։

Խորհր

Որք կային առաջի աթոռոյն և առաջի Գառինն
արկեալ զգեցեալք հանդերձս սպիտակս. և արմա
ենիս ՚ի ձեռս իւրեանց: Յայտնութեան: 7 . Է 9 :

Ողորմեա՛լդ ի յիշատակ՝ սրբոց քոց ո
քրիստոս. աղաչեմք զքեզ սոյն բա
րեխօսութեամբ՝ ողորմեա: Երկրպագեմք
առաջի բեմի քո քրիստոս. ընկալ զքո
գթութեամբ զաղաչանս մեր. սոյն:
Օրըս հոգւով և մարմնով որպէս զան
մարմին. անարատ [illegible] ի գանձարանս քո պա
հեսցես մարդասէր փրկիչ. սոյն:
Ողորմեա՛լդ ի յիշատակ սրբոց մար տ
տիրոսացն. միաբանութեամբ երգելով.
օրհնութիւն և բարձրանս երկնաւոր
թագաւորին: Որ անձի հեղմամբ՝ արեան
սոյն պարտեցան թշնամին. և մեծա
րեալ պարծի սիոն երգելով. օրհ:
Պսակեցելոցն ընդ զօրս վերին զըւ
արթնոցն. յիշատակաւ բերկրեալ է սուրբ
բութին սոյն երգեսցուք. օրհ:
Որք ըղհանդէս նահատակութեան առ տ
բերանացն ցուցին. և յաղթեցին հաւ
ատով երրեակ լուսոյն եղեն մեզ ա
ռիթ. աղաչանօք սոյն կեցո զմեզ:
Որք զխաւար կապաշտութեանցն
վանեալ հերքեցին. և կանգնեցին մեզ
նշան յաղթող ընդդէմ թշնամեացն.
աղաչանօք սոյն կեցո զմեզ:

Սու

Որ, հրաշափառ ծննդութեամբ պայծառերագ
մեալք ի յերկրի. վերհամբարձեալք
երկնայնոց դասուցն եղեն երգակիցք. ամ:
ա Որք զանձինս իւրեանց քեզ հայր ըն-
ծայեցին և որդւոյ քում Քի եղեն խա-
չակիցք. աղաչանօք սոցա կեցո զմեզ:
Որք զմարմինս իւրեանց քեզ տաճար
մաքրեցին. և հոգւոյդ սրբոյ եղեն օ-
թեվան. աղաչանօք: Որք զկեանս իւ-
րեանց քեզ փոխանակեցին. և երկնից
արքայութեան եղեն ժառանգորդք ա-
ղաչանօք սո:

ա Պատուականին վկայից զինուորութեանց
ըն դասքն. համաձայնեալք ընդ երկնայ-
ին զօրսն երգեն ասելով. սուրբ ես տէր
զօրութեանց բնակեալդ ի լոյս:
Այրծբադոյն տանջանօք լուծին զկար
մարմնոյ. և բացարձակ փայլմամբ հո-
գւոյն երգեն ասելով. սուրբ:
Համաձայնեալք ընդ նոսին արժանաւոր
սիրով. ի տաճարի ծննդաւորացն եր-
գեմք ասելով. սուրբ:

ա Նուաքինաւոր վարուք հաճոյացան սբ
վկայքն. և ընտրեցան կամաւոր մահու-
ամբն իւրեանց. և հրաւիրեցան ի կո-
չումն

չափու սրբութեանն երկնից։ Որք մտա-
նեցին զանձինս իւրեանց ի փորձ սրոյ և
հրոյ. և հեղմամբ արեանն իւրեանց է-
ղեն վկայք Քի. և հրաշ։ Աղօթիւք սո-
ցա և բարեխօսութեամբ պարգևեա մեզ Քս
մնալ և բաժին ընդ հրաւիրելոցն ի կո-
չումն արքայութեան երկնից։

Զինաւորքն Քի ի հօրէ առեալ պատ- Մկ
գամ. յաղթահարեցին ի դրախտն ծածգե-
ցաւ մեզ շնորհել. որք են զէն յուսոյ մե-
հան հաստատոյ։ Նոքա երանելի վկայքն
քրիստոսի զօրանային ի սուրբ հոգւոյն.
զի զերանութեան անունը ընդ շնորհս օ-
զօրմութեան. որ է զէն։ Նորա արեան
ջեր ընդ փչատակի սրբոյն սուրբ զօրս
վերին. որ է դուռն երկնից՝ և ձայնս
պարհ արքայութեան. և մեզ։

Սրբոյ զատկութի Տէն սրբոց քոց Քս տո- Սկ
նեցուլ այսօր ընդ զօրս անմարմնոցն.
քեզ երգել ի միք անլռելի զօրհնու-
թիւն։ Երկայցեա Տէր ընդ
մարդկային տկարութեան ըղձակա-
նութեան փառեալ ըղձել ատուք.
յաղթեա Տէր հակառակամարտն
ի պատերազմի։ Սպառեա Տէր ընդ

քոյս

քրիստոսի հեղմամբ՝ արեանն ի մահ. աս
տուածութեան գոլով հրաշա կերպք.
ընեալք ի վայելչութիւն սուրբ
արքայութեանն:

Ճշ Պայծառացին սուրբքըն փառօք. և ցըն ծայեցին յաւիտենականն ի վաստակս իւրեանց յաւուր գալըստեան փրկչին. յորժամ գայ փառօք հօր փառաւորել ըննիլ ի մէջ սրբոց իւրոց: Արդ ո՞ր զեր կիւզանծս իւր. և պահէ ըզնոսա. և բնակէ ի հեզս և ի խոնարհս ի գալըստեան իւրոյ. յորժամ գայ: Փոխանակ ճըգնութեան համբերողաց՝ մատուցանէ իւրաքանչիւր զանթառամ պըսակն. փայլուն որպէս զարեգակն. յորժամ:

Ցընծայեալ բերկրի սիօն վերինն երուսաղէմ. ժողովարան միաբանութե ընդունել՝ յարկսըն յաւիտենից. յոր:

Ուրախ լեր՝ համասպառ սուրբ եկեղեցի. և ցընծա ի փառս և ի պատիւ փեսայացեալ բանին. յորժամ գայ:

Ընդ վերին զօրսըն դասակցեալ և ըմգեցեալ ըզգեստս. և զանմահութե լըցեալ ըզ ձայն կենարարին. անսելով և կայք վերորհնեալք ի հօրէ. ժառան
գեցէք

գեցէք զանպատում ըղկեանսն։

Սուրբ ես տէր զօրութեանց. որ բնակեալդ ես ի յերկինս. և բարեբանիս ի սրբոց քոց։ Երկնային զօրութիւնք սերովբէք և քերովբէք. անդադար օրհնեն սուրբ զանունդ քո։ հբ

Ընծայեմք ընդ նոսին պաշտօնեայք և ժողովուրդք՝ երկրպագեսցուք տէրութեանդ քո։

Այսօր որ յառաջ՝ քան զյաւիտեանս հե
ի հօրէ առաքեցար. և լուսով իմա ձղ
նալեաւ լցեր զարարածս. օրհնեալ
ես թագաւոր՝ յաւիտենից։ ակ

Որ ըղ լոյսն իսկըզբանն հաստատեցեր հ
վերըստին. և զխաւարն անգիտութե
յարութեամբդ քո հալածեցեր. օրհ։

Սուրբ և մեք լուսաւորեալքս ընդ՝ լուսեղէն զուարթնոցն. երգեսցուք ցնծութե ի յարութեն երեկոյիս. օրհնեալ ես թագաւոր յաւիտ։

Սուրբ տէր ծ արարիչ՝ յաւիտենից. որ նստիս ի քերովբէս խնայեա յարարածս քո տէր ծ հարցն մերոց։

Սուրբ տէր ծ թագաւորըդ մեր քրիստոս
որ

որ լինէր ի հօրէ. և մարմնացար ի սրբոյ
կուսէն Տէր Ծ: Սուրբ Տէր Ծ. որ աղ
բիւրդ ես անսպառ. լցուցեր զմեր
գարեան և զառաքելոյն՝ անճառապատնել
գ ըզքեզ՝ Տէր Ծ: Հայր անսկիզբն. որ
խնամես՝ զքո զարարածս. գործըք քո
ըզքեզ օրհնեն՝ և անուանել բարձրացու
ցանեն՝ զՀայր անուն քո սուրբ:
Որդի միածին էակից հօր և հոգւոյ.
գործըք: Հոգի ճշմարիտ փառակից՝
հօր և որդւոյ. գործըք քո ըզ:
ո Խնդրեմք ի քէն բարերար. ողորմեա
անձանց մերոց: Ամենայն սրբոց քոց
մարտիրոսաց՝ առէր ընկալ զաղաչանս
մեր: Որ գթած ես յամենայնի.
Տէր կեցո զանձինս մեր: Սուրբ ես Տէր
զօրութեանց բընակեալդ ի լոյս անմա
տոյց՝. ձգնութեամբ սրբոց քոց լուր
Տէր՝ և ողորմեա:
տ Յամենայն ժամ՝ օրհնեմք ըզքեզ՝ որ
մարդասէրդ ես՝ կեցո ըզմեզ: Յօրհնու
թիւն ի նոր օրհնեսցուք ըզՏէր. զի նա է
փառաւորեալ՝ յամ սրբոց իւրոց:
Օրհնեալ է այն. որ արժանի արար ըզ
մեզ հասանիլ ի մասին ժառանգութե
սրբոցն ի լոյս: Որ

Որ բարձրեալդ ես և ի սուրբս հանգու- Հ
ցեալ՝ ըղքեզ բարեբանեմք՝ ած հարց
ըն մերոց։ Որ ըղ սերովբէս քո զերիս
մանկունսն՝ անապականս պահեցեր ՚ի
հրոյն. ըղքեզ։ Որ ցուցեր զզօրութի՛
ածութե՛ն ըդ քոյ չար և անօրէն թագաւ-
որին. ըղքեզ։ Զտէր օրհնեցէք. և Փ
բարձրացուցէք ըզնա յաւիտեան։
Որք մատնեցին զանձինս իւրեանց տան
ջանաց. և դամասկոյ՝ եղեն վերին
զուարթնոցն. ընդ նոցին ըզտէր օրհնե-
ցէք և բարձր։ Ընդ կամաւոր չարչա
րանս սրբոց վկայիցն. քահանայք և
ժողովուրդք բարեբանեցէք զան
մահ թագաւորն ըզ քրիստոս. և բարձր։
Զյիշատակ սրբոց մարտիրոսացն. Ո
այսօր տօնէ եկեղեցի հռչակելով ըզ
ճգնութի սոցա հայր երկնաւոր. աղօ
թիւք՝ սոցա ողորմեա։ Զրաշագա ըդ
և պայծառ առաքինութե քարոզեցին
ըղբեղ տիեզերաց. քանզի իջեր ի հօրէ.
և մարմնացար ի սրբոյ կուսէն որդի դ
միածին. աղօթիւք։ Անուշահոտ
բուրվառ ըղ քո լեալ ըղ տիեզերս
կենարար անուանեալ. և ընդ վերին
դա

դասակարգութիւնսըն համաձայնեալք
բարեբանեն ըզքեզ հոգիդ ճշմարիտ·
աղօթիւք ։

ա Զօրութիւնք երկնայինք․ և անմար
մնոյ զինուորութիւք օրհնեն ըզ
քեզ ասելով՝ սուրբ ես ։ Եկեղեցիք
արդարոց․ և ժողովք մարտիրոսաց զո
վեն ըզքեզ ասելով ։ Ազգ մարդկան
կենդանեաց․ սաղմոսիւք՝ և օրհնութեք
աղաղակեն ասելով ։

ա Ըզգնաւորըք քո հեղմամբ արեան ձե
րոյ զկուսպաշտութիւն բարձիք յաշխար
հէ․ և ի ճանապարհս արդարութե դար
ձուցիք ըզմոլորեալս ։ Ըզշմարտութե
քարոզք և լուսաւորիչք տիեզերաց
էք պարծանք եկեղեցւոյ․ և յոյս հաւա
տացելոց ։ Համբերութե ձերով ընկա
լայք ի քէն ըզպսակս անապական․ և
դասաւորեցայք ի յերկինս ընդ անմար
մնոցըն դասս ։

ա Յաղթօղ նահատակքդ քո որք քաջու
թբ մարտեան ընդ թշնամւոյն․ և
զքրիստոնէութիւն լուծին ըզտանջանաց՝
զի զանտանելին ըզվերջն ի յանձնաւորին ։
Նոյն փառաց մարտէ ըզնոքօք և հրեշ
տակք

տնկք ի յերկինս ուրախանան․ զի կարա
պետք եղեն տիեզերաց․ և լուսացօղք
մեղաւորաց։ Պարք անմարմնոյն աղաղա
կեն՝ և ասեն․ փութացարուք ընդ հետ
կոչմանն քո․ և խնկազգեցայք վայե
լեցեք՝ յաւիտենից ի յարքայութիւնն։
Մարծանըք հաւատոյ սուրբ ծրգնաւո տ
րաց․ որք ըզմարմինս իւրեանց ի վե
րայ քո պատարագեցին․ և հեղմամբ ա
րեանն իւրեանց նորոգեցին զաշխարհս։
Պսակաւորեալք ընդ անմարմնոց բազ
մութեանն․ փայլեն որպէս զարեգակն
ի մէջ աստեղաց․ զի զհոգիս մարդկան
լուսաւորեցին աւազանին լուսով։
Որդ էկայք ժողովուրդք աստուծոյ․
և հաստատեալք քրիստոսի․ ի
ձեռն սրբոց մարտիրոսացն առաքես
ցուք գոհութեամբ փառք ի բարձունս
աստուծոյ։
Ի տաճարի հանդերձեալն սրբոց վերին Ճչ
կայիցն․ զաղաչանս մեր մի անտե
սաներ որ կարդամք առ քեզ տէր․ սո
ցա բարեխօսութեամբ կեցո ըզմեզ։ Որք վա
սն անուանդ քո հեղին՝ ըզպատուական
սուրբ զարիւնս իւրեանց․ արիաբար
մար

մնացուածս ընդ դէմ Թշնամւոյն և զօրա
ցան ի պատերազմի. սոյա: Պարծեսցին
սուրբք քո Տէր ի հանգիստ իւրեանց.
որք տան զձայնս անօրինացն համբերե
ցին. և անուանս պսակացն արժանի
եղեն. սոյա:

Աի Որգնաւորք քո. միաբերելոյ առաջ
նորդք: Մշակք կենաց էք յաշխար
Ձէ հի. հեղմամբ սուրբ արեան ձերոյ:
Եւ որք կատարեցէք զգլխաւորս ձեր.
Բձ արբուցէք յաղբերէն կենաց:

Հ Աստուած և բարերար
մի ցրեր զմխ խաղս քո. մի
մերժեր զմեզ յողորմու
թենէ քումմէ. Աստուած հարցն մերոց:
Նախատեղծին՝ այսօր փրկիչ՝ փր
կեալ զմեզ յարժանահաս նեղչաց մե
րոց՝ վասն ընտրելոց քոց սրբոց. Աստուած
հարց: Սուրբ եղ փառաւորեալ ի սու
ձայնից սրբոց քոց վերկացից. մի ան
տես առներ զաղաչանս իւրեանց. Տէր:
Դու Տէր օրհնեցէք. և բարձր արարէք
Գ զնա յաւիտեանս: Սուրբ մարգարէս
լոյս ի հնոցին երգակցելով գոչէ այսու
օրհնե

օրհնեսցէք ամենայն գործք տն ըզ
տր. և բարձր։ Վկայարանըս սրբոց
քոց ընթացուք անելով. արժանաւո
րեա և ըզ մեզ հաստատել քո՝ մասին ժա
ռանգութեան սրբոցն ի լոյս. և առաւ
ել բարձրանոցի անուն քո յամենայն
յաւիտեանս։

Հեղմամբ արեան՝ սրբոց վկայիցն ո
հաշտեաց ընդ մեզ Տէր. և փրկեա
յամենայն փորձութենէ։ Որք նահատակե
ցան վասն քո ի մահ՝. վերաւորեալք
յաղթեցին թշնամւոյն՝. սոցին աղա։
Որք միայն ի սէր ահաւոր քոյ սիրու
թեանդ. և մատուցին զանձինս ի
րեանց պատարագ քեզ և զենումն. սո
ցին աղաչանօք հաշտ։

Օրհնեն ըզքեզ Տր ծ զօրք ամենայն ա
հրեշտակաց. արդարոց անձինք և
հոգիք ամենայն սրբոց։ Պսակեն ըզ
քեզ քրիստոս մարտիրոսացըն ժողովք.
դասք մարգարէից և դունդք ամենայն
սրբոց։ Բարեբանեն ըզքեզ սբ հո
գի. որ միայնդ ես հզօր. և պահես զո
րսեալ զյուսացեալս ի քեզ։

Ընդ սբ ըս քս բարեխաւսնեմք ըզքեզ Հ
քս

քրիստոս ա՛ծ հարցն մերոց։ Որք խա
չակից քեզ գոլով՝ յօժարութբ յանձն
առին զդըժնդակ տանջանս. ընդ նո
սին օրհնեմք զքեզ՝ քրիստոս ա՛ծ։
‖ 2 Տէր Որք մեռան ընդ քեզ և կենդանացան
2. II և թագաւորեալք վայելեսցեն ի քո
փառս. ընդ նոսին կենագործեա զզ
գ մեզ՝ քրիս։ Ազատէր օրհնեցէք. գովե
ցէք և բարձր արարէք զնա յաւիտեան։
՝մ Որ սրբոցն է բնակարան և ի սուրբս
հանգուցեալ. օրհ։ ՝մ Որ նստի ընդ աջ
մէ հօր և բարեբանի ի դասուց մարտի
րոսաց. ամենեքեան միաբան. օրհ։
դ Աղբիւր կենաց ա՛ծ՝ և բղխումն ողոր
մութե. խնդրեմք ի քէն զթողութի
մեղաց. որ միայնդ ես մարդասէր։
Փափագանօք մերձեմք առ սուրբս քո
հաշտեաց ընդ մեզ սոցին բարեխօսու
թեամբ. որ մի։ Որ ապաւէնդ ես կե
նաց. և փրկութեան մերոց. խաղաղու
ցո զկեանս մեր երկնային քո խաղա
ղութեամբդ. որ միայնդ։
ե Տօն ճգնաւորացն այսօր. եկայք հաւ
ատացեալք՝ օրհնեցէք զա՛ծ յիշատակի
սուրբ վկայիցն։ Որք ըզմահս խուրեանց
կանգ

կանգնեցին յերկրի աշտարակ հզօր. յոր ապաւինեալքս ամենեքեան. Եկ։

Ձեռամբ արեան սորա մաքրեալ ըզտիեզերս յանօրէն կռապաշտութեանց. և խառնեալ ըզմարդիկ ընդ երկնային զօրութիւնսն. Եկայք հաւատացեալք օրհնեսցուք զաստուած ըզբնակեալն ի մէջ սրբոց։

Որ օրհնիս՝ յանմարմնական զինուորութեանց. վերամբարձեալք առ քեզ տէր՝. աղօթիւք սրբոց մարտիրոսաց՝ խնայեա ՚ի ժողովուրդս քո միայն մարդասէր։ տր

Օրս ընտրեցեր յամենայն ազգաց երկրի լուսաւորել զորդիս մարդկան՝. աղօ։

Որ գաս հայրական իշխանութեամբ պըսակել ըզյաղթողս քո. աղօթիւք սրբոյ մարտիրոսաց փրկեա ըզմեզ ի հրոյն յաւիտենից. միայն մարդ։

Ուրախանան հրեշտակք ի յերկինս ընդ չարչարանս ճգնաւորայն և հրաշանան արարածք ընդ յաղթութիւնըս սրբոց։ Մեծապէս պատերազմեալք զանապականութեան՝ ըզհանդէս. պսակեցան ի քէ ընդ վերին զօրութիւնսն։ Զընծայս կաթուղիկէ. Ձ,

զու

զուարճանան հաւատացեալք. անդադակեն ասելով փառք քեզ տէր ծ։

տ Օ քեզ տէր օրհնեն դասք սրբոց մարտիրոսաց. քաղցր ձայնիւ հրճուանօք քեզ երգեն. փառք քեզ. փառք քեզ. փառք քեզ տէր ծ. Որք քաջութեամբ համբերեցին բռնաւորացն ըսպառնալեաց. և ընդանմարմնոցն դասակցեալք քեզ երգեն. փառք քեզ։ Այսօր ցնծայ վերին երուսաղէմ. ընդունելով զդասս յաղթողացն լուսեղէն։ ուրախանան և հրեշտակք ասելով. փառք։

մկ Փառաւորեալդ փառօք երրորդութիւն սուրբ. փառաց արժանի որպէս ըղծնեալս անուանեալ. երկնային քոյ ժառանգութեանդ։ Որեամբ նահատակակացն բերկրեալ. սոցին բարեխօսութեամբ փառաց։ Խոնարհութեան քում բարեբանեմք զքեզ. աղաչեմք զսուրբ
ձը մեծամեծին փառաց։



բկ հ Օրհնեմք զքեզ տէր. անճառ կերպին հայր մեծ հայրենն մերոյ։ Գովեմք զքեզ տէր. միածին որդի անստեղծ հայրենն.

Որպէ

Բարեբանեմք՝ ըզքեզ տէր ճըշմարիտ
սուրբ Հոգի՝ անստեղծ՝ հայրց։
Ըզտէր օրհնեցէք բարձր արարէք յաւ գ
իտեանս։ Զոր փառաբանեն զօրք երկ
նաւորաց զուարթնոցըն. բարձր։
Որում երկրպագեն դասք հողեղինաց՝
սըրբոց վըկայիցըն. բար։
Եկեալ եմք ի տեղի վըկայիցն. և աղա ո
չեմք ըզքեզ Տէր՝ ողորմեա։ Զաղաչանս
մեր մի՛ անտես առներ. բարեխօսութեամբ
սըրբոց քոց և ողորմեա։ Փըրկեա զմեզ
յարենէ. և ի նեղչաց մերոց. բար։
Շնորհեա մեզ Քրիստոս թագաւոր. կա ա
տարել ի հաճոյս քո զյիշատակ սըր
բոցն. և օրհնել զանուն քո սուրբ։
Որք հեղմամբ քոյ սուրբ արեան. և չարչա
րանաց քոց՝ եղեն հաղորդք սուրբ վը
կայքն. և լուսաւորիչք աշխարհի։
Որովք միշտ աղաչեմք. և փառաւորեմք
անդադար երգովք օրհնութեան սուրբ
զերրորդութիւնդ համագոյ։
Որք ի մարտի անօրինացըն յաղթեցին հ
արիաբար թըշնամւոյն. աղաչանօք սոցա
կեցո ըզմեզ փըրկիչ մեծ հարցըն մերոց։
Որք վասըն՝ քո ըզկեանս իւրեանց փոխա
նակե

նահատակեցին՝ անսասանապէս համբերելով. անղա։
Ուստի և մեք հաւատացեալքս ժողո-
վեալք ի յիշատակ սրբոցն՝ հայցեմք. ա։
գ Ըզտէր օրհնեցէք և բարձրացուցէք ըզ-
նա յաւիտեանս. Ընդ երկնայինն զինուո-
րութիւնս ընդ՝ թագաւորըն քո՝ գովելով՝
օրհ։ Ընդ դասս երանելի վկայիցն ըզ-
պսակելոցն սրբոց. բարեբանելով օրհ։
ո Որք զանձինս խուրեանց ընծայեցին
քեզ քո՝ հաղորդելով քոց չարչարանացդ.
բարեխօսութբ սոցա ողորմեա մեզ ա-
ստուած։ Որք մեծապէս կանգնեցին
զխաչն հաւատոյ. և հեղմամբ արեանն իւ-
րեանց նորոգեցին զաշխարհս. բարե։
Որք տենչանօք զհետ երանաւէտ ձայ-
նին. և յաւիտենից կենացն արժանա-
որք եղեն. բարեխօսութբ։
ա Ախաբան ամենեքեան զտէրն աստու-
ծոյ՝ օրհնեցէք ձայնիւ սրբասացու-
թեամբ ընդ պսակելոցն սրբոց։
Ո թագաւորըն՝ փառաց քրիստոս զէա
կից հօր և հոգւոյ՝. գովեցէք։
Ո բարեխօսօղըն պարգևաց՝ սուրբ զհոգին
ճըշմարտութեն՝. բարեբան։
ա Այսօր տօնեմք ընդ տօն սրբոց վկայ-
իցն

Եւ որք արեամբ նահատակեցան փո
խեցան ի զօրս վերին զուարթնոցն։
Արիաբար մարտեան ընդդէմ խորոխա
թագաւորաց. զյաղթողականն ընկա
լեալ ըզպսակն. փոխեցան։ Աղեն օ
թեւանսք սբ երրորդութեն. զանձա
ռականն ընկալեալ ըզկեանսն. և բա
րեխօսեն առ տր վասն անձանց մերոց։
Ո՛վ երանեալ սուրբ վկայք. որք ար ա
ժանի եղէք մարմնով և արեամբ դա
սակից լինել զուարթնոց երկնից։
Բաղաքավարեալք ի մարմնի և հետև
ողք որդւոյն աստուծոյ. մարմնով։
Լուսաւորեալք ի հօրէ. պայծառացեալք
ի հոգւոյն սրբոյ. բարեխօսեցէք առ
տր վասն անձանց մերոց։
Յիշեա զմեզ տէր փրկիչ մեր. յոր ձշ
ժամ գաս թագաւորութբ ըդ քո. կե
ցո ըզմեզ բարեխօսութբ սրբոց քոց։
Շնորհեա մեզ թողութիւն երկնաւոր
թագաւոր. ընկալ զաղաչանս մեր կե
ցո։ Յօրհնութիւն ի նոր օրհնեսցուք
ըզքեզ քրիստոս թագաւոր. որ վասն
մեր մարմնացար կեցո ըզմեզ բարե։
Զհայր և զորդի և ըզսբ զհոգին փա

ուսուցիչքն մեր ասելով. Երեք սրբութեան
անճառութիւն կեցո ընդ մեզ. բարե:

տ Որ սքանչելեաց ես ամենայն մարդ
լինայց եւ յաղթող պահեցեր ըզկու
սանչեալն ի քեզ քո փառաց թագաւոր.
բարեխօսութեամբ սրբոց մարտիրոս.
ած յ պարգեւեա զխաղաղութիւն երկրի
պագողացս ամենասուրբ երրորդութեան:
Որք մանկանցն զանձինս ի սրբեանց
անգղանաց եւ մահու. եւ հեզ զմամբ
արեանն ի սրբեանց եղեն վըկայք քո կա
մաւոր մահուանն. բարե: Որք ըզխաւ
ար կուապաշտութեանն վանեցին յաշ
խարհէ. եւ ենթադրեալ կործանեալ
ցին ըզբելիար պատերազմեալք ի հան
դիսի. բարեխօսութեամբ:

ա Քրիստոսափառ ձըգնութեամբ պատերազ
մեալք ընդդէմ թշնամւոյն. եւ ա
րիաբար վառեալք զմիտս սրբ հոգւոյն.
յաղթեցէք անօրինացն. որով սուրբ
վըկայք ըզձեզ ունիմք բարեխօս առ
տէր վասն անձանց մերոց: Մնացանելի
չարչարանաց եղէք վըկայք ձըշմարտու
թե. եւ խաչակիցք եղէք որդւոյն ան
տուծոյ. ըզբաժակ մահու արբիք որ

րախութք. ո՛վ: Յաղթանակ հաւ մ
բերութեամբ կատարեցիք զընթացս
ձեր. և փոխեցայք յերկրաւորաց ի յեր
կինս. ընկալայք ի քէն զպսակս ան
թառամս. ո՛վ: Որք եկայք համաւրա
ցեալք կատարեցուք զկէտակ սուրբք
վկայիցն. զոր ի ձեռն ուրն սուրբ բացցէ մեզ
դուռն արքայութեան. անսեղով միշտ
բարեխօս առ տէր վասն:

Ի փառս պսակաւորեալ մանկունք սի Մի
րեցեալք ի տն. որք արժանի եղեն առ ձԹ
նուլ զհայրական օրհնութիւն: գձ
Որք օրհնութեամբ և օրհնա վասն անու Հ
ան տեառն յանձն առին. և արժանի
եղեն առնուլ զհայր: Եւ զօրութեն որ
հոգւոյն եղեն յաղթօղք ի պատերազմի.
և արժանի եղեն առնուլ ի հօրէ օրհ:

Որք օրհ՝ տանջանս անձ[?]ին նոցա վասն
քո յանձն առին այսօր սուրբ վը
կայքն. օրհ ճգնութ ինքս[?] սո
ցա բարեխօս քեզ ունիմք. կեցո զմեզ
տէր անսպառած[?] հայցմն մերոց:
Որք և օրհ մահու դժնդակս բերելով
արիաբար համբերեցեալք ի մարտի. օրհ:

Ի տաճարի ծննդականորդւոյ հանգըստեան.
քաղցրաձայն հընչմամբ երգելով. ըղձիւք:

գ Ողջ աշխարհ օրհնեցէք բարձր աղաղակէք քաղց
րաձայն հընչմամբ զանճառ յաւիտեան:
Օ յաղթանակ մարտ վկայիցն պատա
ռեալ այսօր ընդ զօրս անմարմնոցն. ալէ
լու բարեբանելով քաղ: Ուրախանայք
և պաշտօնեայք տօնելով այսօր ընդ մեծ
սոցա ըղձինութիւնս. ալէ:

ա Որք ի մարմնի զանմարմնականացն
բերելով առութիւն հաւատոյ՝ պատե
րազմեցան ընդդէմ թշնամւոյն քրիստո
սի վկայքն. բարեխօսութեամբ նո
քրիստոս աղօթեա մեզ: Որք ընդպա
նայիս բռնաւորաց մահուամբ սրոյ և
հրոյ համբերութեամբ յանձնառուին. յաղ
թեցին առաքինաբար քրիստոսի ճշմարիտք:
Որք ի զօրաց երկրաւորաց՝ զմնալով
բեալ քեզ երկնաւոր թագաւորին. դա
սակարգեցան ընդ հրեշտակս ի յերկինս
քրիստոսի ճշմարիտ վկ:

ա Ծննդական մահ սրբոց քոց քրիստոս
ընդ երկնային զօրացն այսօր երգակ
ցեալ տօնեմք. որք հանդիսացան ընդ
դէմ բռնութեան թշնամւոյն:

Ըն

Անմարմինք ի մարմնի ցուցան՝ գերի վե
րին սրոյ և հրոյ՝ տանջանաց. զպատուա
կան մահս իւրեանց ընծայեցին քեզ
Քրիստոսիս բանաւոր զենմունք։
Համատակեալք ծրգնութեամբ ՚ի
մրրիկ զանազան տանջանաց՝. համբերու
թեամբ վանեալ զթշնամին սատա
նայ. փոխեցան ի գունդս վերին զուա
րթնոցն։
Որ զանչափ քո զաւրերամբութիւնդ հ
շնորհեցեր ի քո առատաձեռն բարեգութ
աստուած՝. զքեզ բարեբանեմք մեք ընդ
հարցն մերոց։ Որ ի ձեռն երանելի հայ
րապետացն բարձեր զխաւար կռա
պաշտութեան յազգէ մարդկան՝. զքեզ
բարեբ։ Այսօր և մանկունք սուրբ
եկեղեցւոյ ընդ սերովբէս և ընդ քե
րովբէս երգաբանեն երկրպագեն ձայ
նիւ՝. զք։ Ը զտր՝ օրհնե գ
ցէք և բարձրացուցէք ըզնա յաւիտեանս։
Որք անցուցին զմարմինս իւրեանց ընդ
հուր՝ և ընդ սուր. և դասակից եղեն վե
րին զօրացն. ըզտր՝ օրհնես։
Քահանայք և պաշտօնեայք համբերողա
կան ձայնիւն ըզտր՝ օրհ։

Ման

դ Անմահըն ծայն ըզմահկրութիւնըն մար
մնական կրիւք· տարեալք ի յանձինս
իւրեանց՝ քաջ և յաղթօղ երանեալ ոք
հայրապետքն· ողջա բարեխօսութե
ամբ ողորմեա մեզ՝ աստուած:
Ընտրհաւանդ և պայծառ առաքինու
թեամբ՝ հերքեցին զի խաննն անօրէն՝
իւրեան գործակցօք մրգնող՝ հայրա
պետքն· ողջա բարեխօսութեամբ:
Հրեշտակք երկնից փափագին հանդի
սի կատարման սոցա· որք ի մահուն իւ
րեանց կենդանացան՝· ելին ի կամարն
երկնից՝· խառնեցան ի գունդս զւարթ
նոցն· ողջա:

ա Սքանչելի ոք՝ հայրապետք չարչարեալք
վասն տեառն համբերեցիք· յաղթելով
բռնաւորին դասակիցք եղէք վերնոյն:
Պրգնեալ նահատակեցայք յերկրի·
յաղթօղք ի պատերազմի· կոխելով ըզ
սատանայ՝ դասակիցք: Լուսաւորեալք երկ
նային լուսովն՝· պայծառացեալք ի հո
գւոյն սրբոյ· բարեխօսեցէք՝ առ տէր
վասն անձանց մերոց:

ա Սքանչելի ոք՝ հայրապետք· որք կամաւ
չարչարեցայք յանձնառութք զհամբերու
թիւն

Թիւն. յարժանաւոր յաղօթս ձեր յի
շեսջիք զանձինս մեր։ Փոխանակ ա-
ւետանիսն տն՝ ձեր արիւնքդ հեղան յերկ
րի. և հոտանոյշ բուրեաց յաշխարհ. ձկո 2. յո
յարժանա։ Փոխանակ անցաւորիս՝ ձեզ
անանցն է պատրաստեալ պսակն փա
ռաց ի քրիստոսէ. յար։

Նոր վերին զուարթունսն բարեբա տ
նեմք ընդ քեզ տր որ որ սբ ես տր Ե 6. 3
զօրութեանց կեցո զմեզ։ Յիշատակաւ
սրբոց մարտիրոսաց գոհաբանեմք զքեզ
քս տէր. սբ։ Երեքսրբեան ձայնիւն
աղաղակեմք առ քեզ տէր. որ որ։

Անյաղթելի ճգնաւորացն զյի տ
շատակս՝ եկայք հաւատացեալք ամե
նեքեան պատուեսցուք։ Որանզի մար
մին ունելով զտանջանս արհամարհե
ցին. նմանօղըք լինելով չարչարանաց
փրկչին՝. եկայք։ Որանզի տեսարան
եղեն հրեշտակաց՝ և մարդկան. զյաղ
թութե՝ պսակն ի քէ ընկալան. և բա
րեխօսեն առ տէր վասն անձանց մերոց։

Զպսակիչըն սրբոց և զհանդու ա
ցեալն ի քերովբէս. անդադար մի
ձայնիւ երգելով. օրհնեցէք զտէր
յոր

յօրհնութիւն ի նոր։ Այսօր առնէ եկե
ղեցի ըղ յիշատակ սրբոց մարտիրո
սացն. ընդ որս և մեք տէր մեր ք ձայնիւ եր
եւաց գել լռել օրհնեսցուք ըղ տր։ Որ անթա
ռամ փառօք պսակէ ըղ սուրբս իւր.
և ի դա մեր մ ս լուսեղէնս վերայ ցոյց.
օրհնեսցէք ըղ

մլ Այսօր յիշատակ սրբոց մարտիրոսաց.
մանկունք որ եկեղեցւոյ է զօրս երկ
նից տուք օրհնութիւն ի բարձունս որ
երրորդութեանն։ Այսօր ճգնութե
սրբոց մարտիրոսաց զուարճանան բա
նակք անմարմնոցն. եկեղեցիք լուսաւորե
լոց. տուք։ Այսօր շնորհեցան մեզ քա
րոզք և վկայք. ի խաւարէ կռապաշ
տութե և յանմտութե ածեալ ի լոյս
զամենայն արարածս. տուք։

ձյ Պայծառացայք եկեղեցի այ ընդ ճգնու
թեան սրբոց վկայիցն. որք նահատա
կեցան ի յերկրի. և ի յերկինս պսա
կեցան։ Ուրախանան և հրեշտակք ի
յերկինս ընդ ճգնութեան սրբոց
վկայից։ Համաձայնեալ ընդ նոցին այս
օր և մեք առնեմք ըղ յիշատակ սրբոց

Օր

Զինուորութիւնք հրեշտա
կաց օրհնեն զքեզ. ի միասին ՃԺ
ըլ ձայնիւն զքեզ փառաւ
որեն. աստուած հարցըն մերոց: գլ
Իշխանութիւնք և պետութիւնք՝ սերո Հ
բէք և քերոբէք փառաւորեն սբ զա
նունըդ քո. տէր: Ազգ մարդկան հո
գեղինաց դասուց մարտիրոսաց՝ երկըր
պագեն տրութեանըդ քոյ. տէր հայր:
Որդւոր օրհնեցէք մեք. բարձր արարէք
ըզնա յաւիտեան: Օր փառաբանեն
ի բարձունս ի միանալի զօրութիւնքըն.
ժողովուրդք օրհ: Այսօր երկրպա
գեն դուվերով դասըք սրբոց մարտի
րոսացըն. քահանայք օրհնեն:

Նայեաց ի մեզ՝ և ողորմեաց մեզ քրիս
տոս. որ ունիս բազում գթութիւն:
Որ հայրդ ես որբոց. և դատաւոր այրեաց ո
քո. տէր: Որ պահապանդ ես սրբոց լուր
և մեզ ա՛ զօթիւք սոցա՛ քրիստոս. որ ու
նիս բազում գթ:

Այսօր հրեշտակաց դասքն ի յերկինս
ուրախանան ի վերայ ... ծնընդու ա
թեան սրբոցն Այսօր ծնընդազգեաց
սրբոց դասքն ի յերկրի պարակեցան
երգ

երկնային անճեղէն փառօքն։ Այսօր ան-
մարմնոյ զինուորութիւնքն մեծապէս
տօնեն. քանզի երկրաւոր զինուորաց
բազմութիւնքն ընծայեցան ի խորան
Տ.իքքքի Ն սրբութեն երկնից։

Սուրբ անեղծ հայր անսկիզբն. որ փա-
ռաւորեալդ ես ի մէջ սրբոց քոց՝ օրհ-
նեմք զքեզ ընդ զուարթունս երկնից։
Սուրբ անեղծ որդի միածին. որ պահե-
ցեր՝ յաղթօղ զգօնութիւն սրբոց
քոց. գովեմք զքեզ։ Սուրբ անեղծ հո-
գի ճշմարիտ. որ նորոգեցեր՝ ըզտի-
եզերըս ճշմարիտ երկրպագութեամբ
քո՝ երրորդութեդ. բարեբանեմք զ-
քեզ անլռելի ձայնիւ։

Ճգնաւորական աշխատութեանց համ-
բերեցին սուրբ մարտիրոսքն. և զպատե-
րազմըն չարին վանեցին ժուժկալութեամբ՝.
բարեխօսութեամբ սոցա քրիստոս խը-
նայեա ի մեզ. Որք հեղին զարիւնս ի-
րեանց փոխանակ արեան քո տէր և զ-
բռնութիւն հրապուրողին վանեցին
ժուժկալութեամբ՝. բարեխօսու։
Եւ զպսակս անապականս ընկալան՝
ի քէն քրիստոս. և դասաւորեցան՝ ի
դասս

դամս վերին զհաւրհնութիւն՝ բարեխօս։

Սահմանակիցք յաղթողք քաջք և մար տ
տիրք երանելիք սուրբք մարտիրոսք. որք
վանեալ ըզթշնամին խորամանկեցիք.
Հրեշտակացըն դասքըն տօնակիցք են
մեզ. և ջոկք աթոռոյն զուարճացեալ
բերկրին. ընդ վարդագոյն ձեր՝ հե-
ղումն արեան. որք վանեալ ըզ։
Անթառամ պըսակըն ձեզ աւանդեալ
մընայ. քան զականս պատուականս.
գերագոյն հրաշիւք. որք։

Այսօր մարտիրոսաց դասքն՝ ցընծա ո
ցեալ բերկրին ընդ առաջնորդին քրիս-
տոսի որդւոյն այ։ Զայն ի յերկնից
վերկոչեալ ձայն. եկայք օրհնեալք հօր
իմոյ՝ ժառանգորդք երկնից խորա-
նացն։ Լցէք ըզտեղի անկելոյն՝ ա-
պըստամբողական թշնամւոյն. որ ի
յերկնից վայրանկեալ։

Ողջանուէրք ճըշմարիտք և վերկոյք ձ
քրիստոսի. որք զչարչարանս և ըզ
մահ յանձնառուիք վասըն տեառն.
ընդ ձեզ մեխիմք բարեխօսս առ քրիստոս
վասն անձանց մերոց։ Գանձի հեղմամբ
արեան ձերով պայծառացան սուրբք

ե կեցո՛ զմեզ. Եւ զմստուերամած խաւար կռապաշտութեանցըն բարձեր. ըզձեզ:

Երկնայի՛ն զօրքն իջեալ ի պատիւ սատանրագի միահուան ձերոյ. Եւ ըզպըսակս անմապականս ան բերելով ի հօրէ լուսոյ. ըզձեզ:

Մի Ընդ զուարթունս երկնից օրհնեցէ՛ք զՔրիստոս թագաւորն։

Ձծա Ընդ դասս երանելի սըրբոցըն գովեցէ՛ք յօրհնութիւնս ի նոր զԲն։

Դձ Հ Սըրբոց հոգւոյն Ք(րիստո)սս թագաւորըն բարեբանեսցէ՛ք. զի ողորմեսցի բարեխօսութեամբ սըրբոցն։

ՅՈւսացեալքն յանուն քո սուրբ սպառազմեալք յաղթեցին թըշնամւոյն. սոցին աղաչանօք խընայեա ի մեզ աստուած հարցըն մերոց։ Որք կամօքն իւրեանց անձինն ընդ հուր և ընդ սուր. Եւ դասս կուսից եղեն վերին զուարթնոցն սոցին։ Որդ խընդրեմք ի քէն թագաւոր փառաց. աղաչանօք սըրբոց վըկայիցն խընայեա ի մեզ աստուած։

Լցեալք ի վերնական զօրութենէ քում

մի՛ սպա

մի՝ սպառազինեալք յաղթեցին թշնա-
մւոյն. և դասակցեալք վերին զօրացն
օրհնեն ըզքեզ գովեն և փառաւորեն։
Սու քաջութեամբ արիաբար ճգնեալ՝
արհամարհեցին զչարչարանս և ըզ
մահ. և ձայնակցեալ երից մանկանցն.
օրհնեն ըզ։ Սուրբ ես և մեք հաւատա-
ցեալքս ի քեզ՝ կատարեսցուք զյիշատակ
սրբոց վկայիցն. և ընդ նոսին՝ համա
ձայնեալք օրհնեսցուք ըզքեզ գովեսցուք և
փառաւորեսցուք։

Որք ըզբաժակ մահու ընդ քեզ արբին՝ ո
և մկրտութեամբ արեան ընդ քեզ
մկրտեցան. սուրբք աղաչեմք ո
ղորմեա։ Որք և ըզխաչ իւրեանց բար
ձին ըզկնի քո. և անմեկնելի սիրով
ընդ քեզ խաչակցեցան սուրբք։
Որք նախանձու չքնեցին զդատաւորան
կենաց կայանին. և հրեշտակակցեալք ի
դասս նորոգման վերակացութեան. սուրբք։

Այսօր յիշատակ սրբոցն. և փայլին տ
նշխարք սոցա ի մէջ եկեղեցւոյ. աղա
չեսցուք ըզՏէր՝ սրբոց խնայեսցէ ի մեզ։
Հեղմամբ արեան սոցա մեծարի մայր
սոցա լուսանուն սիոն. աղաչեսցուք։

Տա

Տաճա՛ր են որք՝ հո՛գւոյն․ կենդանի՛ք ոս
կե՛րք սոյն հիւանդաց բժի՛շկք․ ամէն։
Հ Սուրբ ես սէր զօրութեանց․ որ յանմար
մնական զօրացեալ գովիս սրբասաց
ձայնիւ․ ընդ քեզ օրհնեմք Ած հարցն
մերոց։ Որ ետուր զօրութիւն մարդա
սէր քոց ծնընդաւորացն՝ յաղթել չարին
ընդդիմամարտութեան․ ընդ քեզ։
Ընկալ այսօր ընդ բարեխօսութիւն քաջ
նահատակաց քոց վկայիցն․ ողորմե
լով տօնողացս ընդ յիշատակս սոյն․ ընդ
Գ քեզ։ Ընդ տէր օրհնեցէք և բարձրա
ցուցէք՝ ընդ նա յաւիտեան։ Ընդ երկ
նային զօրսն միաձայնելով՝ ընդ պըսա
կեցեալ սրբոցս բարեբանելով օրհ։
Զօրհնեալն այսօր ի յիշատակի քաջ
և յաղթող սբ երանելեացս օրհնեցէք։
Ո Ընդ քեզ սիրողաց՝ որդի Այ պատուե
լոյ ընդ յիշատակս արժանի արա․ և
աղօթիւք սոյն ողորմեա մեզ։
Որք փորձեցան՝ ի փորձ սրոյ և հրոյ․ և
ի քո պատուիրանաց երբէք ոչ խոտորե
ցան․ աղօթիւք։ Եղեն տաճար սրբու
թեան անմահ բանին․ և ընդ գանձս հո
գևորս սատանայի պարտամանեցին․ աղօ։
Նայ

Այսօր ծնընդութեամբ սրբոյն ըղձաւորձա ա
նայ եկեղեցի ուրախութեամբ մեծաւ.
հանդերձ որդւովք իւրովք տօնէ ըզտօն
գլխատման սորա: Որքան են դեղ՝ կենաց՝
պարգևեալք մեզ ի քրիստոսէ ի բըժըշ
կութիւնս պատուական որք արեամբն իւ
րեանց: Աշխանութի ուսին ի հոգւոյն
սրբոյ. առաջնորդէ մեզ յերուսա
ղէմըն վերին. ի քաղաքն կենդանեաց
ի մեծըն սիոն:

Որք հաղորդեցան չարչարանաց քոյ հ
քրիստոս սուրբ հայրապետքն. և վե
րաբերեալ պայծառացան ընդ անմարմին
բազմութեան. սոցին աղաչանօք խընայ
եա ի մեզ մեծ հայրապետըն մերոյ:
Որք ի սկըզբանէ պատուեալ եղեն ի սէր
բոլորից հօրն. և ըզտիեզերս հրաւիրե
ցին յորդեգրութեան շնորհս. սոցին:
Որք զընթացս իւրեանց կատարեցին
հաճոյիւք քո քրիստոս. և ըզպըսակս
անապական ի քէն ընկալան. սոցին:

Բզուէր օրհնեցէք. բարձր արարէք ըզ գ
նա յաւիտեանս: Ո էակիցըն հօր և հո
գւոյն. որ ընակեալ է ի լոյս անմատոյց
և բարեբանիս սըրբասաց ձայնիւ. բար:
Ոէր

Զերկրպագեալն ի սրբոց՝ Հայրապե
տաց. որք հեղմամբ արեանն իւրեանց
նմանօղք եղեն փրկողին զինքեանս.
բարձր մրարեք զն:

ո Ողորմեայ մեզ Տր ամենակալ մեր ի յի
շատակի սբ հայրապետացն:

Որք յանուն քո սուրբ դարձուցին զաշ
խարհս կռոցն ի պաշտելութենէ. աղօ
թիւք սոցա ողորմեա մեզ: Եւ արժանի
եղեն ընդունել ի քէն զանթառամ փա
ռաց պսակին. աղօթիւք:

ռ Որք զառ ի քրիստոս զչարչարանս
յանձն առեալ՝ համբերեցիք. ով նահա
տակք Հայրապետք. եւ արժանի եղէք զեր
կնային անուան պսակի: Որք փորձեցայք
չքնաւսա հրով. ժուժկալեցիք պատրաս
տեալ ձեզ զարքայութիւն. համարձակու
թիւ ունիք բարեխօսել՝ առ Տէր վասն
անձանց մերոց: Որք զամբարշտու
թեցըն վանեցիք զկռապաշտութիւն՝ ով
նահատակք Հայրապետք. համատարութի՝
ի քրիստոս հայցեցէք անդադար սբ.
եկեղեցւոյ:

ա Ցնծութիւն է այսօր հրեշտակաց և
մարդկան. զի զխոստովանեալ ըզԹորգոմա
մին

մին վանեալ խորտակեցին զոր՝ վկայքն. Եւ երգեն յաղթօղք ի պատերազմի։

Սրբնով եւ արեամբ մարտեան ընդ դէմ զինուոր. վիրաւորեալք ի մարմնի վիրաւորեցին զմահ ընդ թելովար. եւ սատ- յան պարծանօք յաւիտենականն։

Զրահաւորեալք ի հոգեղէն զուարթ- նոցն. եւ բարբառեալք ի դառնաց մար մնաւորայն զոր՝ վկայքն. անհեղլին ա- ջովլն պարսակեալք երգեն։

Ըղձնութիւնք սրբոց քոց Քրիս- տոս հաստատեցին զհիմունս սուրբ Եկեղեցւոյ՝ կանգնելով ի սմա զնշան յաղթութեան։ Եւ հեղմամբ սուրբ արեանն իւրեանց՝ ազատեցին զորդէ զերս ի դիւցապաշտ մոլորութեանց. Եւ ե- րգեն յաղթօղք ի պատերազմի։

Ընդ որս՝ եւ մեք աղաչեմք, Քրիստոս ընկալ եւ ընդ մեզ յերկնային խորանս ի լուսեղէն առագաստին. բարեխօսու թեամբ եւ աղօթիւք սուրբ ճգնաւո րացն։

Յիշատակ է այսօր քաջ նահատակաց քրիստ սրբոց վկայիցն. եկայք ժողովուրդ- ք ընդ ցնծութեամբ տօնեսցուք։ ա

Ո՛ւան

Քանզի՝ տեւօղք ի տանջանս և յաղ թօղք ի մարտի և պսակեալք ի հօրէ. եկայք ժողովուրդք։ Լուսաւորեալք ի յերկրի. պայծառացեալք ի յերկինս. և դասակցեալք ընդ հրեշտակս. Եկ։

Մկ Զքեզ կարդային յօգնութիւն սուրբ մարտիրոսքն՝ և անձին. որ ի բար ձունս բնակեալդ ես խոնարհեալ ի մեզ։ Դու ես դուռն լուսոյ դու՝ պսակ պար ծանաց ի քեզ յուսացելոց. որ ի բար։ Օրհնեալ գովեալ և ի սուրբս հան գուցեալ. և դու ես ընդունօղ հոգւոց մերոց որ ի բարձունս բնակեալդ ես միշտ և յաւիտեան։

Մկ Ով սուրբ գերորդ պարծանք ազգի մարդ կան. հրաշալի ճգնութեամբ ի յերկ րի նահատակեալ. և ի յերկինս պսա կեալ ընդ անմարմնոցն դասս։ Քանզի դու վառեցար՝ զինու սուրբ հո գւոյն՝ և յաղթեցեր արիաբար անմար մին բելիարայ։ Մի դանդաղեր բարեխօ սել վասն մեր. առ հայր և որդի և սուրբ հոգի. զի յաղթեսցուք հաւատով անմարմին բելիարայ։

Ր՛ռ

ԱՄ․ քեզ զանըծ հայրըն մերոց՝ խո Ձ․ը
նարհեալ անձամբքս պաղա
տիմք․ մի՛ անտես առներ Տէր․ դկ
որ՝ փառաւորեալդ ես յաւի հ
տեան։ Յիշեա զուխտն աբրահամու ըզ
սահակայ և զյակոբայ․ և՛ զնեղելոց ան
ձանց պաղատանս․ մի՛ անտես առ։
Խոնարհեա Տէր խընդրողացս ի քէն ըզ
թողութիւն մեղաց․ ի տաճարի քում
սրբութեան․ բարեխօսութեամբ՝
սրբոց քոց․ որ փառաւ։ Օրհնեցէք զՏէր Օրհ
նեցէք ըզՏէր՝ երկինք և երկնային զօ
րութիւնք․ սերովբէք և քերովբէք զան
տրուածն աստուածոյ․ բարձր արարէք՝
ըզնա յաւիտեան։ Օրհնեցէք զՏէր Օրհնեցէք
ըզՏէր՝ երկիր և որ ի նմա են կենդանիք․
համբառնալով ի վեր ըզձայնս․ և՛ եր
գօք հոգևորօք բարձր։ Օրհնեցէք զՏէր Օրհ գ
նեցէք ըզՏէր․ դասք հրեշտակաց՝ և
մարդկան․ զարարիչն արարածոց միաբա
նութեամբ երգով բարձր։

Ողորմութեամբ քով զդուռըն բաց մեզ
Տէր․ և արժանի արա զմեզ լուսեղէն յար ո
կաց քոց ընդ սուրբս քո։ Ի պատրաս
տեալ քո օթեվանըս սըրբոց քոց․ ընկալ Յօ․ ա․ 3
և ըզ

և ընդ մեզ փրկիչ յորդեգրութիւն ՚ի դըպրութեան կենաց։ Ի նշանատիլ քո յատենի դատաւոր ահեղ՝ խնայեա յարարածս քո․ բարեխօսութեամբ և աղօթիւք սրբ՝ ծընդնաւորայն։

Տր Ի յիշատակս վկայից քոց Քս՝ այսօր գնեալ մեզ՝ օրհնել ըզքեզ՝ արժանաւոր սլէս։ Կամաւ Քս մատուցին զանձինս իւրեանց քեզ պատարագ արեամբն իւրեանց․ և անկանելին պսակի ի քեն Տր։ Նոցա աղօթիւք փրկիչ խնայեա ի մբ եկեղեցի քո․ զոր ընտանեցար պատուական արեամբդ քո սրբոյ։

Հ Որ ընդ հրաշափառ քո զօրութեանդ ծանուցեր ազգի մարդկան՝․ ցուցանելով յաղթօղ սուրբ՝ զվկայսն ի պատերազմի․ վասն անուան քոյ Տր՝ աստուածահայրքն մերոյ։ Որք ի մարմինի անմարմնոց նմանեցան գեր ի վերոյ քան ըզբնութիւն․ արհամարհելով անմարդեղէն ըզչար սատանայ ջանս և ըզմահ՝ և եղեն վկայք քո կամաւոր մահուամբն․ Տր՝։

Հանդիսացեալ այսօր և մեք տօնեմք ըզ յիշատակ սրբ վկայիցն․ խաղաղացո ըզ կեանս մեր աղօթիւք սոցա․ և փրկեա

զմեզ

զմեզ ի նեղչաց մերոց. Տէր: Իզտէր՝ օրհ Գ
նեցէք եւ բարձր արարէք զնա յաւի
տեանս: Որ փառամբն լուսոյ անեղածին
զկոյսն արժանի արար. Եւ երգակցեան
մանկանց զօրացն. օրհնե: Որ սուրբ
լուսաւորեաց զանգդս որդւոց մարդկան ի
գիտութիւն ճշմարտութեան. Եւ հրաւի
րեաց յերկնից արքայութիւն. օրհնե
ցէք եւ բարձր արարէք:

Ի գլխաւորս վերնային քոյ տօնեմք Ո
այսօր քրիստոս Թագաւոր անդաստանեք
սոյն աղօթիւ: Որք յաղթեցին անօ
րէն բռնաւորաց հեղմամբ արեանն իւ
րեանց. Եւ դասակից եղեն վերին զօ
րութեանցն.. Եւ ընկալան ըզպսակս ա
նապական յանըսպառ լուսոյն. Եւ
միշտ ուրախանան ընդ հրեշտակս ի
յերկինս:

Այսօր յիշատակ սրբոց քոց. որք Տ
առաջնորդաց անօրինացն համբերեցին.
եւ դասակիցք եղեն վերին զօրութեանցն:
Այսօր եւ հրեշտակք ուրախանան ընդ
կամաւոր չարչարանս ճգնաւորացն.
որք յաղթեցին անօրէն բռնաւորացն:
Անուն եւս Թագաւոր յաւիտենից.
որ

որ նըշանիս ի վերայ չորեքկերպեան կեն-
դանեաց. և ի սրբոց քոց փառաբանիս։

Ձչ Այսօր եկեղեցի քրիստոսի պայծառա-
նայ յիշատակաւ սրբոց վկայիցն. որք
բարեխօսեն առ տէր վասն մեր։
Այսօր ի հեղմանն արեան սոցա դասք
հրեշտակաց խոնարհեալ միաբանութե
ամենեքեան ընդ մարդկան։ Եկայք և մեք
քրիստոսի հաւատացեալք. կատարես-
ցուք զյիշատակ սրբոց վկայիցն. որք
բարեխօսեն առ տէր։

տ Փառք քեզ հայր երկնաւոր. որ նըս-
տիս ի քրովբէս. և բարեբանիս ի դասուց
սերովբէից։ Ի քեզ դաւանեմք Թագաւ-
որ փառաց քրիստոս. համաձայնեալ
ընդ սուրբս քո յեկեղեցիս արդարոց։
Սրբեա զանձինս մեր և տաճարացո
սուրբ երրորդութեանդ կենդանարար
սուրբ հոգի։

տ Պարծեցին սուրբքն փառօք. և ցըն-
ծասցեն ի հանգիստ իւրեանց. քանզի
ընդ հուր և ընդ սուր անցուցին զմար-
մինս իւրեանց։ Սուրբք զարիւնս իւ-
րեանց հեղին. չարչարանացն համբե-
րեցին. և ըզպսականայլն բըռնաւորացն
առնալ

ամենարդեցին յաշխարհի։ Ո՞րք եկեալք
հաւատացեալք՝ կատարեսցուք ըղձալի
տաւն սոցա. քանզի տուեալ են մեզ բարե
խօսք յարգոյութեանն աստուածոյ։

Ո՜չ տեառն ի վերայ սրբոց իւրոց՝ և ա
փառք իւր հանգուցեալ է յոսկերս
սոցա. և հոգիք սոցայն դասաւորեալք
ընդ հրեշտակս ի յերկինս։ Բանակք
հրեշտակաց տեառն շուրջ են զնոքօք. և
երգակիցք են մնացնոց յօրհնութիւն սոցա.
և հայցեն միաբանութեամբ զխաղաղութի
ամենայն աշխարհի։ Բազում համար
ծնկութիւն է առ տէր բարեխօսութիւն սո
ցա. և թողութիւն է մեղաց. որք
կատարեն ըղձալի յիշատակս սոցա։

Աստուած բարձրեալ՝ և ի սուրբս հան ա
գուցեալ՝ և ի սուրբս վերօրհնեալ. մեղ
թեթեւ հայցեմք ի քէն՝ տէր աստուած բարեաց.
բարեխօսութեամբ սրբոց մարտիրոսաց
հանդիսացն՝ ընդ մեզ քո։ Որք կործա
նեցին զանօրինացն ըղպատկերս՝ և
յիշատակ քաջութեան թողին յաշխար
հի. բարեաւ։ Պատարագ անուշահոտ
մատուցին քեզ ըզ մարմինս և զարիւն.
համբերելով չարչարանաց վասն անուա
նդ

ընդ քում սրբոց՝ բարեխօսութեամբ։

Հբ Երրորդութեանն սիրով անձինք
յաղթող վկայիցն. արժանաւորք ըն-
դունելոյ ի յաւանդատանն լուսոյ։
Զի զաւուղին մեղաց ըղբոյ արեամբն
իւրեանց շիջուցին. եւ զտիեզերս հրաւ-
իրեցին յօրհնաբանութիւն։
Հեղմամբ արեանն իւրեանց մեզ ճանա-
պարհ հորդեցին՝ եւ առ՝ Քրիստոս մեզ
դուռն կենաց բացին ի յերկինս։

Մկ Որք եկեալ եմք ի պատուել զյիշատակ
սուրբ վկայիցն. ածցուք ըսկիզբն զգ-
գոհութեան. աղաղակելով առ քեզ՝ Տէր
փառք քեզ փառս մատուցուք քեզ Տէր ամե-
նատուր Աստուած։ Հաւատոյ ես հրեշտակաց. ան-
տես ի սերոբէից՝ ընկեր երգեցար մար-
մնով. ուսուցեր մեզ ասել Տէր փառք։
Յանմարմնոց ես վերօրհնեալ. ի մարդ-
կանէ՝ երկրպագեալ. քեզ փառք վայ-
ել է պատիւ. յամենայնժամ ասել՝ Տէր
փառք քեզ փառս մատուցուք։

Կա.

ՃԺԳ

ա͞ձ

Հ

Կանոն Համօրհնեայ ննջեցելոց ՚ի Բ. Կարգաւորս։

ԻՀՆԵՐԼ ԵՍ
դու Տէր. որ յարեար ՚ի
մեռելոց ողորմած և կե
նեցեր ընդ մեզ. աղէ ՚ի Տր
ամենայն հանգուցեալ մերոց։
Որ մահկանացուացս կեանք ես. զհո
գիս ննջեցելոց մեր ընկալ. աղէ ՚ի Տր։
Զմեզ փոխեցեր՝ յաշխարհըն կենդանեաց
հանգ ընտանեաւ արժանաւորեա. աղէ ՚ի։
Ի գալըստ՝ օրհնեցէք և բարձրացուցէք Գ
ընդ նմ յաւիտեան։ Եցէք Որ զանընդհնէ
զօրութեան բազմաց. աղաղակեն ձայնիւ կե Յոհ 5. 28
նանորոգ ընդ ննջեցեալսն. ընդ որ օրհ։
Նայեա Տ. զաւէտ ընգ քեզ բարեխօսր. հան
գո զհոգիս ծառայից քոց ընդ սուրբս
քո. օրհնեսցուք և բարձրացուսցուք զա
նուն քո յաւիտեան։

Որ

Եւ լուայ ձայն յերկնից · որ ասէր ցիս · Գրեա · Երանի
մեռելոց · որք 'ի Տէր ննջեցեն՝ այժմիկ հաւաստեաւ ·
Այո ասէ Հոգին · զի հանգիցեն յաշխատութե̄ իւ-
րեանց : Տեսլեան 14 · 13 27 ԻԷ

Որ ստեղծմամբ՝ ըստ պատկերի քո տէր. ա
պատուեցեր զմեզ. ընկալ և այժմ զմեզ Ծն. 1. 26
նորոգեալս ի քեզ ուղիղ հաւատով.
ըստ մեծի քում ողորմութեան.
Որ շնորհօք քո հոգւոյդ լուսաւորեցեր.
յիշատակի իւրեանց զհոգիս նոցա ընկալ
մարդասէր. ըստ. Որք հաղորդեցան
մարմնոյ և արեան քոյ տէր. հանգո
զհոգիս նոցա ընդ սուրբս քո Քս անձն.
քանզի գինք որ արեան քոյ են.

Քեզ վայելէ տէր օրհնութիւն. որ յա բ
րութիւնդ ես ձայնիւ յաւիտենից նըն
ջեցելոց. Թագաւոր և իշխան վերօրհ
նեալդ ընդ քեզ. Ի միւսանգամ գալըս
տեառնդ քո քրիստոս փառաց թագաւո
որ. Ի ձայն փողոյ նորոգին հոգիք նըն Ա Թե. 4, 15
ջեցելոցն. և յառնեն ի մեռելոց անմա
պականն մարմնով. Վասն որոյ՝ և մեք
ընդ քեզ աղաչեմք հայր երկնաւոր. դա
սաւորեա զննջեցեալսն մեր ի վերին
ընդ քո երուսաղէմ. ի ժողովս անդրան
կաց գրելոց՝ ի յերկինս.

Զայնարկեալ կենարարին ձայնին գ
բարբառովն. Եկայք օրհնեալք
հօր իմոյ. ժառանգեցէք պատրաստեալ Մտ. 25. 34

ձեզ ըզկեանսն ի հանդերձեալն երկրին։

Մ** 25.6 Ընդ առաջ ելանել քեզ հաւատով ՚ի
յորդորս վերջինս. ամբարձեալ լուսով պայ
ծառացեալ ի դասս անմարմնոցն. եւ լը
սել ըզձայն երանաւէտ կոչմանն։

Մ** 25.33 Ընդ աջմէ քումմէ կայցուք ընդ իմաստունս
սուրբ կուսանսն. եւ լուսեղէն առագաս
տին պայծառացեալ ի դասս անմարմնոցն.
եւ ժողովս անդրանկաց գրելոց ի յեր
կինս։

— ա — Ո հոգիս ծառայից քոց քրիստոս՝ ըն
կալ ի դասս անդրանկաց գրելոց՝ ի յեր
կինս։ Ընկալ վասն սոցա ըզբանաւոր
պատարագս ի մէնջ. եւ շնորհեա նոցա
ըզթողութիւն գտանել յաւուրն յետնումն։
Հաշտեա ի ձեռն սուրբ մարմնոյ եւ ա
րեան քոյ տէր. եւ պարգեւեա նոցա դա
սել յաջակողմեանսն քում։

— ա — Որ անձառ ամենօրհնութեամբ ի փրկու
թիւն ազգի մարդկան՝ խոնարհեցար
բանդ աստուած. այսօր հանգուցելոց մերոց եւ
ըզմեր ըզննջեցեալսն ընդ սուրբսն
քո. որ միայնդ ես մարդասէր։ Որ անչար
չարչարեցիր մարմնով եւ կիր կամաւ ի չարչա
րանս՝ եւ ի խաչին բեւեռեցար՝ հեղեր
զա

զարինդ ի փրկութիւն․ այս։ Որ թագ
մամբ երեքօրեայ ընդ բռնութիւն մահու
լուծեր․ և կախեցեր զնշխարն մահու․ և
վերածեր ընդ նընջեցեալսն․ այսօր հայ։
Որ հրաւիրեցեր յանմահութիւն զազգս Յօհ 6.52
մարդկան․ անմահութենէ բաշխող քրիս
տոս․ ողորմեաց ստացուածոց․ այս։ ձդ

Ո՜ հաւանեմք ընդ քեզ յաղթական ակ
երգով թագաւոր փառաց՝ որ հ
կամաւոր խոնարհութեամբ ընդ քո
իջեր ի փրկել ընդ պատրեալսն ի ճաշակ
մանէ․ օրհնեմք ընդ քեզ աստուած հայրց
ըն մերոց։ Որ լուծեր ըզմահ․ և վե
րածեր ըզնընջեցեալսն ի դըժոխոց․ ան
շնչութեամբըն քո ի վերոյ խաչին․ և
իջանելով քո ի գերեզման թագաւոր
անմահ․ օրհնեմք․ Որ նստար ընդ
աջմէ հօր․ և հրաւիրեցեր առ քեզ ըզ
դասանորդըս քո․ արժանաւորեա և ըզ
մեր ըզնընջեցեալսն դասակից լինել
սրբոց քոց․ օրհ։ Զօրր օրհնեցէք
բա րձր արարէք ըզնա յաւիտեան։ դ
Որ փառօք հօր հանդերձեալ ես գալ ի
դատել զերկիր․ և բիւրաւորք բանակք
վե

մերին զխաւարթնոյն կծրագետք լինին
զմոլրստեան նորա․ բար։ Որ ահանգին
գողմամբ զպահուրեցուցանէ զարարածս
ի գալըստեան իւրոյ․ և քաջահընչօղ
ձայնիւ փողոյն համհաւաքէ ըզնընջե
ցեալսն որ յադամայ․ բար։
Զաչէսցուք ըզ կենարարըն մեր․ որ
Գ․ 10․42 դատաւորէ կենդանեաց և մեռելոց․ զի
արժանի արասցէ ըզննջեցեալըն մեր
ՄՐ․ 25․10 մտանել ի յառագաստ ընդ իմաստուն
կուսանսըն․ բար՝ րձր։

ո Արարիչ ամենայն և ըստեղծիչ ազգի մարդ
կանն․ մի անտես առներ ըզննջե
ցեալըն մեր․ այլ հանգո զհոգիս նոցա
ընդ սուրբըս քո։ Որդի միածին յա
րութեն տէրզերականը․ մի անտես առներ
ըզ։ Հոգի ճշմարիտ մխիթարիչ սր
գաւորացն․ մի անտես առներ ըզ։

տ Զեռըք քո արարին․ և ըստեղծին զիս
ի հողոյն․ և յօրհնել ըզքեզ ամէն
յաւիտեան։ Նոյն պատրանօք բանսար
կուին՝ խափանեցայ՝ յանձառ լուսոյն․
և դարձայ անդրէն ի հող յորմէ ստեղ
ծայ։ Մխիթարիչ սուրբ հոգի լու
սաւորեա զմեր ննջեցեալսն և հան
գո

դու զօգնես նոցա ընդ սուրբս քո ։

Հայր անոխակալ և բարեգութ · մաղ թելով հայցեմք ի քէն վասն մեր նընջեցելոցն արժանաւորել հանգըս տեան օթեվանին սրբոցն ։ Անճառ ծը նունդ հօր որդի · որ մահկանացուացս կեանք դու ես · զհոգիս նընջեցելոց մեր ըն կալ · և արժանաւորեա հանգըստեան ։ ու

Աւ նորոգօղ սբ Հոգի յորժամ նորոգես զապականեալսն՝ յայնժամ շնորհեա և մեր նընջեցելոցն արժանաւորիլ ։

Յորժամ յերկնից գուշակէ փողն ազդե ցութեան · յառնելով տիեզերաց՝ ի դատաստան ահաւոր · յայնժամ աւուր ա հեղին՝ յիշեա տէր և զմեր ըզննջ եցեալսն · և հանգո ընդ սուրբս քո ։ ա

Յորժամ ճառագայթք աստուածութեան ըդ փայ լին ի յարևելից · և դըպրութիւնք հրա շէից բանին յայնմ աւուր ահեղին՝ յիշեա ։ Զարհուրեալ դողան արա րածք ի ձայնէ սոսկալագոյն փողոյն · յոր ժամ հարկանէ հրեշտակապետն՝ և կոչէ ի դատաստան զազգս որդւոց մարդ կան · յայնմ աւուր · ահեղին ։

ձժե

բձ

հ

Ո՛Ր թագաւորդ ես թագաւորաց.
և բաշխօղ կենդանութեն ազգի
մարդկան. այսօր մարդասիրու
թեամբդ քո զննջեցեալսն մեր ըն
կալ. և հանգո ընդ սուրբս քո ամ
տըւած հարցըն ըմերոց: Ո՛ր յահաւոր
և յանմատխաղաց դադարս տեան քոյ տէր
զարթուցանես զննջեցեալսն ի բար
բառ փողոյն. յայնժամ երանաւէտ կոչ
մամբ զննջեցեալսն մեր ընկալ
և հանգո: Եւ յահագին ձայնէ գոչ
մանցն զարհուրելին գերեզմանք ու
նայնացեալք. յայնժամ տծային լուսով
սպայծառացո զննջեցեալսն մեր
և հանգո: Որ զտէր օրհնեցէք եւ
գ
բարձր արարէք ընդ յաւիտեան:
Օ առաքեալն ի հօրէ. զմխիթարիչ հո
գւոյ հանգուցելոցն օրհնեցէք:
Եւ ի բիւրաւոր բանակս հրեշտակաց
միաւորէ զհաւատացեալս անուան իւ
րոյ. դասաւորելով յաջակողմն դա
տին. Եւ:
ո
Ո՛ր կոչեցեր առ քեզ տէր ըզտիեզերս

ամե

ամենայն. ընկալ ըզմեր՝ ըզնընծայեցեալսն՝
ի դօղ հայրապետին՝ աբրահամու՝. ո-
ղորմած տէր փրկիչ և բարերար։
Որ թողութեանց ես տուող մեղաց. թող
ըզմեղս մեր նընծայեցելոցըն կարօղ յամե-
նայնի և հզօր. ողորմած։ Որ լուսատու
ես տիեզերաց՝ Քրիստոս Աստուած. լուսաւորեա և
ըզմեր՝ ըզնընծայեցեալսն լուսով երա-
նաւէտ զուարթնոցն. ողոր։

Հրեշտակային ձայնիւ օրհնեսցուք զա- տ
մենասուրբ զերրորդութիւնն. փառաւո-
րելով ըզհայր. որ վերակոչեաց զամե-
նեսեան ի մահուանէ յանմահութիւն։
Երգեսցուք տեառն երգ նոր եկեղեցիք սրբե-
ցելոց. Քրիստոսի երկրպագելով. որ վերակո-
չեաց։ Արբանայ ձայնիւ օրհնեսցուք
հոգեւորական հընչմամբ՝ գովեսցուք.
սուրբ զհոգին փառաւորելով. որ վերա-
հանգոյց զամենեսեան։

Ի ձայն փողոյ գալստեանն՝ քո տէր ա- տ
մենայն հոգիք զարթիցեն կոչ ի դատաս-
տանի քում քրիստոս աստուած մեր։
Յորժամ հընչէ բարբառն ահագին. և
հարկանի փող յարութեան մեռելոց՝. և մեք
գոչելով ասեմք փառք գալստեան
քո տէր։ Յոր

Ջերմամբ առնեաս զհատուցումն տէր՝ և
սիրողք քո պարծեսցին ի քեզ. և մեզ
շնորհեսցես փրկիչ կալ ի յաջմէ քումմէ։
ա Ամենակալ անմահ. արարիչ յաւիտե
նից. մարդասիրութեամբ քո խնայեա յան
ձինս մեր՝ ստեղծիչ կենդանեաց՝ և հան
գուցիչ ննջեցելոց. Ի խաչին բևեռե
ցար զմահու լուծեր զիշխանութի՝ յաւ
իտենից ընդ ննջեցեալսն վերածեր յան
մահ ի կեանս. ստեղ։ Արժանաւորաց
ձժզ քոյ աղօթիւք յիշեա ընդ մեր ննջե
բկ ցեալսն. յորժամ գայցես անձամբ փա
հ ռօք՝ հատուցանել մարդկան ըզգործս
և մեր ննջեցելոցն շնորհեա դասիլ
ընդ սուրբս քո։

Արարիչ և մարդասէր տէր՝ որ
վասն մեր ըզմահ ճաշա
կեցեր. տէր Աստուած հարցն
մերոց։ Որ խոստացար հաւա
տացելոց ննջեցելոց յանուն քո ըզկեանս
տէր Աստուած։ Արդ խնդրեմք ի քէն մար
դասէր տէր. զհոգիս ննջեցելոց դասեա
ընդ սուրբս քո. տէր։ Աղօթ՝ որհնեցէք
բարձր արարէք ըննջեցեալսն ի յաթոռ
փառաց՝ անդադար հոգևոր երգովք։
Որ

Որ գալոցն ես ընդ ամպս երկնից ի նորո Մտ․
գել զերեսս երկրի․ բարձր։ Ի գոչել 26. 66
ձայնին փողոյն․ զյարուցանել զննջե
ցեալսն հանդերձ կենդանեօք՝․ բար։
Որ որդիդ ես և բանդ անստեղծ․ հաւա ո
սարակից Հօր յէութե․ առ քեզ կար
դամք մարդասէր՝․ հանգո զհոգիս ննջե
ցելոց մեր՝ ընդ սուրբս քո։ Որ իջեր յեր
կնից վասն մեր զառաջինն առեր զյան
ցանն ադամայ․ մերով բնութե բար
ձեր ի վերայ խաչին անարատ ձեռօք․
հանգո։ Որ լուծեր զիշխանութիւն
մահու կամաւորական մահուամբ քո
քրիստոս․ բանաւորաց զաղաչանս առա
ջի քո հեղեալ մաղթեմք՝․ հանգո։
Քեզ վայելէ աստուած օրհնութի․ որ ա
յանմատոյց աթոռ անմահից փառաբա
նիս ի բարձունս՝․ զննջեցեալսն յանուն
քո ընկալ յերկնային քո սուրբ առա
գաստ․ որ միայնդ ես մարդասէր։
Որ ունիս իշխանութիւն մահու և կե
նաց․ յիշեա զհոգիս ննջեցելոց մե
րոց․ և հանգո ընդ սուրբս քո ի խո
րան քում սրբազան՝․ որ միայն։
Որ յամենայնի ես օրհնեալ Տէր՝․ ար

 ժա

ժամանակի արամ ըղձանալոյս քո վերըստ
տին նորոգման՝ և լուսով ըղձային անծայրին
փառացն. ընդ անուամբ եկեալ քոյ փա
ռացդ. որ մի։

ա Աւագաւոր խաղաղութե. որ քան զբոյս ծրուն
թբ խնամես զքո զարարածս. յիշեա
տէր զհոգիս ննջեցելոց ընդ սուրբս
քո և դասաւորեա ի յաւիտենին անցելու
թե։ Որ կոչեցեր ի դրանց մահու զգուս
բեղին քո զղամզարոս. և ծանուցեր զաս
տուածութիւնդ ընդ հանուր տիեզերաց.
լուսաւորեա տէր զհոգիս։ Ի տաճարի
քում սրբութե մատուցանեմք քեզ պա
ղատանս արտասուալից. պայծառացո
տէր զհոգիս ննջեցելոց։

ա Ագերշերաց կանխեալ սաղմոսիւք և ար
տասուօք՝ հայցեմք ի քէն. քրիստոս յի
շեա զննջեցեալսն ի սէր անուանդ քո.
և հանգո զհոգիս նոցա ընդ սուրբս քո։
Որ յանմարմնոց վերոյ հնչիս. առ քեզ
կարդամք և պաղատիմք քրիստոս. յի
շեա։ Որ մարմնացար վասն մեր. աղա
չանօք աստուածածնին. քրիստոս։

ա Որ հայրդ ես բարեխնամ. գթեա ի մեր
ննջեցեալսն. և պարգևեա մեզ փառա
տալ

տալ անուանդ քում սրբոյ։ Որ հրաւիրօղդ ես կոչեցելոց. ընդ աջմէ դասու լոյսն կարգեալ և ըղձեր ներնջեցեալսն. և պարգ։ Որ նորոգող ես ազգի մարդկան արար արժանի և ըղձեր ըղներնջեցեալսն ընդ բազմելոցն աբրահամու.

փառըս տալ։

Պ. ալոյց է միածինն փողով և փառօք հօր. և ըղհողեղէն բնութիւնս հրեղէն՝ նորոգէ։ Լուսաւոր են ձայնապարհք արդարոց. և ի բնուրաւոր բանակըս հրեշտակաց ամպովք ընթանան։ Իւլերինն երուսաղէմ թռչին ամպօք ընդ առաջ տեառն յօդս. և այնպէս յամենայն ժամ ընդ տէրն լինին։ տ

Պատրաստ արարեր առաջի իմ ըղսեղան. ակըն յանդիման նեղչաց իմոց։

Սաղմոս ՏԲ հովուեսցէ զիս։

Օծեր ձէթով զգլուխ իմ. բաժակքո որպէս զանապակ արբեցոյց զիս։

Սաղմոս Օծեր իւղով զգլուխ իմ։

Սեղան քեզ սուրբ եկեղեցի։ որջոյն քեզ սեղան սրբութեան։ որ

ջոյն

ջոյն ձեզ դասք քահանայութեան. Եւ ձայնապահորդեցի առ արարիչն իմ։

Սաղմոս։ Աւրախնեղէ ես ոյժ աւէտն։

Ողջոյն ձեզ մանկունք եկեղեցւոյ. ողջոյն ձեզ հաւատացեալ եղբարք իմ ի Քրիստոս։ ողջոյն ձեզ համօրէն ժողովրդականք՝։ Եւ ձայնապարհորդեցի առ՝ Քրիստոս յոյսն ամենեցուն։

Սաղմոս. Հեծեալ նորա ի լեառն սէ նորա։

Հայր հրաժարիմ ի քէն՝ ով եկեղեցի. ահա մեկնիմ ի ձէնջ սիրելի եղբարք. ի կոչումն մերանորոգողին Քրիստոսի աստուածոյ մերոյ։

Սաղմոս. Տէր թորձեցեր շնո։

Ողորմութիւնս արարէք վասն իմ հայրք իմ. եղբարք. և որդիք. և օրհնեսցէ զձեզ Քրիստոս փրկիչ մեր՝։ պահեսցէ հաստատուն ի հաւատս իւր՝ մինչև ի սահմանեալ կեանս կոչմանս այսորիկ։ և խաղաղութիւն Տեառն եղիցի ընդ ձեզ՝ յաւիտեանս ամէն։

Սաղ

Սաղմոս։ Զանգործս իմ տեսին աչք քո։

Օգնութիւն է մեզ յանուանէ տեառն. այն. որ արար զերկինս և զերկիր։

Սաղմոս։ Եթէ ոչ տէր էր ընդ մեզ։

Երանի ազգի. որում տէր աստուած յակոբայ օգնական է նմա։

Սաղմոս։ Օրհնեա անձն իմ զտէր. օրհնեցէք։

Անդ պատրաստեաց տէր զօրհնութիւն. և ըզկեանսըն յաւիտենից.

Սաղմոս. Զի բարի է սաղմոս։

Օրհնեսցէ զձեզ տէր ի սիոնէ. այն որ բնակեալն է յերուսաղէմ։

Սաղմոս. Ահա օրհնեցէք զտէր ծառայք։

Մերձեցաւ անձըն իմ ի հող յորմէ ստեղծայ. քանզի պատուիրանաւն մեղայ. և ճաշակեցի ըզդառնութիւն մահու. տէր յոյս իմ օգնեա ինձ։

Սաղմոս. Մերձեցաւ անձն իմ 'ի հող. տէր։

Զճանապարհըս քո ես ոչ պահեցի. քանզի ոչ ժամանեցի ապաշխարել. այլ հեղգացայ ի մոյ. այլ դու քեզ միայն

պարգե

պաղատանիմ հայր երկնաւոր. տէր յոյս իմ օգնեա ինձ։

Սաղմոս Օծանապատրաստ մեղաց ՚ի Եգայ։

Օրէնսդէտ արար զիս տէր՝ ի ճանա-պարհի քում. քանզի խնդրեցի զաստ-ւած քեզ. դառնալ անդրէն ի հող յոր ըստ ստեղծմանս. այլ առ քեզ միայն պաղատանիմ. հայր երկնաւոր. տէր յոյս իմ. օգնեա ինձ։

Սաղմոս Օրհնըբեան տէր. ձայն Ա. ...։

Հաւատ ունելով հոգի խաղաղութե երթ առ արարիչըն հայցելով. Տէր իմ հանգո։ Որ եստուր հոգի յու. ըղձա-պահեա. զի քոյ խաչի և յարութեանըդ հանգաւորք՝ թագաւոր երկնաւոր. հանգո զհոգի սորա. յիշելով սորա զհաւատս։ Ի քաղաք տէրն զօրութեանց՝ և ի քաղաքք թագաւորին մեծի. ուր ժողովք սրբոցն են ի խաղաղութե. գնացես յուսով. և հանգիցես ընդ հրեշտակաց դասս տէ սանել ըղձ յաւիտենից։

Մերձեցաւ անձն իմ ի հող յորմէ ստեղ-ծեր զիս. և հոգւոյս մեկնեալ յինէն. տէր զապաւինեալս յիշեա ի քում գալըս-տեանն։ Ստեղծուած եմ անարատ ձեռաց

քոց

քոյ միանտես առներ. այլ խնայեա յիս
յահագին աւուրն. Տէր։ Յորժամ գայ
փառօք հօր դատել ըզտիեզերս Տէր։ Եւ
հարկանի փող հընչման յարութեան. Տէր։

Ի դալըրստեառն դրունք երկնից
բանին և ծառայութիւք անճառ
լուսով սուրբ խաչն երևի։

Յերևսաց տեառն լերինք հալին.
և ի յահէ փառաց նորա շարժին զօրու
թիւք։ Ւետեօք տեառն մեռեալք
յառնեն. և սուրբք ամենայն անճառ
փառօք՝ զարդարին։

Պայ զօրութեանց թագաւորն՝ ի նորո
գել զարարածս. ի ձայն ահեղ բարբառ 1 Թե. 4, 15
ոյ զարթուցանէ զննջեցեալսն։ Դողան
երկինք և երկիր՝ յահէ փառացն. հուր
բորբոքեալ՝ ընթանայ. բոցակիզէ զմե
ղաւորսն։ Լուսափետուր զարդարեն՝
դասք սրբոց կուսանացն. ուրախու
թեամբ մտանեն ի յառագաստ՝ փեսային։
Ի քեզ եմք՝ ապաւինեալ ամենօրհնեալ՝
սրբուհի. լեր բարեխօս անդադար
վասն մերոյ՝ փրկութեան։

Սարսափելի որոտմամբ՝ և ահագին զօ
րութեամբ. գալոց է փրկիչն յաշխարհս
յարու

յարուցանել ըզմեռեալսն: Ո՛հեղ և
մեծ բարբառով հրեշտակապետին գոչէ
արիք ասէ մի ննջէք. ահա՛ եհաս ձեր
փրկիչն: Որոտմամբ սըրտիւք յարու-
ցեալք ընթանամք առաջի. և տեսանեմք
ըզփրկիչն՝ եկեալ փառօք ի յաշխարհս:
Պաղանի գործոյն ծածուկք. յայտ-
նին ի մեծ հրապարակին՝ և դողալով ըն-
թանան ի յանվախճան ի տանջանս:
Յ օրհ 14.2 Ի յօթեւանս հօրն՝ իւրոյ կոչէ ըզդաս
ձժէ արդարոց. և յանպատում ի բարիսն՝ զոր
խոստացեալ է նոցա: Սիրոյ անմահ փե-
գձ սայէն եղեր դու մայր մարիամ. բարե-
հ խօսեա վասն մեր՝ ի յայնմ աւուր ահեղին:

Օրհնեմք ըզքեզ հայր անըս-
կիզբն. ստեղծիչ ամենայն է-
ղելոյ. զխոստովանողս սուրբ ա-
նուանդ քո ըզննջեցեալսն հանգո՛
յարքայութեան քում. ամենակալ Ած հարց-
ըն մերոց: Գովեմք ըզքեզ անձա-
ծնունդ հօր անըսկզբնակից որդի. որ
մահու խաչի համբերեցեր՝ վասն մեր.
ըզննջեցեալսն ի քեզ ուղիղ հաւատով
պայծառացո ընդ սուրբս քո. ամենակալ:
Ուա

Բարէխնամ սէր հօրն փառակից հօր և
որդւոյ. հայցեմք ի քէն՝ ըզնընջեցեալըսն
ճըշմարիտ հաւատով սուրբ Երրորդու
թեան՝ ի միասնագամ նորոգմանն դա
սեալ ի դասս ընտրելոց քոց. ամս։ Իզ տր՝ գ
Միաբանական ձայնիւ. ժողովուրդք ա-
ռաւել բարձր արարէք ըզնա յաւի
տեան։ Որ գալոցն է փառօք հօր միա 1 Թե․
ծին որդին՝ ձայնիւ ածային փողոյն. առ 4· 15
նէմամ՟ յարութիւն՝ որդւոց մարդկան.
միաբան. Որ առնէ հատուցումն ըստ իւ
րաքանչիւր գործոց՝ դատաւորըն կենդա
նեաց՝ և մեռելոց. և փառաւորէ ըզսիրե
լիս իւր. պայծառացեալ ի կամարըս լու
սեղէնս. քահանամամ՟յք առաւել։
Հայր բարեգութ. որ գթացար ՚ի ո
յազգս որդւոց մարդկան՝ առաքեցեր
ըզմիածին որդի ի փրկութիւն. յիշեա՟ զհո
գիս ննջեցելոց մերոց. և հանգո ընդ
սուրբս քո։ Որդի միածին. որ՝ յա
րեար ի մեռելոց. ի միասնագամ գալըս
տեանըն քո յարութիւն մեզ խոստացար.
յիշեա՟։ Հոգիդ ճըշմարիտ մըխի
թարիչ սըգաւորաց. աղաչանօք սուրբ
ածածնին. և ամենայն քոյ սրբոց՝. յի։

Ի՛ ձայն

ա Ի՛ ձայն մեծի զուարթնոցն. և ի հնչ-
չումըն հրաշալի փողոյն. ուր հողացեալ
մարմինք մարդկան նորոգին. յայնժամ
անուամբ ահեղին՝ յիշեա տէր և ըզգ
մեր ըզննջեցեալսն. և հանգո ընդ
սուրբըս քո: Յորժամ նշան տէրու-
նեան ճառագայթիւք փայլի. և թնդաւ
որոտ թագաւորաց փառօք՝ տեսանի.
յայնժամ անուա: Յորժամ ատեան դատաս-
տանի դընի. և դըպրութիւնք հրա
չիցեն բանին. յայնժամ:

ա Ո՛ր երկայնամիտ ես տէր. քաղցր և
անոխակալ. հանգո զհոգիս քոց ծառայ-
ից. զի մի դարձցի տնանկ ամաչեցեալ
յանուր ահեղ՝ ատենին: Օ յիշատակ
հրաժարելոցն ի հաճոյս քեզ՝ ընկալցիս
և զխոստովանս մեր ընկալ՝ որպէս զաբելին
զնուէրն և զաբրահամուն. զի մի:
Ի խորան քում սիրողաց հանգուսցես
ըզ ծառայս քո. և զհոգիս նոցա դա-
սեսցես ընդ սուրբըս քո. զի:

ա Ո՛ր խոնարհեցար՝ յերկնից բանդն մեծ
և առեր մարմին ի սրբոյ կուսէն. յիշեա
ըզննջեցեալսն մեր յորժամ գայցես
անճառ փառօք. զի դու ես տէր
ամե

ամենայն երկրի: Որ ունիս իշխանու-
թիւն մահու և կենաց. և խաչիւ քո
լուծեր զերկունս մահու. յիշեա զմեզ:
Ի նշանն քո յաւէտ դատաւոր ա-
հեղ. ամպաչափօք որ ծածանիս՝ յիշեա զ-
ննջեցեալսն զմեր. յորժամ գայցես
անձամբ փառօք. քանզի քո են փառք
աք յաւիտեանս ամէն:

Բարձրացար ի խաչ Աստուած. զարարածս ա
քո մի անտեսաներ. այլ գթա ի
ննջեցեալսն մեր. և հանգո ընդ
սուրբս քո ի խորան քում սիրողաց:
Բարձրակիցդ հօր որդի. ի միասնութեան
քոյ գալստեանն անդամատարաբ սպա-
հեա զննջեցեալսն մեր. և:
Կենդանարարն սուրբ հոգի. յորժամ
նորոգես զերեսս երկրի. նորափետուր
զարդարեա զննջեցեալս:

Բարձրացար ի խաչ Աստուած. որ յոչընչէ ա
գոյացուցեր զերկինս և զերկիր. օրհ-
նեմք զքեզ. որ հանգուցիչդ ես նն-
ջեցելոցն հայր ամենակալ: Անդամած
և համագոյ փառաց հօր պատկեր. գո-
վեմք զքեզ. որ յարութիւնդ ես
ննջեցելոց. որդիդ միածին:

Բարձ

Աղբիւր անըսպառ յորմէ բաշխի տիե
զերական շընորհ. բարեբանեմք ըզ
քեզ. որ նորոգօղդ ես ննջեցելոց հո
գիդ ճըշմարիտ։

տ Ահաւոր քոյ գալըստեանըն յորժամ
գաս Տր ի յերկնից Ածային քո զօրու
թբդ. և նըշան սուրբ խաչին պայծառա
նայ ի մէջ երկրի։ Դողդողին տարերքս երկ
րի ի ձայնէ հընչման փողոյն. որ գոչէ
զկենդանութի. ասէ արիք. եկըն Տր
կենդանեաց և մեռելոց։ Շնորհեա մեզ
տէր ողորմութիւն ի ծագել սըրբոյ խա
չին. որով եղև մեզ փըրկութիւն. զի
նոյնով ելցուք ընդ առաջ Ածորդւոյդ
որ ի յերկնից։

ձշ Ազգին արեան քոյ Տր Ած. յիշեա Տր զննջե
բշ ցեալսն ի սբ անուանդ քո։ Զի գինա ա
գշ րեան քոյ Տր՝ յիշեա Տր և հանգո ընդ
եշ սուրբս քո։ Եւ ի միւսանգամ քոյ գա
լըստեանըն՝ զննջեցեալսըն մեր յիշեա Տր։
Արեգակն արդարութե Քս. և ապաւ
էն յուսացելոց. որ և ըզմեղօք մե
ռեալ մարմինըն կենդանացուցեր փըր
կիչ. ընկալ ըզմեր ննջեցեալսն. և հան
գո ընդ սբ րս քո։ Առ քեզ կարդամ մք
անձամբ

անձամբքս ընկերովք · և արտասուալից Յովհ 21 · 35
հառաչանօք · որ ի գերեզմանըն ղազա
րու արտասուեցեր փրկիչ։ Ի՛ քէն հայ
ցեմք բղխուման ողորմութեան և պայր
գևիչ կենդանութեան · որ աւազակին Ղուկ 23 · 43
ըզ դրախտըն ժառանգեցուցեր փրկիչ։

Անդ անձ որ ի ծոցոյ հօր · վասն
մերոյ փրկութեան ի յերկնից խո
նարհեցար · զի ըզ մեզ նորոգե
ցես ի կեանս · անձն հարցըն մերոյ։
Որ հանդերձեալ ես գալ փառօք հօր ·
պարթուցյանել ըզ նոր ջնջեցեալըն իսկ ա֊
նօրէնութ քո · նորոգեա և ըզ մեր նորո ջնջե
ցեալսն · անձն։ Անմահութեանց տուօղ
ջուր և պարգևիչ կենդանութեան · ի միասին
գամ գալըստեանն՝ և յաշխարհական ա
տենին՝ թողութիւն շնորհեա մեր նորին
ջնջելոյն՝ անստուած։ Որ տէր օրհնեսցէք՝ ձժը
բարձր արարէք ըզ նա յաւիտեանս։
Որ նըստի ընդ աջմէ հօր ծընողի իւրոյ · գկ
և մարդասիրապէս խոնարհի զարարա հ
ծըս՝ բարձր։ Որ ըզ հողացեալ բնու
թիւն մարդկան՝ նորոգէ իւր անձութեամբ ·
և կենագործէ ի կեանս անմահ · բարձր։

Յանրս

ո Յանբաւելըղղընականն ծոցոյ Հօր խոնար
հեալ բանդ՝ մարմնացար ի կուսէն
վասն փրկութեան մերոյ. աղաչեմք ըզ
քեզ՝ զնորընծայեցեալսն մեր՝ ի քեզ ուղիղ
հաւատով՝ յիշեա. ակր յորժամ
գաս թագաւորութեամբ քո։ Նորախնկալ
քաղցրութեան որդի տր՝ հանձեցար բնա
նալ ըզ մեզ աշխարհի քո խաչելութեան.
աղաչեմք։ Կամաւորական մահուամբ
քո լուծեր զերկունս մահու. և արժա
նի արարեր՝ թողուլ յանցանաց քաւիչ
քո արեամբ. աղաչեմք։ Որ փոխանակ մե
ղաւորաց ըզ մեռանիլ յանձն առեր՝. ի
ջանելով՝ ի դժոխս փրկեցեր ի մեղ
սնէր բանտէն ըզ գերեալսն. աղա։
Բարեբանեմք զանչափ քո զմարդասի
րութիւդ. որ երեքօրեայ յարուցեալ.
զկենդանութիւն պարգևեցեր աշխար
հի. աղաչեմք ըզ։

տ Լոյս ի լուսոյ զմեզ՝ լուսաւորեա. որ
փառօք Հօր՝ Հանդերձեալ ես գալ ի դա
տել զերկիր. արժանաւորեա և ըզմեր
ըզնորընծայեցեալսն՝ անձամբ՝ խոստմանց
քոց ընդ սուրբըս քո։ Հօր և Հոգւոյն Հա
մագոյակից՝ ի տէրունական աջէդ դասե
նին.

նին. որ. Երկնի և Երկրի արդար դա
տաւոր. յորժամ հատուցանես ըստ գործ
ծոց խորաքննչութեան. Տէր:
Որ արարիչդ ես հրեղինաց և հոգեղէ տ
նաց. և մշտանջենաւոր փառաբանիս ի
բանաւոր պաշտօնէից. ի քէն հայ
ցեմ պարգև մեզ թողութիւն շնորհեա ննջե
ցելոց մերոց: Որ ի յերկրի երևեցար.
և ընդ մարդկան բնակեցար. և զանմա
հութիւն պարգևեցեր մեզ մահացելոցս.
ի քէն: Յորժամ նստիս յաթոռ փա
ռաց դատողական իշխանութեան. և փա
ռաւորես առ ի քէն փառօք ըզգենում
բեան քոյ ամէն. ի քէն:
Որ անբաւ քո մարդասիրութեամբդ տ
գթացար յազգս մարդկան. ծնեալ
ի կուսէն. ըզծնեալսն սուրբ աւա
զանաւն ըզննջեցեալսն մեր ընդ
սուրբս քո հանգուցեալ Թագաւոր
յաւիտենից: Որ ի վերայ խաչին զե
նեալ որպէս գառն. և զմարմին և զա
րիւնդ քո բաշխեցեր ի փրկութիւն
աշխարհի. զհանգուցեալսն մարմնով քոյ
և արեամբ. ըզննջեցեալս մեր:
Որ ըստ նմանութեան մահուան քոյ տըն
կա

կանգնեց արարեր. և երկնից արքայու
թեանդ ժառանգորդ լինել խոստա
ցար՝. զհաւատացեալս ի գալստեան
քոյ տէր. զննջեցեալս։

տ Փառք քեզ Տէր փառաւորեալ յաւի
տեան. որ կենարարդ ես մարմնոց. և
գոյացուցիչ հոգւոց մեր՝ ննջեցելոցն։
Որ բարձրացար ի խաչին վասն ադամայ
նորոգմանն. և իջաներ քո ի դժոխս
աւար առեր՝ զգերեալսն։ Ըզգինա
րեան քոյ յիշեա կենագործօղ՝ աշխար
հի. և հանգստեան արժանաւորեա
յերուսաղեմըն վերին։

տ Ընդ զուարթունս երկնից օրհնեցէք
ըզնստեալսն ի յաթոռ փառաց. զի հան
գուցէ ըզննջեցեալ ծառայս իւր՝ յաւե
տենից՝. ի միւսանգամ փառաց իւրոյ
գալստեանն։ Ընդ սերովբէիցըն սըր
բասաց ձայնիւ գովեցէք զորդին միա
ծին՝. զի հան։ Ընդ քերովբէիցըն փա
ռաբանութեանց բարեբանեցէք զհո
գին ճշմարիտ. զի հան։

մ Լեառըն վիմածին՝ աղբիւր յորդա
Դան. ռատ. բարունակ ծաղկեալ՝ այգի վայե
2. 34 լուչ՝ սրբէ հողեղէն՝. րաբունւոյ բանին

 տուն

սուն սնօրէնութեան. տաղաւար հո
գւոյն. առ ծննեալն՝ ի քէն միշտ՝ բարե
խօսեա անդադար հայցմամբ. շնորհել
զթողութիւն մեր՝ ննջեցելոցն:
Փափկութե դրախտին բացօղ բանալի.
քրի բարձօղ նզովնօղ երկնից. սափոր ոս Ելի. 16. 33
կեղէն լի մանանայիւ. գաւազան ծաղ
կեալ յարմատոյն յեսսեայ. տաճար լու
սոյ մայր. առ: Ձօղ քաղցրածաւալ ձժթ
ցանկալի զուարթնոցն. նիւթեղէն սրո դձ
բէ գեղ մարգարտափայլ հիմն՝ եկեղե հ
ցւոյ. մաքուր անզանի ամպ՝ հովանաւոր
սուրբ կոյս մարիամ. առ ծր:

Ո փառօք հօր հանդերձեալ ես
գալ ի դատել զերկիր արեգակն
արդարութե. զի ըզ հողեղէն ըզ
բնութիւնըս մեր վերառեալ նորո
գեցես ի կեանս. ընդ աջմէ քո աէր
մատուցած հայրն ըմերոյ: Որ ծառայ
ին բարկութեամբըդ դատես ըզհընա
ցեալըս մեղօք յուսատու տէր եղերաց.
յուսաւորեա և ըզ մեր ըզննջեցեալսն
անձամբ ... ծայրին յուսոյդ. ընդ:
Որ նըստիս ի վերայ բազմաչեայ քերո

բեկից թագաւորն խաղաղութեն. հանգո՛
և զմեր ննջեցեալսն ի վերինդ քո
գ երուսաղէմ. ընդ այնմ: Զոր օրհնե
նե...ցէք և բարձր արարէք զնա
յաւիտեանս: Որ յահեղակերպ հայրե
նի... կառս. ընդ հօր փառակից կենդա
նին յաւիտենից. և իշխանութե՝ գաւառէ
զամենայն արարածս. օր: Միաբան հայ
ցեմք ի քէն սբ՝ հոգիդ կենդանարար.
աղաչանօք սուրբ աստուածածնին՝ ա
րա արժանի և զմեր ննջեցեալսն
մտանել ի յերկնային քո սուրբ առա
գաստ. և ընդ վերին զօրսն օրհնե մ
մ լ սուրբ զերրորդութիւնդ:

ո Յորժամ հարկանի փող գալստեան
քո տէր. յայնժամ զարհուրեալ դողան
արարածք ի յահէ քումմէ. աղաչեմք զք
քեզ փրկիչ. հանգո՛ և զմեր ննջե
ջեցեալսն ընդ սուրբսն քո. որ միայնդ
ես բազումողորմ: Յահաւորն՝ լուսոյ
ծագման քո տէր ցընծան դասք ա
ռաքինեացն ի վերայ լուսեղէն ամպոյն.
աղաչեմք զք: Անախանձ՝ բազմագութ
ողորմած տէր. մի անտես առնել զմե
ղուցեալսն յահագին աւուրն. որ:
Բան

Բանզի զքեզ օրհնեն իշխանութիւնք տ
երկնից թագաւոր փառաց. ամենակալ
ամենակարօղ թող զմեղս մեր ննջե-
ցելոցն. և հանգո ի խորանի քում ի
յարքայական ի հանգստեան:
Որ ի նախախնամութեն զմարդարէն Մովսէս լու-
սաւորեցեր աստուածային փառօք՝ տեսլեամբ
աստուածութեանդ քո. լուսաւորեա և զմեր
զննջեցեալսն. և հանգո: Բարեխօսու-
թեամբ սբ աստուածածնի ծնողի և մօր քոյ
յիշեա զգինս արեան քոյ տէր. և դասա-
ւորեա յերանութեան յանթառամ և յան-
տրտմութ ի կենացդ. ի յարքայ:
Փառք քեզ հայր. որ կենարար ես տ
մարմնոց և գոյացուցիչ հոգւոց. ընկալ
զօրհնաբանող հոգիս յանմահական քո
հանգիստ: Մարդասէր հօր որդի.
որ պատկերակից եղեր հողեղինաց. և
խաչեցար. ընկալ: Ամենազօր սուրբ
հոգի. որ անդորրիչ ես ննջեցելոց և մխ-
խիթարիչ հոգւոց. ընկալ:
Ի հանգիստ քո տէր ուր ամենայն սուրբք տ
քո հանգչին. հանգո զհոգիս ծառայից
քոց ԸՆ սուրբքս քո մարդա-
սէր: Պտղ ամը. որ իջեր ի դժոխս.
զեր

զերկնայինս միահաւու լուծեր ընդ կամպեալսն
արձակեցեր. և զհոգիս ծառ.։ Ընդ հո
գւոյն՝ արդարոց կատարելոց և զհոգիս
ծառայից քոց՝ հանգո միարդ։

ա Ամենակալ դարձի խմոյ եհաս ի յեր
կիր. արդ տէր ընկալ ընդ ծառայս քո. և
հոգի քո բարի առաջնորդեսցէ ինձ
ի յերկիր ուղիղ։ Խոստովանող հոգիս.
որ եկիր զուսոյնութե՝ ընթացս աշխար
հի. արդ տէր՝. Ի վերջնումն աւուր մե
ծի յորժամ առնես զայցելութի՝ քոյոց
սիրողաց. յայնժամ խնայեա ի ծառայս
քո. և հոգի քո բա։

ա Գթա տէր ի հոգիս մեր ննջեցելոյն՝
և յիշեա ողորմութեբ. քանզի գինք
ոք սիրեան քոյ են. ի յամմ րժամ հրա
շալի ձայնիւ փողոյն յառնեն մեռեալքն.
և կանն առաջի ահաւոր՝ քոյ բեմին։
Ընկղմեալքս յանհնարին մեղաց ծո
վուս. ապրեցո ի գեհեննոյն ընդ դաւանող
ըս սուրբ երրորդութեանդ. Ի յամմ։
Ընտանորեալքս ծննդեամբ սուրբ
աւազանին. մի բարկութեամբ խրա
տեր. և մի սրտմտութեամբդ քո
յանդիմաներ. Ի յամմ ր։

Բարձ

Բարձրեալ թագաւոր յաւիտենից
հայր անսկզբն. որ զմիածին որդ ա-
ռաքեցեր ի փրկութիւն ազգի մարդ-
կան. աղաչեմք զքեզ. յիշեա զհոգիս
ննջեցելոց մերոց. եւ հանգո ի քում
յարքայութեանդ: Բանդ ած երե-
ւեալ մարմնով յերկրի քահանայապետ
ճշմարիտ. որ ի վերայ խաչին պատարա-
գեալ բարձող մեղաց գառն անարատ.
աղա: Ս րանական շնորհաց բաշխող
սբ հոգիդ ճշմարիտ. որ վերընատին
ծնընդեամբ աւազանին կոչեցեր յորդէ-
գրութիւն ըզատիէն վերըս. գըթութեամբ
ըդ քո նորոգեա զհոգիս ննջեց:

Հայր անսկիզբն արարիչ յաւիտենից.
առ քեզ կարդամք եւ աղաչեմք հանգո
զննջեցեալսն մեր ի սբ անունդ քո:
Որդի միածին էակից հօր եւ հոգւոյ.
ի միւսանգամ քոյ գալստեանն հանգո:
Հոգի ճշմարիտ փառակից հօր եւ որ-
դւոյ. աղաչանօք ածածնին հանգ:

Որ հայրական իշխանութեամբ եւ փա-
ռօք գալոց ես աւր. նստելոց ես դա-
տաւոր հանդերձ քո առաքելովք. եւ
առնես ըզհատուցումն քոյ արար-
ծոյս

ծողս։ Որ լուսափայլ ճառագայթիւք նշանաւ սրբոյ խաչին յանհաւատոր ըն մին բազմիս. և ընտրեալս զօդիս յայ ծեաց. և անուանես ըզհա։ Արդ աղաչեմք ըզքեզ քրիստոս որդի աստուծոյ. հան դոյ զմեր ննջեցեալսն ի վերին նոր երուսաղէմ. զի մի դարձցի տնանկ ա մաչեցեալ ի յաւուր ահեղ ատե նին։

տր Ժողովեալքս ի տաճար փառաւոր սրբու թեան. խոնարհեալ անձամբ քպաղա տիմք. դաւանողք կենդանեաց և մե ռելոց քրիստոս որդի աստուծոյ. յայնժամ աւուր ահեղին լուսազարդեալ պայծա ռացո զհոգիս մեր ննջեցելոցն. ի վե րին երուսաղէմ ի յանջան կորմանն դա սուն։ Մեծ և ահեղ է օր դատաստան քոյ տէր յորժամ շարժին զօրութիւք երկնից. արեգակն ի կերպ ճառագայ թիւք փայլիս ի յարև ելից. յայնժամ։ Յորժամ հարկանի փող դատաստան քոյ տէր. ի յայնժամ ժամ և երկիր դող դողեալ վերաբերեն ըզննջեցեալսն որք յադամանց. յայնժամ աւուր ահեղին լուսազարդեալ։

Զահա

Օ՛ահյագին համբաւ զա՛մ լուսաւորեան քրիստոսն ա
ըն՛գ մշտաձայն ա՛ծ ծեմք. զարհուրեմք ի յեր
կնուղէն ի՛ սպասաւորեաց զե՛ հեծոյն. ան
զամչեմք ըղքեզ փրկիչ հանգո և ըզմեր
ըզ նորոգեցեալոյս ընդ սուրբբո քո. որ
միայն ես բազում ողորմ։ Յորժամ
զարբրէ՛լ հարկանէ ըղտիեզերպոտոր ըզ
բարբառ փողոյն. և նորոգելն հոգիք
նրկատեն զի յուրաքանչիւր տեղիսն. անդ
Մտեանըն գնի և գրպրութիւնըք հրա
չէյըն բանին. և զանտանելին ա՛ հեղ
յանկնաւորկելն իւր յարարածս հատուցա
նէ վարձս ըստ գործոց իւրաքանչիւրոցն

անղամչեմք ըղքեզ։

Մ հազին է օրըն զատաստանին. և զո բ
զուամս անաջի բե մին. սարսափին հրեշ
տակք սասանի երկիր. ըզնորոգեցելըն
մեր մի անտես անուներ. յահագին ա
ուրըն զատաստանին. բարեխօսութ
սուրբ մատուցած ծնին։
Նոյնին գրոցնք երկնից բարբառին
հրեշտակք. բանին զերեղմանք բոր
բոքի զե հեան. ըղնորոգեցեալըդ։ Դար
բին երկինք ոմ մագաղաթ. զերագոյն
զորէ փող զարբրի ելեան. զեր ապանծ
իւ

լուսով զարդարին արդարքն. ընդ նոսին։

տ Մերձեցայ ես ի դուռն գերեզմա
նին՝ և հայցեմ ինձ ժամանակ մի տա
նել ի յարգաւոր երկրի. յորում տեղ
ծեալ եմք ամենեքեան. բժիշկ իմաս
տուն և ճարտարապետ. բժշկեա զհո
գւոյ իմ զհիւանդութիւն. արարող և
յօ յո փրկութեան մերոյ։ Աղիւ ձեռ
ըն քո պահպանեա անձին իմոյ. և աջ քո
բարի առաջնորդեսցէ ինձ ի յարդա
րութիւն. բժիշկ։ Ողորմեսցես առ իս ըզ
գութ մարդասիրութեանդ. և յաղբե
րէդ կենաց լուասցես զմեղս անձին իմոյ.
բժիշկ՝։ Սեցցէ անձն իմ օրհնեսցէ
ըզքեզ՝. զամենայն՝ աւուրս կենաց ի
մոյ. և առ քեզ ապա ւինիմ հոգւոյ և
բանաւոր հօտի. դարձո զմոլորեալս ի
հօտ քո քրիստոս. բժիշկ։

Ընդ սկիզբն աստուածասկիզբն արարչու
թեան ի հողոյ ստեղծեր ըզմարդն
առաջին. գործել և պահել յանդա
տում ի կեանս. Իսկ ի ստուգանելն հրա
մանի քոյ տէր. ըզվըճիռ մահու ի վե
րայ եդեալ. հողեղէն ընդրէն և ի հող
դարձցիս. և այժմ աղաչեմք զստեղծօղդ
ամե

ամենից. ընկալ և՛ հանդերձ զհրաժարեալ
հոգին. յեօթն ատուեղեան ընծայեղէն
խորանն՝ ուր ծերոյքն են սրբոյն. ՚ի
խաղաղութեան. հոգւով հեզութեան
յերկնից բարութիւնս:

Մովսէս եղեալ անպատմանայցս. զեղեց
կայսրմար չինուածոյս քահանայն. խմաս
տունս յմարեցաւ յայլեաց՝ մեղաց յոր
ընկրդմեցայ՝ և այժմ աղաչեմք:

Կուսածին հօ հա վերին կոչողին. կոչնատէրն
ահեղ կոչոցն ահաւոր. դատաւորն անա
չառ դատաւորին արդար. հրեշտակք
անմարմինք դատեն զմեղաւորս. և այժմ:

Նազովրայն վեհագունից հոյլքն՝ մ
յոգնախառն մեջ է զանա՝ կէին՝ երգս
ամեալ մատուցանեն զերաժշտականաց
զերանաւէտ հօ գեղեցն հնչմանն.
Քերովբէք [illegible] զէ մմնուել. որ ծընար տը
զմյաբար՝ և վերածեր զաղգըս մարդ
կանն հօ ր յորդէ գրութիւն. ա
ղաչանօք հայցեմք ՚ի քէն ընդ անձեալ
սըն մեր ընդ սո [illegible] քո հանդերձ:

Վեղդեղեալ զովեն ըղբեղ զերամարդ
ծան ո գուն ոդք հոգն զինացն՝ հեզա
բար թե ամպարեալ պարունակեալ ծած

կեն

կեն ըղղեմն յահէ փառաց քոյ.
քեթ։ Օնոյն և մեք երգեմք քեզ բա
բանական ձայնիւ զերգըս հոգե
որս. առ բերելով քեզ պատարագ ով
կի կընդրոււկ զը մուաս և զհալու
էս. քեթթզ։

Մէծ և ահեղէ օրըն դատաստանին և
դողումն առաջի բեմին. ի լըսել ըզ
ձայն փողոյն և ըզհընչունն ահա
գին հըրոյն։ Այրասփյմմը սասանի
երկիր և դողան արարածք. և դարբի
էլ հընչեցուցանէ ըզ տիեզերաւրըն ըզ
բարբառ փողոյն. և հոգիքն ըզգե
նուն զանձնապահն մարմին։

Նաչըն փայլէ յարևելից եօթընպատիկ
պայծառ քան զարեգակն. պայծառա
նան արդարքն. և մեղաւորքըն ծած
կին յանըստուեր լուսոյն. և ձայնա
գալթ սուրբ խաչին առաջի քո զայ
մաքրէ զոտեղի քեզ իջեվանի. ի
յայնմ ամուր ահեղին ողորմեա
հոգուոց մեր ննջե
ցելոցն։

Յաւիտենից Աստուած և արարիչ ամե- Ճէ
նայնի. որ մահկանացուացս Դկ
կեանքդ ես և անմահութիւն. ընդ Հ
քեզ բարեբանեմք Աստուածդ հարցն
մերոց: Որ սպասաւորեալդ ես ի սերո-
բէից. զգեցար զծառայի կերպարանս.
Եւ խոստացար հաւատացելոց ննջեցե-
լոց յանուն քո զկեանս. Ընդ քեզ:
Արդ խնդրեմք ի քէն Քրիստոս արարչա-
կից հօր և սուրբ հոգւոյն. որ դատաւո-
րդ ես կենդանեաց և մեռելոց. զհոգիս
ննջեցելոց դասեա ընդ սուրբս քո. Ընդ
քեզ բարեբանեմք: Ազգք՝ օրհնեցէք
Աստուածն և բարձր արարէք զնա
յաւիտեանս: Որ դարձոյց է ընդ ամպս
երկնից ի նորոգել զերես երկրի. Եւ
զարթուցանէ զննջեցեալսն հան- Դ
դերձ ամենայն սրբովք. Օրհնեալ է:
Միաբան աղաչեսցուք զԹագաւորն
մեր Քրիստոս. զի արժանի արասցէ զնն-
ջեցեալսն մեր. մտանել ի յառա-
գաստ ընդ իմաստուն կուսանսն. Օ-
րհնեալ է:
Որ Թագաւորդ ես յաւիտենից Քրիստոս Աստուած Ռ
ընկալ զծառայս քո ի բարի. Եւ
Շնոր

շնորհեա ի յաջակողման քում դասել: Որ ունիս իշխանութիւն մահու և կենաց. հանգո զհոգիս քոց ծառայից. Եւ այլն: Յորժամ կարգես աթոռ տէրութեան քո. և հաստատես ատեան դատաստանին. յայնժամ խնայեա ի ծառայս քո. Եւ այլն:

ո Ողորմութեանց տուօղ Տէր ի միւսանգամ գալստեանն. շնորհեա և մեր ննջեցելոցն կալ ի յաջմէ քումմէ. որ ողորմած ես յամենայնի: Յորժամ զանմահութիւն կենաց շնորհես. և ի կեանս հրաւիրես. ընդ կամարարս անուանելոց քոց ընդ ննջեցեալսն մեր դասաւորեա. որ ողորմած: Ընդ սուրբս քո դասեա. և ընդ արդարսն պսակեա. ի տեղի անկելոց հրեշտակաց զննջեցեալսն մեր կարգաւորեա. որ ողորմ:

տ Այր անսկզբանն բարերարիան մարդասէր. որ ստեղծիչդ ես հոգւոյ և մարմնոյ. յիշեա զննջեցեալսն մեր. և հանգո ընդ սուրբս քո: Որդի միածին. որ գթած ես առ ամենեսեան. և խաչիւ և արեամբ գնեցեր զազգ քո ժողովուրդս. յիշեա զգինս արեան քոյ Տէր: և հան

եւ հանգո ընդ սուրբս քո։ Հոգիդ ճշմա-
րիտ. որ աղբիւրդ ես անսպառելի. եւ
լցուցիչ ամենայն բարութեանց. յիշեա։

Ընդրեմք ի քէն թագաւոր փառաց՝ տ
փառաւորեալդ ի զուարթնոց. ընդ ննջե-
ցեալսն մեր ընկալ մարդասէր տէր. եւ
հանգո ընդ սուրբս քո։ Յորժամ գաս
փառօք հօր դատել զերկիր արդարու-
թեան արեգակն. ընդ նմ։ Ի նշանին քո
յաւիտենի դասաւոր ահեղ Քս՝ փրկիչ
մեր եւ յոյս. ընդ ննջեցեալս։

Որ արարիչդ ես արարածոց հանգու- տ
ցեալ ի հրեղէն կառս. յիշեա զհոգիս
ննջեցելոց մերոց. եւ հանգո ընդ սուրբս
քո։ Որ երկայնամիտդ ես առ ամենե-
սեան. եւ ներող յանցանաց մերոց.
յիշեա զհոգիս։ Որ միւսանգամ գալոց
ես հայրենի փառօք նորոգել զնախա-
ստեղծին ծնունդ. յիշեա։

Թագաւոր փառաց Քս անմահութեանց տ
բաշխող՝ ի փառաւորեալ գալստեանն
քո. արժանաւորեա ընդ ննջեցեալսն
մեր՝ դասակից լինել սրբոց քոց. մար
դասիրամալէս՝ որ ես միշտ ի յաթոռ
փառաց։ Զորս հաւատարեցեր ընդ սրբոց
քո

քո հաղորդիլ՝ մարմնոյ և արեան քոյ տէր.
այսօր ընկալեալ հանգո զհոգիս նոցա.
կենագործելով ի կեանսդ յաւիտենից
մարդասիրամիտ ալէս. Յորժամ առնես
զհատուցումն տէր՝ և նոքա քո պարծես-
ցին ի քեզ. յայնժամ խնայեա ի դատաս-
տանի քո. դասաւորելով յաջակողմեան
դասուն. մարդասէր:

Թագաւոր փառաց քո յոյս անձինս մարդ-
կան. անհասանելի քո զօրութեամբ՝ ի
ջեր ի յերկնից կենագործելով՝ զանմա-
րատ՝ ձեռակերտ քո ստեղծուածս. զապաւի-
նեալսն ի քեզ՝ զհոգիս ննջեցելոց մեր
ընկալ յանապական ի կեանսդ. որ օրհ-
նիս երգով ի հրեշտակաց զուարթնոց:
Ի յերևել հրաշից արփիահրաշ փայլ-
մամբ. ի քառակերպեան նշանի քոյ
տէր. և զօրք երկնից՝ ի յերկրի ծառայի-
ն. զապաւինեալսն: Ի հարկանել փողոյ
հրեշտակապետին մեծի. ի բանալ գե-
րեզմանացն զարթիցեն մեռեալքն ա-
նապական մարմնով՝ զարդարին ընդ ա-
ռաջ քո տէր. զապաւինեալսն:

Որ ի հօրէ առաքեցար մարդանալ կա-
րող փրկիչ. և ըզ մեղուցեալ ըզ մարդըն

բըժըշ

բըժըշկեցեր. ողորմեա տէր հրաժարե
լոյս զոր հրաւիրեալ առ քեզ կոչեցեր:
Ո՞ր ի խաչին բեւեռեցար մարդասէր կա
րօղ փրկիչ. և ըզ ցօղ անմահական ա
րեամբդ ցօղեցեր ախեղերայ՝ ողոր:
Ո՞ր ըզդըժոխս աւերեցեր. և ըզդե
րեալըն փրկեցեր՝. և զարգելեալըն
վերածեր ի յոյս կենացըն յաւիտենից. ող:
Ի՛ս անձայն տէր ողորմեա հոգւոյ իմոյ
բազմամեղի. որ ընկեալդ ես ի յեր
կինս և յանմարմնոց փառաբանիս. յիս
մարդասիրեա բազմագութ փրկիչ և
փարատեցո զցաւս անձին իմոյ:
Պակասեցայ յաղդամառհմէ. ըզքեաղ
թողլ զկեանս աշխարհի. և մարմին ու
նայնութե դարձայ ի հող ուստի ստեղ
ծայ. յիս մարդասիրեա: Յաւուր՝ յոյն
միկ մահանեցայ՝ ի ձեռս աշեղ հրապարա
կին՝ և առ քեզ ապաւինիմ ստեղծող
ընաւորից տէր բոլորից. յիսմարդ:
Հայեցայ ի բարձունս՝ առ քեզ կարօղ
յամենայնի. ընկալ՝ զիս յարկս արդա
րոյ ամրածածուկ աջովըդ քո. յիս:
Իհա՛ ի խաղաղութի՝ դարձայ ի հող յոր
մէ ստեղծայ. նորոգօղ ճարտարապետա
պետր

պարգևատու ողորմութե. յիս մար:
Այլ կենդանիքս որ հնեմք ըզքեզ քրիս
տոս թագաւոր յաւիտենից. որ փառօք
փառաւորիս ի յերկնայնոց և յերկրայ
նոցս. յիս մարդ:

ատ Փառաբանութի առաքելք քեզ հայր
եղ երկնաւոր. յիշեա զննջեցեալսն մեր
ձշ և հանգո ըզնս մեծ քո: Որ էակիցդ ես
դշ հօր և հոգւոյ որդի միածին. յիշե:
Որ փառակիցդ ես հօր և որդւոյ հո
գիդ ճշմարիտ. յիշեա:

ձշ Որ անըսկիզբն յէութե եկիր յաշ
գշ խարհ. մարմնացար ի կուսէն յաղագս
մերոյ պարտեաց. հանգո զննջե
ցեալսն մեր: Որ ի հօրէ լուսոյ լոյս
ծագեցար մեզ և կեանք. միածին որ
դի հօր համագոյակից. հանգո:
Որ իջեր դու ես քան ըզմիտս և զխոր
հուրդս. և խաչի համբերեալ փրկե
ցեր ըզտիեզերս. հանգո:

ձշ Որ յանէից ստեղծող դու յէից ա
րարչակից հօր բանդ տէր. թողու
թիւն շնորհեա ննջեցելոց քոց ծառայ
ից. յորժամ գաս դատել զոր
անարատ ձեռօք ստեղծեր: Որ ի հօ
րէ

ըն առաքե ցար՝ եւ մարմնացար ի
սուրբ կուսէն. Թողութիւն շնորհ։
Որ ի խաչին անչարչարեցար. զմահ
հու լուծեր զիշխանութի. Թող։
Որ պսակեցեր եւ քոյ սրբոց. եւ
անվախճան բարեաց բաշխող. Թո։

Տեառն Ներսէսի Կաթողիկոսի ասացեալ։ բկ
Ս ան առ՝ Բարեխօս ննջեցելոց։ գկ

Աննեղ անժամանակ՝ հայր ան
ըսկիզբն եւ անքանակ. որդւոյ
պատճառ ծննդեամբ անճառ՝
հոգւոյն բղխմամբ անքննաբար. աղա
չեմք ըզ քեզ գթած՝ երկայնամիտ եւ ո
ղորմած. ողորմեա քոյ ստեղծուածոյս յա
ւուր ի քեզ ննջեցելոյս։ Բանդ որ ի
ծոց հօր միածին՝ եւ կերպարան սկըզբնա
տըպին. որով երկինք գոյացան՝ աշխարհ
ըըրիւ հաստատեցաւ. հայցեմք ի քէն
տէր եւ փրկիչ՝ ամենողորմ եւ կեցուցիչ. ո։
Պարագայն շնորհաց՝ բաշխող երկնաւո Ձիա
րաց եւ երկրայնոց. կեանք եւ կենաց տը
ւող հոգի հօր եւ որդւոյ արարչակից. խընդ
րեմք ի քէն աղբիւր՝ բարեաց արբու
ցանող ըզ ծարաւեալ՝ ողորմեա քոյ։
Պաւ

Պահանեա՛ մեզ ընդ սրբովքն քո՝ զկենդանիս՛ բարերարդ համայնից. երեք սրբութեան մի՛ աստուածութի Հայր և Որդի և Ս[ուր]բ Հոգի. յո՛ր հանգուցեալքս մկրտեալ և հաւատով խոստովանեալ. ողորմեա։ Եռակի՛ Թիւ կատարեալ յերիս՝ անձինս բաժանեալ. աստուածութե՛ միաւորեալ՝ միով բնութ[եամ]բ հաւասարեալ. յորում կապեալք և արձակիմք՝ և վերըստին անլոյծ կապիմք. ողորմեա։ Օ՛ծակից ընդ հօր՝ զորդի՛ փառաւորեմք անլռելի՛. որ իջեր յարգանդ կուսին՝ զադամայն առեր մարմին՝ աղաչանօք ա[ստուա]ծածնին՝ անապականան քում ծընողին. ողորմեա։ Երևեցար մարմնով յերկրի. որ ի հօրէ անմեկնելի. ընդ հողեղէնս՝ բնակեցար՝ ի հրեղէնաց երկրպագեալդ. պաղատանօք երկնաւորաց՝ փառաբանիչ քոց հրեշտակաց. ողորմեա։ Ըստ օրինացն մովսէսի ընծայեցար ի տաճարին. զի՛ ըզբնութիւնս մարդկային՝ ընծայեսցես հօր ի յերկինս. խընդրուածովք ս[ր]բ[ոյ] ծերունւոյն՝ քեզ ի կապից արձակելոյն. ողորմեա։

Թագաւորդ հրեղինաց որ ընդ մարդկան հողեղինաց. շրջեցար անօրինա

բար

բար կրեցեր ընդ կիրըս մարդկաբար. որ
վասըն մեր զայս ամենայն ի յանձն առեր
խոնարհութե. ողորմեա:

Ժողովեալքս ի հրամ տրութեան ծառայք բՃ
քո յաշխարհէ. հայցեմք ի քէն արտա- դՃ
սուելով և պաղատիմք զայս ասելով. Ճա-
նապարհ ընդ քեզ եկելոց հանգուցելոյս
լեր ուղեկից ի յօթեվանս հօր քո լու-
սոյ ընդ ննջեցեալըս մեր հանգո:
Ի փրկութեան մերոյ սկզբան մըկըրտ-
եցար ի յորդանան. զոր շնորհեցեր
նոր ազգաւ ի մաքրութի մեղաց մարդ-
կան. հայցմամբ կըրկին կարապետին
մեծին ի ծնունդըս մըկըրտչին. ի յօ:
Աստուածոր ձայնիւ յերկնից զքեզ դաւա-
նեաց հայր էակից. աղաւնակերպ հո-
գին իջեալ առ համագոյդ իւր հանգու-
ցեալ. ընդ մըկըրտեալըս նոցին հոգւով
յորդեգրութիւն հօր հաւատով. ի յօ-
թեվանս: Խաւար մեղաց հալածե-
ցաւ լոյս գիտութեան քև ծագեցաւ
խայթուած օձին բըժըշկեցաւ հիւան-
դութիւն մեր ողջացաւ. կենդանա-
բարըդ մեռելոյ և լուսատու խաւա-
րելոյ. ի յօթեվանս:

Որա

Ծագումն անճառ առ ի հօրէ որ ընտրե
ցեր ի յաշխարհէ լուսաւորիչ տիեզերաց
ըզդաս ընտրեալ աշակերտացն. աղաչա
նօք առաքելոցն փող յարութեան մեք եղե
լոյ՝. ի յօթեվանս։ Սեանք ի կենաց լոյս
ի լուսոյ. որ ըստեղծեր զմեզ ի հողոյ՝. նո
րոգեցեր դարձեալ կրկին ծնընդեամբ
սըրբոյ աւազանին՝. զոր կեցուցեր շնոր
հիւ՝ քոյին ի մահուանէն այն առաջին ի
յօթեվանս։ Հոգւով զգեցեր զմարդն ա
ռաջին. զոր կորուսեալ խաբմամբ չա
րին. ըզնոյն հոգի բանիւ քոյին հեղեր
յոգիս մեր վերըստին՝. նովին հոգւով սբ
և բարի առաջնորդեա հոգւոյ սորին՝. ի
յօթեվանս։ Զայնեցեր առ զանզարս՝ ո
րովէստուր մեռելոյ յոյս՝. կենդանութե
չորեքօրեայն կենդանացան որք յադա
մայ՝. կենաց ձայնիւ վերջին՝ փողոյ՝ կա
չեա ըզսա յայսըմ հողոյ. ի յօթեվանս։
Պօղեալ սարսեաց պահակ մահու՝ ի կե
նարար՝ ձայնիդ լըրոյ՝. արագապէս
զօյգ ընդ բանին՝ եա ըզմեռեալըն ըստ
հրամանին՝. ի շխանք օգոյս այս սարսեա
ակ ցին զհոգի սորա մի արդելցեն՝. ի յօ։
գկ Ճանապարհ մոլորելոյ՝ և ճառագայթ
խաւ

խաւարելոյ. հրաւիրեցեր զորդիս լուսոյ
ի յերկնային հարսանիս քո. ընդ զուար
ճակին անդ ժողովոյ՝ արժանացո ըզ սա
դասուց՝. եւ լապտերօք մեծ յանադատ՝
ընդ իմաստուն սուրբ կուսանսն։
Մերով բնութեամբ զոր ըզգեցար՝ ի փայտ
խաչին՝ բեւեռեցար՝. լուծանելով զմեզ
ի մեղաց՝ ի նախահօրըն կապանաց՝. լոյծ
եւ ըզսա ի յանցանաց՝ վասըն քո սբ չար
չարանաց՝. եւ։ Յետ կամաւոր մահու
խաչին եղար ի նոր գերեզմանի. երեքօ
րեայ թաղմամբ յերկրի. նոր ըստեղծեր
զմեզ կենդանի. զիջեալս ընդ քեզ ի հող
մահու՝ վերականգնեա ձայնիւ փողոյ. եւ։
Նստեալ կանանցն իւղաբերից՝ և ող
բային աւետաւորեց. իբր ըզմեռեալ
անյուսալից՝ ըզ կենդանիդ յարուցեանց.
վասըն նոցին որ աւետաւորեաց՝ մաքրեա
ըզսա ի յանցանաց՝. եւ լաց։
Շարժեալ հիմունքն դըժոխոց՝ ի տեսա
նել ըզ քեզ ներքնոց. հաներ զհո
գիսն՝ որք ի բանտին՝ կապեալ զիշխանըն
մահածին՝. ընդ հանգուցեալ հոգիս
սրբոց՝ հանգո զհոգիս ննջեցելոց՝. եւ
լաց։ Ուրախութեամբ զորս երկնայինք՝
յերկ

յերկնից յերկիր իջանէին․ յորժամ յարեար ի մեռելոց՝ լոյս ծագեցար արարածոց․ սուրբ յարութեամբ քո կենարար՝ յարո ըզսա ի կեանս անմահ․ Լ՛ լապաե։

Զհանդուրժեալ պահապանացն՝ ի յերկնուստ երկնաւորացն․ որք զաւետիս տային կանանց՝ թէ մահ լուծաւ մահկանացուաց․ սա որ մահու քոյ տնկանկից՝ ըցե կենաց հաղորդակից․ Լ՛։

Զյարակցեալ անմարմնականքն՝ առ կենսատու սուրբ գերեզմանին՝ տան զաւետիս այգի մարդկան՝ փառըն կենացն յաւէժական․ դամասուրեա պարուց՝ նոցին ըզնոյնջեցեալս յօրըն վերջին․ Լ՛։

Զհաւուրեալ նըշան խաչին՝ յարուեալ փայլեալ ծագի հաւատացեալքն ի քեզ բերկրին՝ և ուրախացօղքըն կոծեսցին․ զերկըրպագուս սըրբոյ խաչին՝ պայծառացո լուսով նորին․ Լ՛ լապաե։

աձ Ահա գործեալ երկնաւորաց զանն աւա
գձ ջի քո նախընթացող․ զընտրեալըս քո ժողովեալս քեզ ընդ առաջ բերեն ամպով․ ընդ աղաւնեաց օդապարից՝ խառնեալ ըզսա որք երամից․ դասաւորեա ըզսա վերնոյն երգել քեզ փառս ը զուարթնոցն։

Այր

Սարսափելի՛ տարերք Երկրի՛ յորժամ
փառօք գաս հայրենի՛. որեգական լոյս
խաւարի՛ լուսինն ամաեղըքըն նըւաղին՛.
ըզսա՛ յաւուրն անե՛րեւելի՛ լուսաւորեա
լուսով քոյին՛. դատաւորեա:
Սերնակա՛ն զօրայըն պետ փողէ զբա՛ր
բառ աւետաբեր՛ որիք մեռեալք որք
յադամայ քանզի ահա եկըն փեսայ՛. ընդ-
համանայեաւ մաքուր՛ հոգւոյ՛ կարգեա
ըզսա ի թիւ սրբոց՛. դատաւորեա:
Տէրակա՛ն աթոռ նըստիս՛ յարարածոց
երկըրպագիս՛. արդարութեամբ զաշ
խարհ դատես. վարձս ըստ գործոց հա
տուցանես՛. յայնժամ շնորհեա ողորմու
թեամբ նըննջեցելոյս մեր զթողութիւն՛.
դատաւորեա: Բամեալ մարդկան ազգ-
ժողովըլին՛ որք յադամայ ծընեալք լի
նին՛. եւ հրեղինաց դասք երկնային
համանգամայն վայրաբերին՛. եւ յայնմ
ահեղ հրապարակին՛ յիշեա ըզսա յօրն
ահագին՛. դատաւորեա:
Ցուցանելին գաղտնիք՛ մարդկան իւրա
քանչիւրք որք գործեցան. բարեաց
գործօղքըն ըստակին՛ չարայն՛ ի հուրն
անշէջ մատնին՛. յայնժամ յիշեա զուրա
բարին

բարին գործըք մեր զայրն ընծայեսցին. դաւ
Յուսին պըսակք զանազանեալ. և պայ
ծառաձանք լուսափայլեալ. որ վերնայիցն
ի գլուխ եղեալ և մարդարոցըն զարդա
րեալ. համբորդս արա հայցմամբ նոցին
ըզսա լուսոյ փառաց նոցին. դասաւո:
Փառաց ի փառըս բարձրացեալ աջակող
մանքըն վերանան. յորժամ լսեն զերանա
կան ձայն որ հրաւիրէ ի քէն կոչման. ընդ
ջնջեսցես մեր լսեցո զմեծայքն բարբառ
ըն քո. դաւ Ահանամեայք և ժողովուրդք
հայցեմք ի քէն որ բարեգութ. ընդ
նոնջեցելոց հաւատով ընկալ ըզմեզ
նոյին յուսով. յերուսաղէմ քաղաք վե
րին յորում արդարքն ժողովին. փառս
երգել միշտ ընդ նոսին երրորդութեան
երրեակ անձին:

դձ Երարիչ և մարդասէր անոխա
կալ և բարերարութ. որդոյն դիսուս քե
ի տէր դասաւոր արդարութեան ընդ
սրբոց առաքելոց որ պըսակեա
զմեր ննջեցեալսն. որ զորմած որ
ողորմեաց հոգւոյն մեր ննջեցելոցն:
Յորժամ դրեալ լքըն կայ տարին որ
զայն Ռաւուր մեզ պատուամեցին. մարդա

ըեւ՛ց բանքը՛ն յարգելեացն առաքելոց
ըն վը՛ճարին. ողո: Ս՛ վերին՛նն երո՛ւ
սաղէ՛մ ի՛ բնակարանըս հրեշտակաց.
ուր են՛վք և ե՛ղևա՛ս կան ծերա
ցեալք. աղա՛ւնակերպ ի՛ դրախտի՛ն
եդե՛մական՝ սպայծառացեալ արժա
նացեալք. ողորմ: Ամգաւո՛ր փառա՛ց
քրիստոսի. որ ժամանեալ գաս ի յերկ
նից. ի՛ վերա՛յ Թևո՛ց հողմո՛ց
քո՛ հայրենի կերպա՛րանօք՝. Լ՛ առնե՛ս
հրափո՛րձութեա՛մբ զքը՛ննութի որ
դսո՛ց մարդկա՛ն. ողո: Ս՛ դնել ըեմի՛ն
բազմի՛ փեսա՛յն՝ և առագաստըն զա՛ր
դարի. զարբուցեա՛ն փողը՛ն գոչե
սուրբք ամենայն անդ հա՛ւաքին որ
դարո՛ց դասքըն բերկրի՛ն. իսկ մեղ
սաւորք ըն Թա՛խանձին. ողորմ:
Յորժամ հընչի՛ւն փողո՛յն լինի և ղև
տական գի՛րը՛ն յայտնի. Ձայնադայթ
սըրբո՛յ խաչի՛ն յարևելից փա՛ռօք ծա
գի. հրեշտակա՛ց գունդք ծառա՛յի՛ն
հրեշտակապետք սպա՛րա՛սնակեն. ողորմ:
Ի՛ հեղ խորհո՛ւրդ քահա՛նայի՛ն
բանզկատարած կայր ի՛ բեմի՛ն սուա՛ջի
ս՛ե սե՛ղանո՛յն. հո՛ւր շիջանի խա՛ւա՛ր

 մեր

մերժէ զտրտմեալ հոգիքն, ուրախա-
նան. զի թողութիւն մեղաց ելին.
ողոր։ Մօսէս աստուածախօսն եւ
ահարօն ընդէ ւտացին. մարգարէքն
խորայ յելին եւ քահանայք հինն օր-
նին. յառաջագոյն մեզ ծանուցին
ընդգալուստ տեառն միածնին. Ի փըր-
կութիւն մեզ յայտնեցին յանա-
պատին կերպ կրեին. ողորմած։
Տէրունահաղորդ չարչարանօք 'ի
յանձն առեր ընդ մեզ խաչին. եւ փայ-
տին բարձօ զեղեր վասն ադամայ
նախաստեղծին. ողորմած։
Օրհնութեան զօրք երկնայինք
յորժամ տեսին զտէրդ ի խաչին. արե-
գակն լոյս քօ զարկեաւ. եւ լոյս
լուսնին նուաղեցաւ. յահեղ փառաց
աստուածորդւոյն խաւարեցաւ ընդ
տիեզերս. ողորմած։ Ուրախացան
ազգք մարդկային յորժամ լուան
զքո յարութիւնդ. նորափետուր
զարդարեցան ի յարութեան սուրբ
միածնին. ողորմած Տէր ողոր։
Աղաչանօք սրբոյ խաչին եւ ան
բարբառ բարեխօսին. եւ սրբոյ աս
տու

տուածածնին և յօհաննու կարա
պետին. և սրբոյն ստեփաննո
սին և առաջին մարտիրոսի. և սրբ
բոյն լուսաւորչին հայաստանեայց
հայրապետին. և սրբոց առաքե
լոցն. և համօրէն մարտիրոսաց.
ողորմեա տէր։

Ես ամսացի ի վերանալ յինէն ու
ժերց իմոց. յորժամ վերթացեալ եմ այս
օր. յառաջին օթեվանին զոր ոչ գիտէի.
օգնեա և ինձ քո այսօր. յառաջին
ճանապարհին. և ի միասանգամ գալըս
տեանն քո. օգնեա իմ ինձ։
Ելն հոգւոյս յօր վախճանի իմոյ լը
լոյն ամենայն աղբեսունի և աշխարհութեան. սի րա
իմ խռովեցաւ յիս. և ոսկերք իմ ցամա
քեցան. օգնեա և։ Ի մահի ձա
իմ զարթուցին զիս պահանջող ղք հո
գւոյ իմոյ. տանել զիս ձանա
պարհ հեռաւորյն. զոր ոչ գիտէի. օգն։
Նայեցայ. և ոչոք էր որ օգնէր ինձ.
անպատուեցայ յամ փորձութեան իմոյ
ցընծացայց հոգի իմ յարքայու
թեանն քոում օգնեա և ինձ։

Որբե

Գրեցայ ես ի գիր կենդանութեան.
Եւ մի կնքեցայ յերթալ առ արարիչն երկ-
նի եւ երկրի. Օգն: Յանստուեր
եւ յանեզր լուսոյն հեռացայ. Խաւա-
րամբ խաւարային ճաշակեցի ըզդառն
ութիւն պղտորութեան. Հողանամն պատկեր
բարերարին Աստուծոյ. Օգնեա:
Յանջատման հոգւոյս ի մարմնոյս.
ի քակտել գեղեցիկ շինուածոյս.
զարհուրի սպառնալեաց Թագաւո-
րին. Թէ պահանջէ յինէն զաւանդ
պատուիրանին. Օգն: Կուսածին
մարդացեալ Աստուած իմ յիսուս. յայնմ աւ-
ուր ահեղ ատենին զգիրս ա-
րեան քոյ մի դատապարտեր. Օգ:
Մերձեալ է օր վախճանի. Եւ ահեղ
է օր քոյ դատաստանին. յայնմ աւուր
ահեղ ատենին զգիրս արեան քոյ
մի անտես առներ. զի պատկեր եմ
բարերար Աստուծոյ. Օգնեա:
Ահաւոր դատաստան դատաւո-
րին Տեառն եւ զարհուրելոյ. զի անդ
պատրաստ եգիտ զիս ի հրամանաց
քոց Թագաւոր յաւիտենից. Օգնեա:
Աստուածածին անարատ մայր Տեառն եւ կոյս
սուրբ.

սուրբ՝ բարեխօսեալ ամն առ որդիդ քո մի-
ածին. զի փրկեսցէ ամն ըզմեզ ի սպառ-
նալեաց գեհենոյն. և պարգևեսցէ ամն
մեզ զերկնից զարքայութիւնն. և հան-
գուսցէ ամն զհոգիս մեր ննջեցելոյն. Ձ խէ
օգնեալ ամն ինձ։

ա Ձ

Կարգ Օրհնութեանց Յարութեան Տեառն մերոյ
Յիսուսի Քրիստոսի։

ԵՐԳԵՍՑՈՒՔ ԵՐԳՍ ԱՏ
այ փրկչին մերոյ. որ փր-
կեաց ի թշնամւոյն ծառայու-
թենէ ըզմեզ. հզօրն իւր կարողութբ.
և անապականեցոյց փառաւորելըն փառօք։
Դու յանձն առեր մեր ծ ելանել ի խաչ
վասն մեր. և ընդ նմին բեւեռել ըզ
հնութիւն մեղաց՝ մերոց. վասն որոյ եր
կրպագեմք. և մեք օրհնեմք ըզքո զան

Եւ ելանէին զերեսս նորա՝ եւ պատէին. արծաթ եւ ա-
նաւ զգերաւ՝ եւ բանակ զնէւ դուրս. ոչ զինայ եւ
գնեցէք ող արկածէ ժող. Տես. Է կւ. 9:

ձայն խոնարհութիւնդ ։ Որ ընտրեցեր
այր ծ յամենայն ազգաց երկրի ծնա
նիլ ի նմանէ. ապրեցուցանել ըզմեզ
կռոցն ի պաշտելութենէ. որպէս զաս
տուածածին միշտ փառաւորեսցուք ։

Նայեցար եւ յամենայզօր ի քոյ աթոռ Նայ
րէնութիւնդ. եւ երկխուղիւ փառաւորե
ցից ըզքեզ Տէր ։ Ի խաչին քո մե
ռուցեր ըզմահ. եւ յաղբերէ կողին քոյ
ալեզերաց արբուցեր զանմահութիւն ։
Աստուածածին անարատ կոյս առ քեզ ա
պաւինիմք. բարեխօսեա առ Տէր վասն
անձանց մերոց ։

Հրաշալ աստուածութեամբ ըդ քոյ Տէր յարուցեր զիհ
ըզդրունըս դժոխոց եւ լուծեր ըզմահ.
եւ զանմահութիւն պարգեւեցեր ազգի
մարդկան ։ Յայգուոյդ անմահութեան ձայ
շակեցաք. եւ տեսաք. զի քաղցր եւ ողորմ
ես Տէր. եւ վասն ամենեցուն փրկութեան
եկիր յաշխարհս ։ Սրբուհւոյ Աստուած
նին բարեխօսութեամբ պարգեւեա երկրպա
գուացս ամենատր երրորդութեանդ՝ զյա
րութիւն յուսոյ կենացն յաւիտենից ։

Ծանեաք ըզքեզ Տէր Թագաւոր յաւի Ծամ
տենից. եւ տեսաք ըզքեզ իշխան մա
հու

հոգւ և կենաց. զի դու ես տր՝ և չիք այլ ոք
բաց ի քէն։ Ընդ քո բարձրելոյ առ
ցես ըզ վրէժս ի թշնամւոյն. և նեղելոց
քո արդարեն զարիւն նորա. զի։

Որ յարեար ի մեռելոց. նորոգեցեր
զազգըս մարդկան. սըրբուհւոյն աղա
չանօք հաստատեալ զհիմունս եկեղեցւոյ
սրբոյ քո. զի դու։

հաս Համատառութի իմ լեր տէր. որ յաղ
թող խաչիւ քո ըզ դժոխս աւերեցեր.
քանզի յարեար երեքօրեայ. զանկեալսն
կանգնեցեր զադամ։ Օգնեա փրկիչ չդ
աստուած. պարծելոյս ի խաչ քո յու
սացեալս ի քեզ տէր. և փրկեա միայն բա
րերար ի վտանգէ զանձինս մեր։

Միայն օրհնեալդ ի կանանցս. մայր՝ և
մի շտ կոյս և խնամակալ լոյս. ծընօղ արար
չին մերոյ անդադար բարեխօսեսցուք։

գէշ Ի գերերաց կանխելով վերօրհնեմք ըզ
քեզ քրիստոս աստուած. որ վասն
մեր խոնարհեցար. յանձն առեր զմա
հն և խաչի համբերեցեր։

Յուսաւորեցաք. ի հրամանաց քոց թա
գաւոր թագաւորաց տէր. որ ըզ մահու
լուծեր՝ զիշխանութի. յանձն։

Բէ

Բ. Երրորդական ձեռօք պարածածկեսցուր.
սրբուհի ծածածին. կոյս և մայր և բնա
կարան ծածութեան. վերօրհնեալ յամե
նայն առաքելական քարոզութեանց:

Լոյս և յարութիւն ազգի մարդկան Եւս
Քս ծնդ. զհրեւանդութիւն հոգւոյ
իմոյ կենդանացո. որպէս երբեմն զե
զեկիայն: Ո չարչարանս և ըզմահ
յանձն առեր. կենդանատու ամենեցուն.
զհրեւանդութիւն հոգւոյ իմոյ առողջացո.
որպէս երբեմն մինն: Առ քեզ ապաւի
նիմք. խորան և տաճար աստուծոյ
բանին. մարդկան մայր ես կոյս. բա
րեխօսեա առ քրիստոս վասն անձանց
մերոց:

Ո փառաւորեալըն յամենայն արարա օրհ
ծոց. և ի ծագաց մինչ ի ծագս երկրի
զերկրպագեալն. զմարմնացեալ բանն ի
կուսէն ձայնիւ երգովք օրհնեսցուք:
Որ դիմեալ գաս յեդօմայ բարձրացեալ
փողով. յարուցեալ ի պատերազմ ըն
կղմեաց զանէրևոյթն ամաղէկ. զինչեալ
բանն ի դղրոսիս ձայնիւ: Ծագումն 'ի
հօրէ փառակից սուրբ հոգւոյն. կենդա
նութիւն ազգի մարդկան. որ յարեան

այսօր

այսօր ի մեռելոց․ զհամբարձեալ բանն
ի յերկինս ձայնիւ։

Նեղ Որ լուսոյ տէր ծագումն յանունն յո-
րովայնէ կուսին․ մաքրեցո և զիս յանե-
րեւոյթ թշնամւոյն փորձիչ գոլով․ որ
նորատիս ի քրովբէական աթոռ։ Որ ընտրե-
ցեր քեզ վերնատան քարոզող նմանու-
թեանց․ զառաքելականն ի կապէն երեք
օրեայ իշխանութ ի դժոխս․ և զիս ըղձաց
մեղաց արձակեա ի կապանաց մահու՝ ի
կենդանութ յաւիտենից։ Նկեալ ի փոր-
ձութեան բարերարութեանց քոց․ պատուե-
րանկացեր եղեր հողեղէն մարդոյն ըղձանաց
սպաներ․ և զմահու գերեալսն ազատե-
ցեր ի մեղաց։

Տրլ Զարմացան զօրք երկնից ընդ քո յանձն
առնուլ ըզծառայի ըզկերպ․ և մար-
դարէն զարհուրեալ ասէր․ լուայ ըզ
լուր քո․ և երկեայ․ նայեցայ ի գործս
քո և զարհուրեցայ։ Վասնզի դու․ որ
յառաջ քան զյաւիտեանս․ որդի հօր և
հոգւոյն փառակից․ եկեալ ի մէջ երկուց
կենդանեացն երեւեալ․ բարձրացար ի
խաչին առնելով զհեծելութիւն փըր-
կութեան․ քանզի լուծեալ եղեն՝ եր-
կունք

կուռնըք մահու։ Աղաչեցաք ի փրկու
թեան ըստեղծուածոց քոց. որ մեկնե
լով ի հօրէ յանձն առեր կամաւ զխաչն
և զթաղումն. և յարուցեալ ի մեռելոց
իշխանութեամբ. քանզի լոյս։ Աստուածածին
անհարսնացեալ. սրբուհի ըզքեզ աղա
չեմք անդադար ձայնիւ. որ զէակ բան
ըն հօր ի քեզ կրեցեր. և ծընար անճա Ձ իզ
ւապէս. առ նա միշտ բարեխօսեա վասն ակ
անձանց մերոց։

Երգեցէք տեառն երգ նոր և օրհ
նեցէք զանուն նորա յաղթական
օրհներգութեամբ զի նա փառօք է
փառաւորեալ. Որ սեամբ հրոյ և ամ
պոյ առաջնորդեաց ժողովըրդեանն իս
րայէլի ի յանապատ. և ընկղմեաց
զփարաւոն զօրօքն իւրովք ի ծով կար
միր. Երգեցէք տեառն երգ նոր. զի նա։
Զքեզ աղաչեմք հանապազ ով աստ
ուածածին. բարեխօսեա քրիստոսի աս
տուծոյ մերոյ փրկել զմեզ ի փորձու
թենէ. և յամենայն վտանգից մերոց։

Այսօր ժողովուրդք ի սքանչելիս Նայ
աստուծոյ մերոյ. ընկըրնդիր լերուք
հայ.

հաւատացեալքս քեւ եւ ի միտ առեալք՝ զմեր
դարութիւն ճշմարտութեան. զի նա է
յոյս հաւատացելոց։ Լուութիւն անեղ
անբաժանելի բանին աստուած՝ կամաւո
րութեամբ յանձն էառ ըզ մահ խաչի. եւ թա
ղեցաւ ի նոր ի գերեզմանի. եւ յարու
թեամբն իւրով՝ շնորհեաց մեզ կենդանու
թիւն։ Ուրախ լեր մայր անճառ լուսոյ
մարիամ սուրբ աստուածածին. քան
զի ի քէն կրեցեր ըզ հուր աստուածու
թեանըն լուսեղէն տաճար աստուածոյ
բանին. առ նա միշտ բարեխօսեա վասն
անձանց մերոց։

զիհ Սուր բորբոքեցաւ ի զօրութենէ խաչի
քո քրիստոս. կիզելով ըզ թշնամին
ի վերայ երկրի՝ որ հակառակէր ըստեղ
ծուածոց ձեռաց քոյ։ Խոցանելով քո ի
դժոխըս գերապանծ իշխանութեամբ՝ յաղ
թեցեր մահու հզօր զօրութեամբ. կե
նագործելով զմեռեալսն առ ի նմա
նէ։ Օ՝ անուցար տիեզերաց աստուած
եւ մարդ գոլով. մարմնացար ի սուրբ կոյ
սէն ի փրկութիւն ազգի մարդկան՝.
միշտ փառաւորեալ յանմարմնոց զինուո
րութեանց։

Սուրբ

Ի սուրբ երրորդութենէն ծանեաք․ ծան
որ յառաջ քան զյաւիտեանս բանն
հօր․ ի հայրական ծոցոյ խոնարհեալ
վասն մեր․ և ոչինչ իցէ այլ հօր բայց ի
նմանէ։ Որ բարձրացեալ բազկաւ ի վե-
րայ խաչին․ խորտակեաց զապստամբն
զթշնամին․ իջանելով ի սուրբս ա-
զատութեան շնորհեաց նշանաւ լուսոյն ի խաւա-
րի․ և ոչ։ Ի նորաստ տաճար աստուծոյ
բանին․ որ զնախամօրն Եւայի զանէծ
սն բարձեր՝ անճառելի ծննդեամբն
ի քէն․ առնում միշտ բարեխօսեալ վասն
անձանց մերոց։

Երկիր իմ համատարածեցաւ ի քեզ հաւա- հաւ
տով քրիստոսի աստուծ(ոյ)․ և բարձրացաւ
յոյս իմ ի փառս քո․ որ յանճառելի
ծոցոյ հօր խոնարհեցար վասն մեր․ և
երևեցար մարդ ճշմարտապէս։
Որ զկենդանաբար մարմին և զարիւն քո
բաշխեցեր քաղցելոց։ և ի խաչին
բացեր զկողահոսն աղբիւրս՝ արբուցա-
նելով տիեզերաց զանմահութիւն․ և ճա-
շակմանէ մահաբեր պտղոյն։
Մայր քո և բնակարան բանին աստու-
ծոյ․ անհասութեան խորհրդոյն բազմ

սուրբերգեր միջնորդ եղեր աստուծոյ
և մարդկան. առ նա միշտ բարեխօսեա՛
վասն անձանց մերոց։

Գ.ձր Լոյս ճշմարիտ Քրիստոս Աստուած. առ քեզ
հոգի իմ առաւօտէ ի յերկրի երևե-
ցո ինձ զերեսս քո։ Լ.ոյսով պատուա-
կան խաչիւ Քրիստոս Աստուած. և հրաշափառ քո
առաւօտու. յարութեամբդ երևեցո։
Հոգւովն ընդ քեզ հովանացեալ միայն սր-
բուհի. Ծնար ընդ բանն Աստուած զանձա-
ռեղուն հօր ծննդոյն. և յայտնեցաւ մի-
ութին երրորդութեանն։

Եսա. Աղաչեցի ըզբազումողորմ Աստուած.
և լուաւ ձայնի խնդրուածոց իմոց.
զինուորեցան աչք իմ ի տեսանելոյ. և
յինէն փարատեցոյց զցաւս անձին իմ-
ոյ. Օ Թագաւորն երկն Քրիստոս բարեբա-
նեցէք. որ ի յանձն էառ ընդ մահ խաչի
և խափանեաց ընդ մահու թագաւորու-
թիւն. և յին։ Փութացին ի յօգնու-
թիւն սուրբք Աստուածածին. և աղաչեա զա-
ի քեն ընդ մարմնացեալ բանն Աստուած.
զի յահաւոր և ի մեծասաստ գալստ-
եանն իւրոյ. պարգևեսցէ մեզ ըզ-
կեանսն յաւիտենից։

Մ.ձ.

Ծնեցաւ մարմնով. ամպրեցուցա օրհ
նել զանգս մարդկան կուսյն ի սպիտակելու
թէ. նըման մեծայնոյ՝ երգեսցուք:
Քրիստոս բևեռեցաւ ի խաչին. և
ելոյծ ըզդատապարտութիւն ադամայ
նախաստեղծին. նըման մեծայնոյ:
Քրիստոս յարեաւ՝ ի մեռելոց. և յա
րոյց ընդ իւր զադամ զանկեալն՝ ի պատ
րանաց. նըման:

Աստուած զքեզ փառաւորեմք. որ 'ի նեղ
յերկնից խոնարհեցար. ծառայի առեր
զկերպարան. և ըզ տիեզերս ազատե
ցեր ի մեղաց: Զմարգարէն ապրեցու
ցեր տէր ի կիտէն որպէս մարդասէր. որ
նըշանակէր ըզքո ի մեռելոց զերեքօ
րեայ յարութիւնդ: Զհայր փառաւո
րեսցուք և որդւոյ երկրպագեսցուք.
և սուրբ զհոգին հաւատացեալք ամենե
քեան օրհնեսցուք:

Որ անքննելինդ ես յէութեն. ընդ հօր տըրլ
անբաժանելի բանդ անստեղծ. խո
նարհեցար ի լրումն օրինաց և մարդա
ցեալ էիր. և ի մէջ երկուց կենդանեացըն
բարձրացեալ եղեր ի վերայ խաչին. զոր
յառաջն երգեաց մարգարէն ամբակում:

Որ

Որ ի կառս քերոբէականս վերանս
տեառն հանգչէիր ինկակից հօր և որդւոյ հո-
գւոյն. համբարձար երկինս ի կառս հո-
գեղէնս. և հեծելութեամբ քո փրկե-
ցեր զոտի եղերս. վերակենդանելով զան-
կումն ադամայ: Որ առաքեցեր զերի-
Ձ իդ վարս քո որդ զմարգարէսն. աւետա-
բձ րանել զկենսաբեր տնօրէնութիւնդ
քո ի սրբոյ կուսէն. և երևեցար մարդ
ճշմարտապէս

Օրհնեսցուք զՏէր. որ օրհնեաց
զն զիսրայէլ. և փրկեաց զժո-
ղովուրդն ի ձեռաց փարաւոնի
ամենազօր և սքանչելի փառօքն իւրովք:
Տէր խորտակէ զպատերազմունս. Տէր է
յոյս անուն նորա. որ փրկեաց զամենե-
սեան ի ձեռաց նեղչաց իւրեանց. ամե-
նազօր: Նա որ խօսեցաւ վասն մեր Ածա-
ծին մարիամ. որ ծնար զՏէր մեծ որ հո-
վուերն զիսրայէլ. ամենա:

Աստուած խօսեցաւ ի բարձանց. լուա-
րուք բնակիչք երկրի. որ էին և փրկ-
նայ կեաց զամենայն արարածս. զի զանուն
Տեառն կարդասցուք. և տուք օրհնութիւն
ի բար

ի բարձունս։ Որ իսրայէլ կոչեցայք ի քս.
եղարք բաժին տն և ժառանգակից
քի. զի զանուն։ Միածին կենդանութե
ճաշակեցայք զի քաղցր է տր. և յիւղ սըր
բութե օծայք հաւատով. զի։
Առ քեզ եմք ապաւինեալ. որ մայրդ ես և
աղախին քի. լեր բարեխօս վասն մեր.
զի զանունն տն կարդասցուք և զքեզ մե
ծարեալ պատուեսցուք։

Անքննելի հօր ածութե քո տր՝ տա զի՛հ
րածեցաւ առ հասարակ ընդ տիեզերս. և
հրդեհեալ բոցակիզեալ ընդ պատրանս՝
նախաստեղծին. զի զամենեսեան վերա
կոչեաց ի միահաւանէ յանմահութիւն։
Ոյդ անմահութե ճաշակեցին տր
առաքեալքն. և լցին ընդ տիեզերս
աւետեօք սուրբ յարութեանն. զի ընդ
նոսին վայելեսցուք յանվախճան՝ ուրա
խութիւնսն։ Որ ընդ հօրն աթոռակից
յորովայնի քում ընկալար. և ծընար ան
ճառապէս զկենագործօղն ամենեցուն.
բարեխօս ընդ քեզ ունիմք. որ երանեալդ
ես ի կանանս։

Անեայք ընդ քեզ տր էակից հօր և հո ծա՛ն
գւոյն. որ վասն մեր խոնարհեցար ի
յերկ

յերկնից՝ ծանեաք ոչ այլ աստուած
բայց ի քէն։ Ծանեաք ըզքեզ՝ Քս. որ ի
խաչին բեւեռեցար. եւ հեղմամբ արեան
ըդ քոյ փրկեցեր ըզտիեզերս՝. Ծա.
Որ զթագաւորն ամենեցուն յորովայնի
քում կրեցեր. սրբուհի մայր եւ կոյս.
եւ աղախին քո՝ բարեխօսեա՛ առ տէր
վասըն մերոյ փրկութեան։

Հաս Հաստատեցաւ սիրտ իմ ի տէր՝ եւ բարձրա
ցաւ յոյս իմ ի փառըս քո. որ՝ նըստիս
ի քրովբէական աթոռ. հաստատութիւն
իմ լեր տէր քոյով յաւրութեամբդ։ Որ զանա
բաւ բազուկըս քո տարածեցեր ի վերայ
խաչին. ժողովել ըզհեռացեալսն ամե
նակարող զօրութեամբդ՝. հաստատեա՛ տու։
Յոյս մեր եւ ապաւէն մայր տն եւ կոյս
սբ՝. որ՝ հուր ածութեն՝ ոչ բոցակիզեաց
զքո՝ սբ զորովայն՝. բարեխօսեա՛ առ
տէր վասըն մերոյ փրկութեան։

գլշ Ագեշերանց կանխեցից փառաւորել ըզ
բանդ ած. որ վասըն իմ խոնարհեցար
ի յերկնից՝. արարեր զխաղաղութիւն ի
յերկինս եւ ի յերկրի։ Տըւող խաղաղու
թեան՝ Քս. որ զդատակնիք մահու լուծեր
ի վերայ սբ խաչին. եւ հաշտեցուցեր ըզ
հայր

հայր ընդ անբարբառ ծա. ածարեր։ Ոսկւա
բանակից հօր և սբ հոգւոյն որ լուսա
փայլ յարութեամբ քո կենդանացուցեր
զանկիզս մարդկան. տուր մեզ տէր
զքո զխնամողութիւնդ։

Ո եզեկիային քերովբէզ մաղթեմ հա եսա
ւանեամբ սրտի իմոյ. որ վասն իմ խո
նարհեցար ի յերկնից. յոյս կենդանու
թեան և փրկութեան իմոյ տէր։ Որ ի խա
չին բարձեր ըզդատակնիք մահու. տարա
ծելով ըզբազուկս քո. անձկեա և զիս
ի կապանաց բանսարկուին. յոյս կենդ։
Որ յամենայն ազգաց երանեցար սրբ
բուհի և կոյս մարիամ. անձկեա զառ ի
քեն ըզ մարմնացեալն բանն. ապրեցուցա
նել ըզ մեզ ի սպանանելեաց գեհենոյն։

Ո եկեալն ի փրկութիւն մեզ ըզ բանն օրհ
ստեղծած. խորհրդով անօրէնու
թեան ըզ նոր երգով օրհնեսցուք զա
նունն նորա. զի ի բարձունս է փառաւո
րեալ յանմարմնոց։ Ո խաչեցելոյն սպա
նեսցուք զքաջութիւն. որ գոչմամբ ձայ
նի ըզ պատերազմն չարին վանեաց.
եւ մահուամբ ըզ մահացեալսն կե
նդանագործեաց. զի զէլոյն ի դժոխս վե
րածեաց

րածեալց զհոգիս։ Ուրախացոյն զորբ
երկնից ի վերուստ. քանզի ցօղն անա
պական ի քէն հեղեալ ընդ հանուր կոյս. և
մայր բանին տեառն ութեան լուսածին
ամպ. ծագեցուլ իմ զ զարդարութեան
արեգակն։

Նեղ Նեղութեան իմում անդադրակեցի առ
տուողն կենդանութեան. եւ լուսա
ձայնի աղօթից իմոց. և հզան ըզ կեանս
իմ յապականութե։ Յորժամ ընկլեալ
եմ ի խորս անդընդոց. ըմբռնեալ
ի ժանիս վիշապին եւ փրկեալց զիս
փրկիչն աշխարհի. և հզան։
Ախոյն օրհնեալ սրբուհի ի կանայս
բնակարան և տաճար արարչին.
բարեխօսեա առ որ վասն անձանց մե
րոց. զի փրկեսցէ ըզմեզ ի սպառնա
լեաց դժոխոյն։

Տրլ Լուայ ըզսքանչելի տնօրէնութե քո
ըզլուր. քանզի անձառ բանդ ած
մարմնացար ի կուսէն. ըզվերածեր
ըզբեկումն ադամայ. և զարմացայ ընդ
քո ընդ անհաս մարդասիրութիւնդ։
Արդարելին ձայնեալ ըզքո քաղցրու
թիւնդ. մանկ ելեր դու ի կառոյս քո
փրկ

փրկութեան՝ եւ խաչիւն ջախջախեալ
զգլուխ վիշապին. սբ յարութեամբդ
զմեզ կենագործեցեր։ Սուրբ խաչիր
սրբբուհի և միշտ կոյս. քանզի որ ի քէն ծն
մարմնացաւ. զդժոխս աւերեաց. սբ
եւ անհամեմատ ես կանայս. բարե ձին
խօսեա առ տր վասն անձանց մերոց։ բկ

Բարաւոն հանդերձ կամաւոքն ընկալեալ
մեցաւ ի հոսանս ջուրց. և որ
դիւքն եբրայեցին գնացին ընդ ցամ
աքն ի մէջ ծովուն։ Յորժամ հեր
ձեաց մովսէս խաչանիշ գաւազանաւն.
պատառեցան անդունդք. և առաջնոր
դէր նոցա անմեկնելի լոյսն։
Սա է բանն աստուած. որ յառաջ քան
զյաւիտեանս. անճառելի զաւրութեամբն
ի հաւրէ յայտնեցաւ տիեզերաց ծը
նեալ ի կուսէն։
Ի յերկնից խոնարհեցար. և նմանեցար ի
սքանչելիս օրհնայ՝ քոց տէր. կենդա
նութեանց տուող ամ ազգի մարդկան։ նոյ
Նոր փայտ խաչի քոյ կենսատու գաւա
զանն զօրութ՝ յայտնեցաւ տիեզերաց
եկիր՝ կամաւ ի խաչ վասն արարածոց
փըր

փրկութեան։ Ուրախ լեր Մարիամ նորատունկ բուրաստան. երկնաբերձ աշտանակ ձոյլ ոսկի և ձեռմարան բանին աստուծոյ։

Զիհ Որով աստուածութեամբ քոյ Քս իջեր ի ստորին վայրս մահու. և ըզնիգս դժոխոցն այրեցեր հզօրէն զամպես. զքեզ բարեբանեմք ընդ հրեղէն օրհնաբանսն։ Որ տնկեցեր յերկիր որթ ճշմարիտ և ճմլեցար ի խաչին ողկոյզդ անսպառ՝ յուրախութիւն ամենայն տրտմեցելոց. զքեզ։ Որ ընդ հօրն աստուած յորովայնի քում կրեցեր անբոյցակէզ մարմին. դառնան ճաշակ պտղոյն քաղցրացուցիչ. ըզքեզ ունիմք բարեխօս առ տէր վասն անձանց մերոց։

Ծան Դու ես աստուած՝ անճառ ծանուցար մարգարէից. և միայնոյ քեզ ճշմարտի և անմահի միշտ երկրպագեն ամենայն հաւատացեալք։ Որ զօրութեամբ բազկի քո խորտակեցեր ըզվրէժս յանտեղեաց. և հաստատեցեր զհաւատացեալս ի քեզ՝ նշանաւ խաչիդ. ազատեցեր յաւիտենից ի մահուանէն։

Որդ

Արդ խնդրեմք ի քէն Թագաւոր փա-
ռաց քրիստոս. աղաչանօք սրբուհւոյ
աննմանատեսոր քոյ և կուսի. ապրեցո
զմեզ՝ յաւիտենից ի:

Հաստատութի իմ լեր տր և յոյս փր- Հաս
կութե. որ զնախաչին ադամն ազատեցեր
ի մեղաց. նորոգեա և զիս զապական-
եալըս մեղօք: Որ յատենի կայցես ան-
պարտ կողին տառապանօք. և արբուցեր
մեզ ի կողահոս աղբերէդ. նորոգեա:
Աստուածածին անարատ մայր տն. և կոյս մարի-
ամ. որ եղեր ընդունող բանին այ. բարե-
խօսեա առ տր վասն մերոյ փրկութե:
Ի գերերաց կանխեալ վերնորհնեմք զան- Գիշ
ճառ տնօրէնութե քո խորհուրդ. որ
վասն մեր խոնարհեցար ի յերկնից. խա-
ղաղացո զեկեղեցիս մեր միայն միածնա-
սէր: Որ բարձրացար ի խաչին յաղագս
դատապարտութեն ադամայ. և բարձեր
զփշաբեր անիծանդրութի հեղմամբ ա-
րեան քոյ սրբոյ. խաղաղացո:
Որ է վեր քան զքերոբեսն երևեցար
ի ծածկին մարիամ. սանելով յորովայ-
նի զանմանելի զորնութին. բարե-
խօսեա առ տր վասն մերոյ փրկութե:

Մ․ն

Եւստ Անմահ Թագաւոր՝ որ կամիս ըզկեանս
Գործ 2 · 21 ամենայն մարդկան. որք կարդան առ
Յովէ 2 · 28 քեզ՝ լուր աղաչանաց մերոց՝ և նորոգեա
հոգւով գիտութե։ Որ զաւուրժամանա
կեայ ըզցաւուրն բարձեր ի մարմնոյն էգե-
կիայ. մըշտընջենաւոր յուցանելով նը-
մա զհոգևորական առողջութի. լուր։
Անոխակալ և բարեգութ. բարեխօ-
սութեամբ սրբուհւոյ անարատ ըմօր
քոյ և կուսի. լուր աղա։

օրհ Օծեալ ամենեցուն օրհնեն սրբա-
սայ բանականն կենդանիք. յաղթական
երգով և մեք օրհնեսցուք զանուն նո-
րա։ Որ ի վերայ խաչին դատապար-
տեաց ըզբանսարկուին բռնութիւնն.
յաղթական։ Անարատ տաճար անվայ
րափակ բանին աստուծոյ. մարիամ
սուրբ կոյս. բարեխօսեա առ տէր վասն
մերոյ փրկութեան։

նեղ Անապականութե աղբիւր՝ և ի մահու
կեանք. ըզքեզ զծանեան հրանիւթիւքն
սերաքն և բանականն կենդանիք. որ
զյօնան՝ ի կիտէն կորզեալ արտաքսե-
ցեր. գովասանական ձայնիւ երանակեմբ
քեզ՝ զերգս օրհնութեան՝ նէր մարդա

ցեալ՝ բանին դ. աստուածոյ: Յանապատ
Թաբեր արմատափայտին մանկադրեալ ու
ընդ քեզ անհրապելի հրապմամբ՝ և սնեա
եալ բեւեռօք. և ի հրաշայից կողէ քո
ի ձեռըն զինուորի հոսանըս վըտանկաց
գործեցեր. գովասանական:

Նմանեալ բանաւոր տախտակ անտպա
մադրելի տառից մեխանկան օրէ
նայն. որ զած ամենեցուն իսկապէս
մարմնով ի գիրկըս քո բարձեր մարիամ.
ներբողական ձայնիւ՝ եղանակեմք քեզ
զերգս օրհնութեան ամենօրհնեալդ
ի կանայս:

Ներքին եղեալ մարդ տեսեալ զմարմին տըր
նայր մարգարէն՝: և հեղուսեալ բեւե
ռօք զմարմինն ի խաչին՝ ներգործեալ ի
մէջ երկուց՝ կենդանեաց: Պատմեսցեն
երկինք ընդ վայելչութիւն փառաց քո. և
ընկալեալ լուսաձեւ տաճարոյն ընդդիմա
արեան անեղին. և օրհնութիւն խաչելոյն
լըցան տիեզերք: Զինուորեալ ոչ միայն
ի վերայ բուսաբեր արմատոյն. այլ քրո
բէական կառօքն բստոր իջեալ ի դը
ժոխս. կենագործեաց հըզօրէն զամպէն
զերամս մարդարոյ: Նշանակեր տեառն այժմ

բարբառովըն տէր յիսուս ի խաչին. և
ընդդէմ անտեղաց կընքէր հրաշեալ ած
այլն որ ձեռօքն. և բարկութե զաբթո
ցեալ ի վերայ խաւարեալը՝ իշխանին։
Տիրուհի անարատ մայր այն՝ և կոյս մա
րիամ. բարեխաւսն աթոռ ըղբեղ ան
ձից սաք ի յերկրի. բարեխօսեա առ որ
վասըն մերոյ փրկութեան։

գ ձ Գ. Նակն ընդունելի եղև իմ
տէր իմն ի փրկութիւն.
սա է իմ ած. և փառաւորեցից
զսա։ Ի խաչին բևեռեցաւ և զդժո
խոցն եղծ ըղբըռնութիւն. ս։
Որ մահուամբն եղծ ըղմահ. և յարու
թեամբն զնախահօրըն ջընջեաց ըղ
մեղս. սա է։ Աստուածածին դու ես
յոյս և ապաւէն խնամողացս
ըղբեզ. որդւոյ քոյ՝ և աստուծոյ բա
րեխօսեա կեցուցանել ըղ։

նայ Այժմ ցնծացուք երկինք և խօսեցայց. և
||2 Oc վեր, օրհնեցից զբրիստոս փառաց թա
32. 1 գաւորն։ Փառք քեզ. որ յարեալդ
ի մեռելոց քրիստոս. պարգևեցեր մեզ
ըղկեանս

ըզ կեանսըն յաւիտենից: Ամենախօսեա
անդադադար առ որդիդ քո և մատուած
ըմբեր. ծընօղ և աղախին տեառն:

Մ'ստուածային հօր կենդանի զօրու զկհ
թեամբ սուրբ՝ հոգւոյն միւրեամբ ց
զդըրունս դըժոխոց. և զարդէլեալըն 'ի
ներքս կորզեաց ի կեանս՝ և պարգևեաց
մեզ կենդանութիւն: Յանմահական
ի յայդւոյն ճաշակեցին, սուրբ առա
քեալքն. և ըզ հրաբաժակ դառնութե
պըրմանն ընկալեալ սրտով ի յաւուրըն
տօնօրման: Ի բարեխօսութիւն փու
թայիր մեզ սուրբ ածածին. առ ի փըր
կել ըզ ժողովուրդս ի մեղաց և յապա
կանութենէ:

Ի սուրբ երրորդութենէն ծանեաք ծան
ըզ տէր մեր յս քս՝ ըզ բան ն ած. որ ի
ծոցոյ հօր յառաջ քան զյաւիտեանըս որ
դի. փառաւորեալ մք որ եկիր ի փըրկել
զարարածըս քո: Անճառ անօրէնութբ՝
ի միշտ կուսէն զանիծիցըն բարձեր ըզ
դատապարտութի. և կամաւոր խաչելու
թբ քո տր՝ կեանս շնորհեցեր անմխա
կալ փըրկիչ. առաւել վերօրհնեմք և
երկըրպագեմք՝. որ ուրախութեանդ
ես

Ես երկնի և երկրի Քրիստոս Աստուած։ Ապաւէ
նիմք ի քո բարեխօսութիւն Աստուածածին մա
րիամ. մայր Յիսուսի Տեառն և կոյս սուրբ. հարսն
Եզեկ. 44.2 երկնից և դուռն կնքեալ. զոր մար
գարէն ետես։

Հաս Հաստատեցաւ սիրտ իմ ի Տէր. և
Ա Թագ. 2.1 բարձրացաւ եղջիւր իմ յԱստուած իմ.
զի փառաւոր յարութեամբ իւրով աւե
րեաց ըզդժոխս։ Անդ արձակեցաւ
բերան իմ առ Տէր ի վերայ թշնամեաց ի
մոց. քանզի հարէր ըզպատերազմ քո
հզօր զօրութեամբ։ Որ տարար ըզբանն
Տեառն յարգանդի քում և ծնար ըզնա
մարմնով անապական Աստուածածին. բարե
խօսեա կեցուցանել ըզմեզ։

Հոգի իմ յամենայն ժամ զքեզ փա
Գիշ ռաւորէ Տէր. վասն զի լոյս են հրամանք
քո ի վերայ երկրի։ Հոգի քո Տէր և
բարի. զէն ինձ Քրիստոս եղիցի յամենայն
ժամ ընդդէմ թշնամւոյն հակառակո
ղի։ Հոգւոյն սրբոյ հովանացեալ
զքեզ Աստուածածին մայր միացեալ հօր հա
ւատով որդին միածին մեզ ի փրկութիւն։

Եսա Հառաչեցի զանլռելի ըզհեծութիւն
անբարեգութն Տէր Աստուած. և լուաւ ինձ ի
լեռ

լեռանց սրբոց իւրոց և եհան ըզկեանս ի յապականութենէ։ Աւերեաց ըզմահու կարողութիւնն. որ խափանեցաւ վասըն մեր. և յարեաւ ի մեռելոց որպէս յամենայնի կարող. փրկելով ըզ։ Աստուած է. որ ծընաւ ի միջոյ կուսէն՝ ի փրկութիւն ազգի մարդկան. լուսաւորելով ըզտիեզերս ի գիտութիւն ճշմարտութեան. և բարեբանեմք ըզ նորա բարերգութիւն։ Զանարատն օրհնեսցուք զածածինն. որ կոյս մնաց յետ ծննդեանն. և տաճար յորդւոյնի զանտանելին ամենեցուն. զհամբերնակիցըն հօր և ամենասուրբ հոգւոյն։

Օրհնութիւն նոր օրհնեսցուք ըզտէր. օրհ

որ ի վերայ քերովբէիցըն հանգչի. և ի զօրաց երկնաւորաց փառաբանի սրբասաց ձայնիւ։ Որ կամաւոր խաչելութեամբն իւրով աւերեաց ըզզօրութիւն մահու. և երեքօրեայ յարութեամբն իւրով պարգևեաց մեզ կենդանութիւն։ Բարեխօսութեամբ սբ՝ ածածնին. պահեսցէ զեկեղեցի իւր սուրբ. և ի միւսանգամ գալստեանն իւրոյ նորոգեսցէ ի փառս։

Օհրա

Նէղ Օ հրաշալի խորհուրդ տնօրէնութեան
Յոն քո Տէր՝ ցուցանելով ‖ մարգարէին.
2. 1 Ի փոր կիտին լինել՝ զերիս՝ աւուրս և զե
րիս գիշերս. պահելով ի խաղաղութեան։
Համանգոյից հաստիչ գոլով՝ խոնարհե
ցար յերկնից՝ և խաչեցար կամաւ հօր՝
Մտթ վասն մեր Տէր. Թաղելով ի սիրտ երկ
12. 40 րի զերիս աւր։ Մայլ մեք՝ Ձայնիւ վերնոց փա
ռաւորեսցուք ըզքեզ Քս. որ համանգոյդ
ես հօր և Սբ հոգւոյն. զի միաբանեա
ցես զեկեղեցի քո Սբ պահելով ի խա
ղաղութեան։

Մրլ Տէր ըզ լուր քո լուայ ես. և զարհու
րեալ դողացայ յոյժ. Նայեցայ ի
գործս քո. և փառաւորեցի ըզքեզ
Քս որպէս մարգարէն։ Օ՛ն աղբիւր
ըն կենաց Քս անապական մաքրեցաւ ի
քէն կոյս. ըզ մեղս մեր բոցակիզեալ
շիջոյց. վասն որոյ ըզքեզ անդադար բա
րեբանեսցուք։ Օ՛ն ի քէն ցընծութիւն
ծընաւ տիեզերաց նախայաւիտեան բանն՝
փառակից հօր և Սբ հոգւոյն. ըզ՝ Նա ան
դադար՝ աղաչեա վասն անձանց մերոց։

Նր

Երգեցէք Տն՝ երգ նոր ձայնիւ ցըն ծութեամբ՝. որ խոնարհեցաւ ի հայրական ծոցոյն փրկել զարա րածս. օրհնութիւնք նորա յաղթական երգով: Որ բաժանեաց ըզծով անխաւար հետ խաչին խորհրդով՝. և ազատեաց յանմարմին փարաւոնէ զնորս իշխ՝. օրհ: Ի ծածկին սիւն լուսոյ ամպ հովա նաւոր. և բնակարան բանին. որ՝ բա նին հոլովէր զխորայնէ բարեխօսեա նորա վասն անձանց մերոց: ձ՛ ին գ կ

Լայեցարուք ժողովուրդք ի սքանչե լիս փրկութե մերոյ՝. որ մարդասէ րապէս՝ բանն ի հօրէ որպէս ցօղ խոնար հեալ յերկիր. տուք օրհնութիւն Տն աստուծոյ մերոյ: Որ զանմարմնաբ բա զուկս իւր միածինըն տարածեաց ի վե րայ խաչին՝. և ըզբաժանեալ որդիսն ադամայ ժողովեաց ընդ՝ թևօքն իւրովք. տուք: Օանարատական կոյսըն մարիամ ածածին խոստովանի սուրբ եկեղեցի. մնաս տուաւ հայցն անմահութե և բա ժակ մեզ ուրախարար. տուք օրհնու թիւն նորա հոգևոր երգով: նայ Մատթ 23 . 37

Որ

զիհ Որ զհուր աստուածութեան քոյ քո՛ բորբո
Ղու. քեցեր՝ ընդ տիեզերս ամենայն. բոցայ
12. 49 կիզեալ զբռնութիւն՝ թշնամւոյն։
Ի յայգւոյն անմահութեան եդեմայ՝
ճաշակեցին դասք առաքելոցն. զբա
ժակ կենաց քոց տէր և մեզ՝ արբուցին։
Զտաճար անապականն բանին հօր բա
րեբանեն դասք հոգեղինացն. գովեմք
և մեք ձայնակցելով երկնայնոցն։

ծան Որ յանսկզբնական հօրէ ծնեալ
նախքան զյաւիտեանս որդի. և ծա
նուցար մարգարէիւք ած՝ ընդ հօր
գոլով. ընդ քեզ օրհնեմք զեկեալդ
ի փրկութիւն արարածոց քոց տէր։
Որ ի խաչին մարմնով պատարագեալ հե
ղեր զարիւն քո սուրբ. և արբուցեր զ
նետ քո յարեան խարդախողին մերոյ.
ընդ քեզ։ Որ զհոսուրն ամարաւ ծ ի
քեզ կոչեցեր մորենի անկիզելի. դառ
նաճաշակ պտղոյն քաղցրացուցիչ ան
ճառելի քոյին ծնընդեամբդ. ի քէն հայ
ցեմք մաղթեաւ փրկել զմեզ ի հրոյն
յաւիտենից։

հաս Հաստատեցան սիրտք մեր առ քեզ
փառաց՝ թագաւոր. որ ի յերկնից
խո

խոնարհեալ իջեր փրկել զարարածս:
Պահեա ընդ մեզ նշանաւ յաղթող խա
չի քոյ քս. յոր եւ ընծայեցար կամաւ
հօր. բարձեր զանէծսն ադամայ:
Որ զնախամօրն զյանցանս լուծեր ծնըն
դեամբ քո սուրբ կուսի. բարեխօսեա
անդադար վասն մերոյ փրկութե:
Լոյս որ ընդ հօր նախքան զյաւի գէշ
տեանս. եկիր լուսաւորել զխաւար
մեղաց աշխարհի ծագել ի սմա ըզլոյս
հրամանի. առ քեզ՝ հոգի ի մանաւանդէ:
Ձայնեմք ի կենաց՝ եւ յոյս յարութե. որ Յօհ. I. 4
արարեր՝ խաչիւ քո զխաղաղութիւն յեր
կինս եւ յերկրի. տուր մեզ տէր զքո
զխաղաղութիւնդ՝ որպէս սիրելեաց քոց
առաքելոց: Օ մայրըդ լուսոյ բանին աս
տուծոյ. որ եղեր արեւելք արեգականն
ի մեզ ծագողին. բարեխօս ունիմք՝ փըր
կել ըզմեզ ի փորձութենէ:
Օ Եզեկիային քեզ՝ մաղթեմ փրկիչ. եսա
որ կենարար՝ բանիւ քո լուծեր զեր
կունս մահու. փարատեա եւ զիմ զհիւ
անդութիւն. յոյս կենդանութեան
մեր՝ կեցո ըզմեզ: Որ անմահարար քո
մեռելութեն՝ աւերելով՝ ըզդրունս դը
ժո

ժողովոց մեռուցեր ըղձմահ. կենադոր
ծեա և զլիս զմեղօք ըզմեռեալս. յոյս։
Մաքուր և անբիծ կոյս՝ յետ ծընըն
դեան՝. որ մարմնով ծընար զարձակօղն
ի կապից մահու՝. բարեխօս լեր վասն ան
ձանց մերոց՝ փըրկել ի սպառնալեաց
գեհենոյն։

օրհ Օ փառաւորեալըն ի հրեշտակաց զամե
նասուրբ զերրորդութիւն. օրհնեցէք
ի սըրբութեան՝ նորա դասք՝ հոգեղի
նաց յօրհնութիւն ի նոր։

Օ յաղթօղըն ի մարտ պատերազմի դե
մեալ կամաւ ի մահ խաչին՝. գովեցէք
որ էառ աւար բաշխեաց որդւոց մարդ
կան՝ բարձրացեալ փողով։

‖ Եսայ 19. 1 Արարչութիւն երկնի և երկրի՝ ‖ ամպ
թեթև յօղեալ ի մեզ զարդարութի՝
բարեբանեք մեք ըզբըղխեալն ի քէն
մարմնով յարմատոյն յեսսեայ դաւա
զան ծաղկեալ։

նեղ Անդ յօնանուն՝ անձն իմ ծըփեալ յա
լիս մեղաց ծովու. աղաղակեմ ի
նեղութե՝ ի մօւմ առ փըրկօղդ և յոյս
լոյր ձայնի իմում։ Որ փըրկեցեր ըզ
մարգարէն յորովայնէ կիտին. ապրե

ցո

ցուցեր եւ զըմբըռնեալսն ի ժանեաց՝ չար
վիշապին կենարար խաչիւդ։
Բարեխօսեա առ միածինն յարու
ցեալ ի մեռելոց. մայր աստուածոյ փր
կել զանձինս մեր ի յաւիտենից ի հը
րոյն. աղաչեմք՝ ըզքեզ։
Որ յանքըննին ծոցոյ հօր խոնարհեալ տրլ
որդի. երեւեցար՝ ի մէջ երկրից կենդա
նեացն. զոր նախամարդուշակ տեսլեամբ ձիր
ծանոյց՝ մարգարէն։ Որ յաթոռըս հրա դձ
կերպեանըս բազմիր ընդ հօր՝. բարձ
րացար կամաւ ի կառըս խաչին. եւ
հեծելութեամբըն քո ազատեցեր՝ ըզ
գերեալսն։ Որ կուսականն ծննդեամբ
ի փրկութիւն յայտնեալ՝ եւ առաքեցեր
զերկիւղածըս քո քարոզս. աւետարա
նել ըզկենաբեր յարութիւնդ։

✠

Օրհնեսցուք ըզտէր եւ զյաղ
թօղ զօրութի նորա. փառօք
երգեսցուք նմա. զի փրկիչ է
և ապաւէն և օգնական մեր է։

Սա

Սա է տէր աստուած մեր. որ յաթոռ փա
ռաց ընդ հօր՝ յերկրի երեւեալ տեսաք՝.
որում փառօք երգեսցուք զնա փրկիչ:
Յաղթական օրհներգութիւն. որ ապրե
ցոյցն զիսրայէլ ի ձեռաց՝ փարաւոնի.
քեզ փրկչին՝ մերոյ ամենեքեան երգես
ցուք. զի փառաւորեալ է: Որ մահու
խաչին իւրոյ կենդանացոյց զմահա
ցեալսն. եւ մարմնոյն՝ իւր բեւեռմամբ ընդ
կապանս մահու ելոյծ. ամենեքեան:
Որ տարար յորովայնի զանտանելին ա
մենեցուն. եւ ծնար անձառապէս՝ զքս
յոյս ազգի մարդկան. առ նա միշտ բա
րեխօսեա կեցուցանել զմեզ:
Զկառս փարաւոնի եւ զզօրութիւն
նորա տէր ընկէց ի ծով կարմիր. այն
որ՝ հզօրն է կարողութեամբ՝ նմա փա
ռօք երգեսցուք. զի փառաւորեալ է
տէր:

Նայ

Նայեցան զխոնարհութիւն երկնայինք
յահաւոր տնօրէնութեան քո խոր
հուրդ. եւ փառաւորեցին զանպատում
ըսքանչելիս քո մարդասիրութեանդ:
Ոգով սրբութեան քո քս. ի խա
չին կոչէր ըզբանսարկուին բռնու
թիւն

թին. և կենարար յարութեամբ քո զե
կեղեցի քո փրկեալ. փառս քեզ վեր
առաքելոսուցեր: Տեսլին զամք իմա
նալի զօրութեանց զաստուած մար
մնով առ ի քէն ծնեալ. իսկ եկեղեցի
որդւոյ քոյ աստուածածին ընդ քեզ խոս
տովանի. որ միայն կուսութեանց ես
մայր:

Աստուածային բարկութե՝ հրոյն քոյ զիհ.
Քս կիզէր ըզդժոխս՝. և ընդ սորին
արձակեցեր զմեռեալսն առ ի նմա
նէ. ընդ քեզ օրհնեմք թագաւոր յաւի
տենից: Որ փոխանակ դառնութե՝ այն
կոյն եդեմայ ընդ խաչ քո ետուր մեզ քրիս
տոս. և արբուցեր ի կողահոս աղբերէդ՝.
զանըսպառ և զանվախճան ուրախու
թիւն: Աստուածածին ապաւէն մեր և յոյս.
բարեխօսեա առ որդին քո միածին. զի
փրկեսցէ ըզմեզ ի հրոյն տանջանաց՝. և
արժանեսցէ մեզ զերկնից արքայութեն:
Տեսեալ ըզքեզ մահու լուծան. ծան
և դըժոխոց սարսեալ դողային.
որ ընդ մահ մահու [illegible] մահու ծանուցեր
մահ: Որ հոգւովդ քով սրբով.
ծանուցար քո արարածոցս. որ
ընդ

ընդ եւ երրորդութեանդ. եւ էդ աստուածդ:
Հովանացելոյդ հոգւոյն ի վերայ քո որ
կոյս մարիամ. որ՝ ծընար մարմնութե
ամբ զբանն աստուածդ:

Հաս Սեղեղըն հըրեղօրայց նուաղեցան. եւ որք
ի նըւաստութեանն էին տկարքըն զգե
ցան զօրութի. վասն այնորիկ հաստատե
ցաւ՝ սիրտ իմ եւ խորհուրդ իմ ի տնէ իմ
մէ: Ոչ էին ընդունելութե՛ քո մեք ըն
կալաք սուրբ ըղխաչ քո նըշան անպար
տելի զօրութե վասն այնորիկ հաւատա
ցաք մեք ի յօրհնել ըղքո սուրբ ըղչար
չարանս: Ոչ դրունըս դըժոխոց պղընձ
ձիս խորտակեցեր քս. յորժամ յարեար
ի մեռելոց հըզօր զօրութբ. վասն այնո
րիկ հաւատացաք մեք ի յօրհնել ըղքո
որ ըղ՝ յարութիւնդ:

գիշ Որ բանիւ հրամանի քո հաստատե
ցեր զերկինս եւ զերկիր. արարիչդ
ամենայն էղանութեց՝. վասըն զի լըսեն
հրամանըք քո ի վերայ երկրի:
Որ ի ձեռըն փըրկական խաչի քո. լու
սաւորեցեր տր՝ զեկեղեցի. եւ ետուր պա
րիսպ ամրութե հաւատացելոց. վասն:
Որ եկիր ի կատարումըն կանխասաց՝ մարգա
գա

դարէիցն. յամենայն աւուր մեզ ըմբռնանալ ՚ի
սրբոյ՝ կուսէն մարդ ճշմարտապէս.
վասնըն զի լոյս։

Յոյս կենդանութե և փրկութեան ի- Եսա
մոյ՝ տէր ած իմ. յիշեա զիս որպէս եր
բեմն զեզեկիայն. և դարձո զհոգի իմ ՚ի
դրանց դժոխոց։ Որ կամաւոր մահու
ամբ քո մեռուցեր զմահ քրիստոս
ած. և լուսափայլ յարութեամբ քո կեն
դանագործեցեր զաշխարհս. կենդանագործեա և
զիս զմեղօք զմեռեալս։ Առ քեզ ա
պաւինիմք ով ածածին. բարեխօսեա
անդադար առ որդին քո և աստուած
մեր՝. փրկել զմեզ ի փորձութենէ
և յամենայն վտանգից մերոց։

Ծննդեանդ քո քս՝ փառաւորեմք զմ
մարդանալդ. ի գլխոց լերանց հրապա
րակեմք զքո քաջութիւնդ. քանզի հա օրհ
րեր զպատերազմ ելեալդ ի փրկու
թիւն մեզ. Յաղթողդ քո քրիստոս
գովեմք զզօրութիւն. քանզի վանե
ցեր զընդդիմամարտ թշնամին. և դար
ձուցեր զգերութիւն ելեալդ։
Բղխեցաւ երկիր զողորմութիւն. և նորա
ցուցաւ զօրհնութիւն. քանզի ած ծնընդն
դեամբ

դեամբ ի միշտ կուսէն ի փրկութիւն մեզ
յայտնեցաւ. աւերեաց ըզ դըժոխս:

Նեղ Որ լուսոյ աթոռ ծ մարգարէին ձայնի
գուշմանն. և ես նովին ձայնիւ գուշեմ.
և զիս մի անտես առներ. այլ պահեա պա
տուանկան և որք խաչիւ քո: Որ քոյին հրա
մանաւդ ընդ մահու լուծեր զիշխանու
թիւն. և անիծիցն եղեր քակտումն. և:
Որ իջեր ի յերկնից. և մարմնացար ի
սուրբ կուսէն. անձառելի քոյին ծնըն
դեամբդ. և զիս մի անտես:

Տրլ Տըղտուր քո լուսոյ. վերօրհնեալդ
ի բազմաչեայս. և տեսաք ըզքեզ մար
մնով ի վերայ խաչին՝ ի մէջ երկուց կեն
դանեացըն. զոր երգեաց ամբակումըն
նախիմացօղ հոգւովն: Հեծելութիւն
ըդ քոյս փրկութիւն եղև ազգաց. յե
րանեալըն քո ի կառըս զուարձացան արա
րածք. և օրհնութեամբ նոր երգով
լըցան տիեզերք: Երևեցար ի փրկու
թիւն նախահօրն ադամայ. և առաքեցեր
զերկրպագողս քո քարոզս աշխարհի. աւե
տարան յարութեան. որք ընդհանուր
պատմէին ըզ միւսանգամ քո գալուստ:

Յաղթական քեզ օրհնութիւնք դկ
տէր. որ ընդ խորոց ծովուն հէր
ձեր ընդ ջուրսն. զոր ի նմին բռնաւո
րին ջախջախեցեր ընդդիմակս. և զարդա
լեալսն ի ձեռըն խաչի քոյ վերածեր ի
կեանս։ Նմանութեր մահուամբ ի քէն
տէր արձակեցեր զհոգի զորութեան.
ի մէջ մահու ընդ մահ աւերեալ վանե
ցեր. և զարդա։ Միայնոյ քեզ ի կանայս
կոյս յետ ծննդեան երգեմք զօրհնու
թի՝ զի լոյս ի լուսոյ քեզ յայտնեցաւ աշ
խարհի. և զնախամօրն եբարձ զա
նէծս՝ անձամբ ծննդեամբն ի քէն։
Նայեցարուք ի բարբառ մարգարէին՝ Ձիթ
և ի պատգամըս կենդանիս. որ քարո
զեաց մեզ ընդ ցօղըն կենաց ի յերկնից։ նայ
Ի ջուրսն քո քրիստոս գուշակեալ մեզ
մարգարէն. և զկամաւոր չարչարանսն
խաչին գուշէր ասելով. տարածեալ
զթևս իւր ընկալաւ ընդ նա. և բարձեալ
բերէ ի փրկութիւն աշխարհի։
Քեզ միայնոյ մարմնացելոյդ ի սուրբ
կուսէն. օրհնութիւն ի բարձունս
վեր երգեմք ասելով փառք քեզ քրիս
տոս

տոմս. որ եկիր կամաւ հօր կեցուցանել
ըզմեզ։

զէհ Ծափս հարէք ամենայն հեթանոսք.
և օրհնեցէք զա̃րծ. զի հուրն ա̃րծ
բանըն մարմնացաւ ի կուսէն. աւերեաց
ըզդըժոխս և զզօրութի մահու եղծ։
Ընկալեալք ըզբաժակն ուրախութեան
յայգւոյն անմահութե՛ սրբոց առաքե
լոյն. որք ընդհանուր ընթացան ընդ
տիեզերս. լուսաւորեցին հրաւիրելով
յերկնից յարքայութիւնն։ Յաւուր
վրիժուց հատուցման ամենաբարշտաց. մե
րածիցես ըզմեզ ընդ հոգեղինաց դասուն.
ի տեղի անկելոց հրեշտակաց. բարեխօ
սութեամբ սրբուհւոյ աստուածած
նին։

ծան Ծանեաք ըզքեզ ք̃ս փառակից հօր
և հոգւոյն. նախապատմօղ մարգա
րէիցն ըզխոնարհիլըն քո յերկնից. ծա
ներուք. և տեսէք. զի սքանչելիս արար
տէր։ Յարեւելից մեզ փայլեաց արե
գակն արդարութեան. իշխանութի
բազմեալ տեսաք ըզնա ի կառս խաչին.
Ծաներուք. և տեսէք. զի։
Արամ երկինք և երկիր. ոչ բաւեցին

տա

տաճարիլ լուսոյն. բնակարան բնութեան
բանին սպասաւորեցեր. աղաչեա վասն
մեր ընդ միածնին քո զորդիդ։

Հաս
Աստուածածնի սուրբ մեր առ քեզ
քրիստոս տէր. և ուրախացուք մեք ի փրկ
կութեան քում. ընկալ տէր զաղօթս
շահելս մեր միայն մարդասէր. Որ պատ
րաստեցեր քո խնամատարութեամբ ընդ գթու
թեան յարարածս. և ծանուցեր քո
յարութեամբ ընդ յարութեան մեր. ընկալ
տէր։ Խնդա մարիամ. որ եղեր
մայր քեզ. և աղաչեա զան ի քէն ընդ մար
մնացեալս բանին տէր. զի փրկեսցէ ընդ
մեզ տէր ի փորձութենէ։

Դից
Աւդի շնորհաց կանխեալ աղաղակէ մեզ քերովբէ
մեզ տէր. վասն զի բաց ի քէն զայլ ոք ոչ
գիտեմք մարդասէր։ Տուր մեզ տէր
զքո զխաղաղութիւն. և փրկեա ի ձե
ռաց անօրինաց խռովութեանց ապստամբո
ղաց. վասն Տէր խօսութեամբ ծննդ
զի քոյ և միշտ կուսի. հայցեմք ի քէն քո
փրկիչ աշխարհի. վասն։

Եսս
Աւետրանաւ յիշէն աւուրց ի միջոց տէր
ծնեալ ի կնոջ միայն մարդասէր։
Ողորմութեամբ խաչի և մահու յանձն
առեր

աւեր. տէր ամծ մեր օգնե: Բարեխօսու-
թեամբ սբ. աստուածածնի եւ միշտ կու-
սի. տէր ամծ մեր օգնեա:

օրհ Մենաւորք երրորդութեանդ երկրպա-
գեն զօրք երկնայինք. եւ ստեղծուածք
անմարմին ձեռամբդ. փառաւորելով զտէ-
րութիւնդ քո հանապազ: Մենազօր
խաչի քոյ տէր երկրպագեսցուք. որով
բարձեր ըզ դատակնիք մահու քո արա-
րածոց. փառք: Մենօրհնեալ ամենամայր
մարիամ. քերոբէական աթոռ արարչին
մերոյ տնօրէնութեան. զոր երանեմ
ամենայն ազինք հանապազ:

նեղ Մարգարէն ի փորոյ կիտին աղաղա-
կէր եւ ասէր. տէր ամենայն արարչա-
գործ եւ մի տար զիս հզօրիս այս:
Զայն բարձրի ի խորոց անդնդոց առ
աստուած ողորմած. եմմանու
ձայն աղաղակի իմոյ հասցէ ի լսելիս քո
տէր: Բարեխօսութեամբ սբ. աստուած
ածնի եւ միշտ կուսի աղաչեմ. տէր
ամենակալ փրկեա զիս ի յորոգայթէ
աներեւոյթ թշնամւոյն:

ողբ ըւայց զքանչելի տնօրէնութեան քոյ
ըզ...ուր. քանզի յերկնից խոնարհեալ
մար

մարմնացեալ ի սուրբ կուսէն. և խառնեցար ընդ աւազակսն. և զարհուրեալ հիացայ ընդ քո ընդ անհաս մարդասիրութիդ։ Որ իշխանաբար զյարութիւնդ գուշակեաց մեզ մարգարէն. ասէ՝ Ելեալ էր դու ի կառս քո. հեծելութիւնք քո քրիստոսականս փրկութիւն եղեւ յելանելդ քո։ Արնէցար ի փրկել զարարածս ի մահուանէ. եւ զժողովք հրաւիրեալ սա-
սանձեցան ի յանհէ ամենազօր մեր փառաց ծե դէ
քոց։

Արեւելք դերամբարփին եւ օթարան լուսածին. զանմայր ծնեալն առաջին ծնեալ անհայր յերկրորդին. բարեխօսեա միածնին ծնածին մայր բանին։ Բանին հօր մարմնաբան. եւ առագաստ բնակութեան. որ կաթամբ կուսական կերակրեցեր զէակըն բան. բարեխօսեա։
Պերճագոյն սրբութեամբ. եւ կուսական մաքրութեամբ. բարձեր զանհասըն բնութեամբ ի գիրկըս քո սննդեամբ. բարեխօս։
Դու ծաղիկ անթառամ տոհմի սեռիս մարդ

մարդ

մարդկութեան. և շառաւիղ օրհնութեան
նախնւոյ ծնողին բնութեան. բարե։
Երկնաւոր արքային եղեր տաճար լուս-
երգողին. յանկարծակի փեսային ի
յառագաստ բազմեալ քոյին. բարե-
խօսեա։ Զօրք երկնից անմարմնոց ի
միանալեացըն զուարթնոց. իջեալ յերկ-
նից ի յերկիր սպասաւորել մեծ արքայ-
ին. բարեխօսեա։ Լոյս էակ բանըն
հօր պարագրեցաւ ի մարմնի. ըստորըն
ծընունդ ծագածին էառ զննութիւն նա
խաստեղծին. բարեխօսեա։ Ընտրեալ
յառաջ քան զհիմունս ի սկզբանէ աշ-
խարհի. տաճար անձեռ անքննին և անմ-
թեթև լուսածին. բարեխօսեա։
Ադ հիւսեալ երկնային յեռեալ ականց
անմարմին. բերեալ պսակ որ կուսին
յորժամ փոխիւր յաշխարհ վերին. բա-
րեխօսեա։ Ժողովեալ որ գընդէին եր
կոտասան դասուց խմբին. սպասեալք որ
ալէս զարծըլիք յերուսաղէմ քաղաք հա
սին. բարեխօսեա։ Իսկ եկեալ բազմու-
թիւն աշակերտաց նորոյ կտակին. ի փո
խումն մեծածնին մարդարափայլ սուր
բոյլ կուսին. բարեխօսեա միած։

Լոյս

Լոյս ի լուսոյ հօր ծոցածին իջեր՝ յերկ-
նից յաշխարհս սուրբն․ դասք անմարմնոց
ընդ քեզ իջին՝ ի պատիւ մօր քոյ և կուսի․
Ներբողեալ զայս ասէին․ դու ես տաճար
անեղ բանին։ Խորին՝ խորհուրդ ան-
քնին ծածկեալ յազգաց յաւիտե-
նին․ յայտնեցաւ յամըս վերջին՝ ի փր-
կութիւն մարդկան՝ սեռին․ զոր տեսա-
նողքըն ծանուցին՝ կուսին ծընող լինել
բանին։ Ծածկեալ խորհուրդ յաւի-
տենին՝ լըռեցելոյ և անճառին․ ի հա-
սանել ժամանակին՝ պարգևեցաւ մարդ-
կան ազգին․ Էական բնութիւն բանին՝
խառնեալ անշփոթ ի մեր բնութիւն։
Կատարեալ տնօրէնութեամբ քո ի յերկրի
ներ մարդութեամբ․ զոր ի վերջին դա-
րուցս վախճանի՝ կատարեցեր վասըն մարդ-
կան․ այսօր յերկնից իջեր հօր բան՝ ի
յօր կուսի մօր քոյ ննջման։
Հոյլք վերին զօրացն իջեալ շուրջ ըզ
կուսիւըն պարառեալ․ զերգս օրհնու-
թեան եղանակեալ․ քաղցր ձայնիւ ա-
կումբ առեալ․ զեռահրաշակըն նուա-
գեալ զմի տէրութիւն երգաբանեալ։
Ձայնակից նոցին եղեալ դասք երջանիկ
պե

պետացն ընտրեալ. Եւ հոգւոյն մերում
բերեալք. որք յընդհանուր աշխարհ
ըսփռեալք անմարմնոցն համաձայնեալ
ընդ կուսին սբ երգաբանեալ: Պայծա
ռափայլ ջահիւք լուցեալ սբ կուսանացն
գումար առեալ զերգս օրհնութե՛ նուա
գեալ ի պատիւ մօրն անեղին օրհնեալ. բա
րեբանեալ ես կոյս գովեալ. յորմէ ա՛ծ
բանն ծնեալ: Ճառագայթ հօր ծո
ցածին յորժամ ելեր առ հայր յերկինս.
խոստանայիր բանիւ քոյին ի կատարումն
ա՛ծ ածնին. քեզ միայնոյ զօրօք քոյին գալ
ի փոխումն մշտ կուսին:
Մարգարիտ լուսափայլ հոգւոյն սրբոյ
տուն և տաճար. մարգարէից բանք նա
խաճառ այսօր լցան ի քեզ գումար.
մօսէս դասուքն խորովք խապանաւ ի պատիւ
քո անդ զօրանայր: Յարմարեալ ձայն
ներբողի յուրախութեան օր քոյ տօնի.
համերձնորդ ներբողի առաքելոց դա
սուց խմբի. աւանդեցեր ըղքո զսբ հոգի
ի ձեռն որդւոյ քոյ միածնի:
Նորասքանչ անդ հրաշից նորակերտեալ
ի յերկրի. քանզի պայծառ քան զար
փին փայլեալ սրբոյ կուսին հոգի. զոր

զոր

զա՛րհուրեա՜լ պե՜տրոսի ցե՜ր հա՛րցանէր
զխորհո՜ւրդն յայտնի։ Շնո՛րհազա՛րդ
փառօ՜ք փա՛յլեալ որպէ՛ս ըզ մա՜յր քո միշտ
գովեալ՝․ ի՛ մարդկանէ՛ ով քատակեալ հօ
գուո՛վ պայծառ արփւոյ նմանեալ՝․ ո՛րպէս
փայլակըն բո՛րբոքեալ յե՜րկնաւորաց վե
րա՛բերեա՜լ։ Ո՛վ պետրէ՞ լո՜ւր ձայնի՛ զոր
հա՛րցանէ՞ս պատասխանի․ լո՛յսն առաջի՛ն
հա՛յր կոչի՛ և յե՛տ նորա՞ որ ի կարգի՛․ պայ
ծառ զհոգին՝ մարդկա՛ն ստե՛ղծի ո՛րպէ՛ս
ըզ մօ՞րս ի՛մ զո՛ր ցուցի՜։ Չո՛րեքնի՛ւթեայ
բնութե՛ խառնեալ շա՛ղկապ ըզ շունչն ի
մէ՛ջ եդեալ․ զո՛րս ի դրախտի՛ն զա՛րդա
րեալ՝ փառօ՛ք եդի՞ վայելել՝ և՝ ա՛յժմ ըզ
նոյն՝ ձեզ շնորհեալ արեա՛մբ ի՛մով՝ պայ
ծա՛ռ մաքրեա՜լ։ Պա՛րա՛ռեա՜լ անմարմ
նոցըն շնո՛րհազա՜րդ զըւարթնոյն՝․ ոգլո՛
ցեա՜լ ե՛րկնայնոյն զկոյսըն բարձեա՜լ յե՛րկ
րայնոցս․ յոր վե՛րանկնեալ առաքելո՛յն
զե՛րգս օրհնութեան հընչէին երգո՜յ։
Յա՛նհա՛զդէսաեա՜լ սբ՝ կո՛ւսին՝ հանդե՛րձ
դասուց՝ մաքուր խըմբից․ ե՛րկոտասա՛ն
սբ՛ գընդից և ա՛շակերտք նորի՛ն բանից․
ձա՛յնակի՛ց եղեա՛լ միաբանից եղանակեն
զե՛րգս օրհնութեա՜ն։ Ո․ անհ լո՛ւսոյ սըր

բութէ հորդեալ զօրաց անմարմնոց. և
գունդք հրեղէն զուարթնոյ՝ յանանջ ըն
թաց յաշխարհ վերնոց՝. հրաձուլողական
ձայնիւ երգոց գովեն ըզքեզ սուրբ սուր
բոց։ Սերովբէից գունդք հիացեալ յոր
ժամ տեսին ըզտէրն իջեալ. ի փոխանման
ամենածնին անապական և միշտ կուսին՝.
զարհուրեալ զայս ասէին՝ օրհնեալ ես
սբ՝ ամենածին։ Վեհագոյն սերովբէից և
բարձրագոյն քերովբէից. վերհամբար
ձայն ի բարձունս յեղականաց անհրապելին.
փառաւորեալ ընդ՝ միածնին՝ հրաձուլողա
կան ձայնիւ երգոց։ Տէրութիւնք և զօ
րութիւնք իշխանութիւնք և պետութիւնք
հրեշտակապետք և հրեշտակք եղանա
կեն զերգս օրհնութեան՝. օրհնեալ ես
կոյս տաճար մաքրեալ յորում աստեղծողն
էիջ բազմեալ։ Իմբունեայըն խմբից՝
անշուկերտայըն դասուց. բարձեալ զմայր
միածնին մաքուր ամծարեալ սուրբ բազ
կօք. էդին ի դիր՝ հանդըստեան քաղցրա
ձայնեան սաղմոսիւք։ Ծընծաղից բերկ
րանօք՝ և յորդահոսս արտասուօք՝. եղա
նակէին՝ քաղցր երգօք երեքօրեայ խում
բեալ պարուք՝. բարդուղիմէ յետոյ ե
կեալ

կեա՛լ և զտենչալին իւր ո՛չ տեսեալ։
Ի ճիւսեալ բամբից դասուց սրբոց զընդ
ձօնումն երգօրըն վըճարեալ. բացեալ զտա
պանն ամենօրհնեալ և՛ զբաղձալին իւր
ո՛չ գտեալ. քանզի եղև վերափոխեալ ի
փառս անձառ նախ պատրաստեալ։
Փառաւք հօրն էականի պատիւ որդւոյն
իւր էակցի. ընդ հոգւոյն համագուգի.
որ զարդարեաց զկոյսն ի յերկրի. ժա
ռանգել զանձառ բարիսն՝ զոր պատրաս
տեաց իւր միածնին։ Քանզի անձառ
է խորհուրդ փառաց կուսին անմարմ
նոց. զոր ոչ դարուցըս վերջնոց էհեղ մարդ
կան բանորդայնոց. զոր այժմ յուսով բերկ
րեալըս յայնժամ շնորհէ յուսացելոցն։
Երբայր բուր եղելոց Իմանալեաց և
ստորնայնոց. Թագուհի բարձր անմարմնոց
Մ.ուեր պատիւ յերկրայնոց. Կուսական
տօնիւ՝ փոխմամբ Որդեգրութե՝ լցուք
արժանի։ Սա՛ն ո՛րդ աղաչեմ Մ.ծա
ծին մայր բանին Բանեալ պհոգին և զմար
մին. Դարձեալ ի սէր փեսային՝ Մ.րժա
նի լցուք՝. Պլոտղդ՝ դրախտին՝ Նրա
նաւէտ կենաց Տընկին։

Վ.ա

գկ ա

Կարգաւորութիւն օրհնութեանց. փոխից Տէրունականաց. և ամ սրբոց ըստ նշանակաց պատշաճից։

Երգեցէք որդիք սիոնի երգ նո 5
Էակից Հօր և Հոգւոյն. ան 38
Հրաշափառ ծնունդ քո ի կուսէ 51
Որ ընդ մարմնացեալըն տիրա 38
Այսօր յայտնեցաւ մեզ բարձրեալըն 52
Աստուածածին խորան լուսոյ անվայ 24
Աստուածածին սիւն լուսոյ ամպ Հո 727
Ով անապական կոյսն մարիամ ածա
Ով տաճար անապական բանին Հօր։ 728
Այսօր ցընծան դասք առաքելոցն 404
Ծառըն վիմածին աղբիւր յորդա 672
Փառք Հօր և որդւոյ։
ակ բ
Որ նախիմաց իմաստութ. տնօրինէ 13
Թագաւորըն բոլորից պարածա 415
Որ զմծայրին զօրութ. իրդ. քո ծանու 522
Ի յանսահմանն ծոցէն Հօր դըլթու 115
Որք թագաւորաց ազգաց և ազանց 529

Որ

Որ յերկնային զօրս անմարմնոյն նախ 396
Հայր անոխակալ և բարեգութ մաղ 653
Ով գերահրաշ ծաղիկ բուրեան յոգ 67
Ի վերայ վիմի հաւատոյ հիման առա 452
Սորհուրդն անճառ ծածկեալ յա 20 ակ / գ
Մնոսկիզբն ամ անճառելի անբ 13
Օ անճառելի ըզ լոյս ամ ծնութեանն 458
Որ ըզ կեանքն անմահարար մահկա 146
Ի զքեզ աղաչեմք հանապազ ոբ 707
Ուրախ լեր մայր անճառ լուսոյ մա 708
Օսանուցար [illegible] վերայ ամ և մարդ
Որ առաքեցար ի հօրէ հոգիդ անեղ 395
Յորժամ յերկնից գոչէ փողն ազդե 653
Որ ի սկզբանէ իմաստութբ հաստա 455
Ուրախացիր սուրբ [illegible] գաբրիէլի 27 բծ / ե
Սոնարհեցար ի բարձանց. և մար 55
Օ քեզ հայր յառաջ քան զյաւիտե 52
Ի զքեզ կոյս և մայր. և բնակարան 45
Ի անձն առաքեալ ի հօրէ. որ վասն 53
Ի զ կուսութիւնդ [illegible] ամ անձ [illegible] անա 55
Ի քեզ եմք ապաւինեալ. որ մայրըդ 713
Որ զթագաւորն ամենեցուն յորով 714
Յոյս մեր և ապաւէն. մայր ամ և կ
Ի սուրբ [illegible] մարգարիտին. որ առ 227
Լոյն և նման հօր և որդւոյ հոգիդ 393
Հրեշտակային ձայնիւն օրհնեսցուք 655
Սորհուրդ մեծ և սքանչելի որ յայ 32 դկ / ե
Մյոր բանն ի հօրէ անմեկնելի 35

Մծ

Ածածկին որ կոյս անապական տաձ 24
Ազքեզ ածածին. աղբիւր անըսպառ 43
Աստուածածին և սրբուհի. որ ըզ 47
Միայնոյ քեզ ի կանայս կոյս յետ 737
Քեզ միայնոյ մարմնացելոյդ ի ւոր կո
Խնդրա մարիամ. որ եղեր մայր քի 739
Հոգւոց հրեղինաց այսօր տօնեն ընդ 402
Որ ի հօրէ առաքեցար մարդանէր 686
դկ Այսօր բանն ի հօրէ անմեկնելի և ան 35
Ջ Քն ծընեալ այսօր ի բեթղեհեմ 40
Որ ի հրեղէն աթոռ ընդ հօր ես բը 44
Որ անսաես և անքընին. քառակերպ 48
Որ կերպարան հօր. և արարչակից 40
Որ էրն ի սկզբանէ առ աստուած. 48
Բարեխօսութիւն ծնողի քոյ և մի 739
Ամենօրհնեալ ածամայր մարիամ. 740
Բարեխօսութիւն որ ածածնի. և մի
Աղբիւր կենաց. բաշխող շնորհաց 402
Որ արարիչդ ես արարածոց հանգ 685
գկ Առկից հօր և հոգւոյն. անըսկիզբն 38
Է Յրաշափառ ծընունդ քո ի ւոր կո 51
Ոռ կենաց անկեալ յադին որ կոյս 9
Աստուածածին խորան լուսոյ անեղ 24
Ո ածածին և զմիշտ կոյսն անդադար 69
Մայր և կոյս աղաւնի քի. որ բարե 70
Աղբիւր կենաց բղխեալ յեդեմայ 158
Աստուածածին սիւն լուսոյ ամպ հո 727
Ո անապական կոյսն մարիամ ածա

Ոան

Ով անսկզբնաբար բղխումն ի Հօրէ 403
Լեառն վիմածին աղբիւր յորդա 403
Այսօր Գաբրիէլ ցընծութբ երգ 42 գ ձ
Այսօր որ յաթոռ փառաց ընդ 45 ը
Անսկզբնական տեսիլ փառաց քոյ 59
Ճառագայթ և կերպարան էութե 49
Դասք անմարմնականք երկնաւոր զօ 34
Անճառելի լուսոյ մայր. և ըղձենա 30
Անմատչելոյն տաղաւար բարձրոյ 175
Որ վառեցար ի յարփւոյն և ոչ կիզ 176
Ածածին դու ես լոյս և ապաւէն 722
Արեգակն արդարութե քս ծագե 400
Որ խոնարհեցար յերկնից բանդ ա̃ծ 666
Այսօր որ յաթոռ փառաց ընդ Հօր 45
Որ յէութենդ ես ընդ Հօր և սբ Հգ 50 գ ձ
Ամենախնամ ամենից Հայր բազմագ 34 թ
Ով հաւուր բարբառս վերնոյն Հօ 37
Ուրախ լեր ա̃ծածին յոյս և փրկու 33
Սուրբ զա̃ծածինն օրհնութբ մեծ 34
Բարեխօսեա անդադար առ որդիդ 723
Ի բարեխօսութե փութացիր մեզ
Ապաւինիմք ի քո բարեխօսութիւն 724
Որ համագոյդ ես Հօր և որդւոյ. ան 401
Արարչագործ ա̃ծ զարարածս քոյ 667
Անսկզբնական տեսիլ փառաց քոյ 59
Ազնուեալն ի սրբոյ կուսէն ըն 46 գ ձ
Ածածին երկնային դասուն. ա̃ծային 69 ժ
Լոյս լուսոյ մայր. և կենարար բանի 36

Անը

Ե. ներսկլրղբնական բանին հօր բընակա 41
Ս՛ր տաճար ըղ բանին ած յարդանօք 724
Հոգւոյն սրբոյ հովանացեալ ըղ.քև
Օ անարատն որ հնեսյուք զածածին 725
Ե մրէխօսութբ որբ ածածնին պահե
Ե. այլ մեք ձայնիւ վերնոյն փառաւորե 726
Օ ի ի քէն ցընծութի ծընաւ տեղ
Հոգիոդ ձրշմարիտ որ զածայինն ըղ 410
Ե. բարըշաքործ ործ. որ յոչընչէ գոյա 667
բձ Ե. նեղանելի բընութի. որ յէութեդ 53
ժա Օ քեզ հայր յաւաջ քան զյաւի 52
Ս երախացիր սրբութեհի գաբրիելի աւ 27
Ե. նկանիմք առաջի քո ածածին. և ա 29
Ս ուրբ և ածածին մարիամ ցանկալի 67
Ե արեխօսեա վասըն մեր ածածին 712
Ե քեզ եմք ապաւինեալ. որ մայրդ ես 713
Ս ր ըղ հուրն ործ յորովայնի քում ըն
Ս արսափելի հողմոյ նըման. ահեղա 394
Ե ձայն փողոյ գալըստեան քոյ տր տմ 655
դձ Ա յս ի լուսոյ ի հօրէ առաքեցար. և 58
ժբ Օ մգ.ումըն հըաշալի. որ անյայտ 29
Ե. ռաւօտ խաղաղութեան և արուսե 15
Ս երովբ լեր մարիամ որբ ածածին. զի 22
Ե. զքեզ օրհնութբ մեծայուցանեմք 70
Ս ր տաճար յորովայնի զանտանելին 732
Տ եսին դասք իմանալի զօրութեանց 733
Ե ածածին ապաւէն մեր և յոյս բար
Ե. ռաքելոյ աղաւնւոյ իջանելով մե 389

Ենրա

Անըսկիզըն տէր սկիզըն արարչութե 680
Մարմնացեալդ ի կուսէն նախայայա 75 ա.ձ
Այսօր անըսկըզբնականն ծընունդ գ.ձ
Լոյս ի լուսոյ ի Հօրէ առաքեցար և 58 ժգ
Որ ունիս իշխանութիւն մահու և կե 477
Օ գալուստ քո Քս այսօր յերուսա 251
Լուսաւորեաց երուսաղէմ զարդա 471
Անարատ կոյս ածածին մարիամ սըր 70
Կենդանարար տէրդ մարդասէր հոգի 390
Ռաշմերանք վեհագունիցըն հոյլերն 681
Որ գերազանցեալ գըտար առաւել 81 ա.ձ
Կարապետ արքայութե երկնից 310 ժե
Որք ի սկըզբանէ պատուեալք եղէն 113
Երգս առեալ մարգարէիցըն հրաշա 527
Առաքինասէր վարուք հաճոյայն 608

Հոգւոյ գալստեան. հոգեգալստեան. ածածնի. և
խաչի. ձայնք:

Որ զերկնաւոր թագաւորութե ընդ 86 ա.կ
Թագաւորըն բոլորից պարած. Դ. 415 ժդ
Ի մաքրագործ հոգւոյն անօթ ըն. Դ. 116
Թագաւորին երկնաւորի տր զօր. Դ. 128
Ի տաճարի հանգըստեան սըրբոց վը 615
Որ յերկնային զօրս անմարմնոցըն նա 396
Յորժամ յերկնից գոչէ փողն ազդե 653
Որ նախախնամող իմաստութե անօրինե 13
Ի վերայ վիմի հաւատոյ հիմն առա 452 գ.ձ
Յաղթող գտաւ յօրհնաբանման եր 91 ժէ

Ամոլք հաւատոյ այսօր փայլեն 103
Որ ի հրեղէն զօրաց երկնից փառաբ 541
Որ անեղատուր քում գալըստեանդ 524
Որ ասացեր ողորմութ̃ք շինել զաշ 436
Որ ի վերայ բըղխեալ դաւազանին 399
Զանեղի զքեզ օրհնեն իշխանութ̃ք 675
Թագաւոր փառացած հոգւոյ կենդ 16
Գաւազան զօրութ̃ե ըզխաչ քո է 497
գկ Նահատակ բարի քրիստոսի եղեր 95
դկ Առաքեալ և նախավըկայ ք̃ի տ̃ր 96
ժը Որ էն յէութ̃ե որդին միշտ յէէն. ան 106
Իմաստութ̃ի երկնային իջեալ ի վե 119
Երրորդութ̃են սիրող անձինք յաղ 646
Աղբիւր կենաց բաշխող շնորհաց 402
Ես ասացի տ̃ր ողորմեաց հոգւոյ իմոյ 687
Որ անտեսն և անքըննին քառակերպ 48
Խաչի քո ք̃ս երկըրպագեն արար 512
դձ Ցընծայ այսօր եկեղեցի ա̃յ յիշատ 101
ժթ Անմահ արքային անմարմնեան ա 542
Օրհնեցէք ըզտ̃ր յօրհնութ̃ի ի նոր 93
Այսօր ցընծան հրեշտակք ի յերկ 421
Հրաշափառ ա̃ծ. և միշտ բարեխօս 429
Կենդանարար ա̃ծ. մարդասէր հօ 390
Որ հայրական իշխանութ̃բ և փառ 677
Այսօր ժողովեալ սըրբոցն իմաստին 473
Զա̃ ա̃ծ մեր շնորհեամբ զ ընդ ալե 459
գկ Որ էն յէութ̃ե որդի միշտ յէէն. 106
ե Առաքեալ և նախավըկայ ք̃ի տ̃ր 96

Որ

Որ զօրինակ երկոտասան առաքելոց 119
Այսօր ուրախացեալ որք եկեղեցի 543
Այսօր ցնծայ եկեղեցի ի հոգևոր 422
Հոգիք հրեղինաց այսօր տօնեն ընդ 402
Հայեցայց ի բարձունս առ քեզ կարօ 687
Լուսեալ բանից դասուց սրբոց·է 747
Որ յանսկիզբն յէէն անյեղապէս 466

Երանելի որք առաքեալք հրաւիր 111 գձ
Առաքեալըն յայտ կարապետ մեծն 425 իա
Այսօր տօնէ եկեղեցի ուրախութբ 223
Վաղուցեալ որք հայրապետացըն հրաւի 544
Որք արժանաւորեցայք կոչիլ յաշա 570

[illegible]

Իմաստութբ երկնային իջեալ ի վե 119 գկ
Որ էն յէութեան որդին միշտ յէ 106 իբ
Առաքելոյ և նախամարտկաց քո որք 96
Որդ արքէից գերագոյն և մեծ ի ծն 422
Այսօր զիմանալի լուսոյն ծագողն 223
Յարաշարժ յաղբերէն անհատ 409
Թագաւոր փառաց քու անմահութէց 685
Այսօր զանճառելի ծննդեան քո 478
Էջ միածինն ի հօրէ և լոյս փառաց 472

Բանն որ ընդ հօր յէութէ և համ 131 գկ
Որ ողորմութբ զգեցար զմար 229 իէ

Նո

Լուսահրաշ տեսլեամբ յարութեան քոյ 230

Զորս ժբ. երգենից առաջնորդութեան աստուածածնի. և
խաչի։ ճաշու։

գկ Շարականն զօրհնութեան 'ի մարտիրոսաց կարգէն ասա
որպէս և չորրորդ տեղւոջ գրեալ է։

գձ Որ զօրէնս սրբութեան սպահոյնակս 144
իզ Ի Թաբօր ի լերին ձևացուցեր ըզ 459
Ո՛ տէրդ մեր. շնորհեա մեզ ընդ այն
Այսօր ըզխորհուրդ քո կրկնակի 460
Պատաւոր արդար. որ հաստատե 201
Որ փառաբանիս ի հրեշտակաց ընդ 201
Ո՛վ եղ մայելէ օրհնութեան աստուած. 210
Աստուածածնի։ Խաչի։ և փառք հօր։

գձ Շարականն զօրհնութեան 'ի մարտիրոսաց կարգէն ասա
որպէս և յերրորդ տեղւոջ գրեալ է։

գկ Օրհնեմք ըզքեզ անըսկիզբն հայր 157
իը Շնորհեա՛ մեզ տէր ընդ աղքատաց 177
Որ ըզլոյս անձայլին քոյ բանի. ծագե 178
Օ անսկիզբն տէր զհայրն ամենա 187
Անսկիզբն ած և թագաւոր երկնաւ 188
Աստուածատունկ խընկաբեր ծառ 177
Ով քառաթև լուսածին գերապայ 508

բկ Շարականն զօրհնութեան 'ի մարտիրոսաց կարգէն ասա
որպէս և յերրորդ տեղւոջ գրեալ է։

գձ Որ արարեր զօրութեան զիմանալեայն 175
լա Այսօր որ էին ի յերկինս բան և ծր 465

Որ

Որ յանարուեստ ի յաթոռ բազմեալ 465
Զորս մեր երգեսցուք ապաշխարութե ասա։ առձանձնէ։
և խաչի ձայն հօր։

Այսօր ընդ անմարմնոյն դասս սպա 191 գկ
Ով երջանիկ ճառագայթ · առա 98 Լդ
Խոստովանօղ քի ճրշմարիտ վկայ · դ 214
Այսօր ցընծայ եկեղեցի ընդ անմար 438
Նշենք շարական նահատակաց ասա։ առձանձնէ։
և խաչի ձայն։

Որ պատուիրան ճրշմարտութեան 198 բկ
Ճառագայթ փառաց հօր որդիդ 462 Լե
Որ գերագոյն փառօք պայծառացոյց
Ընդ լուսափայլ զուարթնոյն ըզյա 116
Նշենք մեր երգեսցուք ապաշխարութեան ասա 166
Առաջաձայնէ։ խաչի։ և ձայն։

Այսօր զուարճացեալ ցընծայ եկե 221 գկ
Առաջաձայնէ։ և խաչի։ ձայն։ Լե
Որ ըզխորհուրդ քո զալստեանդ 226 բձ
Յանծայլին ձայնէ զուգմանըն սարսե 242 ԼԸ
Ընկղմ ի հօրէ ծնեալ որդի յանէից 253
Զորս մեր երգեսցուք ապաշխարութե ասա առձանձնէ։ և
խաչի։ ձայն։

Այսօր գոլով ի բեւթանիայ քոամե 241 աձ
Յանծայլին ձայնէ զուգմաննն սարսեց 242 բձ
Նկայք որդիք մարդկան այսօր 253 խ
Որ ըզխորհուրդ քո զալստեանն 226

Որ

Որ ի վերդ ես քան զամ ըզմիտս եւ զ 161
Սարսափելի հողմոյ նըման · ահեղա 394

Հանգստեան ։ Յովհաննէ ։ Խաչէ ։ Եւ զատկ ։

աձ Որ վերօրհնիս յա՛թոռըս քերոբէի 246
խա Այսօր գոլով ի բեթանիայ քո ա՛ 241
Կենդանութեանց բաշխող քրիստոս
Որ ի լերին այլակերպեալ ցուցեր 457
Ո փառաւորեալն յամ արարածոյ 705
Որ ի քերոբէական կառսորդ հանգչիս 392
Ձայն արկեալ կենարարին ծայլին 649
Մարմնացեալդ ի կուսէն նախսայաւ 75
Ի խորանի քում սըրբութե զոր ընտ 490

բձ Ինեղըն ի հօրէ ծընեալ որդի յանէ 253
խբ Թագաւոր փառաց քեզ սպասեն 259
Որ նստիս ի քերոբէս Տըծ բանդ այս 260
Շնորհեա մեզ Տր արթնութիւն
Որ ի վերդ ես քան զամ զմիտս եւ զխ 161
Այն եւ նըման հօր եւ որդւոյ · հոգի 393
Հրեշտակային ձայնիւն օրհնեսցուք 655
Ազքեզ կոյս եւ մայր եւ բնակարան ամ 45
Անձալի արքայութե աւսւ հոգւո 506

բկ Իմաստուն կուսանքըն պատրաստեն 258
խգ Ճառագայթ փառաց հօր որդիդ մի 462
Ուրախ լեր եկեղեցի Տր · ի գալըս 248
Պսակաւոր արդարութեան հաստատ 193
Ամենայն երկիր սուրբ փառս այնմ 169
Իջեր Տր ողորմութե քո յաշխարհս 405

Պա

Պ. ա՛լոյէ միածին փողով և փառօք 659
Զ՛ քեզ ա՛ծածին. որ վերօրհնիս ի 68
Ի՛ վերայ վիմի հաւատոյ շինեցեր ըզ 489

Ո՛ր յաթոռ փառաց բազմեալ ընդ 261 գձ
Ս երաժշտօղն երկնից մըշտընջեն 265 խդ
Ե՛րկօղդ ըզ լոյս որպէս զօթոյ. այս 268
Որ անըսկիզբն յէութե՛դ ես աստու 269
Ի՛ջեալդ ի փրկութի՛ ազգի մարդ 274
Ա՛րեգակն արդարութե՛ ք՛սծագեալ 400
Ի ձայն մեծի զուարթնոյն. և ի հրշ 666
Ա՛յսօր գաբրիէլ ցընծութե՛ երգեալ 42
Ա՛յսօր ցընծան դասք հրեշտակաց ե՛ 505

Ս երաժշտօղն երկնից մըշտընջենաւ 264 գձ
Ո՛ր համագոյդ ես հօր և որդւոյ 401 խե
Որ երկնայնացն ես ո՛ր քաղցր և 666
Որ յէութենէդ ես ընդ հօր և ո՛րդ հո 50
Ա՛յսօր ուրախացեալ ցընծան երկն 503

Ա՛յսօր ի կատարումն ածայլն ընթր 271 դձ
Ը՛ծաթսխրուե՛լն մոլեալ յուդա 273 բձ
Որ նըստիս ի քրոբէս ա՛րծ բանդ. 260 խզ
Զ՛ քեզ օրհնեմք. որ բաշխօղդ ես 255
Ս՛րբաուհելի հոգւոյն նըմանն. աշ՛եղա 394
Թ. ագաւոր անմահ արարիչ յաւիտ 656
Զ՛ քեզ կոյս և մայր և բնակարան. 45
Ա՛պաւինեցաք ի խաչ քո արարիչ յա 621

Պ՛արգևատուն ամենեցուն այսօր 291 բձ
խէ

Ո՛ր

Որ թագաւորդ ես թագաւորաց 275
Արծաթ սիրութե՛ն մոլեալ յուդա 273
Որ նըստիս ի քերոբէս տէր բանդ այս 260
Լոյն և նըրման հօր և որդւոյ հոգւդ 393
Ի ձայն փողոյ գալստեան քո տեառն 655
Օ քեզ հայր յառաջ քան զյաւիտ 52
Դողացաւ թըշնամին ընդ յայտնիլ 521
ա՛ձ Այսօր յարեաւ ի մեռելոց փեսայն 297
ծ Ընդ լուսանալ միաշաբաթին 302
Պատրանօք նախաստեղծին մերկա 303
Ընդ կանայսն իւղաբերսն առ քեզ 304
Որ անձառ էութե՛ք հօրդ ես փառ 306

Հոգւոյ գալստեան։ հանգստեան։ ա̄ծածնի։ և խա
չի։ փառք։

Յայս շաբաթս օրհնութիւն ՟Է տէր երկնից աստ
՚ի ձայնէն. և չինի հոգւոյ գալստեան. հանգս
տեան. ա̄ծածնի. և խաչի. փառք։

դկ Ոռոգեալ կղզիք առ տէծ եկեղէ 311
ծգ Այսօր հրեշտակք ի յերկնիս ուր 300
Յորժամ եկին ի գերեզմանն իւղաբ 378
Իջ հրեշտակն յերկնից աւետաւ 308
Հրեշտակ քո տէր որ զյարութիւնքա 382
Ի հարաշարժ յաղբերէն անհատա 409
Որ արարիչդ ես արարածոց հանգո 685

Աստուածածնի։ խաչի։ փառք։

գձ Համբարձաւ տէրն մեր յերկինս. 365
կ Ահագին ձայնիւրդ քո ՟Քս ի վեր 360

Փառաբանակից հօր որդի. որ վր 357
Ո անճառ ըղ քո ք͞ս փառաւորեմք 735
Անեղակից բանդ հօր և եղելոյ պատ 361
Առաքելոյ աղաւնւոյ իջանելով մեծ 389
Բարձրեալ թագաւոր յաւիտենից 677
Որ խոնարհեցար յերկնից. անմեկ 485
Ցընծայ այսօր փառօք միածնին լեա 464

Մեծահրաշ այս խորհուրդ աւան 373 դկ
Իշխանութիւնք երկնից զարհուր 367 կա̄
Այսօր հրեշտակք ի յերկինս ուրախ 300
Հրեշտակային դասք. յերկնից ի յեր 381
Յարուցեալ է տէրն ի գերեզմանէն 384
Ի համբառնալ բանին յերկինս և ի 409
Որ ի հօրէ առաքեցար մարդասէր 686
Այսօր բանն ի հօրէ անմեկնելի և 35
Այսօր նշան յաղթող երևեալ ի 512

Առաքելոյ աղաւնւոյ իջանելով մե 389 դձ
Անմահարար բաժակ հեղեալ 406 կզ̄
Հոգին որ էր միշտ. և է և եղիցի. գ 411
Համբարձաւ տէրն մեր ք͞ս օրհնու 365
Ժամանակ դարձի իմոյ էհաս ի յեր 676
Ո որ սիոն ծնեալ մանկունք որ աւաղ 10
Ըզքեզ որ հոգւով և հրով մաքրեցե 58
Թագաւոր փառաց ա͞ծ հոգւոյդ կենդ 15
Որ հաստատեցեր բանիւ զեկեղեցի 471

Սոյն և նման հօր և որդւոյ հոգիդ 393 բձ
Հայր անսկիզբն. որ վերօրհնեալդ 329 կէ̄

Անեղն

Անե՛ղն ի հօրէ ծընեալ որդի՛ յանէից 253
Աստուածատեաց մարգարէին · որ առ 227
Բանն առաքեալ ի հօրէ որ վամն մեր 53
Օրհնեմք ըզ քեզ անըսկիզբըն հայր 162
Հընչմամբ փողոյ սաղմոսարանաւ և 164
Հրեշտակային ձայնիւն օրհնեսցուք 655
Ուրախացի՛ր սըրբուհի գաբրիէլիւ աւ 27
բկ Այսօր երկնայինքն ուրախացան 397
կե Այսօ՛ր աղբիւր գիտութեան 405
Օրհնեցէք մանկունք ընդ երկնային 464
Իջէ՛ր ո՞ր ողորմութբ̃ քո յաշխարհ 405
Որ օրհնիս ի հրեշտակաց անդադար 173
Օրհնեցէք մանկունք ընդ երկնային 464
Որ յանէից ստեղծեր ըզ պաշտօնեայ 539
Թագաւոր խաղաղութե · որ քաղ 658
Որ ողորմեցա՛ր ի մե՛ղս ծնեալ մա՛րդ 8
գճ Արեգակն արդարութե̃ ք̃ս ծագ 400
կզ Հովիդ ճըշմարիտ · որ զմ̃ծ այնին 410
Որ ի թեւս թեթեւս անմխիթ սաւառ 411
Որ զօրականս առ ի քէն կարգեալ 175
Զհայրն երկնաւո՛ր օրհնեցէք ընդ 179
Հոգի իմ յա̃մժամ զքեզ փառաւո 724
Այսօր գաբրիէլ ցնծութ̃բ երգ 42
Անսկըզբնական բանին հօր բնակա 41
Ի խաչանիշ փայտէն դըղըրդեցան 345
գկ Ո անըսկըզբնաբար բըղխումն ի հօ 403
կէ Օրհնեմք ըզ քեզ անըսկիզբըն 157
Ո անսկիզբն տ̃րծ ըղ հայրն ամենա 187

Ան

Անսկիզբն ած և թագաւոր երկնաւ 188
Որ ըղձ. հօր իմաստութե. քոյ քս բոլոր 728
Աստուածատունկ խընկաբեր ծառ 177
Օ՛ն առ կենաց որոնելեաւ յագելին ոք կո 9
Լեառըն վիմածին աղբիւր յորդա 672
Աստուածածին խորան լուսոյ անվեր 24
Անմահարար բաժակի հեղեալ յեր 406 գձ
Առաքելոյ աղաւնւոյ իջանելովն 389 կը
Ինքն յինքեան նոյն միշտ ընդ որս. հ 411
Համբարձաւ տրն մեր յերկինս աւե 365
Ընդ երկնայնոց հոգեղինաց դասու 399
Լոյս ի լուսոյ ի հօրէ առաքեցար. և 58
Հայր անսկիզբն. արարիչ յաւիտե 677
Անըսկիզբն ած. անհասանելի բնութի 477
Լուսաւորեաց երուսաղէմ զարդա 471
Ահարաշարժ յաղթերգն անհասա 409 գկ
Հոգիք հրեղինաց այսօր առնեն 402 կթ
Աղբիւր կենաց բաշխօղ շնորհաց հօ 402
Իջեր յերկնից միածին. անմեկնելիդ 382
Օրհնեմք ըզ քեզ անեղ անըսկիզբն 236
Ի ածութի երրորդութի անբա 234
Հայր անըսկիզբն բարեխնամ մար 684
Որ անտես և անքննելին քաւակերպից 48
Իջ միածին ի հօրէ և լոյս փառաց 472
Արեգակնային արդարութե ծագ 414 ակ
[illegible]

Օ մար

գ. ձ Ո մարգարէ բարձրելոյն և զթագ 423
դ. կ Որ յորովայնէ ընտրեցար յաս
հա Այսօր ուրախացեալ սբ եկեղեցի քի 543
Այսօր ցնծայ զուարճացեալ եկեղեցի 525
Այսօր զիմանալի լուսոյն ծագօղն ի 223
Երանելի սբ մանկունքն որպէս քաջ 539
Հոգւոյ գալստեան։ Համբարձման։ Ածածնի։
և խաչի։ Զատկ։

բ. ձ Ով երջանիկ տր սբ գրիգոր սրբո 426
դ. կ Արիամբ ճշմարիտ տծային օրէն
հբ Արեգակն արդարութե ի Հայաս 577
Որ կոչեցեր զհեռացեալսն ի Հարսա 222
Այսօր զիմանալի լուսոյն ծագօղն 223
Խնդրեմք ի քէն թագաւոր փա 685
Ածածին սբ կոյս անապական տա 24
Էջ միածինն ի հօրէ և լոյս փառաց 472

բ. կ Որ ըզ լոյս անճառ շնորհաց տծայ 434
հդ Անդադար յերկինս օրհնաբանեն 540
Ով երանելիդ ամենեցուն տիեզերա 88
Որ զհուր սիրոյ քոյ քս բորբոքեց 554
Յիշեա զմեզ տծ փրկիչ մե՛ր յորժ 623
Հոգւոյ գալստեան։ Համբարձման։ Ածածնի։
և խաչի։ Զատկ։

դ. կ Անձինք նուիրեալք սիրոյն քի. եր 440
հե Հոգւոյ գալստեան։ Համբարձման։ Ածածնի։
և խաչի։ Զատկ։

Աշքէշ

Ի զքեզ քաղաք այ եւ տաճար անմա 452 ակ
Այսօր նոր ժողովուրդք ընդ եր 313 հղ
Որ անմարմնոց հոգեղինաց դասակ 147
Թագաւորեաց ած ի վերայ հեթա 321
Որ նախախնամդ իմաստութբ անօրէն 13
Որ յերկնային զօրս անմարմնոյն նա 396
Յորժամ յերկնից գոչէ փողն ազդե 653
Ա, որ խորանն իւր արեգական արդար 313
Սեղան քո տր զօրութեց հաստատիլ 491

Որ ի լերինն այլակերպեալ ցուցեր 447 աճ
Ի տաճարի փառաց քոյ քրիստոս 491 հե
Այսօր զանսկիզբն բանն. որ յաթ 246
Օ թագաւորն փառաց քս. որ վասն 308
Օ փառաւորեալն յամ արարածոց 705
Ուրախ լեր յոյժ դուստր սիոնի. 247
Որ ի քրովբէական կառաց հանգչիս 392
Զայն արկեալ կենդանեաց իմ ած այլն 649
Մարմնացեալդ ի կուսէն նախայաւ 75

Ճառագայթ փառաց հօր որդիդ 462 բկ
Որ պատուիրան Ձկնորսութեան 198 հը
Օրհնեցէք զտր ընդ երկնայինսն 173
Օրհնութիւն ի բարձունս անօրէն 342
Հաստատութիւն իմ լեր տր՝ եւ յոյս 719
Այսօր երկնայինքն ուրախացան ը 397
Գովեցէ միածնին փողով եւ փառօք 659
Ուրախ լեր մայր լուսոյ մարիամ. եր 159
Եկայք ժողովուրդք ի տաճարի փա 489

Այս

գ.ձ Այսօր որ էնն ի յերկինս բան և 465
հ.թ Որ արարեր զօրութե̃ զիմմանս 175
Որ զտիրականս առ ի քէն կարգեալ
Ո թագաւորն փառաց քս․ որ վեմն 308
Յօրհնութի նոր երգեսցուք ընդ տր 725
Արեգակն արդարութեան քս ծագ 400
Ի ձայն մեծի զուարթնոյն՝ և ի հնչ 666
Որ յէութէդ ես ընդ հօր և սբ հոգւ 50
Այսօր ցնծան դասք հրեշտակաց 505

գ.ձ Ուրախ լեր սբ եկեղեցի․ քանզի քս 469
ձ Այսօր հրեշտակաց բազմութիք 324
Որք արժանաւորեցայք ի կոչումն 325
Լուսաւորեամ երուսաղէմ զի հասեւ 453
Այսօր ածութին զուարճանայ նոր 454
Որ արարեր զօրութե̃ զիմանալեաց 175
Որ ի թիւս թեթեւս աննիւթ սնուաւ 411

Հանգստեան։ ածածնի։ և փառաց։

գ.ձ Այսօր ժողովեալ սրբոցն խմբականն 473
ձտ Այսօր հրաշափառ կոչմամբ հո 482
Այսօր ընդ նախամօրն երկանց բար 483
Որ ի բարձրութիս երկնից բարձր 17
Ուրախ լեր մարիամ սբ ածածին․ զի 22
Այր լուսոյ մարիամ սբ կոյս՝ որ ըղ 516
Անարատ կոյս ածածին մարիամ սբբ 70

Յօգոյ գալստեան։ հանգստեան։

Այսօր զանճառելի ծնընդեանն քոյ 478 դկ
Աւրհնելք զերարփին. և օթանր 741 ձբ

Հոգւոյ գալստեան ։ Համբարձման ։ ձայն ։

Այսօր հրաշափառ կոչմամբ հո 482 դձ
Ի որ սիոն ծնեալ մանկունք սբ. աւագ 10 ձկ
Ուրախ լեր մարխամ կոյս անապական 23
Ուզամբին հրաշալի. որ անյայտ էր 29
Առաւօտ խաղաղութե և արուսեակ 15
Աստուածածին մայր լուսոյ սբ. կոյս 70
Ուրախացիր ածածին որ կուսուեց 71

Հոգւոյ գալստեան ։ Համբարձման ։ ձայն ։

Ի վերայ վիմի հաւատոյ շինեցեր ըզ 489 րկ
Ի յանցըն կենարար. որ եղև ըմեզ 498 ձկ
Որ համագոյդ ես հօր և սբ. հոգւոյն 339
Անպատումըն կառք անքննելի խոր 504
Որ յաթոռ փառաց նըստիս բանդ 340
Ուրախ լեր եկեղեցի սբ. ի գալըստ 248

Հոգւոյ գալստեան ։ Համբարձման ։ ածածնի ։
և ձայն ։

Որ զանարատ բազուկս քո ի խաչին 492 աձ
Հրաշակերտ և զօրեղ փայտ խաչի 518 ձե
Անճառելի երևումն երևեալ զըը
Ո թագաւորըն փառաց քս. որ վն 308
Բանդ որ ի հօրէ իջեալ մարմնացար 301
Դու յանձնառեր ոբծ եղանել ի 701
Ի խաչին քո միաւորեցեր ըզմահ. և 730

Ոյդ

Յայգւոյդ անմահութեն ճաշակեցաք

Հոգւոյ գալստեան: Հանգստեան: Ածածնէ
և փառք:

դ.ձ Օրուհի որ խաչի քոյ Քս · որ կամ 495
ձդ Թագաւոր Քս էակից Հօր և Հո՛ 372
Որ կամաւ Հօր զչարչարանս յանձն 357
Ի խաչ ելեր բանդ Տէրդ · մարմնացեալ 358
Որ ի յերկնից ի Հօրէ իջեր անսկիզբն 360
Որ մահու խաչին իւրոյ կենդանաց 732
Նոյն սրբամատութեան քո Քս ի յս
Որ փոխանակ դառնութե որթնկոյն 733

Հոգւոյ գալստեան: Հանգստեան:

Մայր լուսոյ Մարիամ սբ կոյս · որ ըղ
բկ Խաչըն կենարար · որ եղև ըմեզ 498
դձ Սրբութե սրբոց շնորհեցեր ե
ձէ Տեղ Քի կաթուղիկէ եկեղեցւոյ 516
Նուաճեալ փայտ գիտութեան ըղ 494

Հոգւոյ գալստեան: Հանգստեան: Ածածնէ և
փառք:

դձ Ուրախ լեր սբ եկեղեցի · քանզի Քս 469
ձը Այսօր Հրեշտակաց բազմութիւնք 324
Որք արժանաւորեցայք ի կոչումն 325
Լուսաւորեա՛ երուսաղէմ զի հասե 453
Այսօր ածութիւն զուարճանայ նոր 454
Հրաշափառ տեսութիւն ի կաթու 517

Հոգւոյ գալստեան: Հանգստեան: Ածածնէ:
փառք:

Նոյատուածըն կառք անքըննելի խո 504 ըկ
Ի վերայ վէմի հաւատոյ շինեցեր 489 ձթ
Եկեսցէ ժողովուրդք ի տաճարի մա
Որ ի յերկնից իջեր բանդ Տըծ · և 334
Իջեր Տր՝ և մարմնացար ի կուսէն և 336
Ծնեալն եղեալ մարդ անեղեալ զոր 721
Ձորոյ գաւառեան ։ հանգստեան ։ Տծածնէ
Տաղ ։

Նաւապետն Տր ըղ խաչն օրհնես 506 ըձ
Այսօր խընդրի պատուական 520 կ
Սրբութենեցուք ի խաչ քո աւարտից 521
Իջեր յերկնից որդի Այ · ազատեց 323
Որ կամաւոր խաչելութե քո Տր 328
Ծանեաք ըղ քեզ Քս · որ ի խաչին 714
Որ զանապատ բաղուկս քո տարած և
Երբող խաղաղութե Քս · որ զգաստա
Ձորոյ գաւառեան ։ Ձանգստեան ։ Եւ Տծածնէ
Տաղ ։

Որ ծագեցեր մեզ լոյս մեծ ըղնըշ 509 դձ
Փայտ կենաց որ փոխանակ մահու 493 դմ
Զնուաննեալ փայտ գխոսութեան ըղ 494
Իսկից հօր կամաւորութե եկեր 342
Օծեալ բաղուն ողորմ Տրծ · նայեւմ 344
Ըն Տըծ · որ տարածեցեր ըղ ձեռս 345
Ի խաչանէ փայտն դըղըրդեցան
Ձորոյ գաւառեան ։ հանգստեան ։ Տծածնէ ։
Տաղ ։

ակ Ընծայաւ ամենայաղթ խաչիւդ 514
դր. Սեղան քո տր զօրութեանց հաւ 491
Իջեր յերկնից որդի տր և մարմնաց 317
Որ խոնարհեցար յերկնից ի հայրա 319
Թագաւորեաց ած ի վերայ հեթա 321
Որ ի սկզբանէ իմաստութբ հաստա 455
Հոգւոյ գալստեան : հանգստեան : ածածնի :
ծառոյ :
ած Հրաշակերտ և զօրեղ փայտ խաչի 518
ղէ Որ զանարատ բազուկս քո ի խա 492
Սուրբ խաչն օգնական հաւատացելոց
Անճառելոյ հօր էակից ի խաչ ելեր 304
Որ խոնարհեցար ի յերկնից և իջեր 305
Հոգւոյ գալստեան : հանգստեան : ածածնի :
ծառոյ :
ակ Որ զածայինն զօրութբդ քո ծանու 522
ղէ Ճրագ օրինացն մօսէսի լուսա . գ . 417
Ի յանսահման ծոցէն հօր գըթու . գ . 115
Որ հրաւիրեցեր զորդիս մարդկան 432
Զյիշատակ սրբոց մարտիրոսաց 613
Հոգւոյ գալստեան : հանգստեան : ածածնի :
Ի վերայ վիմի հաւատոյ հիմն առա 452
Փառք հօր
ակ Որք զարդարեցին անօրէնաբար զի 528
ղէ Ի մաքրագործ հոգւոյն անօթ . գ : 116
Այսօր ընդ երկնային զուարթունսն 432
Որ զարդարեալ գեղապանծ վայելչու 86

Ազա

Մաղաչեմք ըզքեզ Տէր բարեխօսութ. 571

Հոգւոյ գալստեան. հանգստեան. Ամենայն. և խաչի. Քառոր:

Յաղթօղ և Տէր հայրապետ Նըման 532 գ.կ
Որ ընտրեցար ի կոչումն առաքել 95 դէ
Հովիւ քաջ բանաւոր հօտի Տէր Տէր 429
Մայր ցընծայ եկեղեցի ընդ անմար 438
Մայր հրեշտակաց դասքն ի յերկին 631
Մայր ցընծան դասք առաքելոյն 404

Հանգստեան: Ամենայն: և խաչի: Քառոր:

Որ յանէից ստեղծեր ըզ պաշտօնեա 539 բկ
Որ օրհնիս ի հրեշտակաց անդադ 173 դձ
Օրհնեցէք ըզ Տէր ընդ երկնայինսըն
Յորժամ գայցես բազում հրեշտակ 167
Մայր ընդ հրակերպեան դասուցն 249
Մայր աղբիւր գիտութե բըղխեալ 405
Սոսափելի որոտմամբ և ահագին 663
Մայր ցընծան երկնայինքն և պար 8
Մնպաստումըն կառք անքննելի խոր 504
Մայր սըրբոց հայրապետացըն ժո 336 գձ
Մայր տօնէ եկեղեցի ուրախ 223 ձ
Մայր զուարձացեալ տօնեն երկնայ 436
Հայրապետ Տէր և անբիծ և ընտրեալ 535
Զանմարմնոցն ըզ մաքրութիւնըն 627

Հոգւոյ գալստեան: հանգստեան: Ամենայն:

Մայր ուրախացեալ ցընծան երկն 503
Փառք Հօր:

Որ

դ̄ձ ձա Որ յառաջադոյն սահմանեցեր ընդ 575
Այսօր ցընծան հրեշտակք ի յերկ 241
Հրաշափառ ա͞ծ և միշտ բարեխնամ 429
Որ հրաւիրեցեր զյառաջադոյն ընտ 550
Այսօր ժողովուրդք որք ի հեթանոս 524

Հոգւոյ գալստեան : Հանգստեան : Ածածնի :

Որ հաստատեցեր բանիւ զեկեղեցի : 471

✠ Նաև է մարտիրոսաց տօնիցն . ե̄ շարականն յամենայն ձայնիցն ասա ըօրհնութենէն . և ա̄ շարականն յաւուրպատարագին էն :

Ուէ երկու շաբաթու իցէ հրեշտակից ասա . թէ է̄ շաբաթու մարգարէից : թէ հինգ շաբաթու առաքելոց : թէ շաբաթու ա̄մ սրբոց . որոց և լինիցի : և զկնի հոգւոյ գալստեան : հանգստեան : ածածնի : խաչի . փառք : Իսկ յորժամ յաւուր սպասաւորն ոչ գտանիցի դու յանցելոյն, և կամ յառաջակայ օրէն ասա . զոր և կամիս . բայց ընդ խորհրդաւորսն համեմատեա ըստ սպասա ծին և ըստ խորհրդոյն :

Ս̄ա թուոց շարականաց, և նոյին կարգին ըստ ձայնիցն :

ա̄ձ	շարականք .	109	կարգք .	22
աղ	շարականք .	88	կարգք .	20
բ̄ձ	շարականք .	98	կարգք .	20
բղ	շարականք .	99	կարգք .	16
գ̄ձ	շարականք .	137	կարգք .	26
գղ	շարականք .	78	կարգք .	10
դ̄ձ	շարականք .	178	կարգք .	39
դղ	շարականք .	173	կարգք .	37

Լ ի

Մինին բովանդակ Հարցքն. 190.
և Շարականքն. 960: Իսկ՝ Հարցք, և
Շարականք միանգամայն լինին. 1150:

Զայնագիտաց այսպէս արա:

Այլ ՚ի զատկէն մինչև ուր և իցես, և երիթ ՟Ը ՟Ը. և որ մնայցէ, տուր ձայնիցդ ՟Է ՟Է. սկսեալ յառաջին ձայնէն. ուր թիւն դադարեսցի յայնմ՝ ձայնոջ իցես: բայց զզատկի օրն ես ՚ի հետ կալ:

Այս ձայնք են այսոքիկ:

Առաջին ձայն	ա՟ձ	Երրորդ ձայն	գ՟ձ
Առաջին կողմն	ա՟կ	Վառ	գ՟կ
Երկրորդ ձայն	բ՟ձ	Չորրորդ ձայն	դ՟ձ
Ահեղ կողմն	բ՟կ	Վերջ	դ՟կ

Անուանք խազից շարականաց:

շեշտ	խունձ	հուհայ
փուշ	վերնախաղ	զարկ
բութ	ներքնախաղ	
պարոյկ	բենկորձ	
երկար	խոսրովային	
սուղ	ծնկներ	
սուր	էկորձ	
թուր	ձակորձ	
ծունկ	խում	
թաշտ	փաթութ	
օլորակ	քաշքաշ	

Մեր

Մեծաբանութեան Շարականոցիս:

ՀԱՅՐ մեր անման, և անպատ ճառ.
Որ ես յ'երկինս նորոգեալ ան ճառ:
Սուրբ եղիցի' օրհներգու թեամբ.
Անուն քո սուրբ արդարու թեամբ:
Քոյդ եկեսցէ արքայու թիւն.
Յուսացելոցս ողորմու թիւն:
Կատարեսցի կամք Հայրէ նի.
Որպէս յ'երկինս, և'ի յ'եր կրի:
Շունչ հրաշէից նորպաք տէ ցի.
Իւոյ պարգևս շնորհեալ էս նի:

ՅՈՐՄԷ ամենայն եղական սկզբնաւորեալ՝ բնաւորեալ, և հաղորդեալ բարի. զի Դու միայն ինքնէ էակ, ինքնընդարձակ բարի, անսպառ գանձ, օրէն յաւիտենական, և անփոփոխելի Թիւ, չափ՝ կշիռ, և կարգ ամենից. որ ըստ բարեկարգութեամբ գոյացուցեր զերկնայինսն, և զերկրայինս. և իբր Դասապետ երգաբանութե՝ համազօր ԲԱՆԻԴ, և համիշխան ՀՈԳՒՈՅԴ զհամայնն կարգաւորեցեր՝ անդադար երգով զքեզ միշտ մեծացուցանել: Օրհնեցէք ամ գործք Տն զՏր. օրհնեցէք՝ և բարձրացուցէք զնա յաւիտեան: Ասասցուք և մեք ընդ այնմ, որ ծնեալ յ'Աննայէ յ'ամուլ մօրէ՝ ծնաւ զանժամանակ ծնեալն'ի Հօրէ. Մեծացուցէ անձն իմ զՏր. և ցընծասցէ հոգի իմ Ած Փրկչաւ իմով: Անհատահոս վտակօքն'ի վերայ հրացայտ սաւճառնաթևից Լուսաողին արբեալք Աս

տու

տուածարեալ գուսանք՝ և գուսանուհիք,
արբուցին մեզ հրաբորբոք ծորանս Աս-
տուածային Լուսոյն՝ օրհնութեամբ մեծա-
ցուցանել զուղղափառ միութիւն Ամենա-
սուրբ Երրորդութեան։ Ելից. 15. 1։
Դատաւորաց. 5. 1։ 2 Օրինաց. 32. 1։ 26. 19։
1. Մնացորդաց. 25. 6։ Յուդիթ. 16. 2։
Դանիէլ. 3. 52։ Ղուկաս. 1. 46, և 68։
Թող զհոգենուագ երգարանն Դաւթի,
և զԱստուածաշունչ Երգն Երգոց Սողոմոնի։
Մեծ է զօրութիւն Երաժշտականին պէս
պէս կրիւք ըմբռնելով զհոգին. (տես
Դաւիթ անյաղթն) որ յայտարարեն մեր
մունջք, և ողբք՝ ըստ ինքեանց տրամա-
դրելով զհոգին։ Վիպասանել է յ'ամենայն
վասն Աղեքսանդրի. եթէ 'ի խրախութեան
ելով՝ Երաժիշտն զպատերազմականն նուա-
գէր [illegible], իսկոյն զինեալ՝ արտաքս դի-
մեալ. իսկ՝ դարձեալ Երաժշտին զուրա-
խականն բախեալ նուագ, անդրէն դառ-
ձեալ 'ի բազմականսն ճեմէր։
Քաջալուր արձագանգս, և հրաշագան
համաձայնութիւնս յօրինէ Երաժշտական
արհեստն. որպիսիք են։

Այսօր նոր Հոգին Աստուծոյ եկեալ 'յաշխարհս.
'յաշխարհս հնչեաց զձայն որոտման մեծի։
Մեծի աւետեաց հնչեաց բարբառ յերկնից.
Երկնի, և երկրի զնոր նորոգումն աշխարհի։

Աշխարհ

Մշէն յՄաքենայն լոյսն. և այլ։

Սանօթի	Ցուաչտանես
անօթի	աչտանես
նօթի	տանես
օթի	անես
թի։	ես։

Ակնարկեալ Ածային տասնաղեայ հոգև-տաւիղ քնարահարութեանն։

Նախ. Ի տարերս. հուրն ընդ օդոյն. որպէս սուր ձայն ընդ երկարին՝ համաձայնի։ օդն ընդ ջրոյն. որպէս երկար ձայն ընդ սղոյն։ ջուրն ընդ հողոյն. որպէս սուղ ձայն ընդ ծանուն։ հողն ընդ հրոյն. որ ծանր ձայն ընդ սրոյն միաբանի։

Գոլով միմեանց հակառակք հուրն՝ և ջուրն. սուր ձայնն՝ և սուղն։ հողն՝ և օդն. որպէս ծանր ձայնն՝ և երկարն։

Ապէից քառից տարերք, որք տարրացան. Սիրելիք՝ և հակառակք, որք միա ցան։

Երկրորդ. Ակնարկեալ Լուսանշոյլ երկնային աստեղաց առ իրեարս համաձայնութեանն։

Երրորդ. Երկրային գոյից համակրութեն և հակակրութեն առ երկնային մարմինսն։

Չորրորդ. Փոքր աշխարհին առ մեծն։

Հինգերորդ. Հնդետասանադէմ յարմա-

րա

բաշխութեանց զարկայն երկնից:
Վեցերորդ. Արեան՝ և ախտից մաքրողին առ հիւանդս:
Եօթներորդ. Ի աստուածայնութեանն առ մարդակերպութիւնն:
Ութերորդ. Զօրութեանց հոգւոյն առ մկրտեալս:
Իններորդ. Հրեշտակայինն կեանն դասուցն առ իրեարս, առ Ա̇Ծ, և առ երկրաւորս:
Տասներորդ. Ի նմին զԱնեղ նմանապէր զութէ Պատմականն համբաւն, մարդ նութին ընդ արքայութեան, և զայսպէս առ նոյն Անեղ Պատմականն: Այսպէս տամ օրհնաբար բարբառով ընդ սա զահուր մարդասէրին: Տասնադեաւ ամփոփարա նաւ ամպմամ ամպյից քեզ:
Այն անեղ նմանութեան Պատմականն միածնաւանոր զօրութեան լցոյց զՅովհ. որ եցոյց զերդս՝ և զքնարս: Յայտ. 4. 21:
Եւ զաստուածանուագն Դաւիթ· որ կարգեաց 288 երգեցիկս մաքուր լեզուաւ երգել նուագարանօք զերգս Տեառն· և զայլ բազում դասս, և դասանուհիս· ըստ որում տեղիք նոցա նշանադրեցան:
Բաւական առնու մեք այսքան Յովհանիկոսայ՝ և բանաստեղծից, որք ընդ ժամանակս ժամանակս երգեցին զՍրբոյն արարս· որպիսիք են Սիմէոն, Ներսէսն՝ Շնորհալի, Յովհաննէս Օձնեցին, Մխիթարն՝ և այլ

բա

բաղումք: Աստուստ այնքան զանազան արհեստական նուագարանացն գիւտ. տաւղի՝ քնարի, Թմբկի՝ սրնգի, ծնծղայի՝ փողոյ, ջնարի՝ փանդռան, և այլ բազմաց: Աստուստ ևս՝ նախնի հիմնադիրքն Եկեղեցւոյ սրբոյ Արամեան ազգին Ա̄ծայնն հրածորան լուսովն լցեալք՝ և ջահացեալք լուսաւորեցին զմեզ, և մատռուակեցին մանկանց Սիոնի զուղխս փափկութե, և զերգս հոգենուագութե ընտիր շրթամբք. հոգւով՝ և մտօք զԱ̄ծ փառաւորելով բարեբանել:

Ո՞յք 'ի նախահարցն մերոց զի՞նչ երգս, կամ շարականս յօրինեցին յ'ԱՅմ Տեառն. և 'ի Հայոց Թուականին, դէմ յանդիման դիցուք ցեղ:

ՔՆ. Հայոց

419 Սուրբն Իսահակ զԱռաջ շաբաթեան կարգն.

468 Ս̄ր Մեսրոպ. զԱպաշխարութե կարգն:

485 Ս̄ր Մովսէս Խորենացին. զԾննդեանն. զՄեծացուցէքն. զՏ̄ն ընդառաջինն. զՓոխման առաջին պատկերն. զՅարութե կարգն. զՊէնտէկոստէին. զՎարդավառին. զս̄ր Գրիգորին. զԱհետեաց պատկերն. զԱռաջ տօնից կարգն, և այլ:

493 Յօհան Մանդակունին:

551 1 Անանիա Շիրակացին. զՅօհաննոյն. ըզՄարգարէիցն. զՎարդապետացն. զԱռաքելոցն. զԹագաւորացն. և զԱնառնին. զորս Ոմանք ևս Խորենացւոյն տան:

629 78 Տ̄ր Կոմիտաս յԱրագածոտնէ. զՀռիփսիմեանց Անձինքն, և զհարցն:

660 109 Սահակ Ձորափորեցի. զԽաչին, և զԵկեղեցւոյն:

721 171 Յօհան օձնեցին. զՄեղաք յանձնայնին:

Սաե

914 364 Ստեփաննոս Սիւնեցին. զԱՃառ օրհնութեան զեօթն ձայնին:

1015 465 Պետրոս գետադարձն. զՀանգստեանն, և զՄարտիրոսացն, ևս զբազումս 'ի մանկտեայն:

1050 500 Գրիգոր Մագիստրոսն. Ջորս ըստ պատկերին:

1064 514 Գրիգոր վկայասէրն. զԽորհուրդ անճառն, և զՄեծահրաշն:

1164 614 Ներսէս Կլայեցին. զԱՃառ օրհնութե զվառի ձայնն, գուցէ և զհամայն ձայնսն. զՆխնուէնացւոյն. զԾաղկազարդի հոյլն. զՀոգւոյ գալստեան չորս պատկերսն. զեր կու պատկերսն Վարդավառին. զերկու պատկերսն Փոխմանն. զՀրեշտակապետացն. զԵօթանասնիցն. զՂևոնդեանցն. զՄարգարէից զԴձ հայրցն. զՆորահրաշն. Լուսեղէնց սիրովն. զԻ քէն հայցեմքն. զԱրևագալի շարականսն. զՕրհնեմք զքեզ. զԱյսօր անճառն. զԱրարչականն. զԱստուածանեղն. զԱղուհացից Կիրակէին ամ. և ըստ ոմանց՝ զՅակոբայն ևս:

1176 626 Ներսէս Լամբրոնացին. զԱյսօր յարեաւն. զՆորոգեալ կղզիքն, և զԹոռանցն:

1265 715 Վարդան վարդապետն. զՈր Նախնմայն. զԱնսահման ծովէն. զԹարգմանչացն, և զԱնթառամ ծաղիկն:

1267 717 Յակոբ Կլայեցին. զԵրգեցէքն:

1297 747 Յօհաննէս Պլուզն. Որ զլոյս անճառն. զՆերսիսի շարականն:

Գրիգոր Ըսկևռացին. զԱւետահանն:

Որոց պայծառափայլ յիշատակն օրհնութե՛ եղիցի յանաւարտ՝ և յանսասանէր յաւիտեանս. Ամէն:

Եւ արդ՝ դարձայց առ ձեզ, Երգեցիկ մանկունք Արամեան ազգին. ջանացարո՛ւք զօրութ մ՛ամոց ձերոց լինել այսպիսի Անապարգել՝ և ազնուաշուք երաժշտական արհեստի վերահասու. մի՛ որպէս ան շունչքն զձայնս տան. մի՛ իբրև զպղինձ, որ հնչէ. կամ իբրև զծնծղայս, որք ղօղանջեն: 1 Կոր. 14. 7:

31․ 1։ Բայց՝ մեք խնդրեմք ձերոյ ՚ի նուէրակէքն ոչ
՚ի յ՚ճառագայթս, այլ՝ երբ շնորհք բարեհամբոյր, և
ձեռնադրութեանն հարազատ առ յԱստուածայինն
հոգւոյն։ Դարձ՝ պատճառաբանութիւն կանգնեցի ձեռնա
մեծ՝ ՚ի զԱստուածարեալ նախաշաւիղ Հայրս մեր,
և զիւրեանց մերոյ լուսաւորութեանց Նշանա
պետան, երբ զԱստուածորս, և զԵկեղեցւոյս
մեր ՚ի Տէր, և զխրատիչս մեր։ 1 Թես․ 5․ 12։

Արդ՝ մեք յիշեսցուք յարատամբ յաղօթս ձեր ըղ
զԳործարանն անքերելի գառանակրութիւն կող
մին, և զՏպարանն յաղագան երկանց յայտյան
ոգին ՚ի ծաղկածոցս, զՆաւամեծ Բարունին, և ըղ
Սրբազան Հայրն մեր՝ զԹովմաս Հեղաւոյն Եղիա
զարան ալոյ Լուսին յԱմենակայելոց Հարցն Վա
նաւորս Գողթնեաց Գաւառին․ զՆորին եղբ՝
զԳալուստ, և զՊետրոս․ զեղբարսն՝ զՊետրոս
զԱստուածատուր, և զՅակոբ․ զքոյրն, Զանայ, զհան
գուցեալսն ՚ի Քս․ և ըզս մեծ արհեստաւոր ազգային
ժամն․ քանզի միայն նորն Սեհանձին Հաւատութեան,
Տաղերքն, և Ծախսին յԵրրորդուած նուէրակէս փ բայ
մօս․ որս Աստուածոյ երգարանս, և յանհետեալ
ուսանելոյ յԱմի Տեառն․ 1703․ Յունիսի․ 15։
Եւ մանաւանդ յիշեսջիք ՚ի սէր սրտէ զհօրաքոյր աշխա
տասիրս, գործակից պաշտօնեայս, զբարեմիտ բա
րեկամս, զՏէրին մատակարարս, և զորեանս
ատ գործակալս նախարարի Սեհանձնութեան Տպա
րանին․ զՄատթէոսն, զՄինասն, և զատեան կո
խեալ Գրչապս։ Տէրն սիրոյ ձերոյ կեայ․ զի
յորժամ հասանիցէ նեղութեան մեծին աւուրն մարդոց
ընդ Երեւանեալ, և յՈրեգին Եկեղեցւոյ տու
ժին առ սուրբ վասն Աստուածահաճոյս, երբ
գրեալք ՚ի գիրս Կենդանութեան անանց կենացն․
Ամէն։

Աերժեմ ՚ի քեզ զխաչ մարմնոյ կամ․
որ ոչ ունի զարմանս յիս քեան։

ԱՒԱՐՏ։

7vv

IHS